

208·1

J - 35

208.1 1939 1416-Ch

0-35 ~~ԱՐԴՅՈՒՆՈՒԹԻՒՆ~~

ՀԵՏ ԵՒ ԱՐ ԿԱՇԿՐԵՄՆ

ԱՌԱՋԱՄԱՐՈՒԹԵԱՄԲ

Հ. ԵՓՐԵՄԱՅ ՎԱՐԴԱՊԵՏ

Ս Ե Թ ~~յուն~~

ՄԽԻԹԱՐԵԱՆ

ԵՐՐՈՐԴ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

543



~~10088 Եպիսկոպոս~~
10088 37660
37660

225

2004

2004

01

ԾԱՌԱԽՈՒՄՆ

Առաջակա փորձ եղած ու աչքովաե-
սած կըվկայեմ, որ մեր ազգին մէջ վարպետ
ները սորվեցընելու և տղաքը սորվելու բա-
ւական ջանք ու ախորժակ ունին. բայց քիչ
աշխատանիքով և քիչ ժամանակ կորսունցը-
նելով սորվելու յարմար ամէն ուաման դա-
սատետրները չունին : Եւ գիտնալով որ
ուամանց մէջ հարկաւոր տղոց սորվելու մէկ
բանն ալ ալտամութիւնն է, անոր համար
հիմա՝ մեղի ալ յորդոր մը եկաւ աշխարհքիս
սկատմութիւնները համառօտ ոճով շնե-
լու հարցմամբ պատասխանով որ օրինակ ըլ-
լայ տղոց՝ թէ ի՞նչպէս յարմար կերպով պիտի
հարցընեն ու սկատասխանեն սորված պատ-

մութիւննին : Եւ որովհետեւ մէր հաւատ-
քին հիմը , և պատմութիւններուն մէջ ալ
աւելի հարկաւոր գիտնալու՝ մէջէն շատ
խրատ առնելու պատմութիւնն Աստուա-
ծաշունչն է , յու հին ու նոր կտակարանը , ա-
նոր համար առաջ ասոր ձեռք դարկինք . մէկ
քանի հարկաւոր գիտելիքներ ալ ամէն մէկ
մասին ետեւէն աւելցուցինք , ու ետքը Ե-
րուսաղեմին կործանմանը վրայքիչ մը բան
խօսեցանք . անկէ վերջն ալ ամէն մէկ դա-
սին համար մէյմէկ խրատական խմաստներ
դրինք . և ետքը գլոբին ցանկը՝ եղած դի-
պուածներուն ժամանակովը :



ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ՀԵՅ ԵՒՆԱՐ ԿՏԸՎԵՐԸՄԻ

ՎՐԱՅ

Պ. Կտակարան՝ կտակի կամ գաշնքի
պիլքը ըսելէ : Հին կըսուի ան կտակարանը
որ կըսուի Աստուծոյ Մովսէս մարդարէին
ձեռքով տուած Հին օրէնքներուն վրայ :
Իսկ Նոր կտակարան կըսուի Քրիստոսի
ձեռքովը մեզի արուած օրէնքներուն գիրքը :

Հ . Կտակարաններուն հեղինակը ովէէ .
Պ . Աստուած է , որ տուն տուաւ Մով
սէս մարդարէին ու իր ուրիշ ծառաներուն
որ գրեցին . անոր համար Աստուածաշունչ
ալ կըսուի , որ ըսել է՝ հոգւոյն սրբոյ ազգե-
լովը գրուած : Սուրբ Գիւտալ կըսուի՝ որով
հետեւ Աստուածոյ գիրքն է , ու մեջի ամէն
բանը իրաւ ու ազէկ է , ամէն մարդու սուրբ-
ըլլալու ալ պատճառ :

Հ. Աստուածաշունչը կարդալու ատեն
ինչ զգուշութիւն պէտք է ընել.

Պ. Որովհետեւ ամէն մէջի պատմութիւն-
ները Աստուածոյ ազդելովը առանց սուտի մը
դրած են, մէջի խրատներն ալ բոլոր Աս-
տուածոյ տուած խրատներն են, անոր համար
երկիւղածութե՛ռ մեծ պատուով պէտք է
կարդալ: Ուր որ մէկուն խելքը չհասնիր
կամ մէջէն սխալ բան կիմանայ, պէտք է
գիտցողի մը հարցընէ ու սուրբ հարց և եկե-
ղեցւոյ ընդունած մեկնիչներուն մէջը նայի,
և չարութեամբ աղեկը դէշի չմնկնէ: Ինչպէս
որ սուրբ Օգոստինոսն ալ կըսէ. “ Թէ որ
մէջէն բան մը քու խելքէդ վեր երևնայ,
պէտք չէ որ ըսեօ թէ գիրքը չինողը սխալ
բան կըսէ, հապա գիտցիր որ կամ կարդա-
ցած օրինակդ սխալ է, կամ սխալ թարգ-
մանուեր է. կամ թէ դու չես հասկընար ,,: ”

Հ. Հին կտակարանը քանի գիրք կըբաժ-
նուի .

Պ. Քառսունուհինդ . Մովսէս մարդա-
րէինդրած հինդ դրբերը, այսինքն՝ Ծնունդք,
Ելք, Ղետականք, Թիւք, Երկրորդ օրէնք,
Յեսու որդինաւեայ, Դատաւորք, Հռութ,
չորս գիրք Թագաւորութեանց, Երկու գիրք
Ծնացորդաց, Երկրորդ Եղը, Կէեմի, Ես-
թեր, Յուղիթ, Տոբիթ, Երկու Մակա-
րայեցիք, Սաղմոս Դաւթի, Առակը Սողո-
մոնի, Ժողովող, Երդ Երգոց, Իմաստու-
թիւն, Յոք . հինդ մեծ մարդարէները՝ այս-
ինքն Եսայի, Երեմիա, Բարուք, Դանիիլ,
Եղեկիել, տասուերկու փոքր մարդարէները՝

այսինքն Ովսէկ , Ամովս , Միքիա , Յովել ,
Աբդիու , Յովեան , Կաւում , Ամբակում ,
Սոփոնիա , Անգէոս , Զտքարիա , Մաղաքիա ,
և Սիրաքայ գիրքը ¹ :

Հ . Նոր կտակարանը քանի՞ գիրք կըբաժ-
նուի .

Պ . Քոանը էօթը . չորս աւետարանիցք ,
այսինքն Մատթէոս , Մարկոս , Ղուկաս ,
Յովհաննէս . Գործք առաքելոց , կաթողի-
կէայց էօթը թուղթէրը , այսինքն Յակովու-
մէկ , Պէտրոս առաքելոյն Երկուք , Յովհանն-
նէս աւետարանցնը իրեք , Յուդային մէկ ,
Պօղոսառաքելոյնտասնը որս թուղթէրը , որ
գրեց Հռոմայեցւոց Երկու թուղթ . Կորըն-
թացւոց , Գաղատացւոց , Եփեսացւոց , Փիլի-
պէցւոց , Կողոսացւոց , Երկու թուղթ թէ-
սաղոնիկեցւոց , Եբրայեցւոց , Երկու թուղթ
Տիմոթէոսի , Տիտոսի , Փիլիմոնի , և Յայտ-
նութեան գիրքն որ Յովհաննէս աւետարա-
նիչը գրեց :

Հ . Հին կտակարանը Բնէլեզուով դը-
բուեցաւ .

Պ . Հրէից լեզուով . միայն Դանիէլի .
Տոբիթայ և Յուգիթայ գրքերուն համար
կըսեն թէ քաղդէարէն գրուած էն . որ
Հրէից լեզուէն քիչ մը տարբէր է . իսկ Եր-
կրորդ Մակաբայեցին ու Սոլոմոնի խմաս-
տութեան գիրքը՝ սուրբն Հերոնիմոս կըսէ
թէ յունարէն գրուեցան :

1 Ասոնցնէ զագ իսն նաև առաջին Եւր , Եւ-
բուր . Մակաբայեցին :

Հ. Եսոր կտակարանը ի՞նչ լեզուով գրուեցաւ .

Պ. Հոռմերէն . միայն Մատթէոսի աւետարանը ու Պօղոս առաքելոյն Եբրայեցւոց գրած թուղթը շատերը կըկարծեն որ հրեեց լեզուով գրուած ըլլան :

Հ. Հին կտակարանին հին ու երևելի թարգմանութիւնները որո՞նք են .

Պ. Երևելի է հայերէն թարգմանութիւնը , յունարէնը , լատիներէնը , քաղդէարէնը , ասորէրէնը , արաբացին : Յունարէն քանի մը անգամ թարգմանած է , որոնցմէ խիստ աղէկը Եօթանանից ըսուած թարգմանութիւնն է , որ Պտղոմէոս ֆիղադեղփոս անունով Եգիպտասի թագաւորին հրամանովը եօթանասունուերկու հրեայ Ռաբբիներ հրաշալի կերպով թարգմանեցին , Վրիստու մէ 273 տարի առաջ :

Հ. Հայերէն մեր Աստուածաշունչը ովլ թարգմանեց , և ո՞ր լեզուէն .

Պ. Հինգերորդ դարուն մէջ , Վրիտասով 410 թուականին , մեր սուրբ թարգմանիչները Սահակ ու Մեսրոպ իրենց աշկերտներովը թարգմանեցին հին կտակարանը Եօթանասնից թարգմանութենէն , ու նոր կըտակարանն ալ նոյնալէս յոյն բնագրէն . աչքէ անցընելովնաև հրէից , Ասորւոց ու Արաբացւոց թարգմանութիւնները : Աս մեր թարգմանութեանը նման աղէկ թարգմանութիւն մէկ լեզուի մը մէջ չկայ . ինչպէս որ կը վկայէն օտարազդիք ալ որո՞նք որ հայերէն սորմեր ու մեր Աստուածա ունիր կար .

դացեր են : Լաքրողը սուած երեելի հոլան-
տացի հեղինակը համարձակեցաւ ըսելու որ
հայերէն թարգմանութիւնը թագուհի է
ամէն ուրիշ աղջէբռան Առաջանութեանը :

Հ . Լատիներէն Աստուածաշունը ով
թարգմանեց .

Պ . Լատինացիք թէ և առաջուց Եօթա-
նասնից թարգմանութենէն թարգմանածը
ունէին , բայց սուրբն Հերսոնիմոս ուղելով
որ աւելի աղէկ ըլլայ՝ նորէն թարգմանեց
Հրէից լեզուէն , որ Վահկառտ ըսուեցաւ , և
եկեղեցւոյ մէջ կըդորձածէն . որուն մէջ
շատ տեղ Եօթանասնից թարգմանութենէն
կըտարբերի :

Հ . Աստուածաշունը պատմութիւնը քա-
նի դար կըբաժնուի .

Պ . Վեց . ա . Աշխարհքիս ստեղծմանէ ին-
չուան ջրհեղեղ 1656 տարի :

Է . Ջրհեղեղէն ինչուան Աբրահամուկո-
չումը 2114 տարին :

Ի . Անկէ ինչուան Խորայէլացւոց Եգիս-
տոսէ ելլելը 2544 տարին :

Ի . Անկէ ինչուան Հրէից թագաւորութէ-
սկիզբը 2962 տարին :

Է . Անկէ ինչուան Հրէից Բաբելոն գեր-
երթալը 3446 տարին :

Ղ . Անկէ ինչուան Յիսուսի ծնունդը աշ-
խարհքիս 4053 տարին :

Հին կտակարանին պատմութիւնը մե-
ալ աս վերի ըսած վեց դարերուն վրայ վ-
մաս կըբաժնենք :

Առջի մասը՝ նահապետաց ատենը, ինչուան ջրհեղեղ, 1656 տարուան պատմութիւն:

Երկրորդ մասը՝ ջրհեղեղէն ետքը եղած նահապետաց ատենը, ինչուան Աբրահամուկ կոչումը, 458 տարուան պատմութիւն:

Երրորդը՝ անկէ ետքը եղած նահապետաց ատենը, ինչուան Հրէից Եգիպտոսէ ելլելը, 430 տարուան պատմութիւն:

Չորրորդը՝ Մովսէս մարդարէն սկըսած Դատաւորաց ատենը, ինչուան Սաւուզ թագաւորը, 418 տարի:

Հինգերորդ՝ Սուսուղէն ինչուան Բարիլոնի գերութենէն, ինչուան Յիսուսի ծնունդը՝ 607 տարուան պատմութիւն: Բոլորը կը լսայ 4053 տարի աշխարհքիս ստեղծմանէն՝ ի վեր:


Կոր կտակարանին պատմութիւնն ալջոր մաս կը բաժնենք.

ա. Սուրբ Աստուածածնայ աւետմանէն, ինչուան Յիսուսի մկրտութիւնը:

բ. Յիսուսի մկրտութենէն, ինչուան Յիսուսի փառաւորապէս Երուսաղէմմանելը:

գ. Յիսուսի Երուսաղէմմ մանելէն ինչուան Հոգւոյն սրբոյ գալուստը:

դ. Հոգւոյն սրբոյ գալստենէն ինչուան Պետրոս Պօղոսի գլխատումը: Ասնոր կտակարանին պատմութիւնը 74 տարուան միջոց է:



ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՀԵԿ ԿՏԸԿԵՐԵՄՆԵՐ

Մ Ա Ս Կ Ա .

ՆԱՏԱՊԵՏԱՅ ԴԱՐԲ.

Հ Յ Հ Ե Դ Ե Դ Ե Խ Ա Խ Ա Խ

1 .

ԱՆԻՄՈՒԴԻ ԱՎԵՂՃԱ-ՅԸ :

Հ . Ա Խ Խ Ս Բ Հ Ք Ս Թ Ա Կ Ե Ղ Ծ Ե ց , ու ի ն չ
կ ե ր պ ո վ .

Պ . Ա ս տ ու ա ծ վ ե ց օ ր ու ա ն մ է ջ ո չ ը ն չ է
ս տ ե ղ ծ ե ց ե ր կ ե ն կ ը ն ու ե ր կ ի լ ր ս ի ր ա մ է ն մ է ջ ի
բ ա ն ե ր ո վ ը : Թ է և կ ր ն ա ր ի ր ա մ ե ն ա կ ա ր ո վ ու
թ է ա մ ը ը մ է կ վ ա յ ր կ ե ն ի մ է ջ ս տ ե ղ ծ ե լ ա մ է
ն ը մ է կ է ն , բ ա յ ց ո ւ զ ե լ ո վ ի մ ա յ ը ն ե լ ո ր ի ն կ ը ն
ա մ է ն բ ա ն խ ո ր հ ր դ ո վ կ ը ն է ո ւ կ ա ր դ ո վ , ա ն ո ր
հ ա մ ա ր ա մ է ն օ ր մ է յ մ է կ բ ա ն ը ր ա ւ : Ո ւ ս տ ի
ն ա խ և ա ռ ա ջ ս տ ե ղ ծ ե ց ե ր կ ի ն կ ը ն ո ւ ե ր կ ի լ ր ս
և հ ր ե շ ա ա կ ն ե ր ը . ե տ ք ը լ ո յ ս ն ս տ ե ղ ծ ե ց , ո ւ

զիշերը ցորեկն որոշեց . և ան Եղաւ աշ-
խարհքիս ստեղծմանն առաջին օրը :

Երկրորդ օրը հաստատութիւն ըրաւ ,
ու Երկրնքի ջրերն երկրիս ջրերէն զատեց :

Երրորդ օրը ծովը ցամաքէն բաժնեց , ու
հրաման տուաւ օր գետինը խոտեր , ծաղ-
կըներ ու ամէն կերպ պաղոյ ծառեր բուս-
ցընէ :

Չորրորդ օրն արել լուսինն ու ասաղերն
ստեղծեց , ու անոնցմով ժամանակ , օր՝
ասրի որոշեց :

Հինգերորդ օրը՝ ձկներն ու թռչուններն
ըրաւ , ու օրհնեց զանոնք որ աճին ու շատ-
նան , օդոյն և ջրին մէջ ափուուին :

Վեցերորդ օրն ամէն ցեղ չորբուանինել
ու անասուններ , ամէն բանէն ետքն ալ
մարդն ստեղծեց իրեն նման ու անոնը Ա-
դամ գրաւ :

Հ . Աստուած Ադամն ի՞նչ կերպով ըս-
տեղծեց .

Պ . Աստուած միայն Եւհոն ըսելով ամէն
բան ստեղծեց . Երկինքը , Երկիրս , ծովը ,
ասաղերը , արել , տեսակ տեսակ կենդանի-
ները , թռչունները , ձուկերը , և ամէն տեսակ
ծառերը ծաղկըները : Բայց երբոր կարդը
մարդուն եկաւ բոլորովին ստեղծելու կեր-
պը փոխեց . սկսաւ խորհուրդ ընել . կըսէ
“ Ըստեղծնենք մարդը՝ մեր կերպարանքով և
մեզինման ,” Ասով իմացընել ուզեց Երրոր-
դութե խորհուրդը : Ասանել մտաւոր ստեղ-
ծուածի մը մարմինն ալ արժան ու ալելովոր
չընել ; մինակ խօսքով , հող առաւ ու մարդ չի-

նեց, և աւելի զարմանալու կերպով ալ հոգին ստեղծեց: Ուրիշ բաներու համար՝ աս դիէն ան դիէն ելլեն կըսէր: բայց մարդուն հոգին ինքն իրմէ փչեց: Այս չափ տարբերութիւնները անոր համար ըրաւ որ իմացընէ թէ ուրիշ արարածները ամէնը մէկէն առած՝ մարդէն շատ վար և տարբեր բաներ են:

Հ. Ամէն աշխարհիս բաները ստեղծելէն ետքը Աստուած ի՞նչ ըրաւ.

Պ. Եօթներորդ օրը դադրեցաւ իր ամէն գործքերէն ու օրհնեց ան օրը, որն որ ետքը պատուիրեց որ իրեն նուիրենք՝ Շաբան անուանելով, որ հանգիստ ըսելէ: անոր տեղը ետքը Կիրակի օրը գրուեցաւ 'ի յիշատակ Քրիստոսի յարութեանը:

2.

Աշտամայ մէջն ու պատժուիլը:

Հ. Աստուած իր ստեղծած բաներուն ի՞նչ կարդ ու կանոն գրաւ.

Պ. Անբան արարածներուն հրաման տըւաւ որ իրեն դրած կարգովը փոփոխուելով ամէնքն ալ իրենց տեսակը պահեն: իսկ մարդը դրաւ մէկ աղուոր ու զուարձալի պարակղի մը մէջ որ Դրախտ կըսուի: Անոր մէջը ամէն տեսակ պաղատուծառերէն զատ երկու ծառ ալ կային: մէկուն անունը Ծառինաց, մէկալինը՝ Ծառ գիտութեան բարձոյ և լարի: ուստի Ադամայ ալ ապլսպրեց որ տիրէ աշխարհիս ամէն բաներուն, և ուզա-

Ֆին պէս կառավարէ . միայն արգելեց իրեն
որ գիտութեան ծառին պաղէն չուտէ , թէ
չէ՝ գիտնայ որ կերածին պէս կըմեռնի :

Հ . Ինչո՞ւ արգելեց Աստուած Ադամայ
որ գիտութեան ծառին պաղէն չուտէ .

Պ . Որովհետեւ Աստուած զմարդը իրեն նը-
ման ստեղծեց բանտկան և ինքնիշխան , ու
ամէն բան անոր ձեռքը թողուց որ վայելէ
և ուրախանայ , անոր համար ուղեց որ մէկ
պղտի բանի մը մէջ հնազանդելով Աստու-
ծոյ , ու իրեն կամքին դէմընելով իմացընէ
որ թէպէտ ազատ ստեղծուած է , բայց հա-
ւատարիմ է իր ստեղծողին , ու կըճանչնայ
որ ան ամէն բարիքը Աստուծմէ առեր է :

Հ . Ադամ հնազանդեցա՞ւ Աստուծոյ հը-
րամանին .

Պ . Վանի որ մինակ էր՝ չկերտւ . բայց երբ-
որ Աստուած Եւան անոր ընկեր տուաւ ,
Եւային յորդորելովը կերաւ ան ծառին
պաղէն :

Հ . Եւան ի՞նչպէս ստեղծուեցաւ .

Պ . Ադամ երբոր դրախտին մէջը պառկեր
քուն կըլլար , առաւ Աստուած անոր մէկ կո-
ղը , ու անկէ շինեց Եւան , ու տուաւ Ադա-
մայ որ անոր ընկեր , օգնական ու կին ըլլայ :

Հ . Եւան չիմացա՞ւ Աստուծոյ հրամանը
չուտելու գիտութեան ծառին պաղէն .


Պ . Ադամ զուրցած էր անոր . բայց սա-
տանան օձի կերպարանք առած , որ ամէն
կէնդանիներէն խորամանկ է , եկաւ Եւային
խաբխըբելովըսաւ . թէ որ ուտէք ան ծա-
ռէն՝ Աստուծոյ պէս կըլլաք , բարին ու չա-

ըս կըճանչնաք : Եւան աս խոստմունքիս հետ
տեսնելով սկտղուն ազուռութիւնն ալ՝ հաւ-
նեցաւ , փրցուց Ագամին ալ տուաւ ու մէկ-
տեղ կերան :

Հ . Ագամու Եւայ իրենց ըրած անհնա-
զանդութեան համար ինչպէս պատժուե-
ցան :

Պ . Նախ մէկէն 'ի մէկ կորսընցուցին իրենց
անմեզութիւնը , ու իմանալով թէ մերկ են՝
սկսան ամրջնալ , և թուղի տերեւներով իրենք
զիբենք ծածկեցին , ու ծառերու մէջ պա-
հուըտեցան : Աստուած ուզելով որ զղջումի-
դան , հարցուց թէ Ուր էք . անոնք զղջալու
տեղ՝ մերկ ըլլանին պատճառ կըբերէին . ու

3760 Քրբոր նորէն հարցուց , թէ “ Չըլլայ թէ ան-
արդելած պտղէն կերած ըլլաք ” . ան ատեն
Ագամ յանցանքը Եւային վրայձգեց . Եւան
ալօձին , ասանկով չպըղացին . անոր համար
Աստուած ալ առաջ օձը պատժեց որ ամէն
կենդանիներէն ալ անիծած ըլլայ , փորուն
վրայքալէ , ու հողուաէ , ու կինը իրեն դրու-
խը ճզմէ , օձն ալ կնոջ կրունկը խածնելու
ջանայ : Եւային ալ պատիժ դրաւ որ ցաւով
տղայ բերէ , ու էրիկը իշխէ անոր վրայ :
Ագամին ալ պատիժ՝ որ իր հացը ճակատին
քրաինքովը գտնէ , ու մեռնի հող գառնայ :
Ետքը Աստուած երկուքին աշկաշիէ զգեստ
հագցուց , ու դրախտէն գուրու հանեց , որ
գետին բանին ու ասլրին . ու քերոբէներուն
ալ հրաման տուաւ ու բոցեղէն սրով ար-
դելէն կենաց ծառին մօպենալու :



Յ.

Կայէն, Աբէլ:

Հ. Ադամ գրախտէն ելլելէն ետքը ի՞նչ
նոր խեղջութեան հանդիպեցաւ .

Պ. Ադամ երկու տղայ ունեցաւ . առջինին
անունը կայէն էր, երկրորդին Աբէլ: Կայէնը
երկրագործ եղաւ, Աբէլը հովիւ . կայէնը
Աստուծոյ զոհ ըրաւ իր երկրին պառզնե-
րէն, Աբէլն ալզոհ ըրաւ իրեն ոչխարներուն
առջինեկները ու գէրերը . անոր համար Աս-
տուած Աբէլինը ընդունեցաւ, բայց կայէ-
նին տուածին չհաւնեցաւ: Աս բանիս վրայ
կայէնշապատրամեցաւ: Աստուած իրենըսաւ
որ գու սրտանց չտուիր, անոր համար չքն-
դունեցայ: Բայց կայէն սաստիկ նախան-
ձեցաւ եղբօրը վրայ . օր մը խաբելով զինքը
գաշտը տարաւ, ու հոն զարկաւ մեռցուց:
Աս բանս մեծ ցաւ եղաւ Ադամայ, երբոր
տեսաւ իր անհնազանդութեան պատիմը
սիրելի անմեղ որդւոյն վրայ հասած իր առ-
ջինեկ որդւոյն ձեռքով:

Հ. Կայէն եղբայրասպանութեանը հա-
մար ի՞նչ պատիմ քաշեց .

Պ. Աստուած կուղէր որ զզջումի գայ .
անոր համար չգիտցովի մը պէս հարցուց թէ
մւր է Աբէլը . բայց կայէն զզջալու տեղը-
բութեամբ պատասխանեց, թէ Ես իրեն
պահապահինն եմ: Ոնոր համար Աստուած ալ
պատիմ տուաւ իրեն, որ աս գիս ան գին

բարբարական պալութի . շատ աշխատի , ու երկիրը իրեն պտուղ չտայ . բայց Կայէն չհետեւցաւ Ադամայ օրինակին ու ետքն ալ չզջջացաւ . և անանկյուսահատած ապրեցաւ՝ ինչուան որ Ղամեք իր թոռը մէկ անտառի մը մէջ վայրի կենդանի կարծելով զինքը՝ նետով զարկաւ մէռցուց :

Հ . Աստուած ինչով միսիթարեց Ադամայ սիրաը՝ որ Աբելին մահուամբ վշտացած էր .

Պ . Անոր տեղը ուրիշ զաւակ մը տուաւ Սէթ անունով , որ Աստուծոյ ալ շատ սիրելի եղաւ իրեն որդիքներովք , անոր համար ալ Սէթայ ցեղը Ուրէի + Աստուծոյ ըսուեցան :

Հ . Սէթայ ցեղին մէջ որո՞նք եղան երևելի .

Պ . Մէյմը Ենովս Սէթայ որդին , որ սկըսաւ կատարեալ աստուած պաշտութիւնսոր վեցընել . Ենովք՝ որ Աստուծոյ շատ սիրելի ըլլալուն ողջ ողջ աշխարհքէս վերացաւ իրեք հարիւր վաթսումուհինդ տարրուան . Մաթուսազան՝ որ 969 տարի ապրեցաւ , որուն չափ երկայն ապրող մարդ չեղաւ աշխարհքիս վրայ :

Հ . Կայէնին զաւկըները ի՞նչպէս անուանեցան , ու մէջերնին ի՞նչ երևելի մարդիկ եղան .

Պ . Ուրէի + Տարդիան ըսուեցան , և մէջերնին առջի նշանաւորն եղաւ Կայէն՝ որ քաղաք չինեց և անունը դրաւ Ենովք , որ էր իր առջի որդւոյն անունը : Ղամեքայ մէկ որդին Յուբաղ երաժշտութիւն գտաւ . մէկալ որդին Թորէլդարբնութիւն գտաւ . և ասոնց քոյլին ալ Նոյէմա՝ կտաւ գործել սկսաւ :

Հ. Արդիք Աստուծոյ իրենց աղեկութեանը մէջ ո՞րչափ առեն մնացին .

Պ. Քանի որ խնամութիւն չէին ըներ Արդիք մարդկան ըսուածներուն հետ' Աստուծոյ սիրելի էին . բայց երբոր առ զգուշութիւնը մէկդի թողլով սկսան խնամենալ անոնց հետ, բոլորովին գէշցան : Ան առենն էր որ երեկութիւն հակաները ծնան անոնց խնամութենէն :

4.

ԶԵԿԵՆԵՂ:

Հ. Արդիք Աստուծոյ գէշութեան ետևելը ըլլալնուն համար ի՞նչ պատիժ առին Աստուծմէ .

Պ. Աստուած թէպէտ ամէնը մէկէն կըրնար յանկարծ ջնջել, բայց իր ողորմութեամբը, հարիւր տարի առաջիմացուց՝ թէ սրդողած է և կուզէ պատժել . ու երբոր չզղջացին, ջրհեղեղով կորսնցուց բոլոր աշխարհքիս մարդիկը, ողջ ողահելով միայն նոյ նահապեալ իրեն ընտանիքովը :

Հ. Աստուած ի՞նչ կերպով իմացուց մարդիկներուն, թէ իրենց մեղքին համար կուզէր ջրհեղեղը ընել .

Պ. Նոյ նահապեալին հրաման տուաւ որ հարիւր տարուան մէջ մէկ տապան մը շինէ՝ որուն երկայնքն ըլլայ իրեք հարիւր կանգուն, լայնիքը յիսուն կանգուն, բարձրութիւնն ալ երեսուն . իրեք յարկ, մէջը բա-

Ժանմունք, քովեն ալ դուռ մը . աս նաևը
շինելու ատեն ամէնքը իմացան, բայց կը-
խնտային Նոյ նահապետին վրան, ու չեն
հաւտար :

Հ . Ջրհեղեղինչնչութեաւ :

Պ . Նոյ նահապետը Աստուծոյ հրամա-
նովը ամէն տեսակ սուրբ ըսուած կենդանի-
ներէն Եօթնական զոյգ, և անսուրբ ըսուած-
ներէն Երկերկու զոյգ տապանը մացուց՝ ի-
րենց պէտք եղած պաշարովը . մտաւ ինքն
ալ տապանին մէջ իր իրեք որդիքներովը ու
իրենց կնիկներով, ամէնը ութ հոգի . Աս-
տուած ալ դուռը վրաներնէն գոցեց : Եօթն
օր անցնելէն Ետքը սկսաւ Երկնքէն սաստիկ
անձրե գալ, գետնէն ալ չորս դիէն սկսաւ
ջուր ելլալքառասուն օր միակերպ, ինչուան
ջուրը բարձր լեռներէն ալ տասնուհինդ
կանդուն վեր բարձրացաւ ու խղդեց բոլոր
մարդիկներն ու կենդանիները, որ տապա-
նէն գուրս մնացած էին :

5.

Աստուծոյ ինամուշ Նոյ նահապետին վրայ :

Հ . Նոյ նահապետը որչափ ատեն տապա-
նին մէջ փակուած կեցաւ .

Պ . Տարի մը ամբողջ . վեր զի ինչուան հա-
րիւր յիսուն օր ջուրը բարձրացած մնաց .
ինչուան որ ամէն մարմինները ջրին Երեսը
կեցած՝ փառեցան ջնջուեցան : Խոկ թէ որ
ջուրը շուտ մը ցամբեր, անոնք գետնին ե-

րեսը տարածուած՝ իրենց գեշ հոտովը բու-
լոր օդը կապականէին : Հինգ ամիսէն ետքը
Աստուած հով մը հանեց որ սկսաւ ջուրը
ցամքիլ . Երբոր եօթը ամիս եղաւ՝ նստաւ
տապանը հայաստանու Արարատ կամ Մա-
սիս ըստած լեռան վրայ . և տասնումէկ
Երբորդ ամսուն առջի օրը լեռներուն գլուխ-
ները սկսան երևնալ . քառասուն օր ալ անց-
նելէն ետքը Նոյ նահապետը տապանին պա-
տուհանը բացաւ ու ագռաւ մը թոցուց ,
որ գնաց ու ալ չդարձաւ . ան ատենը Նոյ
աղաւնի մը թողուց որիմանայթէ ջուրը ցամ-
քե՞ր է . բայց աղաւնին կենալու աեղ չդըտ-
նալով ետ դարձաւ . Նոյալձեքքը Երկրնցուց՝
ներս առաւ : Եօթը օրէն նորէն թողուց
աղաւնին , որ իրիկուան դէմդարձաւ եկաւ
տապանը՝ ձիթենիի ձիւղ մը առած բերանը .
անցաւ եօթը օր ալ նորէն խրկեց աղաւնին ,
որ գնաց ու մշյմալ չդարձաւ : Ան ատեն
Նոյ տապանին վրան բացաւ ու անանկ մէկ
քանի օր ալ սպասեց ինչուան որ աղէկ մը
ցամքեցաւ գետինը , ու Աստուծմէ հրաման
առաւ , Ելաւ գուրս , ու ամէն անասուն-
ները ու թռչուններն ալ թողուց որ ելլէն :
Հ . Նոյ նահապետ տապանէն Ելլելուն
աէս իր առջի դործքը ո՞րն եղաւ .

Պ . Մէկէն ընկաւ Աստուծոյ առջև շնոր-
հակալ Եղաւ , ու հետը ունեցած սուրբ կեն-
դանիներէն զոհ ըրաւ , որ Վատուծոյ շատ
հաճոյ անցնելով օրհնեց զինքը որ շատնայ
ու իշխէ աշխաթհքիս ամէն բաներուն վրայ :
Հ : Աստուած ի՞նչ դաշնիք դրաւ Նոյին

Հետ՝ տապանէն ելլելեն ետքը, և ի՞նչ նոր
բանի հրաման տուաւ .

Պ. Գիտնալով մարդուս բնութեան տկա-
րութիւնը որ պղտիկուց գէշութիւն կըսի-
րէ, անոր համար Աստուած ուխտ ըրաւ որ
մէյմալ ջրհեղեղ ջրնէ . և իր ուխտին նշան
տուաւ ծիրանի գօախն , որ երբոր երենայ
յիշենք Աստուծոյ գթութիւնն ու յուսանք
որ չպատժեր զմեզ, հապա կըսպասէ որ զըզ-
ջանք ու թողութիւն առնենք ըրածներնուս
վրայ : ‘Սոր տուած հրամանն ալ աս էր որ
ջրհեղեղով երկիրս գէշնալով մարդիկնե-
րուն բնութիւնն ալ տկարացաւ , անոր հա-
մար ապըսպրեց որ անկէ ետքը մարդիկ միս
ալ կարենան ուտել՝ ուրիշ ուտելիքներու
պէս :



6.

ԳԻՏԵԼԻՔ

Հ. Ագամդրախտին մէջ ո՞րչափ կեցաւ .

Պ. Ասոր վըայ շատ կարծիք կայ . ոմանք
կըսեն թէ երեսուն տարի կեցաւ , ոմանք ի .
ըեք տարի , ոմանք քառասունօր , ոմանք ութը^{օր} ,
ոմանք վեց օր , ոմանք իրեք օր , ոմանք
ալ թէ և ոչ մէկ օր : Խիստ շատը հաւանական
չէ , վասն զի “ Աճեցէք և բազմացարուք ” ,
ըսեր էր Աստուած , ինչո՞ւ չշատցան : Մէկ
օրն ալ նոյնպէս հաւանական չէ . վասն զի
աչքերնին բացին չբացին՝ գեռ մէկ պտուղ
մը չկերած և դրախտին չորս դին չպտղած՝
դժուար կերենայ մէկէն անանկ մեծ հրա-
մանին դէմընել : Ճշմարտանման է քառա-
սուն օր կամքիչ մը աւելի միջոց :

Հ. Աստուած ինչո՞ւ համար Ագամայ ու
բոլոր աշխարհիտ սաստիկ պատիժ տուաւ .

Պ. Մէզի իմացընելու համար որ շատ
մեծ մեղք է Աստուծոյ չհնազանդիլն ու ի-
րեն կամքին դէմկենալ :

Հ. Աստուած Ագամու Եւան պատժե-
լու ատեն գթութէան նշան մը ցըցո՞ւց .

Պ. Զէ թէ միայն նշան մը , հապա իր աս-
տուածային անչափ գթութիւնը հոն յայտ-
նի երեցուց : Կախ հարցընելով ու ատեն

տալով որ զդշան : Եսքը երբոր չպղջացին ,
պատիմքը տալու խառեն իմացուց որ ինքը
միշտ բարութեամբ կըյաղթէ մարդկային
չարութեանը , ու սատանան խաղք ընել
կուղէ . անոր համար սպառնացաւ օձին որ
Եւան (ց սուրբ Աստուածածինը) ճզմէ
սատանային գլուխը : Ասով Ագամայ սիրան
ու միմիթարեց , իմացընելով թէ ինքն որ
հոգւով նման է Աստուածոյն ատեն կուգայ
որ Աստուած ալ մարմնով իրեն նման կըլլայ
ու զինքն ալ մեռնելէն կազատէ :

Հ . Ճքհեղեղէն առաջքազաքական կա-
ռավարութը ի՞նչուէս էր .

Պ . Ամէն մէկ նահապետ իրենց տունը
կըկառավարէին : Եւ շատ ապրելով շատալ
ողաքներ թոռներ ունենալով , մէյմէկ սկզբի
թագաւոր կըձևանային , որ իրենք իրենց
քաղաք կըշինէին . ու իրենց ընտանեացը
կարգ կանոն կըդնէին :

Հ . Դրախտը աշխարհքիս ո՞ր կողմն էր .

Պ . Աստուածաշունչին պատմութենէն
յայտնի է որ դրախտը հայաստանի մէջն էր :
“ախ ան խօսքէն որ կըսէ Աստուածաշուն-
չը . ” Եւ անկեաց Աստուած զդրախտն յԵ-
դեմընդ արեելս , . որ ըսել է թէ դրախ-
տը Արաբիայի , Մովսեսի պարտած տեղե-
րուն արևելեան կողմն էր՝ որ հայաստանու
դին կիսնայ : Երկրորդ՝ որ դրախտին մէջի
եղած գետերուն երկուքը՝ Տիգրիս ու Եփ-
րատ՝ հայաստանի մէջ քովէ քովէ կեցած են
ինչուան հիմա : Ասոնցմէ զատ , ան գետե-
րուն մօտ տեղերուն պարարտութը , գեղեց-

կութիւնը , անտեղի հոտաւէտ ծաղկըներուն անթիւ տեսակները , որ ինչուան հիմա կըքուսնին ու տեսնողները կըզմայլեցընեն , և յայտնի կըցուցընեն՝ որ առաջուցմասնաւոր Աստուծմէ օրհնած տեղ մը եղած է :





Մ Ա Ս Ն

Ն Ա Հ Ա Պ Ե Տ Ա Ց Դ Ա Ր Ը

Զ Ր Հ Ե Ղ Ե Ղ Է Խ ե տ

7 .

Ն Ա Հ Ա Պ Ե Տ Ա Ց Դ Ա Ր Ը :

Հ . Ա Յ Յ Ի Խ ո ր դ ո ց ա ն ու ն ը ի ՞ն չ է , և
ի ՞ն չ մ ա ս ն ա ւ ո ր գ ո ր ծ ք կ լ պ ա տ մ ու ի ի ր ե ն ց
վ ր ա յ .

Պ . Ա ն ու ն ն ի ն Ս ե մ , Վ ա մ , Յ ա բ ե թ է : Ա
ս ո ն ց հ ա յ ր ը Ն ո յ ա յ դ ի տ ն կ ե ց ու մ է կ ա ն
դ ա մ մ ը շ ա տ կ ե կ խ մ ե լ ո վ գ լ ո ւ խ ը զ ա ր կ ա ւ ,
ու ե ր բ ո ր ի ր տ ա ն ը մ է ջ մ ե ր կ ս պ ա ռ կ ե ր է ր՝ դ ի
պ ո ւ ա ծ ո վ Ք ա մ ը տ ե ր ա ւ՝ ու գ ն ա ց ծ ի ծ ա
ղ ե լ ո վ ս պ ա տ մ ե ց ե ղ բ ա ր ց ը . ա ն ո ն ք լ ա ե լ ո ւ ն
պ է ս լ ա թ մ ը տ ո ի ն ու ե տ ե տ ե ր թ ա լ ո վ
գ ն ա ց ի ն գ ո ց ե ց ի ն հ ա յ ր ե ր ն ի ն ա ռ ա ն ց տ ե ս
ն ե լ ո ւ : Ե ր բ ո ր ա ր թ ն ց ա ւ Ն ո յ ո ւ ի մ ա ց ա ւ
ե ղ ա ծ ը , ա ն ի ծ ե ց Ք ա մ ը ո ր ծ ա ռ ա յ ը լ լ ա յ մ ե
կ ա լ ե ր կ ո ւ ե ղ բ ա ր ց ը , և օ ր հ ն ե ց Ս ե մ ը ո ր
ի շ խ է ա ն ո ր վ ր ա յ , և Յ ա բ ե թ ն ա լ՝ ո ր Ս ե մ ա յ
հ ե տ բ ն ա կ ի :

Հ . Կոյ նահապեա ջրհեղեղէն ետքը ո՞ր-
շափ ատեն ապրեցաւ .

Պ . Իրեք հարիւր յիսուն տարի . հինգ հա-
րիւր տարուան էր երբոր տապանը սկսաւ
շինել , վեցհարիւր տարուան էր ջրհեղեղին
ատենը , ինըհարիւր յիսուն տարուան մե-
ռաւ :

Հ . Սեմ , Քամ , Յաբէթ ջրհեղեղէն ետքը
մէկէն զատուեցա՞ն մէկմէկէ .

Պ . Երբոր այնչափ շատցան որ ալ մէկ
տեղ չէին կրնար բնակիլ , արևելքէն ասդիս
անդին երթալ սկսան . բայց երբոր ճամբուն
վրայ հանդիպեցան Սենաարայ մեծ դաշտին ,
քիչ մը ատենալ հոն կեցան Բաբիլոնի աշտա-
րակլ շինելու մտքով . ու երբոր չյաջողեցաւ
խորհուրդնին , բոլորովին ցրուած բաժնուե-
ցան մէկմէկէ :

Հ . Ի՞նչ բանի համար կուղեին մարդիկ
շինել Բաբիլոնի աշտարակը .

Պ . Երբոր տեսան Սենաարայ դաշտը մեծ
ու ընդարձակ , մտքերին հպարտութեն խոր-
հուրդ մը ինկաւ իրենց կարողութիւնը ցու-
ցընելու , ու իրենց յիշատակը ձգելու յա-
ւիտեան աշխարհիս վրայ . ասոր համար
սկսան շինելքաղաքի չափ մեծ աշտարակ
մը , որուն բարձրութիւն կուղեին հասցընել
ինչուան Երկինք : Իսկ շինուածքիննիւթ կը-
դործածէին քարի տեղ եփած ազիւս . և
կըովշաղախի տեղ կուպը , ինչու որ ան տե-
ղուանքը քար դժուար կըդանուէր :

Հ . Ի՞նչ արդելք եղաւ որ աշտարակ շի-
նելու խորհուրդը չիկրցան առաջ տանիլ .

Պ. Աստուած տեսաւ որ մաքելնին չար է ,
ու գիտնալովոր ամէն մարդ մէկաեղ մէկ լե-
զու ու մէկ ազգ ըլլալով ուրիշ շատ անկար-
գութիներ ալ կընեն , յանկարծ լեզունին
շրփութեց , խառնակեց , անանեկ որ մէկմէկու
ըսածը չէին հասկընար . ասանեկով խռովու-
թիւն ինկաւ մէջերնին , ու ասդիս անդին ցը-
րուեցան գնացին : Վնոր համար ան տեղին
անունն ալ բարիլոն դրին՝ որ խառնակու-
թիւն ըսել է , որ առաջ Սենաար կըսուէր :

Հ. Ո՞վ գլուխ կեցեր էր աշտարակ շինե-
լու խորհուրդը առաջ տանելու համար , ու
շինուածքին նիւթը ուսկից կըդանէին .

Պ. Կերրովթ անունով Քամայ թոռանը
որդին կտրիճ ու աղէկ սիրտ վաստրկիլ գիտ-
ցող մարդ մը՝ ամէնուն գլուխ կեցեր՝ բանը
առաջ կըտանէր : Բայց լեզուները շփոթե-
լէն ետքը ճար չեղաւ զանոնք միաբանելու .
անոր համար ինքը իրեններովը մինակ մնաց ,
ու կիշխէր անոնց :

3.

Սեմայ սրտիւը իւլուան Աբրահամ :

Հ. Սեմը նոյ նահատպետէն օրհնուելով
ինչը բարիք դատաւ Աստուածմէ .

Պ. Ած անոր յեղէն ընտարեց տռաւ իրեն
սիրելի ազգ մը՝ որոնց վրայ մասնաւոր գութ
ինամք ցուցընելով կըհսդար :

Հ. Սիրելի Այլըսուած ազգը որն է .

Պ. Հրէից կամ Եբրայեցւոց ազգն էր , "

րոնց յայտնեց ԱՃ իր ամէն կամքը, ու օրէնք-ներ դրաւ վթանին՝ որոնք կուզէր որ մարդիկ պահեն, և անոնցմով արժանի Եղան Աստուծոյ ժողովուրդ կոչուիլ, և զՔրիստոս իրենց մէջը ընդունիլ:

Հ. ԱՃ Երբ ընտրեց Եբրայեցիները ու զատեց ուրիշ ազգերէն.

Պ. Չորս հարիւր յիսունըութը տարի ջրհեղեղէն ետքը հայր Աբրահամու ատենը, որ Սեմէն սկսած տասնըմէկերորդն էր : Վազի Սեմայ տղան Արփաքսադ էր, Արփաքսադին տղան կայնան, կայնանայ տղան Սազա, Սազային տղան Եբեր՝ որուն անունով ազգը ըսուեցաւ Եբրայեցի . Եբերայ տղան Փաղէկ, Փաղէկայ տղան Ռագաւ, Ռագաւայ տղան Սերուք, Սերուքայ տղան Նաքովը, Նաքովի տղան Թարա : Աս Թարան իրեք որդի ունեցաւ . Աբրահամ, Նաքովը, Առան . Առան մեռաւ ու թողուց տղայ մը Ղովտանունով : Աբրահամու Նաքովը ալ կարգուեցան . Աբրահամու կնոջ անունը Սարա էր, Նաքովինը Մեղքա : Ետքը Թարա առաւ իրեն երկու որդիքը Աբրահամու Նաքովը, և մեռած որդւոյն տղան Ղովտաը, ու Քաղդէացւոց երկրէն Ելաւ քանանացւոց երկիրը Երթալու համար : Ետքը Եկան բընակեցան Խառան ըսուած տեղը, ու հոն մեռաւ Թարա Աբրահամու հայրը : Աս տեղու ու աս ատենս ընտրեց Աստուած Աբրահամը իրեն ժողովուրդ ընելու համար :

9.

ԳԻՏԵԼԻՔ

Հ. Աշտարակին վրայ դրսի պատմիչները գիտնալու ի՞նչ հարկաւոր բան կըխօսին .

Պ. Նախ ձեին վրայ ամէնը համաձայն չեն խօսիր . ոմանք կլոր էր կըսեն , ոմանք ալ քառակուսի : Կոյնալէս բարձրուելը համար ալ՝ ոմանք ինչուան մղոն մը ելեր էր կըսեն , ուրիշները ինչուան 12000 գիրկ կըհանեն : Սուրբն Հերոնիմոս չորս մղոն բարձրութիւն կուտայ : Խակ Հրեայք չափը անցընելով՝ ուզեցին որ քսանը եօթը մղոն բարձրութիւն ունենայ :

Հ. Աշտարակին շինելուն ու փլչելուն վրայ դրսի պատմիչներուն մէջ ի՞նչ կարծիք կայ .

Պ. Ծինելուն պատճառ կուտան՝ թէ ուրիշ ատեն ջրհեղեղէն ազատելու համար էր : Խակ փլչելուն համար կըսեն թէ Աստուած մէկ սաստիկ փոթորիկ մը հանեց , ու հիմնայատակ կործանեց :

Հ. Ջրհեղեղէն առաջ մարդիկ ո՞րչափ երկայն կասլրէին , և ինչո՞ւ ետքէն կարծըցաւ կէանքերնին :

Պ. Ջրհեղեղէն առաջ սովորաբար ինըհարիւր տարիի չափ կապրէին , ինչպէս որ Ագամ ինըհարիւր երեսուն տարի ապրեցաւ . ասոր նման ուրիշներն ալքիչ մը ա-

և լիքիչ մը տակաս . բայց Աստուած տեսաւ
որ մարդիկ շատ ապրելով զինքը բոլորովին
կը մոռնան , և ըրած չարութիւննին ալխիստ
չափը կանցընէ . Նոյ նահագետին ջրհեղե-
ղէն առաջ իմացուց՝ որ մարդուս տարիքն ալ
պիտի կարձեցընէ , անանկ որ շատ շատ՝ ապ-
րին հարիւր քսան տարի : Անոր համար ջրհե-
ղեղով գետնին ուժն ալ տկարցուց , խոսե-
ղէնները գէցան : Բայց աս մարդկան տա-
րիքին կարձընալը թողուց Աստուած որ բնա-
կան կերպով ըլլայ կամաց կամաց . վասն զի
Նոյին թոռները հինգ հարիւր տարիին չափ
ապրեցան , և անոնց որդիքը չորս հարիւր եի-
րեք հարիւր տարի : Եւ ջրհեղեղէն հինգ հա-
րիւր տարի ետքը Աբրահամու ատենը՝ հա-
զիւ երկու հարիւր տարի կապրէին . անկէ մէկ
երկու հարիւր տարի ալե տքը՝ հարիւր կամ
հարիւր քսան տարի ապրող քիչ կը գըտնուէր,
ինչպէս որ ըսեր էր Աստուած : Անկէ ետքը
ինչուան հիմա չորս հազար տարուան միջոց
միշտ նոյնակէս հարիւր քսան տարուընէ վեր
ապրող խիստ գժուար կը դանուի : Խակ ասկէ
իրեք հազար տարի առաջ Դաւիթ մարդա-
րէն Սաղմոսին մէջ կըսէ իր ատենին համար՝
թէ եօթանասունէն անդին առողջ հանգիստ
կեանք ըըլլար . ինչպէս որ հիմա ծերերը փոր-
ձով նոյն խօսքը կըհաստատէն :


Հ . Լեզուները խառնուելէն առաջ մար-
դիկ ի՞նչ լեզուով կըխօսէին .

Պ. Հայերէն . ինչպէս որ հաւանական կերպով կըստուգուի Ածաշունցին պատմութենէն . վասն զի Նոյ նահապետը երբոր տապանէն ելաւ Մասիս լեռնէն իջաւ , հոն Հայաստան բնակեցաւ . ու երբոր մարդիկ շատցան , ու ելան Հայաստանէն ասդիս անդին երթալու համար , և Սենաարայ դաշտին մէջ երբոր լեզունին խառնուեցաւ , միայն Հայաստանու բնակիչներուն լեզուն՝ որոնք աեղերնէն չէին շարժած՝ մնաց առջի լեզունին՝ առանց խառնուելու : Այսափէն յայտնի կըրնանք գուշակել որ երբոր Հայկ նահապետը Հայաստանէն ելելուն վրայ զզալով նորէն ետ դարձաւ , ինչպէս որ շախորժեցաւ ուրիշ տեղուանքէն ու իր առջի բնակութիւնը եկաւ , ասանկ ալ չախորժելով իր աւրուած լեզուէն , և տեսնելով որ բոլոր առջի բնակիչները իրենց առջի լեզունին կըխօսին , ինքն ալ նորէն սկսու հայերէն լեզուով խօսիլ . մէյմը՝ իրեն հօրը լեզուով խօսելու փափաքով , մէյմ՝ ալ որպէս զի շահի բնակիչներուն սիրտը ու տիրէ անոնց վրայ , որոնք բնական կերպով կտտէին անանկ նորելուկ լեզու մը որ պատճոյ համար Աստուած տուերէր : Աս պատմութիւնը չգիտնալով Եւրոպացիք . և չկըրնալով ալ ուրիշ ազգի մը աս առջի լեզուն յարմարցնել մէկ կերպով մը , ընդհանրապէս կըկարծեն թէ Եբրայեցւոց լեզուն եղած ըլլայ . բայց յայտնի է որ կըսիսալին :

Հ . Սեմ . Քամ , Յաբէթ մէջերնին ինչպէս բաժնեցին երկիրը .

Պ. Աստուածաշունչին մէջի ազգերուն ա-
նունները աշխարհիներուն անուններուն նը-
մանցընելով կրնայ ըսուիլ թէ Յաբեթին
որդիքը Եւրոպա ու փոքր Ասիա բնակեցան.
Սեմայ որդիքը Ասիայի մէջ արևելեան կող-
մերը. Քամայ որդիքը Աֆրիկէ, Փիւնիկէ ու
Պաղեստին :






ՄԱՍՆ 9.

ԵԱՀԱՊԵՏԱՅԻ ԴԱՐԸ

ԵՐԱԾՈՒՅՆ ԵԳԻՊՏՈՍՈՒՅՆ ԿԼԻԿԼԻԿ



11.

Հայոց Աբրահամյան Պատրիարք Հեղաքը ըստ գործութեան:

Հ. ԽԵԶՈՒ համար Աստուած կանչեց
Աբրահամը, և ան ալ ուր գնաց.

Պ. Աբրահամու հաւատարմութել համար
ուզեց Աստուած որ զատ ազգ ընէ զինքը .
ուստի երբոր Աբրահամեօթանասունը հինգ
տարուան էր . Այ հրամանովը ելաւ Խա-
ռանին՝ Ղովանալհետք՝ Եկտւ Քանանացւոց
երկիրը ինչուան Սիւքէմ բարձր կաղնի ծա-
ռին քովը . հոն Եստուած երեցաւ ու ըսաւ
թէքու զաւկըներուդ պիտի տամաս երկիր-
ներս . անկէ ելաւ Բեթէլ գնաց , անկէ ալ
անաստատ : Ան ատենները սաստիկ սով Եղաւ
Քանանացւոց երկիրը . անոր համար ելաւ
գնաց Աբրահամ Եղիպտոս :

Հ. Աբրահամ Եղիպատոսի մէջ ուշագի ա-
մեն կեցաւ .

Պ. Քիչ կեցաւ . վասն զի ինքը վախճալով
որ չըլլայ թէ Սարային համար զի՞նքը մեռցը-
նեն , ով որ կը հարցընէր՝ քոյրս է կըսէր . ա-
նոր համար Փարաւոնը զՍարան իրեն կին ա-
ռաւ , և ասքանիս համար Աստուծմէ սաստիկ
պատժուեցաւ : Անատենը իմացաւ Փարաւոն
Աբրահամու ըրած խաբէութիւնը ու իրեն
շատ ընծաներ ալ տուաւ առջի տուածնե-
րէն զատ , ու ըստ որ Ղովտին հետ մէկ-
անդ ելլեն երթան :

Հ. Աբրահամերբոր Եգիպտառուն ելաւ
Ղովտայ հետ , ուր գնաց .

Պ. Դարձաւ առջի անապատը Բեթէլի
մօտ՝ ուր որ առաջ Աստուծոյ սեղան շիներ
էր . բայց որովհետեւ բաներնին խիստ շատ-
ցէր էր , մէկան զչէին կրնար կենալ , անով
կռիւ ալ կըլլար Աբրահամու ու Ղովտայ
հովիւներուն մէջ . անոր համար Աբրահա-
մու խորհրդով բաժնուեցան մէկմէկէ , ու
Ղովտ Յորդանան գետին կողմերուն աղե-
կուելը համար Սոդոմքաղաքը գնաց նստե-
ցաւ , ուր որ գերի բռնուեցաւ : Եւ Աբրա-
համու ըստ Աստուծած որ ելլէ պարափ բո-
լոր Վանանացւոց երկիրը՝ որ իրեն տալ կու-
զէ . Աբրահամ ալ ելաւ գնաց Քերբրոնի
մէջ Մամբրէի կաղնի ծառին քով բնակե-
ցաւ ու հոն Աստուծոյ սեղան շինեց :

Հ. Ղովտ ի՞նչ պատճառաւ գերի գնաց
Սոդոմքաղաքէն , և ի՞նչպէս աղատեցաւ .

Պ. Ան ատենները չորս թագաւոր մէկ ե-
ղած՝ հինգ թագաւորի գէմպատերազմբա-
ցին Ազտից ձորին մէջ , ու Սոդոմացիբյաղ-

թուեցան և թագաւորնին նաւթի ջրհորի
մէջ սպահուըտեցաւ . թշնամիները Կովան
ալ առին դերի տարին : Երբոր լսեց Աբրա-
համ, իրեք հարիւր տասնլութը հոգի իր ծա-
ռաները առաւ գնաց , վազեց թշնամինե-
րուն վրայ՝ զարկաւ , ազատեց Կովաը իր ա-
մէն բաներովը և ժողովուրդն ալ մէկանդ :
Ան առեն Սոգոմայ թագաւորը շնորհակալ
եղաւ Աբրահամին ու կուզեր տւարը իրեն
թողուլ . յանձն շառաւ Աբրահամուըտաւ,
չըլսայ որ ըսես թէ ես հարստացուցի Աբ-
րահամը . վասն զի ինքը բոլորովին Աստու-
ծոյ ապաւինած էր : Եւ Մելքիսեդեկ Սա-
ղեմայ թագաւորն ալ որովհեաւ քահանայ
Աստուծոյ էր՝ օրհնեց Աբրահամը . Աբրա-
համ ալ առած բաներէն անոր տասանորդ
տուաւ :

12.

Ա Բ Ր Ա Կ Ա Խ Ա Յ Ա Ն Գ Ի Ռ Ե Շ + Ե Ռ Հ Ղ Ա Վ Ա Գ Ե Ռ Ո Ւ Ը Լ Ե Ն Ե
Դ Ա Վ Ե Ր Ե Վ Ե Մ Ե Վ Ե Լ Ե Վ Ե Տ :

Հ. Աբրահամ իր բոլոր յոյսը ԱՌ վայ
դրած ըլլալուն համար Աստուծմեինչ վարձք
ընդունեցաւ .

Պ. Ած տեսիլքով իրեն խռատացաւ որ
ինքը վերակացու ըլլայ անոր, ու երկնքի
աստղերուն չափ իրեն որդիքը շատցընէ.
և աս խռատմունքներուս կատարուելուն
նշան՝ հրաման տուաւ Ած որ Սբրահմմէկ
դոհ մը ընէ. ահ զոհը ընելու ատեն ահա-

որ կերպով մը իմացուց իրեն ետքի ըլլալիք-ները :

Հ. Սարային՝ ամուլըլլալուն համար Աբ-
րահամ չէր տարակուսէր Աստուծոյ խոստ-
մունքներուն վրայ .

Պ. Ոչ երբէք . վասն զի ինքը կը հաւատար
կատարեալ սրտով որ ԱՃ իր ուղածը կընէ՝
առանց իմացընելու ատենը և ինչպէս
ընելիքը , և կըսպասէր կատարուելուն . թէ-
ովէտ և ինչուան ան ատենը դեռ տղայ չու-
նէր , որովհետեւ Սարա ամուլէր : Բայց Սա-
րային ուղելովը Ագար աղախինէն տղայ
մը ունեցաւ իմայէլ անունով : Առ Ագարը
դեռ տղան չծնած՝ սկսաւ հպարտանալ Սա-
րային վրայ . Սարան ալսկաւ Ագարը նեղը
խոթել , ան ալ առջինին ովէս հնազանդելու
աեղ ելաւ փախաւ . բայց ԱՃ ճամբէն ետ
դարձուց զինքը՝ որ Երթայ հնազանդի Սա-
րային : Երբոր տասուիրեք տարուան էր Իս-
մայէլ , ԱՃ յայտնեց Աբրահամու որ Սա-
րայէն տղայ մը ունենայ՝ որուն պիտի տայ
ան խոստացած Երկիրները . իր Աբրամ ա-
նունն ալ Աբրահամ կոչուի ըստ , Սարան
ալ Սարրա . և իրեն Աստուծոյ ժողովուրդ-
ըլլալուն նշան տուաւ թլփատութիւնը :

Հ. Դովորգերուէն ազատելէն ետքը միշտ
Ասդոմայ մէջ բնակեցաւ .

Պ. Չէ . վ՛զի Սոդոմքաղաքըքիչ ատենէն
կործանեցաւ :

Հ. Ինչո՞ւ համար Սոդոմ կործանեցաւ .

Պ. Սոդոմացւոց մեղքերուն շատութեանը
համար : Բայց ուղելով ԱՃ իրեն անչափո-

զորմութը իմացընել մեղի, օր մը ցորե կը երբու
Աքրահամբիր տանը դրան առջև նստեր էր,
իրեքհոգի կանցնէին ան ճամբէն. տէսնելուն
պէս Աքրահամբիմացնին ելաւ. հանդչեցուց
զիրենք, ոտուընին լուաց ու կերակուր հա-
նեց. անոնք ալ պատմեցին իրեն թէ Սար-
րան գալ տարի առ օրս տղայ կունենայ:
Սարրա դրան ետևէն լսեց ու ծիծաղեցաւ
իննըսուն տարուան՝ պառաւ ըլլալուն հա-
մար: Եաքը երբոր ելան որ երթան, պատ-
մեցին Աքրահամու թէ Սոդոմը կործանելու
կերթան. Աքրահամլսածին պէս, գութը
շարժեցաւ ու աղաչեց որ յիսուն արդար
թէ որ մէջը գտնուի՝ չկործանեն. երբոր
մտիկ ըրին աղաչանքին՝ կամաց կամաց ար-
դարներուն համրանքը քիցուց, ինչուան
խօսք առաւ որ տասը արդար թէ որ գըտ-
նուի՝ աղատեն քաղաքը. Բայց չկըտնուե-
ցաւ:

15.

Սոդոմ գովազայ ինըծանումը :

Հ. Ի՞նչ կերպով կործանեցին հրեշտակ-
ները Սոդոմու Գոմոր քաղաքները.

Պ. Երկու հրեշտակ իրիկուան դէմ մոտան
քաղաքը՝ Ղովայ գրսն առջևէն կանցնէին.
Ղովտ տեսածին պէս՝ շատ աղաչանքովներս
հրամցուց զանոնք՝ երկու օտարական մարդ
կարծելով, ոտուընին լուաց ու կերակուր
հանեց: Քիչ մը անցաւ, եկան քաղաքացիքը

կուզելին Ղովտէն ան օսարականները որ չար
չարէն . Ղովտ չառւաւ : Երբոր շատ նեղը
խոթեցին , ձեռքերնէն ազատելու համար՝
անոնց տեղը խոստացաւ տալու իրեն երկու
աղջիկները . բայց անոնք իրենց ուզածէն
ետ չէին կենար : Ան ատեն հրեշտակները
Ղովտը ներս քաշեցին , ու տանը դուռը կոր-
ովնցընել տուին որ կը փետրուէին ու չէին
դաներ : Ետքը Ղովտայ հասկըցուցին հրեշ-
տակները իրենց ինչը անի համար եկածնին ,
ըսին որ իրեն նշանած վեսաներուն ալ խմա-
ցնէ որ մէկաեղդան . բայց անոնք երբոր լսե-
ցին ծիծաղեցան Ղովտայ դիւրահաւանուերը
վրայ ու տեղերնէն չշարժեցան : Երբոր առա-
ւա եղաւ՝ առին Ղովտը , կինը ու երկու աղ-
ջիկները , քաղքէն դուրս հանեցին ու ապրու-
սպիրէցին որ չըլլայ թէ դառնան ետևնին
նային , մէկ տեղ մըն ալ չկեցած շխտակ լեռը
ելլեն : Արեր ծագելուն ակէս սկսաւ սաս-
տիկ կրակով խառնած ծծումբէ անձրե դալ
Սոգոմ Գոմորայ վրայ : Ղովտայ կինն ալ
ԱՅ հրամանին դէմընելով ետին նայեցաւ
ու մէկէն աղէ արձան կտրեցաւ : Ղովտ վախ-
նալով որ չըլլայ թէ լեռն ալ համնի կրակը ,
ուղեց որ մօտքազաքներուն մէկը փախչի .
հրեշտակներն ալ իրեն ուղելուն համար հոն
տարին զինքը . ասով ազատ մնաց ան քաղա-
քը աս պատժէն , և անոր համար անունը
Սեգով ըսուեցաւ : Ահա սասանկով չորս
քաղաք մէկաեղ երկնքէ թափած կրակով
մոխիր դարձան իրենց մեղքերուն համար :
Հ . Ղովտ Սեգովք քաղաքը որչափ ատեն
կեցաւ .

Պ. Խիստքիչ. վազ զի սրտին վախէն մէկէն
անկէ ալ ելաւ գնաց մօտ տեղ այրի մը մէջ
բնակեցաւ : Ղովտ երկու որդիք ունեցաւ ,
Մովաք և Ամոն . ասոնցմէ եղան Մովաբացիք
և Ամոնացիք : Հոս կըլմըննայ Ղովտայ վրայ
եղած պատմուիը :

Հ. Հայրն Աբրահամ ի՞նչպէս իմացաւ
Սոդոմայ այրիլը , ու անկէ եաքը ի՞նչըրաւ .

Պ. Առաւօտանց նայեցաւ գէպ ՚ի Սոդոմ
գոմոր , տէսաւ որ ծուխը երկինքը պատեր
էր՝ ցաւեցաւ : Ետքը ելաւ գնաց գէպ ՚ի
հարաւ Գերարայ ըսուած տեղը , ու հոն
Սառային համար ամէն հարցընովին՝ քոյրս
է կըսէր : Անոր համար Աբիմելէք ան տեղին
թագաւորը՝ Սառան իրեն կին առնելուզեց .
բայց Ած տեսիլքով երեցաւ անոր ու ապրու-
սլըրեց որ չդպչի Աբրահամին կնոջը : Ան
ալ կանչեց Աբրահամը , դանդասեցաւ սուտ
զուրցելուն վրայ . ու շտուպարգեներ տալով
թողուց՝ որ ուր կուզեն երթան : Բայց եր-
թալէն առաջ Աբրահամ աղօթքը ըստաւ Աբի-
մելէքայ համար ու ազատեց ԱՅ տուած
պատժէն , որ իրեն պատճառաւ Աբիմելէքայ
մարդիկներէն մէկու մ'ալ ազայ չէր ըլլար :

Հ. Սառան որդի ունեցաւ .

Պ. Երբոր հասաւ ԱՅ խոստացած առենը
ազայ մը ունիցաւ և անունը գրաւ Խսահակ .

և կաթէն կարած օրը մեծ ուրախուի ըրաւ
Աբրահամ:

Հ. Իսահակ Սառային հարազատ տղան
ըլլալով, Իսմայէլին վնաս մը եղաւ.

Պ. Իսահակայ պատճառաւ Իսմայէլը ս-
կըսաւ արհամարհուիլ չէ թէ խորթ որդի
ըլլալուն համար, հասկա որովհետեւ իսա-
հակին հետ կիյնար, անոր գէշ օրինակ կու-
տար. անոր համար Սառան ուզեց որ հե-
ռացընէ Իսմայէլը իր քովէն: Եւ թէպէտ
Աբրահամ չէր ուզէր, բայց Աստուած իմա-
ցուց Աբրահամուոր Սառային ուզածը աղէկ
բան է: Են ատենը մէկէն Աբրահամ հնա-
զանգեցաւ Սառային խօսքին: Ելաւ առաւօ-
տանց հաց ու ջուր տուաւ Ագարայ, տղան,
ալ հետը Ճամբայ դրաւ: Ադար Ճամբան
կորսնցուցած՝ երդման ջրհորին քովէրը կը-
պլատէր, ինչուան ջուրն ալ հատաւ, ինքն ալ
յուսահատած՝ թողուց տղան մէկ ծառի մը
տակ, ու գնաց քիչ մը հեռու նստեցաւ՝ որ
չուեսնէ տղուն մեռնիլը: Աստուած / լսեց
տղուն լալու ձայնը, ու ջուր բղխեցուց ան
տեղուանիքէն, և խոստացու ալ որ մեծ աղդ
ընէ Իսմայէլը:

Հ. Երդման ջրհորը ուր տեղուանիք կիյնայ.

Պ. Գերարայ Փղտացւոց երկիրը՝ Աբի-
մելքին թագաւորութեան տակը: Աս ջրհ-
որը Աբրահամ բացէր էր ու Աբիմելքին
մարդիկը առեր էին ձեռքէն: Երբոր Աբի-
մելքնորէն դաշինք դրաւ Աբրահամու հետ,
առ ջրհորն ալ նորէն ետ տուաւ, անմեղագիր
ընելով ինքնիքը թէ չէր իմացած: Աբրա-

Համալ ծառեր սնկեց ան ջրհորին քովելը ,
ու հոն Աստուծոյ աղօթք կընէր :

Հ . Աբրահամ Խամայէլը դուրս ընելէն
ետև ալուրիշ վիշտ չքաշեց Խսահակայ պատ-
ճառաւը .

Պ . Երբոր բոլորովին հանգստութե՛ մէջ
կըկարծէր ինքզինքը՝ տեսնելով որ իր վրայ
կը կատարուի Այ խոստումը , յանկարծ մէկ
գիշեր մը մեծ ցաւալի դիպուած մը հանդի-
պեցաւ : Հրաման տուաւ Աստուած Աբրա-
համու որ Խսահակը ողջակէզընէ : Աբրահամ
բնաւ չտարակուսեցաւ . առաւօտը կանուխ
ելաւ , փայտ կոտրեց , էշով մը և երկու ծա-
ռայով Ճամբայ ելաւ գնաց իրեք օր հեռու .
ու երբոր տեսաւ Աստուծոյ ցըցուցած տեղը ,
ծառաները թողուց , փայտերը շալկեցուց Խ-
սահակայ կոնակը , ինքն ալ կրակ և գանակ
առաւ ու գնացին . տղան տարակուսած կը-
հարցընէր թէ ուր է ողջակէզընելու ոչխա-
րը . Աստուած պատրաստած է՝ ըսաւ Աբրա-
համ : Երբոր հասան տեղը , կտակեց Խսա-
հակը , քաշեց գանակը , կուզէր մորթել կե-
ցիր , ըսաւ Աստուած . ու Վաբեկայ ծառին
վըայէն կախուած ոչխար մը ցցուց անոր
տեղը՝ որ ողջակէզ ըրաւ : Աստուած ալ
օրհնեց Աբրահամը ասանկ միամիտ հնազան-
դութել համար :

15.

Ասուայի մահը, խստահայ կարգութւը :

Հ. Ո՞ւր տեղ և քանի՞ տարուան մեռաւ
Սառա .

Պ. Քերբոնի մէջ Քանանացւոց երկիրը
հարիւր քսանը էօթը տարուան :

Հ. Ո՞ւր թաղեցաւ Սառա .

Պ. Քերբոն Քանանացւոց երկիրը Մամ-
բրէին դիմացը երկու այրին մէկուն մէջ . որն
որ Աբրահամ դիմացի ագարակովը մէկտեղ
գնեց չորս հարիւր սատերի Սահառ քետա-
ցին տղուն Եփրոնին ձեռքէն . Աստուածա-
շունը կանանց մէջէն միայն Սառային տարի-
քը, մեռնիլը ու թաղուիլը կը իշէ՝ եկեղեցւոյ
օրինակ ըլլալուն համար . ինչպէս խսահակ
ալ Քրիստոսի օրինակ էր :

Հ. Խսահակ Էրք կարգուեցաւ, և ի՞նչպէս .

Պ. Սառային մեռնելէն իրեք տարի ետքը :
Տեսնելով Աբրահամորինքն ալծերացած է՝
հարիւր քառասուն տարուան, կանչեց Ե-
ղիազարը՝ իրեն հաւատարիմ ծառան, ու
երդումընել տալով որ քետացի կին չառնէ
իրեն որդւոյն, տամը ուղարկվ, շատ ընծանե-
րով, ոսկիէ արծըթէ զարգերով խրկեց որ
երթայ իր հայրենիքը՝ Միջագետքէն խսա-
հակայ կին առնէ ու բերէ : Երբոր անիւ-
կայ տարակոյս կը հաներ թէ չգալու ըլլայ-
նէ՝ ի՞նչընեմ. Աբրահամ հաստատուն յու-
սով լրաւ, թէ ԱՅ հըեշտակը կառաջնոր:

գէ քեզի . բայց թէ որ չգայ , աղատ ըլլաս
երդումէդ : Գնաց Եղիազար՝ Նաքովրայ քաղ
քին դուրսի դին ջրհորին քովը նստաւ : Ազա-
չեց Աստուծոյ որ Երբ քազքէն կուգան աղ-
ջիկները սափորներով ջուր առնելու , որ
աղջիկն որ ընտրուած է աս բանի՞ Եղիա-
զար թէ որ խմելու ջուր ուզէ անկէ՝ անի-
կայինքիրեն ուղարուն ալխմցընէ : Ասբանս
մտածելու ստեն եկաւ Ուեբեկա Աբրահա-
մու եղբօրը՝ Նաքովրայ տղուն Բաթուելին
աղջիկը , ու Եղիազարայ խօսք գրածին պէ՛ս
ըրաւ : Ան ատեն Եղիազար հարցուց խմացաւ
ով ըլլալը , ու հանեց ձեռուըները ոսկիէ
տպարանջաններ դրաւ , ականջներն ալ ոս-
կիէ օզեր անցուց : Երբոր Լաբան տեսաւ
անոնք ու լսեց եղածը , եկաւ տուն հրամ-
ցուց . ուղարուն խոտ տուաւ , իրենց ալ
ոտուընին լուաց ու կերակուր հանեց . բայց
Եղիազար չուղեց ուտել ինչուան որ խօսքը
չկապէն : Ետքը պատմեց եղած դիպուա-
ծը . անոնք ալ ԱՅ բանն է աս ըսելով մէ-
կէն հաւանեցան : Եղիազարն ալ ան տտենը
հանեց ոսկիէ արծըթէ ամաններ ու լաթեր
ելնծայտուաւ Բաթուելի , Ուեբեկային մօրը ,
Լաբանայ եղբօրը ու իրեն . և ասանկով կե-
րան խմեցին ու հանգչեցան : Առաւօտը մէ-
կէն երթալ կուզէր Եղիազար . անոնք ստի-
պէցին որ տասը օր ալ կենայ աղջիկը . ետքը
խօսքը որոշելու համար Ուեբեկային հարցու-
ցին , և անոր ուզէլովը մէկէն բաժնուեցան
գնացին Ուեբեկա և իր աղախինները ուղար-
ուու վրայ նստած : Երբոր մօտեցան Տեսլեան

ջրհոր ըսուած տեղին , ան ատենը Իսահակ
ելեր դաշտին մէջ կըպտըտէր . մէկղմէկ տե-
սան հեռուէն , և Ռեբեկա երբոր իմացաւ
թէ գէալ 'ի իրենց եկողը Իսահակն է , վրան
լաթ առաւ՝ վար իջաւ , ու անանկ գնաց :
Ասանկով Իսահակը երբ քառասուն տա-
րուան էր՝ իրեն կին առաւ Ռեբեկան ու մօ-
րը մահուան սուդն ալ սրտէն փարատեցաւ :

16.

ԱԲՐԱՀՈՅԱՆ Տահը , և Իսահակաց աղօթով գույ-
սունէնալը :

Հ . Իսահակայ կարգուելէն Ետքը Աբրա-
համ որչափ ատեն ապրեցաւ .

Պ . Երեսունըհինգ տարի . և աս մի-
ջոցիս մէջ Քետուրա անունով կին մը ա-
ռաւ և անկէ վեց որդի ալ ունեցաւ ծերա-
ցած ատենը Այ մասնաւոր խնամքով , բայց
չթողուց անոնց որ Իսահակայ հետ իրեն
ժառանգ ըլլան . մեռնելէն առաջ անոնց
մէյմէկ քիչ բան տուաւ ու Ճամբեց : Ինքը
մեռաւ հարիւր Եօթանասունըհինգ տա-
րուան , և Իսահակու Իսմայէլ մէկտեղ թա-
ղեցին Սառային քովի այրին մէջ , Մամբրէի
կաղնի ծառին դիմացը :

Հ . Իսահակ ուր կըբնակէր .

Պ . Քանանացւոց Երկիրը Աբրահամու
կեցած տեղը , ինչուան որ մէծ սովի մը պատ-
ճառաւ ելաւ Ճամբայ Եգիպտոս Երթալու
համար , բայց Ած արգելեց որ ան Երկրէն

դուրս չելէ , որն որ իր հօրը խոստացեր էր
ու իրենց կուզեր տալ : Անոր համար գնաց
գերարայ Փղտացւոց Աբիմելէք թագաւո-
րին քով . հոն երկար ատեն կենալէն ետքը՝
դարձաւ նորէն առջի աեղը :

Հ . Խաահակ Փղտացւոց Երկրին մէջ ի՞նչ
նեղութիւն քաշեց .

Պ . Առջի նեղութը եղաւ իր սրտադողը որ
քաշեց Ուեբեկայի համար . ուստի ամէն
հարցընողին քոյրս է կըսէր . բայց Աբիմելէք
դիպուածով իմացաւ ու նեղացաւ Խաահա-
կայ Երկդիմի խօսքին վայ , և ապսպրեց
ամէնուն որ դիանան , ու չըլայ թէ միասմը
հասցընեն անոնց : Ատեն անցաւ շատ հա-
րցստցաւ Խաահակ . սկսան նախանձիլ Փղտ-
ացիները , ու Խաահակայ հօրը փորած ջըր
հորները ամէնն ալլեցուցին . ետքը Խաահակ
նորէն բացաւ : Աս բաներուս համար Աբի-
մելէք ալ Խաահակայ ըստ որ ելլէ երթայ ան
տեղէն :

Հ . Խաահակ Աբիմելէքին քովէն Երթալէն
ետե ի՞նչ մասնաւոր գործք ունի յիշուած .

Պ . Գերարայի ձորին մէջ՝ ուր որ կըբնա-
կէր , ջրհոր մը բացաւ ինքիրեն բխած ջրոյ ,
ու անունը դրաւ Զըհիս-ն , անոր համար որ
Գերարայի հովիւները կուիւ կընէին՝ ան ջըր-
հորը մերն է ըսելով : Ուրիշ ջրհոր մըն ալ
բացաւ , անուանեց Թանայն-նիւն նորէն կուիւ
ընելնուն համար . ուրիշ մըն ալ բացաւ ու
անուանեց Անդրբան-նիւն , որուն համար
կուիւ չեղաւ : Ետքը գնաց Երդման ջրհորին
քով . հոն Այս սեղան շինեց , զոհ ըրաւ , ու

օրհնուեցաւ Աստուծմէ : Հոն ալ ջրհոր մը
փորեց ու ջուր չելլալուն համար անունը
Երտուն դրաւ : Աս ատենիերս եկաւ իրեն
քով Աբիմելէք թագաւորը, Ոքոզաթ ու Փի-
քողիրեն իշխաններով մէկտեղ դաշինք դնե-
լու : Խասահակ անոնց սեղան ըրաւ ու մէկ-
տեղ բարեկամուեն ուխտ ըրին դնացին :

17.

Յակով, Եսուս :

Հ . Խասահակ կարգուելուն պէս տղայ
ունեցան .

Պ . Ուերեկա ամուլը լլալուն համար քսան
տարի ետքը աղաչելով Աստուծմէ երկուո-
րեակ տղաք ունեցաւ . որոնք երկու աղգ
կընշանակէին ու մեծը պղտիկին պիտի ծա-
ռայէր : Եսաւ էր մեծը՝ մազոտ թխագոյն և
բնուիլ խիստ, և պղտիկը Յակոբ՝ հեղահոգի :

Հ . Եսաւայ ու Յակոբայ բնաւորութինին
լինչ օգուտ կամ վխաս հասուցին իրենց .

Պ . Եսաւ տաքդլուխ կարիք մը ըլլալով,
անդրանկուէն և հօրը օրհնութէն զրկուե-
ցաւ . Յակոբ հանդարտ մտածող ընտանի
բարք ունենալուն՝ ամէն բանի մէջ յաջողուէ
դաւաւ :

Հ . Եսաւ ինչպէս իր անդրանկութիւնը
կորսընցուց .

Պ . Մէկ օր մը Յակոբ ոսպէտ ապուր եփեր
էր . Եսաւ սաստիկ անօթի դաշտէն դարձած
տեսաւ, ուզեց : Յակոբ տլըսաւ . թէ որ

անդրանկութիղ ինծիտաս , կեր : Եսաւ մէկէն
տռանց տռաջը ետիք մտած ելու , Անդրան-
կուէն ինչ կելէ՝ քեզի ըլլայ . ըստ : Յակոբ
երդում ուզեց : Եսաւ մէկէն երդում աշ-
բաւ ու նստաւ կերաւ խմեց ու գնաց : Ա-
նոր համար Եսաւ Եղոմըսուեցաւ :

Հ . Իսահակ հաւանեցաւ Յակոբայ ու
Եսաւայ ըրած անդրանկուէ փոփոխուեցը .

Պ . Ինքը չիմանալով անդրանկուէ օրհ .
նուին ալ Յակոբայ տուտւ . վասն զի՞ Եսաւ
որտոդըլլալով երբեմն երբեմն աղէկ որսել :
կընէր ու կըկերցընէր հորը . անօր համար
իսահակն ալ Եսաւը կըսիրէր : Իսկ Ռեբեկա
մայրերնին ալ Յակոբը կըսիրէր : Իսահակէրը
որ շատ ծերացաւ՝ ուզեց որ Եսաւը օրհնէ .
կանչեցըսաւ որ երթայ մէկ աղէկ որս մը ընէ՝
եփէ ու բերէ , որ ինքննուածէ ու ետքի օրհնու-
թիլ տայիրէն : Մէկէն որսալու գնաց Եսաւ :
Խմացաւ բանը Ռեբեկա . իրկեց Յակոբը՝ որ
շուտ մը դաշտէն երկու գիրուկ ուլ բերէ ,
որ ինքը եփէ ու տայիրէն որ տանի ու օրհ-
նութիւնը ինքն առնէ . Յակոբ սկսաւ վախ-
նալ թէ չըլլայ որ խմացուի ու ինքը անէծք
առնէ օրհնութեան տէ զը . մայրը և իմ վրաս
ըլլայ , ըստ , անէծքը , գու խօսքիս մտիկ
ըրէ ” : Երբոր գնաց բերաւ . Ռեբեկա ե-
փեց շուտ մը . Եսաւայ նոր զգեստն որ իր
քովը պահեր էր անօր հագցուց . ուլին
մորթն ալ թեերուն ու զգին վրայ յարմար-
ցուց . ձեռքը տուտւ կերակուրը որ տանի :
Իսահակ ձայնը լսածին պէս սկսաւ տարա-
կուսիլ . հարցընէլ զարմանալով թէ ինչ շուտ

բերաւ . քովզ կանչեց , ձեռուըները բռնեց
նայեցաւ . մինակ ձայնը ճանչցաւ թէ Յակո-
բինն էր . բայց երբոր մօտեցաւ՝ Եսաւայ լա-
թէրուն հոտք առաւ , ու առանց տարակուսի
անդրանիկուն օրհնութիր տուաւ՝ շատ խոր-
հըրդաւոր խօսքերով . և թէ եղբօրը վրայ իշ-
խէ : Ասանկով ելաւ գնաց Յակոբ : Ետեւն
Եսաւ ալ բերաւ իրեն բռնած որսը . աս բա-
նիս վրայ խիստ զարմացաւ իսահակ , հար-
ցուց , խմացաւ , բայց Աստուծոյ մասնաւոր
խնամքովը՝ որով արդարացի խաբէութիւնը
առաջ գնաց , տուած օրհնութիւնը ալ աւե-
լի հաստատեց : Ան ատենը տեսնելով Եսաւ
որ անդրանիկութեան հետ օրհնութիւնն ալ
կորսընցուց , սկսաւ լալ ու խնդրել որ զինքն
ալ օրհնէ : Իսահակ չուզեց օրհնել . երբոր
խիստ շատ թափանձեց՝ ան ատենը մէկ քանի
խօսք ալ իրեն ըստաւ :

Հ . Եսաւ երկու անգամ խաբուելուն հա-
մար Յակոբին բան մը ըրած .

Պ . Սաստիկ ոխ պահեց ու կըսպասէր
իսահակաց մահուանը՝ որ ինքն ալ Յակոբը
մեռցրնէ :

Յակոբայ Երեւան Լոբանայ ժող :

Հ . Յակոբանդրանիկուն օրհնութիւնը առ-
նելին ետքը Եսաւայ հետ ի՞նչպէս վա-
րուեցաւ .

Պ . Ռեբեկա խմանալով Եսաւայ միտքը՝

ուզեց Յակոբը հեռացընել։ Եւ որովհետեւ
Եսաւ երկու կին առերէրքետացիւ խետցի,
որոնք շատ նեղութիւն կուտային իրեն ու
խահակայ, աս պատրուակաւ գնաց աղա-
չեց Խսահակայ որ Յակոբ երթայ Միջա-
գետք Խսաւան, ու հոն կարդուի : Յակոբն
ալյորդորեց որ երթայ Լաբանայ իրեն եղ-
բօրքով՝ հեռանայ Եսաւէն : Ան ատեն ի-
սահակ կանչեց Յակոբը, օրհնեց նորէն՝ ու
խաւան խրկեց :

Հ. Եսաւ երբոր լսեց Յակոբայ Խսաւան
երթալը՝ ի՞նչը ըստաւ .

Պ. Իմացաւ որ իր ծնողքը չեն ուզեր քա-
նանացոց հետ խնամութիւն ընել, գնացնոր
կին մ' ալ առաւ Խոմայէլի մէկ աղջիկը :

Հ. Յակոբայ Խսաւան երթալու ատեննոր
բան մը հանդիպեցա՞ .

Պ. Ճամբան գիշերը վրայ համնելով, առաւ
քար մը իրեն բարձ ըրաւ ու պառկեցաւ :
Քնոյն մէջ կըտեսնէր սանդուխ մը կեցու-
ցած գետնէն ինչուան երկինք, որուն վրայ
հրեշտակները կելլէին ու կիջնէին . ծայրն
ալ Աստուած կեցած՝ Աբրահամու ըրած
խոստմունքները կըհաստատէր : Վախցաւ
Յակոբ, ու ելաւ անբարձ ըրած քարը անկեց՝
ձեթով օծեց . ու ան տեղին անունը Բէնէւ
այսինքն Տռու Աստուծոյ դրաւ . և թէ որ ողջ
դառնայ, ամէն ունեցածէն առանորդ տալ
խոստացաւ :

Հ. Յակոբ ի՞նչ տեսակ մարդասիրութիւն
դտաւ Լաբանէն .

Պ. Երբոր Խսաւանին դիմաց ջրհորի մը

քովմօտեցաւ Յակոբ, տեսաւ հոն հովիւներ
որ կըսպասէին ջրհորին քերնին քարը վերցը-
նելու, ոչխարները խմցընելու համար. Երբ-
որ սկսաւ հարցընել անոնց, Ռաքէլ Լա-
բանոյ աղջիկը վրայ հասաւ հօրը ոչխարնե-
րով. Յակոբ վերցուց քարը ու խմցուց անոր
ոչխարներուն, ետքը պադառեցաւ ու լա-
ցաւ: Գնաց Ռաքէլ պատմեց հօրը, ան ալ
եկաւ տուն հրամցուց: Երբոր իմացաւ որ
կուզէ երկար ատեն հոն կենալ, ամիսի մը
չափ անցնելէն Ետե, « Զեմուզեր որ, ըստ
Լաբան, առանց վարձուց աշխատիս ինծի.
որովհետեւ ազգականս ես »: Յակոբ ալ եօթը
տարուանն աշխատանքին փոխարէն Ռաքէլը
ուզեց: Հասաւ օրը, հարսնիքը ըրին, ու գիշե-
րը մաւթ տեղը Լիամէկալ մեծ աղջիկը տուեր
էր. և Զելիա իր աղախինն ալ անոր նա-
ժիշտ: Նուտւոտանց երբոր իմացուեցաւ
խարէութիւնը, Լաբան սուտ պատճառ բե-
րաւ թէ ան երկիրը սովորութիւն չէ կար-
գել պատիկը մեծէն առաջ: Աւստի եօթը
տարի ալ անոր համար ծառայեց՝ ու առաւ.
որուն նաժիշտ ալ տուաւ Բալլան:

Հ. Յակոբքանի՞ աղայ ունեցաւ խառանի
մէջ.

Պ. Տանելըմէկ մանչ, մէկ աղջիկ: Որով-
հետեւ Լիա այնչափ սիրելի չէր Յակոբայ, Աս-
տուած դթացաւ անոր ու տուաւ վեց մանչ.
Ռուբէն, Շմաւոն, Ղեի, Յուդա, Իսաքար
և Զաքոդոն. մէկ աղջիկ մ' ալ Դինա: Ռա-
քէլն ալ շատ տրամած ըլլալով իր տմուլը լ-
լուն համար, Բալլա աղախինը տուաւ Յա-

կորայ, ուսկից ունեցաւ Դանը ու Նեփ-
թաղիմը : Ախան ալ իր աղախինը տուաւ և
ունեցաւ Գաղը ու Ասերը : Ամենէն ետ-
քը լսելով Աստուած Ռաքէլին աղաշանքին,
առաւ իրեն Յօվսէփը :

19.

Յակոբ Լաբանայ քով բոլոր որչափ
առեն կեցաւ :

Հ. Յակոբ Լաբանայ քով բոլոր որչափ
առեն կեցաւ .

Պ. Քսան տարի . վազ զի տասնըշորս տա-
րին Ռաքէլը առնելին եռքը երբոր Յակոբ
ուզեց երթալ, Լաբան ըստ թէ “ Քու
գալովդ իմ տունս օրհնուեցաւ , կեցիր
հոս և ինչ վարձք կուզես քեզի տամ ” , :
Ան առենը Յակոբ . “ Եյսչափ առեն բան
մը ինծի չես տուած , ըստ , թէ որ կուզես
կենամ, միայն հօտին մէջէն ամէն խատուաիկ
ոչխարները միշտ իմն ըլլոն ” , : Հաւանեցաւ
Լաբան ու մէկէնդատեց բոլոր Ճերմակներն ,
ու իրեն տղոցը ձեռքը տուաւ որ իրեք օրուան
Ճամբայ հեռու արածեն որ Յակոբ Ճերմակ-
ներուն ծնած խատուաիկներն ալ չառնէ :
Տեսաւ Յակոբ որ Լաբան խարդախութիւն
կընէ , ինքն ալ Աստու ծմէ խրատուած , ծա-
ռի գալար Ճիւզեր առաւ , որսնց վրայի կա-
նաչները աեղեղիւ լովդոյն զգոյն կերե-
նար . անոնք ոչխարները ջուր խմելու առեն
աւազանին մէջ կըդնէր որ տեսնելով կը-
խրտէին ու խատուաիկ կըծնանէին , ինքն ալ

անոնք բոլոր մէկդի կըզատէր . և վեց տարուան մէջ Յակոբ այնչափ հարստացաւ՝ որ Լաբան սկսաւ վրան նախանձիլ ու ծուռ նայիլ : Օր մը Յակոբ իմացուց Ավային ու Ռաքելն իրենց հօրը տրտունջը , և թէ ինքը տեսիլք տեսերէ որ Աստուած՝ “Ելիր ասկէ գնաքու հօրդ տունը կըսէ ,, : Մէկէն հաւնեցան անոնք ալ . ուստի առաւ ընտանիքը , տղաքը , ու ամէն ունեցածը՝ ելաւ Ճամբայ : Ռաքելն ալ իր հօրը կուռքերը գողցաւ մէկտեղ առաւ :

Հ . Լաբան ի՞նչպէս ձայն չհանեց Յակոբայ իրմէ բաժնուելուն վրայ .

Պ . Ան ատենը Լաբան ուրիշ տեղ ոչխար խուզելու գացած ըլլալով իրեք օրէն ետե իմացաւ , և սաստիկ նեղացաւ , ու իրեն մարդիկներով եօթը օրուան Ճամբայ ինչուան Գաղաադու լեռը ետեէն վաղեց հասաւ : Գիշերը Աստուած երեցաւ Լաբանու , և ապրասկրեց որ զէն մը չհասցընէ Յակոբայ . անոր համար մինակ յանդիմանեց գաղտուկ փախչելը , և կուռքերը գողնալը : Յակոբ գաղտուկ փախչելուն համար “Ալախցայ , ըսաւ , որ չըլլայ թէ արգելես զիս . իսկ գողութիւնը թէ որ մէկը ըրածէ՝ պատժուի ըսաւ ” : Լաբան շատ փընտռեց չգտաւ . վասն զի Ռաքել ուղաին կռնակը գրեր ու վրան նստերէր : Ան ատենը աղէկ մը գանդատեցաւ Յակոբ՝ որ այնչափ իրեն տունը աշխատերէ սիրով , ու մէկ պարգև մը չէ ընդունած , և հիմայ ալ զինքը գող բռնելու համար բոլոր տակնուվրայ ըրաւ : Ամըցաւ Լաբան և ու-

զեց որ գաշինք դնեն մէջերնին . քար մը տընկեց Յակոբ , և ուրիշ շատ քարեր ալդիզելով պղափ լեռ մը շինեցին . վրան նստան կերան խմեցին , և անունը դրին Բլուր Հայութէան : Ետքը սիրով պատուելով մէկ մէկէ բաժնուեցան :

20 .

Յակոբայ Վահան հասնիլը :

Հ . Յակոբայ Վահանէն բաժնուելէն ետքը բ'նչ նոր բան հանդիպեցաւ .

Պ . Ճամբան մէկ օր մը տեսաւ իր առջին շարուած հրեշտակներու բանակ , որ եկեր էին պաշտպանելու իրեն . բայց ինքը գիտնալով որ պէտք չէ անհոգ կենալ , “ Աստուած կօգնէ ըսելով , , , մարդ խրկեց Սէիր ըսուած տեղը իր Եսաւ եղբայրը բարիելու : Ետքը լսեց օր չորս հարիւր հոգւով Եսաւ իրեն առջեր կէլլէ , շատ վախցաւ . իր մարդիկը երկու բանակ բաժնեց որպէս զի թէ որ մէկը ջարդուի՝ գոնէ մէկալը ազատի . և շատ ընծաներ ալ խումբ խումբ առջւէն խրկեց՝ որ “ Յակոբայ քու ծառայիդ է , , ըսելով տան . ինքն ալ սկսաւ Այ աղօթել որ փրկէ զինքը : Ո՞ւ գիշերը Այ հրեշտակը իրեն հետ կռուեցաւ , ու յաղթուելուն համար ազդրին տակի ջիղը թմբեցուց որ ցաւէն թողու . Ետքը ըսաւ ալ թէ թողերթամ բայց Յակոբ ինչուան որ չօրհնեց զինքը չթողուց . ան ատեն հրեշտակը անունն ալ փոխեց Խ-

բայնելքը Աստուծագէն դրաւ։ Յակոբ ալ ան
տեղւոյն անունը Տէսիւ Աստծոյ ըստաւ։

Հ. Յակոբ Եսաւայ ինչպէս հանդիպեցաւ։

Պ. Երբոր մօտիկցաւ՝ իրեք բաժնեց իր
ընտանիքը։ առաջ երկու աղախինը իրենց
տղոցմով, վիան իրեններովը, ետևէն Ռա-
քէլը և Յովակէփը։ և ինքն անոնցմէ առաջ
անցաւ՝ եօթն անգամ երկրպագութիւնը ըրաւ,
անոնք ալ մէկտեղ, ինչուան Եսաւայ գու-
թը շարժեցաւ ու լալով պագտուեցաւ։
Եսաւ ուզեց մէկտեղերթալ կամ իրեն մար-
դիկներէն օգնական տեղը։ Յակոբ շնորհա-
կալ եղաւ։ մանր տղաքը՝ անասունները
պատճառ բերելով, կամաց կամաց կըհատ-
նիմըսաւ ինչուան Սէիր։

Հ. Յակոբ Միջագետէն դառնալէն ետև
ուր գնաց բնակեցաւ, և ինչնոր վիշտքա-
շեց։

Պ. Միկիմ քաղքին դիմացը բնակեցաւ,
Միւքեմայ հօրմէն Եմովլէն հարիւր ոչխարի
գնելով խորան ըստւած տեղը։ Օր մը Դինա
իր աղջիկը գնաց քաղաքը ոլորտելու։ Միւ-
քեմ Եմովլը իշխանին աղան առնելու մոքով ա-
ռաւ տուն տարաւ։ Հայրը կմովլ եկաւ Յակո-
բայ հետ խօսեցաւ՝ յորդորելով որ իրենք
ալ միշտ հոն կենան և ուրիշի հետինամութիւ-
նը ընեն։ Միւքեմն ալ կըխսոստանար ինչօժիտ
որ ուզեն։ Բայց Յակոբ ու տղաքը շատ
նեղացած ըլլալով, Ծմունն ու Վիկ որ մէկ
մօրէ Կինամին եղբայրներն եին՝ խարդախու-

թե ամբ ըստին՝ թէ պէտք է որ մեզի պէս թըլ՝
փառիք որ առ բանիդ հաւանինք : Անոնք
յանձն առին, գնացին քաղաքացիներն ալ
յորդորեցին ըսելով թէ հարուստ են, բոլոր
ունեցածներն ալ մերը կըլլայ . ասանկով ա-
մէնքն ալ թլփատուեցան : Երբորդ օրը որ
ամէնքը ցաւի մէջ էին, Շմաւոն ու Դիկ
սրերով մասն քաղաքը ջարդեցին ամէն էրիկ
մարդիկը, բոլոր քաղաքն ալ կողոպտեցին,
կիները անասուններն ալ առին Դինաքու-
րերնին ալ մէկտեղ ու գարձան : Շատ նե-
ղացաւ Յակոբ վրանին, վախցաւ ալ որ չըլ-
լայ թէ քանանացիները ու փերեզացիները
գան զիրենք ջարդեն առ բանիս համար :

Հ. Յակոբ Միջագետքէն գառնալէն ետքը
ցինաց հօրը տունը .

Պ1. Միկիմին բնակիչները ջարդելէն եաւ .
Աստուած հրաման առւաւ որ Բեթէլ եր-
թայ ու հոն Այսեղան շինէ, ուր որ առաջ
սանդուխը տեսեր էր : Ան ատենը Յակոբ
իրեն հետ եղաղներուն ասլըսպրեց որքովեր-
նին եղած կռապաշտական բաները թողուն .
որոնք ամէնն ալ Միկիմ բեեկնի ծառին տո-
կը թաղեց, ու գնաց Բեթէլ : Հոն մեռաւ
Դեբովա Ռեբեկայի գայեակը . անոր հա-
մար հոն տեղի կաղնիին անունը կառնի «Գո»,
դրաւ : Անկէ ելու և երբոր Եփրամա յը
Բեթղէհէմ կըմաննէր, Ռաքէլ Բենիամինը
ծնանելու ատեն մեռաւ, հոն Ճամբուն վրայ
թաղուեցաւ . Յակոբ ալ արձան կանգնեց՝
որ կըսուի Աբան Աբին Ռատէլայ : Ետքն
եկաւ Քերըն հօրը տունը ուր որ Աբըտ-

համ ալ կեցեր էր, ու գտաւ դեռ ողջ
զիսահակ, որ մեռաւ հարիւր ութառուն տա-
րուան, և Յակոբ Եսաւ մէկտեղ թաղեցին .
Յակոբ հոն բնակեցաւ անկէ ետեւ . բայց
Եսաւ ելաւ Սէիր գնաց՝ ան տեղը երկուքին
ալ չօգտելուն համար :

24.

Յակոբայ Հովհաննեսաւայլ :

Հ. Յակոբայ տասուերկու աղաքը միշտ
մէկտեղ կեցան .

Պ. Ուէ որ նախանձու կիրքը ըըլլար՝ խա-
ղաղ մէկտեղ կըկենային : Բայց որովհետեւ
հայրերնին Յովսէփը աւելի կըսիրէր, ին-
չուան իրեն համար աղուոր ծաղկեայ լաթ
տլշիներ էր . աս պատճառ եղաւ իրենց մէկ-
մէկէ բաժնուելու և շատնեղութիւններ քա-
շելու :

Հ. Յակոբայ Յովսէփը ուրիշներէն աւելի
սիրելը անկարգ բան չէր .

Պ. Չէ . Վազ զի աղէկութեանը համար կը-
սիրէր, ինչպէս Աստուած ալ իմացուց ա-
սանկ երազով մը . կըտեսնէր Յովսէփ գաշ-
տի մը մէջ որ ինքը եղբայրներուն հետ ցո-
րենի որայ կըկասլէին, և իր կասպած որան
ելաւ կայնեցաւ ու մէկալնոնցը անոր եր-
կըրպագութիւն կընէին: Մէկ ուրիշմըն ալ
տեսաւ որ արելը լուսնկան ուտասնը մէկաստ-
վերը իրեն երկրպագութիւն կընէին: Երբ-
որ լսեցին ասոնք եղբայրները, իմանալով

երազին միտքը , այնչափ վառուեցաւ նախանձնին , որ կարելի ըլլար մեռցընել կուղէին :

Հ . Յովսեփիայ Եղբարքը սաստիկ նախանձելով իրեն վրայ ինչ կրցան ընել .

Պ . Անդամ մը Եղբայրները գնացեր էին Սիւքեմոջսարները արածելու . շատ օրեր անցնելէն ետե , Յակոբ խրկեց Յովսեփը տեսնելու թէ ինչպէս են . Յովսեփ մոլորած պարտելու ատեն , հանդիպեցաւ ճամբան մէկու մը որ ըստ թէ Դովլթայիմ գայած են : Գնաց Յովսեփ գտաւ Եղբայրները . Երբոր տեսան անոնք հեռուէն , խորհուրդ ըրին որ սպաննեն . բայց Ոտուբէն ապրեցընել ուղելով ըստ թէ արիւն չընեն , հապաչոր հորեր կային անտեղուանքը՝ անոնց մէկուն մէջը ձգեն : Երբոր իրենք նստեր կերտկուր կուտէին՝ տեսան հեռուէն որ Գաղաղդէնիսմայէլացի վաճառականներ Եղիպտոս կերթան , տեսակ տեսակ խունկեր կըտանին . Յուդային խորհրդով հանեցին հորէն ծախեցին անոնց քսան դահեկանի : Ոտուբէն դնաց որ հորէն հանել փախցընէ ու չգտնելով սկսաւ յուսահտած լալ : Ետքը անոր լաթը այծի արիւնի մէջ թաթխած տարին Յակոբայ ըսելով թէ ասանկ գտանք որ գաղանք պատռեր էր : Յակոբ Երբոր տեսաւ պատռեց իր լաթերը , տրամութեան լաթ հադաւ ու կուլար , կողբար . եկան քովը ամէն ընտանիքը՝ ճար չեղաւ միմթարելու , ցաւէս կըմեռնիմ կըտեր :

22.

Յաշուելոյ բանք Եւթալը :

Հ. Խամայէլացիները ի՞նչ չըրին Յովսէփը .

Պ. Տարին Եղիպտոս ծախեցին Պետափը բէս Փարաւոն թագաւորին դահճապետին : Պետափը բէս տեսնելով որ Յովսէփին էլացի ու հաւատարիմ տասնըեւթը տարուան կտրիճ մըն է , և Աստուած ալ անոր հետն է , իր տանը ամէն կոռավալորութիւնը անոր յանձնեց :

Հ. Ո՞րչափ ատեն կեցու Յովսէփ Պէտափը բէս դահճապետին քով .

Պ. Քիչատեն . վասն զի Պէտափը սի կինը անոր վրայ աչք ձգելով կուզէր որ իրեն հետ անկարգութիւն ընէ . բայց անիկայ մտիկ չէր ըներ : Օր մը մէնակ դանելով երբոր քղանցքէն բռնած նե զը կը ձգէր , Յովսէփ հանեց վերաբկուն փախու . կինն ալ սկսաւ կանչուըռտել յանցանքը անոր վրայ ձգելով . ու երբոր Պետափը տուն դարձու , սուտերով հաւանեցնեց որ Յովսէփը անկարգութիւն կուզէր ընել ու երբոր եսկան չուըռտեցի , կը աէ , փախու քովէս : Բարկացաւ դահճապետը . ու բանտ դրաւ Յովսէփը :

Հ. Բանտին մէջ Յովսէփայ ի՞նչ նոր բան հանդիպեցաւ .

Պ. Վն օրեւը թիգրին տակառապետը ու մատակարարը Յովսէփին կեցած բանաը դը-

բուեցան . և մեկ գիշեր մը երկուքն ալ երազ
աեսան : Երկրորդ օրը Յովսէփ տեսնելով
որ երեսնին կախեր են՝ իմացաւ պատճա-
ռը , հարցուց երազը ու ըստւ , թէ Աստու-
ծով ես կըմեկնեմ երազնիդ : Ան ատեն
պատմեց տակառապեալ . “Տեսայոր , ըստւ ,
որթ մը իրեք կանաչ ձիւղ և խազող ուներ ,
ես ձզմելով գաւաթթի մէջ ֆարաւոնին տուի , , ,
“Իրեք օրէն , ըստւ Յովսէփ , առջի պաշտօնիդ
պիտի համնիս՝ որ գաւաթթով գինին ֆարա-
ւոնին տաս , , Եւ աղաչեց որ երբոր ազատի ,
յիշէ զինքն ալ ֆարաւոնին առջե որ յան-
ցանք չունի : Մատակարարն ալ տեսնելով
որ աղէկ մեկնեց . “Ես ալ տեսայ որ , ըստւ ,
իրեք ազնիւ ալիւրի աման գլխուս վրայ գրած
էր . վրայինին մէջը ազնիւ թղթական կե-
րակուրներ՝ որ թռչունները կուտէին մէ-
ջէն , , : Պատասխանեց Յովսէփ : “Իրեք օրէն
ֆարաւոն գլուխդ կարէ պիտի և մար-
մինդ ալ փայտէ պիտի կախէ որ թռչուն-
ները գան ուտեն , , : Իրեք օրէն ֆարաւոնին
ծննդեան օրը ըլլալով , կատարուեցաւ
Յովսէփայ ըսածը . բայց տակառապեալ
մոռցաւ Յովսէփը յիշելու :

Հ . Յովսէփի ինչպէս բանակէն խալսե-
ցաւ .

Պ . Երկու տարի բանաը կենալէն ետքը ,
ֆարաւոն երազ մը տեսաւ . գետին մէջէն
եօթը գիրուկ կովեր ելան կարածէին . ու-
րիշ եօթը վատոյժ կովեր ալ ելան , արա-
ծելու ատեն առջինները կըլեցին : Արթըն-
ցաւ և նորէն քնացաւ , աեսաւ որ մէկ ար-

մատէն ե օթը պարարտ ցորենի հասկեր ելան,
ե տքը ե օթն ալ ցամաք հասկեր ելան ու առ
ջինները կլլեցին : Փարաւոն տակնուզրայ ե
ղած չէր գանէր մէկը՝ որ տեղն 'ի տեղը մեկ-
նէ . յանկարծ տակառապետին միտքը ին-
կաւ , պատմեց թագաւորին Յովսէ փայ հա-
մար : Ան ատենը նոր լաթեր հագուցին ու
Փարաւոնին տռջև հանեցին . մէկնեց թէ
երկու երազն ալ մէկ բան կը ցուցընեն . . Ես օթը
գէր կովերը և եօթը պարարտ ցորենի հաս-
կերը եօթը առատութեան տարի է ըստ
որ գալու է . և եօթը վատոյժ կովերը և
եօթը ցամքած հասկերը եօթը սովի տարի-
ներ են որ ետևէն յաջորդելու են : Աս-
տուած աս բանս ցցուց ըստ՝ որ մէկ խելացի
մարդ մը գտնես , որ առատութեան ատենը
ժողվէ ցորենները ու պահէ սովին ատենին
համար , : Ասով չէ թէ միայն բանակն խա-
լըսեցաւ , հապա նաև Փարաւոնին հրամա-
նովիրեն երկրորդը եղաւ . վասն զի ‘‘ Քեզմէ
խելացի մարդ չէայ , ըստ Փարաւոն , որ աս
կարդերը ընէ , : Ասկէ ետքը փառաւոր հա-
գուստով , մատնիսով . ոսկի զարդերով թա-
գաւորական կառքի մէջ նստառցին , ու բո-
լոր քաղաքը պարտցուցին՝ որ ամէնքը իմա-
նան թէ Եգիպտասի տէրն է : Ետքը Յովսէ-
փայ անունը Փառմիթոմքանէ դրաւ և Արեգ-
քաղը ին քրմին աղջիկը իրեն կին տուաւ-
ուսկից երկու տղայ ունեցաւ՝ Մանասէ ,
Եփրեմ : Աս ատեն Յովսէփ երեսուն տա-
րուան էր :

23.

Յովսեփայ Դադաւորը ըլլալովինչ օգուտ
ըրաւ .

Հ . Յովսեփի դատաւորը ըլլալովինչ օգուտ
ըրաւ .

Պ . Բոլոր ժողովրդեան մահուանէ ազա-
տելու պատճառ եղաւ , և թագաւորին ալ-
մեծ հարստութեան . վասն զի ամէն գետին-
ները՝ անասունները նաև մարդիկը ստակի-
տեղ գերի առաւ , որ անկէ ետև սկսան ա-
մէնքը գետին բանիլ գերիի պէս , ու վաս-
տըկածնուն մէկ մասը թագաւորին տալ :

Հ . Եգիպտոսի սովոր ինչուան ուր տարա-
ծուեցաւ .

Պ . Ամէն ան կողմի աշխարհքները . ին-
չուան Յակոբ ալ սովէն նեղացած խրկեց
ողաքը Եգիպտոս՝ որ ցորեն գնեն :

Հ . Յովսեփիայ եղբարքը երբոր առջի ան-
դամտեսնուեցան իրեն , ինչպէս վարուե-
ցաւ անոնց հետ .

Պ . Երբոր անոնք եկան առջեր ինկան
Երկրագութիւն ըրին , մէկէն ձանցաւ .
բայց չճանչնալ ձեացուց , ու սկսաւ բարկա-
նալ “ Լքաես էք ըստ , եկեր էք որ քաղաքո
ազքէ անցընէք ու մատնիչ ըլլաք , : Անոնք
“ Զէ , կըսէին , ցորեն գնելու եկեր ենք , : ու
կըսամէին ով ըլլալնին . և թէ տասուեր-
կու եղբարք են , սկզանիկը հօրերնունքովնէ ,
և մէկը մեռած է : Յովսեփի աս բաներս լսե-
լով . ալաւելի վրայ տուաւ թէ “ Գէշ մարդիկ

լ. թէ չէ , ըստւ , ձեզմէ մէկը խրկեցէք որ
ձեր սլատի եղբայրը բերէ , : Ասանկով ամէնն
ալբանար դրաւ : Իրեք օրէն եաւ իբր թէ
խղճալով հրաման տուաւ որ մինակ մէկը
մնայ , մէկալնոնք ցորեննին աանին ու ՚ի
դարձին պղտի եղբայրնին ալ բերեն , որ ի-
րենց հաւատաց : Սիրով յանձն առին , ու
կարծելով որ Յովսէփ չհասկընար , որով
հետեւ թարգմանով կրխոսէր , սկսան ըսել
թէ “ Ասնեղութիւնը կըքաշենք Յովսէփայ
ըրածներնուև համար . որչափ կաղաչէր ու
մտիկ չըրինք , : Ռուբէննի ալկրոէր՝ թէ “ Ես
ձեզի ջրսի . խեղճ աղունը արիւնը մի մըտ-
նէք , : Ասխօսքերուս վրայ Յովսէփայ սիրաը
գողձկելով , մէկդի քաշուեցաւ ու լացաւ :
Ետքը նորէն եկաւ հրամայեց որ Ծմաւոնը
կապէն ու պահէն : Իրենց ամանները լեցը-
նել տուաւ , և գաղտուկ ապօսլրեց որ ա-
մէնուն ցորեննին գինն ալ իրենց ամանին մէջը
դնեն : Անկէ զատ ճամբուն համար կերա-
կուր ալ տուաւ ու խրկեց :

Հ . Ամաններնուն մէջի ստակները ի՞նչ
կերպով յայտնուեցան .

Պ . Ճամբան իջևան մը համնելով , ոմանք
քուրձերնիւրացին՝ իշուն կերակուր տալու
համար . տեսան ստակնին ու զարմացան , և
Աստուծոյ բանն է ըսելով գնացին տեղն
՚ի տեղը պատմեցին Յակոբայ : Եւ հոն մէ-
կալներն ալ իրենց տարած ստակնին գանե-
լով , սասակի վախի մէջ ինկան :

Հ . Յակոբ թուղուց Բենիամինը տանելու .

Պ . Առջի բերանը այրած որառվ սկսաւ

ըսել՝ թէ և Զիս զտւկըներէս զրկեցիք. Յովսէփը շկայ, Ծմառնը ցիայ, Բենիամինս ալ կուզէք տռնել. աս ամեն խեղճութիւնները իմ վրաս մի կուգան ։ Ան ատենը Որութէն պատասխան տռւաւ՝ թէ և իմ երկու տղաս սպաննէ թէ որ Բենիամինը չդարձընեմ։ Զէ, կըսէր Յակոբ, ըըլսար. ասոր եղբայրը մեռած է. թէ որ աս ալ մէկ փորձանքի մը հանդպի, իմ ծերութիւնս անմիսիթար գերեզմանը կըմըտնէ ։ Բայց սովոր օրէ օր սաստկանալով՝ ոկտաք եղաւ նորէն Երթալ. Յուղան ըստաւ, և Հայք գիտնաս օր խօսք տռւեր ենք Բենիամինը հետերնիս տանելու ։ Յակոբ կըսէր և ինչու ըսելք թէ ուրիշեղբայր ալ ունիք։ և Մեղնեղ ձգեց, ըսին, հարցուց թէ հայրերնիդ ողջէ. ուրիշ եղբայր ունիք. ովդիտէր օր ան ալ տեսնել կուզէ։ Եաքը Յուղանորէն երաշխաւոր ըլլալով՝ հազիւ հաւանեցուց, Յակոբ ալ ըստաւ որ իրենց երկրին բերքերէն ընծայ տանին, առջի ստակնին ալ հետերնին առնեն։ Ասանկով Յակոբ օրհնեց ու նամբայ դրաւ։

24.

Յակոբի Եղբայր յայգնութելը :

Հ. Երկրօրդ անգամ Յովսէփի եղբայրները ինչպէս ընդունեցու։

Պ. Երբոր Բենիամինը հետերնին Եդիսդաս հասան, Յավսէփի հրամայեց իր տանելը

վերակացութին՝ որ տուն տանի զանոնք ու կերակուր պատրաստէ, որ մէկաեղ հաց ու առնեն: Բայց անոնք կարծելով թէ ստակին համար կերթան պատասխան տալու, սկըսան ան մարդուն առջև զիրենք արդարացը նել. ու հիմա, ըստին, անկէ զատ ուրիշստակ ալբերինք: Մարդը սիրա տուաւ անոնց թէ տաւ Աստուծոյ բաննէ, հոգ մընեք: « Ետքը Շմաւոն Եղբայրնին ալ արձըկեց տուն բերաւ: Ետքը Երբոր Յովսէփ եկաւ ամենքը Երկրագութիւն ըրին, ու ինքն ալ սիրով առաւ բերած ընծանին. հարցուց հօրերնուն ինչպէս ըլլալը, ու ըստ թէ Աստուծմէ օրհնած մարդ մըն է անիկայ: Ետքը Բենիամինի վրայ նայելով, հարցուց: « Աս է ձեր պլախիկ Եղբայրը. Աստուածքեզի ողորմի որդի», ըստ, և անտեղը Յովսէփայ սիրով լեցուեցաւ, արցունքը չկրցաւ բոնել, ելաւ մինաւոր տեղմը գնաց լալու համար: Ետքը ամէնը մէկուեղ կարգովիր հետը հացինստեցուց, ու սեղանին վրայ աւելի պատիւ ցրցուց Բենիամինի: Ետքը Յովսէփ վերակացուին ապասլեց որցորենին ամանները աղէկ մը լեցընէ ու նորէն ստակները քուրձերուն բերանը դնէ կապէ, նաև իր արձըթէ գաւաթը Բենիամինին ամանին մէջը դնէ: Ասանկով առաւօտանց կանուխ ճամբեց:

Հ. Բենիամինին քուրձի արձթէ դաւաթը ինչ կերպով յայտնուեցաւ.

Պ. Յովսէփի Եղբայրներէն բաժնուելն ետքը, վերակացուն Ետենուն խըրկեց՝ որ Երեսնին տայ՝ արձըթէ դաւաթը գովնալ

նին, Երբոր լսեցին անոնք, խռովեցան ու
սկսան ըսել՝ « Այդպէս բան չենք ըրած,
չենք գիտեր. ի՞նչպէս կարելի է որ մենք ար-
ծաթ կամ ոսկի գողնանք, որ մեր քուրձին
մէջ գտած ստակնիս ալնորէն ետ դարձու-
ցինք: Եւ ըսին վստահութեամբ թէ որուն
քովէն որ ելէ ան գաւաթը՝ ոպաննուի, և
ամէնքս ալ գերի ըլլանք: Ան ատեն վերա-
կացուն ալ սկսաւ կարգով նայիլ փընտռել
ու գտաւ բենիամինին ամանին մէջէն: Պա-
զեցան մնացին ամէնքը և յուսահատած լա-
թերնին սկսան սկասըռտել, և գլուխնին կա-
խած ետ դարձան:

Հ. Երբորդ անգամ Յովսեփայ Եղբայր-
ներուն առջև երևնալը ի՞նչ կերպով եղաւ.

Պ. Երբոր Եկան Յովսեփայ առջեր՝ սկը-
սաւ զիրենքյանդիմանել: Անատենը Յուդա
շուտ մը ոտքը ինկաւ ըսելով. « Ալսպասաս-
խան չունինք. Աստուած մեզքերնիս երես-
նիս տուաւ. ահա ամէնքս հրամանոցդ գերի
ենք »: Յովսեփ՝ « Չէ ըսաւ, որունքովէն որ
գաւաթը ելաւ միայն ան իմ գերիս ըլլայ,
գուք ազատ ելէք գնացէք »: Աս խօսքէսքիչ
մը սիրտառաւ Յուդա, ութողաւթիւնուզե-
լով սկսաւ սկասմել թէ ինչպէս հօրը ծերու-
թեան սիրական զաւակն է բենիամինը, և
շատ գժուարութեամբ թողուցեր է բաժ-
նուիլիրմէն, ըսելով թէ « Ռաքէլինծի միայն
երկուզաւակ բերաւ. մէկը ըսիք թէ գազանը
բղըքաւց. հիմա թէ որ աս ալ առնէք՝ իրեն
փորձանք մը հանգիպելու ըլլայ, ցաւէս կը-
մեռնիմ: Անոր համար ըսաւ Յուդա՝ ես առ

աղին երաշխաւոր եղայ, ուստի ևս սիրով
գերի կը լսամհրամանոցդ, որինքը ազատ հօրը
երթայ. թէ չէ ի՞նչ երեսով ես հօրս առջնը
ելլեմ, անոր կսկիծը տեսնեմ,,,: Յովսէփի ալ
չկրցաւ ինքզինքը բռնել, օտար մարդիկը քո.
վէն դուրս հանել տուաւ, մէկէն լալով կուն
չել սկսաւ, և Ես Յովսէփին եմ, իրաւցրնե
իմհայրս ողջէ,,,: Եղբայրներն որլսեցին՝ պա
զեցան, մնացին : Յովսէփի նորէն մօտ կան
չեց ու ըստաւ. և Ես Յովսէփի ձեր եղբայրնեմ
որ ծախեցիք. բայց մի վախնաք, Աստուած
առ ճամբովս զիս տէր ըրաւ Եդիստասի որ
ձեղկերակրեմ, և գեռ սովոն երկրորդ տարին
է,,,: Սիրով ու լալով հետերնին սկագտուե
ցաւ ու ապրոսպրեց որ շուտով երթան իր
հօրը ըսեն՝ թէ “ Աստուած Յովսէփը Ե.
դիստացուցվրայ իշխան է ըրեր. և շուտինքն
ալ տնովտեղով ելլէ դայ, որ զինքը աս սո
վիս տաենը կերակրեմ,,,:

Հ. Թագաւորը չիմացաւ Յովսէփայ Եղ
բայրներուն յայտնուիլը.

Պ. Իմացաւ ու շատ ուրախացաւ, և Յով
սէփայ առլըսպրեց որ հայրը բերել տայ:
Յովսէփ ալսայլեր խրկեց, ու ամենուն երկ
երկու պատմուճան տուաւ, և Բենիամինին
հինգ պատմուճան և իրեք հարիւր ալդա
հեկան. և հօրն ալնոյնպէս, տասը բեռ ալ
Եդիստասի աղնիւ բաներէն, ուրիշ տասը
բեռ ալ հօրը ճամբու պաշար: Եւ ասան
կով ճամբայ դրաւ:

25.

Յակոբ Եգիպտոս Երեւան ու Հայոցնել :

Հ. Յակոբ Երբոր լսեց Յովսեփայ ողջը ըւ լալը Բ'նչըրաւ .

Պ. Առջի բերանը սաստիկ շփոթեցաւ , պաղեցաւ ու չհաւտաց . ինչուան որ տեղն ՚ի տեղը նորէն պատմեցին , ու ցցուցին Յովսեփայ խրկած բաները : Ան ատեն սիրով վառուեցաւ ու ըստաւ . “ Ասկէց աւելի ալ Բ'նչ մեծ բարիք կրնամ ունենալ որ իմ Յովսեփը ողջ է . կերթամ սիրով որ չմեռած տեսնեմ զինքը , : Ըուտով պատրաստուեցաւ իր տղաքներովը և թուներովը եօթանասունդինդ հոգի , և ճամբայ ելաւ :

Հ. Յակոբ Բ'նչըլէս գնաց Եգիպտոս որ Աստուած ըսեր էր թէ Քահանու երկրէն դուրս չելլեն .

Պ. Ինքն ալտարակուսեր էր ասոր համար . ըսյց երբոր հասաւ Երդման ջրհորին քով , Աստունոյ զոհմատուց որիմացընէ իր կամքը : Աստուած երեցաւ , ու ըստաւ որ Եգիպտոս էրթայ , Յովսեփայ քով մեռնի . հոն իր աղջը շատանան՝ ու եաքը նորէն ետ գառնան :

Հ. Ո՞ւր տեսնուեցաւ Յակոբ Յովսեփայ .

Պ. Յակոբ խրկեց Յուգան . Յովսեփայ ըսելու որ գայ Ռամեսա ըսուած տեղը . որ Գեսեմ ալ կըսուի : Հոն մէկզմէկ տեսնելնուն պէս՝ լալով պագտուեցան , և կըսէր Յակոբ թէ “ Մեռնիմերթամ որդի՝ որ ըգքէ զողը աեսայ , :

Հ . Յովսե փայ եղբարքը Փարաւոնի հետ
տեսնուեցան .

Պ . Կափս չորս հինգ հոդի առաւ Յովսեի
հանեց Փարաւոնի առջև՝ առաջուց խրատե-
լով որ եթէ հարցընէ Փարաւոն ինչ դործքի
տէր ըլլալնին, հովիւ ենք ըսեն . այնպէս ըրին
ու եգիստացիներէն զատգեսեմայ մէջ բնա-
կելու հրաման առին : Փարաւոն՝ հայրերնին
ալ ուղեց տեսնել . ու երբոր գնաց Յակոբ,
ինչպէս ըլլալը ու տարիքը հարցուց Փարա-
ւոն : Ետքը Յովսե փայ հրաման առւաւ որ
անոնցմէ իրեն ոչխարներուն ալ վերակացու
գնէ :

Հ . Յակոբ Եգիստառաքանի տարի ապրե-
ցաւ .

Պ . Տամնը եօթը տարի : Երբոր լըմբնցաւ
աս տարիները, Յովսեի կանչեց՝ Երդուըն-
ցընելով ապսարեց որ իրեն հայրենական
գերեզմանը դնէ : Անկէ ետե մէկ հեղ մըն ալ
խմացուցին Յովսե փայ թէ հայրը ծանրացեր
է . բերաւ երկու որդիքը Մանասէ ու Եփ-
րեմ, որ իր վերջի օրհնութիւնը տայ : Յա-
կոբալտլաքը գիրկը առաւ պատաւ, “ Իմոր-
գւոցս կարգը ասոնք ալսեպուին ըսաւ,,,: Ետ-
քը Յովսեի չոքեցուց զանոնք առջեը որ օրհ-
նէ : Յակոբ օրհնելու ատեն՝ աջ ձեռքը Եփ-
րեմի վրայ դրաւ՝ ու ձախը Մանասէին .
Յովսեի դիսլուածով կարծելով՝ շտկել ու-
ղեց . բայց Յակոբ դիտեմ ըսաւ, երկուքն ալ
օրհնած ըլլան, բայց Եփրեմը Մանասէէն վել
ըսայ : Եւ Սիկիսը, որուն մարդիկը ջարդեց
էին, Յովսե փայ տուաւ : Ետքը կանչեց, մէ-

կառ որդիքն ալ առջելը ու ամէն մէկը զատ
զատ օրհնեց՝ վրանին մարդարէութիւններ
խօսելով : Եւ Յուղային օրհնութեանը մէջ
յայտնի գուշտկեց անոր ցեղին մէջը հաստա-
տուելու Խորայէլացւոց թագաւորութիր,
և Մեսիային գալուստը : Եւ մեռաւ հարիւր
քառսունուեօթը տարուան :

Հ. Յակոբայ մարմինը մէկէն տարին Քա-
նանացւոց երկիրը թաղելու .

Պ. Նախ զմռսել տուաւ Յովսէփ, որ Ե-
դիպտացիք պատուոյ համար կընէին, ու Եօ-
թանասուն օրսուգընելէն ետե, Փարաւոնին
հրամանովը իր եղբայրները ու շատ իշխան-
ներ հետերնին՝ կտոքելով և ձիաւորներով
խիստ փառաւոր հանդէսով դնացին Յորդա-
նանին անդիի դին, եօթը օր ալ հոն սուդը-
րին, որ ամէն Քանանացիք կըսէին . Մեծ
սուդ ունին Եդիպտացիք : Անկէ տարին
Մամրէին դիմացը իրենց հայրենական գե-
րէզմանը թաղեցին :

26.

Յակոբայ մահը, Հրեին առած վնչը :

Հ. Յակոբայ մեռնելէն ետե Յովսէփ
ինչ աչքով կընայէր եղբարքը վրայ .

Պ. Անանի իրրե թէ բան մը ըրած չը-
լային : Բայց իր եղբարքը վախցան որ չըլայ
թէ վրանին ոխ պահելով վրէժ տռնէ, ե-
կան Յովսէփայը լսին թէ “Հայրերնիս ապրո-
ւլը որ իր կողմանէ հրամանոցդ ըսենք” .

որ մեզի թողութիւն տաս . ուստի մենք հիմաքեզմ, կը խնդրենք ներումն ըսելով, Յովսեփայ ուսքը ինկանքու ծառադ ենք ըսին : Յովսեփայ սիրաը լեցուեցաւ՝ սկսաւ լուռ միսիթարելովը ըսաւ, “Մի վախնաք ես ալ Աստուծոյ ծառան եմ . իրաւի՞ որ գուք ինձի չարիքը ընելովէցիք, բայց Աստուծը չարը ՚ի բարին գարձուց,, . ուրիշ աս տեսակ խօսքերով օրտերնին առաւ՝ բալորովին անյիշաբը ըլլալով . ու խաղաղութեամբ հանգիստ կապրէին :

Հ . Յովսեփի ինչուան երք միաց իր պատուոյն մեջ .

Պ . Ինչուան ետքը . և մեռաւ հարիւր տասը տարուան՝ կտակ ընելով մնացած եղբայրներուն որ Եգիպտոսէ ելլելու ատենինին իր ոսկորներն ալ տանին :

Հ . Խորայէլացիք ինչ վիճակ ունեցան Յովսեփայ մեռնելէն ետքը .

Պ . Վաթօնուն տարիի չափ հտնիդիստ անցընելով, օրէ օր կըշանային : Փարաւոն անունով թագաւոր մը՝ աեսաւ որ կըշանան կուժովիսան Խորայէլացիք, վախցաւ թէ օր մը իրեն թշնամիներուն հետ մեկ եղած՝ կըսկատերազմին իրեն հետ ու կերթան Եդիպիտոսէն . անոր համար սկսաւ չարչարել զանոնիք, բազաք շինելուալ, Փիգանը, Ռամեսէն, ու Ովն կամ Արեգը . բայց որչափ Եդիպիտացիները զիսրայէլացիքը կըտանչէին, անոնիք այնչափ կըշանային :

Հ . Չարչարելէն զատ ինչ հնալըներ մնած եց Փարաւոն՝ Խորայէլացիքը քիչցընելու համար .

Պ. Երկու անոնց դայեակներուն Սեփով
բայ ու Փուայ գաղտուկ հրամայեց՝ որ ար-
դայ տունելու ատեն մանչ ծնածները խղզեն:
Բայց դայեակները թագաւորէն աւելի Աս-
տուծմէ վախնալով, չկատարեցին աս հրա-
մանը: Աստուծած ալ օրհնեց զիրենք՝ որ բա-
ներնին կլյաջողէր, կըհարսանային: Ետքը
երբոր թագաւորը սրդողեցաւ անոնց, պա-
տասխան տուին՝ թէ “Եբրայեցիք դայեակը
չհասած տղան կըբերէն,,,: Ինքն ալնեղացած
հրաման հանեց՝ որ անկէ ետքը բոլոր իս-
բայէլացւոց մանչ ծնած տղաքը գետը ձգեն:

27.

Մահմէս :

Հ. Փարաւոնի տղաքը գետը ձգելու հրա-
մանէն կըցաւ մարդ խալքսիլ.

Պ. Ղե իին ցեղէն՝ Ամրամ անունով մար-
դու մը տղան աղատեցաւ աս կերպով: Երբ-
որ ծնաւ տղան՝ իրեք ամիս գաղտուկ պա-
հելէն ետե՝ վախնալով որ օր մը յանկարծ
կիմացուի, խսիրէ հիւսած սնտուկ մը առին
կպատճելթով ծեփեցին, ու տղան մէջը
դրած գոցած՝ գետը ձգեցին: Տղունքը նույն
ալ սիրաը չդիմանալով քովէն չեր զատուեր՝
որ տեսնէ թէ ինչ կըլլայ: Ան ատենը Փարա-
ւոն թագաւորին աղջիկը իր նաժիշտներովը
անդին գետին քովերը ելեր ժուռ կուդար.
տեսաւ աս սնտուկը՝ շուտ մը հանել ար-
ւաւ՝ տեսաւ տղան որ կուլար, գութը շար-

ԺԵԳԱւ : Տղուն քոյրը քովը մօաեցաւ . “ Կու զԵս ըստաւ որ Եբրայեցի կաթ տուող կնիկ մը կանչեմ որ տղան պահէ , . ան ալ կանչէ ըստաւ : Աղջիկը գնաց տղուն մայրը բերաւ . որ առաւ տղան Փարաւոնի աղջկանը ծախ քովը մեծցուց ու տարաւ իրեն տուաւ : Փարաւոնին աղջիկն ալ ուրիշ զաւակ չունենաւ լով իրեն որդեգիր ըրաւ , և անունը Մովսէս դրաւ , որ ըսել է Զէ հանած : Ու Եգիակ տացւոց իմաստութիւնները մինոր սորվեցը նել տուաւ :

Հ . Մովսէս ինչուան Երբ կեցաւ Փարաւոնին պալատը .

Պ . Երբոր քառսուն տարուան եղաւ , տեսնելով իր եղբարցը քաշած վիշար , գնաց զիրենք միիթարելու : Եւ մէկ հեղ մը տեսաւ որ Եգիակացի մը Եբրայեցւոցմէ մէկը բոներկըծեծէր , աստուածայիննախանձով վառուեցաւ սիրտը՝ չորս դին նայեցաւ որ մարդ չկայ . հոն մէկէն սպաննեց զԵգիակ տացին՝ ու աւազին մէջը թաղեց : Մէկալ օրը նորէն տեսաւ որ երկու Եբրայեցի կոփւ կընէին , ուղեց հաշտեցնել . “ Մարդիկ , ըստաւ դուք մէկմէկու եղբայր էք՝ ինչու կոփւ կընէք , : Ան ատենը անիրաւութիւնովը ըստաւ . “ Քեզ ո՞վ դրաւ դատաւոր մեր վրայ . իս ալ սպաննել կուզես երեկուան Եգիակացւոյն պէս , : Զարմացաւ մնաց Մովսէս՝ թէ ինչ պէս յայտնուեր է : Եւ իմանալով որ Փարաւոն զինքը կըփընառէ , ելաւ Մադիանացւոց երկիրը փախաւ՝ որ Կարմիր ծովուն մէկալ դին է՝ Սինա լեռանը մօտ :

Հ . Մովսէս Երբոր փախաւ Մադիանացւոց Երկիրը ուր կըքնակէր .

Պ . Նախ գնաց ջրհորի մըքով նստած Երբոր կըմուածէր , ան ատենը Մադիանացւոց քուրմին Եօթը աղջիկները Եկան ջուր քաշելու ոչխարներուն համար , և ուրիշ հովիւներ թող չէին տար . տեսաւ Մովսէս վորնտեց հովիւները ու ջուր քաշեց անոնց համար . որ խմցուցին ոչխարներուն ու գարձան : Հռագուէլ հայրերնին շուտ դառնալ նուն պատճառը իմանալով , մէկէն տուն բերել տուաւ Մովսէսը որ իրեն կերակուր մը ընէ : Եւ հոն մնաց Մովսէս ինչուան որ Աստուած զինքը ետ կանչեց . ու Սեփովքա անոր աղջիկը կին առաւ , ուսկից Երկու որդեք ունեցաւ՝ Գերսամ ու Եղիազար :

Մովսէսի պատճեն Հայութ ընդունակութեաւ :

Հ . Ի՞նչ բանի համար , ու ի՞նչ կերպով կանչեց Աստուած Մովսէսը Մադիանացւոց Երկրէն .

Պ . Երբոր մեռաւ Փարաւոն և ուրիշ մը նստաւ , որ ալ աւելի կըքարչարէր Եբրայեցիքը . Մովսէսի ելլելէն քառսուն տարին Ետքը Աստուածիր անհուն ողորմութեամբը Խորայէլացոց հառաջանքը լսելով , ուզեց որ Մովսէսի ձեռքովը զանոնք ազատէ : Ուստի որ մը Մովսէս ոչխարները արածելու ատեն Քորեք լեռան վրայ , յանկարծ տեսաւ որ

մորենի ծառ մը կրակ կտրած կըվառէր, ու
չէր այրէր : Մովսէս սկսաւ առաջ երթալ
մօտիկնալ՝ որ առ հրաշքս աղէկ մը տեսնէ .
ան ատենը մորենիէն ձայն եկաւ . “ Մովսէս
Մովսէս՝ հոս մի մօտենար . կօշիկներդ հա-
նէ , վասն զի կայնած տեղդ սուրբ գետին
է,, : Մովսէս ալ զարհուրած չէր ալկրնար
նայիլ : Ետքը Աստուած յայտնեց իր կամքը
անոր , և թէ ժողովրդին աղաշանքը լսերէ ,
և կուզէ որ ինքն երթայ հանէ զանոնք Ե-
ղիպտոսէն :

Հ . Մովսէս յանձն առաւ Խորայելացի-
ները Եգիպտառսէն հանելու հրամանը .

Պ . Հատ դժուարութը : Առջի բերանէլ
իր անկարող ըլլալը յայտնեց : Աստուած՝
“ Ես քեզի կօգնեմ , ըսաւ : Հապա թէ որ
անունդ հարցընեն ի՞նչ ըսեմ , ըսաւ Մով-
սէս,, : Պատասխանեց Աստուած . “ Որէնիսըր-
կեց ըսէ . և անոնցմէ խօսքի տէր մարդիկներ
հետդ առ՝ Փարաւոնի առջեր ելիր ու ըսէ :
մէր տէր Աստուածը մեզ կըկանչէ որ իրեք
օրուան ճամբայ դէպի ի անապատը երթանք,
զոհ ընենք : Գիտեմ , ըսաւ Աստուած , չու-
զեր թողուշ բայց ես զինքը չարաչար կըպատ-
ժէմ ինչուան որ թողու,, : Ան ատեն Մով-
սէս . “ Հապա թէ որ Խորայելացիք չհաւ-
տան , ի՞նչընեմըսաւ : Զեռքի գաւազանդ
գետինը ձգէ,, , ըսաւ Աստուած . ձգելուն
պէս օձ դարձաւ՝ ու Մովսէս սկսաւ վախ-
նալ : Երբոր Աստուածոյ հրամանովը պոչէլ
բռնեց , նորէն գաւազան եղաւ : Ետեւ Աս-
տուած . “ Զեռքդ ծոցդ խոթէ , ըսաւ . Մով-

սես Երբորիսթեցու հանեց՝ աև սաւ որբորուտած էր. Աստուած “‘Նորէն ծոցդ դիմ, ըսաւ. գնելուն պէս՝ բորք վայէն գնաց : Թէ որ նորէն չհաւասան, ետեւէն աս ալ ըրէ՝ ըսաւ. գետէն ջուրառ՝ գետինը լեցուր, ջուրը արիւն կըդառնայ : Երբոր Մովսէս նորէն ետ կեցաւ՝ համարձակ խօսիլ չունենալուն համար, “‘Ես ոյժ կուտամ, ըսաւ Աստուած քեզիխօսելու,,,: Մովսէս երբոր սկսաւ նորէն հրաժարիլ, ան ատենը Աստուած սաստիչ սրդողեցաւ՝ ու Ահարոնը իրեն եղբայրն ալ ընկեր տուտւ. “‘Ո՞ւ աղէկ խօսք ունի բերանը, դուն խմ կոզմանէս կըլաս ըսաւ, ան ալ ժողովրդեան,,,: Սաանկով քորեք լեռնեն տուն դարձաւ, աներոջը մնաք բարով ըսաւ, տղաքը կինը մէկտեղ՝ գաւաղանն ալ ձեռքը՝ ճամբայ ելաւ :

29.

Եֆեկտունի հարուածները :

Հ. Մովսէս ինչ յաջողութեամբ կատարեց Աստուծոյ հրամանը Եգիպտոս երթաւլու .

Պ. Երբոր Ճամբայ ելաւ Աստուծոյ հրամանով, Ահարոն եղբայրը գիմաւորեց զինքը. սիրով պագառուեցան ու մէկաեղ գնացին, ան Աստուծոյ տուած հրաշքները խրայէլացոց առջեւ ընելով հաւատցուցին թէ կուզէ զիրենք փրկել Աստուած : Ետքը երկուքն ալ մէկտեղ Փարաւոնի առջեր ե-

լան, ըսին. Աստուած կըսէ որ թողուս իր
ժողովուրդը որ երթան իրեն տօնախմբու-
թիւն ընեն: Փարաւոն բարկացաւ. “ Զեմ
ճանչնար ան Աստուածը,, ըստւ. ու սկսաւ
աւելինեղլիոթել խարայէլացիները որդքա-
ղին ու փուժումուճ բաներ չմտածեն :

Հ. Երբոր Մովսեսին գալուն պատճառաւ
Խարայէլացիք սկսան տանջուիլ՝ ի՞նչ կընէին.

Պ. Մոռնալով ԱՅ խոստմունքը որ քիչ
ատենէն կըփրկուին, սկսան գանգատիլ
Մովսեսի Ահարոնի դէմ: Բայց Աստուած
Մովսեսի նորէն սիրտ տուաւ, որ երթայ
աղէկ մը Խարայէլացւոց հասկըցընէ՝ ըսէ թէ
համբերեն քիչ մը որ ԱՅ Աքրահամու Խա-
հակայ ըրած խոստմունքը վայելեն. ու ին-
քըն ալ Ահարոնի հետ նորէն Փարաւոնի եր-
թան ըսեն որ թողու, թէ չէ չարաչար կը-
պատճէ զանոնիք, ու իր ժողովուրդը անկէ
կըհանէ: Բայց Փարաւոն գաւազանին օձ
դառնալը կախարդութիւն կարծեց տեսնե-
լով որ իր կախարդներն ալ ըրին. թէպէտ
Մովսեսի գաւազանը մէկալներունը կլլեց:

Հ. Փարաւոնին խստասրտութիւնը Աս-
տուած ինչով կակզցուց .

Պ. Տաօը կերպ սաստիկ պատիժներով.
ամէն մէկ պատիժը տալու ատեն կըցուցը-
նէր իրեն արդար դատաստանին ահեղու-
թիւնը, և զատ զատ ամէն մէկը օրերով ու-
շացընելովը կիմացընէր իր երկայնամիտ համ-
բերութիւնը :

Հ. Եգիպտացւոց առջի պատիժը ի՞նչպէտէ
եղաւ .

Պ. Առաւետանց Փարաւոն գետին եղեր-
քը ելեր կեցեր էր . Մովսէս ԱՇ հրամա-
նովը գնաց դիմացի կողմէն . “ Որովհետեւ չես
թողուր Խորայէլտցիները՝ ամէն տեղի ջրերը
արիւն գառնանը ըսաւ , ձկներն ալսատկին , , .
ու զարկաւ գաւաղանովը ջրին՝ ու արիւն
դարձան բոլոր Եգիպտոսի ջրերը : Ասդին
անդին փոսեր կըբանային Եգիպտացիները
ու ջուր չէին գտնէր եօթը օր : Բայց աս
բանս կախարդներն ալփորձեցին՝ ըրին , ա-
նոր համար խստացաւ Փարաւոնին սիրտը :

Հ. Ա՞րն է երկրորդ պատիմը .

Պ. Առաւեծոյ հրամանովը նորէն գնաց
Մովսէս ու ըսաւ Փարաւոնին . “ Որովհետեւ
չես թողուր՝ գետէն գորտեր ելլեն ու բո-
լոր քաղոքը լեցուին , , : Ետքը Ահարոն Մով-
սէսի գաւաղանը երկնցուց գետի Եգիպ-
տոսի ջրերուն ու լիճերուն վրայ , ու այն-
չափ գորտ բիւեց անոնցմէ՝ որ բոլոր Եգիպ-
տացոց տները եկան լեցուեցան , և բոլոր
անոնց պառկելու մահիձներուն վրայ , թո-
նիրներուն ու կերակուրներուն վրայ կը-
վկատային : Աս բանս կախարդներն ալըրին .
բայց Փարաւոն աղաչեց Մովսէսի որ ա-
զօթքով աս պատիմս վերցընեն , որ զիրենք
թողու : Մովսէս ալ Փարաւոնի ցուցընելով
թէ ինքը աս բաներս կախարդութեամբ
չըներ , հարցուց՝ թէ Եղիք կուզես որ դադրի .
Փարաւոն ալ վազը ըսաւ : Ու Մովսէս ա-
զօթքը ընելուն պէս , մէկալօրը սատկեցան ան-
գորտերը , ու բոլոր երկիրը հոտեցուցին :
Բայց Փարաւոն խօսքին վրայ չկեցաւ :

Հ. Ո՞րն է երբորդ պատիմը .

Պ. Հրամայեց Աստուած Մովսեսի որ Ահարոն գաւաղանովը գետնի հողը զարնէ . անանկորըրաւ՝ բոլոր Եգիպտաս մունով ծածկուեցաւ : Փարաւոնի կախարդներն ալ ընելուղեցին՝ ու երբոր չկրցան , ըսին թէ Աստուծոյ ձեռքը կայատ բանիդ մէջը : Բայց անով ալ Փարաւոնի սիրտը չկակղցաւ :

Հ. Ո՞րն է չորրորդ պատիմը :

Պ. “Գնա , ըսաւ Աստուած Մովսեսի , ու ըսէ որ թողու , թէ չէ՝ բոլոր երկիրը շանաձանձուլեցուի , որն որ Գեսեմ Եբրայեցւոց կեցած տեղը չըլայ , : Ինչպէս որ ըսաւ՝ եղաւ , ու կճելով շատ մարդ և անասուն մեռցուց : Փարաւոն չդիմացաւ .” Մովսեսն ու Ահարոնը կանչեց՝ ըսաւ . “ Գնացէք ձեր Աստուծոյ զոհը ըրէք իմերկրիս մէջ , .” “ Չըլար . ըսաւ Մովսէս , որ Եգիպտացւոց առջև անկենդանիները զոհ ընենք՝ որոնց մորթելը պղծութիւն կըսեալեն ու մեզ կըքարկոծեն . հապա պէտք է որ իրէք օրուան Ճամբայ հեռուաեղ երթանք , : ” Գացէք՝ ըսաւ , միայն թէ շատ չհեռանաք , աղօթք ալ ըրէք որ շանաձանձը անցնի , : Վզօթքին ուժովը անցաւ . բայց Փարաւոն խօսքը չպահեց :

Հ. Ո՞րն է հինգերորդ պատիմը .

Պ. Եգիպտացոց ամէն կենդանիները մէկէն ջարդուեցան . բայց երբոր իմացաւ Փարաւոն թէ Խարայէլացոց զէն մը չէ եղէր , դժուարը գալովնորէն չթողուց :

30.

ԵԳԻՊԻԱՆԻ ՀԱՐԱՍՁՆԵՐ:

Հ. Ո՞րն է վեցերորդ պատիմն .

Պ. Աստուած հրամայեց Մովսեսի ու Ահարոնի . որ Փարաւոնի առջևը ելլեն , ու ափով տաք մոխիր առած գետ՝ի երկինք ցանեն : Ասով մարդիկներուն և մասցած անասուններուն վրայ անանկ խոցեր ու բըշտած ուռեցքներ ելան , որ չեին կրնար դիմանալ : Աս խոցերս Փարաւոնի կախարդներն ալ ունենալով չկրցան Մովսեսի դիմացը ելլել :

Հ. Ո՞րն է եօթներորդ պատիմը .

Պ. Աստուած տեսնելով որ Փարաւոնի սիրաը չկակզաւ՝ նորէն Մովսէսը խրկեց . որ ըսէ , “Գիտնաս որ վաղը չտեսնուած կարկուտ պիտի թափեմ Եղիպտոսի մէջ . ուստի , ըստու . գուրս տեղինէ որ ունիք՝ ներա առէք ։ ։ ։ Մէկալ օրը եկաւ կարկուտը կրակով խառնած , ու ամէն բան մոխիր գարձուց . և ով որ Մովսեսի մաիկ չըրտու , զանոնք կարկուտը սպաննեց : Սսոկացաւ Փարաւոն , կանչեց Մովսէսը որ կարկուտը գագրեցընէ , և թող կուտամբ ըստու . բայց երբոր դադրեցաւ , ինքն ալ խօսքէն ետ գարձաւ :

Հ. Ո՞րն է ութերորդ պատիմը .

Պ. Ապառնացաւ Մովսէս սաստիկ մարմիս բերելու . երբոր լսեցին Փարաւոնիքով եղած Եղիպտոսցիները , սկսան գանգաւ .

տիւ իրեն՝ թէ ինչու չթողուր որ երթան
իրենց Աստուածը պաշտեն . “ Չե՞ս տեսներ
կըսէին որ Եգիպտոսը կորսուելու վրայ է , , :
Փարաւոն կանչեց հարցուց թէ Գնացող
ները որո՞նք են : Մովսէս ալ պատասխան
տուաւ թէ Մենք ամէնքս ամէն ունեցածնիս
ալ մէկտեղ : Միայն էրիկմարդիկը երթան , ը-
սաւ Փարաւոն : Մովսէս ալ երբոր դուրս
ելաւ , Աստուծոյ հրամանովը ձեռքը դէալ ’ի
երկինք երկնցընելուն ալէս՝ հարաւային կող
մէն սաստիկ հով մը ելաւ , մէկ օր մը և գի-
շեր մը փչեց ու մարախով Եգիպտացոց եր-
կիրը ծածկեց , որ կերան չորցուցին կարկու-
տէն մնացածները : Ետքը Փարաւոնին մեղայ
ըսելովը՝ Մովսէս Աստուծոյ աղաչեց՝ հով
մը հանեց՝ որ ան մարախը բոլոր տարաւ
Կարմիր ծովը թափեց . բայց ետքը նորէն
Խորայէլացիները չթողուց Փարաւոն :

Հ . Ի՞նչպէս էր իններորդ պատիժը .

Պ . Մովսէս նորէն Աստուծոյ հրամանո-
վը ձեռքը դէալ ’ի երկինք երկնցուց ու սոս-
կալի թանձր մութ պատեց բոլոր Եգիպտա-
ցոց երկիրը , և իրեք օր ամենեկին մէկզմէկ
չեին կրնար տեսնել . ինչուան Ճրագն ալ
ըսյս չեր տար : Ուստի ան իրեք օրը ամէն
մարդ պառկած կեցաւ : Բայց Գեսեմ եր-
կիրը աս պատիժէս աղատ էր : Փարաւոն
նորէն Մովսէսը կանչեց , և հրաման տուաւ
որ երթան , միայն անասուննին թողուն :
Մովսէս քըլար ըսաւ , կՃղակ մըն ալ չենք
թողուր : Ան ատենը Փարաւոն սրդողեցաւ
Մովսէսի . Մէյմ’ ալ առջես չերւնաս ըսաւ ,

թէ չէ՝ կըսպաննեմ զքեզ։ Մովսէս ըստ
ծիդ պէս ըլլայ ըստաւ ու գնաց։ Ան ատեն
Աստուած Մովսէսի ըստաւ թէ մէկ պատիժ
մըն ալ մնաց աալու՝ որ Փարաւոն զձեզ թո-
ղու։

34.

ԵԳԻՊԹՈՒԻ ԳԱՅՆՆԵՐՈՒԴ ՀԱՐԱ-ԱԾԸ։

Հ. Ի՞նչ կերպովեղաւ տասներորդ պա-
տիժը.

Պ. Աստուած օրերով առաջ Մովսէսի
ձեռքովապրուց Իշլացւոց որ իրենց բա-
րեկամ և դրացի Եգիպտացիներէն ոսկիէ
արծթէ զարդէր և ուրիշ սուզ հագուստ-
ներ փոխ ուզեն, որ Եգիպտոսէ ելլելու ա-
տեն հետերնին տանին. որ վճարուի իրենց
չարաչար աշխատանքը։ Ետքը նորէն հրա-
մայեց Աստուած որ Իշլացիքը տան գլուխ
մէյմէկ արու մէկ տարուան ոչխար առնեն
պահեն՝ և նիսան ամսուն տասնը չորսին իրի-
կուան գէմ մորթեն ու ամբողջ խորուելով
ան գիշերը արտորնօք ճամբորդի պէս՝ կօ-
շիկնին հագած, գաւազան ձեռուընին՝ բա-
զարջով, ու եղեգով կմ լեզի աղցանով ու-
տեն, որուն յիշատակն ալընեն ամէն տա-
րի, տնունը դնելով Պասքա կմ Պասեք.
հայերէն Զատիկ։ Ուրիշ օրէնքներ ալ տա-
լէն ետե, զգուշութեան համար ապրու-
պրեց որ ան մորթած ոչխարին արիւնէն
ամէն տանը դրան վերէ շեմին վսայ քսեն,
որ Եգիպտացիները պատժող հրեշտակը

տեսնէ ու Խորայէլացիներուն զէն մը չհասցընէ : Ան օրը կէս դիշերուն յանկարծ բոլոր Եգիպտացւոց առաջինեկ տղաքը մեռան, նաև անբան կենդանիներուն ալ . անանկ որ ան դիշերը ամէն տուն մեռել կար . բոլոր Եգիպտոս խոռվեցաւ : Գիշերանց հրաման տուաւ ֆարաւոն որ երթան . ամէն Եգիպտացիներն ալ վախցած կարտորցընէին : Ասանկով երկու հարիւր տամնընդինդ տարի Եգիպտառ կենաւէն ետքը , արտօրնօք պատառը բերաննին ճամբայ ելան . ու շաղուած ալիւրնին ալ չխմորած՝ լաթի մէջ փաթառած կռնակնին զարկին , և իրենց բաներուն հետ՝ փոխ առած ոսկիէ ու արծթէ բաներն ալ մէկաել տարին :

Հ . Եգիպտացւոց անդրանիկներուն ջարդուելուն յիշատակ ի՞նչնշան տուաւ Աստուած Երրոյեցւոց .

Պ . Վալլոսկրեց որ անկէ ետե միշտ արուառնեկները իրեն ընծայեն , աղուն տեղ զոհ ընելով Աստուածոյ կով մը կամ ոչխար մը կամ երկու տատրակ կամ երկու աղաւնի . նաև անբաններուն վրայ ալ աս օրէնքը դրաւ . և թէ որ անառուրք կենդանի է՝ անդը սուրբ կենդանի տան :

Հ . Խորայէլացիք Եգիպտառէ ելած ատեննին ո՞րչափ հոգի էին .

Պ . Վեցհարիւր հազար երիկ մարդ՝ մանը աղոյմէ ու կնիկներէ զատ , ուրիշշատ մարդիկ ալ հետերնին :

Հ . Ինձացւոց ճամբայ ցուցնող ո՞լ էր .

Պ . Բարձր օգուն մէջ կեցած ցորելը

ուեան պէս ամստ մը , ու գիշերը կրակէ լու-
սաւոր սիւն մը : Անանկ որ գիշեր ցորեկ
դէպ՚ի ուր որ կրշարժէր կերթար աս սիւնը ,
բանակն ալ անոր ետևէն կերթար :

Հ . Եղիպտացոց տասը պատիժները ֆա-
րաւոնին սիրաը չշարժեցին պաշտելու ճըշ-
մարիտ Ախառուածը .

Պ . Իրեն խստասրտութեանը մէջ կեցաւ
ինչուան մահը . անոր համար մէկքանի օրէն
ետև՝ երբոր Իշլացիք կարմիր ծովուն քո-
վերը հասեր էին , Փարաւոնին միտքը փո-
խուեցաւ . “Ալախ , ինչու թողուցինք , ըսաւ ,
որ մեզի աղեկ կըծառայէին . շուտ մը ետև
նէն ինկաւ բոլոր զօրքովը՝ երկուհարիւր յի-
սուն հազար , ու վեցհարիւր ալ պատերազ-
մական կառքեր , ձիաւորներ , զէնքեր մէկ-
տեղ : Երբոր հեռուէն տեսան Իշլացիք ,
տաստիկ վախէն իրար անցած սկսան Մով-
սեսի գէմգանգատիլ թէ շատ աղեկ էր Ե-
ղիպտացւոց ծառայութիւնը , քան թէ անտ-
պատին մէջ մէռնիլ : Մովսէս աղօթքով Ա-
տուծմէ լուսաւորուած սիրտ կուտար : Երբ-
որ Եղիպտացիները մօտեցան , ամսէ սիւ-
նը իսրայէլացւոց ետևնին անցաւ , չթողուց
որ խառնուին , ու սաստիկ մութ եղաւ ան-
դիշերը : Ետքը Մովսէս Աստուծոյ հրամա-
նովը ջրին զարկածին պէս՝ սաստիկ հարա-
ւային հով մը փշելով երկու բաժնուեցան
ջրերը և պարսպի ոլէս երկու գիէն դիղուե-
ցան , ու իսրայէլացիք բոլոր գիշերը մէջէն
անցան : Երբոր Եղիպտացիք ալ անոնց ետև-
էն ծովին մէջ բացուած ճամբան մտան ,

Աստուած իրենց սիրտը սաստիկ վախ մը չփու-
թութիւն մը ձգեց որ կտալուեցան մնացին :
Ես դառնանք փախչինք ըսելնուն չմնաց ,
Մովսէս Աստուծոյ հրամանովը ձեռքը ծո-
վուն վրայ երկնցուց ու մէկէն 'ի մէկ բոլոր
ծովին բաժնուած ջուրը քովէ քով եկաւ , և
բովանդակ Եղիսպտացիները ծածկեց , խրզ-
գեց . և բոլոր մարմինները ծովուն եղերքը
լեցուեցան : Աս տեսնելով խրայէլացիք
սկսան վախնալ Աստուծմէ ու Մովսէսէն .
ու էրիկ մարդիկը և կնիկ մարդիկը երկու դաս
եղած , մէկուն դասադլուխ Մովսէս , մէ-
կալին Մովսէսին քոյրը Մարիամ՝ սկսան
նուագարաններով փառք տալ Աստուծոյ
ու երգել :



52.

Գ Ի Տ Ե Լ Ի Ք

Հ . Աբրահամ ինչպէս քոյր ըստւ Սա-
ռային համար .

Պ . Հրեից սովորութիւն է ազգականին
քոյրըսել : Սառան ալ որ Ղովայքոյրն էր՝
Աբրահամուքոյր ալ կրնար ըստւիլ :

Հ . Ո՞վ էր Մելքիսեդէկ .

Պ . Սուրբ թագաւոր մըն էր քանանա-
ցւոց երկիրը Եղմի մէջ . և կոյս ու քահանայ
ըլլալովք Քրիստոսի օրինակ էր :

Հ . Աբրահամին ու Սառային անունը Ած-
ինչո՞ւ փոխեց .

Պ . Աբրամ հրեարէն մեծ հայր ըսել է .
իսկ Աբրահամ շատ ազգերու հայր : Ա-
սանկ ալ Սարա տիրուհի իմկընշանակէ . իսկ
Սարրա՝ ամէնուն տիրուհին : Որովհետեւ
Քրիստոսին աշխարհ գալովք , իրենք ամէն
ազգերուն ծնող պիտի ըլլային :

Հ . Հրեշտակը ինչո՞ւ կռիւ ըրաւ Յակո-
բայ հետ .

Պ . Իրեն սիրտ տալու հմը որ հրեշտակի
յաղթելէն ետքը , Եսաւէն ամենեմին շվախ-
նայ :

Հ . Յակոբ իր Մանասէ ու Եփրեմ թռո-
նէրը օրհնելու ատեն ինչո՞ւ աջ ձեռքը Եփ-
րեմին վրայ դրաւ .

Պ . Վասն զի մարդարէական հոգւով ի-

մացաւ թէ Եփրեմին ցեղէն սկիտի ըլլային
Խէլացւոց տասը ցեղին թղթները : Երկրորդ
որ Եփրեմին ցեղը Մանասէին ցեղէն սկա-
ռուաւոր ու շատուոր պիտի ըլլար : Երդ որ
Եփրեմին ցեղէն սկիտի ծնաներ Յեսու՝ Քնի
օրինակը :

Հ . Փարաւոնի հրամանը որ ըրեք էր Իս-
րայէլացւոց մանչ տղաքը մեացընելու հա-
մար , առաջ գնաց .

Պ . Հաւանական կարծիք է թէ Եգիպ-
տացւոց սիրոը չղիմացաւ ասանկ անգթու-
թեան , ու քիչ ատենէն դադրեցուցին . կմ
ան թղթն որ Փարաւոն Ամենովկիս կրսուէր՝
մեռնելուն պէս՝ անոր հրամանն ալ հետք
վերջացաւ , երբոր Մովսէս չորս տարուան
էր :

Հ . Մովսէսի Աստուծոյ հրամանին գէմ
կենալը , ու մէկէն յանձ շառնելը աղէկ
բան էր .

Պ . Չէ , վասն զի անհնազանդութիւն էր
ըրածը , չմոտածելով թէ Աստուած էր հրա-
մայողը , ուստի իրեն պէտք եղած ոյժն ալ
կրնար տալ : Անոր համար Աստուածալ վրան
նեղացաւ :

Հ . Ի՞նչ իրաւունքով Խէլացիք կողոպ-
տեցին Եգիպտացիները .


Պ . Աստուած ամենուն տրը՝ արդար գա-
տաստանով անանկ որոշեց ու հրամայեց
իրենց՝ առանց վարձքի քաշած աշխատանաց
ու չարչարանաց տեղը : Որովհեաւ Եգիպտա-
ցիք ինքիրերնուն չեին տար՝ բռնի տալ ար-
ւաւ :



ՄԱՍՆ Դ.

ԴԱՏԱԽՈՐԱՅ ԴԱՐԸ

ՄՈՎՄԵՍԻՆ ԽԶՈՒՏԱՆ ՍՍԻՈՒԴ.



53.

ԽՐԱՅԷԼՋԱ-ԱՇ ՃԱՄԲ-ԲԴ-ՆԸ :

Հ. ԽՍՐԱՅԻԼԱՑԻՔ Փարաւոնին ձեռքէն խալսելէն ետև աղատ ու հանգիստ մնացին .

Պ. Չէ . վասն զի կարմիր ծովէն ելելէն եւսեւ . Սուր անապատին մէջը իրեք օր Ճամբայ ցրին , ու խմելու ջուր չէին գտներ : Հասան ՄԵռա , հոնալջուրը լեզի էր , անոր համար ոկսան տրտնջալ : Մովսէս Աստուծոյ դիմեց . Աստուած ալ փայտ մը ցցուց որ ջրին մէջը գնելով կանուշնար : Աստուած հոն խրատեց ժողովուրդը՝ պատուիրանքներ տուաւ որ սպահեն . ու ինքն ալ զանոնք հոգայ : Ետքը եւան Աղիմեկան՝ ուր որ տասուերկու անոյշ ջրի աղբիւր կար ու եօթանասուն արմաւենի . հոն քիչ մը կենալէն եւքը գնացին

Սին անապատը , և հոն ալ կերակուրի նեղութիւն սկսան քաշել :

Հ . Խարայէլացիք անապատին մէջ ուսկից դժուան կերակուր .

Պ. Երբոր մէկ բերան կրտրտն ջային՝ Մովսէսի ու Ահարոնի վրայ , Եգիպտոսի միաը հացը յիշելով և փափաքելով որ հոն մեռած ըլլային . անոնք ալ սկսան իմացընել՝ թէ Աստուծոյ դէմէ ըրածնին : Ետքը Աստուծոյ կողմանէ խօսք տուին որ իրիկուան դէմ միս ուտեն , և մէկալ առաւօտ հաց . և ան միջոցին Աստուծոյ փառքը երեցաւ ամսին մէջէն : Ետքը իրիկուան անհամար լորամարդի եկան իջան բանակին վրայ . և առաւօտը ելան տեսան որ ցօղին հետ եղեամի պէս ձերմակ գինծի նման բան մը իջեր է , զարմանալով սկսան եբրայեցերէն ըսել Ման հոռ , որ ըսել է , Աս Բ՞նչ է : Ասկէ անունը մնաց Մանանա : Եւ Աստուծոյ դիէն Մովսէս ասլըսալրեց որ ամէն առտու մէկ օրուան ուտելու համար հացիտեղանկէց ժողվեն արեը չծագած . վասն զի արեւ տեսածին պէս մէկէն կը հալէր : Եւ ուրբաթ օրերը շաբաթ օրուանն ալ մէկտեղ ժողվեն : Բայց թէ որ ուրիշ օրուան պահէին՝ կորդնուաէր : Եւ մէկ օրուան համար քիչ ժողվողին չէր պակսէր , շատ ժողվողին ալ չէր աւելնար : Եղան ոմանք որ պահէցին մէկալ օրուան ալ , և բոլոր որդնուտեցաւ . Մովսէս ալ նեղացաւ անոնց վրայ : Ումանք ալ շաբաթ օրը ելան ժողվելու չգտան , Աստուծած ալ բարկացաւ ու ասլըսալրեց որ շաբաթը սուրբ պահէն :

Հ. Մանանան ի՞նչպէս կուտելին .

Պ. Առաջ ալիւրի պէս կըծեծէին , ետքը շաղուելով կեփէին , խորիսի համ կըլլար : Քառասուն տարի ասով ասլրեցան Խորայէլացիք : Աստուծոյ հրամանովը աս մանանայէն ուկիէ սափորով պահեցին , ու ետքը Աստուծոյ տապանակին մէջ դրին , իրեն բարերարութեանը յիշատակ :

Հ. Սին անապատէն ուր գնացին Խորայէլացիք և հօն ի՞նչ նոր դիպուած հանդիպեցաւ .

Պ. Ուափիդիմ գնացին . և հօն նորէն ջուր չգտնելով , այնչափ սաստիկ Մովսեսի գէմ տրտնջացին՝ որ քարկոծել կուզէին : Մովսէս Աստուծոյ դիմեց . Աստուած հրամայեց որ քանի մը հոգի ծերերէն հետը առած երթայ դիմացը Քորեք լեռը , դաւազանովապառաժ քարին զարնէ . և ասանկով ջուր բխեցուց : Մովսէս ան տեղին անունը Փորձութիւն դրաւ . որովհետեւ Խորայէլացիք ուզեցին խմանալթէ Աստուած իրենց հետ է : Աս Ուափիդիմը սուած տեղը առաջինը եղան որ պատերազմի Ելան Խորայէլացւոց գէմ Ամազեկացիք : Մովսէս հրաման տուաւ Նաւեայ որդւոյն Յեսուայ՝ Եփրեմայ ցեղէն , որ առաւօտը կորիճ մարդիկ հետը առնէ՝ Ամազեկացւոց գէմպատերազմի Ելլէ : Ինքն ալդաւազանը ձեռքը Ահարոնի ու Ռվի հետ լեռան վրայ ելաւ . թեերը վեր բռնած ազօթք որ կընէր , Խորայէլացիները կըյաղթէին . երբոր յոգնելով վար կիջեցրնէր , Ամազեկացիները վրայ կելլէին : Ան ա-

աւնըքարի մը վսայ նստեցուցին Մովսէսը և
երկու կողմէն Ահարոն և Ովթ թերը վեր կը-
բռնէին, և անանկ ինչուան իրիկուն բազկա-
տարած կենալով բոլոր Ամազեկացիները
ջարդուեցան . Ետքը Աստուած ըսաւ Մով-
սէսի որ աս յաղթութեան յիշատակը գրէ .
և Յեսուայ ալըսէ որ Աստուած Ամազեկը
բոլորովին ջնջել կուզէ : Մովսէս ալ հօն սե-
ղան մը շնուեց՝ անունը գրաւ ՏԵ ապաւէն իմ :

34.

Ճամփորդութիւն :

Հ. Իսրայէլացւոց ճամփորդութե ատեն
դատաստաննին ովկ կըտեսնէր .

Պ. Ինչուան Ռափիդիմ մինակ Մովսէս :
Հոն Մովսէսի աները Յոթոր, անոր կինը ու-
երկու տղաքը առած եկաւ բարեելու և իս-
րայէլացւոց ուրախակից ըլլալու . Մովսէս
պատուեցաւ և սիրով ըունեցաւ ու պատ-
մեց ամէն բան : Որոնց վրայ Յոթոր զարմա-
ցաւ ու զոհ ըրաւ Աստուծոյ, ու ամէն ծե-
րերն ալ անոնց հետ սեղանի նստան : Եր-
կրորդ օրը Յոթոր տեսաւ Մովսէսի մինակ
դատաստան կարելն, ու չհաւնելով խրատ
տուաւ որ ընարե իրեն ընկեր խելացի, ար-
դար, խոնարհ, աստուածապաշտ մարդիկ,
ու գատաւոր դնէ հազարին մէկ հոգի, հա-
րիւրին մէկ, յիսուննին մէկ, տասնին մէկ,
որ պղտիկ գատերը հոգան, ու մեծը իրեն
խմացընեն : Ետքը Յոթոր գարձաւ իր տեղը .

Մովսէս ալ անկէ ետև անոր ըստածին պէս
իլնէր :

Հ. Խորայէլացիք Ծափիդիմէն ուր գնացին.

Պ. Սինա լեռանը դիմացը, Եգիպտառուէ
ելլէլէն իրէք ամիս ետքը: Հոն Մովսէս Սինա
լեռը ելաւ, և Աստուած յայտնեց Մովսէ-
սին՝ թէ կուզէ դաշինք դնել հետերնին որ
պահեն, ու իրեն ժողովուրդ ըլլան: Մովսէս
իջաւ լեռնէն, աս բանս պատմեց ծերերուն,
և ամէնքն ալ հաւեւեցան: Երբոր Մովսէս
ժողովրդեան պատասխանը Աստուածոյ տա-
րաւ, ըստ Աստուած, թէ ամպէ սիւնին
մէջէն կըխօսիմքեզի հետ որ իրենք ալլսէն:
Կւ հրամայեց որ երկու որ պատրաստուին,
լաթերնին լուանան որ երբորդ օրը Աս-
տուած Սինա լեռը պիտի իջնայ: Լեռանը
չորս դին ալ սահման դնել տուաւ որ անկէ
անդին չանցնին թէ մարդ թէ կենդանի՝ քա-
նի որ Աստուած հոն է, որ չմեռնին: Միայն
Մովսէսնու Ահարոնը մօտ կանչեց: Երբորդ
օրը առաւտօտանց Սինա լեռը ամպով ծած-
կած կըբռնկէր կըմլսար. սաստիկ փողի
ձայներով կայծակներ կընէր կըդուար:
Ժողովուրդը սարսափած շարուած կեցան-
և Աստուած ահաւոր ձայնով ան ամպէ-
րուն մէջէն տասը պատուիրանքները ըստ
Մովսէսի:

Հ. Աստուածոյ խօսիլը Սինա լեռանը վը-
րայէն Խորայէլացիք ի՞նչ որտով մաիկ ըրին.

Պ. Սաստիկ վախով ետքաշուեցան, ու
խօսիլը դադրելուն պէս՝ Մովսէսին աղաչ-
ցին որ ուրիշ ատեն իրմէ լսեն պէտք եղածը,

որ չըլլայ թէ մեռնին։ Մովսէս ալըսաւ թէ
Աստուած իր վախը սրաւերնուդ մէջ տնկելու
համար ըրաւ։ Ետքը ինքը ամպին մէջ մտաւ՝
ուրիշօրէնքներ ալլսեց ու գարձաւ պատմեց,
գիր անցուց։ Ետև տասուերկուքար շարեց
լեռան ծայրը, սեղան շինեց, ու վրան հորիծ
զոհ ընել տուաւ, և արիւնը ժողովրդեան
վրայ սրսկեց՝ գրած դաշինքին նշան։

Հ. Մովսէս միշտ մինակ կերթար Սինա
լեռը.

Պ. Առջիօրէնքները առնելէն ետքը Աստու-
ծոյ հրամանովը գնացին մէկտեղ Ահարոն,
Նաբագ, Արիուդ և Էօթանասուն ալծեր։
ու Աստուծոյ կեցած տեղը տեսան՝ որուն
գետինը աղիւսի պէս շափիւղայքարէ կերե-
նար։ Ետքը նորէն առանձին Յեսուայ հետ
գնաց քարէ տախտակիներու վրայ պատուի-
րանքները գրած բերելու համար։ Վեցօրէն
Ետև Աստուած մինակ Մովսէսը՝ ալ առաջ
կանչեց, որ կրակի գունով երեցած ամպե-
րու մէջ կեցաւքառասուն օր։

35.

ՈՒԻՒԵ ՀՈՐԾԱՑ:

Հ. Անքառասուն օրն որ Մովսէս գնացեր
էր Սինա լեռը, Խրայէլացիք Բնչըրին։

Պ. Մովսէսին ուշանալուն վրայնեղացած
գնացին Ահարոնին ըսմին թէ « Աստուած-
ներ շինէ որ մեզէ առաջնորդ ըլլան »։ Ահա-
րոն « Բերէքը ըսաւ կնիկներնուդ՝ զաւկըներ-

հուգ ոսկի օղերը , , ու անոնցմէ հորթ մը
թափեց , առջել սեղան շինեց , ու “ Վաղը
տօնը կատարեցէք ” ըստ : Ուստի եկան առ-
ջել զոհ ըրբն , կերան խմեցին ուրախութ ,
ու ելան պար բռնեցին :

Հ . Աստուած իէլացւոց հորթ պաշտելուն
համար ինչ պատիժ տուաւ .

Պ . Ուզեց ջնջել ամէնքը մէկէն , ու լեռան
վրայ Մովսեսին խմացուցոր կուզէ մեծ ազգ-
ընել միայն զինքը : Բայց Մովսէս շատ աղա-
շանքով Աստուծոյ բարկութիւնը իջեցուց :
Ետքը Աստուծոյ դրած երկու քարէ տախ-
տակներն առած լեռնէն իջնալու ատեն՝
Յեսու պատերազմի ձայն կըլսէր : Չէ, ըստ
Մովսէս , գինովներու ձայն է : Եւ երբոր
մօտեցաւ ու տեսաւ հորթն ու պարը , ա-
նանկ բարկացաւ որ ձեռքի քարերը գետինք
զարկաւ ջարդեց : Այրեց ան հորթը , խար-
սոցեց , ջրին մէջ ցանեց ու ժողովրդեան
խմցուց . Ահարոնի ալ սրդողեցաւ որ դէմ
չէր կեցած անոնց : Ետքը բանակին դուռը
կեցած ըստ . . Աստուծոյ կողմեղողը իմքո-
վըս գայ ” : Մէկէն ժողվեցան Ղևեայ ցեղը .
Ան ատեն . . Աստուծոյ հրամանն է ըստ որ
սուրերնիդ առնէք՝ մէկ անգամ պարտիքբա-
նակին մէջն ու ջարդէք , ազգական բարե-
կամչնայելով ” : Ասանկովիրեք հաղարմարդ
սպաննուեցաւ : Աս բանիս համար Աստուած
ալ քահանայութիւնը Ղևեացւոց տուաւ . և
Ահարոնը քահանայապետ :

Հ . Հորթ պաշտելու յանցանքն ինչպէս
ներեց Աստուած Խորայէլացւոց .

Պ. Մովսեսի աղաջանքովը, որ կըսէր՝
“Թէ որ չներես անոնց, զիս ալերեսէ ձգէ”:
Աստուած ալներեց ու ապրապրեց որ սուդ
մտնեն, զարդարուն լաթերնին փոխեն, ին
չուան որ նորէն Աստուծոյ հրամանը լսեն:
Եւիր խորանն ալ Աստուծոյ հրամանովը բա
նակէն դուրս հանեց՝ որ ըսուեցաւ Խորա
գայուն առաջ ով որ կուզէր Աստուծոյ բան մը
հարցընել, հոն կերթար:

Հ. Մովսէս Աստուծոյ հետ ինչպէս կը
խօսէր.

Պ. Ամպին մէջէն Աստուծոյ ձայնը միայն
լսելով. ու երբոր բանակէն դուրս հանեց իր
խորանը, խօսելու ատեն ամսէ սիւնը խո
րանին դուռը կիջնէր՝ ու մէջէն բարեկա
մի պէս մէկտեղ կըխօսէին. և ժողովուրդն
իրենց տեղը կեցած երկրպագութիւն կընէ
ին: Բայց անգամմը Մովսէս ուզեց՝ որ բուն
զԱստուած տեսնէ: Աստուած ըստ իրեն
թէ “Զիս տեսնովը կըմեռնի,, բայց զին
քը սիրելուն համար՝ դրաւ մէկքարի մը ձեղը
քի առջև՝ որ Աստուած անցնելու ատեն՝
ետեւէն քիչ մը տեսաւ:

Հ. Տասը պատուիրանքին քարերը Մով
սէս չնորոգեց.

Պ. Աստուծոյ հրամանովը նորէն երկու
քարէ տախտակ շինեց, ելաւ Սինա լեռը,
ու նորէն գրեց՝ քառսուն օր հոն ծոմկենա
լով: Ետքը երբոր կիջնէր՝ անանկ փառաւո
րուած էթ երեսը՝ որ ժողովուրդը բովին եր
թալու վախցան. թէսկէտ ինքը չէր իմացեր:
Մովսէս կանչեց՝ պատմեց Աստուծոյ ըստած-

ները . և անկէ ետքը ժողովրդ եան հետ խօսելու որ կը լլոր , երեսը քօղ կը ծածկէր . ու երբոր Աստուծոյ կերթար , կը վերցընէր :

36.

Խարայէլաշան ծեռէւ :

Հ . Աստուծոյ ասլրսալրած օրէնքներն ու կարգերը բոլոր կրցան պահել .

Պ . Առջի բերան չեին կրնար . վասն զի շատ բաներ կար շինելու : Ուստի Մովսէս նախ հրաման տուաւորամէնքը ընծայ բերեն Աստուծոյ : Երբոր սիրով բերին աղէկ հագուստներ , զարդարանքներ , ոսկին արծըթէ ամաններ , աղնիւքարեր , և ուրիշ սուզ բաներ , աս ամէնը տուաւ բեսելիկիլին և Եղիաբին , որիրեն ըսածին պէս շինեցին նորխորան վկայութեան մը վրանի ձեռվիրեն ամէն բանովը : Անկէ ետքը ուր որ կենային , աս խորան վկայութեանը բանակին մէջ տէղը կը դընէին , որուն մէջն էր տապանակն ալ :

Հ . Տապանակը ի՞նչ բան է .

Պ . Սնտուկ մըն էր կարծր փայտէ՝ ներսէն դրսէն ոսկի պատած , վրայի խուփը մէկ կտոր թափծու ոսկի որ Քառա-նիւն կը սուէր : Վրան երկու ոսկիէ քերոբդիմացէ դիմաց թե երով տապանակը կը ծածկէին : Մէջը դրին պատուիրանքներուն երկուքարերը ոսկին ամանովմանանան , ետքը Ահարոնին ծաղկած դաւաղանն ալ . քովերն ալ ուրիշ սեղաններ ու իիով պատած : Ուրիշ փառաւոր հագուստ .

ներ ալ Ահարոնին ու զետացիներուն հագ-
նելու՝ պաշտօն ընելու ատեն : Ասոնք ամէնը
Մովսէս օծեց սուրբ եղով : Ասանկ ամէնը բան
կարգի գնելէն ետքը , ամովէ սիւնը խորանին
վրայ իջաւ . ու երբոր կըվերնար առջևնէն
կերթար , Ճամբայ կընէին :

Հ . Տապանակին քովի սեղանները ի՞նչ
բանի համար էին .

Պ . Մէկը կըսուէր Սէղան առաջութը լէան ,
որուն վրայ տասուէրկու բաղարջ հաց միշտ
կար . մէկալը Սէղան խնիոշ՝ վրան ընծաները
կըդրուէին : Խորանէն գուրսուրիշ սեղան մը
կար ողջակիզի , զոհի համար , ամէն գործիք-
ներով : Ուրիշ մեծ սակիէ աշտանակ մըն ալ
կար եօթը կանթեղով որ բոլոր գիշերը կը-
վառէր :

Հ . Աստուծոյ օրէնքը չպահողին խրայէ-
լացիք ի՞նչ պատիժ կուտային .

Պ . Շատ անգամինքն Աստուած կըպատ-
ժէր իմացընելով թէ ան օրէնքները ճիշդ
պահել սկսէք է : Ինչպէս որ օրէնք էր թէ
ողջակիզին սեղանին վրայի կրակը միշտ վա-
ռած պահուի , ու բուրվառին մէջ միշտ ան
կրակէն բանեցընեն : Կաբագ ու Աբիուգ Ա-
հարոնին մեծ որդիքը աս օրէնքը բանի տեղ
չսեպելով , անգամ մը իրենց բուրվառներուն
մէջ ուրիշ կրակ դրին . ան ատենը յանկարծ սե-
ղանէն կրակ ելու ու էրեց մեոցուց զանոնիք :
Ուրիշ անգամ ալ խրայէլացիները մեծ մեծ
պատիժներ Աստուծմէ ընդունեցան : Իրենք
ալ երբոր իրենց մէջ օրէնքի գէմբան կրակո-
նէին , կերթային Մովսէսի կիսացընելին ու

ընողը կըքարկոծէին . ասանկով մեծ վախ ինկաւ մէջերնին ու սկսան զգուշանալ ամէնքն ալ :

Հ . Օրէնքի դէմընողին ի՞նչ պատիժ կուտային Խորայէլացիք .

Պ . Անգամ մը հօր կողմանէ եգիպտացի մարդ մը՝ մէկու մը հետ կռիւ ընելով, անոր Խորայէլացի անունը հայհոյեց . մէկէնքովի եղողները բռնեցին Մովսեսի առջև տարին . որ Աստուծոյ հրամանովը ըստ թէ ան մարդը բանակէն գուրս հանեն ու հայհոյութիւն լսողները ձեռուընին անոր գլխուն վայ դրած, իրենց վկայ ըլլալուն նշան, անանկ քարկոծեն : Ուրիշ մարդ մըն ալ որ ելերշաբաթօրը փայտ կըժողվէր, Երբոր Մովսեսի առջևը բերին, Աստուծոյ հրամանովը քարկոծել տուաւ :

57 .

Լորամարդին, ու Մարիամին պատիժը :

Հ . Խորայէլացիք Սինա լեռնէն ուր գնացին և ի՞նչ նոր դիպուած եղաւ մէջերնին .

Պ . Մէկ տարիի չափ հոն կենալէն ետե, իրեք օր Ճամբայ ըրին դէպ 'ի Փառանու անապատը : Հասարակ ժողովուրդը սկսան տրանջալ միս ուզել, միտքերնին բերելով Եղիպտասի ձկները, ձմերուկը, սոխն ու ոխտորը : Ան ատենը Մովսէսինկած Աստուծոյ առջև, կաղաչէր որ զինքը մեռցնէ . « Զէմկընար, կըսէր, այսչափ ժողովուրդը

մինակ հոգալոց : Աստուած է օթանասուն հոգ
գի ընարել տուաւ , ու Մովսեսի մարդարէ
ու հոգիէն անոնց ալբաժնեց որ իրեն օդ
նական ըլլան : Անոնցմէ երկուքը Եղդագ ու
Մովգադ մնացին բանակը ու կըմարդա
րէանային . երբոր Մովսեսի խմացուցին ,
Յեսուն ըստ որ արգիլէ : “ Ի՞նչ կըսէս , ը-
ստ Մովսէս . ուր է թէ բոլոր ժողովուրդը
մարդարէ ըլլային ” :

Հ . Խորայէլացոց միս ուտելու փափաքը
Աստուած ի՞նչպէս անցուց .

Պ . Ապրոսպիէց որ պատրաստուին վազը
միս ուտելու ի՞նչուան որ կըշտանան : Կըզար-
մանար Մովսէս՝ թէ այնչափ ժողովուրդին
որոնց միայն կտրիձները վեցհարիւր հազար
հոգի են , ի՞նչպէս ամիս մը միս կըբաւէ :
Աստուած ծովու դիէն սաստիկ հով մը հա-
նեց՝ որ բերաւ դիզէց լորամարդի՝ երկու
կանգուն բարձր բոլոր բանակին մէջն ու
չորսդին՝ ի՞նչուան օրուան մը ճամբայ հեռու-
անանկ որ երկու օր մէկ դիշեր ամէնքը վրան
թափեցան ժողվեցին : Են քիչ ժողվողը
ասաը քոռ ժողվեց . ամէնքն ալ ապխտե-
ցին ու սկսան ուաել : Գանի որ չէին հատ-
ցուցած , Աստուած իր բարկութիւնն ալ
վրանին թափեց . կրակ մը բորբոքեցաւ մէ-
ջերնին որ չարաչար տանջելով շատ մարդ
մեռցուց , ի՞նչուան որ Մովսեսին ազօթքովը
դադրեցաւ . անոր համար ան տեղին անու-
նը հրայրեաց , և գէրէպման + շանկութէ ըստե-
ցաւ . Ետքը անկէ ելան Ասերովթ եկան .
ուր բորոտեցաւ Մարիամ Մովսեսի քոյլը :

Հ. Մարիամ Մովսեսի քոյրը ինչո՞ւ բո-
լոտեցաւ.

Պ. Մովսեսի կինն որ Եթովպացի էր՝
տեսաւ որ Մովսէս Աստուծոյ սիրելի եղաւ,
սկսաւ պարծենալ։ Մարիամ չդիմանալով
առ բանիս, Ահարոն եղբայրը հետը առած
սկսան Մովսէսը վար զարնել։ ըսելով
“Միթէ Աստուծած միայն Մովսեսի հետ կը-
խօսի, մեզի հետ ալ խօսեր է,,։ Մովսէս
խիստ հեղըլալով ամենևին գէմ չզրուցեց։
Բայց Աստուծած բարկացաւ, իրեքը մէկէն
խորանը կանչեց՝ ու ամպէ սիւնէն ըսաւ ի-
րենց, “Գիտնաք որ ուրիշ մարդարէներու
հետ տեսիլքով կըխօսիմ, բայց Մովսեսի
հետ՝ որ իմ հաւատարիմ ծառաս է, բեր-
նէ բերան կըզրուցեմ. ինքը իմ Աստուծածայ-
ին փառքս ալ տեսեր է. դուք ի՞նչողէս
չվախցաք քամահրեցիք զի՞նքը,,։ Դուրս ել-
լալնուն պէս մէկէն բորստեցաւ Մարիամ։
ան ատենը Ահարոն գնաց աղաչեց Մովսեսի։
Մովսէս երբոր ինդրեց Աստուծմէ, հրա-
մայեց Աստուծած՝ որ Մարիամ եօթը օր բա-
նակէն դուրս կենայ։ Աս պատճառաւ ժո-
ղովուրդը ճամբայ չելաւ՝ սովասէց եօթը օր։

38.

Լըդէսնէը ու Կոբէ Դաբեն Աբիբոն։

Հ. Ասերովթէն ուր գնացին խրայէլա-
ցիք.

Պ. Փառանու անապատը. հոն Մովսէս

իմացուց թէ աւետեաց երկիրը մօտեցան .
անոնք ալ ուզեցին որ առաջուց մարդ խըր-
կեն իմանան ինչպէս տեղըլլալը :

Հ . Մովսէս հաւնեցա՞ իշլացոց ուզա-
ծին որ իրենցմէ առաջ լրտես խրկեն աւե-
տեաց երկիրը .

Պ . Աստուծոյ հրամանովը տասուերկու-
ցեղէն մշյմէկ մարդընտրեց որ երթաննային ,
ու ան տեղի պառւղներէն ալ հետերնին բե-
րեն : Քառասուն օր գնացին ուշացան . ու
երբոր դարձան բերին հետերնին նուռ,
թուզ ու մէկ խաւողի կուզ մը անանկ մեծ
ու ծանր՝ որ փայտի մը անցուցած երկու
հոգի կըվերցընէին : Եւ պատմեցին թէ
շատ բարեբեր երկիր է , բայց մարդիկն աշ-
շատ զօրաւոր են , քաղաքնին մեծ՝ ամուր .
ժողովուրդը լելով աս բաներս՝ վախցան :
Քաղէք Յուդայի ցեղէն ու Յեսուն սիրա-
կուտային և մէկանոնք կըվախցընէին , ըսե-
լով թէ “ Ան երկրին մարդիկներուն քով
մենք մարախ կերենայինք ” : Ան գիշերը իրար
անցած ամէնքն սկսան տրանջալ Մովսէսի
Ահարոնի դէմկ ըսել թէ “ Աւ աղէկ էր Ե-
ղիսկառս կամ հոս մեռնէինք , քան թէ հոն
երթանք ու անոնցմէ տղոցմով կնիկներով
ջարդուինք ” :

Հ . Երբոր իսրայէլացիք վախցան մտնա-
լու աւետեաց երկիրը , ինչըրին .

Պ . Սկսան խորհուրդ ընել որ իրենց ա-
ռաջնորդ մը գնեն ու նորէն Եղիսկառս
դառնան : Ան ատեն Մովսէս ու Ահարոն
ինկան առջևնին կաղաչէին որ դադրին . Յե-

սուն ու Ք.աղերն ալ լաթերնին պատռած
կցորդորէին որ Աստուծոյ յուսան , որ կը
պատերազմի իրենց տեղը : Ժողովուրդը կատ-
զած վրանին վաղեցին որքարկոծին զիրենք .
ան ատենը յանկարծ Աստուծոյ փառքը ե-
րեցտւ վկայութեան խորանին վրայ ու ըստ
Մովսեսի , “ Թող ալ սպաննեմ ատոնիք՝ ու
քեզ ալ աւելի շատցընեմ մեծցընեմ , : Մով-
սէս շատ աղաչելով որ իր երկայնմառու-
թեամբը առ անդամ ալ ներէ , իջեցուց
Աստուծոյ բարկութիւնը : Բայց Աստուծ
սպառնացաւ որ ան Եգիպտոսէ ելլող մար-
դիկը քսան տարուանէն վեր , մէկը աւե-
տեաց երկիրը ըմանէ՝ Յեսուէն ու Ք.աղե-
րէն զատ : Անոր համար ճամբանին փոխել-
տուաւ դէպ ՚ի կարմիր ծովը որ քառսուն
տարի անտպատին մէջ պատրաելով ամէնիքն
ալ մեռնին :

Հ . Իշխացիք երբոր լսեցին թէ քառսուն
տարի ճամբայընելով պիտի ջարդուին , ի՞նչ
ըրին .

Պ . Ըստ զղջացին ըրածներնուն վրայ ,
ու մէկալ օրը առաւօտանց Մովսեսի ըսին
որ “ Ելլենիքը լեռը ու պատերազմելով առաջ
երթանիք , : Մի ընէք ըստ Մովսէս , Աս-
տուծ հետեւնիդ չէ : Անոնիք մօխիկ չըրին
ելան լեռը : Ան ատենը Ամաղեկացիք ու Ք.ա-
նանացիք ալ դէմելան , անսնցմէ շասը մե-
ռուցին , մնացածն ալ նորէն բանակը դար-
ձան :

Հ . Մովսէս քառասուն տարի Խորայե-
լոցոց ճամբորդութեան ատեն ի՞նչ ըրաւ .

Պ. Աստուծմէ շատ ծէսեր ու դատաւատան ընելու օրէնքներ առաւ՝ որ Ղետացոց ու Երկրորդ օրինաց գրքերուն մեջ գրած էն։ Մէկ կողմանէ ալ ժողովրդեան անկարգութիւնները դադրեցընել կը ջանար որ աշխատին պատժուելէն։

Հ. Ղետացոց ցեղն ալ պատժոյ արժանի դորձք ըրբն քառասուն տարուան մէջ։

Պ. Անոնք ալ կը յարմարէին ուրիշներուն . ինչպէս մէկ անդամ մը Կորխ Ղեեայ ցեղէն, Դաթան և Աքիրոն Ռուբենի ցեղէն, ուրիշ երկու հարիւր յիսուն հոգի ալ խօսքի տէր մարդիկ մէկ եղած՝ Մովսէսի ու Ահարոնի դէմելան թէ “ ինչո՞ւ դուք Աստուծոյ ժողովրդեանը կիշխէք ,,: Մովսէս ազացելով կըսէր թէ “ Աստուած իր ուզածը ընտրեց ,,: Կորխին ալ կըսէր թէ “ Ուրիշ ցեղերուն դժուարը պիտի դար աս բանիս համար, չէ թէ քեզի ու քուցեղիդ որ Աստուած ընարեր իրեն առեր է ,,: Եսքը ըստ անոնց որ վաղը բուրվառնին առած խորանը դան ու հոն Աստուած իր կամքը յայտնէ : Մարդ իրկեց որ Դաթան ու Աքիրոնն ալ դան : Անոնք, “ Աչուընիս հանես չենք դար ըսին, հերիք չէ քեզի որ մեզ կաթ ու մեզը բիսած Եգիպտացոց երկրէն հանեցիր որ սպաննես անապատիս մէջ, ու հիմա կըսըդողիս ալ մեզի ,,: Մովսէս ասբանիս նեղացաւ ու ըստ այ . “ Տը աս ապերախտներուն աղօթքը մի ընդունիր ,,: Ասաւոտանց Կորխը երկու հարիւր յիսունն ալ հետը, Մովսէս ու Ահարոնն ալ բուրվառներով

Խորանին գուռը եկան . հոն երեցաւ Աստու-
ծոյ փառքը , ու ըսաւ Մովսեսի՝ թէ “ Մէկ
դի կեցէք որ ջարդեմբոլոր ժողովուրդը , :
Անոնք ինկան երեսնուն վրայ ու կաղաչէին
որ մէկ մարդու համար զամէնքը չպատճէ :
Աստուած նորէն հրաման տուաւ որ ա-
մէնքն ալանիրէք ապստամբներէն զատուին :
Ան ատեն Մովսէս ըսաւ ժողովրդեան թէ
“ Կան ըլքայ որ Աստուած զինքը իւըրկերէ ,
թէ որ ողջ ողջ անոնք գետինը անցնին , :
Աս խօսքս ըսելու ատեն գետինը պատռե-
ցաւ , ու Կորիսը , Դաթանն ու Աբիրոնը
ողջ ողջ անով տեղով մէջը առաւ : Երկու
հարիւր յիսուն հոգիին վրայ ալ կրակ իջաւ
երեց . անոնց պղնձէ բուլովառները Աստու-
ծոյ հրամանով հալեց Մովսէս՝ ու ողջակե-
զի սեղանին վրայ անցուց որ յիշեն ու մէյ-
մըն ալ Ահարոնին զաւկըներէն զատ մարդ
Աստուծոյ առջև խունկ չծխէ :

59.

Ահարոնին գաւառականին ծառիւլ , +արէն
Հո-ր բիւլը , պահէն օյլ :

Հ . Խորայէլացիք Կորիսայ պատիմն որ
տեսան ի՞նչը ըրբին .

Պ . Առջի բերանը խիստ սարսափելով
իրար անցան . բայց մէկալ օրը վազեցին
Մովսեսի ու Ահարոնի վրայ՝ դուք պատ-
ճառ եղաք ըսելով : Անոնք մէկէն խորանը

փախան , ամակն ալ զերենք ծածկեց : Աստուած նորէն ուղեց ջնջել ժողովուրդը . ինկան Աստուծոյ առջև աղաչելու , Մովսէս ըստ Ահարոնին՝ թէ “ Առ բուրվառը , գնա՛ ժողովուրդին մեղքը քաւէ ,, : Ինչուան որ գնաց՝ տասնըշորս հազար եօթըհարիւր հոգի մեռան :

Հ . Իէլացոց մէջ քահանայութեան համար եղած տրտունջը Բնէցպէս վերցուեցաւ .

Պ . Ապրապիեց Աստուած որ տասուերկուցեղն ալ մէյմէկ գաւազանի վրայ գրեն անունին , և վկայյութեան խորանը գնեն . որուն գաւազանն որ ծաղկի՝ անէ Աստուծոյ ընարածը : Մէկալ օրը տեսան ու ժողովը գեան ալ ցցուցին որ մինակ Ահարոնինը ծաղկեր ու ընկոյզ ալ տուերէ , որ Աստուծոյ հրամանովը տապանակին մէջ պահեցին . ժողովուրդն ալ զարհուրած ճար կը ինդրէին չի ջարդուելու : Մովսէս ալ կարդ գրաւ որ խորանին մէջ միայն Ահարոն իր տղաքներովը ծառայեն , մէկալ Ղետացիները իրենց դործքը ընեն . մնացած մարդիկն ալ դրսէն զետացոց ծառայեն :

Հ . Աւետեաց երկիրը չմանելու պատժոյն տակը Մովսէս ալ կըսեպուէր .

Պ . Զէ . բայց շատ տարիէն ետքը , երբորնորէն Սինանապատը եկան , կադէսըսուած տեղը բանակնին գրին . հոն Մարիամ մեռնելէն ետքը , ժողովուրդը ջրի համար սկսան արանջալ . “ Երանի թէ մենք ալ մեռած ըլլայինք կըսէին ,,, Մովսէս Աստուծոյ հրամանովը ժողովուրդեան հետ դիմացի լեռը գնաց՝

ապառաժէն ջուր հանելու , ու տարակու-
սած՝ քարին վրայ ելաւ ըսելով թէ “ Ասքա-
րէս ձեզի ջուր պիտի հանենք ” . ու գաւազա-
նով երկու հեղ զարկածին սլէս սկսաւ ա-
ռատ ջուր դալ : Բայց Աստուած աս բանիս
համար բարկացաւ Մովսեսի և Ահարոնի , ու
ըսաւ՝ որ Աւետեաց Երկիրը չմանեն . Ասոր
համար ան ջրին անունն ալ ջուր բամբառաց
ըսուեցաւ :

Հ . Խորայէլացիք կադեսէն ուր դնացին .

Պ . Ուզեցին անցնիլ Եգոմայ Երկրէն , ա-
նոր համար մարդ խրկեց Մովսէս՝ ըսելով որ
մէկ բանի մը վնաս չենք ըներ , միայն Ճամբայ
տուէք : Անոնք վախցան՝ թող չտուին , կու-
զէին պատերազմի Ելլէլ , անոր համար դար-
ձան հովու լեռը եկան :

Հ . Ահարոն Երբ մեռաւ .

Պ . Եգիսպասէ Ելլէլէն քառամներորդ
տարին , Հովու լեռան տակը . հոն Աստուած
Մովսեսի ըսաւ որ Ահարոնը Հովու ու տանի՝
քահանայապէ տական շաթերը հանէ Եղիա-
ղար տղին հագցընէ . աստիճանով հարիւր քսան-
ու իրէք տարուան մեռաւ ու հոն թա-
զուեցաւ : Երեսուն օր ալ մահուանը վրայ
սուդ առին :

Հ . Ահարոնին մեռնելէն ետքը Խորայէ-
լացոց ինչ նոր դիսլուած հանդիպեցաւ .

Պ . Քանանացիք վրանին պատերազմի Ե-
լան ու Խորայէլացին երէն դերի առին . անոնք
ալ ուխտ ըրին Աստուածոյ , թէ որ մատնէ
Քանանացին իրենց ձեռքը , նղովեն . Աստու-
ած ըսեց իրենց աղաչանիքին . յաղթեցին

Ք. անանացիներուն ու ան աեղին անունը
Նշաւ գրին : Ետքը երբոր Հովք լեռնէն Սել
մոնայ գնացին , ճամբուննեղութենէն ճան-
ձրացած նորէն սկսան տժգոհալ Մովսեսի-
դէմ , ըսելով թէ “ Գաներ ենք անշահ մա-
նանայէն , ինչու հանեցիր զմեղ Եգիպտոս-
սէն ” : Աստուած ալ թիւնաւոր օձեր խրկեց
վրանին որ կըսալաննէին զամէնքը . սկսան ա-
զաշել Մովսէսի որ ազօթք ընէ իրենց հա-
մար : Մովսէս Աստուածոյ հրամանով պղնձէ
օձ մը շինեց՝ ձողի վրայ բարձր կայնեցուց , ով
որ անոր կընայէր՝ կըբժշկուէր :

40.

Բաղաամ :

Հ . Կարայէլացիք երբոր աւետեաց երկրին
մօտեցան , ինչ պատճառաւ ան աեղի ազգե-
րը իրենց գէմ պատերազմի կելլէին .

Պ . Աստուած կըգրգուէր զիրենք՝ սիրտեր-
նին վախ ձգելով որ ըըլայ թէ իրենց մխաս
հասցընեն Կարայէլացիք անոր համար Ամովք-
հացոց երկիրը հասան ու անցնել կուզէին ,
Սե հոն անոնց թագաւորը գէմգրաւ . ուստի
Կարայէլացիք ալ պատերազմ ըրին . անոնց
երկիրներունտիրեցին : Ետքը Բասանու Ովդ-
թէրին ալ գէմ ելաւ , անոր ալ յաղթեցին՝
Երկիրները առին : Ան ատեն Մովսեացւոց
Բաղակ թագաւորը վախուն որ ըըլայ թէ ի-
րեն ալ յաղթեն , մարդ խրկեց Բաղաամոր
գի Բեովրայ ըսուած կախարդին՝ որ գայ Կա-
րայէլացիները անիծէ :

Հ. Բաղաամ անիծեց խրայէլացիները .
Պ. Առջիբերան Բաղակայքով ալ չգնաց՝
Աստուծոյ հարցընելով: Բայց Բաղակնորէն
մարդ խրկեց ընծաներով. Բաղաամ մաիկ
չըրաւ ան գիշերնորէն Աստուծոյ հարցուց:
“Գնա, ըսաւ Աստուծած, բայց ըսած էս գուրս
մի ելեր,,,: Առաւօտանց էշը հեծած երթա-
լու ատեն միտքը փոխուելուն համար՝ ճամ-
բուն գիմացը երեցաւ հրեշտակ մը թուլը
ձեռքը. Էշը սկսաւ ճամբէն գուրս փախչիլ.
Բաղաամ չտեսնելով հրեշտակը՝ զարկաւ
էշն որ շիտակքալէ. Երբորքիչմ' ալ առաջ
գնացին, էշը նորէն տեսաւ հրեշտակը ու
մէկդիքաշուելով այգիին սկատին քսուեցաւ
որ Բաղաամու ոտքը ճմէց ցաւցուց. ան ալ
սրդողելովկը զարնէր: Ետքը հրեշտակը նեղ
ճամբու մը վրայ կեցաւ. էշն որ տեսաւ, ալ
ճարը հատնելով նստաւ: Երբոր Բաղաամ
չարաչար կը ճեծէր էշը, Աստուծած բացաւ է-
շին բերանը՝ որ ըսաւ: “Ի՞նչո՞ւ իսկը ճեծէս,,,
Բաղաամ ըսաւ. “Վասն զի իս ծաղը կը նես,
դանակ մը ըլլար՝ հիմա անովկը զարնէի,,,: Պա-
տասխանեց էշը.,, Պզաըկուց ՚ի վեր վրաս կը
հեծնէիր, ասանկ բան ըրած ունիմ,,,: Բա-
ղաամ Զէ, ըսաւ, ու յանկարծ հրեշտակը
տեսաւ և մէկէն երկրպագութիւն ըրաւ:
Անտենը հրեշտակը ըսաւ. “Ի՞նչ անդ թուլ
կը ճեծէս էշը. թէ որ առջեկս չփախչեր՝ քեզ
կը ըսպաննէի,,,: Մեղայըսաւ Բաղաամ, թէ որ
կամենաս՝ ետ դառնամ,,,: Հրեշտակը, “Գնա
ըսաւ, միայն թէ Աստուծած ինչ որ տուն տայ
ան ըսես,,,: Երբոր հասաւ, Բաղակ անոր չատ

ալատիւ ըրտւ ու բարձր աեղ մը հանեց որ
Խարայէլացեքը տեսնէ ու անիծէ : Անալկա-
խարդական բաներով անիծէ լու ճարմը գրա-
նալ կուզէր՝ Աստուծմէ հրաման առնելով.
բայց Աստուծած՝ իրեք անգամալոր կըպատ-
րաստուէր անիծէ լու՝ օրհնել տուաւ : Բա-
ղակ սրգողեցաւ վոնաեց, “ Քեզի տալու
պարգևներուս արժանի չեղարջաւ,,,: Անա-
տենը Բաղամամիսորհուրդ տուաւ որ Մովս-
բացոց ու Մագիանացոց աղջիկներուն ձեռ-
քով Խարայէլացեքը գլուէ հանեցին ու Բել-
ֆեդովը կուռքը պաշտել տուին :

Հ. Ի՞նչպատիժ կըեցին Խարայէլացիք Բել-
ֆեդովը պաշտելնուն համար .

Պ. Աստուծոյ հրամանովը Մովսէս զանոնք
անխնայ մեռցընել տալով՝ քսանուչորս հա-
ղար հոգի որ մեռան Փենէհէս Ահարոնի
թոսար՝ Եղիազարին որդին՝ Աստուծային
վրէժիսնդրութիւն ցուցընելով Մագիանա-
ցոց Քաղբի իշխանին աղջիկը մեռցուց, ու ա-
նով Աստուծած հաշտեցնելով դադրեցաւ
մարդիկներուն կոտըրափը : Ետքը Վաստուծոյ
հրամանով հազարական հոգի ամէն մէկ ցե-
զէն գնացին Մագիանացոց վրայ՝ Փենէհէսն
ալ հետերնին, ջարդեցին զամէնքը, Բա-
ղաման ալ մէկ տեղ, ու ամէն ունեցածնին ա-
ւար առին : Եւ Մովսէս ան երկիրները ին-
չուան Յորդանանին քով Ռուբենի, Գագայ
ցեղերուն ու Մանասէին կէս ցեղին տուաւ՝
իրենց ուղելուն համար, խօսք դնելով որ
տներնին հոն թողուն ու իրենք մէկալներուն
հետ աւետեաց երկիրը Երթան ողնեն որ

անոնք ալ տեղաւորուին, ու ետքը դառնան :
Հ . Մովսէս ուր մեռաւ .

Պ . Յորդանանուքովը Աստուծոյ հրամանով Յեսուն իր տեղ առաջնորդ դրաւ, Խորայէլացոց ալշատ խրատներ տուաւ օրէնքները աղէկ սկահէլու . ու ամէն մէկցելը զատօրհնելէն ետքը՝ Աքարիմկամ' Կաբաւ լեռը Ելաւ, ուսկից Ած իրեն ցցուց բոլոր աւետեաց Երկիրները, ու անտեղը մինակ մեռաւ ու թաղուեցաւ հարիւր քսան տարուան . ոչաչուըները տկարացան, ոչալերեսը խորշոմեցաւ . Խորայէլացէք Երեսուն օր վրան սուգ ըրին :

41.

Յորդանանէն անցնիւը ու Եղած պատերազմնէը :

Հ . Մովսէսի մեռնելէն ետքը Խորայէլացիք ուր գնացին .

Պ . Վաստուծոյ հրամանովը Յեսուըսաւ որ սկարաստուին Յորդանանէն անցնելու . ու Երկու լրտես Խրկեց Երիքով որ իմանայ թէ ի՞նչ մտքի վրայ են ան տեղի մարդիկները . ու անոնց բերած լրովը աւելի սիրտ առած կարգով մօտեցան գետինքովը . քահանաները առջևէն տապանակը վերցուցած . որոնք ոտուընին ջրին գոլցընելուն ուկէս Յորդանան Երկու բաժնուեցաւ . վարի ջրերը Մեռեալծովը գնացին, վերինները գիղուեցան մնացին : Քահանաները տապանակով գընացին գետին մէջ տեղը կեցան, ինչուան որ ամէնը անցան :

Հ. Յորդանան գետին մէջէն խօրայէլացիք անցնելուն պէս տասկանակն ալ դուրս հանեցին .

Պ. Տասկանակը դուրս չէլած Աստուած հրամայէց որ գետին մէջէնքահանաներուն կեցած տեղէն՝ ամէն ցեղէն մէյմէկ հոգի մէյմէկքար առնենուան գիշերը ուր որ պիտի կենան՝ հոն տանին տնկեն . ուրիշ տասուերկուքար ալ գետին մէջ տասկանակին կեցած տեղը տնկեն . Եսքը տասկանակը դուրս ելլելուն պէս՝ ջուրը նորէն առջինին պէս սկսաւ վազել : Ասով Յեսուէն ալ Մովեսին պէս սկսան վախնալ :

Հ. Յորդանանէն անցնելէն Ետքը ինչնոր դիպուած հանդիպեցաւ խօրայէլացոց .

Պ. Մէկէն մանանայ իջնալը դադրեցաւ . հոն առջի զատիկը ցորենէ բազարջ կերան : Յեսու ալ Աստուծոյ հրամանով գայլախազ քարով թլիատեց անապատը ծնածները, անոր համար ան տեղին անունը Գալգալա ըսուեցաւ :

Հ. Յեսուայ Երիքովիրկած լրտեսները ինչլուր բերին .

Պ. Գնացին Ռախաբ ըսուած կնկան մը տուն . թագաւորը իմացաւ, մարդ խրկէց որ բռնեն, Ռախաբը պահեց զանոնք ու ըսաւ թէ գնացին . Ետքը լրտեսներուն իմացուց որ ամենքը պատմիկ վախի մէջ են, դիտնալով որ Աստուած է ձեր առաջնորդը, ու երգուընցուց զիրենք որ քաղաքը առնելու տաեն իր տունը աղատեն . անոնք ալ ասլըսորեցին որ պատուհանին վրայ կարմիր չուան կապէ

որ ճանցուի : Ետքը զերենք չուանով պատուհանէն վար իջեցուց՝ որ գաղտուկ ճամբով գնացին ու աս բաներս պատմեցին :

Հ . Երիքով քաղաքը ինչպէս առնուեցաւ .

Պ . Երբոր մէջի մարդիկը սարսափած՝ դռները գոցած կեցեր էին, Աստուած Յեսուայ ապրապրեց որ վեց օր մշյմէկ անգամ պարսպին չորս դին պարտին, քահանաներն ալեօթը փող փչելով տապանակին առջեւէն, ու եօթներորդ օրը եօթը հեղ պարտելով, ետքի անգամուն փողերը փչելու ատեն բոլոր մէկէն կանչեն : Աս որ ըրին պարիսպները մէկէն կործանեցան . իրենք ալմտան զամէնքը մեռուցին՝ Ռախաբէն զատ, քաղաքն ալ էրեցին : Ետքը Յեսու նորէն Երիքով շինողին վրայ անէծք կարդացըսէլով՝ թէ « Առջինեկովը հիմը գնէ, վերջինովը դռները շնէ » : Ինչպէս որ հինգ հարիւր տարի ետքը կատարուեցաւ . Աղան կմԱքիել Բեթելացին առջինեկ Արիրոն տղուն հետ սկսաւ շինել, ամէն տղաքը մեռան ու մնացած պղտի տղուն հետ լմընցուց :

Հ . Երիքով առնելէն ետքը ո՞ր քաղքին վրայ գնացին իսրայէլացիք .

Պ . Յեսու Գայիքաղքին վրայ Երթալուղելով ու խմանալով որ տկար քաղաք մընէ, իրեք հաղար մարդ խրիեց. բայց գնացին . Երեսունուվեց հոգի իրենցմէ ջարդուելով փախան : Ասոր վրայ Յեսու շփոթեցաւ՝ Աստուծոյ առջեւը ինկաւ կրգանդատեր, ամենուն սիրան ալ կոտրեցաւ :

Հ. Ինչո՞ւ համար Գայիի վրայ դնացող ները յաղթուեցան .

Պ. Վասն զի Երիքովը կործանելու ատեն՝ անորնղոված բաներէն գողցեր ոլահեր էին : Աստուած, « Թէ որ կուզէք, ըստւ, առ մեղքէն աղատիլ վիճակով գտէք գողնուանով է րեցէք,,,: Աս վիճակը Յեսուայի ցեղէն Աքար զինուորին վրայ ելաւ . Յեսու հարցուց անոր, իմացաւ որ Երիքովը կողովաելու ատեն՝ գողցեր է աղուոր բանած վերարկու մը, երկու հարիւր արծըթէ երկդրամեան, և լեզու մը յիսուն ոսկիի, ու վրանին մէջ հողուն տակը սղահեր է : Յեսու բերել տուաւ . և Աքարն իր անովաեղովը մէկ ձորի մը մէջ տարինքարկոծեցին ու երեցին . վրանին ալքարեր լեցընելովլեռ ձետցաւ, որուն անունը դրին Եմակ Ասուշոյ :

42.

Աբեսոն ինապւը :

Հ. Աքարը մեռցընելէն ետքը Գայիի վրայ նորէն դնացին .

Պ. Աստուած Յեսուայըսաւ որ բոլոր զօրքով երթայ ու կործանէ : Յեսու ալ գիշերով երեսուն հազար զօրք տարաւ քաղքին ետեները սղահւըտեցուց, ու ինքն առնաուն քիչ մը զօրքով քաղքին դէմ ելաւ : Գայիի մարդիկն որ տեսան, ամէնքն իրենց թագաւորին հետ խրայելացոց դէմելան : Յեսու ուստ վախ ցուցընելով ետքաշուեցաւ, ին-

չուան անոնք աղէկ մը իրենց քաղքէն հեռացան, ան ատենը ետնիններուննշան տալուն պէս՝ ելան քաղքին կրակ տուին։ Գայեցիք տեսան քաղքին ծուխը՝ յուսահատեցան։ Անոնք երկու կողմէն ջարդեցին զամէնքը՝ տասուերկու հաղար հոգի, և թագաւորը ողջ բռնած, Յէսու՝ երկՃիւղփայտի վրայ կախել տուաւ՝ ինչուան իրիկուն, ետքը փոսմը ձգեցին՝ վրան քարեր դիզեցին որ ասյալթուելիշատակ ըլլայ։

Հ. Գային առնելէն ետքը ուր գնացին խրայէլացիք։

Պ. Յեսու զիրենք գէքաղ ու գարիզին լեռները տարաւ։ Հոն քարերով Աստուծոյ սեղան շինեց՝ վրան զոհ ըրաւ, և աստուածային պատուիրանքները անոր վրայ գրեցու ամէն օրհնութիւններն ու անէծքները կարդաց որ չմունան։

Հ. Յորդանանէն անցնելէն ետքը ըրած յաղթութիւննին լսելովան աղգերը ի՞նչ կըսէին։

Պ. Սրտերնին սաստիկ վախ ինկաւ՝ ու ամէնը մէկտեղ խօսք դրին ու խրայէլացոց գէմելլէն։ Բայց Գաբաւոնացիք մտածելով որ անոնց գէմգնելըլլար, հեռու տեղացի ձևացան, հին պատըռտած ճամբորդի լաթեր հադան, ու մաշած կօշիկներով, և կը տըրտած գինիի տիկեր՝ չորցած որդնոտած հացիկտորուանք ճամբուապաշար առած՝ Յէսուայ առջեն ելան ու ըսին՝ թէ « Մէրիշանները լսելով խրայէլացոց մեծ անունը՝ կուզեն հետերնիդ դաշինք գնել»։ Յէսու Վա-

տուծոյ չհարցուցած հաւատաց անոնց ու իշխաններուն հետ երդուընցաւ իրենց որ հետերնին բարեկամութիւն պահէ : Իրեք օրէն իմացան անոնց բանեցուցած հնարդելզանոնիք բայց իշխանները չմողուցին , որ Աստուծոյ անուանը վրայըրած երդումինդէմչործեն որ չպատժուին : Բայց Յեսու կանչեց Գաբաւոնացիներն ու բարկանալով անոնց՝ պատիժ դրաւ որ գերիի պէս միշտ իրայէլացոցև Աստուծոյ խորանին փայտ կոտրող՝ ջուր կրողըլլան : Անոնիք ալ սիրովյանձրն առին :

Հ. Գաբաւոնացոց անձնատուրըլլալը երբոր մէկալ թղթիները իմացան , Յնչըրին .

Պ. Ամէնիքը շատ վախի մէջիյնալով , վասն զի իրենց մէջ Գաբաւոն մեծ ամուրքաղաք էր , Ագոնիբեղէկ Երուսաղէմայ թղթին՝ ուրիշորս թագաւոր ալ մէկաեղ Գաբաւոնացոց վրայ պատերազմի ելան . Գաբաւոնացիք ալ իսրայէլացոց գիմեցին : Յնտենը Յեսու Աստուծոյ հրամանովքաջ զօրքերով գիշերանց ճամբայ ելաւ , ու լուսնալու ատենը մէկէն անոնց վրայ վազեց , Աստուծած ալքարեկարկուտ թափել սկսաւ անոնց վրայ . անանկ որ սուրէն աւելի անովլջարդուեցան :

Հ. Ագոնիբեղէկ ու իր ընկերները Յեսուայ ձեռքէնի կրցան խալսիլ .

Պ. Չէ. Վասն զի երբոր Յեսու աեսաւ որ ատենըքիչէ , յաղթութիւնը չըմբնցած իրիկուն կըլլայ . « Արեն ու լուսինը կենան , ըստաւ , չքալեն , » մէկէն հասած տեղելինին կէ-

ցան, ինչուան որ Խօրայէլացիքը զանոնիք բոլո-
րովին ջարդեցին ու Գաղղաղաղայ իրենց բա-
նակը դարձան : Եւ որովհետեւ հինգ թագա-
ւորներն ալ փախեր Մակետա այրի մը մէջ
պահութաեր էին, հրամայեց որ ան այրին
բերանըքարերովգոցէն՝ ինչուան որ լմբննայ
սլատերազմը : Ետքը բանալ տուաւ, ան հին-
դըն ալ հանեց պառկեցուց, ու Խօրայէլացոց
զօրադլուխներուն ըստաւ որ անոնց վզէրնուն
վրայ կոխեն, ու սիրա առնեն, գիտնան որ
Աստուած բոլոր Խօրայէլացոց թշնամիները
աստինկ սկիտի ջնջէ : Ետքը սպաննեց ու մար-
միննինինչուանիրիկուն կախելէն ետքը՝ վար
առին՝ առջի այրին մէջ ձգեցին ու մեծքարե-
րովգոցէցին : Անկէ գնացին ուրիշքաղաք-
ներու վրայ ալ առին ու թագաւորնին փայ-
տի վրայ կախեցին :

43.

Յեսուա, Եպիկ Գործ+Երը :

Հ. Երբոր Յեսու շատքաղաքներ կառներ,
չգանուեցաւ աղդ մը որքիչ մը ուժովկարե-
նայ դէմ գնել.

Պ. Յարին Սուրայ թագաւորը ոտք էլաւ,
չորս դին մարդ խրկեց Ամովհացոց, Քետա-
ցոց, Փերեղացոց, Յեթուսացոց, Խետոց, և
ուրիշքովի աղդերուն, ու ամէնը մեկէն ան-
համար զօրիքով ձիերով ու պատերազմական
կառքերով ժողվեցան Մառնի ջրինքովը : Ան-
ատեն Աստուած ըստաւ Յեսուայ, « Մի վախ-

նար, վազը պիտի յաղթէք ամենուն, ձիերը
ջարդէք, կառքերը էրէք: Յեսուքաջութէլե-
ռան դիէն յանկարծ վրանին վազեց՝ կոտրեց
զանտնիք, փախչողներուն ալ ետևէն ինկաւ-
զամենքը մեռցուց ու երկիրներնուն տիրեց:
Ասանկով վեց տարուան մէջ երեսունումէկ
թագաւոր ջարդեց ու բոլոր աւետեաց երկի-
րը մայքրեց:

Հ. Յեսուայը բած պատերազմներով ջար-
դուեցա՞ն բոլոր թշնամիները.

Պ. Մէկ քանի այլազդի տէրութիւններ
թողուց Աստուած Խորայէլացոց զգուշուն-
համար, որ պարագիենալով ջմուլնան. նաև
պէտք եղած ատենը՝ անոնց ձեռքովը պատ-
ժուին խրատուին:

Հ. Յեսու ինչ կարգով բաժնեց Երկիր-
ները Խորայէլացոց.

Պ. Ինչպէս որ Մովսէս որոշեր էր՝ ինն ու
կէս ցեղին վրայ բաժնեց, Երկու ու կէս ցե-
ղին Յորդանանէն անդինտուած ըլլալով. Վե-
տացոց բաժինն ալ մասնաւոր տեղչէր, հա-
սկա քառսունեւութը քաղաք ցրուած բոլոր
Խորայէլացոց մէջ. որոնցմէ վեցը Քաղաք ա-
պաստանի կըսուէր, որպէս զի թէ որ մէկը դի-
ուուածով մարդ սպաննէ՝ հոն փախչի խալը-
սի: Ասկէ զատքաղէբայալ բարի վկայութէր
վտրձ՝ ինչպէս որ Աստուած խոստացեր էր,
մասնաւոր տեղ տուաւ. Խորայէլացիք ալ Աս-
տուծոյ հրամանովը՝ Եփրեմի ցեղին Երկրին
մէջ Եռան մը վրայ Թամինաթսարան Յեսուայ
տուին, որ հոն քաղաք շինեց ու բնակեցաւ:
Հ. Յորդանանէն անցնելէն ետքը տասկա-
նակը ուր կըսկահէին.

Պ. Ի՞նչուան որ պատերազմները լինցաւ Երկիրները բաժնեցին՝ գաղղաղայ էր, ետքը Եփրեմոյ ցեղին Երկրին մէջ Սելովքաղաքը դրին. թէպէտ անկէտ ալ Խորայէլացիք վերուցին՝ աեղէտ տեղ տարին, բայց իր հաստատ տեղը հօն եղաւ՝ ինչուան Սամուել մարդարէին տառենը:

Հ. Երկիրները բաժնելէն ետև՝ ամէն կերպով խաղաղացան Խորայէլացիք.

Պ. Երբոր խաղաղ կեցեր էին՝ յանկարծ շփոթութիւն մը պատահեցաւ: Ան երկուցեղ ու կէսն որ Յորդանանու անդիի կողմը գնացին տեղաւորուեցան, հօն մէկ մէծ սեղան մը շինեցին: Մէկալ տասը ցեղը երբոր խմացան՝ ծուռ մաքի գնացին. անոր համար խորհուրդ ըրին որ անոնց վրայ պատերազմի ելլէն: Բայց առաջուց աղէկ մը խմանալու համար՝ Փենեհէս քահանան՝ ուրիշ խօսքի տէր մարդիկներու հետ մէկ տեղ անոնց խըրկեցին, որ գնաց յանդիմանեց զանոնք թէ կուսդաշտութիւն ընել սկսեր են: Անոնք պատասխան տուին թէ անոր համար շինեցինք որ ետևի եկողները խմանան թէ մենք ձեզի հետ եղբայր ենք: Ասովամենուն սիրաը հանգչեցաւ ու փառք տուին Աստուծոյ՝ որ աս մեղքէս ազատ են եղեր: Յեսու ալ ան սեղանին անունը դրաւ՝ Ավայութիւն, որ ան ցեղերն ալ մէկալնոնց հետ մէկ Աստուծ կըսդաշտեն:

Հ. Յեսու թամնաթսարան Երթալէն Ետքը յիշատակի արժանի ի՞նչ բան ըրաւ.

Պ. Ա Երջի ծերութեան տաենը բոլոր մէ-

ծերըքովը կանչեց ու մոքերնին ձգելով Աս-
տուծոյ անհամար բարերարութիւնները :
յորդորեց որ ըլլոյ թէ կուռքերուն ետևէն
երթալով Աստուած վրանին բարկացընեն :
երդում ալ առաւ իրենցմէ որ յաւիտեան
իրենց Աստուածը պաշտեն . և աս բանիս
յիշատակ՝ խորանինքովը մեծքար մը անկեց
որ որդւոց որդիյիշեն աս Աստուծոյ հետը-
րած ուխտերնին . իսկ ինքը բարի ծերու-
թեամբ հարիւրտասը տարուան մեռաւ : Վը-
րան շատ չանցաւ՝ Եղիազար քահանայա-
պետն ալ մեռաւ , և աեղը անցաւ Փենեհետ
որդին :

44.

Քաղէբ , Գունդիէլ , Ասկ , Սամէգար :

Հ . Յեսուայ մեռնելէն ետե ովլեղաւ ա-
ռաջնորդ Խորայէլացոց .

Պ . Աստուծոյ հրամանովը Քաղէբ՝ Յու-
դայի ցեղէն : Ան ատենը Յուդայի ցեղ՝
Ըմաւոնի ցեղը հետը առած Քանանացոց
ու Փերեղացոց գեմելլելսկան . Ագոնիբե-
զէկ թագաւորն ալ բռնեցին ու ձեռուընե-
րը ոտուըները կտրեցին : Ինքն ալ ան ատենը
ըստւ թէ « Ըրածիս հատուցումը դտայ , որ
եօթանասուն թագաւոր բռներեմու անոնց
ձեռուըները կտրած ուղանիս տակը շան պէս
ինկած փշանքները բերնովկառնէին ու կու-
տելին » :

Հ . Խորայէլացիք մնացին միշտ իրենց աս-
տուած պաշտութեան մէջ .

Պ. Քանի որ Յեսուսատենի ծերելը կային՝ Աստուծոյ օրէնքները կըպահէին. անկենքը սկսան գէշնալ՝ կուռք ալպաշտել. անոր համար Աստուած Քուսարսաթէմ Ասրւոյ թագաւորին մասնեց զիրենք, և ութը տարի չարաչար ծառայելէն եաւ՝ երբորնորէն Աստուծոյ դիմեցին, Գոթոնիէլ Քաղեքայ պզաի եղբայրը իրենց առաջնորդ տուաւ, որ Խորայէլացիները աղատեց՝ ու քառսուն տարիէն մեռաւ:

Հ. Գոթոնիէլէն ետքը ովկ իշխեց.

Պ. Նորէն մնացին ինքնագլուխ ու սկսան մեղանչել. ուստի Եգղոմ Մովաբացւոց թագաւորը վրանին տիրեց՝ տասնեռութը տարի, ինչուան որ նորէն Աստուծոյ ինկան: Ան առենը Աստուած Աւովդը Բենիամինի ցեղէն իրենց առաջնորդ տուաւ որ երկու ձեռքով ալյաջող էր:

Հ. Աւովդ ինչողէս աղատեց Խորայէլացիները գերութենէ.

Պ. Անգամմը Խորայէլացիք իրենտուին ընծանին որ տանի Եգղոմին. ինքը երկսայրի սուր մը մէկ թիզ երկայն՝ աջ կողմը վերարկուին տակը պահեց ու գնաց: Ընծաները տալէն ետքը մարդիկը դուրս ճամբեց, ու Եգղոմին ըստաւ թէ գաղտուկ խօսք մը ունիմ: Եգղոմն ալքովի մարդիկը դուրս հանելաբւաւ. ան ատեն Աւովդըսաւ, Աստուծոյ կողմանէ քեզի բան մը պիտի ըստմ: Եգղոմ ալքովը մօսեցաւ, Աւովդ շուտ մը ձախ ձեռքովը դանակը քաշեց՝ Եգղոմին կուշաը խոթեց թողուցուարտորնոք դուրս ելաւ՝ դու-

ուր վրայէն կղպեց ու գնաց : Թատրաւորին
ծառանեերը եկան տեսան որ կղպած է , կար-
ծեցին թէ ինքը ներսը հարկի համար կուշա-
նաց , խել մը սպասելէն ետե , բանալին բե-
րին՝ դուռը բացին տեսան որ Եգղոմը մեռած
գետինը փռուեր էր : Երբոր Մովաբացիք
շփոթածիրար անցեր էին . Աւովդ գնաց շու-
տով խրայէլացիքը ժողվեց՝ դարձաւ մէկ օ-
րուսն մէջը տասը հազար հոգի ջարդեց , ու
խրայէլացիքը գերութենէն խալըսեց , որ
ութուն տարիի չափ ապատ մնացին . ու
ինքը Աւովդ ինչուան որ մեռաւ՝ անոնց դա-
տաւորութիւն կընէր :

Հ . Աւովդէն ետքը ովլ եղաւ դատաւոր .

Պ . Սամեգար՝ Անաթայ որդին կտրիչ
մարդ մը , որ շատ օգնութիւն ըրաւ խրայէ-
լացւոց . մէկ հեղմը արօրին մաճովը վեց հա-
րիւր այլազգի մեռցուց , ու շատ կովեր ու
ոչսարներ կողոպտեց :

43 .

Դէբորա և Բաբա :

Հ . Սամեգարին ովլ յաջորդեց .

Պ . Երբոր խրայէլացիք նորէն Ճամբանին
վոխեցին . Աստուած զերենք մատնեց Քա-
նանացոց Յարին թագաւորին ձեռքը քսան
տարի , որ շատ ուժովէր . ինը հարիւր երկը-
թէ կառք ունէր : Աս ատենները խրայէլա-
ցւոց կառաջնորդէր մարդարէ կնիկ մը՝ Դէ-
բորա անունով : Երբոր խրայէլացիք զղջու-

մի եկան՝ ԴԵԲՈՐԱՆ կանչեց իրեն Բարակը
ՆԵՓԹԱՊԼԱՄԻ ցԵՂԵՆ ու ըսաւ . . . Աստուած կը-
հրամայէ որ Թաքօր լԵռը Երթաս ՆԵՓԹ-
ՊԼԱՄԻ ու Զաքուզոնի ցԵՂԵՐԵՆ տասը հազար
հոգի հետդ առնես Երթաս Կիսոնի հԵղԵղա-
տը՝ Յաբին ԹՊՐԻՆ Սիսարա զօրապեախն
դէմն: Բարակ ըսաւ ԴԵԲՈՐԱՅի . . . Յ. է որ
հետո գաս՝ կԵրթամն: ԴԵԲՈՐԱՆ խօսք տը-
ւաւ, բայց գիտնաս ըսաւ՝ որ ան ատենը յազ-
թութիւնը քուկդ ըլլար. ու մշտեղ գնա-
ցին: Երբոր իմացաւ Սիսարա՝ բոլոր զօրքե-
րով Երկըթէ կառքերով եկաւ Կիսոնի հԵղԵ-
ղատը՝ Խորայէլացոց դէմ: ԴԵԲՈՐԱՅի ըսածին
ալէս Բարակն որ Յաքօր լԵռնէն ինջաւ պա-
տերազմի՝ Աստուած ստատիկ շփոթութիւն
ձգեց մէջերնին որ փախչող փախչողի եղան,
ու Բարակ ետևնին ինկած զամէնքը ջարդեց:
Սիսարան ազատելու Ճարը փընտռելով՝ ոտ-
քով վազելով Կինեցւոց կողմը գնաց:

Հ. Կինեցիք ովէին, և ի՞նչ օգնութիւն
ըրին Սիսարայի.

Պ. Պղտիկ ազգ մըն էին որ եկեր վրանովան
տեղուանքը կըքնակէին. և Մովսեսի կնկանը
դիէն Խորայէլացոց ինսամի ըլլալով բարեկամ
էին, բայց այլազգիներուն հետ ալ թշնամի
չեին: Յայէլ՝ Ք.աբեր կինեցին կնիկը՝ Սի-
սարայի դէմը հանդիպեցաւ ուներս կանչեց
որ հանգչի. Խմելու ջուր ուղեց, Յայէլ
ըրին տեղը իրեն կաթ խմցուց, ուներսը անոր
ուզածին ալէս գաղտուկ սկառկեցուց՝ վրան
ծածկեց որ մարդ չիմանայ. ու ինքը գնաց
վրանին ցիցն առաւ և ուռով դարկաւ Սիսա-

բայի դլուխը գետինը գամեց մեռուց : Բարակը հասաւ Սիսարան կը փնտռէր, Յայէլ ներս կանչեց զինքը՝ ցցուց : Ասանկով Աստուած Խորայէլացիքը խալքսեց . Դեբորան ալ Բարակայ հետ փառք տալով Աստուածոյ շնորհակալութեան դոլասանք մը ըրին :

46.

ԳԵՐԵՆ :

Հ . Բարակայ ձեռքով եղած Ինչացւոց ազատութիւնը ո՞րչափ դիմացաւ .

Պ . Քառասուն տարի . ետքը նորէն Աստուածոյ երեսէն իյնալով՝ Մադիանացւոց և Ամազեկացւոց ձեռքը մասնուեցան . եօթը տարիէն երբոր Աստուածոյ ինկան, Աստուած մարդարէ մը խրկեց որ ըրած մեղքերնին երեսնին առւաւ՝ խրատեց : Եաքը հրեշտակ մը խրկեց Գեղեցնին՝ Մանասէի ցեղէն . երբոր ասիկայ Մադիանացւոց ձեռքէն փախած՝ իր հօրը կալցորեն կը ծեծէր, հրեշտակն եկաւ ըստւ՝ թէ և Աստուած քեզընարեր է որ թշնամիները վանտեսոյ : Գեղեցնի ըստւ՝ և Ես ովեմ որ Ինչացիքը ազտաեմոյ : Հրեշտակը պին տուաւ՝ թէ և Աստուած հետըն : Ան ատեն Գեղեցնի նշան մը ուզեց, ազաչեց հրեշտակն որ հոն կենայ՝ ինչուան ինքն երթոյ իրեն համար կերակուր բերէ ու գնաց Գեղեցնի շուտով ուլ մը ոպառաստեց ու բաղարջ հաց շինեց, հրեշտակն առջելը բերաւ, հրեշտակն ըստւ որ դի-

մացը քարին վլայ գնէ ան բաները, և ձեռքի
դաւազանովը մսին դպածին պէս՝ քարէն
կրակ ելաւ էրեց կերակուրները, ու հրեշ-
տակն ալ աներեւոյթ եղաւ : Գեղէօն առ
հրաշքովս իմացաւ որ հրեշտակ Աստուծոյ
է եղեր՝ վախցաւ, և ան տեղը Աստուծոյ
սեղան շինեց : Ան գիշերը Աստուծած գե-
գէօնի հրամայեց որ երթայիր հօրը Բահաղ
կուռքին սեղանը կործանէ, քովի անտառը
կարէ, և ան փայտերով՝ իր հօրը եօթը
տարուանդիրցուցած եզը՝ Աստուծոյ ողջա-
կեղընէ՝ նոր շինած սեղանին վլայ : Գեղէօն
վախցաւցորեկնընելու, ուստի գիշերը ելու
դաղտուկ տասուիրեք հոգի առաւ իր հօրը
ծառաներէն՝ գնաց Աստուծոյ հրամանը կա-
տարեց : Առաւօտանց քաղքին մարդիկը իմա-
ցան որ գեղէօն ըրեր է, հօրը եկան, կու-
ղէին որ գեղէօնը տայ որ սպաննեն : Հայ-
ը պին տուաւ . Բահաղը թէ Աստուծած
է՝ ինքը թող վրէժ առնէ : Գեղէօնին անունն
ու Յէրբառաւ դրաւ, իբր թէ Բահաղ կուռ-
քին յաղթող :

Հ. Ե՞րբ գնաց Գեղէօն Մադիանացւոց և
Ամաղեկացւոց գէմ.

Պ. Աստուծոյ իրեն երենալէն ետքը եսք-
որ լսեց թէ անսնք նորէն վրանին կուգ սն,
կանչեց Խէլացիքը Ասերի, Զաբուզոնի և
Նեփիթաղեմի ցեղերէն՝ որ գէմելլէն : Բայց
նորէն Աստուծմէ աս նշանս խնդրեց, որ
գզաթ մը գիշերը դուրս փռէ, ու ան գզա-
թին վրայ միայն անձրեւ գայ . առաւօտանց
ու ելաւ գզաթը քամեց կոնք մը ջուր ելաւ :

Աս որ աեսաւ՝ մէյմ” ալ խնդրեց որ ասոր
ներհակը՝ ան գզաթը չոր մնայ, ու բոլոր
գետինը թրջի: Աս երկու հրաշքով սիրտ
առած, երբոր ելաւ թշնամիներուն գէմ
երթալու, Աստուած “ Շատ են, ըստ,
զօրքդ. Եաքը կըկարծեն թէ իրենց ուժովը
յաղթեցին. ըսէ որ վախկոտները ետ դառ-
նան,,,: Անատենը քսանուերկու հազար հոգի
ետ գնացինու տասոր հազար մնացին: : Ասոնք
ալ շատ են ըստ Աստուած. ուստի առ ա-
մէնը ջրի քով տար, ու հոն նայէ թէ ովլ
ջուրը ափը առած շան պէս կըլափէ, ու ովլ
ծնկան վրայ ինկած, ու մէկ մէկէ զատէ,,,:
Ասանկով միայն իրեք հարիւր հոգի շան
պէս լափելով խմեցին. և Աստուած ըստ
Գեդէոնին. : Մինակ ասոնցմով Խրայէ-
լացիքը պիտի Մադիամու ձեռքէն ազատեմ,
մէկալները ճամբէ,,:

Հ. Գեդէոն իրեքհարիւր հոգւովլի՞նչ
պէս պատերազմեցաւ Մադիամու հետ.

Պ. Առաջ Աստուած իրեն սիրտ տալու
համար հրամայեց որ ինքը իր Փարտ աղուն
հետ գիշերանց գաղտուկ թշնամիներուն
բանակը երթայ, ու լսէ ինչ որ կըխօսին:
Գեդէոն գնաց լսեց որ զինուորին մէկը մէ-
կալին երազ կըպատմէր, թէ “ Տեսայ որ մէկ
գարիէ նկանակ մը գլորեցաւ դէպ ’ի մեզ,
ու զարկաւ կործանեց բոլոր Մադիամու
բանակը ”. մէկալն ալ ըստ, թէ “ Աս Գե-
դէոնի սուրին է, Աստուած զմեղանոր ձեռ-
քը տուեր է,,,: Գեդէոն Աստուածոյ շնորհա-
կալը լալով բանակը գարձաւ “ Ելէք, ըստ,

Աստուած Մադիամը մեր ձե ռքը մասնեց , ,
ու իրեք հարիւլը իրեք գունդ բաժնեց ,
և զէնքի տեղ ամենուն մէկ ձե ռքը եղջւլրէ
փող առւաւ , ու մէկալ ձե ռքը վառած ճրագ՝
սափորի մէջ ծածկած . և ապլսալրեց որ իրեն
նային ու անանեկ ընեն : Կէս գիշերուան մօտ
յանիարծ թշնամիներուն բանակը գնացին ,
ու մէկէն փողերնին փչելով՝ սափորնին կո-
տըրտեցին՝ ճրագները դուրս երկցան , ու
մէկ բերան սկսան կանչել . Սուր Տէսուն և
Գէտէսնի : Աս բանսովս Աստուած Մադիա-
մու բանակը անանեկ վախ մը ձգեց որ մէկ-
զմէկ թշնամի կարծելով՝ անխնայ կըջար-
դէին , ինչուան հարիւր քսան հազար հոգի
մեռան : Փախսածներուն համար ալ մարդ-
իրկեց մէկալ խէլացւոց , որ դէմերնին ելլեն
ջարդէն : Որէք ու Զէք իշխաններուն ալ
գլուխնին կարեցին , գեղէսնի բերին :

Հ. Ճահերավ վախցընելով Մադիամու զօրքը ջարդելէն զատ Գեղեսն ուրիշ ինչ սկատերագմբրաւ.

Պ. Երկու Մագիստրու թագաւորներ՝
Զեբէի և Ստղմանա՝ տասնընինդ հաղաք
զօրքով փախեր էին ուրիշ տեղ։ Ետևնուն
դնաց Գեղեռն, բայց հոգնած և անօթի
ըլլալով զօրքը՝ հանդիպեցան Սոկքովմք քա-
ղաքը որ քիչ մը հաց տան։ ասոնք չառւին՝
ըսելով, և Ո՞ւր են թագաւորները, ցցուր որ
տանք։ « Երբոր բանեմզանոնք, ըստ Գե-
դէռն, զձեղ փուշերու վրայ կըտանջեմ։ ու
դնաց Փանուելքաղաքը։ անոնք ալ առա-
ջիններուն պէս ըսին։ անոնց ալ սպառ-

նացաւ որ կործանէ իրենց աշտարակը: Դնաց
ջարդեց զամենքը. [թագաւորներն ալբանեց
ու դարձաւ, ըրած սպառնալիքները կտա-
րեց ու ֆանուէլի մարդիկն ալ սպաննեց:
Եաքը Զեքէի և Սաղմանաթագաւորներուն
համար իրեն Եթեր անդրանիկ աղուն ըստ
թէ Ել մեռցուր. ան գեռ պղտիկ ըլլալուն
վախցաւ. անոնք ալ ըսին Գեղեռնի թէ
Դու զմեզ սպաննեց որ ուժով կտրիչ ես.
ան ատենը ելու ինքը մեռուց, ու անոնց
ուղտերուն մանեակներն ալ առաւ:

Հ. Իէլացիք Մագիամու ձեռքէն ազա-
տելիուն համար Գեղեռնին ինչ փոխարեն
ըրին.

Պ. Ուղեցին որ ինքը ու իր տղաքը իրենց
տռաջնորդ ըլլան. Գեղեռն ըստ թէ Զեր
իշխանը Աստուած է. ու խնդրեց անոնցմէ
որ թշնամիներուն կողոպուտներէն մարդա-
դլուխ իրեն մէյմէկ օղ տան. իրենք ալ սի-
րով առւին, ու ամէնը եղաւ հազար եօթը
հարիւր սիկլոսկի, [թողուրիշոսկիէ առած
զարդերը:

Հ. Գեղեռն ժողովուրդէն առած զար-
դերը ինչ ըրաւ.

Պ. Աւելորդասկաշտական բաներ շինեց
Եփրտքաղըին մէջ, որ եաքը իրեն՝ իր զա-
ւակներուն մեղաց սպառնաւ եղաւ, նաև
Իէլացւոց ալ: Ասանկովքառասուն տարի՝
Գեղեռնին ատենը Իէլացիք ազատ մնացին,
ու եաքը նորէն սկսան կռապաշտութիւն
ընել:

47.

ԱՐԴԱԼԵՒ :

Հ. Գեղեսնին տեղը գատաւոր ովնը տառաւ.

Պ. Գեղեսն եօթանասուն զաւակ թողուցեր էր, Աբիմելքին աւ Սիկիմացի կինէ մը եղած : Ասիկայ մօրը ազգականներուն ձեռքովը Սիկիմացւոց սիրտը իրեն քաշեց՝ որ հօրը տեղը Խելացւոց իշխան գնեն . և ասպահով ըլլալու համար՝ մէկէն Սիկիմացիներէն առած ստակովորիկաններ ժողվեց՝ ու գնաց իր եղբայրները եօթանասուն հոգի քարի մը վրայ մորթեց . միայն պզտիկը Յովաթամ պահուըտելով ազատեցաւ : Եռքը Սիկիմացիք ու Մասաղոն քաղքին մարդիկը Աբիմելքը թագաւոր նստեցուցին : Յովաթամանոնց առակով մը իմացուց որ գէշը ըլլին :

Հ. Յովաթամ Աբիմելքին թագաւորելուն վրայ ի՞նչ առակ բերաւ Սիկիմացւոց .

Պ. Գնաց դիմացը Գարիզին լեռը ելաւ ու սկսաւ կանչել .[“] Մտիկը Սիկիմացիք . ծառերն ուղեցին իրենց թագաւոր մը . գնացին ձիթենիին ըսին , անիկայ պատասխանեց թէ, Ես չեմ թողուր իմեղս , որ անով Աստուած ու մարդիկ իս կըմեծարեն , ու չեմ երթար ծառերուն իշխելու . եաբը գնացին թզենիին որ գայ իրենց թագաւորէ . ան աւ յանձն շառաւ՝ իր անուշութիւնը յի-

շելով. գնացին որթին, որթն աւ չուզեց, իմ գինիս՝ փայտերուն իշխելէն աղէկ է ըսելով. ան ատեն գժնիկը կանչեցին, ուրախացաւ դժնիկն ու ըստւ. Եկէք իմ շուքիս տակը: Ի՞նչ կըկարծէք, ըստաւ Յովանաց, գժնիկէն կրակ չելլեր ու չայրեր եղևնափայտերը: Թէ որ արդարութիւն էր գեղէոնի տանը վրայ ըրածնիդ, բարովվայլէք մէկղմէկ. թէ չէ՝ աիտի կրակ ելլէ Նբիմէլէքէն՝ ու զձեղայրէ,,,: Ասիսօպէրէն ետքը փախաւ գնաց:

Հ. Գեղէոնի տղուն Արիմելէքայ թագաւորութիւնը ի՞նչ վերջ ունեցաւ.

Պ. Ինչպէս որ Յովանամըսեր էր, Արիմելէք իրեք տարիի շտփ անկարդութեամբ Կէլացւոց իշխելէն ետքը, չդիմացան Սիկիմացիներն, ու Գատաղ իշխանին հետ գէմն ելան: Արիմելէք Սիկիմացւոց վրայ գնաց՝ ջարդելովցրուեց. ետքը իմացաւ որ Սիկիմի բերդին մէջ շատ մարդ ժողովէր է, ըստւ իր զօրքին, « Ի՞նչ որ ես ընեմ՝ դուք աւըրէք,,,: ետքը առաւ կացին մը՝ բեռ մը փայտ կոտրէց՝ ուսուը զարկաւ, զօրքին աւ ըրին իրեն պէս ու գնացին բերդին կրակ առւին, ուր հազար հոգիի չափ էրեցան: Անկէ թէքէս քաղքին վրայ գնաց՝ առաւ. ան քաղաքը ամուր բերդ մը ունէր, մեծամեծները հոն փախան: Երբոր Արիմելէք բերդին դրանը մօտեցաւ՝ վերէն կնիկ մը երկանի քարի կտոր մը ձգեց գլխուն վրայ ու ջախջախեց. ան ատեն յուսահատած՝ ըստւ կապարճակիրին որ սուրը հանէ՝ զինքն սպաննէ, որ չըլլաց

թէ կնկան ձեռքով մեռած սեպուի : Ասան կոլ ինքն ալ Սիկիմացիք ալ սրատիժնին առին :

48.

Թառվառ , Յայիր , Ցեդլայե :

Հ . Աբիմելեքին ետև գատաւոր ովլեղաւ .

Պ . Թոռվզա Խսաքարի ցեղէն , քսանուիրեք տարի : Ետևէն Յայիր Գաղաադացին քսանուերկու տարի , որ երեսունուերկու օրդի ունէր , օրոնիք երեսունուերկու աւանակ հեծած կըստըտէին , և մշյմէկ քաղաք ունէին որ Ասան + Յայիրայ ըսուեցան :

Հ . Յայիրէն ետքը ովլիշխեց .

Պ . Իշլացիք նորէն որ կոասպաշտութիւն կընէին՝ Աստուած սրդողեցաւ , թողուց որ տասնեռութը տարի այլազգիներէն չարչարուեցան . Ետքը երբոր մեղայ ըսել սկսան , Աստուած մէկէն չուզեց լսել : Անդամմը Գաղաադու մեծերը խօսք գրին մէջերնին՝ թէ ովլ որ առաջ սպատերազմի ելլէ Ամոնացոց գէմ , ան ըլլայ իրենց իշխան . Ետքը կանչեցին Յեփիթայէն որ իրեն հօրնանհարազատ տղան ըլլալով վուրնաեր էին մէկաւ Եղբայրները . ան ալ գացեր սրիկաներու գլուխ եղեր էր : Երբոր իմացաւ թէ գաղաադացիք իրեն կարօտ են , չուզել ձեացուց . Դուք ըսաւ՝ զիս վուրնաեցիք : Բայց Ետքը անսոնցմէ երդումովլ խօսք առաւ՝ որ Եթէ Աստուած սպատերազմը յաջողէ՝ ինքն իշխան ըլլայ . ու հետերնին Մասեփա եկաւ .

ուր որ Իշլացեքը ժողովեր էին : Դեսպան
խրկեց Ամսնացւոց թագաւորին թէ “ Ինչու
եկեր պատերազմկրնես , . թագաւորը պա-
տասխան տուաւ թէ “ Իմ երկիրներս եա
տուէք , : Յեփթայէննորէնիխրկեցըսաւ թէ
“ Իշլացւոց ճամբայ ընելու ատեն աս տեղի
մարդիկը մեզի դէմ ելան , մենք ալ անոնց
յաղթելով մեր Աստուծոյ օգնութեամբը՝
պատերազմական իրաւունքով ասերկիրնե-
րը տոնիք՝ իրեք հարիւր տարի տուաջ . հիմա
առ քու ըրած անիրաւութեանդ դատաս-
տանը Աստուծած տեսնէ , : Երբոր թագաւո-
րը մտիկ չըրաւ , ան ատենը Յեփթայէն Աս-
տուծմէ շարժած՝ շուտ մը պատարաստուե-
ցաւ պատերազմի , և Աստուծոյ ուխտ ըրաւ
որ եթէ Ամսնացոց յաղթէ , իր տունը դառ-
նալու ատեն՝ ով որ տուաջ իրեն դիմացը
դայ , անիկայ Աստուծոյ ողջակէզընէ : Ետքը
դնաց թշնամիները չարաչար կոտրաեց , քը-
սան քաղաք տուաւ ու դարձաւ :

Հ . Յեփթայէն ըրած ուխտը ի՞նչպէս կա-
տարեց .

Պ . Երբոր Մասեփա քաղաքն իր տունը
կըդտառնար՝ իր մէկ հատիկ տղջիկը պարբըո-
նած թմբուկ զարնելով դիմացը ելաւ : Յեփ-
թայէնցաւեցաւ “ Վայինծի դուստր , ըստւ,
ուխտ ըրեր եմ որ նախ ով որ դիմացս ել-
լէ , անիկայ Աստուծոյ ողջակէզ ընեմ , :
Աղջիկը սիրով յահճն տուաւ , միայն երկու
ամիս ատեն ուզեց որ երթայլեռները իր ըն-
կերներուն հետ լայ իր կուսութիւնը . երկու
ամսէն եան կատարեց Յեփթայէն իր Աս-

տուծոյ ըրած ուխտը : Եւ ան առենէն սովորութիւն եղաւ Իշլացւոց մէջ՝ տարին չորս օր աղջիկները մշտեղ եկած՝ Յեփթայէի աղջրկանը վրայ ողբ կընէին :

Հ. Յեփթայէն Ամոնացւոց պատերազմէն լուս ի՞նչ պատերազմը ըրաւ .

Պ. Եփրեմայ ցեղին հետ մեծ պատերազմ ըրաւ . վասն զի անսնք իրեն նախանձելով անցան Յորդանան գետը՝ եկան ըսին թէ “ Ինչո՞ւ մեզ չկանչեցիր Ամոնացւոց դեմ , , , ու կուղեին իրեն վեսաս հասցոնել : Յեփթայէն պատասխան տուաւ թէ “ Կանչեցի , բայց դուք չեկաք . Աստուած ալ բանս յաջողեց , , : Երբաւեսաւորանոնք չեն հանդարտիր՝ սկսաւ անոնց հետ պատերազմելու ու մեծ ջարդ տուաւ . ետքը փախչողներն ալ որ Յորդանանի մէկ նեղուցէ մը պիտի անցնէին՝ բռնել կուտար՝ կըհարցընէր թէ Եփրեմայ ցեղէն են . երբոր Զէ կըսէին , իրենց ըսել կուտար աս բառը՝ վապէւէլ , որ հասի ըսել է , ու ով որ շխատկ ըսել չկինալով “ Իպածւէլ կըսէր , ան կըմեռցնէին . և ասանկով քառասունուերկու հազար հոգի կոտրուեցան անոնցմէ : Ամէնը վեց տարի դատաւորութիւն ընելէն ետքը մեռաւ :

Հ. Յեփթայէին ովլյաջորդեց .

Պ. Եսերոն Բեթղեհեմացին՝ Եօթը տարի . որ երեսուն մանց ունէր , երեսուն աղջիկ , և ամէնն ալ ինքը կարգեց : Ետեւ նստաւ իլոն Զաբուղոնացի տասը տարի : Ետքը Աբգոն Փարտթօնացի՝ Եփրեմի ցեղէն՝ ութը տարի . քառասուն աղոք ունէր . երեսուն ալթու :

49.

Ապհովան :

Հ. Արդոնէն ետքը խօրայէլացւոց ովկիաւաջնորդէր .

Պ. Նորէն աստուածողաշտութենէ թուլնալով քառասուն տարի այլազգիներուն տակը ինկան : Ան ատենները Դանայ ցեղէն Մանովէ անունով մէկը ամուլ կին ունէր . օր մը հրեշտակ Աստուծոյ երեցաւ առ կընկան , ու ըստ թէ “ Դուն աղայ սիփախ բերես՝ ուխտաւոր Աստուծոյ . բայց զդուշացիր գինիէ օղիէ և ուրիշ անսուրբ կերակուրներէն ու աղուն ալ մազը ամեննեին պիփի չկարուի . անիկայ Խէլացիները կազատէ ,, : Կինը երբոր պատմեց Մանովէի , աղաչեց Աստուծոյ որ ան սուրբ մարդը մշյմըն ալ խրկէ որ իմացընէ ինչ սիփախ ընեն ան արդին : Հրեշտակը նորէն երեցաւ կնկանը , ան ալ շուտ մը վազեց էրիկը կանչեց , որ նորէն հարցուց ան բաները հրեշտակին . Ետքը Մանովէ ուզեց անոր սեղան ընել , հրեշտակըն ալ ըստ , “ Ես չեմ ուտեր , Աստուծոյ նուիրէ ,, . ան ատենը Մանովէն՝ “ Անունդ ինչ է , ըստ , որ ըստածներդ ըլլայնէ զքեզ օրհնենք,, : Հրեշտակը պատասխանեց՝ Աքանչելի է : Մանովէն սկսաւ զոհ ընել Աստուծոյ , հրեշտակին ալ կրտկին բոցովին երկինք ելաւ : Ես որ տեսան՝ սաստիկ վախցան , իմանալով որ հրեշտակ է եղեր : Ետեւ ատե-

նին կնիկը տղան բերաւ, անունը Սամփսոն
Դրին :

Հ. Սամփսոնին առջի զարմանալի գործք
ո՞րն եղաւ .

Պ. Անդամմը թամնաթա գնաց, ու հոն
այլազգի աղջիկ մը տեսաւ, եկաւ իր ծնո-
ղացը ըստ որ ան աղջիկը իրեն առնեն :
Ծնողը չգիտնալով որ աս բանս Աստուծմէ-
է, չեն ուզեր՝ այլազգի ըլլալուն համար .
բայց երբոր Ճար չեղաւ՝ մշտեղ ելան թամ-
նաթա գնացին խօսելու աղջկան համար :
Ճամբան Սամփսոն այդիներու մէջէն մինակ
երթալու ատեն, յանկարծ առիւծի Ճագ
մը վրան վազեց . Սամփսոն բերնէն բռնեց
բացաւ երկուք Ճղքեց, ու ետքը ծնողացը
բան մը ըստաւ :

Հ. Սամփսոնին երկրորդ կտրճութեան
գործքը ո՞րն է .

Պ. Քիչ ատենէն նորէն հարսնիք ընելու
համար թամնաթա երթալու ատեն՝ գնաց
ան մեռուցած առիւծը նայելու, տեսաւ
որ մեղուները բերնին մէջ մեղը շիներ են,
առաւ Ճամբան ուտելովկի երթար, հօրը մօրն
ալ տուաւ : Որովհետեւ հարսնիքը եօթն օր
կըքշէր, այլազգիք վախցան իրմէն ու ե-
րեսուն կտրիճ գրին Սամփսոնի քով ընկե-
րութեան համար : Սամփսոն ըստ իրենց .
“ Ձեզի հանելուկ մը ըստմ. թէ որ աս եօթն
օրուան մէջ գիտնալու ըլլաք, երեսուն կը-
սոր բարակ կտաւ տամ, երեսուն ալ հագ-
նելու լաթ . թէ չէ դուք ինձի տաք , ” և
հանելուկը աս էր .

ԿԵՐՊԻՌԸ ԽԵՐԱՋԵՆ ,

ԵՍՄ- ՔԱՂՅՈ ՌԵԺ-ՎԵՆ :

Իրեք օր մատծելով երբոր չկրցան մեկնել ,
դաղսուկ սկսան աղաչել Սամփսոնի հար-
սին որ իմանայ իրմէն ու իրենց զրուցէ . թէ
չէ կայրենք կըսէին զքեզ անովգ : Կնիկն ալ
աղաչելով այնչափքանըրաւ , որ եօթներորդ
օրը բերնեն առաւ , ետքը անոնք ալ Սամփ-
սոնի ըսին .

ԱՆ ՔՆՆ ԿԱՅ ԹԵՂՐԵՆ ԱՆԱԳՆ ,

Ո՞Հ Ա-ՆԻ Ա-Բ-Ի-ՑԻՆ Ա-Ճ :

Սամփսոն իմացաւ խորենութիւնը , և ինքն
ալ ասանկ պատասխան տուաւ .

Թէ շնչելի + իմն երինջ ,

ԴԱ-Կ ՄԵԼԻ + ԳԵՐՆԵՐ հանելս-իս ինչ :

Ու սրգողած շուտմը Ասկաղոն գնաց , երե-
սուն այլազդի սպաննեց , լաթերնին բերաւ
անոնց տուաւ . ետքը կնիկն ալ ձգեց՝ իր
հօրը տունը դարձաւ :

Հ . Սամփսոնին Երրորդ կտրճութիւնը
ո՞րն է .

Պ . Երբոր բարկութիւնը անցաւ , ուլ
մը հետը պարգև առած՝ ուզեց որ կնկանն
երթայ . ու երբոր իմացաւ որ ուրիշի մը հետ
կարգուերէ , գլուխը տաքցաւ՝ գնացիր ոխը
հանելու այլազդիներէն . իրեք հարիւր ա-
զուես բոնեց , երկերկու աղուէս սղոչի
կատեց , և սղոչերնուն մէջտեղը մէյմէկ ջահ
կատեց ու այլազդիներուն արտերը թողուց
որ այրեցին բոլոր ցուենները՝ այդիներն ու
ձիթենիները : Տէրերն որ իմացան թէ ովլ
է ըրեր , և ինչ պատճառաւ , եկան Սամփսո-

նի աներոջը տանը կրտել տուին, որ աղջիկն ալ հետը տնով տեղով այրեցաւ : Ասով Սամփսոնի սիրտը չիջաւ, ուստի ուրիշշատ մարդիկներ ալ սպաննեց, ու գնաց Ետեմ ըսուած այրը նստեցաւ :

50.

Հ. Սամփսոնի չորրորդ կտրՃութիւնը
որին է .

Պ. Այլազգիները զօրքով Յուդայի ցեղին վրայ գնացին, ուղեցին որ Սամփսոնը կտրած ձեռուընին տան : Յուդայի մարդիկն իրեք հազար հոգի Սամփսոնի եկան, ըսին թէ “Ի՞նչ կընես, չե՞ս գիտե՞ր որ ազտատչենք . ուստի հիմա այլազգիները քեզ կուղեն ,,: Սամփսոն առաջ երգուընցուց որ իրենք ըստ առննեն զինքը, ու թողուց որ իրեք նոր հաստ չուաններով կատեն զինքը, տանին այլազգիներուն տան : Երբոր այլազգիները տեսան՝ սկսան ուրախանալ . ան տեղը Սամփսոն թօթվելուն ոլես կտրեց ան չուանները, գետնեն իշու ծնոտ մը գտաւ, ու անով հազար հոգի մեռուց : Ետքը սաստիկ ծարուելով Աստուծմէ ջուր ինդրեց . Աստուած ալ ծնուան իրեն ջուր բխեցուց :

Հ. Սամփսոնի հինգերորդ կտրՃութիւնը
որին է .

Պ. Ելու Սամփսոն Գաղա գնաց . թշնամիները եկան գիշերանց քաղքին դռները տանի որ բռնեն զինքը : Բայց Սամփսոն կէս դիշերուն ելաւ քաղքին դռնելը շեմերովը

կղզակներով փրցուց՝ կռնակը զարկաւ տա
բաւ դիմացի լեռան գլուխը դրաւ ու գնաց:

Հ. Սամփսոնի վեցերորդ կտրձութիւնը
ողն է.

Պ. Այլազգիները տեսնելով որ Սամփսոն
իրենց երկիրը Դալբլա կնկանը քովշատ սնէ^ւ
գամ կուգայ, անոր հետ խօսք դրին որ՝
եթէ Սամփսոնին ուժը ուսկից ըլլալը իմա-
նայ, ամէն մէկը իրեն հաղար ու հարիւր
արծաթ տան: Երբոր ան կնիկը անուշու-
թեամբ կուզէր իմանալ, Սամփսոն ըստաւ.
թէ որ եօթը նոր ջիլով զինքը կապեն, ուժս
կերթայ: Կնիկը կապեց զինքը ան ջիլերովն
ու ետքը փորձելու համար կանչեց. “Սամփ-
սոն, այլազգիները եկան,,,: Սամփսոն մէկէն
ցագելով թօթվեց կտրեց ան ջիլերն ու
ելաւ տեսաւ որ մարդ չկայ, կատակ կար-
ծեց. և նորէն որ աղացեց կնիկը որ իրաւը
ըսէ, Սամփսոն ալըստաւ. “թէ որ եօթը նոր
ամուր չուաններով կապուիմ, ուժս կը-
կտրի,,,: Ան ալ փորձեց. ու երբոր չեղաւ,
նորէն կաղացէր. Սամփսոն ալ” թէ որ ըստաւ,
դլսիս մազերուն եօթը ոլորքը աղբով հիւ-
սես ու սպատին գամես, ուժս կերթայ,,,:
Կնիկը ասովալիսաբուելով այնչափ ետևէն
ընկաւ՝ ինչուան որ բերնէն առաւ՝ ինչպէս
ուխտաւոր ըլլալը:

Հ. Սամփսոն Դալբլային շողոքորթու-
թենէն խաբուելով ի՞նչ մխասի հանդիպե-
ցաւ.

Պ. Ան մարդն որ առիւծը կըպատուէր,
զօրաց բանակը կըջնջէր, կնկան մը ուա-

տանութեամբ ամենուն խաղալիք եղաւ ու
շարաչար մեռաւ : Վասն զի Դալիլա լսածին
պէս որ սրտանց շխտակը ըստաւ , շուտ մը այ-
լազգիները գաղտուկ կանչեց , ու ինքը Սամփ-
սոնին հետ անոյշ խօսելով , ծնկանը վրայ
քնացուց , ու գլխուն մազերը ածիլել տա-
լուն պէս՝ սկսաւ Սամփսոնը թուլնալ . ետքը
կանչեց , “ Սամփսոն այլազգիները հասել
են , , . Սամփսոն արթնցաւ՝ կուզէր մէկէն
ցաթքել , բայց տեսաւ որ չկրնար շարժիլ .
շուտ մը եկան այլազգիները բռնեցին՝ աչուլ-
ները փորեցին , երկաթներով կապած դա-
շա տարին ու հոն ջաղացքը դրին որ աղայ :

Հ . Սամփսոնին եօթներորդ կարճու-
թիւնը ո՞րն է .

Պ . Օր մը այլազգիները Դադոն կուսրին
մեծ տօնը կատարեցին՝ Սամփսոնին հմը .
զինքն ալբերել տոււն որ ծաղրընեն , վրան
խնտան : Սամփսոնին մազերը չափաւոր եր-
կընցած ըլլալով դնաց ան պալատին երկու
միջի սիւները բռնեց , որոնց վրայ շինուած-
քը հաստատուած էր , ու “ Տըզօրութեանց ,
ըստաւ , յիշէ զիս , և աս մէկ հեղս ալ ինձի
ոյժ տուր , որ ես ալ ասոնց հետ մեռնիմ , , ,
ըսելով անանկ ուժով թօթվեց որ մէկէն
պալատը փլաւ , ու ամէն մէջի եղողները՝
իրեք հազար հոգի տակը մնացին , բոլոր իշ-
խանները՝ կնիկներով ու տղոցմով : Ետքը
իրեն ազգականներն եկան մարմինն առին՝
իր հօրը գերեզմանը թաղեցին . որ քսան
տարի այլազգիները չարչարեց , ու խօրայե-
լացիներուն առաջնորդեց :

51.

Մէտա:

Հ. Խարայէլացոց մէջդատաւոր չեղած ա-
տեն ինչպէս կըկառավարուէին.

Պ. Ամէն մարդ ուղածը կընէր, անոր
համար մէջերնին ամէն անկարգութիւն կըլ-
լար. ինչպէս որ Միքայի պատմութենէն և
բենիամինի ցեղին դիսուածէն՝ յայտնի
կերենայ:

Հ. Ի՞նչ կըպատմուի Միքայէ վասյ.

Պ. Միքան Եփրեմիցեղէն տւելորդապաշ-
տութեամբ արծըթէ արձան մը շինեց՝ իր
տունը դրաւ. ան օրերը զետացի մը կանց-
նէր՝ կանչեց որ իրեն քահանայութիւն ընէ
ու ինքը անոր ասլրուստը հոգայ: Ո՞ն ատենն
ալ Դահնայցեղը՝ տեղերնին իրենց նեղուածք
ըլլուզի հենգ հոգի լրտես խրկեր էին որ
ընակելու տեղ գտնեն. ասոնք ճամբան ան
զետացին հանդիպեցան ու անոր ձեռքով
Աստուծոյ հարցուցին իրենց բանին յաջո-
ղութիւնը: Երբոր լրտեսները դարձան, ու
վեց հարիւր հոգի կերթային Լայիսա քա-
ղաքն որ ջարդեն ոյլաղգիներն ու հոն ընա-
կին, Միքայի տանն առջեկն անցնելու ա-
տեննին ան զետացին իր աւելորդապաշտա-
կան բաններովը Միքայի տնէն յափշտակե-
ցին՝ Լայիսա քաղաքը տարին որ հոն իրենց
քահանայութիւն ընէ. քաղքին անունն ալ
Դահն դրին. հոն երկար տաեն ան արձանիը
կըպաշտէին:

Հ. Դատաւորաց դարուն մէջ Բենիամինի ցեղին ի՞նչ դիպուած հանգիպեցաւ .

Պ. Վետացիի մը կնիկը փախաւ քովէն .
անոր հօրը տունը գնաց զետացին որ հաշտուի . աները մէկ քանի օր զղետացին սեղանի բռնեց . չորրորդ օրը Երբոր դարձան՝ դիշերը վրայ գալով Բենիամինի ցեղին Գարաա քաղաքը հանգիպեցան . աեսաւ զիրենք Եփրեմայ ցեղէն մէկը՝ տուն հրամցուց որ դիշերը Ճամբու վրայ չմնան : Բենիամինի անօրէն մարդիկը գիշերը ժողվեցան՝ տանտիրոջէն բռնի կուղեին հիւրն որ չարչարեն . Երբոր Ճար չեղաւ՝ հարսը ձեռուընին մատնեցին . առաւատանց զետացին ելաւ որ Երթայ , աեսաւ որ կինը մեռուցեր են , իշուն կրայ գրաւ գնաց իր քաղաքը , ու մեռելը տասուերկու կտորը ըրած՝ տասուերկու ցեղին խրկեց : Ասանկ մեծ անիրաւութեան վրայ ամէն Իշլացիք ոտք ելան՝ չորս հարիւր հազար հոգի . առաջ մարդ խրկեցին Բենիամինի ցեղին որ պատժեն յանցաւորները . Երբոր անոնք մաիկ ըըրին , Իշլացիք Երդում ընելով որ ջնջեն , ու անկէ եաքը մէկը խնամութիւն ջընէ անոնց հետ , սկարզմ բացին Բենիամինի ցեղին դէմ , որոնք ունէին քսան ու հինգ հազար եօթը հարիւր կտրիչ զինուոր : Առջի օրը քսանուերկու հազար Իսրայէլացի մեռան . Աստուծոյ աղաչեցին հարցուցին , բայց նորէն Երկրորդ օրը ութ հազար ջարդուեցան . Երբորդ օրը պաքովաղօթքով նորէն հարցուցին , Ետքը քաղքին Ետին մարդիկ դարանի դրին ու սկսան պա-

տերազմիլ. առջի բերանն երեսուն հոգի
ջարդուելով սկսան փախչիլ, ինչուան զա-
նոնք հեռացուցին քաղքէն. և այնպէս
քսանուէինդ հազար հարիւր հոգի բենիա-
մինէն ջարդեցին և բոլոր քաղաքներուն
կրակ տուին՝ կնիկներով տղոցմով ջնջեցին.
միայն վեց հարիւր հոգի Ռեմոնի այրին մէջ
պահուըտած ազատեցան :

Հ. Բենիամինի ցեղին վեց հարիւր ողջ
միացած մարդիկը թշոպէս կըրցան տունաեղ
ըլլուլ.

Պ. Իշլացիք սկսան ճարը մտածել. հար-
ցուցին, իմացան որ Գաղատ ու Յարիաքաղ-
քէն մարդ չէ եկած պատերազմի. որովհե-
տեւ մէջերնին երդում ըրեր եին որ ամէնքը
երթան, գնացին ջարդեցին զանոնք, մինակ
կոյսերը թողլով որոնք չորս հարիւր գըտ-
նուեցան : Մնացածներուն ալըսին որ Սե-
լովքաղքէն տօնին օրը յափշտակեն . երբ-
որ բողոքէն՝ ըսին՝ մենք խօսք կըհասկըցը-
նենք . տսանկով բենիամինի ցեղը նորէն
հաստատուեցաւ :

Հ. Սամիստնէն Ետե ովելեղու դատուոր.

Պ. Հեղի որ քոհանայտագիւտ Եր ու դա-
տաւորութիւնն ալ կընէր: Բայց տակէ տառջ
կըգրէ Աստուածաշունչը Հոռթոյ ուստ-
մութիւնը :

Հ. Ա՞վելի Հռութ, ու ի՞նչ գործք ըրաւ.
Պ. Յուղայի ցեղէն Ելիմելէք անունով
մէկը սովու պատճառաւ իր Կոոմին կնիկովն
ու երկու տղոցմով Մովքացոց երկիրը գնաց
ու հոն մեռաւ, տղաքն ալ կարգուեցան
այտագիներու հետ. հարսերուն անունն ալ
մէկունը Որփա էր, մէկալինը Հռութ. տա-
ր տարիէն տղաքն ալ մեռան : Կոոմին ու-
ղեց հարսերը իրենց տունը Ճամբել ու ետ
դառնալ. Որփան շատ դժուարութեամբ
գնաց. բայց Հռութ Ճար չեղտւ՝ իր կեսու-
րէն չզատուեցաւ : “ Մահը միայն զիսքեղ-
մէ կըքաժնէ ”, կըտէր, անոր համար մէկտէղ
բնեթզէ հէմ դարձան : Հոն Ելիմելէքի աղ-
դականը կար. Բոսս անունով. Կոոմինին
տեղ տուաւ որ բնակին : Երբոր արտերը ցո-
րեն կըհնձէին՝ Հռութ Կոոմինէն ուղեց որ
երթայ ինքն ալ արտերը բանի . ու գնաց
Բոսսին արտի հնձած ցորենները կըքաղէր:
Բոսս Երբոր իմացաւ թէ Հռութ Կոոմինին
հարսն է, վրան հոգ ցցուց . և ըստ որ իր
աղջիկներուն հետ մէյտեղ ուտէ . հնձող-
ներուն ալ ասլսալրեց որ զինքն աղէկնային,
և ցորենի հասկերուն մնացածը թողուն որ
ժողվէ տանի : Կոոմին Երբ իմացաւ եղածը,
հարսին Ճամբայ ցցուց որ զինքը սիրցընէ
Բոսսին ու կարգուի : Բոսս Երբոր Հռու-
թայ միտքն իմացաւ՝ չէ ըրսաւ. բայց որով
հետեւ ուրիշ մօտ ազգական կար, անոր կիշ-
նար կարգուիլ. ոտք զի բանը կարգովը ըստ
քաղաքին ծերերը ժողվեց ու անոնց տռջեն
ան ազգականին ըստաւ որ Կոոմինը իր Երկո-

նէն միացած գետիններուն մէկ կտորը ծախել կուզէ, քեզի կիյնայ առնել, թէ չէ ես կառնեմ. բայց աս ալ գիտնաս որ ան աեղին հետ հարսն ալ պիտի առնես, որ անկէց մեռնողին ժառանդ թողուս : Անել կայ աս բանսյանձ չառաւ : Ան ասենը բռոս վկայ բռնելով ան ծերերը՝ չոռութն իրեն հարազատ կնիկ առաւ, որ ամէնքն օրհնեցին ուսկից շատ չանցաւ՝ որդի մը ունեցաւ անունն Ովբեդ, ու անկէց եղաւ Յեսաէն՝ Դաւիթ մարդարէին հայրը :

55.

ՀԵՂԻ, ՍԱՄԱՆ-ԷԼ :

Հ. Հեղի ինչպէս կըկառավարէր Խորայէլացիները .

Պ. Թէպէտ իր կառավարութիւնը աղէկէր, բայց երկու որդի ուներ՝ Ոփնի ու Փենեհէս, որոնք ժողովրդեան զոհ մատուցանելու ատեն անիրաւութիւն կընէին. ինքն ալ կիմանար, բայց ինչպէս որ պէտք է չէր խրատէր, անոր համար զինքն ալ սրածեց Աստուած իր որդւոցը հետ ու աեղը Սամուէլն ընարեց :

Հ. Սամուէլորուն տղան է.

Պ. Եղիանա անունով մէկ զկտացիի մը Արիմաթեմքաղքէն. աս մարդս երկու կին ուներ՝ Աննա ու Փեննանա : Տարին հեղ մը ուխտի կերթար Սելովքաղքը՝ Աստուծոյ տապահակին առջեւ. անդամ մը Աստուծոյ

զո՞հ ընելէն եաւ սեղան որ նստաւ՝ ֆեննա-
նային ու անոր տղոցը բաժինները մէկոեղ
տուաւ. և Աննային տղայ չունենալուն՝ ա-
նոր մէկ բաժին մը տուաւ: Աննան մինա-
ւոր նստած՝ իր ամլութեանը վրայ տրտմած
կըմաշէր. թէսլէտ Եղկանան կուղէր զինքը
միխթարել. բայց Ճար չէր ըլլար: Սեղանէն
ետքը Աննան մինաւոր գնաց տաճարին դրան
առջևն ինկաւ ու սրտանց հառաչելով մըտ-
քէն սկսաւ աղաչել որ Աստուած իրեն
ողորմի՝ զաւակ մը տայ, և ուխտ ըրաւ
Աստուծոյ նուիրելու ան տղան: Հեղի հոն
նստած ըլլալով երբոր տեսաւ որ Աննա եր-
կայն ատեն անշարժ կեցեր է, կարծեց թէ
գինով է, տղան խրկեց որ վորհուէ ան ոք
տեղէն: Աննան պատասխան տուաւ թէ
և Գինով չեմ, հապա տրտմութե լեցուած
կնիկ մըն եմոր Աստուծոյ առջև սրտիս ցաւը
կըքանամոյ: Ան ատենը Հեղի զինքն օրհնեց.
ասով լիստ միխթարուեցաւ Աննա, ու երբ-
որ տուն դարձաւ, տղայ մը բերաւ՝ որուն
անունը Սամուել դրին, որ ըսել է Աստուծ-
մէ ինդրուած:

Հ. Աննան ինքիրեն կատարեց Աստուծոյ
ըրած խոստմունքը.

Պ. Տեղնիտեղը կատարեց. նախ ինչուան
որ կաթէն կտրեց Սամուելը՝ ալ չգնաց Սե-
լով էրկանը հետ. ետքը ատենը հասածին
պէս ընծաներով բերաւ Աստուծոյ նուիրեց,
ու տղան Հեղի քահանայապետին ձեռքը
տալու ատեն ըսաւ. “Տէր իմ ես ան կնիկն
եմ որ քու աչքիդ առջևն Աստուծոյ աղա-

չեցի աս աղիս համար . հիմա ինչպէս որ Առտուծոյ ուխտ ըրի՝ ասիկայ իրեն կընուիրեմ , , . ու օրհնութեազօթք մըն ալըսաւ Անհան հոն տեղը . և ետքը թողուցին Սամուելին ու դարձան : Աստուած ալ Անհային՝ Սամուելի տեղն ուրիշ իրեք մանչ ու իրեք ազջիկ զաւակ տուաւ . և ինքն ամէն տարի որ Սելով քաղաքը կերթար՝ Սամուելին լավ կըշինէր կըտանէր . Սամուել ալ հոն տապահակին կըծառայէր :

Հ . Աստուած Հեղին ու տղաքը պատժելին առաջնորդ կերպով մը որ զգուշանան .

Պ . Կախ հրեշտակ մը խրկեց Հեղին որ տղոցն ըրած անկարգութիւններն ըսելին ետքը պատիժ ալ սպառնացաւ՝ քահանայութիւնը ձեռքէն առնելու . ու աս ըլլալիքներուն նշան՝ ըսաւ . . Երկու տղաքդ մեկն մեռնին , , : Որովհետեասով Հեղի չշարժեցաւ , մեկ դիշեր մը երբոր Սամուել տաճարը պառկեր էր , կանչեց Աստուած . Սամուել Սամուել . Ան կարծեց թէ Հեղին կըկանչէ , մէկէն գնաց՝ Հրամմէ , ըսաւ . Հեղի . Չկանչեցի , ըսաւ , դնա պառկէ : Աս բանս իրեք անգամ եղաւ : Ան տաենը Հեղի իմացաւ որ Աստուած կըկանչէ , ապլասլրեց Սամուելին որ եթէ նորէն կանչէ՝ պատասխանէ . Հրամմէ Տը ծառայիդ : Չորրորդ անգամ ըսածին պէս ըրաւ . ան ատենն Աստուած նորէն յայտնեց թէ դէշ կընեն Հեղին տղաքը , պիտի պատժուին : Առաւօտանց Սամուել վախցաւ պատմելու , բայց

Հեղին երդումովքերնէն առաւ ու անհոգութեամբ ըստաւ. “Կամք տն օրհնեալ եղցի,, . տղաքն ալ ամենևին իրենց ըրածէն ետ չկեցան : Աստուած ալ ան ատենէն սկըսաւ յայտնել Սամուելի իր կամքն՝ ու օրէ օր անունը Իշլացւոց մէջ հռչակուեցաւ, թէ Աստուծոյ սիրելի և հաւատարիմ մարդարէն է :

54.

Տաղանակին ԳԵՐԱ-ՆԻ-ՆԸ :

Հ. Ի՞նչ կերպով պատժեց Աստուած Ոփնին ու Փենեհէսը .

Պ. Այլազգիները Խորայէլացւոց վրայ ողատերազմի ելան . ու առջի զարնուելուն Խորայէլացւոց մէջ ըրս հազար հոգի ինկան . ուստի եկան Սելովէն տասկանակը մէկտեղ առին որ Աստուած իրենց օգնէ . Ոփնի ու Փենեհէս ալտապանակին հետը գնացին : Այլազգիները Իշլացւոց կանչուը տելէն խմանալով տապանակին գալը , վախցան . “Վայ մեզի՝ ըսին, բաներնիս լմընցաւ , . բայց մէկմէկու սիրտ տառվայուսահատութեամբ սկսան կտուիլ , ու երեսուն հազար հոգի կոտրեցին՝ Ոփնին ու Փենեհէսն ալ մէկտեղ . Աստուծոյ տապանակին ալ գերի առին : Ան ատենը Յեմինացի մը վազեց բերաւ աս գէշլուրը Սելովքաղաքը : Հեղին ալ ծերացած իննասուննեռութը տարուան՝ ազքին լոյսն ալ կորոընց ուցած՝ առանը դրանը քովալաթուովնստեր լուրի կըուղասէր . երբոր լսեց եղած բաները , և թէ

Աստուծոյ տապանակն առնուեր է, որտին
ցաւէն կոնըկին վրայինկաւ՝ մէջքը կոտրեցաւ
մեռաւ: Փենէ հէսի կնիկն ալ որ ան օրերը
տղաբերքի մօտ էր՝ իր կեսրայրին և երկանը
մեռնիլը լսելով՝ ցաւը բռնեց ու տղաբերքին
առենը մեռաւ:

Հ. Այլազգիք տապանակն ի՞նչ ըրին.

Պ. Տարին Ազովոս քաղաքը՝ Դագոն
կուռքին տաճարը դրին: Երբոր մէկալ տռա-
ւոտ տաճարը գնացին՝ տեսնեն որ Դագոնը
տապանակին առջեւ երեսին վրայ ինկեր է,
վերցուցին նորէն կեցուցին: Բայց նորէն մէ-
կալ առաւոտ տեսան որ Դագոնը գետինը
կործանած՝ ու միայն ողնայարը ողջ մնացեր
էր, դլուխն ու երկու ոտուըները կոտըր-
տած մէջ տեղն ինկած, երկու ձեռքն ալ
դրանը շեմին վրան: Բոլոր այլազգիներն ալ
սկսան պատժուիլ, նստուկ տեղերնին խոց
կելլէր ու կրտանջուէին, շատն ալ կըմեռ-
նէին. իրենց արտերն ալ միներ կըվըս-
տային որ բոլոր վարուցաննին կաւրէին: Ա-
նոր համար տապանակն անկէց վերցուցին՝
Գէթ քաղաքը տարին՝ որ իմանան թէ տա-
պանակն է ընտղը. հոն ալ որ սկսան ըլլալան
պատուհամները, ուզեցին որ Ասկազոն տա-
նին, բայց Ասկազոնացիները գէմ կեցան:
Ուստի եօթը ամիս տապանակը քովերնին կե-
նալէն ետեւ, ուզեցին ետ ճամբել՝ ազատիլ-
ան ատենը քուրմերը խորհուրդ տուին որըն-
ծայով խաւրեն. այլազգիներուն հինգ իշ-
խաններուն համրանկովը հինգ ոսկիէ երաս-
տանի պատկեր շինեն, ու հինգ ալ ոսկիէ

մուկ , որոնք տապանակին նուիրեն որ ան պատիժները վրաներնէն վերնայ . և լսին որ տապանակը ոսկիէ ընծաներով նոր սայլի վրայգնեն , ու երկու երինջլծեն՝ զատելով իրենց առջինէկ հորթերնէն , ու տեսնեն որ շխտակ խրայէլացոց երկի՞րը կերթան . ասով իմանան թէ ան պատիժները տապանակէն է : Աս որ ըրբին՝ կովերը շխտակ գնացին Բեթսամիւս խրայէլացոց երկիրը , Երբոր անոնք ցորեն կը հնձէին :

Հ . Երբոր տապանակը Բեթսամիւս հասաւ՝ խրայէլացիք ի՞նչ ըրբին .

Պ . Տապանակին որմտաւ Յովսեայ Բեթսամիւսացիին արտը , Խէլացիք խնտալով վրան վազեցին՝ սայլէն վար առին , ու սայլը ջարդեցին , ան երկու կովերն ալ ողջակէղըրին տապանակին առջեւը : Ետքը հետաքըրը ու քմէջը նայելուն համար՝ յիսուն հազար եօթանասուն հոգի Աստուծմէ պատժուելով մեռան : Ուստի զարհուրած՝ Կարիաթարիմցոց իմացուցին որ իրենց քաղաքը տանին . հոն շատ տարի Ամինադաբքահանային առւնը կեցաւ :

Հ . Սամուելի՞նչպէս կառաջնորդէր խրայէլացւոց .

Պ . Երբոր իր վրայ ինկաւ ժողովսդեան հոդը , սկսաւ կռապաշտութիննէրը ջնջելու աստուծպաշտութի սորվեցընէլ : Եւ ինքը սովորութիւն ըրեր էր որ տարուէ տարի ամէն տեղ կերթար կը հոգար , դատաստաննին կը անէր , և ուրիշ ատեն միշտ Արիմաթէմ կը կենար :

Հ. Սամուելի դատաւորութեան ատեն
Խորայէլացիք ամէն կողմանէ խաղաղ էին.

Պ. Անգամ մը Խորայէլացիք Մասեփաթ
ժողված՝ Սամուելիրենց Խրատ որ կուտար,
այլազգիներնիմացան, յանկարծ վրանին պա-
տերազմի ելլել ուղեցին։ Խորայէլացիք վախ-
նալով Սամուելի դիմեցին որ Աստուծոյ
աղաւէ. Սամուել գառ մը ողջակեղըրաւ.
Ած ալերկինքն անանկ սաստիկ գուացուց,
որ բոլոր այլազգիներն իրար անցած՝ փախ-
չիլ սկսան. Խորայէլացիներն ալ ետևնուն
վազեցին ջարդեցին, ու իրենց ամէնքաղաք.
ները նորէն անոնց ձեռքէն առին։ Ասով
այլազգիներուն աչքը վախցաւ ու մէյմ' ալ
պատերազմի չելան, ինչուան Սաւուղիթա-
դաւորութեան ատենը :



55.

ԳԻՏԵԼԻՔ

Հ. Տապահակն ինչու Տապահակն իրավական կազմութեաց կըսուի .

Պ. Աստուծոյ պատուիրանքներուն տախատակները մէջը գրուած ըլլալուն համար :

Հ. Մովսեսի երեսը ինչու լուսաւորուեցաւ .

Պ. Մէյմը որ նշան ըլլայ թէ Աստուծոյ փառքը տեսած է . երկրորդ որ ժողովուրդը վախնայ իրմէ ու պատկաւի :

Հ. Խրայէլացիք երբոր միսուզեցին , Աստուած ինչու լորամարդի տուաւ .

Պ. Վ՛զ զի լորամարդին ան կողմերն ուրիշ թռչուններէն շատ կըդտնուի ու պարարապէ :

Հ. Ինչու Մարիամքորուեցաւ ու Ահարոնի պատիժ մը շառաւ .

Պ. Վ՛զ զի բուն տրանջողը Մարիամն էր . Ահարոն ալ անոր գէմ չդնելովը հաւնիլ ցցուց . անոր համար իրեն տուած յանդիմանութիւնը Աստուած հերիք սեպեց :

Հ. Թէ որ Բաղաամ կախարդ էր՝ Աստուած ինչպէս հետը կըխօսէր .

Պ. Բաղաամսատանայի կըհարցընէր, բայց Աստուած հրեշտակի բերնով իր ուզածը պատասխան կուտար անոր :

Հ. Մովսեսի գերեզմանն ինչու անյայանաց .

Պ. Որպէս զի ըըլայ թէ կռասպաշտու
թիւն սիրով Խորայէլացիներն իրեն մարմինը
պաշտեն :

Հ. Յեսուայ ատեն եղած բաներն ուր կը-
ուատմուին .

Պ. Յեսուայ գրքին մէջ՝ որ կամինքը գրեց
կամ ետքի մարդարէ մը :

Հ. Աստուած որ հրամայեց Խորայէլացոց
բոլոր Քանանացիները ջարդելու , անոնցմէ
մարդ ազատելու Ճար չկա՞ր .

Պ. Մովսեսի օրէնքներովն աս ալ ապրո-
սկը էր իրենց , որ ան երկիրներուն բնակիչները թէ որ Ճշմարիտ Աստուած Ճանչնան
ու իրենց հարկատու ըլլալ յանձն առնուն ,
Խորայէլացիք հետեւընին դաշինք դնեն ու ըլ-
մեռցնեն :

Հ. Խորայէլացիք Գաբաւոնացւոց ըրած
երդմանը սկարտըկա՞ն էին .

Պ. Պարտըկա՞ն էին . վասն զի ինչպէս որ
Աստուած ապրուալրէր էր , անոնց հետ ըրած
դաշինքին մէջ կար թէ Գաբաւոնացիք Ճշմա-
րիտ Աստուածն անկէ ետքը սկիտի սկաշտեն ,
անոր համար սկարտըկա՞ն էին զանոնք չմեռցը-
նելու . բայց որովհետեւ անոնք խաբելով հե-
ռու տեղացի ձեւացուցին զիրենք ու հարկա-
տու ըլլալէնազատ մնացին , անոր համար երբ-
որ խաբէութիւնը իմացուեցաւ՝ Յեսու ա-
նոնց սկատիժ դրաւ , որ չէ թէ մինակ հարկա-
տու ըլլան , հասկա գերիի պէս ծառայեն ժո-
ղովրդեան :

Հ. Դատաւորաց գործքերը ուր կըպատ-
մուին .

Պ. Դաստիարաց ըստւած գրքին մէջ, քիչ
մըն ալ ա. Թագաւորութեանց գրքին սկիզ
բը, որ կերևնայ թէ Սամուէլ մարդարէն
կամուրիշ մը գրած է:

Հ. Դատաւորներին ամէնը սուրբ էին.

Պ. Սուրբ վարդապետաց հասարակ կար-
ծիքն է որ սուրբ էին. վասն զի Պօղոս ա-
ռաքեալն ալ կըգովէ զիրենք. միայն Արի-
մելէք անոնց մէջ չսեպուիր, որովհետեւ ինքը ը-
բոնաւոր էր:

Հ. Յեփիթայէին ուխտն աղբէկ էր.

Պ. Ինքը բարի սրտով ուխտեց. բայց աս-
տուածաշունչը վերջը ինչպէս կատարելը
յայտնի ըստելով, կիմացընէ որ խոհեմու-
թիւն չէր անանկ ուխտ ընելը:

Հ. Սամիստն ինքզինքը սպաննած չխե-
պուիր.

Պ. Չէ. վասն զի ինքը Աստուծոյ ազդ-
մամբը իր ազգին բարւոյն համար գրաւ իր
կեանքը. ինչպէս որ պատերազմի մէջ ալ կը-
պատահի:

Հ. Բենիամինի ցեղին վրայ պատերազմի
գնացողներն ինչո՞ւ երկու անդամնարդ կե-
րան.

Պ. Ասաուած անանկ կարդաւորեց որ ա-
ռաջ իրենց ըրած մեղքերուն պատիժը քա-
շեն, իրենք իրենց մեղքերէն զղջան ու
եաքը ուրիշներուն վրէժինդիր ըլլան. մէյմըն
ալ որ իրենց ուժին ու բազմութեանը չըս-
տահին:

Հ. Հոռոթայ գիրքը ո՞լ գրեց.

Պ. Հաւանական կարծիք է որ Սամուէլ

մարդարէն գրած ըլլայ, որովհետեւ իր ատէն ներն եղած բան էր, ու առ Թագաւորութեանց գլքին ալ ցանկի պէս է:

36.

Յո՞՞ Երանելի :

Հ. Այ Խորայէլացոց տուած օրէնքը պար աշկան էին պահելու ամէն աշխարհքիս մէջ դտնուած աստուածապաշտ մարդիկ.

Պ. Զէ. վասն զի ան օրէնքները միայն աւետեաց երկիրը ժառանգելու համար գրած էր, օրինակ նոր օրէնքին՝ որ արքայութիւնը ժառանգելու համար տուաւ Քրիստոս Ինչպէս որ զՅոք երանելին ալ գովելով կը իշէ աստուածաշունչը, որ Եսաւայ որ դիքներէն էր ու աստուածապաշտութեամբ զարդարուած, թէպէտ Խորայէլացոց օրէնքը չէր գիտէր:

Հ. Ի՞նչ բանի մէջ աւելի երեցաւ Յոբայ աստուածապաշտութիւնը.

Պ. Համբերութե օրինակ եղաւ ամենուս Որովհետեւ Յոք, որ Յոբաբ ալ կըսուէր, Եդոմայեցւոց երկիրը Օսիդ գաւառը իշխան մըն էր խիստ հարուստ, աստուածավախ ու արդար: Եօթը մանչ զաւակ ունէր, իրեքալ աղջիկ: Երբոր անոնք մէկտեղ եկած կուրած խանային, ինչին անոնց ամէն մէկուն համար զոհ կըմատուցանէր Աստուծոյ, որ թէ մեղք մը ըրած էն՝ Աստուած թողութիւն տայ: Աստանան ետեհ էր որ զինքն Աստուծոյ տչ-

քէն հանէ . բայց Յոր ամէն փորձութիւն-ներուն համբերելով աւելի Աստուծոյ աչքը մտաւ :

Հ . Ի՞նչպէս փորձուեցաւ Յոր .

Պ . Սատանան միտքը դնելով որ Յորայ ը-
րած աստուածպաշտութիւնը սրտանց չէ , ա-
նոր համար զինքը խաբել կուզէր . Աստուած
ալ Յորայ աղէկութիւնը իմացընելու հա-
մար հրաման տուաւ սատանային որ ինչկու-
զէ ընէ Յորայ , միայն թէ իրեն անձին չդըպ-
չ : Օր մըյանկարծ մէկն եկաւ Յորայ պատ-
մեց որ “Աւազակներ եկան՝ հերկող եզներդ
ու արածող էշերը բոլորյափշտակեցին տա-
րին , պահապաններն ալ մեռուցին . անոնցմէ
ես միայն ազատեցայ ” : Ասիկայ խօսքը ըմբն-
ցուցած՝ ուրիշ մըն ալ հասաւ՝ սկսաւ ըսել
թէ “Երկնքէն կրակ իջաւ ոչխարներդ հովիւ-
ներովն այրեց . մինակ ես մնացի , , : Երբոր աս
կըսէր , ետևէն ուրիշ մը եկաւ , “ Կրեք խումբ
ասպատակաւորներ եկան , ըսաւ , ուղտերդ-
տարին՝ ու պահապանները մեռուցին , մինակ
ես կրցայ փախսցիլ , , : Անոր ետևէն հասաւ ու-
րիշ մը՝ ու ըսաւ , “ Երբոր տղաքդ ու աղջիկնե-
րըդ իրենց մեծ եղբօրը քով կուտէին կր-
խմէին , յանկարծ փոթորիկ մը ելաւ՝ տունը
կործաննեց՝ ինձմէ զատ ամէնքը մեռուց , , : Ան-
ատէն ելաւ Յոր , լաթը պատռեց ու մազերը
կտրեց , ինկաւ Խստուծոյ երկրպագութիւն-
ըրաւ , ըսելով . “ Մերկ եկայ աշխարհք , և նո-
րէն մերկ պիտի դառնամ . Աստուած տուաւ
Աստուած առաւ , ինչպէս որ կամեցաւ՝ ա-
նանկ եղաւ . Աստուծոյ անունն օրինեալ

Ըլլայ, : Ասանկովերբոր սատանան խաղքեցաւ՝ սկսաւ Աստուծոյ գէմպատճառ բերելթէ “ Իրեն չդալայ, անոր համար հոգը չեղաւ. թէ որիր մարմնոյնալզէն հասցընեմ տեսնես թէ ինչպէս զքեղկանիծէ, : Անատենն Աստուծած թողուց որ սատանան ինչ կուզէլիէ, միայն թէ չմեռցինէ : Մէկէն սատանան Յոթայ վրան ոտքէն ինչուան գլուխը խոցեր հանեց, անանկ որ գուրս տեղմը աղբիւսի մէջ նստած խեցիով ինքն իր թարախները կըմաքրէր, ու միշտ փառք կուտար Աստուծոյ : Բայց խորամանկ սատանան Յոթայ կինը միայն ողջ թողուցերէր, որ տեսնելով աս խեղձութիները՝ ալ ձանձրացած եկաւ Յոթայ ըստւ. “ Ինչուան ե՞րբ պիտի համբերես, որ ես ալքու պատճառաւդ տնէ տուն բարբարական եմ եղեր. Այդ գէմանէծք մը ըրէ որ մեռնիս, ազատիս, : Յոթ պատասխան արւաւ. “ Իրաւ անզգամ կնկան մը պէս խօսեցար. բարիքը վայլեցինք, չարիքին չհամբերէնք, :

Հ. Յոթայքաշած փորձութիւնները ինչ կերպով գաղրեցաւ.

Պ. Լսէլով իրեն խեղձութիւնը իրեք բարեկամ թագաւորները՝ Եղիփազ թեմնացին, Բաղդատ սօքեցին, Սովփար մինեցին, եկան զինքը միսիթարելու. որոնց հետ էր նաև Եղիուս բուզացին: Առջի բերան չճանչցան, Բայց ետքն որ խմացան՝ սկսան լալ, ու վրայի լաթերնին պատռած՝ գլուխնին հողցանած՝ եօթն օր Յոթայ առջեր պապանձած կեցան, ինչուան որ Յոթ սկսաւ ցաւելով պատմել

գլխէն անցածները, իմացնելով թէ Աստու-
ծոյ կամքն առ է, պատժոյ համար չէ: Անոնք
ալ սկսան պեղել թէ անմեղ մարդը անանկ
բան ցաշեր: Յոթ կըսէր թէ Աստուած մար-
դուն համբերութիւր կըփորձէ. անոնք մէկ
բերան դէմ կըխօսէին. ինչուան որ Աս-
տուած ամպին մէջէն Յոթն արդարացուց՝ ու-
բարեկամները յանդիմանեց, և ապլասլրեց
իրենց, որ եօթը հորթ և եօթն ոչսար բերեն
Յոթայ որ իրենց համար զոհ մատուցանելով
աղօթք ընէ՝ ու իրենց մեղացը թողութիւն
ըլլայ: Ասանկով եօթը տարի քաջասրառութիւ-
համբերելէն ետե, նորէն Աստուած տուաւ
իրեն առողջութիւն. և եկան ամէն Ճան-
չուորները ուրախակից եղան իրեն ու մէյմէկ
ընծաներ տուին: Աստուած ալօրհնեց զինքն
ու առջինէն աւելի հարստացուց, և նորէն եօ-
թը մանչ՝ իրեք ալաղջիկ տուաւ: Անկէ ետքը
հարիւր եօթանասուն տարի ալ ասլրեցաւ՝
ինչուան իրեն թուանիր թոռը տեսաւ, և եր-
կու հարիւր քառասունեռութը տարուան
վախճանեցաւ:





ՄԱՍՆ Ե ·

ԹԱԳԻԱՌՈՒՑ ԴԱՐԲ

ԽՆՋՈՒՏԱՆ ԲԱԲԵԼՈՆԻ ԳԵՐՈՒԹԻՒՆԸ :



57 ·

Առաջակա թագաւորելը :

Հ . Խ՞ՆՉ պատճառաւ Խորայէլացիք
սկսան իրենց թագաւոր դնել .

Պ . Սամուէլ ծերութե ատենը իր երկու
որդիքը Յովէլու Աբիա իր տեղը գատաւոր
դրաւ . ասոնքանիրաւութիւնընելով ժողո-
վուրդը կընեղէին . անոնք ալ ամէնքը մէկ ե-
ղած՝ թագաւոր ուզել սկսան : Սամուէլ
վախնալովորասով չըլլայ թէ Աստուծոյ ասկ-
երախտգանուին , որինչուան անօրը ինքը զա-
նոնք կըկառավարէր՝ դատաւորներու ձեռ-
քով , Աստուծոյ հարցուց . Աստուած հաւա-
նեցաւ , բայց առաջուց իմացուց թագաւո-
րին իրաւունքները . երբոր անոնք յանձն ա-
ռին , Աստուած Սաւուղն ընարեց :

Հ. Սաւուղն Բնչպէս թագաւոր օծեցին.

Պ. Սաւուղայ հայրը կիս՝ բենիամինիցեղէն՝ անգամմը իր էշերը կորսընցուց, ու Սաւուղը ծառայի մը հետխրկեց էշերը փնտռելու. Երբոր չդառան և յուսահատած ետ կըդառնային, ծառան ըսաւ որ “Երթանք Սամուէլ մարդարէին հարցընենք,,,:Օրովառաջ ԱՃ Սամուէլի յայտներէր թագաւոր օծելու մարդը : Ուստի Սամուէլ տեսածին պէս՝ ըսաւ Սաւուղին թէ “Գանուած են էշերը,,. ու առաւ կերակուրի տարաւ . հոն Սաւուղն ամենէն վեր նստեցուց ու աղէկ կըտորուանքը իրեն առջեր գնել տուաւ . ան գիշերն ալ հոն բռնեց, ու առաւօտանց գլուխն եղ լեցընելով ըսաւ . “ ԱՃ զքեզ թագաւոր օծեց,,,: Մէկէն Սաւուղի սիրտն ալ փոխուեցաւ : Ետքը Սամուէլ զի՞քը հաւտացընելու համար՝ իրեք նշան տուաւ իրեն . մէյմը որ տուն գտոնալու ատեն ընդ առաջ գան ըսեն թէ էշերը գտնուեր են . Երկրորդ որ ուխտի գնացող իրեք մարդու հանգիպի որ իրեն երկու հացընծայտան . Երրորդ որ մարդարէութիւն ընէ : Աս նշանները կատարուեցաւ՝ ու ետքինշանէն առակեղաւ՝ կրցածէն գուրս բան ընողին ըսել Եւ Սաւուղին մարդակեցաւ :

Հ. Սաւուղին թագաւորելը Բնչպէս հրա-

տարակուեցաւ .

Պ. Սամուէլ ապըսպրեց որ Սաւուղ Գաղդաղայ երթայ՝ իրեն եօթն օր սպասէ . ինքն ալ գնաց բոլոր ժողովուրդը Մասեփաթ ժողվեց՝ թագաւոր ընտրելու համար : Ակճակ որ ձգել տուաւ, Սաւուղայ վրան ին-

կաւ՝ որպահուըտեր էր . ան տաենը Աստու-
ծոյ հարցուց՝ դտաւ . երբոր բերաւ մէջտեղ՝
թիզ մը հասակովամէնէն բարձր էր . ժողո-
վուրզը իւշին կանչեցին՝ Սամուելալսորվե-
ցուց անոնց թագաւորի իրաւունքները : Ետ-
քը կտրի՛ մարդիկներ Աստուծմէ շարժած
Սաւուղին քով ժողվեցան :

Հ . Սաւուղիր իշխանութիւնը առջի ան-
դամի՛նչ բանի մէջ ցցուց .

Պ . Ամոնացւոց Նասաս թագաւորն ելաւ
դաղաադու երկրին Յաբիս քաղքին վրայ :
Յաբիսացիք վախնալով ուղեցին դտշնք
դնել . “Կընդունիմ, ըսաւ, դաշնքը՝ թէ որ
ձեր աջ կողմի աքքերնիդ հանեք , . անոնք եօ-
թն օր ատեն ուղեցին մտածելու : Սաւուղ
երբոր լսեց՝ վառուեցաւ աստուածային զօ-
րութք, երկու եղկաոր կտոր ըրաւուասդին
անդին Խորայէլացոց խրկեց՝ ըսելով . “Ովոր
Սաւուղի ու Սամուելի հետ չդար՝ առանկ
կըլան անոր եզները , : Ասանկովամէնքն ուաք
ելանվեց հարիւր եօթանասուն հազար հոգի :
Սաւուղ զանոնք իրեք խումբ բաժնեց . մտան
Ամոնացոց բանակը ու ցիրուցան փախուցին .
ասով անանկ ժողովրդեան աչքը մտաւ Սա-
ւուղ՝ որ կուղէին մէոցընել ան մարդիկն որ
Սաւուղը բանի աեղ չէին սեպած , բայց Սա-
մուելարդելեց . ետքը Խորայէլացիքը Գաղ-
գաղա տարաւ , հոննողէն Սաւուղը հանդէ-
սով թագաւոր օծեց ու Աստուծոյ շնորհա-
կալութեան զոհեր ըրին . և Սամուել ին-
չուան ան ատեն արդար կառավարութեան
վկայութիւնը ժողովրդոց բերնէն առնելով

և Աստուծոյ իրենց վրայ ըրած բարերարութիւնները յիշելով, խրատեց ու յորդորեց՝ որ իրենց Թագաւորին հետ Աստուծմէ վախնան: Եւ նշան՝ թէ Թագաւոր ուղելին աղէկ չէր, աղօթք ըրաւ Սամուել ու շուտ մը առանց ամպի երկինքը սաստիկ գոռալով սկսաւ անձրեւ գալ. այնչափ որ ժողովուրդը սոսկալով մեղայ ըստին, ու Սամուելէն աղօթք խընդուցին:

58.

Սաւուղայ պատճերաշնչները :

Հ. Սաւուղ հանդէսով Թագաւոր օծուելէն ետև ինչ պատերազմ ըրաւ.

Պ. Իրեք հաղար հոգի իրեն թիկնապահ ընտրեց, ասոնցմէ հաղարը իր տղուն Յովիա Թանին տուաւ ու Գաբրա խրկեց. հոն Յովնաթան զարնուեցաւ այլազգիներուն հետ ու սպաննեց Նասիբ այլազգին. անկէ գըրգըռուեցան Փալաացիք ու երեսուն հաղար կառքով և վեց հաղար ձիաւորով և ուրիշ անթիւ մարդիկներով պատերազմի ելան: Իէլացիք ալ սկսան Սաւուղի քով ժողովիլ. Սամուել խօսք դրաւ որ եօթն օրէն ինքն ալ Գաղգաղա գայ ու զոհ մատուցանեն մէկտեղ: Ան միջոցին ժողովուրդը վախնալով թշնամւոյն շատուորութենէն, սկսան ցըրուիլ, պահուըտիլ: Եօթն օրեղաւ՝ Սամուել չերեցաւ. Սաւուղ ալ չըսպասեց՝ զոհը ինքն ըրաւ լմընցուց. Սամուել վրայ հասաւ ու որդողելով Սաւուղի անհամբերութեան

և յանդգնութեանը վրայ, ըստաւ . “ Այսօր
Աստուած հաստատէր պիտիքու թագաւո-
րութիւնդ , դու չհնազանդեցար կորսըն-
ցուցիր , , . ու թողուց գնաց : Սաւուղալու-
զելով թշնամոյն գէմերթալ՝ գնաց Գա-
բաա , ու միացած զօրքը համրեց՝ աեսաւ որ
վեց հարիւր հոգի են . հոն կեցաւ : Ոն ատե-
նը Փղտացիք իրեք խումբ բաժնուած՝ բո-
լոր երկիրներուն սկսան աիրել . ու բոլոր
Խլացոց երկրին մէջ դարբին չթողուցին , ոնզ
զիսուր ու գեղարդ չըինեն , և որուն որ ման-
գազ կամ ուրիշքան պէտք կըլլար՝ Փղտացոց
երկիրը կերթար : Ոնդամմը այլազգիք Գա-
բաայիքով Մաքմաս եկեր էին , օր մը Յով-
նաթան լեռան ժայռերուն մէջ նեղ Ճամբէ
մը դաղտուկ իր կապարճակիրովը գնաց ա-
նոնց վրայ՝ Աստուած քիչով ալ յաղթել
կուտայ ըսելով , ու Ճամբուն բերանը կե-
ցած՝ քսան հոգի մեռուց . անկէ մէջերնին
շփոթութիւն մը ինկաւ Աստուծմէ , սկսան
փախըտիլ . Սաւուղ բանը իմացաւ ելաւ ե-
տենուն ինկաւ , ուրիշպահուըտած մարդիկն
ալ ելան սպատերազմելու : Ոն ատենը Սա-
ւուղուխտըրաւ Աստուծոյ որ ինչուան իրի-
կունքանի որ սպատերազմը չէ լմընցած՝ ով որ
բան ուտէ՝ մեռնի : Զօրքը մեղուի անտառէն
կանցնէին տրտնջալով . Յովնաթան չգիտնա-
լով հրամանը՝ գտւազանին ծայրովը կառը
մը խորիս առաւ կերաւ : Քովլններն իմա-
ցուցին թէ հօրը հրամանին գէմըրաւ . երբ-
որ լսեց , “ Ափառն ըստաւ , թէ որ աւարէնու-
տէին զօրքը բոլոր թշնամիները կըջարդէին , :

Իրիկուան զօրքը անօթի յոդիած, սկսան
արտորնօք գետնի վրայ մորթել ոչխարներն
ու արիւնոտ ուտել օրինաց դէմ: Սաւուղ
բարկացաւ, բարի վրայ մորթել տուաւ ու
անանկ մաքրած ուտեն ըսաւ: Ետքը ուղե-
լովնորէն դիշերանց այլազգիներուն ետեէն
երթալ, բահանային ձեռքովը հարցուց Աս-
տուծոյ: Աստուած պատասխան չտալովի
մացուց որ մեղք մը եղած է: Սաւուղ վիճակ
ձդել տուաւ, Յովիսաթանու վրայ ելաւ վի-
ճակը: Սաւուղ մեռցընել կուղէր, բայց ժո-
ղովուրդը դէմ կեցան՝ ան յաղթութեան
պատճառն ինքն ըլլալուն համար: ու Աս-
տուծոյ աղաչելով ան մեղքին թողութիւն
խնդրեցին: Ասկէ ետքը ուրիշատ յաջող
պատերազմներ ըրաւ Սաւուղ չորս կողմի
աղքերուն հետ:

Հ. Սաւուղ Աստուծոյ սիրելի մնաց ին-
չուան ետքը.

Պ. Չէ. անգամ մը Սամուել մարդարէն
Աստուծոյ անունով հրամայեց Սաւուղին
որ երթայ Ամազեկացիները ջարդէ, ամե-
նեինքան մը չապրեցընէ, որովհետեւ անոնք
պատերազմը բերէին Իշլացոց հետ Եգիպ-
տոսէ ելլելու ատեննին: Սաւուղ չա-
րիւր երեսուն հազար զօրքով գնաց ջարդեց
ու ողջ պահեց անոնց Ագագ թագաւորը,
և անոնց կենդանիներուն աղէկինելը: Անոր
համար սաստիկ բարկացաւ Աստուած, ու
ըսաւ Սամուելի, “ Զզջացայ, որ Սաւուղը
թագաւոր դրի,, Սամուել անդիշերը տըրտ-
մած կաղօթէր Աստուծոյ, ու առաւօտանց

գիտաց տեսաւ որ Սաւուղ Ամաղէկացւոց կո-
զապուտներէն Աստուծոյ զոհ կըմատուցա-
նէր . Սամուէլը տեսածին պէս՝ դիմաւորեց
ու ըսաւ . « Ահա Աստուծոյ հրամանը կատա-
րեցի » : Սամուէլ « Հապա ի՞նչ է , ըսաւ , ան
ոջարներուն ու կովերուն ձայնն որ ես կը-
լսեմ » : Սաւուղ « Աղէկները պահեցի , ըսաւ ,
որ Աստուծոյ զոհ ընենք » : Սամուէլ աս-
տուածայիննախանձով վառուած՝ չարաչար
յանդիմանեց զինքը , ըսաւ . « Զոհէն աւելի
հաճոյ է Աստուծոյ հնապանդութիւնը . ար-
համարհեցիր զԱստուած , արհամարհուիս
Աստուծմէ » : « Մեղաց , ըսաւ Սաւուղ , եկու-
մէկտեղ Աստուծոյ աղօթք ընենք որ մեղքս
թողու » . Սամուէլ մտիկ ըրբաւ , ան ատեն
Սաւուղ վերարկուէն բռնեց որ չերթայ ,
պատուեցաւ կտորը ձեռքը մնաց . դարձաւ
Սամուէլ ըսաւ . « Աստուած պատուեց ու
քեզմէ առաւ թագաւորութիւնդ որ քեզ-
մէ աղէկ մարդու տայ » : Ետքը տեսաւ որ
խիստ շատ կաղացէ՝ ժողովրդեան տռջե-
պատիւը չկորսընցընելու համար , դարձաւ
մէկտեղ աղօթք ըրբաւ . ետև Ագագ թագա-
ւորն առջել բերել տուաւ . երբոր դողա-
լով եկաւ , Սամուէլ զարկաւ մեռուց , ըսե-
լով . « Ինչպէս քու սուրդ այնչափ մայրեր
անորդի ըրերէ , այսպէս ալ հիմա քու մայրդ
քեզմէ զոկուի » : Ետքը ելաւ Արիմաթեմ
գնաց , ու մէյմըն ալ Սաւուղի հետ չտես-
նուեցաւ :

39.

Դաս-Եկ օծուիլը :

Հ. Աստուած զրվընարեց Սաւուղայտելը

Պ. Սամուելի հրամայեց որ Բեթղեհէմ
Երթայ , Յուդայի ցեղէն Յեսսէին տղոցը
մէկը թագաւոր օծէ . և Սաւուղէն գաղ-
տուկ ըլլալու համար Աստուած ըսաւ՝ որ
ձայն հանէ թէ զոհ ընելու գնացեր է : Հոն
ըսաւ Սամուել որ Յեսսէն ալ գայ զոհին .
Ետքը ուզեց որ Յեսսէն տղաքը մէկիկ մէկիկ
իր առջերերէ որտեմնէ : Երբորտեսաւմեծ
տղան՝ Եղիաքը , Սամուել հաւնեցաւ , բայց
Աստուած իրեն ըսաւ թէ « Ատիկայ չէ , վա-
զի մարդ երեսին կընայի , Աստուած սրտին »:
Ուրիշ վեցն ալ եկան , չհաւնեցաւ . հար-
ցուց Յեսսէին՝ խմացաւ որ պզափիկ մըն ալ
կայ՝ ոչխար կարածէ , բերել տուաւ ու տե-
սաւ որ չնորհալի տղայմըն էր Դաւիթ անու-
նով , որին որ Աստուծոյ ուզելովը թագա-
ւոր օծեց . և Աստուծոյ հոգին Սաւուղէն
հեռացաւ՝ Դաւիթի եկաւ . Սաւուղ ալ գի-
ւահարեցաւ ու ատեն ատեն կըսանջուէր :

Հ. Դաւիթ օծուելէն վերջը ուր կըկե-
նար .

Պ. Սաւուղի քով . վասն զի Սաւուղին
համար քնար զարնող մը փընտուեցին որ դի-
ւահարած ատենը քնարին ձայնովը հան-
դարտի . խմացան որ Դաւիթ աղէկ քնար
զարնել գիտէ , տարին Սաւուղին՝ որ առջէ

բերան շատ սիրեց զինքն ու իրեն կապար-
ձակիր ալըրաւ :

Հ. Ի՞նչ պատճառու Սաւուղ Նկու-
ատել Դաւիթթը .

Պ. Անոր համար որ Երբոր Դաւիթթ գո-
զիաթը մեռուց՝ ժողովուրդը Սաւուղէն ա-
ւելի Դաւիթթը գովեցին :

Հ. Գողիաթն ով է , ու ինչպէս սպան-
նուեցաւ .

Պ. Հոկայ մարդ մըն էր այլազգիներուն
բանակին մէջ , վեց կանգուն մէկ թիզ Եր-
կայն . հագած Երկըթէ զրահին ծանրութիւ-
նը հարիւր քսան հօմայ : Երբոր անգամ
մը Սաւուղ այլազգիներուն դէմպատերազ-
մի գնաց , ստրզմը ըլուկսած՝ բանակէն դուրս
ելաւ Գողիաթն ու Խէլացոց բանակը քամահ-
րելով կը կանչէր . “ Հանեցէք դիմացս մէկը
որմինակծեծկուինք , և ովորույալթէ՝ յաղ-
թութիւնն ան կողմին ըլլայ ” : Սարսափեցան
Խէլացիք ու քառասուն օր կեցան բանակ բա-
նակի դիմաց , և Գողիաթ ամէն օր կելէր
կը նախատէր Խէլացիները . Սաւուղ աս բա-
նիս սիրտընողին իր աղջիկը խոստացաւ տա-
լու ու զինքը տնուին աղատ ընելու : Ան օրե-
րը Յեսսէն Դաւիթթը բանակը խրկեց որ ի-
րեն իրեք եղբայրներուն հացտանի , ու տես-
նէ թէ ինչպէս են : Դաւիթթ Երբոր գնաց
տեսաւ Գողիաթը՝ վառուեցաւ սիրտն ու
սկսաւ մէկուն մէկալին հարցընել , ու ար-
համարհէլ զԳողիաթը : Եզիար իր մէծ
եղբայրը չեխեց զինքը՝ հպարտընելով : Բայց
Դաւիթթ Աստուծոյ սիրովը վառուած , հոգը

չեղաւ . ինչուան Սաւուզ լսեց՝ ու առջեր
կանչեց , և տեսնելով որ պղտիկ է՝ « Վախ-
նամթէ չկրնաս ըստ « : Դաւիթ սկատառ-
խան տուաւ . « Ես իմհօրս ոչխարներն արա-
ծելու ատեն , երբոր առիւծ կամ արջ վրայ
կուգար ու ոչխար կըյափշտակէր , ես կազա-
տէի . ու թէ որ վրաս ելլէր , վզէն կըբռնէի
կըսպաննէի . յուսամ որ Աստուծով հի-
մայ ալ անառնէ կընեմ « : Ո՞ս ատեն Սաւուզ
իր զէնքերը հագցուց անոր . Դաւիթ սորված
քըլալով երթալուատեն երկուիրեք անգամ
սահեցաւ . ուստի հանեց վրայէն , « Ասոնցմով
չեմ կրնար երթալըստ « . ու իր դաւա-
զանը ձեռքն առած , և պարսատիկը , հինգ
քար տլ մախաղին մէջը դրած Գողիաթին
դիմացն ելաւ . Գողիաթին որ տեսաւ՝ ծի-
ծաղեցաւ՝ ըսելով . « Ես շուն եմ որ դաւա-
զանով ու քարով կուգաս վրաս « : Դաւիթ
պիսն տուաւ . « Ճնէն ալցած ես « : Ո՞ս ալ
ըսաւ . « Եկու եկու զքեզթոչուններու դա-
զաններու կերակուրըննէմ » : « Դու քուզէն-
քերուդ վստահացեր ես , ըսաւ Դաւիթ .
բայց ես Աստուծոյ զօրութեանը ապաւի-
ներ եմ , ու կըյուսամ որ հիմա դլուխտ
կառնեմ , և բոլոր այլազգիններուն մարմինն
այսօր թռչուններու դազաններու կուտամ
որ ուտեն . և ամէնքնիմանան թէ մերն է ճը-
մարիտ Աստուծնն , որ առանց զէնքի երբ
կուզէ կըյազթէ » : Աս խօսքերէն ետքն եր-
բոր սկսան մէկմէկումօտենալ՝ մէկէն Դաւիթ
պարսատիկով . քար մը նետեց ու Գողիաթին
Ճակտին զարկաւ՝ որ փոռուեցաւ ինկաւ , վա-

զեց Դաւիթ վրան ցատքեց, քաշեց Գու-
ղիաթին սուրն ու կտրեց առաւ գլուխը :
Այլազգիները աեսածնուն պէս՝ փախչող
փախչողի եղան . Իշլացիք ալ ետևնին ինկան
ջարդեցին ու բոլոր բանակն առին :

60.

Սաւուղայ նախանձը Դաւիթի վւայ :

Հ . Սաւուղ ի՞նչ փոխարէն ըրաւ Դաւ-
թի Գողիաթն սպաննելուն համար .

Պ . Առջի բերան վրան զարմանալով քովը
պահեց ու զօրագլուխ ըրաւ . Յովինաթան
ալ հետը սաստիկ սիրով կապուած՝ իր զի-
նուորական հագուստները բոլոր անոր աը-
ւաւ : Բայց ետքը երբոր պարզմէն կըդառ-
նային՝ ժողովուրդն սկսան շնորհաւորելով
դիմացնին ելլել, ու կնիկները պար բռնած՝
ծնծղաներով կերպէին ու կըսէին . “ Սաւուղ
հաղար ջարդեց, Դաւիթ տասը հաղար , , :
Ասոր վրայ Սաւուղ նախանձելով սկսաւ
ծուռ աչքով նայիլ Դաւիթի վրայ ու մեռցը-
նելու հնարք մաածել : Օր մը դիւահարու-
թիւնը բռնած՝ երբոր Դաւիթ առջևը քնար
կըզարիներ, յանկարծ դեղարդը վրան նե-
տեց . բայց Դաւիթ երկու անգամ՝ փախ-
չլով ազատեցաւ :

Հ . Սաւուղ ի՞նչ հնարք բանեցուց որ
Դաւիթն սպաննէ .

Պ . Որովհեաւ ինչուէս որ խոստացեր եր
Մերովք իր մեծ աղջիկը Դաւիթի պիտի տար .

բայց որպես զի Դաւիթը վտանգի մէջ ձգէ ,
ուզեց որ առաջ ուրիշ կտրՃութիւն մ" ալ
ընէ . Դաւիթ՝ “Արժանի չեմ , ըստ՝ թղթի
փեսայ ըլլալու ,,: Սաւուղին յոյսը պարագ
ելլելով ուրիշի հետ կարդեց Մերովեր . ետ
քը իմանալով որ իր մէկալ Մեղքող աղջի
կը Դաւիթի հաւներ է , նորէն Դաւիթը փոր
ձանքի մէջ ձգել ուզեց որ սպաննուի այլազ
գիներէն . ու ըստ՝ թէ “ Մեղքող աղջիկը
քեզի տամ , բայց առաջ գնահ հարիւր այլ
աղդի մեռցու ,,: Առջի բերանը ետ կեցաւ
Դաւիթ , բայց ետքը Սաւուղայ մարդիկն ալ
որ շատ յորդորեցին՝ գնաց քաջութեամբ
Սաւուղին ուղածը կատարեց ու Մեղքողը
կին առաւ :

Հ . Դաւիթ Մեղքողը առնելէն ետքը
Սաւուղին չետը կը վարուէր .

Պ . Երթալով Դաւիթ ամենուն սիրելի
եղաւ , և Յովաթանին միջնորդելովը Սա
ւուղայ հետ ալ բարեկամացաւ : Բայց օր մը
նորէն Սաւուղին գիւտահարութիւնը բռնած
Դաւիթ քնար որ կը զարնէր՝ Սաւուղ գե
ղարդը վրան նետեց . Դաւիթ անկէ փախաւ
իր տունը . Սաւուղ գիշերանց տանը դուռը
առնել տուաւ որ առաւօտանց սպաննուի :
Մեղքող գաղառուկ պատուհանէն վար ի
ջեցուց Դաւիթն ու աղատեց . ետքը պա
ճուճապատանիք շինեց՝ Դաւիթի պառկած
տեղը դրաւ ու մարդիկներուն ըստ թէ հի
ւանդ է : Սաւուղ հրամայեց որ մահճովը
բերեն իրեն , ու երբոր իմացաւ Մեղքողին
խարեւութեղ՝ Դաւիթի ետնէն իրեք անդամ

մարդ խրկեց՝ Նաւաթհռամատ Ասմուելիք քով՝
ուր որ փախէր էր. ան մարդիկը կերթային
հոն կը մարդարէանային : Բարկացաւ Սա-
ւուղ, ինքն ալ ելաւ գնաց ու մարդարէա-
ցաւ, ինչուան որ Դաւիթ անկէ ալ փա-
խաւ՝ Յովիաթանին գնաց որ աս Սաւուղին
թշնամութեանը համարիսոսի : Երկար խօսե-
ցան մէկտեղ, Ճար վրհոււեցին աեսան որ չըլ-
լար. Յովիաթան խորհուրդ տուաւ որ բոլո-
րովին Սաւուղին քովէն հեռանայ . և ա-
սանկ լալով պատուելով մէկմէկէ բաժնը-
ւեցան :

Հ. Դաւիթ Սաւուղէն որ փախաւ ուր
գնաց .

Պ. Շիտակ գնաց Նոմբա՝ Աքիմելէք քա-
հանային հտնգիտեցաւ իր մարդիկներովին,
ու ձեւացուց թէ թագաւորական բանի մը
համար ծածուկ խրկուած է : Երբոր հաց
ուղեց անկէ, ուրիշ հաց չգտնուելուն՝ հինգ
օրհնած առաջաւորաց հաց առաւ . Գողիա-
թի սուրին ալ որ առաջուց Աստուծոյ նուի-
րած էր՝ վրան առաւ : Վն միջոցին հոն գըտ-
նուեցաւ Դովեկ ասորին որ Սաւուղայ ջորի-
ները կարածէր : Խսկ Դաւիթ գնաց Գեթա-
ցոց Անքուս թագաւորին քով . հոն ալ երբ-
որ Ճանցուեցաւ թէ Գողիաթը մեռցը-
նողն է՝ վախցաւ ու սկսաւ առջենին խենթ
ձեւանալ, ինչուան որ թագաւորը վաընտեց
վինքը : Դաւիթ Մովաքացւոց երկիրը գնաց .
հոն եկան նաև հայրը՝ մայրը՝ եղբարքը և
ուրիշ չորս հարիւրի չափ փախստական մար-
դիկ, որոնց Դաւիթ զօրապետութիւններ :

Հ. Երբոր Դաւիթ Սաւուղեն բոլորովին
բաժնուեցաւ՝ Սաւուղինը ըրաւ.

Պ. Սաստիկ կատղեցաւ. նախ Դովեկ
ասորին իմանալով որ Աքիմելէք Դաւթի
սպաշտպահնութիւն է ըրեք՝ առջեր կանչեց
զինքն ու բոլոր քահանաները իրեք հարիւր
հոգի, ու հրամայեց որ աչքին առջե սպան
նեն զանոնք: Մարդիկը վախցան քահանա
ներուն ձեռք վերցրնելու. ան ատեն Դո
վեկ ասորին ըստաւ. անիկայ մէկէն զամէնքը
ջարդեց: Ետքը մարդ Խրկեց Կոմեա քա
հանաներուն քաղաքն ու զամէնքը թրէ ան
ցընել տուտաւ, մինակ Աքիմելէքին մէկ տը
զան Աքիաթարը Դաւթի քով փախաւ: Հն
կէ ետե Սաւուղ ալ զօրքով սկսաւ Դաւթի
ետևէն իյնալ, Դաւիթ ալ փախչելով ամէն
վտանգներէն Աստուծով կազատէր: Երկու
հեղ ալ այնպէս յաջողեց Աստուած, որ
Սաւուղ Դաւթի ձեռքն ինկաւ, բայց Դա
ւիթ անյիշաչարութեամբ թողուց:

Հ. Առջե անգամ ի՞նչպէս եղաւ որ Սա
ւուղ Դաւթի ձեռքն ինկաւ.

Պ. Անգամ մը Անձուկ Գաթթայ ըստած
այրին մէջ կեցեր էր Դաւիթ. Սաւուղ
իրեք հազար զօրքով երբոր բռնելու կեր
թար, մօտ տեղ ճամբուն վրայ այրի մը մէջ
մտաւ հանգչելու. Դաւթի մարդիկն իմա
ցան, սկսան ըսել թէ Աստուած մատնեց
որ ոխտ առնես: Դաւիթ գիտեց որ կը
քնանար, սիրա ըրաւ՝ Սաւուղի քով գնաց.
թէսլէտ քովլինները շատ վրայ կուտային
որ սպաննէ, բայց ինքն Աստուծմէ օծուած

է ըսելով չդպաւ , միայն վերարկուին ծայրէն կարեց առաւ : Երբոր Սաւուղ չիմանալով ելաւ կերթար , Դաւիթ ետևէն կանչեց . “ Տէր իմ արքայ՝ ինչո՞ւ կըհաւասաւ Դաւիթքեզմեռցընել կուզէ ըսողներուն , , ու ցուցընելով կտորը՝ յայտնեց իր միաքնութաւ . ” Աստուած մեր գատաստանը կըտրէ : ” Աս խօսքերէս Սաւուղայ սիրան ելաւ , ու լալով սկսաւ ըսել . ” Ատքու ձայնդ է՝ սրգեակ իմ Դաւիթ . դուն արդար ես որ բարիք հաստուցիր իմ քեզի ըրած չարութեանս , ու կըհաւատամ որ թագաւորութիւնս քուկդ սկսաի ըլլայ . միայն թէ , ըստ , կըխնդրեմ որ զաւակներուս խնայէս , և իմանունս աշխարհքէս չիջնջէս , : Դաւիթ ալ երդում ըրաւ , ու բաժնուեցան :

Հ . Երկրորդ անգամ Սաւուղայ Դաւիթին ձեռք իյնալը ինչնչպէս եղաւ .

Պ . Քիչ մը ատենէն նորէն Սաւուղ Դաւիթի ետևէն իյնալով , Զիփացիք եկան մատնեցին թէ Դաւիթ իրենց կողմերն է . Սաւուղը ուտ մը իրեք հազար զօրքով գնաց՝ եքեղատի բլոյն վրայ նստաւ : Դաւիթ լըրտես խրկեց իմացաւ . ետքը դիշեր ատեն երբոր ամենքը քնոյ մէջ էին , Դաւիթ Աբեսային հետ Սաւուղի բանակը մտաւ . ան ատեննն Աբեսասան տեսնելով Սաւուղի քով գեղարդը անկած , Դաւիթի ըստաւ . ” Ահա Աստուած թշնամիդ քու ձեռքդ տուաւ , թողարք գեղարդովս մէկէն սպաննեմ , : Դաւիթ “ Մի ըներ , ըստաւ , թողունք որ Աստուած ինքը իրատէ , միայն գեղարդն ու ջրին փորչ

առ Երթանք,, : Ազեկ մը հեռանալէն ետև,
կանչեց Դաւիթ զԱբեններ Սաւուղայ զ.
ըավարը՝ “Մահապարտ էք, ըսաւ՝ որ ազէի
չէք սկաշտապաններ ձեր թեղը. թշնամի մասն
բանակը՝ գեղարդն ու ջրին ամանը վերուց,, :
Սաւուղերբոր լսեց՝ գումը նորէն շարժեցաւ,
“Մեղայ, ըսաւ Դաւիթի, քովս դարձիր
բան չեմ ըներ ։ Բայց Դաւիթ չգնաց, “Մէկը գայ գեղարդն առնէ,” , ըսաւ: Սաւուղնորէն Դաւիթն օրհնելով դարձաւ իր տեղը:

61.

Կաբառ:

Հ. Դաւիթ Սաւուղէն հալածուելու ա-
տեն ուրիշմարդ ալեղանու որ զինքը նախատէ.

Պ. Երբոր վեց հարիւր մարդով կարմեղոս
լեռը կըկենար, հոն ագահ ու հարուստ
մարդ մը Նաբաղ անունով՝ զԴաւիթն ար-
համարհեց նախատեց, ու վորնաւեց անոր
մարդիկը, Երբոր իրեն ոչխարհներուն խու-
զելու օրը տասը հոգի խրկեր էր որ իր կող-
մանէ բարեւեն Նաբաղն ու իրեն ըրած բա-
րեացը աեղը քիչ մը բան ուղեն. որովհետեւ
անոր հովիւներն ան լեռանը վրայ արածե-
լու ատեն իրենք միաս մը չեն հասուցած,
ու թշնամիի ձեռքէ ալ սկահեր են:

Հ. Դաւիթ Նաբաղայ ըրած նախատա-
նացն ի՞նչ հատուցմունք ըրաւ.

Պ. Երբոր լսեց՝ կրակ կարեցաւ, ու շուտ
մը չորս հարիւր հոգւով ճամբայ ելաւ որ

Երթայ Նաբաղը անով տեղով ջարդէ ։
Բայց Աբիգեա Նաբաղի կինը՝ Երբոր ծա-
ռաներէն իմացաւ Եղածը, շուտ մը գաղ-
առկ գնաց Երկու հարիւր հաց ճարեց, Եր-
կու աման գինի, հինգ Եփած ոչխար, և
որիշ ուտելիքներ առաւ գնաց Դաւիթը
դիմաւորեց ու խոնարհութեամբ իմաստուն
անոյշ խօսքերով սիրան առաւ։ Ան ատեն
Դաւիթ շնորհակալ Եղաւ իրեն որ զինքն
ազատեց արիւնընելէն։ Աբիգեան ան իրի-
կունն Երկանը բան չըստւ որովհետեւ գի-
նովցած ուրախութեան մեջ Եր։ Առաւօ-
տանց Երբոր պատմեց, Նաբաղը վախէն հի-
ւանգցաւ ու տասը օրէն մեռաւ։ Երբոր լսեց
Դաւիթ, փառք առւաւ Աստուծոյ որ ար-
դարութեամբ Նաբաղը դատեց, ու Աբի-
գեան իրեն կին առաւ։

Հ. Դաւիթ Աբիգեան առնելէն Ետքը
ուր կըքնակիէր։

Պ. Վախնալով որ մը Ատւուզայ ձեռ-
քը կիյնայ, վեց հարիւր հոգւով, անովաե-
զով գնաց Անքուս Գեթացւոց թագաւորին
քով, և Անքուս իրեն ընակելու համար Սի-
կելակը տուաւ։ Հոն կեցաւ Դաւիթ չորս
տարի ու ամէն օր ասգիս անդին թշնամիաց
վրայ կերթար, աւտը կառնէր կըդառնար։

Հ. Դաւիթ Սիկելակ կեցած ատեն ին-
չուան Ետքը հանգիստ անցուց։

Պ. Անդամ մը մեծ փորձանքի մը հանգի-
պեցաւ։ բայց Աստուած շուտով մխիթարեց
զինքը։ Ան օրերը մեծ պատերազմ բացին
այլազգիք Ինչացւոց դէմ, և Անքուս թագա-

ւորը Ռաւիթիթն ալ մէկաեղ առաւ , բայց իշխանները երբթի դէմկեցան՝ Անքուս ըստ Դաւթիթն որ ետ գառնայ : Իրեք օրէն եկաւ գտաւ Սիկելակն այրած ու կողոպտած Ամաղէկացիններէն : Աս որ եղաւ , իր մարդիկն ալ իրենց կնկտոցը աղոցը վրայ սրտերնին այրած՝ կուղէին Դաւիթը քարկոծ էլ : Ան ատեն Դաւիթ Աստուծոյ գիմելով հրաման առաւ ու գնաց ան Ամսողէկացիններուն վրայ չորս հարիւր հոգւով . մէկալերկու հարիւրը յուսահատած կեցան : Ճամբան Եգիպտացին մը հանգիպեցան որ իրեք օր անօթի մնացած էր , կերակուր տուին՝ հարցուցին իմացան որ Սիկելակը կողոպտովներուն մէկուն ծառան է եղեր , իրենց Ճամբայ ցցուց : Մտան քաղաքը՝ երբոր անոնք ըրած կողոպտունին կուտէին՝ կուրախանային , տռաւուանց ինչուան իրիկուն ջարգեցին , ու ողջ առողջ բոլոր գերի գնացովներն ազատեցին : Երբոր գարձան՝ Դաւթի հետ գնացովները՝ պատերազմի չեկողներուն իրենց կնկտոցմէն զատ ուրիշ բան տալ չեին ուղեր : Բայց Դաւիթ ամենուն հաւասար բաժնեց . և աս օրէնքը միշտ մնաց իէլացւոց մէջ որ կողոպուտը՝ քաղաքը պահողին և պարզմի գնացովն հաւասար բաժնուի :

62 .

Սաւուղայ հակուած :

Հ . Անքուսաց խօրայէլացւոց գէմը ըրած
պատերազմը ի՞նչ վերջ ունեցաւ .

Պ . Սաւուղ անոր գէմ էլաւ գեղըուա
լիոր : Հարցուց Աստուծոյ, պատասխան չա-
ռաւ, անոր համար վախը սիրաը տիրեց . և
որովհետեւ ինքը դիւթերը՝ կախարդները բո-
լոր ջնջեր էր, հագուստը փոխեց ու գիշե-
րանց կախարդ կնկան մը գնաց՝ ուզեց որ Աս-
մուելը իրեն ցուցընէ, որ նոր մեռած էր :
Վհուկը չճանչնալով առջի բերանը յանձն
չառաւ . Սաւուղ արգիլեց ըսելով : Բայց
ետքը երեցուց Սամուելն որ սրդողելով
Սաւուղին ըստաւ, “ Ինչու զիս աշխատացուցիր .
Աստուած քեզ երեսէ ձգեր է, վազը պիտի
ջարդուիք այլազգիներէն՝ անհնազանդ ըլ-
լալնուգ համար ,,: Սաւուղսարսափած գե-
տինն ինկաւ : Կինը երբոր իմացաւ թէ Սա-
ւուղն է՝ վախցաւ . Ետքը հորիժ մը ուներ
մորթեց, ուրիշ բաներ ալ ուստարասաեց, որ
Սաւուղշատ դժուարութենատաւ կերաւ ու
բանակը դարձաւ : Աւաւոտանց սկարզմ սկը-
սաւ . Խէլացիք ջարդուեցան, Սաւուղին իրեք
տղաքն ալ ինկան, և ինքը նետով զարնուե-
լով յուսահատած ըստաւ կապարձակիրին որ
իր սրտը մեռցնէ, որ չըլայ թէ այլազգինե-
րէն մեռած սեպուի . կապարձակիրն երբ եա-
քաշուեցաւ, Սաւուղիր սրոյն վրայ ինկաւ

մեռաւ : Կապարձակիրն ալզուէն ինքզինքը
մեռուց : Երկրորդ օրն այլազգիները գտան
Սաւուզին ու իրեն տղոցը մարմինը . Սաւուզի
դլուխը կտրեցին առին , զէնքերը Դագոնի
տաճարը տարին . մարմիններն ալ բեթսան
քաղքին պարսպէն կախեցին : Եաքը գիշե-
րանց Գաղատու Յաբիս քաղքին կտրիչ-
ները դողցան թաղեցին . քաղաքացիններն ալ
վրանին եօթն օր սուդ կտտարեցին , որով-
հետեւ իրենք ալ բենիտմինի ցեղէն էին :

Հ . Դաւիթ շատ ուրախացան Սաւուզայ
մահուանը վրայ .

Պ . Մեծ ցաւ ցցուց . և երբոր երկու օրէն
ետեւ մէկ Ամաղեկացի մը Սիկելակ Դաւթի
առջևնելաւ , իբր [ժէ Խորայէլացոց բանակէն
ազատած , Դաւիթ հարցուց անոր պատե-
րազմին համար . անիկայ պատասխան տուաւ
թէ “ Ես տեսսայ որ Սաւուզիրնիզակին վրայ
կրթընած՝ ինքզինքը մեռցընել կուզէր . զիս
տեսաւ , ինձի աղաչեց , ես ալ մեռուցի , և
գլխու թագն ու ապարանջանները հրամա-
նոցդ բերի ,, : Աս բանս լսելուն պէս Դա-
ւիթ՝ սրտին ցաւէն վրայի լաթը պատռեց ,
և ինչուան իրիկուն իր մարդիկներուն հետ
սուդ կեցաւ՝ լացաւ՝ ծոմ պահեց , ու Սա-
ւուզայ և Յովսաթանու վրայ ցաւալից ողբ
մը ըրաւ : Իրիկուան ան մարդը կանչեց ,
ըստու . “ Ի՞նչպէս դու չվախցար Աստուծմէ
սծուած մարդուն ձեռք վերուցիր ,, . և հոն
մէկին զինքն սպաննել տուաւ ու ըստու . “ Ա-
րիւնդ . քու դլուխդ , դու անանկըսիր : Եաքը
ինքն Աստուծոյ հարցընելով գնաց Քերըն
Յուդայի երկիրը :

65.

Դաստի նագասորութեան ակնբար:

Հ. Սաւուղեն եաւ ով եղաւ թագաւոր.

Պ. Յուդայի ցեղը Դաւիթն իրենց թագաւոր օծեցին, որ եօթը տարի ու կես միայն անոնց իշխեց. մէկալ ցեղերուն վրայ Աբեններ Սաւուղի զօրապետն անոր Յերսուսթէ տղան թագաւոր դրաւ: Անոր համար միշտ կռիւ սղակաս չէր մէջերնեն, և Դաւիթ օրէ որ առաջ կերթար:

Հ. Ի՞նչ ճամբով տիրեց Դաւիթ բոլոր խրայելացւոց.

Պ. Աբեններ սղատճառով մը Յերուսթէն հետ աւրուելով ետևէ էր որ բոլոր թագաւորութիւնը Դաւիթի դարձընէ. բայց Յովաք Դաւիթի զօրապետը վախնալով որ Աբեններ իր տեղը կանցնի, Երեոր անիկայ Դաւիթի քաղէն հրաժարեր կերթար իշխանները համոզելու որ Դաւիթի հնագանդին, Ճամբէն ետ կանչել տուաւ՝ իրեւ թէ իրեն դաղտուկ հարկաւոր խօսք մը ունի ըսելու, և սղագտուելու ատենյանկարծ զարկաւ մէռուց: Ըստցաւեցաւ Դաւիթ ու Յովաքայ սաստիկ սրդողեցաւ: Երեոր լսեցին Իշլացիք, ամենուն սիրուը կոտրեցաւ՝ յուսահատեցան, ան ատեն երկու զօրապետ դնացին դաղտուկ Յերուսթէն քնոյն մէջ մորթեցին ու դլուխը Դաւիթ ընծայ բերին: Դաւիթ շնորհակալ ըլլալու տեղ՝ բարկացաւ ու մէ-

կէն Երկուքն ալսողաննել տուաւ, և Յերուա-
թէին գլուխը սկատուով թաղեց : Ետքը
որովհէտեւ Սաւուզայ որդիքներէն մինակ
Մէմիփոսթէն մնացեր էր՝ Յովնաթանու
տղան՝ ոտքը կաղ, անիկայ Դաւիթ քովն
առաւ, իր սեղանէն կըկերցընէր : Խարայէլա-
ցիք ալ տեսնելով Դաւթի աղէկութիւն-
ները՝ անոնցմէ մեծամեծները Գերբոնքա-
ղաքը Դաւթի քովէկան, և զի՞նքը նորէն բո-
լոր Խարայէլացւոց վրայ թագաւոր օծեցին :

Հ . Դաւիթ բոլոր Խարայէլացւոց տիրելէն
ետքն առջի գործքը որին եղաւ .

Պ . Մէկէն գնաց Երուսաղէմ քաղաքը
սպաշարեց . մէջի Յերուսացիքը ծաղը կընէին՝
ըսելովթէ “ Քաղքիսմինակ կոյրերն և կաղե-
րը բաւական ենքեզի գէմ գնելու , : Դաւիթ
իր զօրապետներուն ըստ . “ Ով որ առաջ-
բերգին վրայ վազէ՝ առնէ, անիկայ իմ զօրա-
պետսըլլայ , : Վազեց Յովաբէլաւ բերգին
վրայ . և զօրապետութեանը մէջ հաստա-
տուեցաւ : Դաւիթ ալ հօն նորէն քաղաք
շինեց, մէջն ալ թագաւորական սպալատ,
ու հօն գնաց նստաւ : Ասկէ ետեւ սկսաւ
Փղտացոց գէմ քաջութեամբ պատերազմիլ.
մեծամեծյաղթութիւններ ըրաւ, և զանոնք
որ հարկ կառնէին Խարայէլացւոցմէ՝ իրեն
հարկատու ըրաւ, ու շատ ոսկի՝ արծաթ՝
սպինձ ձեռք ձգեց անոնցմէ :

Հ . Փղտացոց գէմ պատերազմելու ա-
տեն ի՞նչ երևելի գործք ըրաւ Դաւիթ .

Պ . Այլազգիները Բեթղեհէմ ժողվեր
էին . Դաւիթ սաստիկ պատերազմին մէջ

թշնամինեցուն յաղթելու ատեն՝ աւելի մեծ
քաջութեամբ իրեն անձին ալ յաղթեց :
Վասն զի սասաիկ ծարուելով « Ուր էր թե,
ըստաւ , մէկը բեթզեհէմի դրանքով հորեն
ինձի ջուր մը բերեր,,,: Աս որ լսեցին իրեք
քաջ զինուորներ՝ վաղեցին թշնամիներուն
բանակը ճեղքեցին ու ջուրը բերին : Դաւիթ
երբոր տեսաւ՝ շխմեց .« Քաւ լիցի որ ուրիշի
արիւնը խմեմ , ըստաւ, ու Աստուծոյ նուիրեց :

64.

Տաղանակին գոյացունիւն :

Հ . Դաւիթի ատեն տապանակը ո՞ր քաղա-
քը կըկենար .

Պ . Երբոր Աստուծած ամէն կողմաննէ կը-
յաջողէր Դաւիթի գործքերը, ուզեց Դաւիթ
որ տապանակն ալ Կարիաթարիմէն Երու-
սաղէմ բերէ : Ուստի եօթանասուն հազար
հոգւով գնաց հանեց Ամինագաբին տնէն՝
նոր սայլի վսայ դրած՝ առջեէն կերպ կերպ
նուագարաններ զարնելով ինքն ալ հա-
գուած կապուած առջեէն պար կըցատքէր :
Երբոր հասան քելոն ըստուած տեղը , կովե-
րուն մէկը թօթուելով սայլը ծռեց . ան ատեն
Ոզա զետացին՝ Ամինագաբի տղան որ տա-
պանակին քովէն կերթար , ճեռքովը բռնեց
տապանակն որ չիյնայ , ու մէկէն ինքն ինկաւ
մեռաւ : Ասկէ Դաւիթ վախնալով տապա-
նակն իր տունը տանելու՝ Աբեգգար Գե-
թացին տունը տանել տուաւ : Իրեք ամսէն

լսեց որ տապահնակին պատճառով օրհներ
է Աստուած Աքե, դդ ուրին առւնն ամեն բա-
րիքներով, ինքն ալ սիրտ առաւ, ու առջե-
նէն աւելի հանգէսովլթերաւ, անոր համար
շնչած նոր խորանին մէջ դրաւ:

Հ. Դաւիթի կըվայլէ՞ր որ տապահնակին
առջեն սլար բռնէ.

Պ. Կըվայլէր, վասն զի անովլժողովուրդը
կըսրգդորուէին ձեռքերնէն եկած պատիւն
ընելու Աստուծոյ: Բայց Մեղքող իր կինը
պատուհանէն տեսնելով իրեն անշնորհք
երեցաւ. Երբոր Դաւիթ տուն դարձաւ,
առջեն ելաւ ըստաւ. “Ի՞նչպէս փառաւոր
կերենար Իլլացւոց թագաւորը՝ որ իր ծա-
ռաներուն առջելը սօթտուած կաքաւչի մը
պէս կըցարքէր, : Դաւիթ՝ “Անանկէ ըստաւ,
թողքու առջեղ նախատուիմ:” Բայց Աս-
տուծոյ առջեքու հօրդ տնէն աւելի ընդու-
նելի կըլլամ, : Աստուած ալ Մեղքովին ըրա-
ծին պատիժ՝ տղայ չտուաւ իրեն: Ետքը Դա-
ւիթ կուզէրոր փառաւոր տաճար մըն ալչի-
նէ. Բայց Աստուած Կաթան մօրգարէին
ձեռքով իմացուց թէ իր տղան պիտի շինէ:

Հ. Դաւիթինչ պատճառաւ Ամոնացւոց
դէմ պատերազմ բացաւ.

Պ. Կասաս Ամոնացւոց թագաւորն որ մե-
ռաւ՝ Դաւիթ անոր Անոն տղուներկու դես-
պան խրկեց որ ցաւակից ըլլան: Անոն իր իշ-
խաններուն խորհրդով ան դեսպանները
խայտառակեց, մօրուքնին ածիլել տուաւ,
և լաթերնին ինչուան կէս մէջքը կտրած՝
նախատինքով վանտեց քովէն, կտրծելով

թէ Դաւիթ զանոնք լրտեսութեան համար
խրկեր է : Դաւիթ երբոր լսեց՝ իրենց խմա-
ցուց որ Երիքով կենան ինչուան մօրուքնին
բուսնի . և ինքն ուղելով Ամոնացւոց հատու-
ցումն ընելու՝ Յովաբ զօրապետը վանին
խրկեց : Ասոնք առաջուց կասկածելով շատ
զօրք իրենց օգնութիւն բերեր էին . Յովաբ
զարնուեցաւ ու եօթը հարիւր պատերազ-
մական կառք , և քառասուն հազար ձիտոր
զօրք ան պատերազմին մէջը կոտրեց՝ մնա-
ցողներն ալ Դաւիթի հարկատու ըրտւ : Ետ-
քը Ամոնացիք նորէն շարժեցան . Դաւիթ
մէյմ' ալխրկեց Յովաբն որինչումն Ռաբաթ
անոնց թագաւորական քաղաքը հասաւ պա-
շարեց՝ և կանչեց Դաւիթն որ եկաւ քաղաքը
մտաւ . չարաչար տանջանքով սպաննեցին
մէջիններն ու շատ կողովուտ առին , և թա-
գաւորական գահը որ տաղանդ մը ոսկիի
ծանրութիւն ունէր՝ իբր տասնըհինգ հօիսա՝
սուլքարերով զարգարուած , Դաւիթ ոկր-
սաւ բանեցընել :

65 .

Դաւ-Արքուն ու ապավունութելը :

Հ . Դաւիթ իր կենացը մէջ ամեննեին Աս-
տուծոյ գէմբան ըրբան .

Պ . Ինչպէս որ յայտնի է , աշխարհքիս
մէջ հանգատութիւնը Աստուծմէ կըհեռա-
ցընէ զմարդ : Երբոր Դաւիթ ալամէն կոլ-
մանէ հանգիստ թագաւորութիւն կըբշէր ,

օր մը իրիկուան դէմ տանիքին վրայ հանգ-
չելու ատեն յանկարծ աեսաւ կին մը որ
դիմացը աւազանինքովը կըլուացուէր. Դաւ-
թի կիրքը շարժեցաւ ու խմանալով որ իր զօ-
րապեաներէն մէկուն՝ Ուրիա Քետացիին
կինն է Բերսաբէն, իրէն կանչէց . և մեղքը
կատարելէն ետե անիրաւութեամբ Ուրիա
Քետացին ալ մեռցընել տուաւ, Յովաբայ
գաղտուկ թուղթ դրւելով որ կամքք սպառե-
րազմին վտանգաւոր կողմը գնէ զինքն որ
մեռնի : Բերսաբէն Երբոր իմացաւ իր էր-
կանը մեռնիլը՝ սուգ մտաւ, ու եաքը Դաւիթ
զանիկայ իրէն կին առաւ :

Հ . Դաւիթ Ենչողէս ապաշխարեց իր
մեղքը .

Պ . Աստուած խրկեց Նաթան մարդարէն
որ առակուլ մը անոր ըրած մեղքե՞ն երեսը
տուաւ . « Քաղքի մը մէջ ըստ՝ հարուստ
մարդ մը ու աղքատ մը կար. հարուստն շատ
ոչխարներու աէր էր, իսկ աղքատը մինակ
գառնուկ մը ուներ որ վրան կըդողար : Ան-
գամ մը հիւր մը եկաւ հարուստին . աս
մարդս կակծալով իր ոչխարներուն՝ գնաց
ան խեղճ աղքատին գառնուկն առաւ ու
հիւրին կերակուր ըրաւ » : Առ որ լսեց Դա-
ւիթ՝ բարկացաւ, Նաթանայ խօսքը բերնիէն
առնելով՝ Աստուած վկայ որ ըստ՝ մեռնե-
լու արժանի է ատ մարդը, պէտք է որ եօթը
հեղ վճարէ ան գառնուկին տիրոջը : Ան-
տեն՝ Նաթան՝ Դուն ես, ըստ, ան մար-
դը . Աստուած քեզի կըսէ . այսչափ բարիք
ընելէս ետե՝ դու հերիք չսեպեցիլ, Ուրիա

Քետացիին կինը յափշտակեցիր , և անմեղ
մարդը սնութեամբ սպաննեցիր . ուստի
դիտնաս , քու ուրիշի ըրածներդ քու գլու-
խըդ պիտի գարձնեմ , : Դաւիթ մէկեն խո-
նարհութեամբ « Մեղայ Տն » ըստւ : Նաթան
ալ ոլատասիսաննեց . « Աստուած ալ մեղացդ
թողութիւն առւաւ , : Բայց անոր պատիժ՝
Բերսաբէէն եղած առջի տղան մեռաւ : Ետ-
քը Դաւիթ Բերսաբէէն ուրիշ տղայ մըն ալ
ունեցաւ . Սոզոմոն անունով , որուն Աս-
տուած Յետէդի կանչեց , որ սիրելի Աստու-
ծոյ ըսել է :

Հ . Դաւիթ իր ծերութիւնն ի՞նչ չէ ան-
ցուց :

Պ . Աստուծոյ թոյլտալովը մէկքանի ծանը
նեղութիւններ քաշեց իր մեղացը համար ,
թէոլէտ ինքն Աստուծմէ թողութիւն առեր
էր : Առջի վիշտն եղաւ Ամոնի անդրանիկ
որդւոյն մահը՝ Արիսողոմին ձեռքէն . վա-
զի Ամոն անկարգութիւն մը ըրաւ , Արի-
սողոմ ալ վրան սաստիկ ոխ պահելով փա-
ռաւոր կոչունք մը ըրաւ Քերըն քաղաքը .
Հոն իր մէկալ եղբայրներուն հետ Ամոնն
ալ կանչեց . ու երբոր սեղանէն ելլելու
վրայ էին՝ ծաւաններուն ձեռքոնին Ամոնը
մեռուց ու ինքն այլազգիներուն Գեսուր
երկիրը փախաւ : Աս լաելով Դաւիթ շատ
ցաւեցաւ , ու սաստիկ բարկացաւ Արիսո-
ղոմայ վրայ . բայց իրեք տարիէն Յովաք
վարպետ կերպով մը Դաւիթէն հրաման
առաւ ու Արիսողոմը Եէմդարձուց :

66.

Աբիսողմի ապստամբիւլ:

Հ. Դաւթին ծերութեան ատենքաշան
երկրորդ վիշտն ո՞րն եղաւ .

Պ. Աբիսողոմին ապստամբութիւնը . զն
զի գեւսուրէն գառնալէն ետքը Յովարի
ձեռքովը գնաց հօրը հետ հաշտուեցաւ , ու
սկսաւ ապստամբութեան մաքովժողովրդոց
սիրաը վասարկիլ : Ամէն որ ձիով ծառաներն
առջեւն , կանուխ դուռը կերթար , ու ամէն
եկողին առջեւ կելլէր՝ սիրով կըհարցըներ .
և Ռւստի ես , ի՞նչ կուզեսու . ու թէ որ պէտք
մը ունեին՝ կըհոգար . և թէ որ մէկը իրեն
ծառայէր , շուտ մը Աբիսողոմ կըդրկէր
զինքը կըպագնէր : Չորս տարի ասանիլ ընե-
լով ժողովրդեան սիրտն իրենքաշեց . ետքը
հօրմէն հրաման ուզեց որ Քերրոն երթայ՝
իր ուխտը կատարէ , որ փախչելու ատեն
ըրէր էր : Եւ երկու հարիւր հոգի մեծերէն
հետին առած գնաց , ու հոն իմացուց իր
միտքը . մէկէն ամէնքը հաւանեցան . Աբի-
տովիէլ Դաւթի մեծ խորհրդականն ալ իրեն
կանչեց Աբիսողոմ : Դաւթիթ երբոր իմա-
ցաւ , զինքն Աստուծոյ յանձնելով իրքովն
եղածքիչ մը զօրքովն Եհմէն ելաւ որ փախ-
չի : Ան ատեն Սադովիկ քահանայապետն
ալ բոլոր քահանաները մէկտեղ՝ տապա-
նակն ալ վերցուցին որ տանին . Դաւթիթ
չուզեց , թէ որ Աստուծած ուզէ՝ ես նորէն

կըդառնամըսելով. և Սագովկայ տալըսպրեց
որ իր տղոցը ձեռքով Աբիսողոմին ընելիք-
ները գաղտուկիրեն իմացընէ : Քուսի Արա-
քացւոյն ալ ըստաւ Դաւիթ որ Աբիսողոմի
քովն երթայ , դրսուանց բարեկամութիւն
ցուցընելով Աբիտոփելին խորհուրդը փճա-
ցնէ , և ինչ որ Աբիսողոմ պիտի ընէ՝ իրեն
իմացընէ : Իոկ ինքը լալովու բողիկ ոտքով
երբոր կերթար , դիմացն ելաւ Աեմէին՝ Սա-
ւուղի ազգականն ու սկսաւ նախատելով
քարեր նետել վրան , ըսելով . “ Աստուած
քու գլուխդ դարձուց Սաւուղի տանն արիւ-
նը ” : Ան ատեն Աբեսսա զօրապետը՝ Յովաբի-
եղբայրն ալ չդիմացաւ . “ Աս ի՞նչ է որ , ը-
ստ , մէկ սատկած շուն մը կըհայհոյէ իմ
տէրս . հիմա կերթամ գլուխը կառնեմ ” :
Դաւիթ “ Թողըսաւ , Աստուած կուղէ որ
Դաւիթն անիծուի . ահա իմ որդիս իմ ե-
տես ինկեր է , հասկա ի՞նչ պիտի ընէ Սա-
ւուղի ազգականը . կարելի է որ Աստուած
տեսնէ ու ինծի ողօրմի ” : Ետքը հոգնած հա-
սան բաւուրիմըսուած տեղը :

Հ . Դաւիթի Երուսաղեմին փախչելէն
ետե Աբիսողոմի՞նը ըրաւ .

Պ . Մտաւ Երուսաղեմաիրապետեց . Ա-
բիտոփելն իրեն ըստաւ որ “ Տասուերկու հա-
զար մարդ առնեմ , շուտ մը Դաւիթի ետեն
երթամ , քանի որ հոգնած են , զի՞նքը միայն
մեռցընելով ամէնքը քու կողմդ դարձնեմ ” :
Աբիսողոմ աս բանս Քուսիին ալ հար-
ցուց . Քուսին չհաւնելով սկսաւ Աբիսո-
ղոմին աչքը վախցընել . “ Խոհեմութեամբ

պէտք է վարուիլ ըստաւ .քիչ զօրքով Դաւթի
զօրաւոր մարդիկներուն դէմ գնելը վտան-
գաւոր է „: Աբիսողոմ Աստուծմէ կուրցած
հաւնեցաւ աս խորհրդին : Քուսիին միտքն
ան էր որ Դաւթիթ փախչելու տաեն ունե-
նայ . անոր համար շուտ մը Դաւթի իմա-
ցուց եղածը : - Բայց Աբիսողիէլ յայտնի
տեսնելով Աբիսողոմի կործանումը՝ յուստ
հասութենէն գնացիր տունն՝ ինք զինքը կա-
խեց : Դաւթիթ իմանալով Յորդանանէն ան-
ցաւ , ու քովիններն իրեք բաժնեց , և ինքն
ալ հետերնին Աբիսողոմին վրայ ելել կու-
զէր , բայց զօրապեաները չժողուցին . ան
ատեն ապրանքեց անոնց որ Աբիսողոմոյ
խնայեն : Հասաւ Աբիսողոմ իր զօրքովն
սկսաւ պատերազմիլ , ու քսան հազար մարդ
կորանցնելէն ետքը՝ ցերուցան Եփրեմի ան-
տառին մէջէն փախչելու ատեննին շատ մարդ-
ալ հօն մեռան : Աբիսողոմ իր ջորիովն ան
անտառէն երբոր կանցնէր՝ գլխուն մազերը
կալնիի մը ծառին ճիւղերուն սլլուեցան , ջո-
րին ալ տակէն ելելով ինքնանիկ կախուած
մնաց : Զինուոր մը եկաւ Յովաբայ պատ-
մեց , ան ալ ըստաւ՝ « Ինչո՞ւ չսպաննեցիր՝ հիմո-
քեզի յիսուն սիկղ արծաթ ու թուր մը
կուտայի »: Զինուորը պատասխան տուաւ .
“ Հզրալ տայիր՝ ես թագաւորիսաղուն ձեռք
չէի վերցընէր , որովհետեւ ապրանքեց »: Ան
ատեն Յովաբ՝ “ Ուրեմն կեցիր » , ըստաւ , ու
գնաց իրեք նետով Աբիսողոմի որաբին զար-
կաւ . տասը հոգի ալ Յովաբի մարդիկը վրայ
հասան՝ մեռուցին , ու մարմինը խորունկ
փոսի մը մէջ ձղեցին :

67.

Դասելի վեջի գործութեաւ:

Հ. Յովաբ Աքիսովոմը մեռցընելեն ետև
ինչը ըրաւ.

Պ. Պատերազմը դադրեցընել տուաւ, ու
իրկեց քուսին որ Դաւթի աւետիս տայ:
Դաւթիթ երբոր իմացաւ՝ սասափիկ տրտմու-
թենէն առանձնացած սկսաւ ողբ ընել ու
ըսել. “ Իմ Աքիսովոմ աղաս, Աքիսովոմ իմ
աղաս, ես քու աեղդ ըլլայի Աքիսովոմ իմ
աղաս ”: Ետքը Յովաբ ալ դարձած երբոր
իմացաւ՝ գնաց յորդորեց որ ելլէ զօրացն
երենայ որ սիրտ առնեն՝ իրեն համար քա-
շած աշխատանացը վրայ, որ սրտերնին կոս-
րեր էր՝ իմանալով իրեն ըրած ողբը: Բայց
ասով՝ և առջի ըրած մէկ քանի դործքերով
Յովաբ Դաւթի աչքէն ելաւ, անոր համար
Ամեսայիին որ Աքիսովոմի զօրապետն էր՝
խօսք տուաւ՝ զինքը Յովաբին տեղը դնելու:
Յովաբ իմանալով օր մը կեղծաւորութեամք
Ամեսային բարեելու ատեն՝ դանակը փորը
խոթեց՝ մեռուց:

Հ. Դաւթիթ ինչպէս դարձաւ Երուսա-
ղեմիր աթոռը.

Պ. Բոլոր Իշլացիք առջեն ելան՝ թովու-
թիւն խնդրեցին ու մեծարանքով բերին: Ան-
ատեն զինքն անիծող Սեմէին ալ հազար հո-
գի Բենիամինի ցեղէն հետնառած՝ Դաւթի
առջեն ելաւ. “ Մեղսյ ” ըսաւ: Աքիս-

սա զինքը տեսածին պէս՝ « Աստուծոյ օծեալը հայհոյեր է , պէտք է մեռցընենք ըստ . Դաւիթ երդում ըրաւ Սեմեիին չմեռցընելու , և ըստ . « Այսօր ամեննեին մարդ պիտի չմեռնի » : Մեմփիբոսթէն ալսգաւորի կերպարանիքով առջեն ելաւ :

Հ . Մեմփիբոսթէն ինչու Դաւիթի հետ չէր գնացած .

Պ . Իր Ալբա ծառային ապլապլրեր էր Մեմփիբոսթէն որ էշը պատրաստէ՝ երթալու համար . ան առեր է երկու էշ՝ շատ մըն ալուտելիքներ , մինակ գնացեր է Դաւիթի ետեւէն , ըսելով թէ Մեմփիբոսթէն կըս սկասէ որ զինքը թագաւոր ընեն . Դաւիթ ալ մէկէն հաւատալով քոլոր Մեմփիբոսթէին երկիրները Սիբոյի տուեր է : Երբոր Դաւիթի առջեն ելաւ , Դաւիթ հարցուց՝ խմացաւ , ու ըստ որ կէսօւախկէս մէջերնին բաժնեն Երկիրները :

Հ . Դաւիթ Աբիսողոմէն փախչելէն ետքը երբոր Եղիշմգարձաւ՝ ամեննեին իրեն գէմ կեցող մը չեղաւ .

Պ . Բենիամինի ցեղէն մէկը Սաբէէ անունով գլուխ քաշեց ; որուն հետևեցան շատ մարդ : Մէկէն Յովաբ ու Աբեսան զօրքերով վրան գնացին , ան ալ Աբէլքալոքը փախաւ . անոնք գնացին՝ սկսան պարխապը կործանել : Ան ատենը վերէն կնիկ մը խելացի խօսքերով Յովաբը հանգարացուց ու բերնէն խօսք առաւ որ եթէ Սաբէ, ին դլուխը ատն՝ կազատին : Ուստի գնաց քաղաքացիներն ալ համոզեց որ դլուխը կարեցին՝

պարսպէն վար նետեցին . և պատերազմը
դադրեցաւ :

Հ . Դաւթի ծերութեան ատեն քաշած
երրորդ վիշտն որն եղաւ .

Պ . Ան ստենները սովոր եղաւ իրեք տա-
րի : Դաւթիթ հարցուց Աստուծոյ ու խմա-
ցաւ որ Սաւուղայ Գաբաւոնացիները ջար-
դելուն համար է եղեր : Ուստի Դաւթիթ
Գաբաւոնացիներուն հարցուց թէ Հինչէ հա-
տուցում ընել կուզէք ” : Անոնք ալ եօթը
հոգի ուղեցին Սաւուղի աղաքներէն որ կա-
խեն մեռցընեն : Դաւթիթ ալ տուաւ Սա-
ւուղի երկու միացած խորթ աղաքն ու անոր
Մերովք աղջկանը հինդ աղաքը , որ ողջ ողջ
արեց կախած մեռուցին , ու սովոր դադրե-
ցաւ : Ասկէ ետքն ալ Դաւթիթ երեելի պա-
տերազմներ ըրաւ այլազգիներուն դէմ . և
անդամ մը քիչ միաց որ կըզարնէր զինքը
կտրիճ այլազգի մը , բայց Աբեսսան աղա-
տեց անոր ձեռքէն . ու անկէ ետքն ալ թող
չտուին որ Դաւթիթ պատերազմի երթայ :

Հ . Դաւթի ծերութեան ատենը քաշած
չորրորդ վիշտն որն եղաւ .

Պ . Իէլացւոց վրայ Աստուած բարկանա-
լով Դաւթիթոյլ տուաւ որ հպարտութեան
մտքով համրէ զանոնք . ուստի Յովարայ
հրամայեց Դաւթիթ որ ծայրէ ծայր բոլոր
ժողովրդոց համրանքն իրեն բերէ : Յովաբ
չկրնալով դէմ դնել դնաց պարտեցաւ
համրանքը բերաւ . միայն կտրիճ պատերազ-
մի մարդիկն ութը հարիւր հազար , Յու-
դայի ցեղինն ալ զատ՝ հինդ հարիւր հա-

զար : Բայց ետքը Դաւիթ զղջացաւ ըրածին վրայ . Աստուած ալ Գագ մարդարէնին բերնով ապատիժ՝ կամ իրեք տարի սովորվայրսաւ , կամ իրեք ամիս պատերազմ , և կամ իրեք օր մահարաժամ . որը կուզէ ընտրէ : Ան առենք Դաւիթ շատ ցաւելով ըստ . « Լաւ է որ Աստուծոյ ձեռքն իյնամ՝ որոյ ողորմութիւնը շատ է » . ուստի մահարաժամն ընտրեց : Եւ առաւօտանց մահն սկսաւ , ու ինչուան կեսօր եօթանասուն հազար հոգի մեռան : Դաւիթ տեսաւ հրեշտակը Ոռնա Յեթուսացիին կալին վրայ , որ ձեռքը սուր առած կը ջարդէր զամէնքը , ինկաւ Աստուծոյ առջեւ և Ես հովիւնին ըսի մեղքը , սկէտք է որ զիս պատժես » ըստ : Ան առեն Աստուծոյ հրամանովն եկաւ Գագ մարդարէն ու ըստ որ ան կալին մէջ սեղան շինէ , ու Աստուծոյ զոհ մատուցանէ : Դաւիթ շուտ մը գնաց , ան կալին տեղը գնեց իրեն եզներովն ու ոայլերովք , հոն սեղան շինեց՝ ու Եզներն Աստուծոյ ողջակէվը ըրաւ . ասով մահուան պատիժը դադրեցուց Աստուած : Եւ Դաւիթ ուզեց որ ետքը տաճարը հոն շինուի :

68.

Սույնունին Ասգաւորէւն :

Հ . Դաւիթ երբոր ծերացաւ՝ իրեն յաջորդ զովլընտրեց .

Պ . Ինքը գեռ ընտրած՝ Ագոնիա իր մեծ աղան ուզեց որ հօրն ետևէն ինքը նստի , և

զՅովաբն ու Արիաթար քահանայապեան
ալ իրեն դին առած՝ Ոողեթայ վեմին քով
մեծ սեղանը ըրաւ, թագաւոր օծուելու հա-
մար : Ան ատեն Կաթան մարգարէն գնաց
Բերսաբէին ըստաւ որ Երթայ Դաւթի միտքը
ձգէ, որովհետեւ Սողոմոն տղուն խոստացեր
Էր թղբութիւնը : Բերսաբէն գնաց Դաւթի
սկատմեց Ագոնիային ըրածը, միաքը ձգելով
Սողոմոնին համար ըրած երգումը, Կաթան
ալ վսայ եկաւ ու սկսաւ Դաւթի հարցը-
նելթէ իրեն հրամանովն է Ագոնիային թա-
գաւորելն, որ միայն զինքն ու Սագովկ քա-
հանան ու Բանեա որդի Յովիդայեայ զօրա-
պեան ու իր Սողոմոն տղան չէ կանչած : Ան
ատենը Դաւթիթ շուտ մը հրամայեց որ Սողո-
մոնն իր թագաւորական ջորին հեծցընեն,
Գեհոն տանին, և բոլոր Խելացւոց վսայ թա-
գաւոր օծեն : Սողոմոնն ան ատենը տասուեր-
կու տարուան էր : Երբոր Ագոնիայի հետն
եղողները լսեցին որ Դաւթիթ Սողոմոնն իր
աթոռը նստեցուցեր է, ցրուեցան . Ագո-
նիան ալ Աստուծոյ խորանը փախաւ, ին-
չուան որ Սողոմոն իրեն խօսք տուաւ չմեռ-
ցընելու՝ թէ որ չարութեամբ չէր ըրածը,
ու թէ որ նորէն բան չխառնէ :

Հ. Դաւթիթ մեռնելէն առաջ ի՞նչ կտակ
ըրաւ Սողոմոնին .

Պ. Աստուծոյ սկատուիրանքներուն ու
օրինացը վրայօք շատ խրատներ տալէն ետքը,
Յովաբայ ու Սեմեիին համար ալ ապրանքոց
որ արդար հատուցումն ընէ : Եւ իր առա-
ջուց պատրաստած ոսկին՝ արծաթը և ուրիշ

բաներն անոր յանձնելով հրամայեց որ Աստուծոյ տաճարը չինէ : Ետքը օրհնելով զինքը՝ եօթանաստւն տարուան վախճանեցաւ, քառսուն տարի թագաւորութիւն ընելէն ետեւ :

Հ . Դաւթի մեռնելէն ետքը Սողոմոնի եղբարցմէ թագաւորութեան աչք ձգող եղան .

Պ . Ադոնիան կուզէր նորէն ոտք ելլել . անոր համար գնաց Բերսաբէին աղաչեց որ Սողոմոնի ըսէ՝ իրեն կին առնելու համար Աբիսակ Սոմնացին որ Դաւթիթ ծերութեան առենը քոմի առեր էր : Սողոմոն մօրմէն աս բանս լսածին պէս՝ սաստիկ բարկացաւ, իմանալով Ագոնիային միտքը . ու շուտ մը Բանեա որդի Յովիդայեայ զօրապետը իսրակեց՝ սպաննել տուաւ . Աբիաթարն ալ որ անոր կողմն էր՝ քահանայապետութենէ ձգեց, իր Վնաթովիթ գեղը աքսորեց, տեղը Սագովիը գնելով : Ան ատեն Յովաբ վախնալով Աստուծոյ խորանը ապաւինեցաւ . Սողոմոն անոր ալ Բանեա որդի Յովիդայեան խրկեց ըսաւ որ դուրս ելլէ, բայց չեւաւ . ուստի Սողոմոն ալ հոն սպաննել տըւաւ, և անոր տեղը զօրապետ Բանեան դրաւ:

Սողոմոնի իմաստութիւնը :

Հ . Սողոմոն Ակմէիին դատաստանն ի՞նչ պէս կարեց .

Պ. Աքան պարտք դրաւ որ Երուսա-
ղեմէն գուրս չելլէ , թէ չէ՝ կըսպաննուի .
Սէմէին ալ կեցաւ իրեք տարի : Ետեւ անդամ
մը անոր ծառաները Գեթացւոց Երկիրը փա-
խան . Սէմէին ալ գնաց՝ բռնեց ու Երուսա-
ղեմ բերաւ . ան ատեն Սովորմն մէկէն
զինքն սպաննել տուաւ :

Հ. Սովորմն ի՞նչ բանով աւելի Աստուծոյ
սիրելի եղաւ .

Պ. Թագաւորութիւնը հաստատուելէն
ետեւ ելաւ Գաբաւոն լեռը , և հոն Աստու-
ծոյ հաղար ովջակէզմատուց : Աստուծած ալ
ան գիշերը քնոյն մէջն իրեն երենալով ըսաւ
թէ “ խնդրէ ինչ որ կուզես , : Սովորմն ալ
շնորհակալ ըլլալով Աստուծմէ ” “ Միայն ի-
մաստուի կուզեմոյ ըսաւ՝ որ այսչափ ժողո-
վուրդը կառավարեմ : Աստուծած ալ ըսաւ .
“ Որովհետեւ գուն ոչ երկայն կեանիք՝ ոչ հա-
րըստութի՝ ոչ թշնամիներուդ գէմ յաղթու-
թիւն խնդրեցիր , անոր համար այնչափ ի-
մաստուն ըլլաս՝ որ քեզի ալէս մարդ չէ եղած
և պիտի ըրլայ . և ասկէ զատ չխնդրածդ ալ
քեզի կուտամ . անանիկ հարուստ ըլլաս որ
քու օրերդ թագաւորներուն մէջ քեզի ալէս
չգտնուի . ու թէ որ քու հօրդ Դաւթի շի-
տակ Ճամբէն գուրս չելլես , քեզի երկայն
կեանիք ալ կուտամ , : Առաւօտանց Երուսա-
ղեմ դարձաւ ու հոն ալ նորէն Աստու-
ծոյ ովջակէզ ընելէն ետեւ , մէկէն յայտնը-
ւեցաւ իր իմաստութիւնը՝ առջի ըրած դա-
տաստանովը :

Հ. Սովորմնի իմաստութեանն առջի նշա-
նը ո՞րն եղաւ .

Պ . Երկու կնիկ գատաստանի Եկան , ո-
րոնք Երկուքն ալ իրեք օր ետև տռաջմէյմէկ
տղայ բերեր են . մէկ գիշեր մը մէկը իրենին
վրան պառկած մեռուցեր է , ու գաղտուկ
գնացեր մէկալինին հետ փոխեր է . ուստի
Երկուքն ալ կըպնդեն թէ ողջն իրենն է :
Սողոմոն ասանկ կտրեց գատաստանն որ ողջ
տղան Երկու կտոր ընեն ու կէսը մէկուն՝
կէսը մէկալին տան : Ասով մէկէն իմացուեցաւ
տղուն բուն մայրն՝ որ գութը շարժելով կա-
ղացէր թէ տղան մէկալին տան ու չսպանեն .
խիկ մէկալը կուզէր որ կէսկէս բաժնուի :
Սողոմոն լուեցուց զանոնք ու ըսաւ . « Աս
տղան ան կնոջն է , որն որ ասոր մեռնիլը
չուզէր , անոր տուէք » : Աս գատաստանը
զամէնքը զարմացուց ու Սողոմոնն ամենուն
պատկառելի ըրաւ :

Հ . Սողոմոն թագաւորելուն պէս տա-
ճարը շնորհ .

Պ . Ամէն դիէն խաղաղութիւն ըլլալով՝
հարստութիւնը օրէ օր կաւելնար . ուստի
թագաւորութեանը չորրորդ տարին մէծ
սլատրաստութեամբ շնորհու ձեռք զարկաւ :
Ութսուն հազար հոգի էին քար կտրողները,
եօթանասուն հազար հոգի՝ քար կրող , ի-
րեք հազար հինգ հարիւր վերակացու , ու
շատ վարպետ արհեստաւորներ ալ որ Քի-
րամ Տիւրոսի թղթն ու Փարաւոն Եգիպտո-
սի թագաւորը՝ Սողոմոնին խրկեցին : Ասան-
կով տաճարը եօթը տարուան մէջ շնորհ-
ցաւ . անանկ փառաւոր , որ աշխարհքիս վրայ
նմանը չէ եղած , մէջը բոլոր ոսկեով ծեփած :

Հ. Երբոր տաճարը շինելը լմբնցաւ՝ ի՞նչ
հանդէս ըրաւ Սողոմոն։

Պ. Կախ Աստուծոյ տաճանակը մեծ փառ
քովքերաւ ան տաճարին մէջը, ետքը տասն
ուչորս օր բոլոր Խորայէլացիքը ժողված՝ մեծ
տօն կատարեց. և քսանուերկու հազար կով
ու հարիւր քսան հազար ոչխար զոհ ըրաւ
Աստուծոյ. հօն ինքն ալշնորհակալութեան
ազօթք մը ընելով խնդրեց. Աստուծմէ որ
ան տեղը ժողովուրդը ի՞նչ խնդրուածք որ
ընէ, Աստուած կատարէ: Ան ատեն լուսա
ւոր ամպով մը տաճարը լեցուեցաւ ու եր
կընքէն կրակ իջնալով ըրած ողջտկէզները
այրեց: Ժողովուրդը սոսկալով երեսի վրայ
ինկած՝ Աստուծոյ փառք կուտային: Անգի-
շերն Աստուած նորէն ըստ Սողոմոնի թէ
“ խնդիրներդ կըկատարեմ, ատ տաճարն
ալ իմ տունս կըսեալեմ, միայն թէ Դաւթի
ճամբէն չխոտորիս որ որդւոց որդի թագա-
ւորութիւնդ ալ հասաւառեմ”:

Հ. Սողոմոն տաճարէն զտա ի՞նչ շինու-
թիւններ ըրաւ.

Պ. Տաճարը լմբնալէն ետե՛ իրեն թա-
գաւորական պալատը շինեց, որուն մէջ ամե-
նէն փառաւորիր թագաւորական աթունէր
փղոսկրէ՝ և ոսկի զարդերով. վեց աստիճան
ունէր, որոնց վրայ երկու կողմէն տասուեր-
կու առիւծ շինած: Փառաւոր պալատ մըն
ալ շինեց Փարաւոն թագաւորին աղջկանը
համար, որ իրեն կինն էր: Ասոնցմէ զտա քա-
ղաքներ ալ շինեց, և բոլորը քսան տարուան
մէջ եղաւ. նաւերալ շինել տուաւ Սողոմոն՝

ու Սովորեց խրկեց, որ իրեք տարին հեղ մը
անկէ շատ սակի, ազնիւ քարեր և ուրիշատ
բարեք կըքերէին։ Ասոնցմով անանկ եղաւ
որ ամէնքը Սովոմոնին իմաստութեանն ու
հարստութեանը վրայ զարմացած, զինքը
տեսնել կուզէին։

Հ. Ո՞վ եղաւ որ Սովոմոնը տեսնելու հմը
աշխարհքէ աշխարհք քալեց։

Պ. Սաբայ թագուհին՝ իր զօրքերովը և
ուղտերովն ընծաներ հետք առած եկաւ որ
Սովոմոնին իմաստութիւնը փորձէ։ Բայց
Սովոմոնի հետ խօսելէն ետքը, ամէն բանին
կարգը կանոնն ալ տեսնելով, ըստաւ . . . լսած-
ներս տեսածիս կէսը չէր, Աստուած սիրեր
է աս ազգն որ զքեզ իրենց թագաւոր դրեր
է . . . ։ Սովոմոն ալ անոր տուած ընծաներուն
տեղ ինչ որ անոր սիրտն ուզեց՝ տուաւ ու
ձամբեց։

70.

ՅԵՐԵՒԱՆԴԱՅ:

Հ. Սովոմոն ինչուան մահը Աստուծոյ
հաւատարիմ մնաց։

Պ. Տարիքն առնելով սկսաւ Աստուծմէ
հեռանալ. վասն զի Աստուծոյ արդելած
ազգերէն կին առաւ, ու անոնց սիրոյն հա-
մար կռատուններ շինեց. իր իմաստու-
թեամբն Աստուծոյ ըրած ամէն բանը քննեց
իմացաւ, կնոջը սէրէն խաբուած՝ ինքը զինքն
ալ իր Աստուածն ալ մոռցաւ. անոր համար
Աստուած ալ սաստիկ բարկացաւ Սովոմո-

նի, և ուզեց որ թագաւորութիւնն իրմէն առնէ ծառային տայ : Բայց Դաւթի սիրոյն համար երկու բան կըշնորհեմ ըսաւ . մէյմը որ քու օրդ չեմ ըներ, երկրորդ որ միայն երկու ցեղը Դաւթի տանը կըթողում : Ան առեններն երկու այլազգիք՝ Աղեր ու Ռասն սկսան Սողոմոնի գէմելլել :

Հ . Աստուած ի՞նչ կերպով հանեց տասը ցեղը Սողոմոնին ձեռքէն .

Պ . Երբոր Սողոմոնին ծառան Յերոբովամ Նաբատայ որդին Եփրեմի ցեղին՝ բանի մը համար Երուսաղեմէն ելեր կերթար, Աքիա Սիլոնացի մարդարէն նոր լաթ մը հագած եկաւ Յերոբովամին, ան լաթը տասուերկու կտոր ըրաւ ու տամն անոր տուաւ, ըսելով .
“ Աստուած Սողոմոնի թագաւորութեանը տասը ցեղը քեղի պիտի տայ՝ անոր ապերախտութեանը համար . դուն ալ, ըսաւ, թէ որ Աստուծոյ պատուիրանքները պահես, որ դւոց որդի թագաւորութի կընես ,,: Երբոր իմացաւ Սողոմոն, Յերոբովամը մեռցնել ուզեց. ան ալ փախաւ Եգիպտացւոց թագաւորին քովը ինչուան որ Սողոմոնը մեռաւ, քառասուն տարի թագաւորութիւն քշէլին եռքը :

Հ . Իսրայէլացւոց տասը ցեղին թագաւորութին ի՞նչ կերպով Յերոբովամայ ձեռքն անցաւ .

Պ . Սողոմոնի մեռնելին ետև Ռոբովամ անոր տղան Սիկիմ քաղաքը գնաց՝ հօրը աեղը թագաւոր օծուելու . Յերոբովամն ալ որ Սողոմոնի մահը լսելով դարձեր եր Եգիպ-

տուեն՝ հոն կանչեցին, խնդրեցին Ռոբովա-
մէն որ տուրքերը թե թեցընէ . Ռոբովամալ
“ Իրեք օրէն եկէք, ըսաւ, որ պատասխան
տամ” . ու գնաց առաջ Սովորնին առենի
ծեր խորհրդականներուն հարցուց . անոնք
ըսին որ առջի բերանն անուշուբ վարուելով
որաերնին վաստըկի : Բայց Ռոբովամ գնաց
իրեն հասակակից տղոցն ալ հարցուց, ու
անոնց տուած խորհրդին հաւնելով, գնաց
ըսաւ ժողովրդեան . “ Իմ ձկոյթ մատօ՝
հօրս մէջքէն հաստ է . հայրս ձեր վիզն անուր
դրաւ, ես ան անուրը պիտի ծանրացընեմ.
հայրս ձեզ գաւազանով կըծեծէր, ես զձեզ
քուքով պիտի ծեծեմ” : Ան առենը խրայէ-
լացւոց տասը ցեղը մէկ եղած “ Մէնք քեզի
հետքան չունինք, ըսին, գնա՞քուցեղիդ թա-
գաւորէ,, ու իրենք Յերոբովամնիրենց թա-
գաւոր դրին : Ետքը Ռոբովամ եաւենուն Ա-
դոնիրամիշանը խրկեց հաշտեցընելու հա-
մար, անոնք բռնեցին՝ քարկոծեցին . Ռոբո-
վամ ալ վախնալով Երուսաղէմ փախաւ :

Հ . Ռոբովամէն բաժնուելուն համար
Խրայէլացւոց մէջ ամեննեին կուիւ չեղան .

Պ . Ռոբովամ հարիւր ութսուն հազար
մարդ ժողվեց Յուդայի ու Բենիամինի ցե-
ղէն, կուուի դուռ բանալ կուղէր . բայց
Աստուած Սամէէ մարդարէն խրկեց, որ ը-
սաւ . “ Աս բաժանումն Աստուած ըրաւ,
պարապ տեղը մի կուուիք,,,: Ասանկով մէ-
ջերնին խաղաղութիւն եղաւ :

74.

ՅԵՐԵՒԱՆԻԱՅ ԽԱՎԱԴՐԱՄԱՆ :

Հ. Յերոբովամ հաւատարիմ մնաց Աստուծոյ ինչուան ետքը .

Պ. Չէ . վասն զի վախնալով որ ըրլայ թէ խրայէլացիք աստուած պաշտութեան համար Երուսաղէմի տաճարն երթալով՝ կամաց կամաց Ռոբովամի կողմն ելլեն , Երկու ոսկիէ հորթ շինեց , ու մէկը Դան՝ մէկալն ալ Բեթէլ քաղաքը գրաւ , ու հրամայեց ամենուն որ անկէ ետև զոհ ընելու համար Բեթէլ կամ Դան Երթան , ըսելով թէ “ Զձեզ Եդիապտոսէ հանող աստուածները ան հորթերն են , : Ժողովրդեան մէջէն մէկ քանին քուրմ ըրաւ , տօնի օրեր ալ որոշեց , ու յայտնի կռապաշտութիւն խոթեց Խրայէլացւոց մէջ :

Հ. Երբոր Յերոբովամ սկսաւ կռապաշտութիւն ընել , մէկ կերպով մը Աստուած զինքը չնրատեց որ գարձի գայ .

Պ. Առջի անգամն որ Յերոբովամ Բեթէլ , սեղանին առջել գնաց զոհ ընելու , Յուգայի Երկրէն մարդարէ մը եկաւ , սկսաւ կանչել . “ Ո՞վ սեղան , գիտնաս որ Դաւթի ցեղէն Յովսիա անունով մէկը քու վրագ քուրմերդ զոհ պիտի ընէ : Նշան ըլլայ ըստածիս որ սեղանը հիմա ճղքուի ու վրայի բաները վարթափին , : Յերոբովամ ձեռքն երկնցուց , ըստւ . “ Բոնեցէք ատմարդը , , մէկէն ձեռ-

Քը չորցաւ՝ Երկնցուցած մնաց . սեղանն ալ
մարդարէին ըսածին պէս ճղքուեցաւ : Ան-
տեհնը Յերօբովամ սարսափած աղաչեց
մարդարէին . ու անոր աղօթքովը բժշկուե-
ցաւ : Ետքն ուզեց որ մարդարէն իրեն քո-
վը կերակուր ուտէ . ան յանձն չառաւ ու
գնաց :

Հ . Յերօբովամ զղջալէն ու ձեռքը բժըշ-
կուելէն ետքն որ ան նշանները տուող մար-
դարէին աղաչեց՝ իրեն հետ կերակուր ուտե-
լու , մարդարէն ինչո՞ւ յանձն չառաւ .

Պ . Ինչպէս որ ինքը մարդարէն տուաւ
պատճառը , Աստուած անոր ապրապրեր էր
որ դուրս տեղ հաց չուտէ , ու նոյն գնացած
Ճամբէն ետ չդառնայ . անոր համար ալ ու-
րիշ Ճամբով ետ դարձաւ . բայց չկըրցաւ ին-
չուան ետքը սկահել աս հրամանը . վամն զի
սուտ մարդարէ մը իրեն աղոցմէ իմանալով
անոր ըրածները , մէկէն դնաց Ճամբան՝ դի-
մացն առաւ , սուտ ըստ թէ “ Աստուած
ինծի ապրապրեց որ զքեղ կերակուրի հրամ-
ցընեմ ” . Երբոր անկէ խաբուած նստաւ
ուտելու , Աստուած յայտնեց որ իր անհնա-
զանդութեանը պատիժ՝ օտար տեղ պիտի
մեռնի : Ետքը նորէն Ճամբան երթալու ա-
տեն առիւծը զինքը պատեց . որ սուտ մար-
դարէն երբոր իմացաւ , առաւ թաղեց , ու
աղոցն ալ յանձնեց որ զինքն ալ անոր քովը
թաղեն :

Հ . Յերօբովամայ ձեռքին բժշկութեանը
համար ըրած զղջումը սրատնաց էր .

Պ . Չէ . անոր համար Աստուած ալ բար-

կացեր էր անոր : Եւ Երբոր իր Աքիա տղան
ծանր հիւանդութեան մէջ ինկաւ , ու Յե-
րոբովամ իր կնկանը լամերը փոխել տա-
լով՝ գաղտուկ՝ ընծաներով Սելով իրը-
կեց զինքն Աքիա մարդարեին որ ազնն հա-
մար հարցընէ , Ածյայտնեց Աքիային որ Յե-
րոբովամի ըրած ապէրախտութիւնը կնկանն
երեսը զարնելով ըստ . . . Աստուած զձեզ
տնով տեղով պիտի ջնջէ . և հիմա դուն
տուն գառնալուդ պէս՝ Աքիան պիտի մեռ-
նի , ու գերեզման մտնէ , բոլոր տանը
մէջ միայն անիկայ արդար գանուելուն հա-
մար : Իսկ մէկալնոնք թէ որ քաղքին մէջ
մեռնին՝ չները պիտի ուտեն , թէ դուրսը
մեռնին՝ թռչունները ” . Եւ անանկ եղաւ :

72.

Կաբագ , Բատատ , Էլս , Ջայրէ , Աժաբ :

Հ . Աքիային ըստ պատիժը Յերօբովա-
մայ վրայ Երբ կատարուեցաւ .

Պ . Քսանուերկու տարի թագաւորելէն
ետև Երբ չարաչար մեռաւ , իրեն Կաբատ
կուապաշտ որդին տեղը նստաւ . բայց Երկու
տարիէն Բատատ զօրապեաը գլուխ քաշեց ,
ու զինքն սպաննեց , թագաւորութիւնը ձեռ-
քէն առաւ , ու բոլոր Յերօբովամայ ցեղի
ալ թրէ անցուց :

Հ . Բատատ ի՞նչպէս թագաւորութիւն
քշեց .

Պ . Յերօբովամայ պէս կուապաշտութիւն

ըրաւ . անոր համար Աստուած Յէռւ մարդարէին բերնովիլս խմացուց որ Յերօբովամայ պէս պիտի ըլլայ իրեն ալ : Եւ քսանուիրեք տարի թագաւորելէն ետքը երբոր մեռաւ , ու իր որդին կը սկսաւ թագաւորել . զան ալ Զամբրի զօրապետը սպաննեց կերուիսումի մի մէջ եղած ատենը՝ թագաւորութեան երկրորդ տարին , ու ինքը թագաւորելով չնշեց բոլոր Բաասային ցեղը :

Հ . Զամբրի ո՞րչափ ատեն թագաւորեց .

Պ . Եօթն օր . վասն զի բանակը ուրիշտեղ ըլլալով , երբոր զօրքը խմացան , իրենց Ամրի զօրապետը թագաւոր դրին , ու եկան թերսա թագաւորական քաղաքը պաշարեցին : Զամբրի երբոր նեղը մոռաւ , իր պալատին կրակ տուաւ , ու ինքն ալ մէջն այրեցաւ :

Հ . Զամբրին սպաննուելէն ետքը՝ ժողովուրդը Ամրին ընդունեցան .

Պ . Ոմանք ընդունեցան , ուրիշներն ալ թամնի անունով մէկը կուղէին . բայց յաղթեց Ամրին ու թագաւորեց ասսուերկու տարի , կռապաշտութիւն ընելով . և շինեց Սամարիա քաղաքը :

Հ . Ամրիէն ետև ովկ թագաւորեց խրայէլացւոց .

Պ . Աքապաք՝ որ առջիններէն աւելի չար եղաւ՝ Յեղաբէլ իր կինն այլազգիի աղջեկ ըլլալուն համար : Աստուած ալ սաստիկը առանալով , Եղիա մարդարէն խրկեց անոնց իմացուց որ խրայէլացոց երկիրը տարիններով անձրես պիտի չգայ ու սաստիկ սով պիտի ըլլայ : Երբոր ըսածին պես սովը սաստիկա-

ցաւ, Աքաաբ ու Յեղաբելկատղած՝ Եղիան
կը փընաւէին որ սպաննեն, կարծելով թէ
անոր ուզելով եղեր է աս սովը. և Եղիան
չդանելով ուրիշ մարգարէներէն ձեռուընին
ինկածը կը մեռցընէին :

Հ. Եղիասովինատենն ինչպէս ապրեցաւ.

Պ. Աստուած հրամայեց իրեն որ երթայ
անապատը՝ Քուաթու ջրին քովը բնակի,
ու հոն ագռաւներն առաւօտիրիկուն իրեն
հաց ու միսբերեն։ Ետքը ան ջուրն ալերբոր
ցամբեցաւ, Աստուած Եղիային ըսաւ որ Սիւ
դոնացւոց Սարեփթա քաղաքն երթայ, հոն
իրեն որբեարի կին մը կերակուր տայ։ Գնաց,
ու երբոր կաոր մը հաց ուզեց, կինն ըսաւ՝
թէ “Միայնքիչ մը ալիւր ու եղմնացեր է որ
ուտենք ու մեռնինք պիտի,,,: “Ալիւրդ ու
եղդ չպակսին, ըսաւ Եղիա, ինչուան որ ան-
ձրե դայ” :

75.

•Քովինատեն Հարդը :

Հ. Սովին ատեն Աքաաբ զԵղիան փըն-
տուելով կը բցան գտնել.

Պ. Սովին երրորդ տարին Աստուծոյ հրա-
մանաւ Եղիա ինքիրեն գնաց որ երկնայ Ա-
քաաբու, և նախ հանդիպեցաւ անոր Աք-
դիու հաղարսպետին որ ձիերուն համար
խոտ փընտուելու կերթար. և Գնա, ըսաւ
Եղիա, իմացուր Աքաաբին թէ հոս եմ,,.
Աքդիու յանձն շառաւ, ըսելով “Չըլայ
թէ Աստուծոյ հոգին զքեզ ուրիշ տեղ մը

տանի , Եսքը զիս կըմեռցլնէ Աքաար . վեց
զի ես ալ երկիւզած մարդ եմ ու ան սովորն ատենն Աքաարին ձեռքէն փախուցած
հարիւր մարդարէ գաղտուկ այրի մէջ պահէր եմ ու հացով ջրով կըկերակրեմ , :
“ Մի վախեր , ըստ Եղիա , այսօր պիտի երենամ ես անոր , : Ան պտենը գնաց Աբդիու
իմացուց : Աքաար զԵղիան տեսածին պէս՝
“ Իշլացւոց մէջ խռովութիւն ձգող կանչեց
իրեն . Եղիան ալ ըստ , “ Դուք էք՝ որ Աստուծոյ աեղ Բահազը կըպաշտէք , : Ետքը
ապսալրէց Աքաարին որ կարմելոս լեռը
ժողվէ ամէն ժողովուրդը և ութը հարիւր
յիսունքուրմերը . Երկու եղ ալքերեն մորթեն , մէկը ինքը մէկալն ալքուրմերը , և
Աստուծոյ մատուցանեն . որուն Աստուածն
որ երկնքէն կրակ իջեցնէ ու այրէ պատարագը , ան է իրաւ Աստուածը : Ժողովուրդն
աս բանիս հաւնեցաւ . ուստի առաջքուրմերն իրենց եղը չոր փայտերու վրայ գրին
և առաւտօէն ինչուան իրիկուն անոր չորս դին կըպարտէին ու կրկանչէին Բահազը :
Եղիան ալ ծաղը ընելով կըսէր , “ Ամուր կանչեցէք , թէ որ քուն է՝ արթըննայ , :
Վնոնք ալ սկսան ալ ամուր կանչուըուտել՝
մարմիննին ալ կըճէ զքըուտէին , բայց ձայնմը
չելաւ : Ան ատեն և Մէկդի կեցէք ” ըստ Եղիա . ու ինքը տասուերկու քարերով սեղան
մը շինեց և ամէն բան պատրաստէլէն Ետքը
վրան տասուերկու սափոր ջուր լեցընել տըւաւ , անանկ որ միաը կըլողար ջրին մէջը . ու
ինդը Եղիա Աստուծմ , որ ինքը նքը ժողովը

դեան իմացընեւ : Աւելէն Երկնքէն կրտակ ի-
ջաւ՝ այրեց ողջակէզը՝ ջուրը՝ սեղանն ալ
մէկտեղ . ժողովուրդը ապշած երեսի վրայ
ընկան՝ ըսելով . “ Իրաւի աս է ճշմարիա
Աստուածը ” : Ան ատեն Եղիա հրամայեց
ժողովրդեան որ Բահաղի քուրմերը բռնեն .
ուղամէնն ալ ջարդեն : Ետեւ Աքաաբին ըստւ,
թէ և Անձրեսի չըռնուած՝ գնա՛ կերակուրդ
կեր , , . Աքաաբ տուն հասաւ չհասաւ՝ ան-
ձրեն ալ առաւ :

Հ . Եղիայի քուրմերը ջարդելը Երբոր
լսեց Յեղաբելինչըրաւ .

Պ . Սաստիկ սրդողելով Եղիայի , խրկեց
ըստւ, թէ և Վաղը զքեղալքուրմերուն պէս
պիտի ընեմ : Եղիա վախցաւու դէպ՚ի Յու-
դայի Երկիրն անտապատը փախաւ : Ճամբան
հոգնած անօթի ծառի մը տակ նստած՝ քու-
նը տարաւ . հրեշտակ Աստուծոյ եկաւ ար-
թընցուց , “ Ելի կեր ըստւ , , : Աւքը բացաւ՝
տեսաւ որ քովը հաց ջուր կայ , կերաւ ու
նորէն քնացաւ : Հրեշտակը նորէն ըստւ որ
ելք ուտէ , վա՛ զի շատ ճամբայ պիտի ընէ :
Նորէն կերաւ ու անոր ուժովը քառասուն
օր ճամբայ ընելով Քորեք լեռը հասաւ :

Հ . Եղիա Քորեք լեռը ինչըրաւ .

Պ . Հոն այրին մէջ երբ կըդանդատէր,
Աստուած իմացուց թէ Ինչլացւոց մէջ ան
դէշ կուապաշտութեան ատենը եօթը հա-
զար աստուածապաշտ մարդ կայ . ու ասղո-
պրեց որ Երթայ Ազայէլն Ասորւոց թիգրօծէ ,
ու Յէու զօրապեան ալ Ինչլացւոց , Եղիսէն
ալ իրեն տեղը մարդարէ գնէ , որ անոնց

ձեռքով Աքաաբն ու Յեղաբելը պատմը ւին : Գնաց Եղիա հանգիպեցաւ Եղիսէին որ աասուերկու Եղովերկիրկը հերկէր, կանչեց . ան ալ թողուց ամէն բան ու սկսաւ իրեն հետ պտըտիլ :

74.

Աստմբի պատմութիւն :

Հ . Աքաաբին առջե ըրած պատերազմը ողին եղաւ .

Պ . Որդի Ագերայ Ասորւոց թղերն ուրիշ այլազգի թագաւորներու հետ եկաւ Սամարիան պաշարեց ու Աքաաբի գեսապան խրկեց՝ ըսելով “ Քու ունեցած արծաթներդ՝ ոսկիներդ՝ կնիկներդ ու զաւակներդ բոլորն ալ իմուն ,,: Աքաաբ վախէն պախն տուաւ, թէ . Զնանկէ ,,: Զն ալնորէն խրկեց ըսաւ, թէ “ Վայը բոլորն ալինծի խրկես ,,: Աքաաբ խորհուրդ ըրաւ ու պին խրկեց թէ . Զըլար ,,: Երբոր անոնք սկսան խրոխտաւ, “ Աւ հերկէ է՝ ըսաւ Աքաաբ, չոյարծի կորն իբրև ուղիղ ,,: Եաքը երբոր անոնք ուտելու խմելու հետ էին՝ մարդարէի մը խօսքով անոնց վրայ վաղեց ջարդեց փախուց զամնքը : Ասորիք կարծելով որ Իէլացւոց Աստուածը լեռներու Աստուած է, անոր համար մէկալ տարի նորէն պատերազմ բացին Յափեկա գաշաին վրայ : Աստուած նորէն պն մարդարէին բերնով իմացուց Աքաաբին որ անանկ ծուռ կարծիք երթալնուն

Համար պիտի յաղթուին . ուստի մէկ օրուան մէջ անոնցմէ հարիւր հազար հոգի կոտրեցին ԽԵլացիք . մնացածներուն վրայալ քաղքին պարփակը վլաւ՝ բանուելոթը հազար ալ հոն մեռան : Ան ատենը թագաւոր նին ալ գաղտուկ տեղ մը փախած՝ իշխան ները խրկեց որ յաղթուածի զգեստով եկան Աքաաբէն թողութիւն ուզեցին : Աքաաբ ալ խղճոց վրանին՝ ու մեծարեց անոնց թագաւորը , իր կառքին մէջ քովն առաւ , հետը բարեկամութե գաշինք դրաւ . ասոր համար Աստուած նեղացաւ , մարդարէի ձեռքով առակով մը իմացուց որ անոնց տեղն ինքն ու իր ժողովուրդը պիտի ջարդուին :

Հ . Աքաաբ՝ որդի Ադերայ թղրին գէմ ըրած պատերազմէն ետե յիշատակի արժանի ինչ գործք ըրաւ .

Պ . Մէծ անիրաւութիւն մը ըրաւ ասկերպով : Կաբովթայ այգին Աքաաբի պաշտին քովլըլով , Աքաաբ կուզէր գնել . բայց Կաբովթ չէր տար՝ իր հօրը ժառանգութիւն ըլլալուն համար : Աքաաբ ասոր վրայ տրտմած՝ մէկ օր մը հաց չկերած պառկեցաւ . Յեղաբէլ կինը հարցուց իմացաւ , մէկէն հրավարտակ մը դրեց անոր քաղաքացիներուն մեծերուն որ դատաստան ընեն ու երկու սուտ վկայով հաստատեն թէ Կաբովթ Աստուծոյ ու թղրին գէմ խօսեր է . ու ասանկով բարկոծեն զինքը : Ետքը երբոր Աքաաբ Յեղաբէլէն իմացաւ Կաբովթայ մահը , առջի բերան քիչ մը ցաւ ցցուց , բայց

ետքը գնաց առաւ այդին։ Ան ատենն Աս-
տուած խրկեց զԵղլան Աքաաբին՝ ասանկ
ըսելով. “Ուր որ անմեղ Նաբովլմին արիւ-
նը չները լափեցին, հօն քուկդ ալ լափեն,
ու Եզրայէլքաղքին պատին տակը Յեղա-
քելի մարմինն ալ չներն ուաեն, և քու ցեղդ
ալ բոլոր ջնջուի,,,: Բայց որովհետեւ ինքը
Նաբովլմայ մահուանը վրայցաւցցուց՝ անոր
համար “ Քու օրդ չըլլան աս բաներս ”
ըսաւ։

Հ. Աքաաբ ի՞նչպէս մեռաւ.

Պ. Որդի Ագերան աղատելէն իրեք տարի
ետև նորէն Աքաաբ ուզեց պատերազմբա-
նալ Ասորւոց գէմ՝ որ Ռամաթ Գաղաադն
անոնց ձեռքէն առնէ։ Յովսափատ Յուդայի
թագաւորն ալ ան օրերը հօն գտնուելով
խորհուրդ տուաւ որ մարդարէներուն հար-
ցընեն. ուստի չորս հարիւր սուտ մարդարէ
ժողված՝ յաջողութիւն կըխոսաանային։
Ան ատենը Յովսափատ ըսաւ. “ Չկա՞յ մէկ
Աստուծոյ մարդարէ մըն ալ որ անոր հար-
ցընենք”։ Աքաաբ ըսաւ. “ Կայ մէկն որ միշտ
իմ վրաս գէշ կըխօսի”։ Յովսափատ աղաչեց՝
բերել տուաւ, որ Միքիա մարդարէն էր, ու
համարձակ եկաւ ամենուն գէմը ըսաւ, թէ
“ Աքաաբ ան սկարզմին մէջ պիտի մեռնի”։
Բարկացաւ Աքաաբ ու բանտ գնել տուաւ,
որ եթէ ողջ դառնայ ինքը պտրզմէն մեռցը-
նել տայ։ Եւ գնաց ան պատերազմին մէջ
նետովզարնուեցաւ, ու ինչուան իրիկուն
արիւնը վազելով մեռաւ. և նստած կառքն
ալ արիւնով լցուած՝ Սամարիա քաղաքը

Կաքովիթայ այդին տեղը բերած լուանա-
լու ատեն՝ շներն արիւնը կըլափէին:

75.

Ուռչեա, Յուլամ, և Եղիայի վերանալը:

Հ. Աքաաթին տեղն ո՞լյաջորդեց.

Պ. Ոքոզիա իրեն տղան որ կռասլաշտու-
թիւն ընելով երկու տարիէն ետքը օր մը
տանը պատուհանէն իյնալով չարաչար հի-
ւանդացաւ, ու մարդիկ խրկեց Ակկարոն
քաղաքն որ Ճանձիկ կուռքին հարցընէ թէ
պիտի բժշկուի: Ո՞ն ատենն Աստուծոյ
հրամանովն Եղիա հանդիսկեցաւ անոնց ու-
ղաւ. ։ ։ Ինչլացելք Աստուծոծ չունի՞ն՝ որ գուք
Ճանձիկ կուռքին կերթաք հարցընելու .
դնացելք իմացուցելք իրեն որ Ինչլացւոց Աս-
տուծը կըսէ թէ Պառկած տեղէդ մէյ մ'
ալ պիտի չելլէս, ։ ։ Ոքոզիան երբոր նշաննե-
րէն իմացաւ թէ Եղիան է ան ըսողը, վրան
յիսնասկետ մը խրկեց զօրքով ան ատենն որ
Եղիա լեռան մը վրայ նստեր էր: Յիսնասկե-
տը վարէն ըսաւ. ։ ։ Մարդ Աստուծոյ, թա-
գաւորը քեզ կուզէ, ։ ։ Պատասխանէց Եղիա.
։ ։ Թէ որ ես մարդ Աստուծոյ եմ, հիմա կրակ
իջնայ երկնքէն ու զքեզ քու մարդիկներովզ
այրէ, ։ ։ Մէկէն կրակ իջաւ՝ զամէնքն այրեց:
Ոքոզիա նորէն յիսուն մըն ալ խրկեց, ա-
նոնք ալ առջինին պէս այրեցան: Երրորդ
անգամն որ խրկեց, յիսնասկետը ծունկի
վրայ եկաւ, ու աղաչեց Եղիային որ իրենց

Խնայէ՝ չայրէ, ու ելք գայ : Ան ատենը
Եղիա Աստուծոյ հրամանովը գնաց, յան-
դիմանեց թագաւորին կռապաշտութիւնն,
ու “Պիտի մեռնիս,, ըսաւ : Ասանկով Ոքո-
զիան ալ մեռաւ :

Հ . Ոքոզիայէն ետև ովեղաւ թագաւոր
Խրայէլացւոց .

Պ . Խիբն որդի չունենալով, Յովուամ իր
եղբայրը նստաւ՝ տաստերկու տարի . որ
թէպէտ հօրը չափ գէշչէր, բայց կռապաշ-
տութիւնը բոլորովին ձեռքէ չժողուց : Ասոր
օրերը Մովաբացիք ապստամբեցան :

Հ . Յովուամայ թագաւորութեան ատենը
ինչ նոր գործք ըրաւ Եղիա .

Պ . Աստուած ուզեց որ զինքն ողջ ովզ եր-
կինքը վերացընէ . ուստի ինքն ալ կուզէր
որ մինակ տեղ մը երթայ՝ վերանալու հա-
մար . բայց Եղիսէն իմացաւ ու քովէն չէր
զատուեր . ինքն ալտեսաւ որ ըլլար, մէկաեղ
Յորդանանին քովը գնաց՝ իր կաշիէ վերար-
կուով ջրին զարկաւ երկու ձեղքեց ու մէ-
ջէն անցան : Հոն յայտնեց Եղիսէի՝ թէ
“Ես պիտի աշխարհքէս վերանամ . ուստի
խնդրէ, ըսաւ, ինձ մէ ինչ որ կուզես,,. Եղի-
սէն ալ ըսաւ . “Քու երկու զօրութիւնդ
ալ հրաշք ընելու և մարդարէանալու՝ ինձի
գան,, : “Դժուար բան խնդրեցիր, ըսաւ
Եղիան, բայց թէ որ զիս տեսնես երկինք ել-
լելու ատենս, ուզածդ ըլլայ,, : Մէյմըն ալ
յանկարծ կրակէ կառքով և ձիերով սկսաւ
վեր ելքէլ . Եղիսէն ալ սկսաւ կանչել,
“Հայր հայր, ուր կերթաս՝ Խրայէլացւոց

կառքն ու կառավարը ։ Ետքը տրտմութեամբ իր լաթերը պատռեց՝ ու Եղիայի վերարկուն ձեռք առած՝ որ վեր ելլելու առեն վրան ձգեց՝ նշան թէ խնդիրքը կը կատարէ, եկաւ Յորդանան գետին զարնելով երկու բաժնեց ջուրն, ու նորէն ասդիս անցաւ։

76.

ԵՎԻԿԻ ՀՐԱՄԱՆԵՐ :

Հ. Եղիսէն Եղիայէն առած զօրութիւնն ենչ բաներու մէջ երևցուց։

Պ. Երբոր Երկեքով գնաց, քաղաքացիքն իմանալով թէ Եղիայի զօրութիւնն անոր անցերէ, ազաշեցին որքաղքին ջուրն աղէկցընէ որ լեզվ էր ու վնասակար։ Եղիսէն ալ գնաց օրհնեց. մէջն ազ ցանեց ու անուշցուց։ Ետքը ճամբան տղաքներ ելան դիմացն ու սկսան զինքը ծաղը ընել՝ կունտ դլուխ՝ կանչելով. Եղիսէն ալ զանոնք անիծելուն սլէս՝ անտառէն երկու արջ վրանին վաղեցին ու բառսունուերկու հոգի մեռուցին։ Անգամմըն ալ որբեարի կնոջ մը պարտքընակները սկարաքի տեղ երկու տղաքը կուզէին առնել. եկաւ Եղիսէին ոտքն ինկաւ. հարցուց Եղիսէն՝ իմացաւ որքիչ մը եղ ունի, « Գնաց ըստաւ դրացիներէդ փոխառ պարապ ամաններ ու ան եղն ամենուն մէջ լեցու ։ Ասանկով որչափ աման որ գտաւ կինը՝ ամէնն ալ լեցուեցաւ ու անով պարտքը վՃարեց։ Շատ անգամ Եղիսէ

Սոմիաքաղաքը կերթար . հոն բարեպաշտ
ամուլ կին մը իր տունն անոր խուց մը պատ-
րաստեր էր որ միշտ հոն կիջնար . մարդա-
րէն ուզելով անոր բարի սրաբին հատուցմունք
մը ընել Աստուծմէ խնդրեց , որ անոր զա-
ւակ մը եղաւ . աս տղան մեծնալէն ետքը
երբորմեռաւ . Եղիսէն աղօթքով նորէն ողջա-
ցուց զինքը : Սովի ատեն իր աշկերտին ըստ
որ երթայ քիչ մը կանաչեղէն ժողվէ ու մար-
դարէն երուն կերակուր ընէ . աշկերտ դնաց
շատ ազրի գտաւ՝ շալկեց բերաւ , ու չգիտ-
նալով սանին մէջը դրաւ եփեց . մարդիկն
ուաելու ատեն խմացան որ ժանգը զարկեր
է . Եղիսէ քիչ մը ալիւր մէջը ցանել տուաւ
ու կերցուց , մէկու մըն ալ վնաս չեղաւ :
Վնդամ մը մէկը իրէն հաց ու թուղ ընծայ
բերաւ . ան մէկ երկու հացը ժողովրդեան
բաժնել տուաւ . ամէնքն ալ կերան ու
աւելցուցին ալ : Ուրիշ հրաշքներէն զատ
Ասորւց թագաւորին՝ Կէեման զօրապետն
ալբժկեց բորոտութէ :

Հ . Կէեման ինչպէս բժշկուեցաւ .

Պ . Կէեմանայ տունը գերի առնուած
խրայէլացի աղջիկ մը կար , անիկայ խմա-
ցուց թէ Սամարիա մէկը կայ որ կըբժկէ .
ուստի Կէեման իր թագաւորէն յանձնա-
րարական թուղթ մը առած Յովրամ թա-
գաւորին՝ շատ սկարգեններով եկաւ Սամա-
րիա : Յովրամ երբոր իմացաւ անոր գալուն
պատճառը , խարդախութիւն կարծեց ու
վախցաւ՝ ըսելով “ Ես Աստուծ եմ որ
մարդ բժշկեմ ” : Ես բանիս լուրը երբոր

Եղիսէին հասաւ, խրկեց թագաւորին ըստ
որ թողքովս գայ որ իմանայ Աստուծոյ զօ-
րութիւնը : Գնաց Կէեման Եղիսէին . Եղի-
սէին ինքը չերեցած՝ մարդ խրկեց ըստ թէ
երթայ Յորդանան Եօթն անգամ լուացուի
ու բժշկուի : Բարկացաւ Կէեման . « Ես
կարծէի թէ՝ ըստ, գայ օրհնէ պիտի զիս ու
բժշկէ . ալ աղէկ չե՞ն Դամասկոսի ջրերը » .
ու սկսաւ ետ դառնալ : Ան ատենն իր ծա-
ռաները յորդորեցին զինքն որ մարդարէին
ըստ դիւրին բան մըն է՝ չարհամարհէ ,
մշյմը փորձէ : Ասանկով Կէեման գնաց Յոր-
դանան ու լուացուելուն պէս՝ բժշկուեցաւ .
ուստի ուրախութեամբ լցուած գարձաւ Ե-
ղիսէին շնորհակալեղաւ, ըսելով թէ « Հիմա
իմացայ որ մինակ Խորայէլացւոց Աստուածն
է Ճշմարիտ . անոր համար երկու ջորի բեռ
հող առնեմտանիմ որ ան հողին վրայ՝ միայն
աս Աստուծոյն առջև ողջակէզ ընեմու : Ինքն
ալ Եղիսէին տալ կուզէր իր բերած ընծանե-
րէն . բայց Եղիսէ բան մը չառաւ : Խոկ երբ-
որ մէկմէկէ բաժնուեցան , Եղիսէին աշ-
կերաը Դեկզի՝ Կէեմանին ընծաներուն աչք
տնկելով՝ գաղտուկ գնաց անոր Ետեէն , ու
ըստ թէ « Խմտէրս զիս խրկեց որ տաղանդ
մը արծաթ ու երկու ձեռք հագուստ տաս ,
երկու աղքատ մարդիկներու համար » . Կէե-
ման ալ սիրով հանեց իրեք տաղանդ ար-
ծաթ՝ ան հագուստաներն ալ ծառաներուն
տուաւ , գեկզին հետը ճամբեց , որ մութ
ատեն՝ մարդ չտեսած՝ տունն առաւ պա-
հեց , և ատենին Եղիսէին առջեն ելաւ : Ե-

զիսէն հարցուց, թէ « Ուսկից կուգաս » :
Պատասխան տուաւ, « Ծառադ տեղ մը
չեմգնացեր » : Ան ատեն Եղիսէն ալբաւ .
« Ագահութիւնն ընել տուաւ քեզի ատ բա-
ները . անոր համար Նէմանին ստակին հետ
բորն ալքեզի ու զաւկըներուդ անցնի » : Հոն
մէկէն ձիւնի պէս բորոտեցաւ գեեզին :

Հ . Երբոր Մովաբացիք ապատամբեցան
Խօրայէլացւոցմէ՝ Յովբամ կըրցաւ զիրենք
նորէն հարկատու ընել .

Պ . Ըրաւ՝ Եղիսէին հրաշքովը : Վասն զի
երբոր Յովբամ պատերազմ բացաւ անոնց
դէմ, և զՅովսափատ Յուդայի թագաւորն ու
Եղոմայ թագաւորն իրեն օգնական առած՝
եօթն օր անապատին մէջէն կերթար, ջրեր-
նին պակսեցաւ և յուսահատեցան . և Յով-
սափատայ խորհրդով կանչեց Յովբամ զԵ-
ղիսէն ու հարցուց : Եղիսէն չէր ուզէր պա-
տասխանել, բայց Յովսափատայ սիրուն
համար քնար զարնող մը բերել տուաւ ու
քնարին ձայնովը զուարթացած՝ ըսաւ որ
հեղեղատին մէջ փոսեր բանան, ինքիրեն ա-
նոնք ջրով լեցուին, և եաբը թշնամեաց ալ
յաղթեն : Առաւօտանց կարմիր արևն ան
ջրերուն զարնելով կըփայլէր . Մովաբացիք
հեռուէն տեսան՝ արիւն կարծեցին ու ըսին
թէ « Ուրեմն իրեք թագաւոր մէկմէկու հետ
կռուէր՝ մէկզմէկ ջարդեր են » . ուստի վաղե-
ցին որ կողոպուտ առնեն : Խօրայէլացիք
պատրաստ ըլլալով զանոնք աղէկ մը ջարդե-
ցին, ու ինչուան թագաւորական քաղաքը
փախուցին . հոն Մովաբացւոց թագաւորը

յուսահատած՝ իրեն անդրանիկ տղան պարըսպին վրայ մորթեց ողջակեղը ըշաւ . և առանս քստմնեցուց Խարայէլացիներն որ թողուցին ետ դարձան :

77 .

Եղիսէի Տարգարէութեանեւը :

Հ . Եղիսէն հրաշագործութիւնէն զատ՝ իր մարդարէութիւնն աւելի ի՞նչ բաներու մէջ ցցուց .

Պ . Ինչ վարպետութիւն որ կըբանեցը՝ նէին Ասորիք պատերազմի մէջ՝ բոլոր Յովը բամայ կիմացընէր : Անդամմը Ասորիք դարան ըրին, Եղիսէն Յովը բամայ իմացուց որ ան տեղէն չանցնի . ասանկով ուրիշքանի՝ մը անդամալպարապն ելան Ասորիք : Բարկացաւ թագաւորնին, կըհարցընէր թէ ովլիմացընէ Խարայէլացոց իրենց ըրածը : Ըսին իրենթէ “ Եղիսէ մարդարէ մը ունին որ գաղտուկ խուցի մէջը խօսածդ ալ կիմանայ ” . շուտ մը վրան զօրք խրկեց որ գնացին պաշարեցին Դովթայիմքաղսքը : Եղիսէն առաւտանցքաղքէն դուրս ելլել կուզէր, աշկերտն սկսաւ վախնալ . Եղիսէն անոր սիրատուաւ, ու Աստուծոյ աղաչեց՝ անոր ալ ցուցընելու իրենց քովի զօրքերն որ լեռանը վրայ Եղիսէին չորս դին ձիաւորներ՝ կրակէ կառքեր շարուած էին : Ետքը իր վրայ եկողներուն աչքն ալ կուցընուց ու ըսաւ, “ Եկէք ցուցընեմուզածնիդ ” , և Ասմարիա տարաւ .

Հոն Երբոր աչուընին բացաւ, տեսան որ բլո-
նուած են: Յովրամ հարցուց Եղիսէի զա-
նոնք ջարդելու համար. Եղիսէն ալբաւ-
“Մեռցընելու իրաւունք չունիս. կերտկուր
տուր իրենց ու թողոր երթան,,,: Աւրիշան-
դամ ալ սաստիկ սովի ատեն՝ ըլլալու առա-
տութիւնը մարդարէացաւ:

Հ. Եղիսէի ատեն մեծ սովի ի՞նչպէս ե-
ղաւ.

Պ. Ասորւոց թագաւորն եկաւ պաշարեց
Սամարիա քաղաքն, որ ամենեին ուտելիք
չմնաց մէջը: Օր մը Յովրամյուսահատած՝
սլարսպին վրայ պարտելու ատեն՝ վարեն
կին մը սկսաւ կանչել թէ ուրիշ կնկան մը
հետ պուջի օրն իր տղան կերեր են, ու եր-
կրորդ օրը մէկալ կինն իրը պահեր է՝ գուրս
չհաներ որ ուտեն: Թագաւորին սիրտը
խշնշաց աս բանիս. Երդումըրաւ Եղիսէին
գլուխն առնելու՝ հրաշք մը չընելուն հա-
մար, ու գնաց որ խօսի հետը: Եղիսէն զինքը
հանդարտեցուց ու ըսաւ. “Վազը աս ա-
տենս մէկ դրիւբարակ ալիւրը՝ մէկ սիկղ պի-
տի ծախուի,,,: Իշխաննին մէկը զարմանալով
պատասխանեց. “Երկնքէն ալիւրէ անձրև
պիտի դայ, ,,: Եղիսէն ալ անոր անհաւատու-
թել համար ըսաւ. “Տեսնես՝ ու չուտես,,,:
Հոն քաղքին դրանը քովչորս բորոտ կային.
ասոնք յուսահատած՝ ան գիշերը թշնամի-
ներուն բանակը գնացին որ կամսպաննուին,
կամ ուտելու բան դանեն՝ ապրին: Նոյն
գիշերն Աստուած Ասորւոց մէջ սաստիկ
վախ ձգեր էր՝ զօրքերու ձիաւորներու ձայ-

ներ լսել տալով՝ արտօրնօք փախուցեր էր
զամենքը։ Ուստի ան բորոտները տեսան
որ ձայն չկայ՝ նստան կերան խմեցին, ու
սկսան ոսկի արծաթ փախցընել պահել.
բայց տեսնելով որ գլուխ չելլուիր ասան
կով և խմանալով որ հոս Աստուծոյ բանը
պիտի ըլլայ. գնացին քաղքին պահապան
ներուն աւետիս տուին։ Թագաւորն ալ լսե-
լով սկսաւ ըսելթէ “Թշնամիներուն խաբէ-
ռոթիւնն է,,. բայց մարդ խրկեց խմացաւ որ
իրաւ փախեր են, ճամբուն վրայ ալլաթեր-
նին և ուրիշ բաներնին թողուցեր են։ Ուստի
ամէնքը մտան բանակին մէջը, ժողվող ժող-
վողի. անանկ որ Եղիսէին ըսածին պէս ցո-
րենն ու գարին ոչինչ գնով կրծախուէր։
Ան չհաւտացող իշխանն ալ որ թագաւորին
հրամանովը քաղքին դրանը վերակացու
դրուած էր, ան տեղի ոտքի տակ ինկաւ կոխ-
կըռտուեցաւ մեռաւ։

78.

Յէս, Յովան, Յովան, Յէրոբայ, Զամարիս=

Հ. Յովամբինչակէս մեռաւ.

Պ. Եղիսան Եղիսէին յանձնած ըլլալով որ
Ազայէլն ու Յէուն թագաւոր օծէ, անոր
համար Դամասկոս գնաց Եղիսէն։ Ասորւոց
թագաւորը երբոր լսեց, ինքը հիւանդը ըլլա-
լուն՝ խրկեց Ազայէլ իշխանն որ հարցընէ
Եղիսէին՝ իր հիւանդութեանը համար։ Ան
առենը Եղիսէ ցաւելովը Ազայէլին թէ

“ Թագաւորը կը մեռնի , դու տեղը կանցնիս ,
ու խորայէլացոց շատ վիշտ պիտի հասցընես , :
ինչպէս որ ըստ քիչ ատենէն Ազայէլթա-
գաւոր եղաւ ու Յովբամին դէմպատերազմ
բացաւ . Հոն վիրաւորուեցաւ Յովբամին ու
Եզրայէլ գնաց բժշկուելու : Ետքը Եղիսէն
իր աշկերտներուն մէկը Ռամաթ Գաղատդ
խրկեց , ու Յէուն ալթագաւոր օծել տուաւ
որ Աքաաբու տանը վրայ Աստուծոյ սպառ-
նալիքը կատարէ : Ան ատենը Յէու զօրքն ա-
ռաւ գնաց Եզրայէլ քաղաքը Յովբամթա-
գաւորին վրայ . ու երբոր անիկայ սկսաւ
փախչիլ՝ հասաւ ու նետով սպաննեց , մար-
մինն ալ Նաբովթայ այդին ձգեց :

Հ . Եղիայի մարդարէութիւնը Յեղաբե-
լայ վրայ ի՞նչպէս կատարուեցաւ .

Պ . Յէու Եզրայէլ քաղաքը մտնելու ա-
տեն՝ Յեղաբել հագուած կապուած՝ պա-
տուհանէն խօսք կընետէր , “ Բարի եկար ,
ըսելով Զամբրի տիրասպան , , , իբր թէ Զամ-
բրիին պէս իր տէրն սպաննեց : Յէու հրա-
մայեց Յեղաբելի քովի ներքինիներուն որ
զինքը վար ձգեն . ու ձգածնուն պէս ջախ-
ջախեցաւ և ձիերէն կոխկըռտուեցաւ ու
շները կերան , անանկ որ թաղելու համար
միայն գանկն ու ձեռաց թաթելը մնացել
էին : Ետքը Յէու ջարդեց Աքաաբի մնացած
եօթանասուն որդիքն ալ . Բահաղու քուր-
մերն ալ՝ հանդէս պիտի ընեմ ըսելով զա-
մէնքը կուատան մէջը ժողվեց թրէ անցուց .
կուատունն ալ կործաննեց՝ ոտից ճամբայ չի-
նեց :

Հ. Յէու որչափ ատեն՝ թագաւորեց.

Պ. Քսաննեութը տարի. և թէպէտ բահազը ջնջեց, իսկ հորթ պաշտելէն ետ չկեցաւ: Բայց Աստուած իրեն ըրած առջի աղէկութեանը համար ինչուան չորրորդ պորոք թագաւոր նստին ըստաւ: Աս ատեններս Ազայէլ Ասորւոց թագաւորը շատ կըչարշարէր Իսրայէլացիները:

Հ. Յէուէն ետքն ովլ թագաւորեց.

Պ. Յովաքազ իր որդին՝ հօրը նման կռապաշտ, տասննեւօթը տարի. անոր ետեէն Յովաս իր որդին, ան ալ կռապաշտ:

Հ. Յովասինչ երեւելի գործք ըրած ունի.

Պ. Եղիսէին մեռնելու ատենը որ մօտեցաւ, գնաց Յովաս սկսաւ լալ՝ ըսելով թէ “Առանց քեզի Խորլացիք ինչ պիտի ընեն,,,: Եղիսէն հրամայեց որ ազեղն առնել ու սլատուհանէն դէպ՚ի Ասորւոց երկիրը նետնետէ. Թագաւորն իրեք հեղ նետելէն ետև դադրեցաւ. ան ատենը Եղիսէն՝ “Ափսո՞ս, ըստ, միայն իրեք անգամ Ասորիները պիտի չարդես. թէ որ հինգ կամ վեց հեղ նետէիր՝ բոլոր զանոնք կը ջնջէիր”:: Ուստի Յովաս իրեք անգամով Իսրայէլացւոց կորսընցուցած քաղքըները բոլոր նորէն ետ առաւ: Եաքը Ամասիա Յուդայի թագաւորն երբոր հպարտութք Իսրայէլացւոց վրայ սլատերազմ բացաւ, Յովաս անոր ալյազվեց՝ զինքն ալ բռնեց, Երուսաղէմն ալ առաւ, և անկէ շատ կողովուտ Սամարիա բերաւ, և տասուերկու տարի թագաւորելէն ետև մեռաւ:

Հ. Եղիսէին վերջին հրաշքն ո՞րն եղաւ .

Պ. Անդամ մը երբոր Խրայէլացիք մեռել կըտանէին՝ յանկարծ աւազակներ վրանին վազեցին . անոնք ալգիպուածով մեռելը Եղիսէին գերեզմանին վրայ ձգեցին փախան . ան տեղը մեռելը մէկէն յարութիւն առաւ :

Հ. Յովասէն ետև ովնստաւ .

Պ. Իր տղան Յերոբովամէրկրորդ , քառասուն տարի : Ետեսէն անոր որդին Զաքարիա՝ Յէուի ցեղին ետքինը՝ վեց ամիս . Սեղզում անունով մէկը զինքը սպաննեց , ու ինքը թագաւոր նստաւ ամիս մը : Աս չորսն ալ կռապաշտ ըլլալնուն , պատիժն ալ իրենցմէ պակաս չէր :

Հ. Սեղզումին ովլյաջորդեց .

Պ. Մանայեմ Սեղզումն սպաննեց ու ինքը նստաւ : Երբոր Փուա Ասորւոց թագաւորը վրան պատերազմ բացաւ , Մանայեմ ժողովուրդը բոլոր կեղեքեց ու Փուային շատ ստակ տալով զինքը՝ հանդարտեցուց : Տասը տարիէն մեռաւ ու տեղը նստաւ իր տղան Փակիա . որուն տասներորդ տարին Փակէէ որդի Ռովմելայ իր իշխանը զինքը մեռուց ու տեղն անցաւ : Ասոր օրը թագղաթփաղասար Ասորւոց թագաւորն եկաւ շատ տեղերու տիրեց ու շատ ալգերի Ասորեստան տարաւ : Վասն զի ամէնն ալ կռապաշտութիւն կընէին :

Հ. Խրայէլացւոց թագաւորութիւն ինչ պէս վերջացաւ .

Պ. Փակէին քսաներորդ տարին՝ Ռվէէ որդի Ելան սպաննեց զինքն ու տեղը անցաւ .

և Ասորւոց ձեռքէն ազատելու համար գաղ-
տուկ Եղիպտացւոց ազաչեց որ դան օդնեն :
Երբոր իմացաւ Սաղմանասար Ասորւոց թա-
գաւորը, անոր թագաւորութեան եօմնե-
րորդ տարին եկաւ իրեք տարի սպաշարեց
Սամարիան՝ առաւ, ու Ռվաէէն շղթայով
կապած շատ Խորայէլացիներ ալ մէկտեղ
Ասորեստան գերի տարաւ : Ասանկով բո-
լորովին պատժեց Աստուածիրենց կուապաշ-
տութիւնը . թագաւորութիւննին առաւ ու
զիրենք գերի ըրաւ անոնց՝ որոնք որ կուռ-
քերը կըսիրէին : Ետքը Սաղմանասար Սա-
մարիային կողմերն ասդիէն անդիէն ուրիշ
մարդիկներ բնակեցուց, որոնք Սամարացի
ըսուեցան :

Հ . Սամարացիք ի՞նչ կըպաշտէին .

Պ . Առջի բերանը կուռք կըպաշտէին .
անոր համար Աստուած վրանին առիւծներ
խրկեց որ շատ մարդ կուտէին : Երբոր իմա-
ցաւ Ասորւոց թագաւորը, Խորայէլացւոցմէ-
քահանայ մը խրկեց իրենց որ սկսաւ Մով
սեսի օրէնքներն անոնց սորովեցընել : Ան-
կէ ետքը Սամարացիք Աստուածմէ ալ՝ իրենց
կուռքերէն ալ կըվախէին :

79 .

ՈՒՐԻ-ՀԱՅ, ԱՐԻԱ, ԱՅԱ :

Հ . Խորայէլացւոց տասը ցեղին կուապաշտ
թագաւորներուն հետ բաղդատելով Յու-
դայի թագաւորներն ի՞նչպէս կըդանանք .

Պ. Ըատ տարբեր : Թէպէտ ասոնց մէջն
ալ կռապաշտ թագաւորներ եղան , բայց
շատ ասաուածապաշտներ ալ իրենց դործ-
քովը զԱստուած կըհաշտեցրնէին . անոր հա-
մար Յուդայի թագաւորութիւնը իսրայէ-
լացւոց թագաւորութենէն շատ դիմացաւ ,
որոնց առջինը Ռոբովամն էր՝ Սողոմոնին
որդին :

Հ. Ռոբովամինչակէս թագաւորութիւն
քշեց .

Պ. Առջի իրեք տարին ասաուածապաշտու-
թեամբ անցուց , անկէ ետքն սկսաւ գէշնալ :
Անոր համար Աստուած թագաւորութեանը
հինդերորդ տարին թող տուաւ որ Եգիպ-
տացւոց Սօսակիմ թագաւորն անհամար զօր-
քով եկաւ ինչուան Եղիմու բոլոր տաճա-
րին և թագաւորական պալատին ոսկեղէն
ու արծաթեղէն բաներն առաւ . վրանին ալ
ծանր տուրք դրաւ : Ետև Սամիաս մարդա-
րէին խրատովն որքիչ մը զգաստացան , Աս-
տուած ալ պատիժը դագրեցուց : Բայց Ռո-
բովամնորէն իր առջի չար ճամբան բռնեց ,
և Յերոբովամայ հետ ալ միշտ պատերազմ
կընէր :

Հ. Ռոբովամին Ետեէն Յուդայի թագա-
ւոր ովլնստաւ .

Պ. Աբիա կամ Աբիու՝ Ռոբովամիքսան-
ևութը որդւոց մէջ աւելի սիրելի տղան որ
կռապաշտութեան դիէն իր հօրմէն վար չէր
մնար : Անդամմը մեծ պարզմ բացաւ Յե-
րոբովամայ դէմ . իր զօրքը չորս հարիւր հա-
զար էին . ու Յերոբովամի զօրքը ութը հա-

րիւր հազար : Պտղովմը ըստկսած՝ Արիան Իս-
բայէլացւոց յորդորանք մը ըրաւ որ նորէն
հնազանդին Դաւթի թագաւորութեանն ու
Ճմարիտ Աստուածը պաշտեն՝ իր տաճարին
մէջը : Հիմա ալ փուժ տեղը մի պատերազ-
միք ըստ . վն զի դուք Յերօբովամին տըն-
կած հորթին ասլաւիներ էք , իսկ մենք ճը-
մարիտ Աստուծոյ վրայ դրեր ենք յոյսեր
նիս : Յերօբովամ աս միջոցիս իր բանակին
կէսը գաղտուկ անոնց ետևն անցուց : Երբ-
որ տեսաւ Արիան որ ետևէն առջեկն պա-
շարուեր է՝ Աստուծոյ ասլաւինելուսաստիկ
զարնուեցան , հազարաւոր մարդ ջարդեցին
ու շատ տեղուանք ալ առին : Արիան իրեք
տարի թագաւորելէն ետքը մեռաւ :

Հ . Արիայի տեղն ովլյաջորդեց .

Պ . Իր որդին Ասա , որ շատ բարեպաշա-
րը լով կուապաշտութեան բաները բոլոր
վերուց , և իր Մաաքա մայրը կուապաշտու-
թիւն սիրելուն համար թագուհիութենէ
ձգեց . անոր համար Աստուած ալ իր բա-
ները յաջողեց : Եթովպացւոց Զարեհ թա-
գաւորը հազարաւոր զօրքով և իրեք հարիւր
կառքով վրան ելաւ . Ասան իրեք հարիւր
հազար Յուգայի երկու հարիւր վաթսուն
հազար ալ Բենիամինի զօրքովդէմն ելաւ ,
ու Աստուծմէ օդնութիւն խնդրելով անոնց
մէ շատը ջարդեց , մնացածը փախուց , ու
շատ կողոսկուտ առաւ , ոսկիով արծաթով
նորէն տաճարը զարդարեց : Ուրիշ ցեղերն
ալ ըրածներն իմանալով շատ մարդ եկան
իրեն հնազանդեցան :

Հ. Ասան իր բարեպաշտութեանը մէջ
ինչուան ետքը հաստատ կեցաւ .

Պ. Չէ. անոր համար իրեն թագաւորու-
թեանն երեսունեռութերորդ տարին Երբոր
Բաասան իրեն դէմ պարզմ բացաւ , ինքը
շատ ոսկի արծաթ ժողվեց տաճարին մէջէն,
ու Ասորւոց թագաւորին խրկեց՝ որ իրեն
օգնեց ու Բաասան փախցընել տուաւ . բայց
ետքը Անանիա մարդարէն եկաւ զինքը յան-
դիմանեց թէ ինչո՞ւ Աստուծոյ չապաւինե-
ցաւ . ինքն ալ մարդարէն բանտ դրաւ : Ծե-
րութեան ատեննալոր ոտքից աւով պառկեր
էր , յոյսը Աստուծոյ վրայ դնելու տեղ՝
բժիշկներուն վրայ դրաւ ու անանկով մե-
ռաւ՝ քառասունումէկ տարի թագաւորե-
լէն ետև : Շատ մեծ հանդէսով թաղեցին
զինքը :

80.

Յ Ասայէն ետև ով թագաւորեց .

Պ. Յովսափատ Ասային որդին որ իր հօր-
մէն աւելի բարեպաշտութիւն ընել կըջա-
նար . անոր համար քահանաներ ու բարե-
պաշտ իշխաններ խրկեց քաղաքներն ու դե-
ղերն՝ որ Աստուծոյ օրէնքներն աղէկ մը սոր-
վեցընեն ամէնուն : Աստուծած ալ օրհնեց
զինքն ամէն կողմանէ . հարիւր վաթսուն
հազար զօլք ունեցաւ , բերդերն ու քաղքը-
ներն ամրցուց . ուստի սահմանակից տէրու-

թիւններն իրմէ կըվախնային ու տուլք կուտային :

Հ. Խարայէլացւոց թագաւորը Յովսափատայ հետ ինչպէս էր .

Պ. Խարայէլացւոց թագաւորն ան ատեն Աքաաբն էր, ու Յովսափատ անոր հետ ինամութիւն ըրաւ. անոր համար երբոր տարեդարձին Յովսափատա իրեն գնացեր էր. Աքաաբ մեծ պատուով ընդունեցաւ զինքը. և ան օրերը Ասորւոց գէմատրզմունենալով՝ հետը կանչեց. ինքն ալ սիրով գնաց, թէպէտ մարգարէի հարցուցին ու իմացան որ Աստուած իրենց հետ չէ: Պարզմին ատենը Աքաաբ իր լաթերը Յովսափատայ հագցուց որ ինքը չճանցցուելով կարենայ հանգիստ պատերազմիլ. անոր համար թշնամիք Յովսափատայ վրան վազեցին՝ Աքաաբը կարծելով՝ ու մեռցընել կուղէին. բայց Աստուած հրաշքով փրկեց՝ զինքը սիրելուն համար. ու ետքն որ Երուսաղէմ դարձաւ՝ Յէու մարգարէն Աստուածոյ կողմանէ զինքը յանդիմանեց թէ ինչո՞ւ Աստուածոյ թշնամոյն հետ բարեկամութիւն կընէ: Յովսափատ զլջումի դալով՝ նորէն ետևէ էր որ աստուածպաշտութիւնը ծաղկեցընէ:

Հ. Յովսափատ ինչ երևելի պատերազմ ըրաւ.

Պ. Անդամ մը Ամոնացիք ու Մովաբացիք՝ Մինեցիք ալ մէկտեղ Յովսափատայ վրայ ելան: Յովսափատ աղօթքով ու սլքով երբոր Աստուածոյ օդնութիւնը կըխընդրէր, Ոզիէլ զևտացին Աստուածմէ շար-

ժած՝ գնացէք, ըստու, չէ թէ պատերազմէն լու, հապա տեսնելու թէ Աստուած ձեր տեղը ինչպէս կըպատերազմի անոնց հետ, ։ Ասովյորդորուած գնացին մօտեցան, տեսնեն որ ան իրեք ազգը մէկզմէկ կըջարդեն, ինչուան որ հատան։ Ետքը իրենք մտան պատերազմին տեղն ու իրեք օրուան մէջ հաղիւ կըցան ժողվել անոնց կողոպտատները։ Հ. Յովսափատ ամենեկին Աստուծոյ գէմբան ըրամւ։

Պ. Յովսափատայ յանցանքն եղաւ միայն աս խնամութիւնն ու բարեկամութիւնը որ ըրաւ առաջ Աքաաբու հետ, ետքն ալանոր տղուն Ոքողիայի հետ։ անոր համար կորսընցուց ան նաւերն որ Ոքողիային նաւերուն հետ մէկտեղ Սովլիեր խրկեր էր՝ ոսկի բերելու համար։ Քսանուհինդ տարի թագաւորելէն ետքը մեռաւ։

Հ. Յովսափատէն ետե ովնատաւ։

Պ. Յովսամանոր անդրանիկը։ Ասոր կինը Գոգողիա՝ Աքաաբին ազջիկն ըլլալուն՝ ինքն ալ Խորայէլացւոց թագաւորներուն ճամբան բռնեց։ ‘Նախ իր վեց եղբայրը մեռուց՝ ու կնոջը յորդորանքով սկսաւ կռապաշտութիւնընել։ Անոր համար Ած ալթողուց որ հարկատու ազգերն իրմէ գլուխքաշեն. և երբոր վրանին պատերազմի ելաւ, յաղթուեցաւ ու շատ տեղեր կորսընցուց։ Ետքը Եղիա մարդարէէն ալիրեն թուղթ մը եկաւ որ ըրած գէշութիւններն երեսը կըզարնէր ու կըսպառնար որ ինքը փորհարութեամբ չարաչար տանջուելով մեռնի, և իր ընտա-

նիքն՝ այլազգիները յափշտակեն։ Երեսուն
և բիու տարուան էր երբոր թագաւոր
նտտաւ, ու քառասուն տարուան՝ ամէն խոս
տացուած պատիմները վրան դալէն ետքը՝
բոլոր աղիքը դուրս թափելով մեռաւ։ և ա
նարգանքով թաղեցին զինքը թագաւորնե
րուն գերեզմանէն դուրս տեղ մը։

81.

Ուսումնական, Յանձնական։

Հ. Յովսամին յաջորդն ովկեղաւ։

Պ. Աքողիա՝ որ մինակ ազատեր էր թշնաւ
մեաց ձեռքէն։ քսանուերկու տարուան էր՝
երբոր հայրը մեռաւ։ Ասիկայ իր մօրը Գո
դողիայի խրատով սաստիկ կռապաշտութե
ետևէ եղաւ։ անոր համար՝ մէկ տարիէն երբ
որ խրայէլացւոց Յովսամ թագաւորին հետ
Ասորւոց դէմ պատերազմի գնացեր էր, ու
դարձեր Յովսամին քովը կեցեր էր՝ Յովսամ
վիրաւորուած հիւանդ ըլլալուն համար,
ան ատենն որ Յէու Աքաաբի տունը կը ջըն
ջէր՝ զինքն ալ հոն գտաւ՝ սպաննեց։ Գոդո
ղիան իմանալուն պէս՝ ինքն ալ ջարդել տը
ւաւ բոլոր թերութե ժառանգներն ու տեղն
ինքը նստաւ. բայց Յովսաբեթ Աքողիայի քոյ
ըը՝ Յովիդայէ քահանայապետին կինը՝ Աքո
ղիայի պատի տղան Յովսամ որ մէկ տարուան
էր՝ պահեց տաճարին մէջը վեց տարի։

Հ. Յովսամն ինչ կերակովնստաւ իր հօրը
աթոռը.

Պ. Երբոր Եօթը տարուան եղաւ՝ Յովի-
դայէ ծածուկ կերպով իմացուց բոլոր Յու-
գայի մեծերուն . և որ մը մէկտեղ տաճարը
ժողվեց զիրենք ու հոն Յովասին գլուխը
թագ դրաւ՝ օծեց . և ամէնքն ալ ծափ զար-
նելովցն ծումով սկսան Կէջի արտա կանչել:
Գոդողիա լսելով ժողովրդոց իրար անցնիլը,
իր մարդիկներովը տաճարը վազեց , տեսաւ
թագաւորն ու անոր քովը շարուած իշխան-
ները , բոլոր ժողովուրդն ալ խնտումի մէջ,
կատղեցաւ՝ վրայի լաթերը պատռեց , սկսաւ
կանչուրուտել թէ ։ Դաւաճանութիւն է
դաւաճանութիւն ,,: Ան ատեն Յովիդայէն
հրամայեց որ մէկէն տաճարէն դուրս հանեն
Գոդողիան ու մեռցընեն : Ետե թագաւո-
րին ու իշխաններուն Աստուծոյ հետ դա-
շինք ընել տուաւ որ Աստուծոյ օրինացը
յարմարցընեն ամէն բան . ուստի շուտ մը
բոլոր Յուգայի երկրէն կռապաշտական բա-
ները վերուցին : Ետքը Յովաս Աստուծոյ
տաճարն ալ նորոգեց՝ գանձանակով ստակ
ժողվելով , ու ամէն բան նորոգուելէն եսքը,
աւելցած ստակով ալ հարկաւոր զգեստներ՝
գործիքներ ու զարդեր շինեցին :

Հ . Յովաս ինչուան վերջը մնաց աստուա-
ծապաշտ .

Պ. Երբոր Յովիդայէ հարիւր երեսուն
տարուան մեռաւ , Յովաս ալ իր իշխաննե-
րուն խորհրդով կռապաշտութիւն սկսաւ .
Աստուած մարդարէներ խրկեց , մտիկ չը-
րին : Զաքարիա Յովիդայէայ որդին՝ Աս-
տուծոյ հոգւով վառուած երբոր զիրենք

յանդիմաննեց, Յովասի հրամանաւը քարկոծեցին զինքը, որ մեռնելու ատեն՝ “Աստուած տեսնէ, ըսաւ, դատաստանդ,,,: Անոր համար Երկրորդ տարին թոյլ տուաւ Աստուած որ Ասորիները քիչ զօրքով եկան՝ յաղթեցին, թագաւորական գանձը կողոպտեցին տարին։ Ետքը Յովաս աս բաներուս վրայ նեղանալով հիւանդացած պառկեր էր. իրեն ծառաներէն քանի մը հոգի մէկ եղած՝ մահճին մէջը մորթեցին զինքը՝ քառասուն տարի թագաւորելէն ետե։

82.

Ամասիա :

Հ. Յովասէն Ետքը ովլնստաւ.

Պ. Ամասիա իր որդին քսանեհինգ տարուան. իր հայրը մեռցընողներն սպաննեց. և ինքն ալ առջի բերանը բարեպաշտութիւն ցցուց։ Եդոմայեցիք որ ապստամբեր էին՝ ուզեց նորէն իր տակն առնել՝ և իրեն զօրքը հերիք չսեպելով Խորայէլացւոցմէ հարիւր հազար զօրք վարձեց՝ հարիւր տաղանդարծաթով։ Ան ատեն մարդարէ մը Աստուծոյ կողմանէ ըսաւ իրեն. “Թէ որ կուզես յաղթութիւն ընել՝ ան Խորայէլացիքը ետքամբէ,,,: Ամասիան ալ “Հասկա տրւած ստակս մեղք չէ,, ըսաւ. մարդարէն՝ “Մի վախեր, ըսաւ, Աստուած անոր տեղը քեզի ալշատը կուտայ,,: Երբոր Ամասիան հնազանդեցաւ ու մինակ իրեն իրեք հարիւր

Հաղար զօլքովը գնաց, Եդոմայեցոցմէ տասմ
հաղարը ջարդեց, ասաւը հաղար ալ դերի
առաւ ու զամէնքն ալ բարձր ժայռէ մը վար
ձգելով սպաննեց :

Հ. Ամասիան ի՞նչ սպատճառով իր առջի
աստուածակաշտութենէն ետ կեցաւ.

Պ. Եդոմայեցւոց յաղթելէն ետքը՝ կուռ-
քերնին Երուսաղէմ բերաւ ու սկսաւ պաշ-
տել. և երբոր Աստուծոյ կողմանէ մարդա-
րէն զինքը խրատեց՝ Ամասիա սրդողելով
“ Թէ որ, ըսաւ, մէյս՝ ալ բերանդ բանաս
կըմեռցընեմ” : Անոր համար Աստուծոյ ե-
րեսէն լսնալով երբոր հպարտութեամբ իո-
րայելացւոց Յովաս թագաւորին դէմելաւ,
Յովաս զինքը բռնեց, ու Երուսաղէմի պա-
րիսպները փլուց, բոլոր ոսկին արծաթն ալ
կողսպտեց տարաւ : Ետև Ամասիայի զօրքն
ալ գլուխ քաշեցին, ինքն ալ Լաքիս քաղաքը
փախաւ, գնացին սպաննեցին զինքը՝ քսան-
եմնը տարի թագաւորելէն վերջը, ու բերին
Երուսաղէմ թաղեցին :

Հ. Ամասիային ետեէն ով թագաւորեց .

Պ. Ոզիակամ Ազարիա անոր որդին տասն-
ութեց տարուան: Աստուածակաշտութեամբ
թագաւորեց յիսունուերկու տարի, ամէն
թշնամիներու յաղթեց, Երուսաղէմի պա-
րիսպները նորոգեց, ուրիշ քաղաքներ ալ
շինեց, երկրագործութիւնը ծաղկեցուց,
զօրքերուն կարդ կանոն դրաւ. անանկ որ
ինչուան հեռու աշխարհներ իր անունէն
կըվախէին, անոր համար հպարտացաւ՝ ուղեց
որ ինքը քահանայութիւն ալ ընէ: Ուստի

որ մը բուրվառն առած տաճարն որ մտաւ .
քահանաներն արդիլեցին « Քեզի ըլայլէր »
ըսելով : Երբոր Ոզիա սրդողելով արհամար
հեց ղանոնք , հոն մէկէն բորոտեցաւ ու
ահով գողով գուրս ելաւ , և գնաց քաշուե-
ցաւ իր տունն ինչուան մահը , իր տեղը Յո-
վաթամ որդին թագաւոր գնելով :

Հ . Ոզիային մեռնելէն ետև Յովաթամ
մնաց իր թագաւորութեանը մէջ .

Պ . Աստուածպաշտութեան և թագա-
ւորութեան մէջ հաստատուած՝ խաղաղու-
թեամբ տուաջնորդեց ինչուան մահը : Ամո-
նացւոց հետ պատերազմեցաւ ու ղանոնք
հարկատուըրաւ : Աստուած գրգուեց Փակէէ
որդի Ռովմելան՝ Խրայէլացւոց թագաւորը՝
ու Ռասոն Ասորւոց թագաւորն որ Յուդայի
տէրութեան վրայ ելեն՝ ժողովրեան ան-
կարդութեանը համար . բայց պատերազմը
չըսկած Յովաթամ մեռաւ՝ քառսունուեր-
կու տարուան , տասնուվեց տարի թագա-
ւորելէն ետև :

Հ . Յովաթամէն ետքն ոլ թագաւորեց .

Պ . Աքաղ անոր տղան՝ քսան տարուան :
Նստելուն պէս սկսաւ կռապաշտութիւն
ընել , ինչուան իր տղաքն ալ կուռքերու կը-
զոհէր : Ուստի նախ Ասորւոց Ռասոն թագա-
ւորն եկաւ աղէկմը ջարդեց , շատ մարդ գերի
տարաւ . ետքը իշլացւոց Փակէէ թագաւորը
մէկ օրուան մէջ հարիւր քսան հազար մարդ
ջարդեց , ու իրեք հարիւր հազար կին գերի
տարաւ : Բայց Աքաղ ասոնցմով չզգաստա-
ցաւ ու թշնամիներէն շատ նեղանալով ամէն .

տաճարին հարստութիւննու իրդանձը Ասորեստանի թագղաթփաղասար թագաւորին խրկեց որ իրեն օգնէ : Ան ալ եկաւ յաղթեց մէկալնոնց , ու Աքազն իրեն հարկատու ըրաւ . Աքազ գնաց Դամասկոս՝ զինքը բարելու . և կարծելովթէ Ասորիք որ կը յաղթեն՝ անոնց Աստուածն է զօրաւոր , անոնց կուռքին սեղանին նմանը տաճարին մէջ շենել տուաւ ու վրան ողջակէզ կընէր , տաճարին շատ բաներն ալ փոխեց տաճարը , ուրիշ ամէն տեղ կուատուններ շինել տալով . տասնուվեց տարիէն մեռաւ :

83.

Եղեկիա , Ամառաւ :

Հ . Աքազէն ետքը թագաւորութիւնը որո՞ւ անցաւ .

Պ . Եղեկիային՝ որքսանու հինդ տարուանէր , Դաւթի պէս բարեպաշտ ու աստուածասէր . ամէն աստուածպաշտութեան կարգերը նորէն հաստատեց , և մարդիկ խրկեց բոլոր Խարայէլացիքը յորդորելու , որով շատերն սկսան կուապաշտութենէ ետ կենալ ու աօնախմբութեան համար զատկին Երրուստաղէմեկան . թէպէտ շատն ալ ծաղը կընէին զանոնիք : Ասանկով առջի տարին մեծ զատկի տօնախմբութիւն ըրաւ , երկու հազար կով տասնեռութը հազար ալ ոչսար զոհընելով : Սողոմոնէն ետքը ասանկ մեծ հանդէս չէր եղած : Աստուած ալ իրեն յաջո-

զումիւն տուաւ որ բոլոր թշնամիներուն
յաղթեց ու աէրութե սահմանը մեծցուց :

Հ. Եղեկիան Ասորեստանցւոց լինչպէս
կրցաւ յաղթել ու առւրբ չտալ.

Պ. Ամէնքովի ազգերուն յաղթելէն ետքը
Ասորեստանցոց տուրբ տալն ալդադրեցուց :
Անոր համար թագաւորութեանը տասնը-
չորրորդ տարին Սէնեքերիմ թագաւորը
սաստիկ ուժով՝ քաղաքներ առնելով եկաւ
ինչուան Լաքիս քաղաքը : Եղեկիա վախցաւ
ու շատ ոսկի արծաթ խրկեց իրեն որ հաշ-
տուի ու ետ դառնայ. բայց Սէնեքերիմ մտիկ
ջնելով՝ Երուսաղէմիրկեց Ռափսակ զօրա-
պեան որ եկաւ պաշարեց քաղաքն ու Սէ-
նեքերիմին բերնէն Այդէմ հայհոյութիւն-
ներ խօսեցաւ, « Ես ամէն աստուած-
ներուն կըյաղթեմ » ըսելով : Եղեկիա
քուրձ հագած գնաց տաճարը, ինկաւ Աս-
տուծոյ առջևն սկսաւ ազօթք ընել. Եսայի
մարդարէին ալ մարդ խրկեց ըսաւ որ ինքն
ալ Այդաղաչէ Երուսաղէմին համար : Եսայի
մարդարէն պատասխան տուաւ որ չվախէ,
վէ զի Աստուած Սէնեքերիմը ամօթով իր
տեղը դարձընէ պիտի : Եւ ան գիշերը հրեշ-
տակ մը Սէնեքերիմին բանակին մէջէն հա-
րիւր ութսունուհինդ հազար հոգի սպան-
նեց : Սէնեքերիմառաւոտանցսարսափելով
թողուց փախաւ՝ հինուէ գնաց : Հոն ալիր
երկու որդիքն իմանսալով որ կուռքը հաշտե-
ցնելու համար՝ զիրենք զոհ ընել կուզէ,
զինքն սպաննեցին ու իրենք հայաստան փա-
խան :

Հ . Եղեկիա միշտ մնաց իր աղեկութեանը
մէջ .

Պ . Անգամ մը սաստիկ հիւանդացաւ ,
անանկ որ Եսայի մարդարէն ալ ըսաւ թէ
և Պիտի մեռնիս ։ բայց աղաչանքովը Աս-
տուածտասնուհինդտարի ալկեանքն երկըն-
ցւոց ու ամէն յաջողութիւն խոստացաւ
իրեն : Աս բաներուս նշան ալ տուաւ որ
Աքազու ըսուած արեի ժամացուցին շուքը
հրաշքովտասը աստիճան ետ շարժի : Ասան-
կով Եղեկիա առողջանալէն ետե Աստուծոյ
շնորհակալ եղաւ . բայց ետքը տեսնելովի-
րեն եղած յաջողութիւնները՝ հպարտացաւ ,
ու Բարելացոց թագաւորին աչքիլուսի հա-
մար խրկած մարդկանցը պարծենալով ցցուց
բոլոր իր հարստութիւնները : Վնոր համար
Աստուած ալիրեն բարկացաւ , ու ազգն ալ
իրենց անկարգութիւններուն համար կուզէր
պատժել . բայց Եղեկիա նորէն զղջալուն
համար , թողուց Աստուած որինքը հանդիսա-
մեռնի : Ասոր ալ շնորհակալ եղաւ Եղեկիա ,
ու քսանուինը տարի թագաւորելէն ետքը
մեռաւ , և մեծ հանդէսով թաղուեցաւ :

Հ . Եղեկիայէն ետե ովլնստաւ .

Պ . Մանասէ իր որդին՝ տասուերկու տա-
րուան . մէկէն կուռք պաշտել սկսաւ , ին-
չուան Աստուծոյ տաճարն ալ կռատուն
ըրաւ , ու իր տղաքն ալ կըզոհէր , և ամէն
աեսակ կախարդութիւններու գէշութիւն-
ներու ետեէ եղաւ . և ով որ իրեն խրատ
տար՝ կըսպաններ . անոր համար զԵսայի
մարդարէն ալ փայտէ սղոցով մէջքէն երկու

կտոր ընելով սպաննեց։ Աստուած ալ սպառնացաւ որ խորայէլացւոց պէս Յուդայի թագաւորութիւնն ալ ջնջէ։ ուստի Ասորեստանի թագաւորն եկաւ առաւ Երուսաղէմը, ու Մանասէն շղթայի զարկաւ Բաբելոն տարաւ։

Հ. Մանասէն Բաբելոն գերի Երթալէն ետքն ի՞նչ ըրաւ։

Պ. Հոն բանտին մէջը խելքը գլուխը ժողվեց՝ զզջումի եկաւ ու Տէր ամենակաւ զզջման ազօթքն ըրաւ։ Աստուած ալ իրեն ողորմեցաւ ու նորէն գարձուց իր աթոռն, որ բոլոր նորոգեց առջի աստուածացաշութեան կարգերն, ու յիսունուհինդ տարի թագաւորելէն ետքը մեռաւ։

84.

Այս, Յակով, Յակառ, Եւկանյա:

Հ. Մանասէին յաջորդն ովէ։

Պ. Ամոն իրեն տղան քսանուերկու տարի թագաւոր նստաւ, ու նորէն կռապաշտութիւն ընել սկսաւ։ Աստուած ալ թողուց որ թագաւորութեանը տասուերկուերորդ տարին՝ ծառանելը զինքը տանը մէջ սպաննեցին։

Հ. Ամոնէն ետև ովնստաւ։

Պ. Ժողովուրդը զինքը մեռյընողներն սպաննեցին, ու անոր Յովսիա որդին ութը տարուան թագաւոր գրին։ որ իր բարեպաշտութեամբը ամէն կռապաշտական բաները

վերուց մաքրեց . պարտեցաւ չորս դին խո-
րայէլացոց երկիրները, կուռոքերը կործանեց,
քուրմերուն ոսկօրները հանեց այրեց իրենց
սեղանին վրայ , ու Յերոբովամայ ատեն ե-
ղած մարգարէութիւնը կատարեց : Տաճարը
նորոգելու ատեն օրինաց գիրք մը գտան .
Երբոր լսեց թագաւորը մէջի օրէնքներն ու
շպահողներուն պատիմները , սրտին կոկի-
ծէն լաթերը պատռեց , ու մարդ խրկեց
Ռղդան անունով կին մարգարէի մը հարցուց,
թէ իրենց բանը ի՞նչպէս պիտի ըլլայ : Մար-
գարէն լսաւ թէ “Պիտի գան ան պատիմ-
ները , բայց թագաւորին բարեպաշտու-
թեանը համար իր օրը պիտի ըլլայ” : Ասոր
վրայ Յովսիա նորէն ժողովուրդը յորդորեց
ու ամէն կարելի եղած ջանքն ըրաւ որ Աս-
տուծոյ բարկութիւնը գագրեցընէ . փառա-
ւոր զատիկ մըն ալ ըրաւ՝ ամէն օրէնքներուն
ապրապրածին պէս , որուն նմանը չէր ե-
ղած :

Հ . Յովսիան իր բարեպաշտութեամբը
կրցա՞ւ Աստուծոյ բարկութիւնն իջեցընել .

Պ . Չէ . Վասն զի ալ Իէլացւոց մեղաց
փըլցուած էր . անոր համար Աստուած Յով-
սիայի թոյլ տուաւ որ ինքիրէն պատերազմ
բանայ Եգիպտացւոց Նէքաւով թագաւորին
գէմ , Երբոր անիկայ Ասորեստանցւոց վրայ
պատերազմի կերթար . ու հոն պատերազմին
մէջ Յովսիա նետով մը չարաչար զար-
նուեցաւ՝ ու մեռաւ : Եւ իրեն մահուանը
վրայ սաստիկ սուրդ մտան ամէնքը . Երեմիա
մարգարէն ալ ողբ շինեց :

Հ. Յովսիային ետևէն ովլնստաւ .

Պ. Յովաքաղ իրեն որդին քսանուիրեք ապրուան , որ նստելուն պէս նորէն սկսաւ կռապաշտութիւն ընել . բայց իրեք ամիսէն նեքաւով թագաւորը՝ Ասորւոց սկատերազմէն դառնալու ատեն Երուսաղէմ եկաւ զինքը շղթաներով կապած Եգիպտոս տարաւ , որ հօն մեռաւ . և տեղը թագաւոր դրաւ անոր մեծ եղբայրն Եղիակիմը՝ տասնը հինգ տարուան վրան ծանր տուրքեր դնելով՝ որուն անունն ալ փոխեց Յովակիմ դրաւ :

Հ. Եղիակիմի կառավարութիւնը ինչպէս էր .

Պ. Իր Յովաքաղ եղբօրմէն ալ գէշ էր բռնած ճամբան . թէսլէտ Երեմիա մարգարէն զինքը միշտ կըխրատէր : Ուստի չորս տարիէն Բաբելացւոց Նաբուգոդոնոսոր թագաւորն եկաւ նորէն Երուսաղէմն առաւ , ու Յովակիմ թագաւորը շղթաներով կապած՝ Բաբելոն տարաւ , և քիչ ատենէն վրան ծանր տուրք դրած՝ անանկ թող տըւաւ : Յովակիմ մէկ քանի տարիէն ետքը Նաբուգոդոնոսորէն դարձեալ ապստամբեցաւ . ան ատենը նորէն վրան եկան Բաբելացին ու Երկար ատեն պտղզմ ընելով , Երուսաղէմն առին կողոպտեցին , ու Յովակիմ թագաւորն ալ տասնըմէկ տարի թագաւորելէն ետքը՝ չարաչար սպաննեցին :

85.

ՅԵՒՏԻՄԻԱ, ՍԵՐԵԿԻԱ :

Հ. Եղիակիմին յաջորդն ովեղաւ .

Պ. Իրեն որդին ՅԵՔՈՆԻԱ՝ որ Յովակիմ ալ կըսուէր՝ տասնեռութը տարուան, հօրը նման գէշ : Ուստի իրեք ամսէն նորէն եկաւ Նաբուգոդոնոսոր՝ Երուսաղէմը պաշարեց առաւ, մնացած ոսկին ու արծաթը կողուալ տեց . և Թագաւորին ալ իր իշխաններովին և ուրիշ հազարաւոր գերիներով Բաբելոն տարաւ, մնացածներուն վրայ ալ իրեն ձեռքին տակը Թագաւոր դրաւ ՍԵՐԵԿԻԱՆ՝ Յովսիա թագաւորին պղտի տղան քսանումէկ տարուան :

Հ. ՍԵՐԵԿԻԱՆ ի՞նչ ճամբայ բռնեց .

Պ. ՍԵՐԵԿԻԱՆ իր եղբայրներէն ալ գէշ եղաւ . ժողովուրդը բոլորովին վարժեցուց կուասկաշուութեան, որ մարդարէները համարձակ ծաղը ընել սկսան : Ուստի Աստուծոյ թոյլ տալովը Նաբուգոդոնոսորէն դլուխ քաշեցին . ան ալ անհամար զօրքով նորէն Հրէաստան եկաւ . առաջ Եղիպտացոց յաղթեց՝ որ Հրէից օդնութիւներէին, ետքը գնաց Երուսաղէմի վրայ և երկու տարի պաշարելով զիրենք չարչարելէն ետեւ պարսպին մէկ կողմը փլուց՝ ներս մտաւ, մեծ ջարդ տուաւ . ՍԵՐԵԿԻԱ թղթըն ալ քաղքէն դուրս փախչելու ատեն զինուորները բըռնեցին, Նաբուգոդոնոսորի առջեր տարին,

որ ան ալ իրեն ըրած երդմնազանցութիւնն էրեսը զարնելով հոն իրեն տղաքն ու մեծամեծ իշխաններն աչքին առջեն սպաննել արւաւ . Ետքը իրեն երկու աչքն ալ հանեց ու զինքը շղթաներով բարելոն տարաւ :

Հ . Սեգեկիայի գերուելէն ետև Երուսաղեմին ովկիշխեց .

Պ . Նաբուզարդան Նաբուգոդոնոսորի դահճապետն եկաւ՝ Աստուծոյ տաճարն ու թագաւորին պալատը կողոպաեց ու կրակի տուաւ . քաղքին պարիսպներն ալ փլուց , ու բոլոր մեծամեծները բարելոն գերի տարաւ . թողլով միայն աղքատներն ու երկրադործները . և անոնց վրայ Նաբուգոդոնոսորի հրամանովը հրեից ազգէն Գոդողիառդի Աքիկամայ իշխանը վերակացու դրաւ :

Հ . Գոդողիայի իշխանութիւնը որչտփատեն քշեց .

Պ . Խիստքիչ . վասն զի Խամայել որդին աթանայ Յուղայի թագաւորական ցեղէն մէկը , խաբէութեամբ սպաննեց զինքն ու փախաւ Ամոնացւոց թագաւորին քով որդի Կարէի Յովիսաթանայ ձեռքէն՝ որ զօրքով ետեէն ինկեր էր զինքը մեռցընելու համար :

Հ . Գոդողիայէն ետև մնացած Երուսաղեմի ժողովրդեան ովկիշխեց .

Պ . Յովիսաթան Կարէի որդին . բայց վախնալով Քաղգէացիներէն՝ ժողովուրդը հետն առած Եգիպտոս Փախաւ , և հոն Աստուած պատժեց զիրենք . վասն զի Երեմիամարդարէն Աստուծոյ կողմանէ ըսեր էր որ չվախէ Քաղգէացիներէն ու չերթայ :

Հ . Բոլորովին Հրեից իշխանութիւնը
վերնալէն ետքը չկրցան նորէն վրայ դաւ
ու առջի փառքը պատիւն ունենալ .

Պ . Եօթանասուն տարի անանկ Երեսի
վրայ մնալէն ետքը , նորէն ողորմեցաւ Աս-
տուած . բայց առջնին պէս բոլորովին
ազատ չկրցան ըլլալ :

Հ . Երբոր Հրեայք բոլորովին իշխանու-
թիւն կորուսին ու ասդիս անդին ցրուեցան ,
մէջերնին չհանդիպեցաւ յիշատակի արժա-
նի գործքեր .

Պ . Հանդիպեցաւ , որոնք տեղն՝ իտեղ բա-
րելացւոց գերութեան մասին մէջ գրած է .
և են ասոնք . Պատմութիւն Տօրիթայ , Յու-
ղիթայ , Եսթերայ , և Երեք մանկանց . ա-
սոնցմէ զատ կայ նաև առանձին մարդարե-
ներուն պատմութիւնը :



86.

Գ Ի Տ Ե Լ Ի Ք

Հ. Ամուսէլ արդէն զետացի ըլլալովը՝
տապանակին պէտք էր ծառայէր, հապա
մայրն ինչո՞ւ մասնաւոր ուխտըրաւ որ զինքն
Աստուծոյ նուիրէ .

Պ. Ղետացիներուն Աստուծոյ ծառայէլու
պարտքը կըսկսէր քսան ու հինգ տարուան
եղած ատեննին . և երբոր յիսուն տարեկան
կըլլային՝ պարաքէն կազատէին . իսկ Սամու-
էլ պղտկուց ինչուան մահն ուխտաւոր Աս-
տուծոյ եղաւ :

Հ. Աստուծած ի՞նչպէս առաջ Սաւուղին
երդումն ընդունեցաւ՝ յաղթութիւն տուաւ,
ու ետքն որ նորէն հարցուց՝ պատասխան
շտուաւ .

Պ. Առջի յաղթութիւնը տուաւ՝ միտքը շի-
տակ ըլլալուն համար . և թէպէտ ան հրա-
մանը գիտնալով արհամարող մը չէր եղած,
բայց ետքը Աստուծած սրդողէլովին ու պա-
տասխան չտալովին ուզեց իմացընելթէ ան-
խոհեմ հրամանը՝ թէպէտ անմեղութեամբ
եղած՝ զգուշանալի է . վասն զի ինքն պատ-
ճառ եղաւ որ բոլոր զօրքն իրեն հրամանին
դէմ արանջացին , և իր աղան զինքը արհա-
մարհեց . ետքը օրինաց դէմալ ընել սկսան՝
ոջարեները գետեի վլայ մորթած արիւնոտ
ուտելով :

Հ . Յովսաթանին մելք ուտելը յանցանք
Քր .

Պ . Ձէ . բայց իր հօրը հրամանին չհաւնիւ
ցուցընելն աղեկ բան չէր :

Հ . Երբոր Սաւուղ Մեղայ ըսաւ , Սամու-
էլինչու մտիկ չըրաւ .

Պ . Վասն զի սրտանց չէր զզջումը , հապա
մինակ վախէն՝ որ չըլլայ թէ թագաւորու-
թենէն զրկուի , և ժողովրդեան ացքէն ելէ :

Հ . Ի՞նչպէս կըլլար որ Դաւթի քնար
զարնելովը Սաւուղայ գիւահարութիւնը կը-
հանդարտէր .

Պ . Որովհետեւ սատանան մարդուն սիրով
նոր կիրք չկրնար խօթել , հապա բնական
ունեցած կիրքը Աստուծոյ թոյլ տալովը կը-
սաստկացընէ . անոր համար սատանան Սա-
ւուղայ վրայ տիրելէն ետքը՝ Երբոր Սաւուղ
բնութեամբ քիչ մը այլայլութիւն կիմանար ,
նոյն այլայլութիւնը սատանան ուղածին
պէս կըսաստկացընէր . ուստի գրսուանց ալ
բնական հիւանդութիւն կերենար . և Երբոր
քնար կըզարնէին՝ բնական կիրքը կիջնէր ,
սատանան ալ կըթողուր զինքը :

Հ . Սաւուղին Դաւթիթը բոնելու համար
Նաւաթհռամա խրկած մարդիկն և ինքը ,
Ի՞նչպէս կըմարդարէանային .

Պ . Մարդարէանալ բառը կընշանակէ
Երբեմն երգել , զԱծ օրհնել : Երբոր անոնք
մարդարէներուն քովը կերթային , Աստուծ
մոքերնին անանկ կըփոխէր որ ամէն բան կը-
մոռնային՝ կըսկսէին անոնց հետ Երգել :
Անոլ Ած Դաւթի փախչելու առեն տուաւ :

Հ. Դաւիթ իրաւունք ունե՞մ Կաբաղը
անով սպաննելու.

Պ. Մինակ զինքն ալ սպաննելու իրա-
ւունք չուներ . վասն զի դեռ իրեն թագա-
ւոր ըլլալը չէր հրատարակուած , և Կաբաղը
պարոք չուներ իրեն բան տալու . միայն
թէ Դաւիթի ըրած եղբայրսիրութեանը
պէտք էր շնորհակալ ըլլալ ու քիչ մը բան
տալ . չէ թէ անարգել զինքը : Բայց Դաւիթ
զինուորական տաքութեամբ սխալեցաւ , ա-
նոր համար կիրքն իջածին պէս ճանցաւ որ
աղէկ չէր ըրածն , ու փառք տուաւ Աստու-
ծոյ :

Հ. Դաւիթ ի՞նչպէս յանձն առաւ Անքու-
սայ հետ Խորայէլացւոց վրայ պատերազմի
երթալ .

Պ. Թէսպէտ աստուածաշունչը յայտնի
պատճառը ըստեր , բայց Դաւիթիուրիշ գործ-
քերէն յայտնի է որ Աստուծոյ հարցուց ,
Ա՞ Գնա՞ , ըստու , իմացընելով թէ ինքն
ուղերէ որ այլազգիք Խորայէլացւոց վրայ ել-
լեն . և թէ որ թողուին իշխանները . Դաւիթ
Աստուծոյ հրամանին հնազանդելով պիտի
պատերազմէր Խորայէլացւոց գէմ :

Հ. Վհուկ կնոջ կախարդութեամբն ի՞նչ-
պէս երեցաւ Սամուէլ Սաւուզին .

Պ. Վհուկն իր արհեստը ըբանեցուցած
Աստուած ցցուց Սամուէլն որ Սաւուզը յան-
դիմանէ . և վհուկը տեսնելով որ դեռ ին-
քը բան մը ըրբած երեցաւ , շատ վախցաւ :
Խակ Սամուէլ՝ « Ինչուզ զիս անհանդիսաւըրիր »
ըսելով , իմացընել կուզէր թէ Աստուծոյ

ոտքն իյնալու ապաշխարելու տեղ՝ ատանկ
վհուկի ձեռքովը զինքը փընառելը Սաւու-
զին օգուտ մը չընելէն ետքը վնաս ալրրաւ:

Հ. Դաւիթի ինչո՞ւ այնչափ լացաւ Աքիսո-
դոմին մահուանը վրայ .

Պ. Հոգւոյ կորսուելուն համար . գիտ-
նալով թէ իր մեղքը պատժելու համար
Աստուած Յողուց որ Աքիսողոմ իրմէ ա-
պրատամբի . անոր համար Դաւիթ կուզէր
որ զինքը յորդորելովդարձի բերէր :

Հ. Սաղմոսը Երբ գրեց Դաւիթ .

Պ. Այլ և այլ ատեն կտոր կտոր . վասն
զի երեւելի գիտուած մը ըլլալուն պէս՝
Աստուածոյ գովասանք կըշինէր ու քնարովը
կերգէր . թէպէտաւաղմոսին մէջ ետքի մար-
դարէներուն և երգիչներուն շարադրած-
ներն ալ կան :

87.

Հ. Ի՞նչպէս կրնայ ըլլալ որ Սողոմոնին
պէս իմաստուն մարդ աշխարհք դեռ չէ ե-
կած և սլիտի չգայ .

Պ. Սողոմոնին իմաստութիւնը որովհե-
տեւ գերենական չէր՝ բնական էր , անոր հա-
մար սովորական մարդկանց հետ բազդատե-
լով իրեննմանը սլիտի ըլլայ . բայց Ագամայ՝
մարդարէից՝ առաքելոց և ուրիշ սուրբերու,
ևս առաւել Յիսուսի և Աստուածածնայ
իմաստութիւնը բնականէն վէր է . անոնց
հետ չբազդատուիր :

Հ. Սողոմոն իմաստունն ի՞նչ գիրք շինեց .

Պ. Առակաց գիրքը՝ որ կարճ կարճ խրատներ են. Ժողովողը՝ աշխարհքիս ունայնութեանն ու մարդուս ճշմարիտ վախճանին վրայ. Երգ երգոց ըսուած խորհրդաւոր գիրքը և խմաստութիւն։ Ուրիշ գրքեր աւ գրեր էր՝ բնական գիտութիւններու վրայ, բայց հիմա չեն գանուիր. ու կարծիք է որ Եղեկիա թագաւորն այրած ըլլայ զանոնիք՝ ժողովրդեան վնասակար սեպելով։

Հ. Սովորմոն իր մեղքերն ապաշխարեց.

Պ. Ապաշխարած ըլլալուն մեծ նշան է ժողովողին գիրքը. բայց սուրբ գրքին անոր փրկութիւնն անորոշ թողուլը՝ յայտնի կրցուցընէ Աստուծոյ գատաստանին ահաւորութիւնը։

Հ. Յերոբովամին միտքն ուսկից ինկաւհորթ պաշտելը.

Պ. Մէյմը որ լսեր էր թէ խօրայէլացիք անապատին մէջը հորթ պաշտեր էին. մէյմըն ալ՝ ինքն առաջ Եգիպտոս փախած ըլլալով տեսեր էր Եգիպտացւոց կով պաշտելն ու անոնց կարգերը։

Հ. Եղիսան ինչո՞ւ կրակով պատժեց երկու յիմնապետները.

Պ. Վասն զի ծաղը ընելով Մարդ այ կըսէին իրեն, ու հոգարտ կերպով մը կըհրամայէին որ ելլէ դայ։

Հ. Երբոր Յովսամ պատերազմին համար Եղիսէին հարցուց, ինչո՞ւ Եղիսէ քնար զարնել տուաւ՝ պատասխան տալէն առաջ։

Պ. Վասն զի Հոդին սուրբ խաղաղ սիրակուզէ։ Եղիսէն ան ատենը նեղացած ըլլա-

լով Յովսամոյ ըրած գեշութիւններուն հա-
մար, քնար ուզեց որ հանդարտ սրտով կա-
րենայ Աստուծոյ խորհուրդները մտածել:

Հ. Եղիան որ գեռ Յովսափատ չմեռած
վերացեր էր, ի՞նչպէս թուղթ գրեց անոր
որդւոյն Յովսամ թագաւորին.

Պ. Կերենայ որ գրախտէն գրեց ու մար-
դարէի մը կամ ուրիշ բարեպաշտ մարդու
մը յայտնուելով տուաւ թուղթը՝ Յովսամին
խրկեց :

Հ. Հրեից թագաւորներուն պատմու-
թիւնն ուր կըպասմուի .

Պ. Թագաւորութեց ըստած չորս կտոր
գլքերուն, ու երկու Մնացորդաց գլքե-
րուն մէջ, որ ատեն ատեն այլ և այլ մար-
դարէներէ գրուած են :



ՄԱՍՆ Զ.

ԳԵՐՈՒԹԵԱՆ ԱՏԵՆՅ

ԻՆՉՈՒՑՆ ԳՐԻՍՏՈՍ

38.

ՏՐԻԼ:

Հ. ՏՈԲԻԹ ովէ.

Պ. Կեփթաղիմի ցեղէն՝ թեղբուէ քաղ-
քէն բարեպաշտ մարդ մըն էր Խորայէլացւոց
տասը ցեղին վերջի կուապաշտ թագաւոր-
ներուն ատենն, որ ամէն օրէնքները կըսպա-
հէր, ու ատենին Երուսաղէմի տաճարը կեր-
թար : Երբոր Սաղմանասար Խորայէլացւոց
տասը ցեղը գերի տարաւ, Տորիթ ալ մէկ-
տեղ գնացիր Աննա կինովն ու Տուքիա տղուն-
հէտ : Հոն Աստուծոյ օրհնութեր անանկ
սիրելի եղաւ Սաղմանասար թագաւորին՝ որ
իրէն վաճառականնըրաւ, և Մարաց Երկիրը
կերթար կուգար, ինչուան որ մեռաւ Սաղ-
մանասար :

Հ. Սաղմանասարայ մեռնելն ետքը Տո-
րիթ ի՞նչ գործքի հէտ էր .

Պ. Երբոր Սաղմանասարայ տեղը Սենեքերիմ թագաւորեց ու Եզեկիայի պատերազմէն յաղթուած դարձաւ, սիրտն այրած ըլլալով շատ Խորայէլացի կըսպաննէր . Տուբիթ ալ դիշերանց ան մեռելները կըթաղէր : Թագաւորն իմացաւ ու Տոբիթն ալ սպաննել կուղէր . ան ալոր փախաւ, բոլոր ունեցածները յափշտակեցին : Ետքը քիչ օրէն սպաննուեցաւ Սենեքերիմ, և Տոբիթ նորէն դարձաւ : Օր մը երբոր իր ազգականներուն սեղան ըրեր էր՝ Տուբիան խրկեց որ եթէ իր ազգէն աղքատ մը գտնէ, սեղանի կանչէ : Տղան շուտ մը գտրձաւ ողատմեց թէ Խորայէլացի մը մեռուցած՝ փողոցը ձգածէ : Տոբիթ կերակուրը թողուց՝ գնաց ան մեռելը տուն բերաւ ու ետքը դիշերանց թաղեց . և օրինաց ըստածին պէս պիղծ սեղուելով, դուրսը սպասին տակը հոգնած կոնըկի վրայ ինկած քնացաւ՝ տչքը բաց . վերէն Ճնճղուկները ծրաելու ատեն Տոբիթի աչուըներուն երթալով կուրցաւ . բայց ինքը՝ եղբայրսիրութեան համար ըլլալուն՝ սիրով կը համբերէր, և կնկանը մանածով խեղջութեամբ կապրէր :

Հ. Աննային մանածին ստակը թէ որ չոդտէր ապրելու, ի՞նչ կընէին .

Պ. Իրենէք Աստուծոյ ապաւինած էին, Աստուած ալ զիրենք կը հոգար . ուստի Տոբիթ անյուսով մեռնելու վիճակալ համնէր, չէր ուղեր որ ապրուստ գտնելու համար անիրաւութիւն ընեն : Անոր համար, անդամ մը մանած գնողներուն մէկը այծութեամբ կապրէր :

ձագ մը սպարգե տուաւ Աննային . Տոբիլը
կարծելով թէ դաղտուկ տեղէ մը ձեռք
ձգեր է՝ սկսաւ հետը վիճել որ ետ տայ :
ինչուան որ իրաւն իմացաւ : Ետքը ասանել
ըաներով սիրտն ելած՝ խնդրեց Աստուծմէ
որ ազգին մեղացը թողութիւ տայ ու իր հո-
գին ալ առնէ : Անոր համար սկսաւ Տու-
բիային կտակ ընել՝ աստուածապաշտութեան
խրատներով . և միտքը դալով տասուրքանքար
ստակն որ Մարաց երկիրը Գաբայէլը ու աստուած
մարգուն փոխ տուեր էր , ապրապրեց որդ-
ոյն որ առնէ բերէ :

Հ . Տուբիան ուստի գիտէր Մարաց եր-
կիրին Ճամբան և Գաբայէլին տունը .

Պ . Չէր գիտէր . անոր համար երը հօ-
րը հրամանաւ կերթար ընկեր մը դանելու ,
Ռափայէլ հրեշտակը կտրիմ մարդու մը կեր-
պարանքով գիմացն ելաւ ու ըստ թէ ինքը
կըտանի : Երբոր Տոբիթի առջեն ելան , հար-
ցուց որուն տղան ըլլալը . ան ալ ըստւ թէ
“ Քու Անանիա բարեկամիդ տղան եմ ” Ազա-
րիան „ : Աս որ լսեց՝ սիրով անոր յանձնեց
Տուբիան որ Երթան , խոստանալով իրեն
վարձք օրը դրամ մը ու կերակուր :

Հ . Տուբիան Ռափայէլ հրեշտակին հետ
ինչ յաջողութեամբ ըրաւ իր Ճամբորդու-
թիւնը .

Պ . Մտքէ չանցած բարիքներու հանդի-
պելով : Նախ Երբոր Եփրատ գետին քուլ
հասան , ու Տուբիան քիչ մը լուացուիլ կու-
զէր , մէծ ձուկ մը վրան վազեց . “ Մի վա-
խեր , ըստւ հրեշտակը , բռնէ դուրս հանէ ” :

ան ալդուրս քաշեց . ու հրեշտակը “ Հանէ ,
ըսաւ , սիրտը՝ լերգն ու լեղին պահէ , , . ու
ձուկն եփեցին կերան : Ետքը Եկբատան որ
հասան , հրեշտակին խորհրդովն ան գի-
շերը Տուբիայի ազգականին հռագուելին
տունն իջան , որ անոր Սառա աղջիկը Տու-
բիան իրեն առնէ . Թէպէտ Տուբիան վախ
կըցուցընէր՝ ըսելով որ եօթը հոգի ան աղ-
ջիկն առնելու եղեր են , ու եօթն ալ առջի-
գիշերը մէկ գև մեռուցեր է . քըայ թէ
ինծի ալ անանկ պատահի : Բայց հրեշտա-
կը սիրտ տուաւ և ապրապրեց որ առջի գի-
շերը քիչ մը կրակով ան ձկան սիրան ու լերգը
ծխէ , և հարսին հետ մէկտեղ ազօթքընեն
Աստուծոյ . ան հոտէն ըսաւ՝ գեր կըփախչի :
Ետքը Հռագուելին հրեշտակը խոսք բացաւ
աղջկանը համար . անոնք ալ սիրով յանձն
առին , ու հարսինքին գիշերը Տուբիան հրեշ-
տակին ապրապրածն ընելով՝ երբոր վնաս
մը չեղաւ , ամէնքը փառք տալով Աստուծոյ
տասնուշորս օր հարսիքը ըրին : Եւ ան օրերը
հրեշտակը գնաց Գաբոյէլիքովէն ստակն ալ
բերաւ . ետքը Տուբիան ու հարսը մէկտեղ
ետ դարձան : Ասանկով մէկ քանի օր ուշա-
նալուն հտմար Տուբիայի ծնողքը մամոռու-
քի մէջ ինկան , և Անհան հաց չեր ուտէր ,
կուլար ու կրաէր . “ Ո՞հ , մեռաւ տղաս , ին-
ծի ստակ ի՞նչ պէտք էր , : Օր մըն ալ յան-
կարծ երեցան . մէկէն գնաց Տուբիան հրեշ-
տակին ըսածին պէս ձկան լեղին հօրը աչ-
քը քսեց՝ որ մէկէն բացուեցան . ան ատե-
նը ուրախութեամբ մէկմէկու պլուելով

Քառք կուտային Աստուծոյ՝ լսելով ու
աեսնելով եղած յաջողութիւնները . ու
եօթն օր ալ Տոբիթ նորէն հարսնիք ըրաւ :
Եաքը Տոբիթ ուզեց որ սարկին կէսը ճամ-
բայ ցուցընողին վարձք տան . ան ատենը
հրեշտակնինքինքը յայտնեց անոնց . անոնք
սկսան վախնալ . հրեշտակն ըսաւ , “ Մի
վախէք , հապա փառք տուէք Աստուծոյ ,
որ ձեր ողորմութիւններն ու բարեգործու-
թիւնները կըվարձարէ , . և մէկէն անե-
րեսյթ եղաւ :

Հ . Տոբիթ Աստուծմէ միսիթարուելէն
եաքը ո՞րչափ ասլրեցաւ .

Պ . Անկէ ետքը շատ տարիներ հանգիստ
անցուց՝ Աստուծոյ փառք տալով և չնոր-
հակալութեան ազօթքներ ընելով . մարդա-
րէացաւ ալ Երուսաղեմի կործանիլն ու նո-
րոգուիլը , և հարիւր յիսուն տարուան մե-
ռաւ , Տուբիային կտակ ընելով որ Նինուէ-
էն ելէ , վասն զի սկսի կործանի : Տու-
բիան ալ իր ծնողքը թաղելէն ետև գնաց
Մարաց երկիրը . և միշտ բարեպաշտութէ
ասլրելով հարիւր քսանուեօթը տարուան
մեռաւ :

89.

ՅԱԴԻՆ :

Հ . Յուղիթայ սլատմութեան նիւթն
ինչէ .

Պ . Աստուծոյ գթութեան ու սիրոյնշանն
իրեն ապաւինածներուն վրայ , որով խ-

ըայէլացիք ազատեցան և արուքոդոնստրայ
բարկութենէն . և արգար պատուհամն որ
չկարծուած ատեն կրծամնի հպարտ ու
ինքնահաւան մարդկանց վրայ , որովհողե-
փեռնէս պատժուեցաւ :

Հ . Ո՞վ է հողեփեռնէս , և ի՞նչ գործք
ըրաւ .

Պ . Ասորեստանի Նաբուքոդոնոսոր թա-
գաւորին զօրապեաը : Աս թագաւորը Մա-
րաց Արփաքսադ թագաւորին յաղթելէն
ետքը , ուղեց որ բոլոր աշխարհիս ալախիէ
ու Աստուծոյ պէս պաշտուի : Անոր համար
հողեփեռնէս իր զօրապեաը խրկեց՝ հարիւք
քսան հազար հետեակ նոյնչափ ալձիաւոր
զօրքով , որ ամեն աշխարհը երթայ իրեն
հնազանդեցրնէ : Աս հրամանով սկսաւ հո-
ղեփեռնէս առաջշարժիլ , ու անխնայ զա-
մենքը ջարդելով հասաւ ինչուան հրէաս-
տան :

Հ . Հրեայք ի՞նչպէս կրցան գէմ գնել
հողեփեռնեսին .

Պ . Արտանց Աստուծոյ դիմեցին որ զիրենք
ազատէ , և սկսան բերդերն ալ ամրացընել-
աւելի բետիզուաքազաքն որ Հրեաստանի
դուռը կըսեպուէր :

Հ . Հողեփեռնէս երբոր իմացաւ հրէից
իրեն գէմ պատրաստուիլն , ի՞նչ ըրաւ .

Պ . Զարմացաւ անոնց յանդգնութեանք
վրայ . կանչեց Խօրայէլացւոց քովի աղգե-
րուն իշխանները՝ հարցուց : Ան ատեն Ա-
քիտը Ամոնացոց իշխանն ըստ թէ “ Անոնց
Աստուածը զօրաւոր է , մէկէ մը չյաղթուիր .

պէտք է սպասելոր իրենքիրենց Աստուծոյն
դէմյանցանք ընեն որ յաղթուին ,,: Հո-
ղեփեռնէս կրակ կտրեցաւ, “Ասբուքոդոնո-
սորին ով կրնայ յաղթել ,,, ըսելով . Ա-
քիովն ալ զԱստուած իր թագաւորէն զօ-
րաւոր սեպելուն համար՝ ձեռքը ոտքը կա-
պած՝ Բետիղուայի բերդին տակը ձգել
տուաւ, որ երբոր քաղաքն առնէ՝ զինքն ալ
հրէից հետ պատժէ : Բետիղուացիք ներս
առին Աքիովլը, պատմել տուին . որ երբոր
իմացան Հողեփեռնեսին պատրաստութիւն
սարսափեցան, սկսան աղօթք ընել : Հողե-
փեռնէս ալ իրեն իշխաններուն խորհրդով
պաշարեց քաղաքն ու ջուրն ալ կարեց :

Հ . Բետիղուացիք ինչպէս կրցան դի-
մանալ Հողեփիեռնեսի պաշարմանը .

Պ . Երեսունուշորս օրէն ետքը՝ սաստիկ
ծարաւէն նեղացած՝ իշխաններն որոշեցին
որ եթէ հինգ օրէն ալ ԱԾ չողորմի՝ քաղաքը
տան . Ան ատեն Յուդիթ որբեարի կինը՝
Շմաւոնի ցեղին՝ պարկեշտ, շնորհալի, որ
պաքով աղօթքով կանցընէր կեանքը, Աս-
տուծմէ լուսաւորուած՝ կանչեց իշխանները
յանդիմանեց զանոնք անանկ ծուռ խոր-
հուրդներնուն համար, ու ըսաւթէ “Աղօթք
ըրէք, կըսուսամ որ Աստուած իմ ձեռքով
բարիք մը ընէ ,,: ”

Հ . Յուդիթ ինչպէս աղատեց Բետի-
ղուան Հողեփիեռնեսին ձեռքէն .

Պ . Գնացքուրձովու մոխրով ինկաւ Աս-
տուծոյ առջև, շատ աղաւելէն ետքը՝ հա-
գուեցաւ, զարդարուեցաւ ու իր աղախի-

նին հետ քաղքէն գուրս ելաւ գնաց : Հողեւ
փեռնեսի զինուորներն երբոր տեսան, վրան
զարմանալով թէ ինչու գուրս ելեր է՝ զին-
քը Հողեւփեռնեսի տարին : Հողեւփեռնես
հարցուց թէ ո՞լ է, ուսկից կուգայ . Յու-
դիթ խելացի կերպով պատասխան տուաւ .
“Տէր իմ, տեսայ որ Աստուած բարկացէր է
մեր ազգին, ու իրենց բանը գէշ պիտի ըլ-
լայ . անոր համար փախայ եկայ քեզի ազա-
խին ըլլալու , : Բայց գիշերները բանակէն
գուրս ելլելու հրաման խնդրեց որ իր Աս-
տուածը պաշտէ, որ զՀողեւփեռնեսն ալ ա-
ռանց լիսասի մը Աստուածոյ հրաման տուած
օրն Երուսաղէմ տանի : Հողեւփեռնես Յու-
դիթայ ըսածներուն հաւտալով հրամայեց
որ իր վրանը բերեն զինքն ու իր աղեկ կե-
րակուրներէն տան անոր . բայց Յուդիթ ա-
ղաւեց որ ինքն իր հետը բերած կերակուրն
ուտէ : Ասանկ իրեք օր հոն կեցաւ, ու գի-
շերները մինակ բանակէն գուրս կելլէր՝ ա-
ղօթք կընէր որ Աստուած իր բանը յաջողէ :
Չորրորդ իրիկունը Հողեւփեռնես փառա-
ւոր սեղան մը ըրաւ իր զօրապետներուն,
Յուդիթն ալ կանչեց, որ եկաւ նստաւ ու
իր հետը բերածներէն կուտէր . կերան խը-
մեցին, Հողեւփեռնես ալ աղեկ մը գինովցաւ :
Ետքը ամէնքն որ գնացին, ու մինակ Յու-
դիթ ու Հողեւփեռնես մինացին, Յուդիթ տե-
սաւ որ Հողեւփեռնես խորունկ կըքնանայ,
գնաց քովը, հանեց անոր թուրը, բռնեց
մաղերէն, «Տէր Աստուած, ըսաւ, օգնե՛
ինձի », ու երկու հեղ զարկաւ՝ գլուխը

իրարեց առաւ , դուրս ելու իր ազախինին
տուաւ որ կերակրին մախաղին մէջը դնէ :
Եւ ասանկովմարդ չխմացած՝ դիշերանց ետ
դարձաւ , Բետիղուայի պարսպին տակն որ
հասաւ , սկսաւ կանչել պահապաններուն
թէ “ Բացէք դռները , ԱՃ մեր հետն է , :
Ժողվեցան ամէնքը ջահերով ճրագներով
տեսան Հողեփեռնեսին դլուխը Յուղիթայ
ձեռքը , փառք տուին Աստուծոյ . Աքիովը
Ամոնացւոց իշխանն ալ տեսնելուն սկս՝ ին-
կաւ մարեցաւ . ու ետքը զարմանալով ԱՅ
զօրութեանը վրայ՝ դարձաւ աստուածա-
պաշտ եղաւ :

Հ . Հողեփեռնեսին մարդիկն ի՞նչ կեր-
պով իմացան իրեն մահը , և ի՞նչը ըրին .

Պ . Հրեայք առաւօտանց Հողեփեռնեսի
դլուխը բերդին վրայ կախեցին , ետքը վա-
զեցին թշնամիներուն վրայ , անոնք ալշուտ
մը դնացին Հողեփեռնեսի ձայն տալու որ
պատերազմ սկսին : Մտաւ սենեկապետը
տեսաւ մարմինն արիւնլուայ գետինը փը-
ռուած , “ Վայ , կանչեց , Եբբայեցի կին մը
խաղք ըրաւ զմեզ , : Աս որ լսեցին զօրքը
փախչող փախչողի եղան : Ան ատենը Հրեայք
աղեկ ջարդ մը տուին տնոնց , ու երեսուն
օրուան մէջ հաղիւ կրցան կողոպուտները
ժողվել :

Հ . Յուղիթայ յաղթութեանը համար
Հրեայք իրեն ի՞նչ փոխարէն ըրին .

Պ . Ամէնքը չորս դիեն կուգային զինքը
կօրհնէին . ինչուան Երուսաղեմէն քահա-
նաներ եկան զինքը տեսնելու և օրհնելու :

Հողեփեռնեսի վրանն ալքոլոր արծեղէն
ու ոսկեղէն բաներովը Յուդիթայ տուին,
որ ինքն ալ ետքը տաճարին ընծայեց։ Իսկ
Յուդիթ ուրախութեամբ լցուած օրհնու-
թիւն մը երգեց Աստուծոյ, ու նորէն դնաց
իր տունը՝ բարի վարքովապրեցաւ ինչուան
հարիւր հինգ տարի։

90.

Եմին :

Հ. Եսթերայպատմութեանմէջ գլխաւոր
դիտելու դիպուածներն որո՞նք են։

Պ. Արտաշէս թագաւորին փոփոխա-
մութիւնը, Համանայ հպարտութիւնը,
Մուրդքէին աստուածպաշտութիւնը,
Եսթերայ եղբայրսիրութիւնը։

Հ. Արտաշէսն ո՞վէ։

Պ. Պարսից զօրաւոր թագաւոր մը, որ
թագաւորութեանը երրորդ տարին մեծ յաղը
թութիւններ ընելով փառաւոր կոչունք մը
ըրաւ իր իշխաններուն՝ Սիսիս թագաւորա-
կան քաղքին մէջ՝ վեց ամիս։ Ետքը վեց օր
ալ առանձին իր պալատին մէջ չպատմուելու
մեծ հանդէսով։ Ետքի օրը Արտաշէս բոլո-
րովին զուարժացած՝ ուղեց որ Ասթինէ մեծ
թագուհին գայ, իշխաններուն երևնայ ու
իրեն հետ մէկտեղ փառաւորուի։ բայց Աս-
թինէն չեկաւ։ անոր համար Արտաշէս ալ
սաստիկ բարկացաւ, իշխաններուն խորհը-
դովը զինքը թագուհիութէ ձգեց՝ որ ուրիշ

կերպներն իրմէն չար օրինակ չառնեն, որուն
տեղը Եսթեր ընարուեցաւ :

Հ. Ի՞նչ կերպով Եսթեր թագուհիու-
թեան հասաւ :

Պ. Հրաման եղաւ որ ուրիշ մը վընտուեն,
որ Ասթինէի տեղ թագուհի ընարուի : Ես-
թեր Մուրդքէի հօրեղբօրն աղջիկն էր՝ որք
հնացած՝ որ Մուրդքէն զինքը կըպահէր, ու
երբոր լսեց թագուհի ընտրելու հրամանը,
զիսթերն ալխրկեց՝ ապըսպըրելով յայտ-
նէ ինչ ազգ ըլլալը : Թագաւորին Եսթերին
հանեցաւ ու թագուհի ըրաւ . Եսթեր ալ
Մուրդքէի խրատովն աստուածալաշտու-
թիւնը գաղտուկ կընէր :

Հ. Մուրդքէն ի՞նչ պաշտօնի մէջ էր .

Պ. Թագաւորին ծառայութեանը մէջ
մտած էր. անոր համար անդամ մը իմանա-
լովոր երկու ներքինի մէջերնին խոռք դրեր
են թագաւորը մեռցնելու, մէկէն Եսթերայ
ձեռքովն իմացուց թագաւորին . Արտաշէս
կախել տուաւ ան ներքինիներն ու Մուրդ-
քէին հաւատարմութիւնը յիշատակարա-
նին մէջ դրել տուաւ : Եւ աս Մուրդքէին
դործքը պատճառ եղաւ որ համանին ձեռ-
քէն ազատեցաւ :

Հ. Համան ովկէր, ու ի՞նչ բանի համար
Մուրդքէի հետ թշնամացաւ .

Պ. Արտաշէսին մեծ իշխաններէն մէկն
էր. վարպետութեամբ մը հրաման հանել
տուաւ որ ինքը թագաւորին երկրորդ սե-
պուի, ու պալատին մարդիկին ամէնքն ալ
իրեն երկրպագութիւն ընեն : Մուրդքէն

աս հրամանը չէր պահէր՝ Համանն Ամառէ կացի՝ Աստուծոյ անիծած ազգէն ըլլալուն համար : Համան կատղեցաւ աս բանիս վրայ, ու ոխը բոլոր Հրեաներէն ուղեց հանել . ուստի հասկցուց Արտաշեսի թէ Պարսից տէրութեան խաղաղութիւն գանելու համար՝ ան խռովարար Հրեից ազգը պէտք է ջիջել . և հրովարտակ հանել տուաւ որ ագար ամսուն տասնուիրեքին ամէն Հրեաները մեծ ու պզափիկ՝ թրէ անցուին, և անոնց ունեցածները թագաւորին գանձն երթան : Հրեաները յուսահատած՝ Աստուծոյ ապաւինեցան :

Հ. Հրեայք ի՞նչպէս կրցան ազատիլ Համանին բարկութենէն .

Պ. Մուրդքէ Եսթերին հասկցուց որ ինքը պարտըկան է աս բանիս համար ձեռքէն եկածն ընելու . Եսթեր Մուրդքէին պատասխան խրկեց թէ “ Ինչպէս որ գիտեած թագաւորը չկանչած առջեն ելլովը կը մեռնի . Երեսուն օր է որ ես ալ թագաւորին չեմ գնացեր ,,: Մուրդքէ նորէն խրկեց իմացուց թէ պէտք է որ ինքը աս բանիս ճարը տեսնէ : Եսթեր տակնուվրայ եղաւ, ասլրապրեց որ ամէն Հրեաներն ազօթք ընեն՝ պաք պահեն որ Աստուած իրեն ոյժ տայ . ինքն ալքուրձ մը հագած՝ հանգստութեան բաները մէկդի թողած՝ ազօթքի նստաւ իրեք օր : Եսքը փառաւոր լաթեր հագաւ զարգարուեցաւ ու երկու աղախինով թագաւորին առջեն ելաւ . բայց սրտին վախէն հոն մարեցաւ ինկաւ : Եսթերին անանեկ խեղճէ կեր .

պը թագաւորին գութը շարժեց որ շուտ մը
ելաւ աթոռէն քովին եկաւ, անոյշ խօսքե-
րով սիրտ կուտար որ չվախէ: Եսթեր առով
քիչ մը սիրտ առաւ. բայց երբոր նորէն մա-
րեցաւ, թագաւորը նորէն վրայ տուաւ,
“ինչուանկէս թագաւորութիւնս ալ ուղես”
կուտամց, ըսելով: Եսթեր ան ատենը հա-
մարձակեցաւ “Կըխնդրեմ որ, ըսաւ՝ Հա-
մանը հետդ հրամես իմ սեղանս դաս,, թա-
գաւորն ալ յանձն առաւ: Աեղանին վրայ
նորէն ըսաւ թագաւորը Եսթերին որ խնդրէ
ինչ որ կուղէ. Եսթեր ալ խնդրեց որ եր-
կրորդ օրը նորէն հրամեն: Համան ուրա-
խութեամբ լցուած երբոր տուն կրդառնար,
ճամբան Մուրդքէին հանդիպեցաւ, որ ի-
րէն երկրապութիւն ըրաւ. բարկացաւ
վրան, ու անցաւ տուն գնաց. պարծելով
սպատմեց իր կնկանն ու բարեկամներուն թէ
մինակ ինքը կանչուեցաւ Եսթերայ սեղա-
նին. բայց ցաւելով ալ ըսաւ Մուրդքէին
իրէն ըրած անարդանքը: Վնոնք ալ ըսին
թէ “Վազը երկայն փայտ մը տնկել տուր,
ու ըսէ որ կախեն զինքը,,,: Համան մէկէն
հրամայեց որ յիսուն կանգուն երկայն փայտ
մը պատրաստեն:

Հ. Համան կրցաւ առաջ տանիւ Մուրդ-
քէն կախելու խորհուրդը.

Պ. Աստուած բանը անանկ դարձուց որ
ինքը կախուի ան փայտէն: Վն իրիկունն
Արտաշեսի քունը չտանելով տաեն անցը-
նելու համար ուղեց յիշտատակարաններն
աչքէ անցընել կարդալ. ու դիսլուածով

բացուեցաւ Երկուներքինիներուն կախուելուն պատճառն ու Մուրդքէին հաւատարմութիւն . ան ատեն հարցուց թէ “ Մուրդքէին ի՞նչ փոխարէն ըրեք ” . ծառաներն ըսին որ “ Բան մը չըրինք , : Երբոր առաւտեղաւ՝ հարցուց թէ “ Ո՞վ կայ դուրսը , : և իմանալով որ Համանը հոն է , որ եկերէր՝ Մուրդքէն կախելու հրամանը առնելու համար , ներս կանչեց՝ հարցուց . ” Թէ որ , ըսաւ , եսմէկը ուզեմ փառաւորել ի՞նչ պէտք է ընեմ , : Համանն ալ մտքէն անցընելով թէ “ Ինձմէ զատ ո՞վ պիտի փառաւորէ , , , ըսաւ . ” Կըվայլէ որ զան մարդը Թագաւորի հագուստով ու ձիով Թագաւորին խիստ սիրելին տանի բոլոր քաղաքը պտշացընէ . առջեւն ալ կանչեն թէ “ Թագաւորին փառաւորած մարդն է ասիկայ ” : Թագաւորը համեցաւ ըսածին ու հրամայեց իրեն որ երթայ Մուրդքէին ընէ ան պատիւները : Համան ալ չկրնալով ձայն հանել՝ դնաց զՄուրդքէն պատուեց , ու սիրալ սաստիկ կոտրած՝ տուն դարձաւ : Ետքը Եսթերայ սեղանը գնաց : Թագաւորը հարցուց նորէն Եսթերին թէ “ Ի՞նչ է խնդիրդ . գիտնաս , ըսաւ՝ Թագաւորութեանս կէսն ալ ուզես՝ կուտամ ” : Ան ատեն Եսթերն ըսաւ . ” Տէրիմ , կըխնդրեմ քեզմէ իմ ազգիս կեանքն որ խաբերայ Համանը աշխարհքէս վերցընելուզեց , : Թագաւորը ըսածին պէս՝ այլայլած ելաւ սեղանէն . Համանը մինակ մնալով սարսափած Եսթերի ոտքն ինկաւ՝ կալաչէր : Ան որ տեսաւ գիտուածով Թագաւ-

աղը՝ բարկացաւ թէ ինչու Եսթերայ քով
կեցեր է . հոն մէկն ալխմացուց թադաւորին
թէ համան զՄուրդքէն կախելու համար
փայտ անկեր է . մէկէն ըստաւ . “ Զինքն ան
փայտէն կախեցէք ” : Ետքը համանին ու-
նեցածներն ալ Եսթերի պարգևեց . և իմա-
նալով որ Մուրդքէն Եսթերին ազգականն
է , համանին իշխանութիւնն ալ Մուրդքէին
տուաւ :

Հ . Հրէից վրայ եղած հրովարտակն ի՞նչ
կերպով ետ դարձուեցաւ .

Պ . Կոր հրովարտակ մը ելաւ առջինին
ներհակ հրամաններով . ան օրն որ իրենք
պիտի ջարդուէին՝ իրենք զուրիշները ջար-
դեն : Ուստի ան օրը շատ մարդ ջարդեցին ,
բոլոր համանայ տունն ալ ջնջեցին : Ետքը
Աստուծոյ շնորհակալութեան համար Հը-
րեանները տօն հաստատեցին ադար ամսուն
տասնըչորսին , և ինչուան հիմա կըսկահեն ,
որ Փառհիմ կըսուի :

91.

Եսայի , Երեմա , Եպիկել :

Հ . Մարդարէններուն վրայ հարկաւոր
դիտնալու ի՞նչ բան կայ .

Պ . Մասնաւոր դիտուածներ՝ թէ Քրիս-
տոսի անօրէնութեանը վրայ և թէ Խորայէ-
լոցւոց մեղաց պատիժներուն վրայ , որ Եր-
բեմն տեսիլքով և Երբեմն խօսքով մարդա-
րէացան :

Հ. Եսայեայ գլխաւոր տեսիլքը ո՞րն է .

Պ. Եսայի մարդարէն որդի Ամովսայ՝ որ
Ողիա թագաւորին ատենէն ինչուան Եղե-
կիայի ատենը մարդարէացաւ , անդամ մը
տեսաւ տաճարին մէջ զԱստուած բարձր
փառաւոր աթունստած , հրեշտակներ չորս
դին պատած՝ վեց վեց թևերով . որ երկու թե-
ով երեսնին կըդոցէին , երկուքովը ոտուը-
նին , մէկալ երկուքովն ալ կըթռչըտէին , ու
կըսէին . « Սբ , սբ , սբ , տէր զօրութեանց՝
լի է ամենայն երկիր փառօքնորա » : Մարդա-
րէն՝ « Վայ ինծի , կըսէր , որ տէր զօրու-
թեանց կըտեսնեմու լուռ կեցեր եմ պիղծ
բերանով ըլլալուս համար » : Ան ատեն սե-
րոբէներէն մէկը ունելիքով սեղանէն կայծ
մը բերաւ՝ մարդարէին բերնին դպուց ու ը-
ստաւ , « Ասիկայ որբէ զքեղ քու պակսութե-
ներէդ » : Ետքը լսեց որ Աստուած կըհար-
ցընէր , « Ո՞վ խրկեմ ան ժողովրդեանը » :
Ինքն ալ պատասխան տուաւ թէ « Ահա զիս
խրկէ » : Աստուած ալ խրկեց որ անկէ
ետքն սկսաւ քարոզէլ :

Հ. Եսայեայ մարդարէութիներուն մէջ
նշանաւոր ինչ բան կայ .

Պ. Վրիսատոսի հրաշալի ծնունդն ու խա-
չուիլը՝ մեռնիլը՝ աւետարանչի պէս տեղն'ի
տեղը կըպատմէ :

Հ. Երեմիա մարդարէին գլխաւոր տեսիլք-
ներն որո՞նք են .

Պ. Երեմիա մարդարէն որ Յովսիա թա-
գաւորին ատենէն ինչուան բոլորովին Հրէից
կործանումը մարդարէացաւ , շատ տեսիլք-

ներտ եսաւ . որոնց մէջ դլիսաւոր կընայ ը-
տուիլ ան՝ որ անգամ մը երկինքը հիւսիսային
զիւն կաթսայ մը կրակի վրայ կեփէր , որով
կիմացընէր Աստուած թէ ան կողմէն քաղ-
գէացէք հրէից վրայ պիտի խրկէ :

Հ . Երեմիայի մարդարէութիւններն աւե-
լինչքանի վրայ էին .

Պ . Իր ազգին անօրէնութիւններն կու-
լար . որ ետքը յուսահատած՝ ողբ ալ ըստ
վրանին :

Հ . Երեմիան ի՞նչպէս անցուց իր օրերը .

Պ . Հրեայք տեսնելով որ զիրենք շատ կը-
յանդիմանէ , զղջալու աեղ կատէին ու կը-
հալածէին զինքը . և ըսելով թէ ժողովրդեան
ձեռքը կըթուզցընէ որ չկտրենան թշնա-
միներուն դէմդնել , տարին մահապարանե-
րուն գուբը ձգեցին որ մեռնի : Բայց Աբ-
գամելէք Եթովպացին մէջ մտաւ , « Ասանկ
սուրբ մարդ մեզի հարկաւոր է , » ըսելով թա-
գաւորին . ուստի գուբէն հանեցին ու բանտ
դրին : Ետքը երբոր՝ Նաբուզարդան դահճա-
պետը հրեաները բաբելոն գերի տարաւ .
Երեմիան խնդրեց որ ինքն իր բարուք աշ-
կերտին հետ Երուսաղէմ մնան : Բայց Ետքը
Յովիսաթան որդի կարէին երբոր զժողովուր-
դը Եղիպատոս փախուց , Երեմիան ալ տա-
րաւ . և հոն հրեաները չդիմանալով իրեն
քարոզութիներուն , քարկոծեցին զինքը :

Հ . Եզեկիէլի տեսիլքները որո՞նք են .

Պ . Նաբուզոդոնոսոր երբոր եկաւ , Յեքո-
նիաթագաւորը բաբելոն տարաւ . Եղեկիէլ
ալ մէկալ գերիներուն հետը գնաց , ու տէ-

սիլքները հոն յայտնուեցան իրեն : Առջինն
առ էր . անդամմը Ք.օբար գետին քովը կե-
ցած՝ յանկարծ ամպերուն մէջը մեծ կառք
մը տեսաւ՝ ամէն դիեն աչուըներով , որ
չորս կենդանի կըքաշէին , ու անսնց կերտա-
րանքը՝ մարդու , առիւծի , կովու և արծոյ ,
որոնք չորս չորս ալ թե ունէին . անանկ լու-
սաւոր էին որ վրանին նայելու աչք չէր դի-
մանար : Տեսաւ մէջ տեղի երկինքն ալ բաց ,
ուր աթոռով փառաւոր մարդ մը ճառա-
գայթներով կըփայլէր արեւու պէս : Ասով
Աստուած յայտնեց Հրէից որ իրենց երկրա-
ւոր տաճարին կարօտ չէ . փուռձ տեղը
անով չաղարծին : Եղեկիէլերբոր վախնալով
կընայէր , Աստուած սկսաւ գանգատիլ խ-
րայէլացոց ըրած ասպերախտութեանը վրայ .
Եսքը դէպ 'ի իրեն ձեռք մը երկնցաւու դիբբ
մը տուաւ որ ուտէ , որուն ներսը գուրոը
ողբ ու վայ գրած էր . ան ուտէլուն պէս
բերաննանուցաւ . Աստուած ալ հրամայեց
որ երթայ սկսի քարոզէլ :

Մէկ ուրիշ ուրախական տեսիլք մըն ալ
տեսաւ . օր մը Աստուած Եղեկիէլը դաշտմը
տարաւ , որ մեռելներու չորցած ոսկորնե-
րով լեցուած էր . ու ըսաւ անոր . “ Հրա-
մայէ օր ողջանան ” . և բոլոր դաշտն ան-
համար մարդով լեցուեցաւ , որ յարու-
թեաննշան էր : Ուրիշ անդամալ Երուսա-
ղեմի տաճարը նոր ձեռով մը տեսաւ :

Հ . Եղեկիէլի մարդարէ ութիւններն ի՞նչ
բանի վրայ էին .

Պ . Իսրայէլացոց վրայ եկած ու դաշու-

թշուառութիւնները կըքարողէր առանձնեցնով:

92.

Դանիէլ:

Հ. Դանիէլ ովէր և ի՞նչպէս առաջ է կաւ.

Պ. Նաբուքողոնսոսոր Բաբելացոց թագաւորը երբոր Երուսաղէմի առաւ ու շատ մարդ գերի տարաւ, իր Ասփանէղ իշխանին ազապրեց որ Հրէից մէջէն շնօրհալի խելացի տղաքն ընտրէ ու կըթէ: Անոնցմէ էր Դանիէլ Յուղայի ցեղէն, որուն անունը Բաղասար դրին, և իրէք ընկերները՝ Անանիա, Միսայէլ ու Ազարիա, որոնց անունը Փոխեցին՝ Սեդրաք, Միսաք, Աբեդնադով գրին. ու երբոր թգրին հրամանով իրենց աղէկ կերակուրներ կըբերուէր, անոնք վերակացուին աղաչեցին որ միայն ընդեղէն տայ. խմելու ալ լոկ ջուր: Անիկայ առջի բերան թող չառւաւ, վախնալով որ կըվատուժնան աղաքը. բայց ետքը փորձեց որ ան չորսը ընդեղէն ուտելով թագաւորին կերակուրն ուտողներէն աւելի գեր ու կայտառ կըլլան: Ետքը երբոր թագաւորն ասոնց սորված իմաստութիւնը փորձեց՝ տեսաւ որ Բաբելացոց կարդացողներէն ալշատ բան գիտեն, մանաւանդ Դանիէլը, անոր համար զիրենք կարդացողներուն կարգն անցուց:

Հ. Դանիէլին շանաւոր գործքերն ուրո՞շ էն,

Պ. Երբորտասուերկու տարուանն էր՝ Շու-
շանին անմեղութիւնը յայտնեց : Ետքը Կա-
բուքոդոնոսորին երկու երազին մեկնու-
թիւնը տուաւ . Բազատասարին պատին վր-
բայի գրերը կարդաց . առիւծներուն գուբե-
ող ազատեցաւ . Կիւրոսի ատեն Բելայ
սուտ աստուած ըլլալը յայտնեց . Բաբելա-
ցոց պաշտամ վիշապը Ճաթեցուց . Երկրորդ
անդամ վեցօր առիւծներուն գուբը կեցաւ.
և Քրիստոսի գալստեան ժամանակը յայտնի
մարդարեացաւ :

Հ. Շուշանն էլ է , և ինչ բանի մէջ յայտ-
նեց Դանիել անոր անմեղութիւնը .

Պ. Շուշանն էր Յովակիմին կինը : Աս Յո-
վակիմը Բաբելոն գերի գնացած մեծատուն
ներուն մէկն ըլլալով . Հրեից ծերերն իրեն
տունը կը ժողվէին խորհրդի : Ոնոնց մէ երկու
ծեր շատ գալով Յովակիմի տունը՝ սկսան չար-
մաքի երթաւ Շուշանին վրայ , ու ատեն կը-
փընտուեին որ մաքի չարութինին կատարեն :
Օր մը Շուշանը ելաւ պարտէզը՝ գնաց աւա-
ղանին քովը լուացուելու , և ազախինները
խրկեց որ երթան օձառ բերեն : Ան ատենը
ան երկու ծերերն որ հոն պահուըտեր էին
եկան Շուշանին վրայ . Շուշանն եղը մտած
հառաջեց . ու տեսաւ որ ուրիշ Ճար չկայ ,
սկսաւ կանչուըտել : Անոնք երբոր տեսան
որ բանը գեշե գնաց . իրենք ալ կանչուըտ-
աեցին . ու երբոր մարդիկ հասան՝ ծերերն
սկսան Շուշանայ վրայ սուտ զբարտու-
թիւն ընել : Ուստի երկրորդ օրը գալստա-
տանի հանեցին զինքը , ու ան երկու ծերե-

բուն հաւտալով վճռեցին որ մեռնի . Ծուշան զԱստուած իրեն վկայ կանչելով մեռնելու կերթար : Ճամբան Դանիել սկսաւ կանչել թէ « Ես անպարտ եմատոր արիւնէն » : Ժողովուրդը կեցան , հարցուցին թէ ի՞նչ կըսէ : Ան ալըսաւ . « Առանցքնելու անմեղն ի՞նչպէս կըդատապարակք . դարձիք նորէն դատաստանի նատէք , : Երբոր դարձան , ըսին Դանիելի . « Աստուած զքեզլուսաւորեց , դու եկո՞ տես աս դատաստանը » . ան ատենը Դանիել « Զատեցէք . ըսաւ՝ ատերկու ծերերը մէկմէկէ , : Ետքը առանձին երկուքին ալ հարցուց թէ ո՞ւր աեսան Ծուշանը . անոնք ուրիշուրիշտեղակելով խաղքեղան , ու Ծուշանին տեղ սպաննուեցան : Ասով ու ետքն ալ Նաբուքոդոնոսորին երազը մէկնելով Դանիելին անունը խիստ հռչակուեցաւ :

Հ . Նաբուքոդոնոսորին առջի տեսած երազն ի՞նչ էր .

Պ . Ինքն ալ մոռցեր էր երազը . անոր համար կանչեց Բաբելոնի իմաստունները , հարցուց թէ ի՞նչ է երազը և մէկնութիւնը . ու չգիտնալուն համար բարկացաւ , սպաննել տուաւ զամենքը : Երբոր Դանիել լսեց , ինդրեց որ իրեն օր մը ատեն տան , ինքը կըզըուցէ : Ան դիշերն Աստուծոյ գիմց իր ընկերներուն հետ որ Աստուած յայտնէ՝ ու առաւտանց գնաց թագաւորին ըսաւ . « Երազիդ մէջն ահաւոր արձան մը տեսար . գլուխն ոսկիէ , ձեռուըները՝ կուրծքն ու թէերը արծըթէ , մէջքէն ի՞նչուան ծունկելը

պղնձէ , սրունքներն Երկըթէ , և ոտուըներուն կեսն Երկըթէ ու կեսը հողէ : Ետքը լեռնէն ինքիրմէքար մը փրթաւ՝ գլորեցաւ , արձանին զարկաւ ու փոշի դարձուց , հովն ալ փչեց տարաւ . ու անքարն աճեցաւ՝ մէկ մեծ լեռ . մը եղաւ և բոլոր աշխարհքո լեցուց : Ասոր մեկնութիւնն ալ աս է , բառւ . ան արձանին ոսկի գլուխը դու ես՝ թագաւորներուն թագաւորը . Ետևէդ ուրիշ թագաւորութիւնն մը սկիտի դայ , որան արծաթը կըցուցընէ . անոր Ետևէն աւելի տկար մը . ու անկէ Ետքը չորրորդը Երկաթ՝ որ ըսկէ ամենէն ուժով , բայց անոր ալ կէսը հողէ է՝ որ Ետքը տկարանայ սկիտի : Ետևէն նոր թագաւորութիւն մը սկիտի ելլէ որ զամենքը կործանէ՝ իր տակն առնէ սկիտի , որ է անքարն որ յաւիտեան սկիտի մնայ , :

Հ . Նաբուքոգոնոսոր Դանիէլին Երազ պատմելուն համար ինչ փոխարէն ըրաւ .

Պ . Ելաւ Դանիէլին Երկրագութիւն ըրաւ , ու հրամայեց որ անոր խունկ ու զոհ մատուցանեն . և ըսաւ թէ “ Հիմայ իմացայ որ ձեր Աստուածն է Ճշմարիտ , ” : Ըատ պարգևներ ալ տուաւ անոր , Ետև Բաբելացոց իշխաններուն ու կարգացողներուն գլուխըրաւ զինքը . և անոր խնդրելով՝ իրեն իրեք ընկերներն ալ թագաւորական գործքերու վրայ դրաւ :

95.

ԵՐԵՒ ՀԱՆԻՌԱՆ :

Հ. Դանիելի իրեք ընկերներն ինչու էրելի եղան .

Պ. Ճշմարիտ աստուածալաշտութեամբ .
վասն զի Նաբուքոդոնոսոր թագաւորութեան տասնեռութերորդ տարին ոսկին արձան մը անկեց վաթուուն կանգուն երկայն ,
վեց կանգուն լայն՝ Դէերայ դաշտին մէջ , ու
հրաման հանեց որ ամէն աւղէն մէծամեծ
ներքժողովին ու հանգէսովանարձանը պաշտեն . անոր քովին ալ հնոց մը շինել տուաւ
որ ջնազանդողը հոն ձգեն : Աս բանս Դա-
նիելին իրեք ընկերները յանձն շառին . ոչ
յորդորանք մոտիկ ըրին , ոչ խրատ : Սաստիկ
կատղեցաւ Նաբուքոդոնոսոր ու հրամեց որ
մէկէն զանոնք հնոցը ձգեն :

Հ. Երեք մանկունքն ի՞նչողէս կրցան՝ Նա-
բուքոդոնոսորայ բարկութենէն աղատիլ .

Պ. Բանաւոր թագաւորին բարկութիւնը
բարեգութ Աստուծոյ խնամոցը չկրցաւ
յաղթել : Նաբուքոդոնոսորայ մարդիկը վա-
ռեցին հնոցը , իրեքը մէկէն մէջը ձգեցին . ա-
նոնք հնոցին մէջը զԱստուած օրհնել սկսան .
մարդիկը մէկ կողմանէ կրտկը կըսասակացը-
նէին որ քառսունուինը կանգուն վեր կել-
լիր բոցն , ու չորս դին կեցողներն ալ կայ-
րէր : Խակ անոնց քովը հրեշտակ մը իջաւ
զովացուց փռան մէջն՝ որ հանգիստ կըսկաը-

աեին ու զԱստուած կօրհնեին : Թագաւորն
եկաւ տեսաւ՝ որ մէջը չորս հոգի կան, զար-
մացաւ կանչեց . . . Սեդրաք Սիսակ Աբեդ-
նագով ծառայք Այ բարձրելց, դուրս ե-
կէք . . . և Երբոր Եկան, Երեցան որ լաթեր-
նին ալբան մը չեր եղած . Նաբուքոդոնոսոր
զարմացած « Մեծ է, բաւ, ձեր Աստուա-
ծը . ասկէ ետքը ով որ անոր դէմ խօսի՝
կըմեռցընեմ : Իրենց իշխանութիւնն ալ
առջինէն աւելի մեծցուց : Բայց ինքն ասով
չկրցաւ ճանչնալ զԱստուած ինչպէս որ
պէտք է, ու սուտ հպարտութենէն դադրիլ :

Հ . Նաբուքոդոնոսորայ հպարտութեանը
ողատճառն ի՞նչ էր .

Պ . Ըրած յաղթութիւններն ու դիզած
հարստութիւնները : Բայց Աստուած մէկ
Երազով մը յայտնեց իրեն դլխուն գալեքը,
որ խմանայ իր տկարութիւնը :

Հ . Նաբուքոդոնոսորայ Երկրորդ տեսած
Երազն ի՞նչ բան էր .

Պ . Տեսաւ Երկրիս մէջ տեղը տնկուած
մէծ ծառ մը բարձր ինչուան Երկինք ու բո-
լոր աշխարհքիս վրայ տարածուած՝ տերե-
ներով պաղով լեցուն, շուքին տակը դա-
զաններ կընակէին, և Ճիւղերուն վրայ թա-
ռեր էին թռչունները : Ետև Երկնքէն հրեշ-
տակ մը իջաւ ու կանչեց . . . Կտրեցէք ատ-
ծառը, ջնջեցէք, միայն արմատը թռղէք՝ Եր-
կըթէ ու ողնձէ շղթայով կապած, խոտե-
րուն մէջ դաղաններուն հետ . մարդկային
սիրաը վերցուի, գաղանի սիրա տրուի իրեն
ինչուան եօթը ժամանակ » :

Հ. Նաբուքոգոնոսորին տեսած ծառը
Դանիել ի՞նչպէս մեկնեց .

Պ. Եթեոր ամէն կարդացովները չկրցան
մեկնել , Դանիել մէկէն մեկնութիւնը ար-
շաւ՝ ըսելով որ “Անծառը դունես , մարդիկ-
ներուն մէջէն պիտի վանտուիս ու անբան
անասուններուն հետ խոտ ուտես եօթը
տարիի չափ , ինչուան որ խելքդ գլուխդ
դայ . և արմատդ պիտի թողուի որ նորէն
դառնաս թագաւորես ” : Դանիելաս մեկ-
նութիւնը տալէն ետե խրատ ալ տուտւ թէ
շատ ողորմութիւն տայ աղքատներուն որ
Աստուած իրեն մեզքին թողութիւն ընէ :

Հ. Նաբուքոգոնոսոր Դանիելի խրատը
պահեց՝ դլսուն դալու պատժէն ազատե-
լու համար .

Պ. Չէ . անոր համար տարիէ մը ետքը օր
մը իր պալատին վրայ քալելով հոգարտու-
թեամբ Բաբելոնին գեղեցկութեանը վրայ
պարծենալով որ կըխօսէր , յանկարծ երկըն-
քէն ձայն եկաւ , թէ “ Նաբուքոգոնոսոր ”
քեզի կըսեմ , թողուս թագաւորութիւնդ
ու դուրս տեղ դաշտներու հետ բնակիս ” :
Աւտի հոն անոնց հետ խոտ կուտէր : Եօթը
տարիէն ետե խմացաւ Աստուծոյ կարողու-
թիւնն , ու դարձաւ եկաւ իր աթուը
նստաւ :

Հ. Բաղտասարայ պատին վրայ տեսած
գիրն ի՞նչքան էր .

Պ. Բաղտասար Նաբուքոգոնոսորին յա-
ջորդն անգամ մը սեղան ըրաւ իր իշխաննե-
րուն՝ հազար հոգւոյ . և իր հրամանովը սե-

զանին վրայ սկսան գործածել Երուսաղէմի
տաճարէն կողոպտած ոսկիէ ու արծըթէ ա-
մանները , ու անոնցմով գինի կըխմէին իրենց
կուռքէրուն կենացը : Ան ատենը յանկարծ
ձեռք մը երևցաւ որ Ճրագին լուսոյն առջեր
պտափին վրայ բան մը դրեց : Թագաւորը
սարսափած՝ դողալ սկսաւ , ու շուտ մը կան-
չեց բոլոր Բաթելացոց մոգերն որ ան գիրը
կարդան ու մեկնեն . բայց երբոր չկըրցան ,
Թագուհին միտքն ինկաւ Դանիէլը . ուստի
մեկէն կանչեցին , ու Թագաւորն ալ խոս-
տացաւ անոր ինչուան կէս Թագաւորու-
թիւնը՝ թէ որ կարդայ ան գիրը : Դանիէլ
պատասխան տուաւ . “ Ընծաներդ քե-
զի ըլլոյ , և պատիւդ ուրիշի տուր , : Ետքը
յանդիմաննեց զմագաւորն որ ‘ Սաբուքոդո-
նոսորին պատիժներէն ինքը չէ խրատուած ,
ու Աստուծոյ տաճարին սուրբ ամանները
սղծեր է : “ Խակ դրածն աս է , ըստւ . Մանէ ,
Թագաւորութեանդ վերջը հասաւ . թէիւշ ,
Աստուծ զքեզքննեց՝ յանցաւոր գտնուե-
ցար . Փարէս , Թագաւորութեանդ կէսը Մա-
քաց՝ կէսն ալ Պարսից տրուեցաւ : Թագա-
ւորը շուտ մը իշխանութեանն երրորդ մասին
տէր դրաւ զԴանիէլը . և ան գիշերն ինքն
ալսպաննուեցաւ Մարտց Դարեհ Թագաւո-
րէն որ զինքը պաշարէր էր , ու ներս մտաւ
Բաթելոնն առաւ :

94.

Դասնիելն էպիթ գուծուց:

Հ. Դարեհ զ դանիելն ինչու ձգեց ա-
ռիւծներուն գուբը.

Պ. Դանիել անոր շատ սիրելի ըլլուցն
իշխաններուն գլուխերեղեր. ուստի ամէնքը
նախանձելով կուզեին փորձանքի բերել,
վրան յանցանք չէին գտներ : Անոր համար
հրաման հանել տուին որ երեսուն օր՝ միայն
թագաւորէն խնդիրք ըլլուի . և ով որ աս
հրամանին գէմընէ , առիւծներուն գուբը
ձգուի : Դանիելիր սովորութիւնը չթողուց .
որը իրեք անգամ իր տունը պատուհանին
առջև գէոլ 'ի Երուսաղէմ աղօթք կըներ
Աստուծոյ : Թշնամիններն իմացան , ստիպե-
ցին զթագաւորն , ու Դանիելը առիւծներուն
գուբը ձգեցին : Ան առեն թագաւորն յու-
սահատած ըստաւ . “ Աստուածդքեզ կազա-
տէ , : Մեծ քարով մըն ալ գուբին բերանը
դոցեցին ու թագաւորին մասնիովը կնքե-
ցին : Ան իրիկունը մեծ տրամութեամբ ան-
ցուց թագաւորն ու առաւտասանց կանուխ
գրին բերանը բանալ տուաւ . և երբոր Դա-
նիելն ողջ հանեցին՝ ուրախացաւ , և հրա-
մայեց որ անոր տեղը թշնամինները ձգեն ա-
ռիւծներուն գուբը . և անոնք գեռ վար չա-
սած՝ առիւծները բզբքաեցին զիրենք : Խակ
Դանիել մնաց իր պատուոյն մէջնաւ Պարսից
կիւրոս թագաւորին ատենն որ և կաւ բա-
բելոնն առաւ ու տիրեց :

Հ. Բէլին սուտ աստուածը ըլլալը Դանիել
լինչալէսյայաննեց.

Պ. Աս Բէլ աստուածին ամէն օր կուտայ-
ին տասուերկու արդու բարակ ալիւր , քա-
ռասուն ոջևար , ու վեց մար գինի : Թագաւ-
որն օր մը Դանիելի հարցուց թէ և Դուն
ինչու չես պաշտեր Բէլը : Դանիելը ըստւ .
« Ես միայն Ճշմարիտ կենդանի Աստուածը
կըպաշտեմ , : Են ատեն թագաւորը պա-
տասխանեց . « Բէլը կենդանի չէ որ ամէն
օր կուտէ կըխմէ : Դանիելինտալովը ըստւ .
« Մի խաբուիր թագաւոր , Բէլին ներսի
գին հող է՝ դրսի գին ողջնաձ . ոչ կուտէ , ոչ
կըխմէ : Թագաւորը քուրմերը կանչեց՝
հարցուց ու ըստաւ . « Թէ որ խաբէութիւն է
ըրածնիդ՝ պիտի մեռնիք . թէ չէ՝ Դանիելը
մեռնի որ հայհոյեց զԲէլը , : Եաքը գնացին
կուտասունը , դրին կերակուրները Բէլին առ-
ջեն ու քուրմերն ըսին . « Ահա մենք դուրս
կելլենք . դուն թագաւոր դռները կնքէ , ու
վաղը կամ մենք կամ Դանիելը մեռնի :
Եւ երբոր քուրմերը դուրս ելան , Դանիել
մոխիր բերել տուաւ , բոլոր գետինը ցանել
տուաւ . ու դուրս ելան , դուռը կնքեցին :
Առաւոտանց կանուխ թագաւորը Դանիելին
հետ եկան տեսան որ կնիքը կեցած է . ու երբ
որ դուռը բացին տեսան որ կերակուրները
հատեր են , թագաւորն ուրախութեամբ
սկսաւ կանչել . « Աստուած է Բէլ Ճշմ-
րիտ , : Են ատենը Դանիելի ըստաւ թագաւ-
որին . « Մէջ մը գետինը նայէ : Թագաւ-
որը նայեցաւ . « Մարդու կընկառոց ու

տղոց տաքի նշաններ կան ” ըստ : Ակսան
փրնառել [թէ ուսկից սկսած է . և տեսան որ
սեղանին տակին գաղառուկ դուռ մը շինած
կայ . ուսկից կելլեն քուրմերը տղոցմով՝ եօ-
թանասուն հոգի կուտեն կըխմեն եղեր :
կատղեցաւ [թագաւորը , ջարդել տուաւ զա-
մնքը , ու կուատունը կործանել տուաւ :

Հ . Դանիել Բաբելացոց պաշտած վիշտակն
ինչպէս Ճաթեցուց .

Պ . Թագաւորն երբոր Բէլին սուտ ըլլալն
իմացաւ , վիշտակն համար ալոր կըպաշտէին՝
հարցուց Դանիելի : Պատասխանեց Դանիել
թէ „ Աստուած անմահ պիտի ըլլայ . իսկ ես
ատ վիշտակն սուտնց թրի կընամ մեռցը-
նել ” : Թագաւորն ալ հրաման տուաւ : Ան
տուենը Դանիել եղ ձիւթ Ճարտ ու մազ
մէկտեղ եփեց , գունտ մը շինեց , ան վիշտ-
ակն կերուց , որ մէկէն Ճաթեցաւ : Բաբե-
լացիք ալ աւելի կատղեցան , ըսելով [թէ
“ Հրեայ եղաւ [թագաւորը . Բէլը , քուրմերը ,
վիշտակը ջնջեց ” . ուստի բռնեցին Դանիելն
առիւծներուն գուբը ձգեցին , ուր որ եօթը
առիւծ կային որ օրը երկու մարդու մարմին
ու երկու ոջսար կուտէին : Բայց երբոր Դա-
նիելը ձգեցին՝ ուրիշ բան չտուին , ու վեց
օր հոն թողուցին :

Հ . Դանիել վեց օր ինչով ապրեցաւ դու-
րին մէջ .

Պ . Անդամ մը Ամբակում մարդարէն ա-
պուր եփեր էր ու մէջը հաց բրդած իր բա-
նուորներուն կըտանէր . հրեշտակ մը երե-
ցաւ “ Դանիելին տար ” ըստ : Երբոր մար-

գարեն՝ “Տեղը չեմ դիմ դիմել, Հրեշտակն անոր գլխունք մազերեն բռնեց ու շուտ մը Բարելինի առիւծներուն գուրնիջեցուց, որ ձեռքի կերակուրը Դանիիլի տուաւ . ու նորէն իր տեղը գարձուց : Եօթներորդ օրը թագաւորը գուրին բերանը գնաց, աեսաւ որ Դանիիլին ողջ է, ոկսաւ կանչել . “Մեծ ես աել Աստուած Դանիիլի , . և շուտ մը հանել տուաւ, ու տեղը թշնամիները ձգեցին որ մէկէն բզիկ բզիկ եղան առիւծներէն :

95.

Յաջան :

Հ. Յովանումարդարէութիւնը ի՞նչ բանի վրայ է .

Պ. Երկրորդ Յերոբովամի Խորայէլացւոց թագաւորին ատենին էր . Աստուած իրեն հրամայեց որ Նինուէ քաղաքն երթայ՝ ու խմացընէ որ եթէ չափաշխարեն, իրեք օրէն Նինուէն պիտի կործանի : Յովան վախնալով որ եթէ Նինուէացիքն ապաշխարեն ու չպատժուին, ան ատեն ինքը սուտ ըսողի երկնայ, ելաւ Յոպալէ գնաց, ունաւ մը մտաւ Թարսիս փախչելու համար : Բայց Աստուած սասաիկ ալէկոծութիւն մը ըրաւ որ նաւը մօտ էր ընկղմելու : Նաւալվարներն իրենց աստուածները օգնութիւն կըկանչեին ու բեռերնին ծովը կըձգէին . իսկ Յովանին մէկ կողմը քաշուած կըխուկար : Աւթընցուցին զինքն ալ որ աղօթք ընէ իր Աս-

տուծոյն : Բայց Ճար չըլսալով ըսին որ վե-
ճակ ձգեն , իմանալ թէ որուն մեղացը հա-
մար է առ փոթորիկը : Երբոր վիճակը Յով-
նանու վրայ ելտւ , հարցուցին իրեն թէ
ովէ ինքը , ուր կերթայ . և իմանալով իր-
մէն որ Աստուծմէ կըփախչի , սկսան տարա-
կուսիլ թէ ի՞նչընեն : Յովիսան ըստւ որ զի՞նքը
ծովը ձգեն . բայց անոնք կըջանային ցամա-
քին մօտենալ . և չկրնալով բոնեցին զՅով-
նան ծովը ձգեցին . հովս ալ մէկէն դադ-
րեցաւ :

Հ . Յովիսան ծովը ձգուելէն ետև ի՞նչպէս
կըցաւ . քարոզութիւն ընել .

Պ . Մէծ ձուկ մը կլեց զի՞նքը , և իրեք
որ անոր փորուն մէջն ողջ կեցած , ի նէլու-
նաւ իմաս սկսած աղօթքն ընելով տարաշ-
խարեց : Ետքը ձուկը զի՞նքը ցամաքը տարաւ
դուրս ձգեց . ինքն ալնորէն Աստուծմէ հրա-
ման առնելով՝ գնաց Նինուէ ու քարոզեց
թէ իրեք օրէն Նինուէն պիտի կործանի :
Ըուտմը հաւտատացին , ու թագաւորին հրա-
մանով մեծ ու աղտիկ՝ ի՞նչուան անքան ա-
նասուններն ալ՝ ծոմպահեցին , ասղաշխարե-
ցին . Աստուած ալ պատիժը չխրկեց : Յով-
նան տրամած ըստւ Աստուծոյ . “ Ես գի-
տէի որ զզացողին թողութիւն կուտաս ,
անոր համար փախչիլ կուզէի . ուստի հիմա
սուտզըրուց երեցայ . գոնէ մեռցու զիս որ
ազատիմոյ : Եաքը գնաց քաղքին գիմացը տեղ-
մը նստաւ որ տեսնէ թէ քաղաքը կըկործա-
նի : Աստուած ալ հոն գգմենի մը բուսցուց ,
որ չուտ մը մեծցաւ՝ տերեներովը շուք ըրաւ

Յովիսանու վրայ. Յովիսան ալ ուրախացաւ
անոր համար. բայց մէկալ օրն առաւտօտանց
որդ մը գնաց ան գդմենին արմատէն կտրեց,
գդմենին ալ չորցաւ: Ան ատենը Յովիսան
սաստիկ արևէն տանջուելով սկսաւ ըսել.
« Ահ, մէռնէի ու ազատէի »: Աստուած
ալըսաւ իրեն. « Դուն այդչափ կըցաւիս
մէկ գդմենիին համար, որ ինքն իրեն մէկ
գիշերուան մէջ բուսաւ ու մէկալ գիշե-
րը չորցաւ. հապա ինչպէս ես չողորմիմ
մեծ քաղքի մը, ուր հարիւր քսան հազար
միայն անմեղ աղաք կան »:

96.

ՀՅԵՒՅ ԳԵՐԱ-ԲԵՆՔ ԴԱԿԱՆԱԼԸ :

Հ. Երբոր Աստուծոյ սահմանած եօթա-
նասուն տարին լմրնցաւ, ի՞նչ կերպով դար-
ձան Հրեայք Բաբելուցւոց գերութենէ.

Պ. Կիւրոս Պարսից թագաւորն Երբոր
Բաբելուցւոց տիրեց, Աստուծմէ շարժած
հրաման հանեց որ Հրեաները բոլոր Երու-
սաղէմգառնան, և Աստուծոյ տաճարը նո-
րէն շինեն. և որչափ ոսկիէ ու արծլթէ
ամաններ կային որ ատենով Երուսաղէմէն
կողոպաեր էին, բոլորը ետ դարձուց. հրա-
ման ալ տուաւ թէ տաճարը շինելու ինչ որ
ովէտք ըլլայ՝ թագաւորական դանձէն տրուի:
Աւստի յիսուն հազարի չափ Հրեայ իրենց
տուանորդ առած Զօրաբարելը Սաղաթիէ-
լեանց՝ Յէքոնիա թագաւորին թուաը, և

Յեսու Յովանեկեամց ան ատենի քահանայասպեաը, Երուսաղեմ եկան ու սկսան քաղաքը նորոգել, և տաճարը շինել:

Հ. Երբոր Հրեայք Բաբելոնէն դարձան, տաճարին շինելն ի՞նչ կերպով առաջ գնաց.

Պ. Հրեից քովի ազգելը նախանձելով կարդիլէին, ինչուան որ Կիւրոս մեռաւ: Ետքը Արտաշէս թագաւորին ատենը բոլորովին արգիլել տուին, ինչուան Դարեհ թագաւորին երկրորդ տարին:

Հ. Դարեհի ատեն տաճարն ի՞նչպէս նորէն կրցան շինել Հրեայք.

Պ. Դարեհ փառաւոր սեղան մը ըրաւ իշխաններուն. Ետքը Երբոր գնաց քուն ըլլալու՝ իրեք սենեկասպանները, որոնց մէկն էր Զօրաբարելն որ Երուսաղեմէն նոր դարձեր էր ու հրաման տռնելու կըջանար, խորհուրդ ըրին՝ որ ամէն մէկը զատ մէյմէկ խելցի բան գրեն, ու որուն որ թագաւորն հաւնի, անիկայ մեծամեծ պատիւներու հասնի. ուստի կարծիքնին գրած կընքած՝ թագաւորին բարձին տակը դրին: Առջինը գրեր էր գինին յաղթող է ամէն բանի: Երկրորդը՝ ամենուն յաղթող՝ թագաւոր. և Երբորդն որ Զօրաբարելն էր, գրեր էր թէ՝ կիներն են ամենուն յաղթող, և անոնցմէ ալ զօրաւոր ճշմարտութիւնն է: Թագաւորն Երբոր ան թղթերը կարդաց, հրամայեց որ ամէն մէկը իր գրածը պատճոնելով հաստատէ մեծամեծներուն առջև: Երբոր անոնք լսեցին՝ Զօրաբարելին ըսածին հաւնեցան, ու սկսան կանչել.

Ա. Մեծ է Տշմարտութիւնը : Ան առենը Դա-
րեհ ըստ իրեն, թէ « Խնդրէ ինչ որ կու-
զէս » : Զօրաբարելն ալ ըստ . « Միայն
այս կըխնդրեմ որ Երուսաղեմի տաճարը չի-
նուի » . Թագաւորին ալ հրաման տուաւ որ
իր գանձէն վճարուի պէտք եղածը : Ռամն-
կով Զօրաբարելն առաջնորդելով՝ չորս
տարուան մէջ լմբնցաւ տաճարը, ու ետքը
Աստուծոյ նուիրեցին : Սեղանին կրակին ալ
գտան բերին ու սկսան ողջակեզրնել, զո՞
մատուցանել :

Հ. Զօրաբարել տաճարը շինելէն ետև
Խարայելացւոց ովկ կիշխէր .

Պ. Եղասքահանան, Դարեհի յաջորդ
Արտաշեսին հրամանովն եկաւ Երուսաղեմ,
ու Հրեից օրէնքները սորվեցուց, և ուրիշ
կարգեր կանոններ ալ դրաւ : Եաքը Կէեմին
որ Թագաւորին կըծառայէր, և իրեն շատ
սիրելի եղաւ, հրաման առաւ, ու գնաց
Երուսաղեմին պարիսպները շինել տուաւ :
Թէպէտ շատ ջանացին քովի աղգերուն իշ-
խաններն արգիլել, բայց չկրցան :

Հ. Սեղանին կրակին ի՞նչպէս և ուստի
գտան .

Պ. Հրեից Բաբելոն գերի երթալու ա-
տեննին Երեմիա մարգարէն ողջակիզաց սե-
ղանին սուրբ կրակին որ միշտ վառ կըպա-
հուէր, Երուսաղեմին արևելեան կողմը ցա-
մաք հորի մը մէջ պահել տուաւ : Կէեմին
աս բանիս տեղեկանալով մարդ խրկեց որ
Երթան հանեն . դնացին, թանձը պղտոր
ջրէն զատ ուրիշ բան չդժան . Կէեմի հրա-

մայեց որ ան պղտոր ջուրը բերեն . ու Երբ
որ պատրաստած ողջակեզին վրայ լեցու-
ցին , արեք սեղանին վրայ ծաթելուն ալես՝
սկսաւ վառիլ , ու ողջակեզը շուտ մը էրե-
ցաւ : Ետքը Նեեմի ան հորուն մէջի բոլոր
ջուրը հսնքորերու վրայ թափել տուաւ
որ նորէն բռնկեցաւ ու ողջակեզը բոլորո-
վին լմբնցաւ : Արտաշէս Երբոր լսեց աս
հրաշքը , հրաման հանեց որ ան հորուն չորս
դին պատ քաշեցին ու կըպատօւէին ան
տեղը :

97.

Հրեից աղապիւը Պաղմէուի բարիո-թէնէն :

Հ . Եղբասէն Ետքը ովլեղաւ Հրեից իւ-
խեցող .

Պ . Երկու հարիւր Երեսուն տարիի շափ
քահանայապետներ կառաջնորդէին . Ետքը
մէծն Աղեքսանդր տիրեց բոլոր աշխարհքիս .
ու Երբոր չորս բաժին Եղաւ Աղեքսանդրի
տէրութիւնը , Հրեաստանը Պաղմէոս Սո-
տեր Եգիպտացւոց թագաւորին տակն ին-
կաւ , և անոր յաջորդները կիշխէին . և Պլո-
ղոմէոս Փիլոսատոր թշնամութիւն կապե-
լով Հրեից հետ , հրաման հանեց որ իր տէ-
րութեան տակն Եղած Հրեաներէն ով որ
կուռք չողաշաէ . Աղեքսանդրիա ժողվեն՝
Զարգելու համար :

Հ . Պաղմէոս Փիլոսատոր ի՞նչ պատճա-
ռաւ Հրեից հետ թշնամացաւ .

Պ . Անգամ մը Երբոր Ելուսազէմ եկաւ .

Աստուծոյ զոհ մատուցանելէն եաքը՝ հետապրբռութեամբ Սրբութիւն սրբոցն ալուղեց տեսնել. թէպէտ շատ դէմ կեցան, բայց Ճար չեղաւ՝ մտաւ. և մէկէն ասդին անդին զարնուելով՝ անդամալոյծ ինկաւդեաինը. հասան ծառաները, դուրս քաշեցին, խել մը ատենէն հազիւ վրայ եկաւ: Երբոր ետ դարձաւ, բարկացած՝ հրաման հանեց որ իր տէրութեան տակն եղած Հըրեաներն ամէնքն ալ կուռք սպաշտեն, և յանձն չառնողը կապած Ազեքսանդրիա տանին: Ասանկով շատ Հըրեաներ մեծ ու ուղտիկ տարին Ազեքսանդրիա հրատարակի մը մէջ, ու եօթը հարիւր փիղ սպատրաստեցին՝ որ կատղեցուցած վրանին թողուն, ու իրենք տեսնելով անոնց ջարդը զուարձանան: Հըրեայք սկսան աղօթքի ու սպաղատանքի. և Աստուած Երկու իրեք օր թագաւորին քունը ծանրացընելով անոնց ջարդը արգիլեց. ետքը նոյն օրն ալ որ փիղերը թողուցին, երկու հրեշտակ՝ որ միայն Հըրէից կերենային, մէկ խռովութիւն մը ձգեցին զօրքին ու փղերուն մէջ, որ փղերն սկսան զիրենք ջարդել, և զօրքը փախչող փախչողն եղան: Թագաւորին ալ միտքը փոխուելով սկսաւ վրանին ցաւիլ. ու հրաման տուաւ որ հոն մեռնելու տեղերնին եօթն օր իր ստակով Հըրեայք ուտեն խմեն. և ամենուն ողբարձը հոդալով՝ տեղերնին խրկեց զամէնքը. ու անկէ ետքը հանդիսաւ ուրախ կասլրէին:

Հ. Պաղսմէոս Փիղոսպատորին Հըրէից հետ հաշտուելէն Ետքը, որչափ ատեն Հըրեայք հանդիսաւ մնացին.

Պ. Անոր մեռնելէն ետքը մեծն Անտիոքոս
Ասորոց թագաւորը տիրեց Եգիպտացոց . և
անորորդւոյն Սելևկոս Փիլոպատորին ատեն
Հրեից խաղաղութեղ տակնուվրայ ըրաւ Սի-
մոն անունով Հրեայ մը , որ անկարգութեան
համար Ոնիա քահանայապետէն յանդիմա-
նուելով , նեղացաւ , գնաց Ապողոնիոսի՝
ան կողմերուն վերակացուին մասնեց թէ
Երուսաղեմի տաճարը շատ գանձ կայ : Սե-
լևկոս իմանալուն պէս՝ Հեղիոդորոս իշ-
խանը Երուսաղեմի խրկեց որ ան գանձն իրեն
բերէ : Ոնիա քահանայապետն ըստաւ . . . Իրաւ-
չորս հարիւր քանքար արծաթ ու երկու
հարիւր քանքար ոսկի կայ . բայց որբերուն
ու որբեայրին երուն ասլրուստն են : Հե-
ղիոդորոս ոտք կըկոխէր թէ և Պէտք է որ
թագաւորին ատենիմ : Ուստի օր մը բռնի
տաճարը մտաւ որ առնէ . բոլոր քաղաքը
կուլային կազօթէին որ Աստուած որբերուն
ողորմի : Ան ատենը երկնքէն ձիաւոր մը
հասաւ . երկու փառաւոր կտրիձներով ,
աղէկ մը ծեծեցին Հեղիսդորոսը՝ մեռնելու
մօտ : Անանկ իսեղճութեամբ քաշքը ելով
դուրս հանեցին զինքը մեռելի պէս . ու քո-
վիններն աղաշեցին Ոնիային որ աղօթք ընէ ,
առողջացընէ : Երբոր քահանայապետը զոհ
մատուց , նորէն ան փառաւոր կտրիձներն
երեցան՝ ըսին Հեղիոդորոսի . . . Ընորհակալ
եղիր Ոնիա քահանայապետին որ Աստուած
անոր աղօթքովը քեզի ողորմեցաւ , և զնա՞ւ
մէնուն պատմէ Աստուածոյ կարողութիւնը :
Ելաւ Հեղիոդորոս ինքն ալ զոհ մատուց .

ու շնորհակալ ըլլալով՝ պարզեներ տուաւ
Ոնիա քահանայապետին, և դարձաւ ու ա-
մենուն կրպատմէր. Թագաւորին ալ իմա-
ցուց թէ Աստուած պաշտպան է ան տեղին.
“Թէ որ կուզէ՞ ըսաւ՝ պատժել զմէկը, հոն
խրկէ” :

93.

ԱՆԴԻՆԻ ԵՊԻՒԹՅՈՒՆ ԺԱՄԱՆԱԿ:

Հ. Սիմոնէն ուրիշ ովկ Եղաւ որ Ոնիայի
քահանայապետութեանն աչք տնկէ.

Պ. Երբոր Սելեկիոսէն ետքը Անտիոքոս
Եպիփան ըսուած Եղբայրը թագաւորեց,
որ հրէական օրէնքին թշնամի էր, Յասոն
Ոնիային Եղբայրը շատ տուրք տալ խոստա-
ցաւ թագաւորին, թէ որ ինքն ըլլայքա-
հանայապետ. խօսք ալ տուաւ՝ Հրէից կռա-
պաշտութիւն սորմեցինելու : Անանկով աս
չար Յասոնն իրեք տարի Հրէից աստուած-
պաշտութիւնն աւրելէն ետքը, Երբոր Մե-
նեղաւոսին ձեռքովը տարեկան տուրքը Ան-
տիոքոսին խրկեց, Մենեղաւոս գնաց՝ թա-
գաւորին ալ շատ տուրք խոստանալով Յա-
սոնին տեղը ինքն անցաւ :

Հ. Մենեղաւոս Յասոնէն յափշտակած
քահանայապետութիւնը կրցան առաջտա-
նել.

Պ. Խոստացած տուրքը հասուցանել
չկրնալով, տաճարին արծըթեղէններէն
կաշառք տուաւ Անդրօնիկոսի՝ թագաւորին
մեծ իշխանին, կէս մըն ալ ծախեց : Երբոր

Ոնիան ՄԵՆԵՂԱԼՈՍԻ գողութելը յայտնեց ,
ան ալ Անդրսնիկոս իշխանին ձեռքովը մօր-
թել տուաւ զընիան : Ասոր վրայ ժողովուր-
դը սաստիկ ցաւելով գանգատեցան թագա-
ւորին . ան ալ շուտ մը Անդրսնիկոսը իշխա-
նական լաթերը հանած բոլոր քաղաքը պը-
տրացնել տալէն ետե , Ոնիայի սպաննուած
տեղը գլուխը կտրել տուաւ :

Հ . Անդրսնիկոս իշխանը մեռնելէն ետե
ՄԵՆԵՂԱԼՈՍ քահանայութեան մէջ մնաց .

Պ . Երբոր չէր կրնար տուրքը հատու-
ցանել գնաց ինքը թագաւորին , և իւսիմաքոս
եղբօրը յանձնելով որ տաճարէն ոսկի ար-
ծաթ վերցնէ գաղտուկ իրեն խրկէ : Ճողո-
վուրդն իմացան ու կուզէին ձգել վիւսի-
մաքոսը . ան ալ իրեք հազար հոգի հանեց
անոնց գէմ , կռուեցան ու շատ մարդ ջար-
դուեցան : Ետքը թգրին առջե գատաստանի
ելան՝ ու ՄԵՆԵՂԱԼՈՍ պարաւորեցաւ .
բայց ինքը թագաւորին մէկ բարեկամը կա-
շաւելով , ամբաստանողները մեռցընել տը-
ւաւ : Եւ աս օրերս քառասուն օր երկինքը
ձիաւոր մարդիկ կերենային և զէնքերու ձայ-
ներ կըլսուէին :

Հ . Երկինքն երեցած պատերազմի նշան-
ներն ինչ վերջ ունեցան .

Պ . Ան օրերն Անտիռքոս Եգիպտացւոց
վրայ պատերազմի երթալով , երբոր ուշա-
ցաւ , ձայն ելաւ թէ մեռեր է . Յասոն որ
փախեր էր , շուտ մը քսան հազար հոգւով
եկաւ Երուսաղէմ , շատ մարդ ջարդեց որ
իշխաննութեան համեմ ՄԵՆԵՂԱԼՈՍ ձգէ .

բայց իմանալով Անտիռքոսին ովզը ըլլալը, նորէն փախաւ, և ամենուն ատելի եղած՝ օտար Երկիր չարաչար մեռաւ: Անտիռքոս ասքաններս իմանալով, կարծեց թէ Հրեայքն իրմէ կապստամբին, անոր համար կատղած բոլոր զօրքով եկաւ, իրեք օրուան մէջ ութսուն հաղար մարդ ջարդեց, քառսուն հաղար ալդերի առաւ ծախեց: Ետքը Մենեղաւոսի մատնութեամբը տաճարը մտաւ, արծաթ՝ ոսկի և ուրիշ պահծու բաններ ալմէկաղ հաղար եօթը հարիւր քանչքարի չափ ժողվեց տարաւ. մնացած Հրեից ալվերակացու գրաւ Փիլիպոս Փոխւգացին չար մարդը: Ետև Ապողոնիոսը քսան հաղարով խրկեց որ չափահաս մարդիկը ջարդէ, և կանայք ու աղաքը գերի ծախէ: Ապողոնիոս գիտանալով թէ Հրեայք շաբաթ օրը սուրբ պահելու համար՝ գեմչեն դներ, սպասեց քանի մը օր, ու շաբաթ օրը յանկարծ վրանին ելաւ, շատ մարդ ջարդեց:

99.

Եօն Եղբարյ Նահապետին ին:

Հ. Անտիռքոս Հրեից տուած ջարդով
կշացան.

Պ. Ուզեց որ մնացածներն ալ ամէնքը կուռք պաշտեն. ուստի Աթէնոբիոս ծերունին խրկեց, որ եկաւ կուալաշտութիւն կըսորվեցընէր, ու մտիկ չընողը սաստիկ տանջանքներով կըսպաննէր: Անդամ մըն

ալ երկու կին՝ տղաքնին թվատենուն համար տարաւ բարձր պարիսպէն վար նետել տուաւ : Անոր համար շատ մարդ աս դին ան դին լեռները փախան :

Հ . Անախոքոսի հալածանքին մէջ ի՞նչ երևելի դիպուած կըյիշատակուի .

Պ . Եղիազար քահանային քաջութիւնը , Եօթն եղբարց նահատակութիւնը և Մակաբայեցւոց կտրՃութիւնը :

Հ . Եղիազար քահանան ի՞նչ քաջութիւն ըրաւ :

Պ . Ասոր բերանը գայլ գրած՝ կուզեին բռնի խոզի միս կերցընելոր օրինաց գէմընէ . և թէպէտ բարեկամները կըյորդորէին թէ գաղտուկ ուրիշ միս տան ուտելու , որ Դատաւորը խաբէ ու տանջանքէն ազատի , բայց ի՞նքն ամեննեին յանձն չառաւ . “ Իննսուն տարուան ծեր եմ , կըսէր , ի՞նչպէս իմ խիզճըս մաքուր պահելու համար՝ ուրիշները գայթակղեցընեմ . գիտնամ որ իննսուն տարի ալպիտի ապրիմ , չեմըներ , . ասանկով ի՞նք զինքն Աստուծոյ յանձնելով հոգին աւանդեց :

Հ . Եօթն եղբարքն իրենց մօրը հետ ի՞նչ պէս նահատակուեցան .

Պ . Երբոր զասոնք բռնեցին , կըստիպէին որ խոզի միս ուտեն . մեծ եղբայրնին առաջ անցաւ , ըսելով . “ Ի՞նչ պարապ տեղը կըհարցընէք . կըմեռնինք , օրէնքը չենք թողուր ” : Թագաւորը հրամայեց որ շուտ մը անոր լեզուն ու ոտուըներուն ձեռուըներուն ծայրէրը կտրտեն . գլխուն կտշին ալ

քերդեն՝ երեսին վրայ դարձընեն : Ասոնց-
մով երբ չմեռաւ , հրամայեց որ կրակին վրայ
դնեն , տապկեն : Մէկալ եղբարքը մօրեր-
նուն հետ սկսան մէկմէկու սիրտ տալ որ
մեռնին 'ի փառս Աստուծոյ : Ետեւէն եր-
կրորդին գլխուն կաշին քերդեցին՝ երեսին
վրայ ձգեցին ըսելով . “ Հնազանդէ , խողի
միս կեր ,, . ու մէկալին պէս տանջեցին . և
ինքը հոդին տալու ատենը թագաւորին ը-
սաւ . ” Ո՛վ հոգարտ , գուն զմեզ կըմեռցը-
նես , բայց Աստուած կըկենդանացընէ ,, :
Երրորդին հրամայեցին որ լեզուն դուրս
հանէ , շուտ մը հանեց , առանց վախ-
նալու ձեռուցներն ալ երկնցուց , որ թա-
գաւորն ալ զարմացաւ մնաց : Ետքը չորրոր-
դը մեռնելու ատենն ըսաւ . ” Երանի մեզի
որ պիտի յարութիւն առնենք . վայ քեզի որ
զրկուած ես անկէց ,, : Հինգերորդը՝ վեցե-
րորդն ալ նոյն տանջանքով մեռան : Ուզեց
թագաւորն որ գոնէ եօթներորդն անոյշ
խոսքերով պարզեներ խոստանալով խաբէ .
բայց երբոր Ճար չեղաւ , իր մօրը տուաւ որ
զինքը խրատէ : Մայրն ալ անոր գէմսկսաւ
յորդորել որ ըըլայ թէ պսակէն զրկուի ,
որ երկինքը մէկտեղ ուրախանան : Ան ատե-
նը տղան ալ աւելի սիրտ առած սկսաւ նախ-
ատել զթագաւորը . ” Աստուած քեզ պի-
տի պատժէ ,, ըսելով : Թագաւորն ալ կատ-
ղեցաւ , ալ աւելի սաստիկ տանջանքով
զինքն ալ մայրն ալ մեռուց :

100.

Մակաբայեցիք :

Հ. Մակաբայեցիք որո՞նք են, և ի՞նչ
կարծութիւն ըրին.

Պ. Աս ատենն էր Մատաթիաքահանան
որդնաց Մովզիիմքաղաքըքաշուեցաւհինգ
տղոցմով, անուննին՝ Յովհաննէս, Շմաւոն,
Յուգա Մակաբէ, Եղիազար, Յովսաթան:
Անտիռքոս հոն ալ մարդ խրկեց՝ դարձնե-
լու համար, և շատը կըդառնային. բայց
Մատաթիան համարձակ կըսէր թէ “Մենք
կուռք չենք պաշտեր,,,: Աս ըսելու ատեն
տեսաւ որ անդիէն ուրացող հրեայ մը ե-
կաւ, կուռքին զոհ կըմատուցանէր. մէկէն
վրան վաղեց ու ոտքով զարկաւ, կուռքին
առջեր սատկեցուց: Ան թղրական մարդն
ալ որ զինքը կըսորդորէր՝ մեռուց, կուռքը
կործանեց, և սկսաւ կանչել. “Ով որ աս-
տուածային օրէնքը կուզէ պաշտպանելքովա
գայ” : Ասանկովտղաքն և ուրիշքարեպաշտ
մարդիկ ալ մէկտեղելան լեռ մը գնացին ու
այրերու մէջ կըբնակէին: Թշնամիներն ի-
մացան, շաբաթ օր վրաննին եկան, համար-
ձակ հաղար հոգի ջարդեցին: Ասոր վրայ
Մատաթիա շատ ցաւելով, խորհուրդ ըրաւ
որ անկէց ետքը շաբաթ օրն ալ աստուա-
ծային օրինացը համար պատելազմին: Եւ
երբոր աւելի շատցան, սկսան կուապաշ-
տից հետ պատերազմիլ կուռքերը կոր-

ծանել, ուրացողները ջարդել։ Ետքը Մատաթիայի մահը մօտենալով յորդորեց որդեքն որ քաջութեամբ աստուածալաշտութիւնորէն հաստատեն, ու մեռաւ։ Ըմառն եղբայրնին իրենց հօրտեղդնելով, Յուդա Մակաբէն ալ զօրապետ, որուն անունովը կոչուեցան Մակաբայեցիք։

Հ. Յուդա Մակաբէն ի՞նչպէս յաջողութեամբ առաջ կերթար։

Պ. Առջի բերանը վեց հազար հոգւով սկսաւ քաղաքներ գեղեր առնել։ Ապողոնիոսին գէմալ ելաւ, յաղթեց, շատ կողուուա առաւ, զինքն ալ սպաննեց ու անորթուրը ինքը բանեցընելսկսաւ։ Ան տաենը Ասորեստանի Նրէն զօրապետն ալ աւելի զօրքով գէմն ելաւ։ Յուդա իր քիչ զօրքը յորդորելով որ Աստուծոյ ասպաւինին, վրանին վազեց, և ութը հարիւր հոգի ջարդելով ցրուեց անոնց բանակը։

Հ. Անտիոքոսի ի՞նչըրաւ երբոր լսեց Յուդա Մակաբէին քաջութիւնները։

Պ. Մատածեց որ բոլոր ուժովը գէմելէ ու Հրէից ազգը ջնջէ։ ուստի առաջ գնաց Պարսից վրայ՝ ստակ ձեռք ձգելու համար, Լիւսիաս իշխանին և իր Անտիոքոս որդւոյն յանձնելով Հրէից պատերազմին բաները։ Լիւսիաս իրեք զօրապետ ընտրեց՝ Պաղոմէսուր, Նիկանովըն ու Գորգիասը, և քառսուն հազար հետեւակ՝ ու եօթը հազար ձիաւոր զօրքով խրկեց որ Անտիոքոսին մտածածը կատարեն։ Նիկանովը վաճառականներուն հետ խօսք դրաւ, որ բռնելու գերիներուն

իննսունը՝ մէկ քանքարի ծախէ իրենց . և
կըկարծէր որ միայն ան Հրէից դնովը՝ հռո-
մայեցոց տրուելու տարեկան տուրքն կելլէ :
Յուղա իրեններն որ սաստիկ վախի մէջ էին՝
յորդորեց նախահարց օրինակներով ու Աս-
տուծոյ հրաշքներովն : Ետքը բոլոր Հրէից
աղօթք ու պար ասլքսալրելով, զօթքը կարդի
դրած , Աստուծոյ օդնութեամբը թշնամի-
ներէն տասնումէկ հաղար հոգի ջարդեց , և
ամբարտաւան Նիկանովը զօրապետն ալ աղ-
քատի հագուստով որ չճանչցուի՝ Անտիոք
փախաւ : Իսկ Հրեայք խել մը կողոպուտ
ձեռք ձգելէն ետեւ՝ գերի գնելու եկող վա-
ճառականներն ալ բռնեցին ու ստակնին
առին . և աս կողոպուտներէն՝ Յուղայի
հրամանովը շատ բան աղքատաց ու որբոց
բաժնեցին : Անկէ ետեւ Յուղա յաղթու-
թիւն մըն ալ ըրաւ Տիմոթէոսի և Բաքիդի
դէմ, քսան հաղար ալ անոնցմէ ջարդեց ու
շատ կողոպուտ ալ առաւ :

104.

Անդիտունի յահը :

Հ . Վիւսիասայ խորհուրդն երբոր առաջ
չգնաց ինչըրաւ .

Պ . Տարիէ մը վաթսուն հաղար հետեւակ
ու հինգ հաղար ձիաւոր զօրքով Հրէաստան
եկաւ : Յուղա տասնումէկ հաղարով դէմ
ելաւ , ու հինգ հաղար հոգի ջարդեց , և
բանակը ցրուեց :

Հ. Յուդա Մակաբէ Երուսաղէմն ալչա-
զատեց Անտիօքոսի ձեռքէն .

Պ. Լիւսիասայ յաղթելէն ետև բոլոր
Հրէից իշխան ըլլալով Երուսաղէմ գնաց ,
որ իրեք տարի կռապաշտութեան մէջ մնա-
ցած էր . ու բոլոր կուռքերը վերուց կործա-
նեց , և սկսաւ նորոգելու Աստուծոյ տա-
ճարն ամէն բանով . քահանաները զատեց ,
և Աստուծոյ շնորհակալութեան համար
Էօթն օր տօն կատարեցին : Ետքը ամէն սահ-
մանակից կռապաշտ ազգերուն ալ յաղթեց
Յուդա՝ յայտնի Աստուծոյ օգնականու-
թեամբը . անանկ որ անգամ մը հինգ ձիա-
ւոր կտրիձնելը երեցան որ Յուդան մէջեր-
նին առած կըպահէին , ու թշնամիներուն
նետ նետելով կըշփոթէին զանոնք՝ որ իրար
անցած կըյաղթուէին :

Հ. Անտիօքոս որ Պարսկաստան գնացեր
էր՝ երբոր լսեց իր զօրապետներուն յաղ-
թուիլը , ինչըրաւ .

Պ. Երբոր խաղք եղած դարձաւ անկէ ,
սաստիկ կատղեցաւ . Ճամբայ ելաւ՝ արտոր-
նօք Հրէաստանի վրայ սկսաւ գալ որ մը
առաջ ջնջէ Հրեաները : Ան ատեն Ա-
տուծոյ պատուհասելովը ստատիկ ցաւ մը
եկաւ վրան : Երբոր ինքը ցաւին մտիկ ը-
նելով կըքչէր կառքը , յանկարծ ինկաւ ,
ջարդուբուրդ եղաւ բոլոր մարմինը , և ը-
կըսաւ փափլներսի գին , վրան որդեր կըվլխ-
տային ու կըհոտէր : Ասանկով երբոր տւ
մահուան գուռը հասաւ , իմացաւ քաշած-
ներուն պատճառը , անոր համար առա-

չադրեց որ Եթէ առողջանայ, Հրեայ ըլլայ ու ամէն Աստուծոյ ուղածներն ընէ: Բայց Աստուծոյ ողորմութեան չափը լրցուած ըլլալով թողուց որ չարաչար սատկի:

Հ. Անտիռքոսի մեռնելին ետև Յուդա Մակաբէն հանդստութիւն գտամւ.

Պ. Զէ. վասն զի Լիւսիաս մէկէն անոր որդին՝ Եւպատոր կամ Հօրամոյն ըսուած Անտիռքոսը թագաւոր դրաւ, որ նորէն պատերազմբացաւ, ու շատ անդամ Յուդայէն յաղթուելին ետքը՝ հաշտութիւն խօսեցաւ. բայց խիստ քիչ քշեց, որովհետև Դեմետրիոս իրեն հօրեղբօրը որդին եկաւ Անտիռք, սպաննեց Անտիռքոսն ու Լիւսիասը և ինքը տիրապետեց: Ան ատենը Ազկիմոս անունով Հրեայ մը՝ որ ատենով քահանայապետութենէ վռնաուած էր, գնաց թղթին ըսաւ, թէ “Քանի որ Յուդա Մակաբէն ողջ է, Հրէաստան խաղաղութեն չըլլար” . և ուրիշներուն ալ վրայ տալովը՝ թագաւորը զԱզկիմոսը Բաքիդ զօրասլետին հետ խրկեց որ պէտք եղածն ընեն: Անոնք ալ եկան խաբէութեամբ խել մը մարդ Յուդայի բարեկամներէն սովաննեցին. և տեսնելով որ Յուդան սպատերազմի կըսպատրաստուի, դարձան նորէն թագաւորը դրդուեցին. ան ալ ‘Նիկանովը շատ զօրքով խրկեց որ զՅուդան բռնէ, ու Ազկիմոսը քահանայապետ գնէ:

102.

Յուդայի հակ:

Հ. Նիկանովը զՅուդան բռնելու հրամանը կրցա՞ւ առաջ տանիլ.

Պ. Նիկանովը աեսաւ որ Յուդա կտրիչ զօրքով պատրաստուած կեցեր է, սիրտ չըրաւ, ուզեց որ հաշտութիւն ընէ. ուստի Երուսաղէմ մտաւ և Յուդայի հետ խնամութիւն ալըրաւ: Աղկիմոս Նիկանովը այ ըրածները տեսնելով, գնաց թագաւորին ամբաստանեց. ան ալ սրդողեցաւ, գրեց Նիկանովին թէ Յուդան կապած ինձի խրկես: Յուդա լսեց, սկահուըտեցաւ. Նիկանովը փնտուելով զինքը՝ քահանաներուն գնաց, ձեռքը դէպ 'ի տաճարն երկրնցընելով « Թէ որ, ըստ, Յուդան ձեռքս չտաք, աս տաճարը կըկործանեմ, մեհեան կըշինեմ »: Քահանաները լալով սկսան աղացել Աստուծոյ որ սկահէ իր տաճարը :

Հ. Նիկանովը երբոր զՅուդա Մակաբէն շկրցաւ բռնել, ի՞նչըրաւ.

Պ. Նախ քաղքին դլխաւոր ծերը Հռաքս բռնելու համար հինգ հարիւր զինուոր խըրկեց. բայց Հռաքս չուզելով կուապաշտներու ձեռք իյնալ, թուրով ինքնիրեն զարկաւու ինք զինքը պարիսպէն վար ձգեց. և չմեռած՝ արիւնլուայ ոտքի վրայ ելաւ, դուրս ինկած փորոտիքը ձեռքն առաւ, ըստ:

“Տեր, այսպէսիքեն հատուցանես” . ու ինկաւ մեռաւ : Ետքը Նիկանովը իմանալով որ Յուդա Մատթաքէն Սամարիայի կողմերը զօրքով կեցեր է , կամօք շաբաթ օր իր բոլոր ուժովը վրան վազեց , Յուդա Մատթաքէն ալիր զօրքը յորդորելով , տեսիլք մընալ պատմեց . թէ Ո՞նիա քահանայապէտը հրեից համար ազօթք կընէր , և ուրիշ ծերունի մըն ալ կըցուցընէր , ըսելով թէ “Երեմիա մարդարէնէ , որ միշտ ձեզի համար Աստուծոյ կաղացէ” : Ան առեն Երեմիան ոսկիկէ թուր մը Յուդայի կուտայ ու կըսէ . “Առ ու բոլոր թշնամիներդ սպաննէ” : Աս տեսիլքովքաջալերուած իրենք քիչ հոգի ըլլալով , երեսունուհինգ հազար հոգի մեռուցին՝ Նիկանովըն ալ մէկաեղ : Յուդա հրամայեց որ Նիկանովըայ գլուխը և աջ ձեռքը կարեն , որ բերին տաճարին տոջել կախեցին :

Հ . Նիկանովը մեռնելէն ետե Յուդան խաղաղութիւն դասն .

Պ . Մօտերն ուրիշ զօրաւոր թշնամի մը չդանուելով . քիչ մը ատեն դադրեցաւ պատերազմը . և ինքն ալ լսելով հռոմայեցոց մեծ անունը , դեսպան խրկեց , հետերինի դաշինք դրաւ : Բայց Դեմետր լսելով Նիկանովըայ մահը , նորէն Բաքիդը Ազկիմասի հետ խրկեց : Ան առեն Յուդայի քովմիայն իրեք հաղարդորք գտնուելով վախցան ցրուեցան , և միայն ութը հարիւր ձիաւոր մնաց . անոնք ալ կըսէին թէ “ Աս անդամէտ կենանիք , Յուդա” : Յուդա ըստւ . “ Ես փախչել չեմ

գիտեր , , . և ան ութը հարիւրով առաւու-
տանց ինչուան իրիկուն պատերազմեցաւ ու-
բանակին աջ թեկին յաղթեց : Բայց ձախ
թեկին զօրքը եկան զիրենք մէջ առին . հոն
ինկաւ Յուդան ու զօրքը ցլուեցան : Ետքը
Ըմաւոն ու Յովիսաթան եղբարքը անոր մար-
մինը տարին հայրենական գերեզմանը թա-
ղեցին , հրեայք ալ վրան մեծ սուդ ըրին :

103.

Յանաւան , Ըմաւոն :

Հ . Յուդա Մակաբէին տեղ ովկ եղաւ
առաջնորդ հրեից :

Պ . Առջի բերանը անտէր մնալով , Բաքի-
դէն շատ նեղութիւն քաշեցին . անոր հա-
մար Յովիսաթան անոր եղբայրը քահանայտ-
պետ ու առաջնորդ դրին : Բաքիդ զան ալ
կուզէր սպաննել . բայց Յովիսաթան զօրքով
անապատ տեղ մը քաշուեցաւ : Բաքիդ
գնաց՝ շաբաթ օր պատերազմքացաւ . Յով
նաթան հազար հոգի զարկաւ փախուց :
Երկրորդ անգամ ալ Բաքիդ յաղթուելով
հաշտութիւն ըրաւ ու Անտիոք գարձաւ ,
որովհետեւ Դեմետր թագաւորին ալ Աղեք-
սանդր Եպիփանին ձեռքէն կըվշտանար :
Ասանկով Յովիսաթան Մաքմաս նստած ըս-
կըսաւ ժղվթղը կառավարել . վասն զի Երու-
սաղեմի բերդը գեռ Դեմետրին ձեռքն էր :

Հ . Յովիսաթան կըցաւ խաղաղութեամբ
քշել իր եշխանութիւնը .

Պ. Խրենքաջութիւնը հռչակուելով, ու-
ժիշները չե թէ միայն դէմ չէին ելլեր, հա-
պանակ երկու թագաւոր Դեմետր ու Ազեք-
անդը՝ մէկմէկու դէմ Յովնաթանու բա-
րեկամըլլալ կըջանային։ Բայց Յովնաթան
Դեմետրի անօրէնութիւնները յիշելով, ա-
նոր բարեկամական խոստմունքներուն այն-
չափ չէր հաւտար։ մանաւանդ որ Ազեք-
անդը զինքն քահանայապետ Ճանչնալով՝
ուկի թագ ու ծիրանի խրկեց իրեն։ Թէ-
պէտք Դեմետր ալնորէն բարեկամութեամբ
թուղթ գրեց Հրեից, շատ ազատութիւններ
տալով։ Բայց անոնք հաստատ կեցան Ազեք-
անդը հետ։ Ետքը Ազեքսանդը զԴե-
մետրն սպաննեց։ ու Եդիպտացւոց Պտղո-
մէոս թագաւորին հետն ալբարեկամանալ
ուղելով, անոր Կղէոպատրա աղջիկն իրեն
կին առաւ։ և երբոր երկու թագաւոր մէկ-
տեղ Պտղոմայիդ քաղաքը հարսնիք կընէ-
ին, Ազեքսանդը զՅովնաթանն ալ հրաւի-
րեց, ու շատ պատիւ տուաւ իրեն։ Թէպէտք
հոն Յովնաթանի վրայ շատ ամբաստանու-
թիւն ընողներ ալ եղան։

Հ. Յովնաթան ինչուան ետքը խաղաղու-
թեամբ իշխեց Հրեից։

Պ. Քիչ ատենէն՝ մեռած Դեմետր թա-
գաւորին մեծ որդին Դեմետր Նիկանովը՝
իր հօրը տեղը Անտիոք քաղաքն եկաւ նըս-
տաւ։ ու Յովնաթանի վրայ բարկացած՝ իր
հօրմէն զատուելուն համար, Ասլողոնիոս
զօրապետը՝ խրկեց վրան, ութը հազար հե-
տևակով և իրեք հազար ձիաւորով Յովնա-

թան Ըմաւոն եղբօրը հետ տասը հազար զօրքով գէմելաւ, ութը հազարը ջարդեց, և Դագոն կուռքին տաճարը՝ հոն փախչող ներուն վրայ այրեց, ու շատ կողոպուտով Երուսաղեմդարձաւ: Աղեքսանդրն ալՅով նաթանի քաջութեանը համար իրեն թագաւորական նշան պարգև խրկեց ու իշխանութիւնը մեծցուց: Բայց Աղեքսանդր սպաննուելէն ետքն որ Դեմետր աւելի զօրացաւ, ինքն ալ Յովիսաթանը մեծարեց, աղատութեան գիր տուաւ:

Հ. Յովիսաթան ի՞նչպէս մեռաւ.

Պ. Տրիփոն զօրապետը կուղէր Աղեքսանդրի տղան թագաւոր գնել. Յովիսաթան Դեմետրին օգնեց, յաղթել տուաւ. բայց Դեմետր անոր փոխարէն ընելով, ետքը իր զօրքն ալ թշնամանալով փախուցին զինքն ու Անտիոքոսը թագաւոր ճանցան, որ Յովիսաթանին պատիւ ըրաւ: Բայց Տրիփոն Անտիոքոսին ալ թշնամի դարձած, երբոր Յովիսաթան անոր օգնելու կերպար, Տրիփոն խաբէութեամբ զօրքը քովէն հեռացընել տուաւ ու հազար հոգւով Պըտղումայիսքաղքին մէջ գոցեց զՅովիսաթան, հետը եղած զօրքը ջարդեց, ու ինքն սկսաւ Հրէաստանի վրայ երթալ: Հրեայք եղածին վրայ շատ ցաւելով, Ըմաւոնը Յովիսաթանի աեղնասուցին: Տրիփոն իմանալուն պէտք Ըմաւոնի խրկեց ըսաւ թէ, “ Յովիսաթան պարաք ունի, վՃարեցէք, և իրեն երկու որդիեն ինծի: պատանդ տուէք որ վինքը թողում,, : Ըմաւոն իմացաւ խարդախութել.

բայց ժողովրդեան բերանը չի յնալու համար՝
անոր ուղածները տուաւ : Տրիփոն անոնք
առնելէն ետե, Յովսաթանը մեռուց ու ետ
դարձաւ . դնաց Անտիոքոսն ալ գալտուի
սովաննել տուաւ ու ինքը թագաւորեց : Իսկ
Հմաւոն Յովսաթանի մարմինն առաւ, Մով
դիմքաղաքն՝ իր հօրը գերեզմանը դրաւ,
և վրանին փառաւորքարէ շինուածք շինեց :
Հ. Հմաւոն ի՞նչպէս քշեց իր իշխանու-
թիւնը .

Պ. Որովհետեւ Դեմետր ան ատենը ու-
ժովցեր էր, ընծաներ խրկեց անոր ու ազա-
տութիւններ առաւ, և երկար ատեն խաղա-
ղութեամբ կառավարեց : Ետքերը Անտիո-
քոս անունով մէկը Տրիփոնին յաղթեց, ու
Հմաւոնին հետ սկսաւ թշնամութիւն ընել-
իր Աթենորիոս բարեկամը խրկեց, շատ բա-
ներ կըսպահանջէր Հմաւոնէն : Հմաւոն սլա-
տասիսանեց թէ “ Միայն հարիւրքանքար
կուտանք Յոստապէ ու Գաղարա քաղաքնե-
րուն տեղը . ուրիշ սլատաք չունիք տալու ” :
Անտիոքոս բարեկացած՝ շատ զօրքով խրկեց
վրան կենդեբոս զօրապետը . Հմաւոն ալ
իր երկու որդիքը Յուդա և Յոհան քսան
հազար զօրքով անոնց դէմ խրկեց, որ զա-
մէնքը ջարդեցին ու փախուցին :

Հ. Հմաւոն իր մահուամբ մեռաւ .

Պ. Զէ . Պտղոմէոս Աբուբեանց Հմաւո-
նի փեսան վրան նախանձելով, օր մը սեղան
ըրաւ անոր իր քաղաքը, և ուտել խմելէն
ետե՝ Հմաւոնը և երկու որդիքը Յուդա ու
Մատաթիա սպաննել տուաւ . Անտիոքոսին

ալ իրեն օգնութիւն ուզեց . և Ըմաւոնին
մէկալ տղուն վրայ ալ գազարա քաղաքը
մարդ խրկեց որ սպաննեն . բայց անիկայ ա-
ռաջուց գաղտուկի խմանալով , ան մարդիկը
բռնեց մեռուց ու իր հօրը տեղը նստաւ :

104.

Յա-էւ-ս-ծ :

Հ . Յոհանի կառավարութիւնը ի՞նչպէս
եղաւ .

Պ . Ասոր վրայ կը լմըննայ Մակաբայեցւոց
պատմութիւնը . բայց Յովանապոսին մէջէն
գիտենք թէ Յոհան որ Հիւրկանիտ գաւա-
սին յաղթելուն համար Հիւրկանոս ալ
կը տուի , Պաղոմէոսին յաղթելէն ետև՝ հօրը
տեղը անցաւ : Եւ Անտիոքոս Երբոր բոլոր
ուժովն եկաւ Երուսաղէմ պաշարեց , Յո-
հան անանկ քաջութեամբ գէմ գրաւ որ
անոր Ճարը հատած՝ հետը հաշտուեցաւ :
Ետքը Անտիոքոս Պարսից գէմ պատերազ-
մի ելլելու ատենը Յոհանն ալ հետն առաւ
անոր քաջութեանը համար : Բայց Անտիո-
քոս Երբոր ինքզինքն սպաննեց , Յոհան
Հրէաստան գարձաւ , ու իր տէրութիւնը ու-
ղածին պէս մեծցուց : Բայց իր ատենը Սա-
դուկեցւոց ու Փարիսեցւոց աղանդները տա-
րածուած ըլլալով , Յոհան Ետքերը Սադու-
կեցւոց կողմը բռնեց , և Հրէից ատելի եղաւ :

Հ . Յոհանին ովլ յաջորդեց .

Պ . Հինգ տղոցը մէջէն նստաւ Արիստո-

բուղոսը, և ինքզինքը Հրեաստանի թագաւոր անուաննեց. իր մայրն որ իշխանութեան ետեւէ էր՝ մեռուց, ու իրեք եղբայրները բանտ դնել տուաւ. և մէկալ Անտիգոնոս եղբայրն՝ որ իրեն թագաւորութեան ընկեր էր առեր, անգամ մը երբոր պատերազմէն յաղթութեամբ դարձաւ, վրան կարծիք երթալով թէ կուզէ թագաւորութիւնը յափշտակել, անողորմաբար մորթել տուաւ: Բայց տարիէ մը աւելի չքշեց իր իշխանութիւնն ալ. և ուր որ իր եղբօրն անմեղ արիւնը թափեց, հոն հոգին փչեց:

Հ. Արիստոբուղոս որո՞ւ թողուց իր թագաւորութիւնը.

Պ. Ինքը զաւակ չունենալու, իր կինը՝ վԱղեքսանդրոս Յաննէսս տագրը բանտէն հանել տուաւ, ու հեաը կարդուելով զինքը թագաւոր դրաւ. որ թէպէտքաջութեամբ Հրեաստանի սահմանը շատ մեծցուց, բայց իր անգթութեամբը խիստ ատելի եղաւ ամենուն. ուստի զինքը մեռցընել կընայէին: Աղեքսանդրոս իմանալով կատղեցաւ, և ինչպէս որ կըսեն, վեց տարուան մէջ յիսուն հազար հոգւոյ գլուխ կտրեց. մէկ հեղ մ' ալ ութը հարիւր հոգի մեծամեծներէն որ իրը բած բռնակալութիւններուն վրայ կըխօսէին, բռնել տուաւ, ու ինքը սեղաննստած ուրախութեան ատենը՝ զանոնիք խաչ վրայ կախել տուաւ, ու իրենց կնիկները՝ զաւկըները բերաւ անոնց առջև մորթել տուաւ: Աղեքսանդրոս ետքերը զինքը դինիի տալով, անոր համար իրեք տարի ալ հե-

ւանդութիւն քաշելէն ետև , իր իշխանութեանը քսանուեօթներորդ տարին մեռաւ :

Հ . Աղեքսանդրոսին ովլյաջորդեց .

Պ . Իրեն տղաքը Հիւրկանոս և Արիստոբուզոս պղտիկ ըլլանուն , թագաւորութեառանգութիւնը յանձնեց իր Աղեքսանդրա կնկանը որ Սոզոմէ ալկըսուէր . ան ալքահանայապետութիւնը Հիւրկանոսի տըւաւ , և ինքը միայն կառավարութիւնը կընէր . ինը տարիէն Երբոր մեռաւ , իշխանութիւնը բոլորովին Հիւրկանոսի մնաց :

Հ . Հիւրկանոսի կառավարութիւնը ի՞նչ պէս եղաւ .

Պ . Ինքը տկար ըլլալով և իր Արիստոբուզոս եղբայրը տաքարիւն , Հիւրկանոսի վրայ պատերազմի ելաւ , յաղթեց . ինքը անցաւ աթուը : Իրեք տարիէն Հիւրկանոս՝ Արքացոց Արեատաս թագաւորին օդնութեամբը փախուց Արիստոբուզոսն ու ինքը նստաւ . ինչուան որ Սկաւրոս Հռոմայեցւոց զօրապետն Արիստոբուզոսէն չորս հարիւրքանքար առաւ ու Արեատաս թագաւորին Երուսաղեմէ փախցրնելով , նորէն տէրութիւնը Արիստոբուզոսի տուաւ : Բայց ետքը Պոմպէոս Հռոմայեցւոց զօրապետն Երուսաղեմն առաւ՝ նորէն Հիւրկանոսի դարձուց , և Արիստոբուզոսն իր զաւկըներովը Հռոմբերաւ , և բոլոր Հրէաստան Հռոմայեցւոց հարկատու ըրաւ , Անդիսպատրոսի յանձնելովը Հրէից տուրքերը ժողվէ ու Հռոմայեցւոց իրկէ :

Հ . Մակաբայեցւոց ցեղէն վերջի թագաւորին ովլեցաւ .

Պ. Անտիգոնոս Արիստոքրուզոսին որդին,
որ ութը տարի հռովմբանտը կենալէն ետե,
հօրը հետ բանտէն փախաւ, ու Հրէաստան
դարձաւ : Բայց ետքը Անդիպատրոսի որ-
դւոյն Հերովդէսի խօսքովն որ կըսէր թէ Ան-
տիգոնոս թշնամի է Հռոմայեցւոց, կապած
Անտիգ քաղաքը տարին զինքն ու դլուխը
կտրեցին : Ասովքոլորովին Հրէից իշխանու-
թիւնը վերջացաւ :

Հ. Հրէից ազգը Մակաբայեցոցմէ ետե
ովկառավարեց .

Պ. Հերովդէս, որ Հրէից ազգէն չէր, և
խարդախութը Հռոմայեցւոց ծերակու-
տին ութը հարիւր տաղանդ ստակ խոստա-
նալով, Օդոստոս կայսէր ձեռքէն բոլոր Հր-
քաստանի թագաւորութիւնը ինքն առաւ,
որուն ատենը Քրիստոս աշխարհք եկաւ :



103.

Գ Ի Տ Ե Լ Ի Ք

Հ . Նըրեայք Երբոր գերութեան դնացին , տապահակն ի՞նչ եղաւ .

Պ . Երեմիա մարդարէն՝ տաճարը չկործանուած՝ գետնի տակ գաղտուկ պահեց տապահակն ու սեղան խնկոցը . Ետքը տարաւ Նաբաւ լեռը՝ Մովսեսի թաղուած տեղը . և ուր դնելը անյայտ սիմոն մնայ ինչուան վերջը :

Հ . Եսթեր ինչո՞ւ Համար թագաւորը և Համանն ալ մէկտեղ Երկու անդամ սեղանի հրամցուց .

Պ . Որպէս զի թագաւորին սէրը իր վրայ ալաւելի շարժէ . և Համանն ալ կանչուելով և փառաւորուելով , թէ որ յանկարծ իր ըրած անիրաւութիւնը լսէ , շփոթի ու չկարենայ խաբէութիւն մտածել : Մէյ մըն ալ , որ ըսած ատենը Համանը քոմին ըլլալով , թագաւորն ամենելին կասկածի մը չերթայ :

Հ . Համանը կախուելէն Ետքը , Հըրեաներն ինչո՞ւ իրենց թշնամիները ջարդեցին .

Պ . Վասն զի անոնք Հըրեից վրայ թշնամութիւն պահելով , միշտ զիրենք ջնջելու ետեւ կըլլային . ուստի Հըրեաներն ալ ատեն դանելով անոնց առաջքը առին , որ իրենց կեանիքը աղատեն . անոր Համար ալ թշնա-

թիերուն հարստութեանը ամենախն չըմօ-
տեցան :

Հ. Դանիել ու իր ընկերներն ինչու թա-
դաւորական սեղանէն ուտել չուզեցին .

Պ. Մէյ մը որ թագաւորական սեղանը
շատ անգամ Մովսեսի օրինացը դէմ կերա-
կուրներ կըդրուէին . և Երկրորդ՝ շատ ան-
գամ Բաբելացիք ան կերակուրներն իրենց
կուռքերուն նուիրած կըլլային :

Հ. Տասնուերկու փոքր մարդարէներն ո՞ր
ատեն և ի՞նչ բանի վրայ մարդարէացան .

Պ. Շատը Հրէից թագաւորներուն ատե-
նը մարդարէացան , Խորայէլացոց կուսպաշ-
տութիւնը յանդիմանելով և Քրիստոսի գա-
լուստը գուշակելով . միայն Յովեան ու Նա-
ւում Կինուէացոց վրայ մարդարէացան . իսկ
ետքի իրէքը Բաբելացւոց գերութէ ետքը
սկսան մարդարէանալ :

Հ. Հուաքսօին ինքզինքն սպաննելն աղթէ
բան էր .

Պ. Չէ . թէալէտ և ինքը բարեմտու-
թեամբ ըրաւ որ անհաւատներուն ձեռքը
չինայ , իր ազգին ալ կտրՃութեան օրինակ
տայ : Անոր համար շատերը զինքն անմեղա-
դիր կընեն :

Հ. Ուափայէլ հրէշտակն ի՞նչուէս իր
անունը Ալբէիս ըստ .

Պ. Վասն զի ան Ազարիային կերպարան-
քովի երեցաւ՝ որն որ Տոբիթ կըՃանչնար .
մէյ մըն ալոր հրէշտակները որովհետեւ մաս-
նաւոր անուն չունին , մարդկանց առջև ի՞նչ
անուն որ ուզեն՝ կընան ըստ :

Հ. Սեղանին սուրբ կրակն որ Երեմիա
պահեց, ուսկից եկած էր.

Պ. Ան կրակն էր որ առջի անդամն անտ-
սլատին մէջ՝ Խհարոնին ողջակէզ ընելու ա-
տենն երկնքէն յանկարծ իջնելով, այրեց
ողջակէզը. Ած հրամայեց որ ան կրակը
միշտ վառ պահենքահանաներն ողջակիզաց
սեղանին վրայ. ուստի ինչուան Բաբելա-
ցւոց գերութիւնը վառ մնաց: Ետքը Երե-
միայի պահած տեղէն հրաշքով հանեցին,
ու անկէ ետև ինչուան տաճարին կործա-
նիլը դիմացաւ:

Հ. Յակոբ նահագետին խոսամունքը [թէ
Յուդայի ցեղէն իշխան չպակսի ինչուան
Քրիստոս, ի՞նչ կերպով կատարուեցաւ.

Պ. Յուդայի ցեղին իշխանութիւնը Դաւ-
թէն սկսելով, ինչուան Սեդեկիա շարու-
նակեց. Ետքը Բաբելացւոց գերութեան ա-
տենը՝ Նաբուքոդոնոսորդ Յաքոնիան թագա-
ւորական սլատուով կըսպահէր. և անոր որ-
դին և Զօրաբաբէլ թոռը՝ ան գերութեան
ատենն ալ ամէն Հրեից մէջ առջի պատիւն
ունէին և իշխանութեան մէջ էին Նաբու-
քոդոնոսորայ քովը, և Թագաւորութեան
իրաւունքով կըսպարուէին: Երբոր նորէն Ե-
րուսաղէմ գարձան և սկսան տիրել. ան ալ
Յուդայի իշխանութիւն էր, որովհետև եր-
կիրը Յուդայի էր. Ժղվրդը բոլոր Յուդայի.
և միայն մէկ քանի հոգի ուրիշ ցեղերէն կը-
գանուէին մէջերնին. և թէսկէտ ետքի բուն
իշխանը Կեեայ ցեղէն էր, բայց յայտնի
է որ Յուդայի ցեղին անուամբը. որովհետև

Աստուած Ղեեայ ցեղը տասնուերկու ցեղին
Հջմն ընտրեր՝ իրեն առեր էր, անոր հա-
մար Ղեեայ ցեղը Թագաւորութիւն չէր
կրնար ունենալ, հրաման ալ չուներ.քաղաք-
ներ Երկիրներ ստանալու . բայց Յուդայի
ցեղին մեջ Թագաւորելու յարմար մարդ
չգտնուելով, Աստուած իր մարդիկներէն
անոնց տուաւ որ իշխանութիւննին հաստատ
պահէն . տսանկով Յուդայի Թագաւորու-
թիւնը ինչուան Քրիստոս դիմացաւ :





ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ԵԱՐ ԿՏՎԿԵՐԸՆԻՆ

ՄԱՍՆ Ա.

ՔՐԻՍՏՈՍԻ ՄԱՐԴԵՂՈՒԹԵՆԻՆ

ԽՀՈՒՏԱՆ ՄԿՐՏՈՒԹԻՒՆ

106.

Ա-Է-Գ-Ա-Յ, այսէլու-նի-ն :

Հ. ՈՒ Փրկեց զմեղ սատանային դե-
րութենէն.

Պ. Աստուած իր անհուն դժութեամբն
ու անչափ սիրովը լսեց մարդկանց աղաղակն՝
որ չորս հազար տարի իր ընտրեալնահապետ
ներուն և մարդարէններուն բերնով ոտքն
ինկած՝ իր սիրոյն դէմըրած յանցանքներ-
նուն թողութիւն կըխնդրէին։ Եւ ուզեց որ
եթէ մարդիկ ստեղծման ատեն իր ցցուցած
սէրը չճանցան, ուզեց որ Փրկելու ատենն
իր մեր վրայ ունեցած սիրոյն մէծութիւնը

խիստ յայտնի փորձով ցուցընէ : Անոր համար ինքն Աստուած մարմին առաւ , մարդեղաւ , ու իր նախատական մահուամբն ըզմեղ մահուանէ ազատեց :

Հ . Երբոր Քրիստոսի աշխարհք դալը մտեցաւ , առաջուց նշան մը տուան .

Պ . Հերովդեսի թագաւորութեանը երեսունուհինդերորդ տարին՝ Եղիսաբեթի երկանը Զաքարիա քահանային՝ որ ծերացերէր էր ու տղայ չունէր , օր մը Երբոր տաճարը խունկ կըմատուցանէր , հրեշտակ մը երեցաւ ու ըսաւ . « Ազօթքդ լսեց Աստուած . Եղիսաբեթքեզի որդի մը պիտի ծնանի , անունը Յովհաննէս դնես , որ շատերուն ուրախութեան պատճառ ըլլայ . չծնած՝ հոգւով որբով լեցուի , և Աստուծոյ առջևէն երթալով ժողովրդեան սիրտն անոր դարձընէ . ուխտաւոր ըլլալուն համար ալ զգուշացիր որ գինի և օղի չխմէ » : Զաքարիա Երբոր տարակուսեցաւ ծերըլլալուն համար , հրեշտակն ըսաւ . « Ես Գաբրիէլ հրեշտակն եմ , որ Աստուած զիս խրկեց . հիմա ինձի չհաւտալուգ համար համը ըլլաս ինչուան անօրը » : Մէկէն Զաքարիային լեզուն կապուեցաւ . ետքը երբոր տուն դնաց , Եղիսաբեթյացաւ , ու փառք կուտար Աստուծոյ :

Հ . Յիսուսի ծնունդը Յովհաննեսի ծնընդենէն որչափ ետքը պիտի ըլլար .

Պ . Հինդ ամիսէն ետև Գալիլեայի Նազարէթ քաղաքը՝ ուր էր կոյսն Մարիամն նշանած Յովհեփիայ արդարոյն հետը՝ եկած Գաբրիէլ հրեշտակը Մարիամու ըսաւ .

Աւրախ լեռ բերկրեալդ , տէր ընդ քեզ :
Այս Մարիամ հրեշտակը տեսնելով և ան-
իսպը լսելով շփոթեցաւ : Հրեշտակը նո-
րէն ըստաւ թէ “ ՄԵ վախեր , Քրիստոս քեզ
մ պիտի ծնանի ” : Երբոր ինքը նորէն կը-
տարակուուէր , պատասխան տուաւ հրեշտա-
կը թէ “ Հոգւով սրբով պիտի ըլլայ ” . և
իմացուց թէ Եղիսաբէթ ազգականն ալ որ
ամուշ էր՝ յղի է : Մարիամ ալ ըստաւ . “ Ահա
և Աստուծոյ աղախինն եմ , ինչ որ ըսիր
ինձի՝ կատարուի , : Աս խօսքով յղացաւ
զՅիսուս :

Հ . Աւետմանէն եաւ ի՞նչ ըրաւ սուրբ
իոյսը .

Պ . Եղիսաբէթին աչքիլուսի գնաց . ու-
երբոր բարեեց , Եղիսաբէթի արգանդին
մէջ վեց ամսուան աղան շարժեցաւ . մայրն
ալ հոգւով սրբով լեցուած՝ կանչելով ը-
ստաւ . “ Օրհնեալ ես դու ’ի կանայս , և
օրհնեալ է պատուզ որովայնի քո . աս ի՞նչ
մէծ պատիւ է՝ որ Աստուծոյ մայրն ինձի
դայ ” : Մարիամ ալ սկսաւ ըսել ան խոր-
հըրդաւոր օրհնութիւնը . Մէծաշուացէ անյն
հարէր . ու իրեք ամիսէն իր տունը դարձաւ :

Հ . Յովհաննում մկրտչի ծնունդն ի՞նչպէս
էղաւ .

Պ . Եղիսաբէթ ատենին Երբոր ծնաւ ,
ազգականներն իրեն ուրախակից եղան . և
ութերորդ օրը աղան թլփատելու ատենն՝
ուզեցին որ անունը Զաքարիա դնեն : Մայ-
րը կըսէր թէ “ Յովհաննէս դրէք , . ուրիշ-
նէրը ” Զեր աղջին մէջ ատ անունը չկայ ,

կըսէլին : Ետեւ հօրը հարցուցին , ան ալ տախտակի մը վրայ գրեց , թէ “ Յովհաննէս է անունը ” , ան ատեն լեզուն ալ արձակուեցաւ ու հոգւով սրբով լեցուած սկսաւ Օքնէաւ քէր Աստուած Խարայէլի օրհնութիւնը ըսել : Խակ Յովհաննէս պլղակուց անապատ քաշուեցաւ ինչուան քարոզութեան ատենը :

107.

Ծանոթութ :

Հ . Սուրբ Յովհանէփ ի՞նչպէս խմացաւ Մարիամու հրաշալի յղութիւնը .

Պ . Դրսի նշաններէն տեսնելով , և չդիտնալով թէ հոգւով սրբով է , շատ շփոթեցաւ . բայց ինքն արդար ըլլալով , ուզեց դաղտուկ քովէն ճամբէլ : Ասանկ մտածելով երբոր քունը տարաւ , հրեշտակ մը իմացուց ինչըլլալը , և անունը Յիսուս գնեսը ըսաւ , յիշելով Եսայի մարդարէին ըսածը թէ “ Ահա կոյս յղասցի և ծնցի որդի , և կոչեսցեն զանուն նորա իմմանուէլ , որ թարդմանի՝ ընդ մեզ Վատուած ” : Ասոր վրայ Յովհանէփ շատ ուրախացաւ :

Հ . Յիսուսի ծնունդն ի՞նչպէս եղաւ .

Պ . Որովհետեւ մարդարէներն ըսեր էին որ Բեթղեհէմ քաղաքը պիտի ծնանի Քրիստոս , Հռոմայէցոց Օգոստոս կայսրը հրման հանեց որ ամէն մարդու ցեղն ու քաղաքը գիր անցուի : Յովհանէփ ալ Բեթղեհէմցի ըլլալով եկաւ Բեթղեհէմին գրսի գիր

ախոռի մը մէջ իջաւ . հոն ծնաւ Յիսուս
չիշեր ատեն . Աստուածածինն ալ զի՞նքը
խանձարրով պատեց ու մառի մէջ դրաւ :
Ան կողմերը հովիւներ կային , ոչխարիներ կը-
պահէին . անոնց ալ յանկարծ հրեշտակ երե-
յաւ ու ըսաւ . “ Մի վախէք , ուրախացէք ,
ոյսօր ծնաւ ձեր փրկիչը . գնացէք տեսէք
մառի մէջ ” : Ասըսելու ատեն ուրիշ ան-
համար հրեշտակիներ ալ երկցան ու սկսան
քհնել զԱստուած՝ ըսելով . “ Փառք ՚ի բար-
ձունս Աստուծոյ , և յերկիր խաղաղութիւն ,
՚ի մարդիկ հաճութիւն ” : Եաքը հովիւնե-
րը վազեցին եկան , դտան Յիսուսը մառ-
ի մէջը , Երկրպագութիւն ըրին . և ով որ
անոնցմէ կըլսէր , կըզարմանար : Իսկ ութե-
րորդ օրը թլիատեցին ու անունը Յիսուս
դրին :

Հ . Հովիւներէն ուրիշ մարդ չգտնուե-
ցաւ որ գոյ Յիսուսը տեսնելու .

Պ . Աստուած հրէից անհոգութիւնն ե-
րեսնին աալու համար՝ հեռու աշխարհքէ
իրկեց իրեք մոգերն որ ասաղի երենալէն
դուշակելով Յիսուսի ծնունդը , եկան ու
սկսան Երուսաղեմի մէջ հարցընելթէ և Ուր-
էնոր ծնած թագաւորը , հերովդէս անոնց-
մէ լսելով շփոթեցաւ . կանչեց հրէից կար-
դացողները , հարցուց . անոնք ալ ըսին .
“ Միքիա մարդարէն կըդրէ թէ Բեթղեհէմ
քաղաքը պիտի ծնանի ” : Ան ատեն հերով-
դէս դաղտուկ կանչեց մոգերը , ապօս-
պրեց իրենց որ Եթէ գտնեն տղան , իրեն ալ
հմացընեն որ ինքն ալ երթայ անոր Երկրպա-

գութիւնընէ : Ետքը ան աստղը նորէն երեցաւ իրէնց ու ինչուան Յիսուսին բնակած տեղին վրայ գնաց կեցաւ : Անոնք ալ մտան, երկրագութիւնը ըրբն Յիսուսին ու պարզեց առևին, ոսկի՝ կեդրուկ ու զմուռաս :

Հ . Մոգերը դարձան Հերովդեսին՝ Յիսուսի ծննդեան տեղը ցուցընելու համար .

Պ . Զէ . վասն զի հրեշտակ երեցաւ անոնց, ապսուրեց որ ուրիշ ճամբով երթան իրենց տեղը :

Հ . Հերովդէս երբոր մոգերէն խաբուեցաւ, ի՞նչը ըրաւ .

Պ . Սաստիկ սրդովզեցաւ, ու ջարդել տըւաւ բոլոր Բեթղեհեմի և մօտ տեղերուն երկու տարուընէ վար եղած տղաքը :

Հ . Բեթղեհեմի մանկանց կոսորածէն Յիսուս ի՞նչպէս ազատեցաւ .

Պ . Առաջուց հրեշտակին իմացընելովը Յովակիփ զՅիսուս մօրը հետ Եգիպտաս փա խուց, ինչուան որ Հերովդէս մեռաւ : Ետքը նորէն հրեշտակին ըսելովը դարձաւ եկաւ. տեսաւ որ Ազքեղայոսը Հերովդեսի չար տղան նստեր էր՝ վախցաւ, ու հրեշտակին առաջնորդելովը Կաղաքէթ քաղաքը գնաց, որ Անդիսաս Հերովդեսին իշխանութեանը տակին էր :

Հ . Յիսուսի ընծայումն ի՞նչպէս եղաւ .

Պ . Յիսուս երբոր քառսուն օրուան եղաւ, ինչպէս որ օրէնքը կասկապրէլ, տաճարը տարին զինքը՝ երկու տարբակ հետեր նին առած, Աստուծոյ ընծայելու համար : Ան առենը հոն էր ծերունին Սիմեոն, որուն

ազին սուրբ յայտներ էր՝ թէ ինչուան որ
քրից շահեսնէ , պիտի չմեռնի . ուրախու-
թեամբ գիրկը առաւ Յիսուսն ու ըստ .
“ Տէր, ինծի ըրած խոսամունքդ կատարեցիր,
ոչ թող որ մեռնիմ , : Ետքը Աստուածած-
նոյ ըստու թէ “ Խօսիկայ շատերուն փրկու-
նէ և շատերուն կորստեան պատճառ պի-
տի ըլլայ , և քու սիրադ ալ պիտի խոցուի , :
Անա մարդարէն ալ , որ եօթը տարի միայն
էրկանը հետ կեցեր էր , և ութառնուչորա-
տարի որբեարի տաճարը կըբնակէր պաքով
և ազօթքով , սկսաւ փառք տալ Վասուծոյ
ու քարոզել Յիսուսին Մեսիա ըլլալը : Ա-
սանկովնորէն Կազարէթ դարձան :

Հ . Հըւից մէջ կարգ էր որ բարեպաշտ
մարդիկ տարին մէյմը տաճար երթան , զոհ
մատոցանեն . աս կարգն ալ կըպահէր Աս-
տուածածին .

Պ . Ամէն տարի Յիսուսն ալ մէկտեղ ա-
ռած կերթային : Անդամմը երբոր Յիսուս
առանուերկու տարուան էր՝ գնացին , ու ետ
քառնալու առեն՝ առանց իրենց գիտուալուն՝
Յիսուս տաճարը մնաց : Իրենք կարծելով
թէ ուրիշ ճամբորգներու հետ կուգայ՝ հոգ
ըրին : Օրուան մը ճամբայ ընելէն ետե
փնտուեցին , ու երբոր չդասն , նորէն Երու-
սաղէմ դարձան . իրեք օր չորս դին պատե-
շէն Ետքը՝ տաճարին մէջը գտան որ վարդա-
պէաներուն հետ կըխօսէր ու զամենքը կը-
զարմացրնէր : Առւրբ կոյսը երբոր տեսաւ .
“ Որդեակ , ըստ , աս ի՞նչ ըրիր մէզի , :
Յիսուս ալ ըստ . “ Չէլք գիտեր որ եսիմ

Հօրս տանը մէջ պիտի ըլլամ” : Ետքը նա-
զարեթ գնացին .ու Յիսուս հնազանդու-
թեամբ տունը ապրեցաւ երեսուն տարի ին-
չուան քարողութեան ատենը ,և ամենուն
սիրելի եր :



108.

Գ Ի Տ Ե Լ Ի Ք

Հ. Երբոր Յուդայի ցեղին իշխանութիւնը վերջացաւ , Հրեայք չէին սպասեր Քրիստոսի գալուն .

Պ. Կըսպասէին , բայց կարծէին որ թագաւորական փառքով պիտի գայ , ու Հերովդեսի բունաւութենէն ազատէ զիրենք , և բոլոր աշխարհիս տիրէ . ինչպէս որ Հերովդեսին ալ մեկնեցին կարդացողները , մոռնալով այնչափ մարդարէութիւններն որ Քրիստոսի խոնարհութեամբ գալուստը կըդուշակէին :

Հ. Մոգերն ովէին ու ինչպէս ասալով իմացան Քրիստոսի ծնունդն ու եկան .

Պ. Արաբացի կամ Սաբայ Երկրին իրեք իմաստուն թագաւորներն էին , որ աւանդութեամբ գիտէին թէ ատենով ասալ մը պիտի Երենայ՝ Հրէից մեծ թագաւոր մը ծնանելու նշան . և Երբոր տեսան ան մեծ ասալը որ Երկրիս մօտիկ անշարժ կեցած է , մէկէն ճանչցան որ անիկայ բնական ասալ չէ . և Այժմասնաւոր աղդմամբը եկան Երուսաղէմ : Երբոր Երուսաղէմէն նորէն ճամբայ ելան , հօն նորէն Երեցաւ ան ասալը որ արեւլք տեսեր էին , անոր Համար խիստ շատ ուրախացան տեսնելով թէ յոյսերնին

պարապը չելաւ : Եւ ինչողէս որ հաւանակտն կերևնայ, միայն իրենք կըտեսնէին զայն առաջը :

Հ . Հերովդէս ինչու գաղտուկ ասլսալրեց մոգերուն Քրիստոսի համար .

Պ . Որպէս զի ըլլայ թէ բոլոր Հրեաներն ալ իմանան Քրիստոսի ծնունդը :

Հ . Յիսուս երեսուն տարի ինչըրաւ .

Պ . Աստուածածնայ և սրբոյն Յովանիայ հետազանդելով կաշխատէր պէտք եղած գործքերուն մէջ՝ ու հիւնութիւնն կընէր :

Հ . Յիսուսինչպէս շատերուն կորսուելու պատճառ պիտի ըլլար .

Պ . Մեր վրայ ունեցած անհուն սիրովը շափիէ դուրս խոնարհութիւն ընելուն համար, շատերը պիտի արհամարհէին Աստուծոյ անբաւ իմաստութիւնն , ու չարանալով պիտի չհաւատային իրեն մարդեղութեանը, ինչողէս որ եղաւ :



ՄԱՍՆ Բ

Յ Ի Ս Ո Ւ Տ Ս Ւ Տ Մ Կ Ր Տ Ս Ո Ւ Թ Ե Ն Է Ն

Խ Ն Հ Ո Ւ Տ Ը Ն Ե Ր Ո Ւ Տ Մ Վ Ա Ռ Ո Ւ Լ Ա Ը

409.

Յ Ի Ս Ո Ւ Տ Մ Վ Ա Ռ Ո Ւ Լ Ա Ը Ն Ե Ր Ո Ւ Լ Ա Ը :

Հ . Խ Ն Հ Ո Ւ Տ Ը Ն Ե Ր Ո Ւ Լ Ա Ը Մ Վ Ա Ռ Ո Ւ Լ Ա Ը Ն Ե Ր Ո Ւ Լ Ա Ը :

Պ . Ի ն չ պ է ս ո ր Յ ի ս ո ւ ս ի ծ ն ն դ ե ա ն ը կ ա ր տ -
պ է տ ե ղ ա ւ Յ ո վ հ ա ն ն է ս մ կ ր տ ի չ ի ր հ ր ա շ ա լ ի
ծ ն ն դ ե ա մ բ ը , ա ս ա ն կ ա լ Յ ի ս ո ւ ս ի ք ա ր ո զ ու -
թ ե ն է ն ա ս ա ջ Յ ո վ հ ա ն ն է ս մ կ ր տ ի չ ն ե կ ա ւ տ -
ն ա պ ա տ է ն , ս կ ս ա ւ ք ա ր ո զ ե լ Յ ո ր դ ա ն ա ն գ ե -
տ ի ն ք ո վ ի ս ո ւ կ ր ս է ր թ է “ Ա պ ա շ խ ա ր ե ց է ք ,
մ օ տ ե ց ա ւ Ա ս ա ո ւ ծ ո յ թ ա գ ա ւ ո ր ո ւ թ ի ւ ն ը ” .
ո ւ զ ե ղ ջ ե կ ո զ ն ե ր ը կ ը մ կ ր տ է ր՝ ա ս պ ա շ խ ա ր ո ւ -
թ ե ա ն ն շ ա ն ը լ ա լ ը ու հ ա մ ա ր : Ժ ո ղ ո վ ու ր դ ը ի ր
բ ա ր ի վ ա ր բ է ն ձ ա ն ց ա ն թ է Ա ս ա ո ւ ծ մ է խ ը ր -
կ ո ւ ա ծ է . ո ւ կ ա ր ծ ի ք ա լ ե ր թ ա լ ո վ թ է Մ է -
ս ի ա ն է , ե կ ա ն՝ ս կ ս ա ն ի ր ե ն հ ա ր ց ը ն ե լ . ի ն ք ն
ա լ կ ր ս է ր թ է “ Ե ս ա ն ո ր ձ ա մ բ ա յ ը ա ց ո վ ի
ե մ , և ա ր ժ ա ն ի չ ե մ ա ն ո ր կ օ շ ի կ ն ե ր ը հ ա -
ն ե լ ու : ա ն ի կ ա յ ս լ ի տ ի գ ա յ ի մ ե տ ե ս ո ւ զ ձ ե զ

մկրտէ Հոգւով սրբով ,,: Ան օրեւը Յն ալ
երեսուն տարուան Յորդանան գետը գնաց՝
մկրտուելու համար : Յովչաննէսյանձն չէր
առներ , “ Ես քեզմէ պէտք է որ մկրտուիմ ”
ըսելով : Յիսուս պին տուաւ . “ Հիմա
թող որ արդարութե պարտքը կատարենք ” :
Ասանկով մկրտուեցաւ Յիսուս , ու ջրէն
գուրս ելլելուն պէս՝ Երկինքը բացուեցաւ ,
Հոգին սուրբ աղաւնիի կերպարանքով Յնի
դլսուն վերայ իջաւ , Երկինքէն ալ ահաւոր
ձայն մը եկաւ , թէ և Դու ես իմ սիրելի
որդիս , քեզի հաւներ եմ ” :

Հ . Յիսուս մկրտուելէն եւ լուսը ըրտւ .

Պ . Գնաց տնապատը , և քառասուն օր
ծոմ պահելէն եսկ անօթեցաւ . ան ատենը
սատանան եկաւ զինքը փորձելու : ‘ Սախ ’
“ Թէ որ Աստուծոյ որդին ես , ըստւ , հրա-
մայէ որ աս քարերը հաց ըլլան ” : Յիսուս
պատասխան տուաւ . “ Գրուած է , միայն
հացով մարդ չապրիր , հապտ Աստուծոյ
պատուիրանքներովը ” : Եսքը սատանան
զՅիսուս տաճարին աշտարակին վրայ հա-
նեց , ըստւ . “ Թէ որ Աստուծոյ որդի ես ,
ինքինքդ վար ձգէ . դրած է թէ հրեշտակ-
ները ձեռքի վրայ բռնած են զքեզ ” : Յի-
սուս ալ ըստւ . “ Գրած է թէ զլած մի փոր-
ձեր ,,: Անկէ եսքը լեռան մը վրայ հանեց
զՅիսուս , ու բոլոր տշխարհքիս փառքը ցու-
ցընելով ըստւ . “ Ասոնքքեզի կուտամ , թէ
որ ինձի Երկրպատութիւնընէս ,,: Ան ատե-
նը Յիսուս ըստւ անոր . “ Կորսուէքովէս՝
սատանայ , միայն Աստուծոյ պէտք է Երկիր-

պատահել ։ Ետև հրեշտակներն եկան
Յիսուսի կըծառայէին ։

Հ. Յիսուս սատանայէն փորձուելէն ետ-
քինչըրաւ ։

Պ. Անտառակն գարձաւ որ քարոզէ , ա-
շակերտներ ժողվէ . և Յովհաննես մկրտիչը
չեռուեն զինքը առանելով , իր աշկերտնե-
րուն ըստւ . և Ահա աս է իմ ձեզի քարոզած
գայն Աստուծոյ Քրիստոսը ։ Աս որ լու-
յին անսնցմէ Երկուքը Յիսուսի ետևէն գնա-
յին . որոնց մէկը Անդրեասն էր՝ Պետրոսի եղ-
բայրը :

Հ. Յիսուսի քարոզութեանը մէջ գլխա-
սոր ինրատ առնելու գործքերն օրո՞նք են .

Պ. Կամ գործած հրաշքները , երկրորդ
խօսած առակները , երրորդ ըրած վարդա-
պետութիւնները , և չորրորդ Երկայնամիտ
համբերութիւնները :

110.

Հ. Յիսուսին առջե ըրած հրաշքն ո՞ն
եղաւ .

Պ. Ան օրերը հանգիպելով կանա Գայլի-
լեացոց հարսնելքը , և հոն Աստուծամայրը
հրաւիրուած ըլլուլով Յիսուս ուկանչուե-
ցաւ իր աշակերտներովը : Երբոր դինին
պակաեցաւ , Աստուծամայրն ըստւ իրեն՝
թէ .. գինի չունին ։ Յիսուս պատասխան
տուաւ , “ Ատենս չէ Եկած ։ Բայց Աս-
տուծամայրը գիտնալով թէ Յիսուս իր
խօսքը զանց շառներ , ծառաներուն առըս-

պրեց որ Յիսուս ինչ որ ըսէ՛ ընեն : Աս հարս-
նեքին տունը վեց թակոյկ կար . Յիսուս հրա-
մայեց որ ջրովլէցընեն զանոնք ու տաճա-
րապետին տանին : Երբոր համբ նայեցաւ
տաճարապետը , չգիտնալով թէ ուսկից է ,
ըստւ փեսային՝ թէ .. Սովորութիւնը չէ՞ս գի-
տեր որ առաջ աղէկ գինին կըբաժնեն , և
երբոր ալ խմած կըլլան , գէշը կըբերեն .
դուն աղէկը պահեցիր ու վէրջը բերիր :

Հ . Յիսուս ջուրը գինի ընելէն ետքը ուր
գնաց .

Պ . Կափառնաումքաղաքն եկաւ . անկէ
ալ քանի մը օրէն զատկին Երուսաղէմ տա-
ճարը գնաց , տեսաւ որ կով ոչխար՝ աղաւնի
կըծախէին մէջը , և լոմայափոխներն առու-
տուր կընէին , խարազան մը շինեց ու զա-
մէնքը ծեծելով գուրս վոնեաց , ըսելով
թէ “ Իմ հօրս տունն առուտուրի տուն մի
ընէք ” : Հրեաները նեղացան թէ ինչ իրա-
ւունիք ունի տսանկ բան ընելու . Յիսուս ալ
իրենց ըսաւ . և Քակեցէք առ տաճարը , ու
ես իրեք օրուան մէջ նորէն շինեմն : Հրեա-
ներն ալ ըսին թէ և Քառասունուվեց տարի
քշեց ասոր շինուածքը , գու ինչ կըխօսիս : Զիմայանոր ինքն իր մարմնոյն համար կըսէր :
Աս զատկին շատ մարդիկ իրեն հաւաացին ,
աւսնելով իրեն ըրած հրաշքները . որոնց
մէջն էր Նիկոդեմոսն ալ : Ետքը գէտ ի Յոր-
դանան սկսաւ երթալ , ու իրեն աշկերտնե-
րուն հետ միլտութիւն ընել . և առ բանիս
նախանձեցան Յովհաննու աշկերտները :
Բայց Յովհաննես անոնց իմացուց թէ ան է

Հշմարիտ Մեսիան . անոր համար իրեն աչա-
կերաներն ալ սկսան Յիսուսին ետեէն Եր-
թալ . և Հերովդէսն ալ Յովհաննէս մկրտիչը
բանտ գրաւ՝ զինքը խրատելուն համար :

Հ . Յիսուս Երբոր լսեց Յովհաննէս մը-
կրտչին բռնուիլը , ի՞նչը ըրտւ .

Պ . Ինքն ալ ան կողմերը Թողուց , նորէն
Գալիլեա եկաւ : Ճամբան Երբոր Սամարացոց
երկրէն կանցնէր , կէս օրուան գէմհոգնած՝
հորու մըքովնատաւ որքիչ մը հանգչի : Ան
ատենը Սամարիաքաղքէն կին մը եկաւ ջուր
տանելու . Յիսուս ալ անոր ձեռքէն խմելու
ջուր ուղեց . անկէ խօսք բացուելով , կինը
Յիսուսի հաւտաց , ու վազեց քաղաքը քա-
րովեց զինքը : Սամարացիք ալ եկան զՅիսուս
քաղաքը տարին , հաւտացին իրեն ու աղա-
ցեցին որ Երկու օր ալ կենայ քովերնին . և
ան տաենը տուած խրատաներուն համար
ոկտանըսել թէ “Աս է աշխարհիտ ճշմարիտ
փրկիչը ” :

111.

Հ . Յիսուսի Երկրորդ հրաշքը ո՞րն է .

Պ . Երբոր Սամարիայէն ‘Նազարէթ իրքո-
ղաքը գնաց , ու հոն Հրէից ժողովարանը մը-
տաւ , առաւ որ կարդայ Եսայէայ մարդա-
րեւութիւնը . երբ ան խօսքը հանդիպեցաւ
որ կըսէ “ Հոգի տեառն ՚ի վերայ իմ , , , իր
վրայ մեկնեց , ու Հրէից կուրաւթեանը վրայ
խօսեցաւ : Ասոր վրայ Հրէայք անանկ որբ-
դովեցան , որ բռնեցին քաղքէն դուրս լ-
ուան գլուխու հանեցին , և անկէ վար ձգել

ու մեռցընել իուզէին . բայց Յիսուս մէջեւ
նէն ելաւ գնաց Գալիլեա :

Հ . Յիսուսի երրորդ հրաշքը ո՞րն է .

Պ . Գալիլեայի մէջ իշխանի մը տղան
հիւանդ ըլլալով , հայրը եկաւ՝ կաղաչէր
Յիսուսին որ կափառնառւմ գայ , իր որդին՝
որ մեռնելու վրայ է՝ բժշկէ : Երբոր Յիսուս
հանդարտ սկսաւ երթալ , անիկայ կարտոր-
ցընէր որ տղան չմեռած՝ հասնի : Յիսուս
դարձաւ ըստաւ իրեն . “ Գնա՛ , որդիդ ողջ է , , ,
մարդն ալ հաւաց ու ելաւ գնաց : Ճամբան
ծառաները դիմացն ելան՝ աւետիս ատլով
թէ ” “ Որդիդ աղէկցաւ , , : Անատենը հարցուց
իմացաւ որ Յիսուս՝ Ողջ է , ըսելուն պէս՝
բժշկուեր է . անոր համար տնով տեղով
հաւաց Յիսուսի : Ետքը Յիսուս ալ կա-
փառնառւմ գնաց . քարոզելով շատ հիւանդ-
ներ ու դիւահարներ բժշկեց :

Հ . Յիսուսի ըորրորդ հրաշքը ո՞րն է .

Պ . Անգամ մը Գալիլեա Գեննեսարէթ
ծովունքով ժողովուրդը խիստ շատ ըլլալուն ,
հոն որ երկու պարասպ ձկնորսին նաւեր կայ-
ին , մէկը Սիմոն Պետրոսին , մէկալը Յակո-
բոսի և Յովհաննու՝ Զեբեդէոսին որդւո-
ցը , Յիսուս Պետրոսին նաւը մասւ ու ան-
կէ քարոզ խօսեցաւ : Ետքը Սիմոնին ըստ
որ քիչ մը բացը ելլէ , ուռկանը ձգէ ձուկի
համար . ան ալ ըստւ թէ և Վարդապետ՝ աս
գիշեր բոլոր աշխատեր ենք՝ բան չենք կրցած
բանել . բայց հիմա քեզի կը հետազոտինք , , ;
Ետքը երբոր ձգեցին , ձուկին շատութենեն
ուռկանը կը պատռատեր թէ , որ մէկալ նաւը

քննէր . ու Երկու նաւն ալ ընկղմելու չափ
Խոկովլեցուեցան : Պետրոս ու մէկալնոնք
ու տեսնելով Երբոր սկսան վախնալ , Յիսուս
իմենց սիրտ տուաւ . “ Ասկէ Ետքը սլիտի
մարդիկ որսաք ” ըսելով : Անոնք ալ ամէն
բաներնին թողուցին ու Յիսուսին ետեւն
գնացին :

Հ . Յիսուսին հինգերորդ հրաշքը ո՞րն է .

Պ . Գալիլեայի ծովէն Գերգեսացոց Եր-
իլին անցնելու ատեն նաւուն մէջն սկսաւ
քնանալ : Յանկարծ սաստիկ ալէկոծութիւն
ելաւ . աշակերտները վախցած՝ արթնցու-
թին , “ Ազատէ մեզ , ըսելով : Յիսուսալար-
թըցաւ “ Թերահաւատաներ՝ ըսաւ , ինչու
այդչափ կըվախէք ” : Ետքը ծովուն “ Դա-
դրէ , ըսաւ , մէկէն հանգարտեցաւ : Ամէնքն
սկսան զարմանալ թէ ” և Աս ովէ որ ծովուն
կըհրամէ , :

Հ . Յիսուսի վեցերորդ հրաշքը ո՞րն է .

Պ . Գերգեսացոց Երկիրը հասածին ուես՝
գերեզմանէն Երկու կատղած մէրկ գիւտ-
հարներ դիմացն ելան ու կըկանչուըստէին .
“ Յիսուս որդի Աստուծոյ . ինչու զմեզ կը-
տանջէս , : Վասն զի Յիսուս կըհրամէր որ
ելլեն սատանաներն ան մարդիկներէն : Ա-
նուննին որ հարցուց , “ Լեգէսն է , , ըսին .
Ետքը Յմիաղաշեցին որ զիրենք գժոխք շնորկէ ,
հապա հրաման տայ որ ան կողմերը արծող
խողերուն փորը մանեն : Հրամայելուն ուես՝
գնացին . ու խողերն որ Երկու հազարի չափ
կային՝ գիւտահարեցան ու վաղելով ծովը
թափեցան՝ խղդուեցան : Պահատանիները

փախան գնացինքաղաքը պատմեցին . քաղաքացիք ալ եկան տեսան , ու վախնալով Յնի աղաչեցին որ ելլէ երթայ : Դիւահարներուն մէկը կուզէր Յիսուսի հետ երթալ . բայց Յիսուս՝ “ Տունդ գարձիր , ըսաւ , ու պատմէ Աստուծոյ ողորմութիւնը ” :

112.

Հ . Յիսուսի Եօթներորդ հրաշքը ո՞րն է .
Պ . Գերգեսացոց գիւահարները բժշկելէն Ետև կափառնառմ գնաց . և երբոր տան մը մէջ կըքարոզէր , անդամալոյծ մը բերին , տեսան որ այնչափ բազմութենէն չեն կրնար ներս . խոթել , տանը ծածքը քակեցին ու անկէ անդամալոյծը Յնի առջևն իջուցին : Յիսուս տեսնելով ասոնց հաւատքը , “ Որդեակ , ըսաւ անդամալութին , թողութիւնը ըլլայ մեղքերուդ ” : Հոն գանուած կարդացողներն սկսան գատել Յիսուսը “ Հայհոյութիւնը ըլլայ , թէ ելի մահիճդ առ ու գնալ ըսելը ” : Ետքը գարձաւ հիւանդին “ Ելի , ըսաւ , անմահիճդ ու տուն գնա ” : Անդամալոյծը մէկէն ելաւ , շալկեց մահիճն ու տուն գնաց : Ասով խմանել ուզէց որ անդամալոյծ բժշկովը թողութիւն ալ կրնայ տալ : Ամենքն ալ զարմացան մնացին :

Հ . Յիսուս ամէն օր կերակուրն ուր կուտէր .

Պ. Ուր որ հանդիպէր : Անդամ մըն ալ
մաքսատան առջեւէն անցնելու ատեն, տեսաւ
Մատթէոս մաքսաւորը, “ Եկո՛, ըստւ, ետե-
էս,, . ան ալմէկէն ելաւ գնաց : Ետքը Մատ-
թէոսիր տունը Յիսուսին փառաւոր սեղան
զրաւ, ուր որ ուրիշ մաքսաւորներ ալ կան-
ցւած եին : Փարիսէցիներն ու կորդացողնե-
րը երբոր լսեցին, սկսան գայթակղիլ : Յիսուս
ալ պատասխան տուաւ թէ “ Բժիշկը հի-
ւանդներուն համար է, ես ալ մեղաւորնե-
րուն համար եկեր եմ,, :

Հ. Յնիութերորդ և իններորդ հրաշքները
որո՞նք են .

Պ. Յայրոս Հրէից իշխաննն եկաւ, Յիսու-
սի ոտքն ինկաւ, ու իր մէկ հատիկ տասնու-
երկու տարուան աղջկանը համար կազաչէր
որ շուտովդայ՝ ձեռքը վրան դնէ՝ ու բժշկէ,
որ մեռնելու վրայ էր : Յն մէկէն ճամբայ
ելաւ . երթալու ատեն աեւատես կին մը որ
տասնուերկու տարի բոլոր ունեցածը բժիշկ-
ներու տալով օգուտ մը չէր տեսած, եկու
գաղտուկ Յիսուսի լաթերուն դպաւ ու
շուտ մը բժշկուեցաւ : Յիսուս դարձաւ հար-
ցուց թէ “ Ո՞վ ինծի դպաւ ” : Աշակերտ-
ներն սկսան զարմանալով ըսել թէ “ Բազ-
մութել քեզ կընեղէ ” . Յիսուս նորէն չորս
դին կընայէր : Կինը տեսաւ որ չծածկուիր,
վախնալով Յիսուսի ոտքն ինկաւ ու պատ-
մեց . Յիսուս ալ իրեն սիրտ տուաւ ու
համբեց : Անդիէն Յայրոսի տնէն մար-
դիկ հասան՝ ըսին թէ “ Աղջիկդ մեռաւ,
վարդապետը մի աշխատացըներ ” : Յիսուս

Յայրոսին « Դու մի վախեր , ըստւ . միայն հաւատած » : Երբոր տունը հասան , լալկան ներն ու գուռում գոչումը տեսնելով , « Ի՞նչ շփոթեր էք , ըստւ . աղջիկը մեռած չէ . քուն է » : Անոնք առ խօսքիս վրայ սկսան խնտալ : Յիսուս միայն իրեք տշակերտներն ու ծնող քը հետն առած՝ գնաց աղջկանը ձեռքէն բունեց , « Ելի » ըստւ . մէկէն ելաւ աղջիկը : Յիսուս հրամայեց ծնողացն որ կերակուր տան որ ուտէ :

Հ . Յիսուսի տասներորդ հրաշքը ո՞րն է .

Պ . Զատկի տօնին Յիսուս Երուսաղեմ որ գնաց , հոն Պրոտատիկէ կամ Աւելի զդա աւազանին քովը շատ հիւանդներ կըսպասէին որ տարին անդամ մը երբոր հրեշտակ Աստուծոյ իջնայ ջուրը խառնէ , իրենք մէջը նետուին . և ով որ ամենէն առաջ կիյեար , ան միայն կըբժշկուէր : Մէկը կար որ երեսունեւութը տարուընէ 'ի վեր ան ջրին քով կըսպասէր . Յիսուս հարցուց իրեն թէ « Կուզես ողջնիալ » : Ան ալ ըստւ , « Տէր , զիս աւազանը ձգող մը չունիմ » : Պատասխան առաւ Յիսուս . « Ելի , մահիճդ առ ու գնած » : Ան ալ մահիճը շալկեց ու գնաց : Հրեաներն սկսան սրդողիլթէ ինչու շաբաթ օր մահիճը վերցուցեր կըտանի : Պատասխան առաւ թէ « Խաբժշկողն ըստւ ինծի » : Անոնք հարցուցին թէ « Ո՞վէ անիկայ » . բժշկուով չէր գիտեր : Եշքը տաճարին մէջը Յիսուս իրեն հանդիպեցաւ ու ըստւ . « Մէյմըն ալ մէզք մի ըներ որ ալ գէշ հիւանդութիւն չդայ վրադ » : Մարդը գնաց հրեաներուն

պատմեց թէ Յիսուս էր զինքը բժշկողը : Անոր համար Հրեաներն ալ սկսան Յիսուսը հալածել . Յիսուս փախչելու տեղը՝ իրենց սկսաւ իմացընել թէ ինքն Որդի Աստուծոյ է . անով աւելի կատղեցան Հրեաներն ու զինքը մեռցընել կուզէին :

Հ . Յիսուսի մետասաներորդ հրաշքը
ո՞րն է .

Պ . Շաբաթ օր մը արտերուն մէջէն կանցնէր . աշակերտաներն անօթեցած՝ ցորենի հասկեր փրցնելով ափերնուն մէջը կըշփէին ու կուտէին : Երբորփարիսեցիքն իմանալով նեղացան , Յիսուս Դաւիթ մարդարէին Առաջաւորաց հացէն ուտելուն ու քահանաներուն շաբաթ չպահելուն օրինակներով զը զիրենք պապանձեցուց : Բայց մէկալշաբաթը Յիսուս ժողովարանին մէջքարողելու ատեն՝ փարիսեցիք չար մոքով հարցուցինիրեն թէ “ Շաբաթ օր բժշկութիւնընելիրւ լայ ” : Հոն աջ ձեռքը չորցած մարդ մը կար . Յիսուս առջել կանչեց զինքն ու փարիսեցոց հարցուց թէ “ Շաբաթ օրը բարիք ընելն աղէկ է՝ թէ չարիք . թէ որ ոչխար մը շաբաթ օր փոսնիյնայ , չէք հաներ . ուրեմն շաբաթ օրը մարդ բժշկել ալ կըլլայ ” : Եսքը անմարդուն “ Զեռքդ երկընցու ” ըսաւ . ան ալ երկնցուց ու բժշկուեցաւ :

Հ . Յիսուսի երկուասաներորդ հրաշքը
ո՞րն է .

Պ . Անգամմըն ալ Յիսուս շաբաթ օր ժողովարանին մէջ կին մը բժշկեց՝ ձեռքը վրան դնելով . որ տասնեւթը տարի սատանայէն

բռնուած՝ մէջքը ծռած մնացերէր։ Ան առենը ժողովարանին դլսաւորը սրդողէցաւ ժողովրդեան, ըսելով։ “ Ծաբաթը վեց օր բանի օր է, ան օրեւն եկէք բժշկուեցէք, չէ թէ շաբաթ օր ։ Յիսուս պատասխան տուաւ թէ ։ ” Ծաբաթ օր անասունը կարձըկէք։ հապա Աբրահամու զաւակին որ տասնեւթը տարի ստանայէն կտալուած էր, ալէտք չէր արձակէլ շաբաթ օրը ։

Հ. Ովլ որ ուզէր կրնար Յիսուսի աշակէրտ ըլլուլ։

Պ. Թէպէտ ամէն ուզող կրնար Յիսուսի ետեւէն երթալ, բայց ինքն անոնցմէ ընտրեց տասնուերկու հոգի ու Առաքեալ անուանեց, որոնց անունը՝ Սիմոն, որ Յիսուս Պետրոս անուանեց, Յակովը և Յովհաննէս՝ Զեբէգեայ որդիքը, որ Բաներէգէսանուանեց՝ այսինքն Որդիք որոտման։ Անդրէտա՝ Պետրոսին եղբայրը, Փիլիպպոս, Բարթուզիմէսոս, Մատթէոս մաքսաւորը, Թովմաս, Յակովը Ալփէսի որդին, Թագէոս, որ Յուդայ ալ կըսուեր, Սիմոն կանացի կամ Նախանձայոյդ, Յուդա իսկարիովացի։ Ասոնցմէ զատ եօթանասուն ալ աշակէրտաբնտրեց։ Եաւ Յիսուսիրէնց խրատ տուաւ, և ինը երանութիւնը իրենց ըսաւ։

113.

Հ. Յիսուսի երեքտասաներորդ հրաշքը ողին է։

Պ. Երբոր առաքեալներն ընտրելն եագը

լինցուց ժողովրդեան տուած խրասներն՝
ու լեռնէն վարիջաւ, բորոտ մը եկաւ, երկըր-
պագութիւն ընելով կըսէր . “ Տէր, թէ որ
կամիս, կարող ես զիս բժշկել,,,: Յիսուս ալ
“ կուզեմ,, ըսելուն ուէս՝ բժշկուեցաւ :
Ազսպրեց իրեն Յ՛ս որ մարդու ըլսած՝ երթայ
որէնքին ապսպրած կարգերը կատարէ :

Հ . Յիսուսի ժդ, հրաշքը ո՞րն է .

Պ . Յիսուս կափառնաում դնաց . Հոն
հարիւրապետին սիրական ծառան մեռնելու
վրայ էր . բայց ինքն այլազգի ըլլալով չհա-
մարձակեցաւ Յիսուսին գալու աղաչելու .
անոր համար մարդ խրկեց : Յիսուս ելաւ
որ տունը երթայ . հարիւրապետը նորէն
խրկեց աղաչեց որ չաշխատի չդայ : Բայց երբ
որ մօտեցաւ, ան ատենը վազեց առջևն ե-
լաւ, “ Արժանի չեմ որ իմ տունս մտնես,
ըսաւ . հապա մէկ խօսքդ հերիք է բժշկե-
լու,,,: Յիսուս գարձաւ՝ ժողովրդեան ըսաւ .
“ Իրաւ կըսեմ որ Խարայէլացոց մէջ առանկ
հաւատք չեմ տեսած,,,: Ետքը հարիւրապե-
տին “ Գյա , հաւատացածիդ սլէս ըլլայ ”
ըսաւ : Ասանկով հիւանդը բժշկուեցաւ :

Հ . Յիսուսի ժե, հրաշքը ո՞րն է .

Պ . Յիսուս աշակերտներովը Նային եր-
թալու ատեն՝ դրանը քով տեսնեն որ որ-
բեարի կնկան մը մէկ հատիկ տղան մեռեր էր,
կըտանէին : Յիսուսի գութը շարժեցաւ,
դնաց դագաղին մօտ, ըսաւ մեռելին . “ Որ-
գեակ, ելի,,,: Ծուտ մը մեռելն ելաւ նստաւ
ու խօսիլ սկսաւ :

Աս Յիսուսի ըրած հրաշքներուն ձայնը

ամէն տեղ տարածուեցաւ : Յովհաննէս
մկրտչին ալ բանախն մէջը պատմեցին . ան ալ
իր աշակերտներէն երկուքը խրկեց Յիսուսի
հարցընելու թէ “ Դուն գալու Մեսիան
ես ,” : Յիսուս անոնց առջևն ամէն տեսակ
բժշկութիւններ ընելով , ապսպրեց որ եր-
թան Յովհաննէս մկրտչին պատմեն : Ետքը
Յիսուս ժողովրդեան առջե Յովհաննէս
մկրտիչը գովեց , ու վայ տուաւ Հրէից որ ա-
նոր քարոզութեամբը չդարձան :

Հ . Յիսուսի քարոզութեան ատեն առջի
խօսած առակը ո՞րն է .

Պ . Օր մը Սիմոն փարիսեցին՝ Յիսուսը հա-
ցի հրամցուց : Մեղաւոր կին մը իմանալով
որ Յիսուս հոն է , եկաւ ոտքն ինկաւ , կու-
լար ու արցունքով ոտուըները կըթրջէր , մա-
զերովն ալ կըսրբէր , և ոտուըները համբու-
րելով , ազնիւ եղով կօծէր : Սիմոնն սկսաւ
կասկած երթալ թէ Յով կնոջն ով ըլլալը
չդիտէր , մարդարէ չէ : Յիսուս անոր միտքն
իմանալով , “ Սիմոն՝ ըստաւ , մարդու մը եր-
կու հոգի պարտքունէին . մէկը հինգ հարիւր
դահեկան , մէկալը յիսուն . պարտքին տէրը
երկուքին ալ թողուց . հիմա աս երկու-
քէն ո՞րն աւելի կըսիրէ զպարտքին տէրը ” :
Սիմոնն ըստաւ . “ Ո՞ր որ շատ պարտք ու-
նէր ,” : Յիսուս ալ իրեն պատասխանեց .
“ Եսքու տունդ եկայ , դուն ջրով ալ չլուա-
ցիր ոտքս . աս կինն արցունքովը թրջեց ու
մազերովը սրբեց . դուն ինծի համբոյր մը
չտուիր , ասիկայ ոտուըներս համբուրելէն
չդադրիր . եղով գլուխ չօծեցիր , աս անոյշ

էղով օծեց : Ուստի իս շատ սիրելուն համար
թողութիւն տուի իր շատ մեղքերուն ,,:
Դարձաւ կնկանն ալ ըստ . “ Հաւատքդ
քեզ փրկեց . գնա՛ ուրախացիր ” :

114.

Հ . Յիսուսի երկրորդ առակն ի՞նչ էր .

Պ . Քաղքէ քաղաք պտտելով ժողովրդէան խրատ խօսելուատեն , “ Աերմանաւ-
ցանին մէկը , ըստ , իր արտն որ կըցանէր , ան
հունաբէն որը ճամբու վրայի յնալով թըո-
չունները կերան . որն ապառաժ աեղուանիք
ինկած՝ առանց արմատի տաքէն չորցան . որն
ալ վշերու մէջն՝ խղդուած մնացին պտուղ
չտուին : Բայց աղէկ տեղինկածներն առատ
պտուղ տուին , մէկին տեղ երեսուն կամ
վաթսուն կամ հարիւր ,,: Աս առակս եռքը
աշակերտներուն մէկնեց , թէ և չունտերը
Այ խօսքերն են , ու ցանած տեղուանիքը
մարդկանց սիրտն է . աղէկ սիրտ ունեցողը
սիրով կընդունի ու համբերութեամբ առատ
պտուղ կուտայ ” :

Հ . Յովհաննէս մկրտիչորչափ ատեն բան-
ոը կեցաւ .

Պ . Երկու տարիի չափ . և թէպէտ Հե-
րովդէս կուղէր զինքն սպաննել , ձանձրա-
ցած անոր խրատներէն , բայց դիտնալով
թէ անիկայ սուրբ մարդ է , կըքաշուեր :
Իսկ երբոր իր ծննդէան օրն իշխաննե-
րուն սեղան ըրաւ , ու տոջենին Հերով-
դիայի աղջիկը խաղաց , Հերովդէս ոյնչափ

հաւնեցաւ՝ որ Երդումը ըրաւ տալու անոր ինչուան նաև իր թագաւորութեան կէսը : Ազջիկն իր մօրմէն խրատուած՝ Յովհաննէս մկրտչին գլուխն ուզեց : Հերովդեսի դժարն եկաւ . բայց չէ ըսելու ամչնալով, խրկեց գլուխը կտրել բերել տուաւ : Ետքը իր աշակերտները մարմինը թաղեցին, ու եկան Յիսուսի պատմեցին :

Հ . Յիսուսի ժկ, հրաշքը ո՞րն եղաւ .

Պ . Գիտնալովթէ Հերովդէս իր ետևէն ալինկեր կըհարցընէ, ելաւ անոր իշխանութեան աեղէն նաւովդէսլ 'ի Բեթսայիդաց գնաց . Ժողովուրդն իմացան, ետևէն գնացին . ինքն ալ անապատ լեռ մը ելաւ, քարոզ կուտար ու բժշկութիւններ կըներ : Հոնիրիկուն որ եղաւ, աշակերտներն սկսանըսէլթէ հրաման տայ ժողովրդեանն որ երթան կերակուր ուտեն : Յիսուս “ Անոնց ուտելիքը դուք տուեք ” ըսաւ : Անդրէաս ալըսաւ թէ “ Հոս մանչ մը կայ, հինգ հաց ու երկու ձուկ ունի, բայց ան որո՞ւ կըբաւէ ” : Փիլիպպոս ալըսաւ թէ “ Անոնց երկու հարիւր գահեկանի հաց պէտք է ” : Յիսուս հրամայեց որ ժողովուրդը ասդին անդին խոսերուն վրայ նստեցընեն . և ան հինգ հացը՝ երկու ձուկն օրհնելով ու բաժնելով, հինգ հազարի չափ մարդիկը կըտացան . Ետքը կտորուանքն ալ ժողվել տուաւ, տասնուերկու սակառի ելաւ, խել մըն ալ ձուկ : Ասով ժողովուրդը վրան այնչափ սէր ձգեցին որ մէջերնին խորհուրդ ըրին զինքը թագաւոր դնելու :

Հ. Յիսուսի ժէ և ԺՇ հրաշքը ո՞րն է .
Պ. Երբոր հացին շատցընելու հրաշքն
բաւ ու ժողովուրդն արձակեց , ինքը լեռը
քաշուեցաւ ու աշակերտներուն ըստւ որ
նաւով երթան , ինքն ալ ետևնէն կուգայ :
Երբոր կէս ճամբան հասան , գիշերն ալ
կոխեց , սկսաւ սաստիկ ալէկոծութիւն . ան
վախին մէջ մշյմալ տեսնեն որ ծովուն վրայ
էն մէկը կուգայ , սկսան կանչուըւտել : Ան
առեն Յիսուս “Մի վախէք , ըստւ , ես եմ , ”
Պետրոս , “Եթէ դուն ես , ըստւ , հրա-
մայէ որ քովդ գամ , ” . Յիսուս “Եկո՞ ” ըստւ .
Պետրոս իջաւ ու ծովուն վրայէն Երբոր կը-
քալէր , յանկարծ ընկզմելու ողէս եղաւ և
սկսաւ Յիսուսը կանչել . Յիսուս ալ ձեռքէն
բռնէց ու “Թերահաւատ , ըստւ՝ ինչո՞ւ տա-
րակուսեցար , ” : Ետքը Երբոր ինքը նաւը մը-
տաւ , ծովը հանգարտեցաւ , ու շուտ մը ցա-
մաքը հասան . ան ատեն ամէնքն ըսին ,
“ Յիրաւի դուն որդի Աստուծոյ ես , ” : Ու-
րիշ անգամ մըն ալ անապտախին մէջ իրեք օր
քարոզ տալէն ետև ժողովրդեան վրայ դու-
թը շարժեցաւ , ու աշակերտացը քովդըտ-
նուած եօթը հացովն ու քիչ մը ձուկովը
չորս հազար հոգի կշտացուց , և Եօթը զամ-
բիղ կտորուանք ալ աւելցաւ :

Հ. Յիսուսին ժթ հրաշքը ո՞րն է .
Պ. Անգամ մը Տիւրոս ու Սիդոն այլազ-
գեաց քաղքներուն կողմերը գնաց . քանանա-

ցի կին մը հանգիսպեցաւ, ոկտաւ կանչել.
“Տէր որդի Դաւթի՝ ովորմէ ինծի” : Յի-
սուս պատասխան չտուաւ . աշակերտները
աղաչեցին որ ճամբէ ան կինը . Յիսուս
աւ ըսաւ . “Ես Խորայէլացոց կորսուած ոչ
խարներուն համար խրկուած եմ,,,: Կինը
ինկաւ Յիսուսի ոտքը, կաղաղակէր . “Տէր
օգնէ,,,: Յիսուս՝ “Թող, ըսաւ, չիվայէր ար-
զոցն առջևի հացը չներուատալ” : “Տէր, ըսաւ
կինը, չներն աւ տիրոջը սեղանին փշտանք-
ները կուտենի” : Ան ատեն Յիսուս՝ “Ո՛վ
կին, ըսաւ, հաւատքդ մեծ է, ըլայուզածդ” .
մէկէն անոր դիւահար աղջիկը բժշկուե-
ցաւ :

Հ. Յիսուսի ի ու իս հրագը ո՞ն է .

Պ. Առջերբերին մէկ խուլու համբ մարդ
մը . Յիսուս բժշկեց ու ապսալրեց որ մար-
դու չըսէ . բայց որչափ որ կապսալրէր, ճար
չէր ըլլար, կրապատմէին : Ետքը երբոր բեթ-
ոայիդա եկաւ, առջեր կոյր մը բերին, որ
բժշկեց :

Հ. Առաքեալներն ի՞նչ կարծիք ունեին
Յիսուսի ասաուածութեանը վխայ .

Պ. Պաղեսաինի մէջ կեսարիայի քովիլիքա-
ղաքները պարտելու ատեննին ՅԱ հարցուց
առաքելոց թէ “Ճողովուրդը ովլ կարծեն
զիս” . պատասխան տուին թէ “Որը Յովհան-
նէս միրտիչն է կըսեն, որը Եղիան, որը Ե-
րեմիան, կամուրիշ մարդարէներէն մէկը” :
“Դուք ի՞նչ կարծիքի վխայ եք” , ըսաւ Յի-
սուս : Ան ատենը մէկէն պատասխանեց Պետ-
րոս . “Դու ես Քրիստոս Աստուծոյ որ-

դին” : Յիսուս ալ ան ատեն Երանի տալով
Պետրոսին՝ ըստու . “ Իմ Եկեղեցիսքու վրադ
պիտի շինեմոր հիմանը քարն էս , ու դժոխ-
քէն ալ չյաղթուիս . արքայութեան բանա-
լիքն ալ . քեզի կուտամ” : Անկէ Ետքն ոկտաւ
պատմել անոնց Յիսուս իր քաշելու չարչա-
րանքները :

Հ . Յիսուս քարողութեան ատեն իր աս-
տուածութիւնն ալ յայտնի նշանով մը չերե-
ցուց .

Պ . « Քարոզութեան Երրորդ տարին Պետ-
րոս՝ Յակոբոս ու Յովհաննէս առաքեալնե-
րը հետն առած՝ թափոր լեռն ելաւ : Հոն
Յիսուսի կերպարանքը բոլորովին փոխուե-
ցաւ , Երեսն արեու պէս ու հագուստը ձիւ-
նի սկէս Ճերմակ փայլուն : Մովսէսն ու Ե-
ղիան ալ Երեցան ու Յնի հետ խօսեցան իր
չարչարանացն ու մահուանը վրայ . իսկ առա-
քեալները զարմացած կընայէին : Երբոր
Մովսէս ու Եղիա գնացին , Պետրոս ոկտաւ
Յիսուսի աղաքելոր հոն մնան : Ան ատենը
ըւսաւոր ամազ մը ծածկեց զիրենք , ու մէ-
ջէն ասանկ ձայն մը եկաւ թէ “ Աս իմ
սիրական որդիս է , Երեն մտիկ ըրէք ” : Առա-
քեալները վախցան , Երեսի վրայ ինկան . Յի-
սուս զիրենք ոտք հանեց ու ապստրեց որ
չպատմեն ուրիշի՝ ինչուան իր յարութիւնը :

Հ . Յիսուսի իք հրաշքը ո՞ն է .

Պ . Երբոր լեռնէն վարեջան , աեսանքաղ-
մութի աշակերտներուն քով ժողվուած . և
անոնցմէ մէկը Յնի առջեն ինկաւ , և Մէկ հա-
տիկ աղաս , ըստու , դիւահարերէ , աշակերտ-

ներուդ բերի, չկրցան գեղ հանել” : Յիսուս սրդողելով առջեր բերել տուաւ . դիւահարն սկսաւ կատղիլ : Յիսուս ըսաւ . “ Պիղծ սատանայ , ելի ” : Ան ատեն տպան սասախիկ տանջուելով ինկաւ , անանկ որ ամենքը մեռաւ ըսին : Յիսուս ձեռքէն բռնեց վերցուց ու ողջ առողջ հօրը տուաւ : Ետքը աշակերաներն առանձին Յիսուսի հարցուցին թէ և Մենք ինչո՞ւ չկրցանք բժշկել” . Յիսուս ալըսաւ . “ Հաւասք չունենալնուդ համար . և թէ որ մանանեխի չափ հաւատք ունենաք ու լեռանը փոխուել ըսէք , տեղէն կըփոխուի : Աս ալ գիտնաք որ աս տեսակ գեղ միայն պաքով ու ազօթքով կելքէ ” :

Հ . Յիսուս տէրութեան տուրք կուտա՞ր .

Պ . Ինչպէս ուրիշբաները հասարակ մարդու մը պէս կըներ , ասանկ տուրք ալ կուտար : Եւ անգամ մը երբոր Պետրոսի հարցուցին թէ “ Յիսուս աս տարուան տուրքը չմար ” , Պետրոս կուտայ ” ըսաւ . ու տուն որ մտաւ , Յիսուս Պետրոսի հարցուց թէ “ Թագաւորներն իրենց զաւկըներէն կառնեն տուրքը թէ օտարներէն ” . Պետրոս ըսաւ . “ Օտարներէն , : Յա պատասխանեց . “ Ուրեմն ազատ են որդիքը . բայց զիրենք չդայթակղեցընելու համար , գնա՞ ծովէն ձուկ բռնելու . և առջի բռնած ձկանդ բերանը բաց ու մէջէն սատեր մը կըդտնաս , առև իմ ու քու տեղդ տուր ” . Պետրոս ալ անանկ ըրաւ :

Հ . Յիսուսի աշակերաներուն տուած խրատներուն մէջ գլխաւորը ո՞րն է .

Պ. Խոնարհութիւնն է : Անդամ մը ճամբան երթալու առեն աշակերտներուն մէջ խօսք եղաւ թէ Յիսուս Երբոր թագաւորէ . իրենցմէ ովլ մէծ պիտի ըլլայ : Եսքը Յիսուս հարցուց թէ Ճամբան ի՞նչ կրխօսէին : Երբոր լսեց իրենցմէ , ըսաւ . « Մէծ ըլլալ ուզողը պղտիկ պիտի ըլլայ » : Պղտի ողայ մըն ալ առաւ գիրկն ու ըսաւ . « Թէ որ աս ողուն պէս խոնարհ ու անմեղ ըլլաք , արքայութիւն չէք երթար » : Ուրիշ անդամ մըն ալ Յիսուսի առջեց մանր ողաք բերին որ օրհնէ . ու Երբոր աշակերտները թողչեն տար որ Յիսուսի նեղութիւն ըլլայ . Յիսուս՝ « Թողչք որ գան , ըսաւ . արքայութիւնը ատանկ պղտիկներունն է » . ու զանիք գիրկն առաւ , օրհնեց :

116.

Հ. Յիսուսի ըսած Երբորդ առակն ի՞նչ է .

Պ. Անդամ մը եղբայրսիրութեան վրայ իրատ տալով՝ ըսաւ . « Թէ որ եօթն անդամ եղբայրդ քեզի գէմ ընէ ու մեղայ լսէ , իրեն թողութիւն տաս » : Պետրոս ասոր վրայ տարտկուսելով հարցուց թէ « Միայն եօթն անդամ » : Յիսուս ալ ըսաւ թէ « Եօթանասուն անդամ եօթը » . այսինքն միշտ : Եսքը առ ակով մըն ալ խմացուց . « Թագաւոր մըքննեց , ըսաւ , թէ ծառաներն իրեն ի՞նչ պարաք ունին . ու մէկուն պարաքը գտաւ ասաը հազար քանիքար : Ազատուեց որ զի՞նքը տնեովտեղով ծախեն որ պարաքը վճարուի :

Ծառան թագաւորին ոտքն ինկաւ , կաղա-
չեր որ իրեն ատեն տայ . Թագաւորին ալ
գութը շարժեցաւ , ուբոլոր պարագէն ազատ
ըրաւ զինքը : Առ ծառան ուրիշէ մը միայն
հարիւր դահեկան առնելիք ունէր . ելու
դնաց , սկսաւ ուզել . ան ալ աղաւեց իրեն
որ քիչ մը համբերէ : Անիկայ “ Չէ , կըսէր ,
չըլար , .ու բոնեց բանս դնել տուաւ : Ուրիշ
ծառաները խղճացին ան մարդուն վայ , դը-
նացին թղրին ըսին : Ան ատեն թագաւորը
կանչեց զանիկայ , “ Չար ծառայ՝ ըսաւ ,
քեզի աղաւելուդ համար տասը հաղարքան-
քար պարագդ թողուցի . պէտք չէր որ դուն
ալ հարիւր դահեկան առնելիքդ թողուիր .
ուստի զինքն ալ կապեցէք , ըսաւ , ինչուան
որ բոլորը հատուցանէ , :

Հ . Յիսուսի ըսած չորրորդ առակն ի՞նչէ .

Պ . Օր մը օրինաց վարդապետ մը հարցուց
Յիսուսի թէ “ Ի՞նչպէս կերթը ու արքայու-
թիւն , : Յու “ Պատուիրանքները դիանո , ը-
սաւ , զանոնք պահէ , : Ան ալ պատասխան
տուաւ թէ “ Պատուիրանքին մէջ՝ ընկերդ
սիրէ կըսէ . իմ ընկերու ոլէ ” : “ Մամիկ ըրէ ,
ըսաւ Յիսուս . Մարդ մը Երուսաղեմին
Երիքով երթալու ատեն աւազակները զար-
կին . անոր ինկած տեղէնքահանայ մը ան-
ցաւ , ետքը զւացի մըն ալ անցաւ , ամենեմին
օդնութիւն մը չըրին . ետեւէն սամարացի մը
հանդիպեցաւ , մէկէն վերուց , վերքերը կա-
պեց , իր ձիուն վրայ դրած՝ տարաւ պահդոկի
մը յանձնեց . երկու դահեկան ալ տուաւ
պահդոկապետին որ հոգայ զինքը . և ըսաւ

թէ գարձած ատենս ի՞նչ ստակ ալոր Եր-
թայ՝ կըվճարեմ։ Գնահ ըստւ Յիսուս, գուն
ալան ստմարացիին ոլէս ըրէ ։

Հ. Յիսուսի ի՞դ հրաշքը ո՞րն է .

Պ. Երբոր Յիսուս Գալիլեայի ու Սամա-
րիայի մէջ տեղէն կանցնէր, տաօլ բորոտ հե-
ռուէն սկսան կանչել թէ “ Յա , ոզորմէ՛
մեզի ” : Յա պատասխանեց . “ Գնացէք, ձեզ
քահանաներուն ցցուցէք ” . անոնք ալբժը-
կուած գնացին։ Ետքը անոնցմէ մէկն որ սա-
մարացի Եր՝ Եկաւ շնորհակալ եղաւ . Յի-
սուս զարմանալով հարցուց . “ Մէկանոնք
ըրժկուեցան որ չեկան փառք տալու Աս-
տուծոյ , . ու գարձաւ ստմարացիին ըստւ .
“ Գնահ , քու հաւատքդ քեզ փրկեց ” :

Հ. Յիսուսի աշակերտները միշտ իրեն
հետ կըսպարտէին .

Պ. Երբեմն առանձին ալ կըխրկէր քարո-
ղութիւն ընելու . անգամ մըն ալ Երկ Եր-
կու խրկեց զատ զատ, որ Երբոր գար-
ձան, սկսան ուրախութեամբ ըսել Յիսուսի
թէ . Տէր . քու անունդ որ կուտանք, սասա-
նաներն ալ կըհնազանդին , . Յիսուս ալ պա-
տասխան տուաւ . և Դուք անոր վրայ ուրա-
խացէք որ անուննիդ Երկինքը գրուած է ” :

Հ. Յիսուսին սովորական կերակուրն ի՞նչ
էր .

Պ. Եղած տեղը ի՞նչ որ գանուեր՝ ան կու-
տէր . թէ որ շատ բաներ պատրաստէին՝ չէր

արգիլեր . և թէ որ իրեն հարցընեին , քիչը
հերիք է կըսէր : Ինչպէս անգամմը թէ թանիա
դեղը Մարթա ու Մարիամ Ղազարի քոյ-
րերուն տունը գնաց : Մարթան կերակուր-
ներ պատրաստել սկսաւ , ու Մարիամ Յի-
սուսի քովին եկաւ , խօսածը մտիկ կըներ :
Մարթան եկաւ Յիսուսի ըստաւ թէ և Մա-
րիամն ինձի չօգներ որ մէկտեղ լմացընենք
ու ես ալգամմաիկ ընեմ , : Յիսուս “ Մար-
թա , ըստաւ , գիտցիր որ պատրաստ տեղը կաշ-
խատիս , մեզի քիչ մը բան կօգտէ . Մարիամին
խրատ մտիկ ընելն ալ աղէկ է ” :

Հ . Յիսուսի իդ հրաշքը ո՞րն է .

Պ . Շաբաթ օր մը Երուսաղեմի ճամբան
կոյր մուրացկանի մը հանդիպեցաւ . աշա-
կերաները հարցուցին թէ և Ասոր կուրու-
թիւնը ի՞ր մեղքին պատիժն է թէ ծնողաց ” :
Յիսուս ալըստաւ թէ “ Մէկունն ալչէ , : Ետ-
քը Յիսուս գետինը թքաւ , անով կաւ շի-
նեց , կուրին աչուլներուն քսեց ու հրամայ-
եց որ Սելովամի աղքիւրն երթայ լուացուի :
Ասանկով կոյրը բժշկուեցաւ : Ճանչուոր-
ները տեսնելով , զարմացան , ու կըտարակու-
սէին թէ արդեօք ա՞ն է : Փարիսեցիք երբոր
իմացան որ շաբաթ օրը բժշկեց . սկսան կու-
րին քսել թէ “ Ան մեղաւոր մարդ է ” , :
Կոյրն ալ կըսէր . “ Թէ որ Աստուծմէ ըլլար
անիկայ , չէր կրնար կոյր ծնած մարդ մը բժշ-
կել , : Փարիսեցիք բարկացան վրան ու վարե-
տեցին : Ետքը Յիսուս անոր հանդիպեցաւ ,
զինքն անոր ճանցուց . ան ալ Յիսուսի եր-
կըրագագութիւն ըրաւ :

Հ. Ինչո՞ւ Հրեայք Յիսուսի չեին հաւամար :

Պ. Նախանձոտ ու չարասիրտ ըլլալնուն համար : Անգամմը տաճարին սրահին մէջ՝ “Թէ որ մեսիան ես, կըսէին Յիսուսի, յայտնէ մեզի ,,” Յիսուս ալ պատասխան տուաւ, թէ “Ես յայտներ եմ, բայց դուք չեք ուզերի մանալ որովհետև իմոցխարներէս չեք. վասն չի ես ու իմ հայրս մէկ ենք ,,: Հրեաները մէկէն զինքը քարկոծել ուզեցին . Յիսուս տեսնելով որ խօսք չեն հասկընար, մէջերնեն չեռացաւ :

Հ. Յիսուսին հինգերորդ ու վեցերորդ խօսած առակն ի՞նչ է .

Պ. Որովհետև Հրեայք խիստ կընեղանային որ Յիսուս ցած մարդիկներուն հետ կը վարուէր, Յիսուս ալ անոնց ըստ . “Մարդ մը որ հարիւր ոցխարներէն մէկը կորսունցընէ, ան իննասունուինը կըթուղու, ու մէկ կորսուածին ետևէն կերթայ . և թէ որ գտնայ, կուրախանայ ,,: Ասոր ետևէն անառակին պատմութիւնն ալ ըստ :

Հ. Անառակին պատմութիւնը ի՞նչ ալէս է .

Պ. Մարդ մը երկու որդի ունէր . օր մը պղտիկ տղան հօրմէն ուզեց՝ առաւ իրեն ինկած ժառանգութիլ, գնաց հեռու քաղաք մը, բոլոր մախեց ու մէկու մը քով ծառայ ութեան մտաւ՝ խոզ կարածէր, ու անոնց կերած եղջիւրէն կուզէր, ու չեին տար որ ուտէ : Ասանկ խեղճութեան մէջ միաբն եկաւ իր հօրը առնը ծառաները որ հանդիսակասկին . ու սիրտ ըրաւ երթալ հօրն աղա-

չելոր ծառայի տեղ զինքը տուն առնել : Երբ
որ հայրը զինքը հեռուեն տեսաւ, վաղեց
վիզը պլուեցաւ . տղան ամչնալով “ Մե-
ղայ, կըսէր . զիս ծառայի տեղ ընդունել : ” :
Հայրը “ Բերէք, ըստւ, ասոր առջի աղօւոր
լաթերը հագուցէք ” : ու փառաւոր սե-
ղան ըրաւ, գիրցուցած եզր մորթել տուաւ,
որ կորսուած տղան գանուեցաւ : Ան միջո-
ցին մեծ տղան տուն որ կուգար, հարցուց
ծառային թէ ի՞նչ ուրախութեան ձայն է .
երբ իմացաւ, հօրը նեղացաւ, ըսելով . “ Այս-
շափ ատեն քեզի հնաղանդեր եմու մէկ բան
մը ինծի չես տուած , ու գէշեղբօրս այնշափ
պատիւ կընես ” : Հայրն ալըսաւ . “ Որդեակ,
ամէն ունեցածներս քուկդ են . բայց ասի-
կայ կորսուած էր ու գանուեցաւ . անոր հա-
մար պէտք է ուրախանալ ” :

118.

Հ . Յիսուսին եօթներորդ առակն ի՞նչ է .

Պ . Հարուստ մարդ մը լսեց որ իր տնտեսը
մսխողութիւն կընէ . քովէն հանել ուզեց :
Տնտեսը մսմտալով որ ետքը տակրուստ պիտի
չգտնել, կանչեց իր տիրոջը պարաք ունեցող-
ներն ու պարաքերնուն մէկ մասն աւրել
տուաւ : Տէրը երբոր լսեց անոր ասանկի խելք
բանեցընելը, գովեց : Եռքը Յիսուս “ Դուք
ալ, ըստւ, անոր պէս մէկուն մէկալին թո-
ղութիւն տուեք, որ ձեզի օգնեն աըքայու-
թիւն երթալու համար ” : Բայց ետքը ալ
աւելի հաստատելու համար թէ ուրիշի թո-

զուլ և ողորմութիւն ընելը խիստ հարկաւոր է, մեծատան առակն ալըսաւ :

Հ. Յիսուսին ութերորդ առակն ի՞նչ է .

Պ. Հարուստ մարդ մը հագուած կապուած՝ ամէն օր ուտելիսմելու հետ էր. անոր դրանելքով կը կենար աղքատ մը Վաղար անունով փշտանքի կարօտ, շներն ալ անոր վէրքերը կը լզէին : Մեռան երկուքն ալ. մեծատունը դժոխքէն տեսաւ Ղաղարը Աբրահամու գիրկը, սկսաւ աղացէլթէ խրկէ իրեն Ղաղարն որ մատաին ծայրովն իրեն ջուր տայ, որ քիչ մը ողապակը իջեցընէ : Աբրահամաւ “ Զըլլոր, ըստաւ . մէյմը միտքդ բեր աշխարհքին մէջ ըրածներդ, և ասոր քաշտծները ,,: Ան առենը աղացէց որ գոնէ իրեն եղբարցը խրկէ իմացընէ դժոխքին տանշանքը : Աբրահամ ըստաւ . “ Թէ որ անոնք լսած ու կարդացած խրասները չեն պահեր, մարդ մըն ալյարութիւն առնէ, երթայ իրենց ըսէ, մտիկ չեն ընել ,,: :

Հ. Յիսուսին իններորդ առակն ի՞նչ բանի վրայ է .

Պ. Աղօթքին հարկաւորութեանը վրայ : Դատաւոր մը կար որ Վատաւծմէ չեր վախեր, մէկէ մ ալ չեր ամացէր . որբեւտրի կին մըն ալ կուգար ամէն օր կաղացէր որ իրեն դատաստանը կարէ : Օր մը ինքնիրեն ըստաւ դատաւորը . “ Ես թէպէտ ոչ վախ ունիմե ոչ ամօթ, բայց աս որբեւտրին դատաստանը տեսնեմ ու աղատիմ ձեռքէն ,,: “ Թէ որ, ըստաւ Յիսուս, անիրաւ դատաւորը շատ աղացելուն շկրցաւ դէմ գնել, հասկա Աստուած ի՞նչպէս չողորմի աղաչողին ,,: :

Հ. Յիսուսի տաներորդ առակն ի՞նչ է .

Պ. Անդամմը փարիսեցին ու մաքսաւորը առաջար գհացին . փարիսեցին սկսաւ աղօթել թէ “ Փա՛ռք Աստուծոյ որ գեշ մարդ չեմ , իամ աս մաքսաւորին պէս շարագործ չեմ , ամէն օրէնքները կըսկահեմ , : Իսկ մաքսաւորն ազքի ալչեր ուզեր վեր վերցնել , ու կուրծքը զարնելով “ Մեղայ , կըսէր : Ետքը ըստ Յիսուս . “ Ալ աւելի հաճոյ եղաւ Այ մաքսաւորը , այսինքն մեղաւոր մը իր խոնարհութեամբը , քան թէ փարիսեցին , այսինքն հպարտ արդարը , :

Հ. Յիսուս հարուստ մարդն աւելի կըսիրէր թէ ազքաար .

Պ. Ինքը զան մարդը կըսիրէր որ սրտով աղքատ է . բայց հարուստ մարդու մը դիպուածով իմացուց . թէ շատ գժուար է որ մէկը հարուստը ըլլայ ու սիրով ստակի կապած ըլլայ : Անդամ մը հարուստ երիտասարդ մը հարցուց Յիսուսի թէ “ Արքայութիւն երթալու համար ի՞նչ պէտք է ընել , : Յիսուս ըստ . “ Պատուիրանքները պահէ , հարուստն ալ ” “ Պղտիկուց ՚ի վեր պահէր եմ , ըստ : Յիսուս պատասխանեց . “ Ուրիմն թէ որ կուզես կատարեալ ըլլալ . բոլոր հարստութիւն թուզու եաւեսէսէկո , : Հարուստը աս լսածին պէս՝ գլուխը կախեց գնաց : Դարձաւ Յիսուս կսկծալով ըստ . “ Ըստ զիւրին է որ մէկ հաստ չուան մը ասեղի ծակէն անցնի , քան թէ հարուստ մարդ մը արքայութիւն երթայ , : Աշակերտները զարմացան , սկսան հարցնել թէ “ Ուրիմն ովկը

նայ փրկուիլ։ Յիսուս ալ ըստւ . . . և Եւ ոչ
մեկը բայց ուղղին Աստուած ոյժ կուտայ ։ . .
Են առենք Պետրոս ըստւ . . . Սէնք ամեն
բաներնիս թողուցինք , քու ետեւդ եկանք .
մեզի ինչ պիտի ըլլայ ։ Յիսուս ալ պատաս-
խանեց . . . Դուք դատաստանին օրը ինձի հետ
տասնուերկու աթոռ պիտի նստիք ։ :

119.

Հ . Յիսուսին տասնումեկերորդ առակի
ինչ է .

Պ . Ուղելով իմացընել թէ շատ մարդիկ
թէպէտ ուշ . բայց սրամնց Խստուծոյ մօտե-
նալով ուրիշներէն առաջ կանցնին : . . Առ-
տուած՝ տանտիրոջ մը կընամանի , ըստւ , որ ա-
ռաւօտանց ելաւ իր այգիին մշակներ բռնեց՝
դահեկանի մը խօսք կապելով : Ետքը ժամը
իրեքին նորէն մարդ դտաւ , խրկեց այգին .
վեցին ալ , ինչուան տասնումեկին
մարդ դտաւ . . . ինչու սրարապ կեցեր էք ։
ըստւ , ու խրկեց այգին : Իրիկուան վերջի ե-
կողներէն սկսաւ վարձքերնինտաւ մշյմէկ դա-
հեկան . առջի եկողները տեսնելով , կարծե-
ցին թէ իրենց աւելի պիտի տայ . երբորյոյ-
սէրնին սրարապն ելաւ , սկսան արտնջալ :
Ան առենք տանուառէրն ըստւ . . . Ձեզի հետ
ինչ որ խօսք կապեցի , առւե . հիմա ինչու
կըտրանջաք ուրիշ խեղճերուն բարիք ընե-
լուս համար ։ :

Հ . Յիսուսին քսանեհինգերորդ հրաշքը
որն է .

Պ. Երբոր Ղազարոս ծանր հիւանդացաւ,
քոյլերը Յոնի խրկեցին խմացուցին . Յիսուս
երկու օր ալ ուշացաւ ու ետքը աշկերտնե-
րուն ըստւ թէ “ Երթանք Հրեաստան որ
Ղազարոսն արթնցընեմն : Վնոնք չհամելցան
ու սկսան զարմանալ . ան առեն յայտնի
ըստւ թէ ” Ղազարոս մեռաւ . բայց ես ու-
րախ եմոր ասովլաեր հաւատքն ալ կը հաստա-
տուի ” : Ետքը երբոր Բեթանիա հասաւ ,
Ղազարոս չորս օրուան մեռած ու թա-
ղուած էր . Մարթա Ղազարոսին քոյլը երբոր
լսեց , դիմացը վազեց . և Տէր , ըստւ , եթէ հոս
ըլլայիր , եղբայրո չէր մեռներ . բայց հիմայ
ալ կը հաւատամ որ եթէ ուղես , կրնայ ող-
ջըննալ , : Յիսուս պատասխանեց . “ Կող-
ջըննայ , թէ որ հաւատաս ” : Գնաց Մարթա
կանչեց զՄարիամ քոյլը . հետը եկան սգա-
ւոր բարեկամներն ալ լալով : Յիսուսին ալ
սիրտն ելաւ , լացաւ . հարցուց թէ “ Ո՞ր
թաղեցիք , , . տարին ցցուցին : Յիսուս վրայի
քարը վերցնել տուաւ ու ամուր ձայնով
կանչեց . “ Ղազարոս , դուքս եկո ” : Մէկեն
մեռելը պատանքովն ելաւ կեցաւ . և Յիսուս
հրամայեց որ պատանքը քակեն : Առովշտա-
մարդ Յիսուսի հաւատացին . ոմանք ալ գնա-
ցին փարիսեցիներուն խմացուցին . անսնք
ալ քահանայապետներուն հետ խորհուրդ
ըրին որ Յիսուսը մեռցնեն , և Չըլայ թէ ա-
սանկով ժողովուրդը առստամբեցինեւ ու Հը-
ռոմոյեցիք գան զմեղ ջարդեն ” ըսելով :
Յիսուս ալ խմանալով , նորէն երեսը ծած-
կեց , Եփրայիմ գեղը գնաց :

120.

Հ. Երբոր Յիսուսի չարչանաց օրերը մօտեցաւ, առաջուց իմացո՞ց աշակերտներուն.

Պ. Մօտիկ ան զատկին որ ինքը պիտի չարչարուէր, Եփրայիմէն ելաւ Երուսաղէմ գալու համար, ու ճամբան սկսաւ ըսել թէ « Մարգարէներուն ըսածն աս զատկին իմ վրաս պիտի կատարուի » : Ան ատենը Յակոբոս ու Յովաննէս Զեբեդեայ որդիքն՝ Երենց մօրը բերնով խնդրեցին որ Յովերբոր թագաւոր նստի, զիրենք քովն տռնէ : Յիսուս ալ իրենց իմացուց թէ խոնարհութեամբ միայն կըլսայ աս բանը : Երբոր Յովերիքովին մօտեցաւ, ճամբուն վրայ մօւրացկան կոյր մը բժշկեց : Եւբաղմութիւնը չորս դին լցուած ըլլալով, Զաքէսս մաքսապեան ալ որ կըփափագէր զՅիսուս տեսնելու կարծ հասակով ըլլուցն չէր կրնար, ելաւ ծառի մը վրայ . Յիսուս ալ զինքը կանչեց ու ըսաւ . և Քու տունդ այսօր պիտի ուտեմ կերտկուր » : Ան ալ ուրախացաւ ու խոստացաւ ունեցածին կէսն աղքատի տալ, ու անիրաւութիւններուն տեղ չորեքակատիկ հաստուցանել . Յիսուս ալ ըսաւ թէ « Այսօր փրկութիւն եղաւ աս տանս » :

Հ. Յիսուսի տասնուերկուերորդ առակինչնէ .

Պ. Աստուծոյ արդարութիւն յայտնելու համար պատմեց թէ թագաւոր մը երբոր հե-

ոռւ տեղ պիտի երթար , կանչեց իր ծառա-
ներն ու մէյմէկքիչ ստակ տուաւ որ ինչուան
որ գառնայ՝ շատցընեն : Երթալէն եաւ խըր-
կեցին .քաղաքացիք ըսելու իրեն թէ « Զենք
ուզեր զքեզ մեզի թագաւոր » : Ետքը երբոր
դարձաւ , կանչեց ծառաները հարցուց թէ
ի՞նչ վասարկեցաք : Տասըքսակառնողը տասն
ալվաստակ բերաւ , և հինգ առնողն ալ հինգ
բերաւ . թագաւորը երկուքն ալ պատուեց
դովելով : Երբոր մէկալին ալ հարցուց ,
բերաւ ետ տուաւ առածքսակը՝ ըսելով թէ
« Զկորսնցնելու հմբ պահեցի , գիտնալով
թէ ինիստ բարկացով ես » . ան ստենը տէրը
բարկացաւ ու ըսաւ . « Թէ որ ատանկ
է , ինչու շահու չգրիր որ հիմա ամօթով
չմնայիր » : Ասանկ ըսելով պատժեց ան
ծոյլ մարդն ու ան ստակն ալ մէկալիսնց
տուաւ : Եւ իրեն գէմիսուղներն ալսպան-
նել տուաւ :

Հ . Ի՞նչ կերպով սկսաւ լցուիլ Յիսուսի
վրայ եղած մարդարէութիւնները .

Պ . Երբոր Երիքովէն նորէն բեթանիս
գնաց Սիմոն բորոտին տունը սեղանինստաւ ,
Դաշտ ալ հոն էր . ան ստեն Մարիամա-
նորքոյրն՝ աղնիւ եղով եկու Յիսուսի գլու-
խը և ոտուըներն օծեց . Յուդայ ստակին
մէղքընտկով , ագահ ըլլալուն « ՄԵղք , ըսաւ ,
աղքատներուն համար որչափ ստակ կելքէր
ան եղէն » : Յիսուս դովեց զՄարիամ , « Աս
ըրածն իմ թաղուիլու կընշանակէ » ըսելով . ե-
րկորդ օրը հանգեսով Զաքարիա մարդա-
րէին ըսածին պէս Երտւսաղէմ գնաց շար-
չարուելու :



ՄԱՍԻ Գ

ՅԻՍՈՒՍԻ ԵՐՈՒՍԱՂԵՄ

ՄՏՆԵԼԵՆ ԽՆՉՈՒՅՆ ՀՈԳԵԳԱԼՈՒՄ

— ՊԵՇԵ ՔԱՅԵ —

121.

ԾԱՌԱՎԱՐ :

Հ. ՅԻՍՈՒՍ ԲՆԵ ՀԱՆգեսով Երուսալիմ մտաւ .

Պ. Երբոր ԲԵթանիոյեն ելաւ ու Զիթենեաց լեռը մօտեցաւ , աշակերտներէն երկուքը խրկեց դիմացի գեղն որ հոն կապած էշ մը կայ՝ իր քուռակովը բերեն . և թէ որ հարցընող ըլլայ , « Իր տիրոջը պէտք է ՞ ըսեն : Աշկերտները գնացին բերին , ու լաթերնին անոնց վրայ ձգած՝ Յեսուսը հեծուցին ու սկսան Երուսաղեմմըտնել : Ժողովուրդն արմաւենիի ու ձիթենիի ձիւղերառած առջևն ելան ու հագուստնին գետինը փռելով ամենքը մէկակեղ մեծ ու պղտիկ սկսան աղաղակել . « Օրհնութիւն որդւոյ Դաւթի , օրհնեալ եկեալ յանուն Տեառն . օրհնութիւն ՚ի բարձունս » : Փարիսեցիներն ու կարգացողները սաստիկ նախանձելով սկսան Յնի ըսելթէ « Ազսպրէ

որ չկանչեն : Յիսուս պատասխանեց . « թէ
որ ատանք լռեն , քարերը կաղաղակ են » :
Ետքը Երուսաղեմին մօտենալով Յիսուս լա-
ցաւ քաղքին վրայ . « Վայ քեզի՝ ըսելով , որ
չճանչցար քեզի եղած բարիքը . անոր համար
պիտի կորսուիս » :

Հ . Երբոր Յիսուս հանգիսով Երուսա-
ղեմ մտաւ , ի՞նչ ըրաւ .

Պ . Մտաւ տաճարն ու տեսաւ որ հոն
առուտառը կընեին , զամէնքը դուրս վւրն-
տեց , ըսելով թէ « Իմ հօրս տունը աւազա-
կի այր մի ընելք » : Ետքը շատ կոյրեր ու կա-
ղեր բժշկեց , ու իրիկուան դէմ բեթանիա
գնաց :

Հ . Յիսուսի քսանեվեցերորդ հրաշքը
ո՞ն է .

Պ . Ծաղկաղարդին երկրորդ առաւտն Ե-
րուսաղեմ դառնալու ատեն անօթեցաւ .
Թղենիի մը քով դնաց ու սլառուղ չգտնելով ,
ըսաւ անոր թէ « Քեզմէ մշյ մ' ալ մարդ սլր-
տուղ չուտէ » : Երկրորդ օրն որնորէն անկէ
կանցնէին , տեսան որ բոլորովին չորցերէ :
Աշակերտները Յիսուսի ցցուցին . ան ալը-
սաւ որ « Հաւատաքով և աղօթքով ամէն բան
կրնաք ընել » :

Հ . Յնին տասնուիրեքերորդ ու տասնը-
չորսերորդ տռակին ի՞նչ է .

Պ . Փարիսեցիներն որ կըսարծէին թէ
իրենք են Այ հնազանդ որդիքը , զիրենքյան-
դիմանելու համար ըսաւ . « Մարդ մը երկու
տղաք ունէր . մէկուն ըսաւ , թէ « Գիտ
այսօր այդին բանէ » : Տղան՝ « Կերթամ » ը-

առ ու չգնաց . հայրն ալ մեկալին առապրեց ,
անիկայ “ Չեմ երթար , , ըստ , բայց զըդ-
չաց ու գնաց : Ասանկ ահա մեղաւորները
հաղանդելով ձեզ պիտի անցնին ” : Ետքը
“ Աս առակո ալ լսեցէք , ըստ . Մարդ մը
այդի անկեց ու մշակներու ձեռք յանձնեց՝
գնաց : Ատենին ծառաներիրկեց որ պատուղը
ժողվեն . մշակները զանոնք բռնեցին սպան-
նեցին : Տէրը նորէն ուրիշները խրկեց . մշակ-
ները զանոնք ալ մեռուցին . ատանկ քանի մը
անդամ : Ետքը տէրը իր տղան խրկեց , գու-
ցէ աղէս ամընան ըսելով . անոնք զան ալ
պաննեցին որ այդին իրենք ժառանգեն ” :
Եաւէն ըստ Յիսուս . “ Ան մշակներուն
տէրն ի՞նչպիտի ընէ , : Մտիկ ընտղները պա-
տասխան տուին թէ ” “ Պէտք է սպաննէ ” : Խոկ
չարերն իմանալով թէ իրենց համար է ըստ-
ծը , “ Չըլլար , ըսին , ատանկ բան , : ”
Հ . Յիսուսի ատանուհինդերորդ առակն
ի՞նչ է .

Պ : Աւելի հաստատելու հմը թէ Հրեայք
զինքն արհամարհելովիրենց գէշ կընեն , ը-
ստ . “ ԱՃ թագաւորի մը կընմանի որ
հարսանիք ըրտ , ու ծառաները խրկեց՝ կան-
չեց բարեկամները . անոնք մէյմէկ ոլատճա-
ռաւ չեկան . ոմանք ծառաներն ալ սպաննե-
ցին : Թադրը լսելով , սաստիկ բարկացաւ , զե-
նուորներ խրկեց , զանոնք սպաննել տուտւ-
եաւ անոնց տեղը փողոցներէն մարդիկ բերել
տուաւ : Ետքը թագաւորը քովերնին եկաւ ,
տեսաւ որ մէկն աղտօտ լաթերով նստեր է .
հարցուց թէ ” “ Ի՞նչպէս հարսնիքի լաթ շնա-

գած եկեր ես ա, ան ալպապանձեցաւ։ Անոր
համար թագաւորը հրաման տուաւ որ ոտքը
ձեռքը կտապած՝ դուրս ձգեն զինքը ։

122.

Հ. Յիսուսի վարդապետութեանը գլխա-
ւոր գէմ գնողները որո՞նք եին։

Պ. Փարիսեցիներին ու սագուեկեցիները։
Անգամ մը Փարիսեցիք խօսք գրին որ զՅի-
սուս տէրութեան գէմ յանցաւոր ցուցընեն
ու բռնել տան, անոր համար եկան գովե-
լով հարցուցին իրեն թէ « Պէտք է որ հը-
րեայք հռոմայեցոց կայսեր հարկ տան » : Յա-
խանալով անոնց մաքին չարութիւնը, « Բե-
րէք ըստ, դա հեկան մը որ տեսնեմն երբոր
բերին, « Ասոր վրայ որո՞ն պատկերը տպած
է » ըստ, պատասխանեցին թէ « Կայսեր » ;
« Ուրեմն, ըստ Յիսուս, տարէք կայսեր
բանը իրեն առւէք, Աստուծոյ բանն ալ Աս-
տուծոյ » . Փարիսեցիք ասանկով պապանձե-
ցան մնացին : Սագուեկեցիք ալ տեսան որ
միշտ առակով զիրենք կըբռնէ, իրենք ալ ա-
ռակով մը ուզեցին Յիսուսը խաղք ընելու

համար ի՞նչ առակ ըսին .

Պ. Որովհետեւ իրենք յարութիւն չեն ըն-
դունիր, « Վարդապետ՝ ըսին, Մովսէս օ-
րէնք գրեր է որ երբ կարդուած մարդ մը
մեռնի առանց զաւկի, անոր կինը եղբայրի
առնէ, որ եղբօրն անունով զաւակ բերէ :
Անգամ մը մէկ կինը՝ եօմն եղբարք կարդա-

առին ու ամէնքն ալ առանց զաւկի մեռան ,
Ետքէն կինն ալ մեռաւ . յարութեան ատենն
ան կինը որուն պիտի ըլլայ , : Յիսուս ըստ .
“Դուք մոլորած եք . չեք գիտեր թէ անդիի
աշխարհք կարգուիլ չկայ : Իսկ յարութիւն
ըլլալուն նշանն ալ ան է որ Աստուած ինք
զինքը Աբրահամու , Իսահակայ , Յակոբայ
Աստուած կըկանչէ . թէ որ անոնք ոչնչա-
ցած ըլլային , Աստուած՝ ոչնչութեան Աս-
տուած կըլլար , :

Հ . Յիսուս աղքատ մարդու ի՞նչ ճամբայ
սորվեցուց որ հարուստէն շատ ողջրմութիւն
ըրած ըլլայ .

Պ . Դիպուածով մը իմացուց որ Աս-
տուած մարդուն սիրու կընայի , ստակին շա-
տութել չնայիր : Երբոր տաճարը գանձանա-
կին գիմացը կեցեր կընայէր , շատ մարդիկ
շատ ստակ կըձգէին . որբեարի աղքատ կին
մըն ալ եկաւ երկու լումայ ձգեց : Յիսուս
ըստ իր աշկերտներուն թէ “Ան կինն ամե-
նէն շատ ձգեց . վասն զի՝ ըստ , մէկալնոնք
աւելորդ ստակնին ձգեցին . բայց անիկայ իր
բոլոր ունեցածը տուաւ ” :

Հ . Յիսուսի տասնուվեցերորդ առակն
ի՞նչ է .

Պ . Որովհետեւ առաջ առակ մը ըստ թէ՝
Երբեմն ուշ գարձած մեղաւորներ պիտի ու-
րիշներէն վեր անցնին , Ետքը տաօը կուսանաց
առակովն ալ իմացուց որ ապաշխարութիւն
անհոգութե ետք ձգովը չփրկուիր : “Տասն
կուսանք կային , ըստ , հինգը յիմար , հինգն
ալ իմաստուն . ասոնք լապտերնին վտած ”

փեսային դիմացը ելան։ Փեսան երբոր ուշացաւ, իրենք տլքեացան։ կէս դիշերուն ձայն եղաւ թէ և Փեսան կուգայ ։ Ելան լապտերնին պատրաստեցին։ Յիմարներն ուրիշպատրաստ եղ չունենալով, իմաստուններէն ուղեցին։ անոնք ալ չառւին վախնալով որ չըլլայ թէ իրենց ալքաւէ. գնացէք ձեզի գնեցէք, ըսին։ Երբոր անոնք գնացին, փեսան եկաւ, իմաստունները ներս մտան։ Եաքը եկան յիմարներն սկսան աղաջելոր դուռը բանայ. բայց ձար չեղաւ, դուրսը մնացին, առաջուց եղ չպատրաստելնուն համար ։ Աս առակէն ետե Յիսուս յայտնեց աշկերտներուն որ երկու օրէն պիտի խաջուի։

123.

Հ. Երբոր Յիսուսի չարչարանաց օրերը մօտեցան, փարիսեցիք ի՞նչ կերպեր բանեցուցին զինքը բռնելու համար ։

Պ. Զատակէն երկու օր առաջ ամէնքը ժողվեցան կայխափա քահանայապետին քովին, ու խօսք դրին որ Յոթ կերպով մը սպաննեն. բայց տօնի օրերը չէին ուզեր ընել որ չըլլայ թէ խռովութիւն մը ելլէ։ Ան առենն ալ Յուգա Խոկարփովացին փորը սատանայ մտաւ որ գնաց անոնցը բաւ. և Յիսուսը եսկը մասնեմ. ինձի ի՞նչ կուտաք ։ Անոնք ուրախացան ու երեսունարծաթալխոստացան։

Հ. Յուգա Երբ մատնեց զՅիսուս.

Պ. Բաղարջակերաց առջի դիշերը։ Յիսուսին մարմնոյ և արեան պատրագին խոր-

հաւրդը տեսաւ, ճաշակեց սուրբ մարմինոց
ու գնաց մատնեց զՅիսուս :

Հ. Յիսուս զատկական գառն ուր կերաւ.

Պ. Երուսաղեմին մէջ՝ որ տուն որինքը
հաճեցաւ, առաջ խրկեց Պետրոսն և Յով
հաննէսն ու ըստաւ. “Քաղաքը մանելնուդ
պէս, մարդու մը կըհանդիպիք՝ սափոր կռնաւ
կը, գնացէք ետևէն ու անոր մասած տանը տի-
րոջը ըսէք. Վարդապետին ատենը հասեր
է, կուզէ որ զատիկըքու տունդ ընէ : Ան ալ
զձեզ զարդարած վերնատուն մը կըհանէ,
հոն սեղանը պատրաստեցէք,,,: Խրիկուան
դէմինքն ալ հոն գնաց, ու երբոր նստան
ուտելու, Յիսուս“ Խիստ կըբաղձայի, ըստաւ,
առ ժամին հասնելու ”: Մէկ քանի սիրոյ
խօսքեր ըսելէն ետև, “Զեզմէ մէկը զիս
սկիտի մատնէ ”, ըստաւ : Աս խօսքիս վրայ ամէն
մէկը խոռոված՝ սկսան հարցընելթէ “ Ար-
գեօք Ես եմ,, . Յիսուս ըստաւ. “ Ան է որ իլ
մեռքը ինծի հետ սկաւառակին երկնցընէ,,:
Ան ատենը Յուդան ալ հարցուց թէ “ Ե՞ս
եմ,, . Յու ըստաւ “ Դունըսիր,,,: Կերակուրը
ըմբնեալու ատեն Յիսուս հաց մը առաւ օրհ-
նեց, ու աշակերտացը բաժնելով Առէ+ իւրէ+
ըստաւ : Ետևէն գինիով գաւառմն առաւ օրհ-
նեց ու տուաւ աշկերտաներուն՝ Առէ+ իւրէ+
ըստելով : Ասով պատարագը հաստատեց
ու ապսպից որ անով զինքը միշտ յիշեն :

Հ. Չարչարանաց ընթրիքէն ետև Յիսուս
ինչ ըրաւ.

Պ. Աշկերտաներուն ոտութները լուաց ·
բայց Պետրոս չեր ուզեր թողուլ · Յիսուսը.

սաւ . “ Թէ որ ցուամ , ինծի հետ մասն չես ունենար , : Եաքը ամէնուն մէկէն ըստ . “ Ինչպէս ես ձեզի ըրի . դուք ալ մէկմէկու ըրէք , :

Հ . Չարչարանաց ընթրիբն գիշերը Յի . սուս ուր կեցաւ .

Պ . Աշակերտաց ոտքը լուանալէն եաքը նախնատաւքիչ մը խօսեցաւ . Ետեւ դարձաւ Յուդայի ըստ . “ Ինչ որ պիտի ընես , դնա ըրէ , : Յուդա մէկէն ելաւ գնաց Յիսուսը մասնելու՝ բոլորովին ստանայէն միաքը բռնուած : Ուրիշները կարծեցին թէ Յն զինքը բանի մը կըխրկէ : Անկէ ետեւ իր մեր վրայ ունեցած սէրը շատ կերպ խօսքերով խմացուց Յիսուս , և թէ պիտի իրենցմէ բաժնուի : Երբոր ամէնքը սիրտերնին ելած մտիկ կընէին , իրենց ըստ թէ “ Դուք ալ զիս սիտի թողուք երեսի վրայ , , . անոնք Զէ կըսէին : Ամենէն աւելի Պետրոս . “ Կըմեռնիմքեզի հետ ու չեմբաժնուիր , , կըսէր . Յիսուս ըստ . “ Գիտնաս որ աս իրիկուն իրեք անդամ զիս պիտի ուրանաս , , : Ան ալ աւելի կըսնդէր թէ անկարելի է : Ետեւ գիշերանց ելան . Յն Զիթենեաց լեռը գնաց աղօթք ընելու :

124.

Հ . Մատնութեան գիշերը Յիսուս երբոր լեռը գնաց աղօթք ընելու , առաքեալների ուր թողուց .

Պ . Գեթսեմանի գեղը թողուց , ու միայն Պետրոսը՝ Յակոբոսն ու Յովաննէննէսը հետեւ

առած՝ պարտէզ մը գնաց, և անոնց ալըսաւ
թէ « Ըստ տրտմաւթեան մէջ եմ. հոս ա-
զթքի կեցէք » : Քիչմ՝ ալ առաջ գնաց, ու
կոսաւ ազօթք ընել. և մեր ըրած մեղքերուն
թծութիւնը մտածելով՝ արիւնքրանիլ սկը-
սու: Երկու անդամալեկաւ առաքեալներն
պրթնցուց ազօթքի՝ որ փորձութեան մէջ
ինան: Երրորդ անդամեկաւ և Ելէք՝ ըստ
երթանք, հիմա կուգան զիս փնտուղները »:
Ան ատեն մէկէն հասան Հրեաները զինքը
բռնեցին :

Հ. Յուդա ինչ կերպով մատնեց Յիսուսը,
և Յիսուս ինչպէս բռնուեցաւ .

Պ. Յուդա նշան տուեր էր անոնց թէ ո-
րուն որ սկագնելով բարեւ տայ՝ ան է. ուստի
երբոր զինուորներով զէնքերով եկան, Յու-
դայի բարեւ տալու ատենն ըստ Յիսուս, թէ
« Ատ ի՞նչ է Յուդա, համբուրելով զիս կը-
մատնես »: Ետքը անոնց առջեն ելաւ, « Զով
կուզէք » ըստ ։ « ԶՅիսուս » ըսին: Երբոր
պատասխանեց թէ « Ես եմ », ամէնքը կոնըկի
փրայ ինկան: Ետքը նորէն հարցուց, ու ը-
ստ որ աշկերտներուն ձեռք չգոյցընեն:
Երբոր մօտեցան զինքը բռնելու, աշակերտ-
ները սուր հանեցին որ կուուին: Սուրերը
տեղը գրէք ըսելու չմնաց, Պետրոս քաշեց
Մազքոսի ականջը կտրեց: Յիսուս « Մի ը-
նեք, ըստ ։ Ես թէ որ ուզէի հիմա հազարա-
ւոր հրեշտակ կուգային »: ու ծռեցաւ ա-
կանջը առաւ տեղը կպուց: Ասանկով բռնե-
ցին Յիսուսն Աննա քահանայապետին տա-
րին :

Հ. Յիսուս Աննաքահանայապետին առ
ջև ի՞նչը ըրաւ .

Պ. Քահանայապետն սկսաւ հարցընել
Յնի ըրած գործքերը . Յն պատասխանեց
թէ « Իմը ըրած բաներս ամէնքը գիտեն , : Ա-
սանկ համարձակ ըսելուն համար՝ մէկը Յի-
սուսի ապտակ մը զարկաւ » « Ասանկ պատաս-
խան կուտաս ըսելով » : Յիսուս ալ ըսաւ .
« Թէ որ ծուռ խօսք ըսի , ինծի խմացու .
Խսկ թէ որ շիտակ , ինչո՞ւ կըզարնես » : Ետքը
Կայիշափաքահանայապետին տարին :

Հ. Կայիշափայի առջև Յիսուսի ի՞նչը ըրին .

Պ. Սկսան սուտ վկայ վինտուել , և հազիւ-
երկու հոգի գտնուեցան որ կըսէին թէ
« Մենք լսեցինք որ իրեք օրուան մէջ տաճարը
կրնամ քակել ու շինել , , կըսէր . բայց ինչ
որ ալ կըսէին , մէկմէկու նման չէր ըլլար :
Կայիշափա հարցուց թէ « Ինչո՞ւ պատասխան
չես տար , , . Երբոր տեսաւ որ Ճար ըլլար
խօսեցնելու , ըսաւ . » « Յանուն Աստուծոյ
կերդուընցընեմ որ ըսես թէ որդի Աստու-
ծոյ ես , , . ան ատեն սլատասխանեց Յիսուս .
« Դուն կըսես . և վերջի դատաստանին օրն
իմ փառքս պիտի տեսնէք » : Աս խօսքիս վը-
րայ Կայիշափա կատղեցաւ , լաթը պատուեց ,
ըսելով « Հայհոյեց , ալ վկայ ի՞նչ պէտք է , , :
Ուրիշներուն հարցուց , ամէնքը ըսին թէ
« Պէտք է մեռցնել , , . ու սկսան նախատել ,
թքնել , զարնել . գլուխը լաթ մը ձգեցին ու
կըհարցընէին թէ » « Ո՞վէ զարնողը , գիտցիր , , :

Հ. Երբոր Յիսուս Կայիշափային քո՞վն
էր , առայբեալներն ուր էին .

Պ. Ամէնքը ցրուեցան գնացին . միայն Յովհաննէս՝ քահանայապետին ծանօթ ըլլալով՝ պալատն եկեր էր . և Պետրոս ալ որ Յիսուսի սիրոյն չէր կրնար հեռանալ , ու եկեր էր ինչուան դուռը , Յովհաննէսին խօսքովը ներս առնուեցաւ :

Հ. Յիսուս ինչպէս որ ըսեր էր , Պետրոս զինքն ուրացա՞ .

Պ. Երբոր սրահը նստած կըտաքնար ու թշներուն հետ , աղախին մը իրեն ըսաւ որ “ Դուն ալ Յիսուսի հետն էիր , ” . Պետրոս մէկէն ուրացաւ թէ “ Չեմ ճանչնար ան մարդը ” : Քիչ մը ետքը ուրիշ մըն ալ տեսաւ ու առջինին պէս ըսաւ , ան ալնորէն ուրացաւ : Քիչ մը անցաւ՝ ուրիշ ծառայ մըն ալ “ Ես զքեզ պարտեզին մէջ տեսայ , ըսաւ , Յիսուսին հետ . լեզուէդ ալ կիմացուի որ Գալիլեացի ես , ” : Պետրոս սկսաւ երդուընալ՝ ուրանալ , “ Չեմ ճանչնար , ըսելով : Ան ատենը Յիսուս ներսէն դարձաւ Պետրոսին նայեցաւ . անով Պետրոսին միոքը վըրան եկաւ , զլջաց , ելաւ դուրս ու լաւ սկսաւ :

125.

Հ. Երբոր Կայիափային առջեը զՅիսուս մահապարտ դատեցին , մէկէն սպաննեցին .

Պ. Ուզելով Յիսուսը նախատական մահուամբ մեռցընել , որովհետև իրենք օրինաց ըսածին պէս՝ միայն քարկոծելու հրաման ունէին կայսերէն ալ , անոր համար առաւօտանց կանուխ Յիսուսը Պիղատոսի ատեանը

տարին ու ամբաստանեցին թէ կայսերէն կապստամբէցընէ զհրեաներն ինքզինքը թագաւոր անուանելով։

Հ. Երբոր զՅիսուս Պիղատոսի տարին, սպաննելու հրաման տուած։

Պ. Չէ. առաւ Յիսուսը քննեց . ու երբ որ իմացաւ թէ անմեղ է, ելաւ չրէից ալ ըստ իր կարծիքը։ Անոնք նոր նոր ամբաստանութիւններ ընել սկսան։ Յիսուս ամենաին պատասխան չտալով զարմացուց զՊիղատոս, որ իմանալով թէ Յիսուս Գալլէացի է, չերովդեսի խրկեց, որ ան օրերը Երուսաղէմեկեր էր։

Հ. Չերովդէս Յիսուսին վրայ Ի՞նչ դատաստան կտրեց։

Պ. Շատոնց փափաքելով որ Յիսուսը տեսնէ, ուրախացաւ, ուզեց որ իր առջե հրաշք մը ընէ . ու շատ բաներ սկսաւ հարցընել։ Երբոր Յիսուս ամենաին պատասխան չտուաւ, Չերովդէս բարկացաւ՝ նախատեց զՅիսուս, ու վրան Ճերմակ լաթ մը ձգած՝ նորէն Պիղատոսին խրկեց որ դատաստանը տեսնէ։

Հ. Երկրորդ անգամ Երբոր Յիսուսը Պիղատոսի տարին, Պիղատոսին վճիռ տուաւ։

Պ. « Մեռնելու արժանի յանցանք չունի, ըստ, ուստի քիչ մը պատիժ տանք . ու ինչպէս որ սովորութիւն ունիք՝ զատկին մէկ յանցաւոր մը արձլկելու, ասիկայ արձլկենք,,։ Ան ատեն ամէնքը մէկէն սկսան աղաղակել որ Բարաբբան արձլկէ, որ արիւնկը մարդ մըն էր . ու զՅիսուս խաչ հանէ։

Պիղատոս շատ ջանաց որ մտքերնին փոխէ ,
բայց Երբոր Ճար չեղաւ , անոնց առջև ձեռ
քը լուաց , “ Ես ահապարտ եմ , , ըսելով : Ա
նոնք մէկ բերան սկսան կանչել թէ ” Ա
սիւնը մեր ու զաւկըներնուս գլխուն . թող
խաչուի ,, : Անատեն Պիղատոս դեռ յուսալով
շահիլ անոնց սիրտը , զինուորներուն ձեռքը
տուաւ զՅիսուս , որ լաթերը հանած՝ չա-
րաչար ծեծեցին . գլուխը փշէ պսակ դրած՝
ձեռքը եղէդ մը կուտային , ծաղը ընելով
կըսքէին առջեն , ու “ Ո՞ղջ լեր , թագաւոր , ,
ըսելով կառնեին եղէդը ձեռքէն ու գլխուն
կըզարնեին . ասանկով Յիսուսին բովանդակ
վրան գլուխն արիւնլուայ ըրին : Ետքը ա-
նանկ խեղջութեան մէջ Պիղատոս հանեց
զինքը հրեից ցցուց . բայց անոնք դթալու
տեղ աւելի կատղեցան . “ Ինքզինքը Աս-
տուծոյ որդի կանուանէ , , կըսէին : Աս որ
լսեց Պիղատոս , սիրտը դողելաւ . գնաց նո-
րէն սկսաւ հարցընել , ըսելով թէ ” Իշխա-
նութիւն ունիմ զքեզ արձրկելու ” : Յիսուս
ալ պատասխանեց . “ Թէ որ Ած չմողուր ,
դու բան չէիր կրնար ընել , , : Աս խօսքիս
վրայ աւելի վախնալով , կուզէր արձրկել :
Ան ատեն Հրեայք՝ սկսան կանչուըռտել
ըսելով . և թէ որ ատիկայ արձրկես , կայսեր
բարեկամ չես , , : Տեսաւ Պիղատոս որ ու-
րիշ Ճար չկայ , և վախնալով անոնց կամքին
դէմընելու որ ըըլայ թէ իր վրայ կայսեր
ամբատանութիւն ընեն , “ Չեր թագա-
ւորն՝ ըսաւ , կուզէք որ խաչ հանեմ , , : Անոնք
ալ ըսին . “ Կայսրէն ուրիշ թագաւոր չունենք

մենք,, : Ան ատեն Պիղատոս ալ վՃիռը գրեց
որ խաչին վրայ դնեն, թէ “ Աս խաչուողը
Յիսուսն է՝ Հրեից Թքւորը ,, . ու Յիսուսը
մատնեց անոնց ձեռքը : Հրեայք աս վՃռոյն
չհաւնեցան, ուզեցին որ գրէ՝ թէ “ Ինքզինքը
Թագաւոր անուանեց,, . բայց Պիղատոս մտիկ
շրաւ, չփոխեց վՃիռը :

Հ. Յուդան զՅ՛ մատնելէն ետքը ի՞նչը աւ.

Պ. Տեսնելով որ Յիսուսը մեռցընելու
կըտանին, սաստիկ սրտին ցաւ եկաւ . գնաց
առած ստակը ետ տուաւ “ Այեղայ՝ ըսաւ,
որ անմեղ մարդուն արիւնը մտայ ,, : Հրեա-
ներն “ Ան դու գնա՞ մտածէ ,, ըսին : Ինքն
ալյուսահատած գնաց ինքզինքը կախեց :
Իսկ ան ստակով Հրեայք գետին մը գնե-
ցին, օտար մարդիկներու գերեզմաննոց ը-
րին . տեղին անունն ալդրին Ագառակ արէան :

126.

Հ. Երբոր Հրեայք Յիսուսի մահուանը
վՃիռն առին, ի՞նչը ըրին .

Պ. ‘Կախատելով զարնելով՝ խաչն ուսը
տուին, ելան Գողգոթա լեռն երթալու :
Ամէն տեսնողներուն գութը կըշարժէր, կու-
լային . Յիսուս դարձաւ ըսաւ անոնց, թէ
“ Իմ վրաս մի լաք, ձեր վրայ լացէք, որ
չՃանչնալով իմ ձեր վրայ ցցուցած սէրս, ետ
պիտի չկենաք ձեր անկարգութիւններէն ու
յափառեան սլիափ տանջուիք,, : Հրեաները
վախնալով որ Յիսուս Ճամբան կըմեռնի,
դատն Սիմոն կիւրենացին ու Յիսուսին խաչն

անոր կւնակը տուին , ինչուան հասան գող-
քոթա լեռը : Հոն Յիսուսին լեզիով խառ-
նած քացախ տուին . Յիսուս համն առաւու
խմել չուզեց : Եաքը Յիսուսը գամեցին խա-
ցին վրայ , երկու դին ալ երկու ուրիշ աւա-
զակներ խաչեցին : Յիսուսի լաթերն ալ զե-
նուորները մէջերնին բաժնեցին . Յիսուս
պատմուձան մը ուներ առանց կարի վերէն
վար հիւսած , ան ալ վիճակով մէկու մը
տուին :

Հ . Յիսուս խաչուելու ատեն ի՞նչ կըմը-
տածէր .

Պ . Մէկ կողմանէ սիրով կըհամբերէր որ
անով մենք պիտի փրկուէինք , մէկ կողմանէ
ալ կրցաւէր որ շատերնիս ալ իրեն անանկ
մէծ սէրը պիտի արհամարհէինք . անոր հա-
մար սկսաւ ձայնով ալ աղօթել հօր Աստու-
ծոյ . « Հայր , ըսաւ , թողութիւն տուր
ասոնց ըրածներուն , վասն զի իրենք ալ չեն
գիտեր ինչ կընեն » :

Հ . Հրեայք Յիսուսը խաչելով հանգը-
տացան .

Պ . Զէ . ամէն կերպով կըջանային որ քա-
նի որ ովզ է , սիրտը կսկիծցընեն , հայհոյե-
լով , ծաղրելով . « Թէ որ Աստուծոյ որդի-
ես՝ կըսէին , ի՞նչ կեցեր ես , խաչն վար ի-
ջիր որ քեզի հաւտանք » : Մէկն ալ ան-
դիէն « Տեսէք , կըսէր , ինքն որ ուրիշները
կազատէր , ինքզինքն ինչու չաղատեր » . ու-
րիշ մըն ալ կըսէր . « Թէ որ Աստուծած զքեզ
կըսիրէ , չուտ ընէ թող զքեզ փրկէ » : Զէ-
նուորներն ալ մէկ դիէն սիրտ ծակելու բա-

ներ կըխօսէին . իր հետ խաչուած աւազակ .
ներուն մէկն ալ զի՞նքը կընախատէր :

Հ . Յիսուս թէ որ զի՞նքը նախատղնե
րուն համար աղօթք կընէր որ թողութիւն
գտնեն , հապա սրտանց իրեն ցաւակից ե
ղողին համար ի՞նչ կընէր .

Պ . Անանկ մարդը մէկէն շնորհքով կըլ
ցընէր որ ճշմարիտ զզջումով արքայութեան
որդի ըլլայ . ինչպէս որ աջ կողմի աւազակը
Յիսուսի ըրած հրաշքները լսած ըլլալով
և ան օրուան համբերութիւնը տեսնելով
կսկըծաց վրան ու սկսաւ մէկալ աւազակը
յանդիմաննել , ըսելով թէ “ Անմեղ Յիսուսն
ինչո՞ւ կընախատէս . մէնք արժանի պատիժ
նիս առեր ենք . բայց անիկայ յանցանք մը
չէ ըրած ” : Յիսուս ալ իր շնորհքովն անոր
սիրաը լեցուց որ դարձաւ Յիսուսի “ Տէր ,
ըսաւ . զիս մի մոռնար ” : Յիսուս ալ իրեն
ըսաւ . “ Այսօր ինձի հետ արքայութիւն
պիտի երթաս ” :

Հ . Յիսուսի խաչելութեան առենք Աս
տուածամայրն ո՞ւր էր .

Պ . Եկեր խաչին դիմացը կեցեր էր , ու
րիշ կանայք ալ և Յովհաննէս աւետարանին
ալ մէկտեղ : Յիսուս զմեղ իրեն յանձնելով
և Յովհաննէսը ցուցընելով լսաւ . իր մօրը
թէ “ Ահա քու որդիդ ” : Ետքը Յովհան
նէսին ալ ըսաւ . “ Ահա քու մայրդ ” , անոր
համար անկէ ետքը Յովհաննէս միշտ Աս
տուածածնին հետը բնակեցաւ :

127.

Հ. Յիսուս մեռնելու ատեն յայտնի նը-
շան ցցուց իր աստուածութեանը .

Պ. Առջինն որ աւազակը՝ զՅիսուս [թէ-
պէտ խաչուած պատժուած տեսաւ, բայց
Աստուած դաւանեցաւ: Երկրորդ՝ խաչուե-
լէն ետքը իրեք ժամ, վեցէն ինչուան ինը՝
արել խաւարեցաւ: Երրորդ՝ տաճարին մեծ
վարագոյրը վերէն վար պատռեցաւ: Չոր-
րորդ՝ գետնաշարժ եղաւ. ապառաժքարեր
ինքիրեննուն ձեղքուեցան: Հինգերորդ՝
գերեզմաններէն մեռելներ ողջնցան ելան:
Վեցերորդ՝ Յիսուս ինքը մեռնելու ատեն
ուժով հօր Աստուծոյ սկսաւ տղաչել [թէ
ինչու զինքը թողուց: Ետքը « Հոգիս քեզի
կուտամց, ըսելով մեռաւ. անահնկ որ խա-
ցն քովն եղողները վախնալով, սկսան ըսել
թէ» իրաւ աս Աստուծոյ որդի էր »: Եօթ-
ներորդ, Երբոր մեռնելէն ետքը փորձի հա-
մար նիզակով կողը խոցեցին, կողէն արիւն
ու ջուր ելաւ:

Հ. Յիսուս որչափ ատեն խաչին վրայ
կեցաւ.

Պ. Մեռած օրը ուրբաթ իրեկուն ըլլա-
լով, որ Երկրորդ օրը մեծ տօն էր, մէկէն
գնացին Հրեաները Պիղատոսէն հրաման
առին որ խաչուողներուն ծունկերը ջարդեն
որ շուտ մեռնին: Բայց Յիսուսինը ջար-
դեցին, ինքիրեն մեռած ըլլալուն համար.
և ետքը մէկէն մարմինը վար առին:

Հ. Յիսուսին մարմինը խաչէն ով վար առաւ, և ուր թաղուեցաւ.

Պ. Յովսէփ Արեմաթացին և Նիկոդեմոս որ Յիսուսի կը հաւտային, Պիղատոսէն հրաման առնելով եկան վար առին, զմռսեցին սկատեցին ու մէկ նոր քարէ փորած գերեզմանի մը մէջ դրին, մեծ քարով մըն ալ գոցեցին :

Հ. Հրեայք Յիսուսը մեռցընելով հանդարտեցան:

Պ. Խղճերնին զարնելով՝ սրտերնին վախի մէջ էր որ ըրլայ թէ նոր խռովութիւն ելէ ու իրենց գլուխը փորձանք մը դայ. անոր համար Պիղատոսին հարցընելով, գերեզմանը գնացին կնքեցին ու քովը սկահապաններ աւ դրին իրեք օրուան համար՝ որ մարմինը չգողնան աշակերտները :

Հ. Յիսուսի յարութիւնն ի՞նչպէս եղաւ.

Պ. Քանի մը բարեպաշտ կանայք շաբաթ իրիկուլնէ խօսք դրին ու կիրակի առաւօտանց կանուխ տեսակ տեսակ խունկեր ու անուշահոտ եղեր մէկտեղ առած՝ գերեզմանը կուդային: Ճամբան սկսան տարակուսիլ թէ ի՞նչպէս վրայի մեծ քարը պիտի շարժեն. բայց առաջուց մեծ շարժմունքով հրեշտակ մը իջաւ՝ քարը մէկդի գլորեց. որուն վախէն զինուորները մեռելի պէս ինկան, ոմանք ալ փախանքահանայապետներուն պատմեցին: Իսկ անոնք շատ ստակ տուին զինուորներուն որ ճայն հանեն թէ՝ “Գիշերանց աշկերտները գողցեր են զՅիսուս”: Ետքը երբոր իւղաբեր կանայք գե-

բեզմանին դուռը բաց գտան , և մտան ներս ,
մարմինը չգտան . կարծելով թէ դողցեր
են , լու սկսան : Մարիամ Մագդաղենացին
վազեց գնաց՝ ըստ Պետրոսի և Յովհան-
նու . անոնք ալ հետը մէկտեղ ելան եկան :
Բայց դեռ անոնք չհասած , մէկալ կանայքը
նորէն երբոր լալով գերեզմանը նայեցան ,
տեսան երկու հրեշտակ , վախցան : Անոնք
ալըսին թէ “ Մի վախէք , Յիսուս յարու-
թիւն առաւ . գնացէք ուրիշներուն պատ-
մեցէք ” : Բայց անոնք վախնալով գնացին
ու մէկու մը բան ըրսին : Ետքը Պետրոս ու
Յովհաննէս եկան նայեցան որ չկայ , գնա-
ցին մէկալնոնց ըսելու . բայց Մարիամ կե-
ցաւ հօն ու կուլար : Ան ատենը հրեշտակ-
ներն իրեն ալ երեցան , հարցուցին թէ ին-
չո՞ւ կուլայ . Մարիամ պատասխան տալու
առեն ետեւնայեցաւ տեսաւ Յիսուսը , պար-
տիզպան կարծեց . սկսաւ աղաչել որ եթէ
ինքը վերուցեր է , ըսէ ուր գրեր է : Ան ա-
տեն Յն իր ձայնովը կանչեց՝ “ Մարիամ ” .
ան ալ մէկէն ճանչցաւ , վազեց որ ոտքը պը-
լուի . Յիսուս թող չտուաւ . “ Գնա , ըստ ,
պատմէ ուրիշներուն ” :

128.

Հ . Յիսուս յարութենէն ետքը քանի՞ ան-
դամ երեցաւ .

Պ . Ըստ անդամ երեցեր է ու շատ բան
սորվեցուցեր է աշակերտներուն ինչուան
քառսուն օր . բայց մասնաւոր կը յիշուի մէջ

մը Եմմաւուսի Ճամբան երկնալը , մէյ մ՝
ալծովուն եղերքը . ուրիշ երկու անգամալ:
Հ . Յիսուս յարութենէն ետքը Եմմա-
ւուսի Ճամբան ի՞նչպէս երկցաւ .

Պ . Յարութեան օրը աշակերտներէն եր-
կու հոգի Եմմաւուս գեղը կերթային . Յի-
սուս քովերնին մօտեցաւ Ճամբորդի մը պէս,
սկսաւ հարցընել թէ ի՞նչ բանի վրայ կըխօ-
սին տրտմած : Անոնց մէկը կղէոպաս՝ և զես
գիտեր , ըսաւ , աս օրերս ի՞նչ բաներ եղան ,
որ սուրբ մարդը իշխանները խաչել տուին .
մենք յոյս ունէինք թէ անիկայ զմեղ փրկէ-
և այսօր կըսեն թէ երկցեր է մէկուն մէկա-
լին , : Ան ատեն Յիսուս սկսաւ մարդարկից
խօսքերով ցուցընել թէ պէտք է որ ըլլոյին
ան բաները : Իրիկուան դէմ երբոր Եմմա-
ւուս հասան , Յիսուս կըձեացընէր թէ հե-
ռու աեղ պիտի երթայ . անոնք սախովեցին
որ ան գիշերը հոն կենայ . և երբոր սեղանի
նսաան , Յիսուս հացն օրհնեց բաժնեց . ան
ատենն աջուղնին բացուեցաւ ու Ճանչցան ,
ու մէկէն աներեսոյթ եղաւ : Իրենք ալշուտ
մը ելան Երուսաղէմ եկան գտան ուրիշնե-
րը ժողոված , որ կըսէին թէ Յիսուս Պէտ-
րոսին երկցեր է : Հոն աեղը երբոր գոցուած
Հրեաներուն վախէն՝ կըխօսէին , յանկարծ
Յիսուս մէջերնին երկցաւ , ցցուց վէրքերը .
ետքը կերակուր ալուզեց ուտելու : Գիշ
մը խորոված ձուկ և խորիս բերին , կերաւ .
օրհնեց զիրենք ու աներեսոյթ եղաւ :

Հ . Յիսուսի երկրորդ անգամամենուն մէ-
կէն երենալը ի՞նչպէս եղաւ ;

Պ. Առջի օրն որ երեցաւ, թովմաս հոն
չեր. Երբոր եկաւ, պատմեցին : Ան սկսաւ
ըսել թէ “ Ինչուան ես չտեսնեմ ու մատս-
իրեն կողը չխոթեմ, չեմհաւատար ,,: Ուստի
ութը օրէն նորէն երեցաւ Յիսուս բոլոր աշ-
կերաներուն մէկէն, և թովմասին ըսաւ .
“ Եկո՛ նայէ ու անհաւատ մի ըլլար ,,: Ան ա-
տեն թովմաս կանչեց .“ Տէր իմե Աստուած
իմ ,,: Յիսուս ալ ըսաւ, “ Երանի՞ անոնց
որ զիս չտեսած կըհաւատան ,,: ”

Հ. Յիսուս ծովեզերքն ի՞նչպէս յայտնեց
զինքն աշակերտներուն .

Պ. Երբոր Տիբերեայ ծովունքով աշկերտ-
ները ձուկ բռնելու գնացեր էին, ու ձուկ
չէին դատած, Յիսուս եկաւ երեցաւ ու ըսաւ
որ նաւին աջ կողմը ձգեն ուռկանը : Անան-
կովհարիւր յիսուն հատ խոչըր ձկներ բըռ-
նուեցան . Քիչ մնաց որ կըպատռէր ուռ-
կանը : Աս հրաշքէս աշակերտներն իմացան
որ Յիսուսն է, քովը ժողովեցան, նստան
մշյտեղ ան ձկներէն եփեցին կերան : Ետքը
Յիսուս Պետրոսի հարցուց իրեք հեղ թէ
“ Զիս ուրիշներէն աւելի կըսիրե՞ս ,,: Պետ-
րոս՝ “ Սրաանց կըսիրեմ ,,: ըսաւ . Յիսուս ալ
պատասխանեց .“ Իմ գառներս ու ոչսար-
ներս արածէ ,,: Ետեւ իրեն Յիսուս ըսաւ
թէ “ Ատենով գու ալ ոլիտի խաչուիս ու
մարտիրոս ըլլաս ” :

Հ. Յիսուսին վերջի երենալն ի՞նչպէս
եղաւ .

Պ. Ըստ անդամ Երենալն՝ խրատ տա-
լէն վերջը, քառամներորդ օրը նորէն Երե-

ցաւ , ապսալրեց որ սպասեն Հոգւոյն սըր-
բոյ գալստեան , որ շնորհքով լցուած՝ բոլոր
աշխարհքիս քարոզեն : Ետև զամէնքն ա-
ռաւ հետն ու Զիթենեաց լեռը գնաց . հոն
օրհնելով զանոնք՝ երկինք ելաւ : Երբոր ամ-
պերուն հասաւ ու ծածկուեցաւ աչուր-
ներնեն , երկու հրեշտակ երեցան՝ ըսին թէ
“ Ի՞նչ զարմացած երկինք կընայիք . գիտ-
ցէք թէ ինչպէս որ հիմա գնաց , անանկ օր
մը փառքով նորէն սլիտի գայ , , : Աշակերտ-
ներն ալ ուրախութեամբ Աստուծոյ փառք
աւալով Երուսաղէմդարձան :



Գ Ի Տ Ե Լ Ի Ք

129.

Հ . Վրիստոսիր վարդապետութեամբը
գլխաւոր քանի՞ տեսակ բան մեզի սորվե-
ցուց .

Պ . Իրեք . ա . Հին օրէնքներուն տեղ , որ
Աւետեաց երկիրը ժառանգելու համար էր .
նոր օրէնքներ ու պատուիրանքներ դրաւ՝
արքայութիւն վաստըկելու համար . բ . Խը-
րատներ՝ Աստուծոյ սիրելի ըլլալու համար .
գ . Խորհուրդներ՝ մեր բնութեան տկարու-
թեան տեղը լեցընելու համար :

Հ . Վրիստոսի նոր օրէնքներն ու պա-
տուիրանքները որո՞նք են .

Պ . Նոյն առջի տասը պատուիրանքներն
են . բայց որովհետև հին օրէնքին ամէն խոստ-
մունքները մարմնաւոր էին , պատուիրանք-
ներն ալնիւթական կերպով կը պահուէին .
ինչուան որ մէկը արձան մը չափաշտէր , կռա-
պաշտութիւն ըրած չէր սեպուեր . ինչուան
որ մարդ մը չսպաննէր , մարդասպանութի-
ըրած չէր . ասանկ մէկալ ամէն պատուի-
րանքներն ալ : Վրիստոսի մեզի ըրած խոստ-
մունքը հոգեսոր ըլլալուն , պատուիրանք-
ներն ալ ապսպիրեց որ հոգեսոր կերպով
պահենք , կռապաշտութիւն է ըստ հպար-
տանալը , փառքի՝ հարստութեան ետևէ ըլ-
լալը , աշխարհքիս՝ մարմնոյ ուղածներն ընե-

լը, լայն ճամբեն երթալ ուզելը, ապրելու աւելորդ հոգ ունենալը: Աւր որ միայն այս կամ ոչ ըսելով ճշմարտութիւնը կըրնայ իմացուիլ, հոն Աստուծոյ անունը յիշելը աւելորդ սեպեց: Միայն շաբաթօրը սուրբ պահեցէք ըսուած էր, անոր տեղը ամէն օր ըսաւ ազօթք ըրէք. Հայ մէրն ալ սորմեցուց. և մաքով միշտ սուրբ եղիք ըսաւ: Սպաննել է ըսաւ՝ մաքով զուրիշը դասել, բամբասել, ոխ պահել, ողորմութիւն չընել, բարկանալ, չար օրինակ տալ, դայթակղեցընել զուրիշը: Մէկ խօսքով. ամէն մեղք որ հին օրէնքին ատեննն ինչուան գործքով չընէին՝ մեղք չէր սեպուէր, Քրիստոս սորմեցուց որ ինչ և իցէ մեղք ընելու երբոր մէկը փափաքի մաքով, թէպէտ մարդ ալ չիմանայ, ան մեղքն ըրած կըսեպուի: Հին օրէնքը մեղքին մեծութիւնը եղած դործքէն կըչափէր. Քրիստոս սորմեցուց որ պղտիկ մեղքն ալ չարութեամբ ըրած՝ քան զբիւրաւոր տկարութեամբ ըրած մեղքերէն մեծ է, և Հոգւոյն սրբոյ դէմ է:

Հ. Յիսուսի խրատները որո՞նք են.

Պ. Հոգւովաղքատութիւն, հեղութիւն, սգաւոր ըլլալ, արդարութեան քաղց ուժարաւ ունենալ, ողորմածութիւն, սուրբ սիրու ունենալ, խաղաղարար ըլլալ, արդարութեան համար հալածանք ու նախատինք քաշել: Ասոնց ամէն մէկն ընողին երանի տուաւ Յիսուս: Ետքը ետեիններն ալ ըսաւ. “ Աջ ծնօսպ զարնողին՝ մէկտին ալ

դարձընել. բաճկոնն ուզողին՝ շապիկն ալ
թողուլ. անկարիայի բռնողին ետևէն սի-
րով երթալ. ուզողին տալ. մեղի չտուողին
չափել. կատարեալ ըլլալու ջանք ունե-
նալ. աշխարհք և ամէն բան թողուլ, խաց
տռնել իր ետևէն երթալ. սկատուոյ ա-
նուններ չուզել, ամենուն հետ հաւասար
ըլլալ. մեծ ըլլալով պղտիկներուն ծառայ-
ել. միշտ աղօթք ընել ու չճանձրանալ.
մաքրութիւն պահել, հոգեոր կենաց հետ
ըլլալ. պաք սլահելու ատեն ուրախ ըլլալ.
ուրիշներուն հոգւոյն համար կեանքը դնել.
փոխ տալ՝ առանց յոյս ունենալու որ ետ
առնէ. թշնամեաց ու հալածողաց համար
աղօթք ընել. սուրբ գլքին ըսածները մը-
տածել. ձրի քարողել, : Բայց աս աւե-
տարանական խրատներուն գլխաւորներն
աս իրենք են. կամաւոր աղքատութի, ողջա-
խոհութիւն, և անձնուրացութիւն՝ որ է
կրօնաւորական հնազանգութիւն :

Հ. Աւետարանին պատուիրանքներն ու
խրատները պահողին ի՞նչ խոստացաւ Քրիս-
տոս.

Պ. Աս աշխարհքիս մէջը շնորհք, և ան-
դին յաւիտենական արքայութիւն. ի՞նչ
պէս որ չպահողներուն ալ՝ հոս անհան-
դըստութիւն սրտի, և անդին գժոխքն ու
տանջանք յաւիտենակծն :

Հ. Յիսուսի մեր ակարութեանը օգնելու
համար տուած խորհուրդները որո՞նք են.

Պ. Մկրտութիւնը. Դրոշմը ապսարեց
առաքելոց որ քրիստոնէութիւն դարձող.

ները մկրտեն՝ սկզբնական մեղքէն սրբուելու համար, և ձեռք ալ դնեն՝ դրոշմեն, Հոգւոյն սրբոյ շնորհքով լեցընելու համար, որ կարենանք դէմ դնել սատանային։ Ապաշխարութեան խորհուրդն ալ հաստատեց՝ իրեն կատարեալ սէրը ցուցընելու համար, որ մեղայ ըսովին չկրնար չներել. վասն զի Ճշմարիտ սէրն արհամարհել չկիտեր։ Հաղորդութեան խորհուրդը հաստատեց որ զինքը սրտերնուս մէջն առնելով, ուրիշ բանի սէր չկապէնք։ Վերջին օծումն ապրուագեց որ հիւանդներն օծեն ու Հոգւոյն սրբոյ կրտկը մեղքերնուս վերքերը այրելով բժիշկելով, հոգինիս գեղեցկանայ զօրանայ։ Աստուծոյ սիրելի և սատանային զօրաւոր յաղթող թշնամի ըլլայ։ Քահանայութիւն հաստատեց որ անով մասնակից ըլլան հաւատացեալները աս խորհուրդներուն։ Եւ Պատակն անլուծանելի հաստատեց, որ սրբութեամբ ու Աստուծոյ օրհնութեամբ Աստուծոյ ծառայքը շատնան։

130.

Հ. Յիսուս առաքելոց մասնաւոր բան ապապրեց։

Պ. Իր չարչարանքէն առաջ քարոզութեան խրկելու ատեն միայն ան միջոցին համար մէկքանի մասնաւոր բան ապսպրեց, ինչպէս, “Մախաղ և գաւագան չառնեն հետերնին. ամեննեին ստակ չունենան. ուր որ կերթան ինչ որ իրենց տան՝ ան ուտեն։

Երկու հագուստ՝ Երկու հողաթափ չունենան. հիւանդները բժշկեն, մեռելները ողջացնեն, : Ասոնցմէ զատ ուրիշ բաներ ու ապսալրեց ամեն քարոզչի համար, այս նկն “ Ձրի քարոզեն, որ քաղաքն որ զի՞նք չընդունին, Ելլելու ատեն ոտուընին թօթուեն անոնց առջևն՝ որ իմանան թէ իրենք անպարտ են. դայլերուն մէջ դառն ըլլան, օձի պէս խորագէտ խոհեմ՝ ու ազաւնիի պէս միամիտ ըլլան. մարդիկներէն զգուշանան. թէ որ հալածեն, փախչին, բայց չվախնան. թագաւորաց ու դատաւորաց առջև որ տարուին, հոգւոյն սրբոյ տուն տուածը միայն խօսին. իրարու հետ խոնարհութեամբ վարուին. ամենայն ազգաց քարոզեն ու դարձողները մկրտենյանուն չօր և Որդւոյ և հոգւոյն սրբոյ :

Հ. Յիսուս աշխարհիս մէջ ի՞նչ տեսակ կեանք անցուց .

Պ. Ծննդենէն ինչուան Երեսուն տարի առանձին հասարակ մարդու մը պէս ամենուն հետ անուշութեամբ կենցաղավարեցաւ : Ետքը քառսուն օր և ուրիշ անդամ ալ անապատը քաշուած՝ պաքի ազօթքի հետ եղաւ ճգնաւորի պէս : Հարսնիքի դընաց, մէկուն մէկալին սեղանը հրաւիրուեցաւ ու հոգեոր խրատներով զանոնք ուրախացուց՝ ժողովրդեան մէջ բնակող վարդապետի մը պէս : Պէտք եղած տեղը թշնամիները պապանծեցուց, բարկացաւ, յանդիմանեց, պատժեց, գէշերուն առանց ակնառութեան վայ տուաւ՝ արդար դատա-

ւորի պէս : Սատակ ժողվելով ազքաաներուն
բաժնեց՝ ողորմած մեծատան պէս : Երբեմն
ժողովրդեան պատիւը սիրով ընդունելով՝
փոխարէնը առատութեամբ տուաւ, խեղճ
մարդկանց հետ սիրով վարուեցաւ ու իրենց
պիտոյքը հոգաց՝ հեղ ու գթած իշխանի
պէս : Անմեղ տղաքը սիրեց՝ գիրկն առաւ
օրհնեց . անոնց չար օրինակ տուողին պա-
տիժ սպառնացաւ, գութ ունեցող ծնողաց
պէս : Թշնամիներէն երբեմն փախաւ, հա-
լածուեցաւ, Աստուծոյ անուանը համար
նախատուողի պէս : Ազքատութե գտածը
կերաւ, հագուեցաւ, հօր Աստուծոյ ին-
չուան մահը հնազանգեցաւ, և միշտ սրբու-
թեամբ տակրեցաւ : Անպարա տեղը անար-
դական մահուամբ մեռաւ : Աս ամէն բան
պէտք եղածին պէս ընելով, և ասոնցմէ զատ
հրաշքներ ընելով՝ սատանաները վախցնե-
լով, յայտնի ցցուց որ ինքն Աստուծ է՝
մարդ եղած, և կուզէ որ ամէն վիճակի մար-
դիկ իրեն նմանելով Աստուծոյ նման ըլլան :

Հ . Յիսուսի քարոզութեան տաեննն ըրած
հրաշքներն և ուրիշ գործքերը բոլոր դրած
են աւետարանին մէջ .

Պ . Չէ . Հապա ինչպէս որ աւետարա-
նին ալ կրսէ, այնչափը գրուեցաւ որ ըս-
տը չկարենայ տարակուօիլ Քրիստոսի աս-
տուածութեանը վրայ :






ՄԱՍՆ Դ

ՀՈԳԵԳԱԼՍՏԵՆՔՆ

ԽԵԶՈՒՏԱՆ ՊԵՏՐՈՍ ՊՈՂՈՍԻ ԳԼԽԱՏՈՒՄԸ



154.

Հ - Գ - Ռ Ա Հ Բ Ի Գ Վ Ա Հ Ա Վ Ա Հ Ա Վ :

Հ . Վ Ա Ր Ի Ս Ո Ս Ո Ս Ի Հ Ա Մ Բ Ա Ր Ճ Ա Խ Ա Ն Է Ն Ե Կ Ա Ք Բ Ա ռ Ա Ք Բ Ե Ա Լ Ն Ե Ր Ի Ն Ե Ռ Ի Ն Ե Ռ Ի Ն :

Պ . Ի ն չ ա լ է ս ո ր Վ Բ Ի Ս Ո Ս Ո Ս Ի ի ր ե ն ց ա պ լ ո ւ ս պ լ ե ց Հ ո գ ւ ո յ ն ս ր բ ո յ գ ա լ ս տ ե ա ն ն ս պ ա ս ե լ ո ւ , գ ն ա ց ի ն ժ ո ղ ո վ ե ց ա ն մ է կ տ ա ն մ ը մ է ջ Ա ս տ ո ւ ա ծ ա ծ ն ա յ հ ե տ մ է կ տ ե ղ , գ ի շ ե ր ց ո ր ե կ ա ղ օ թ ք կ լ ն ե ի ն : Ա ն օ ր ե ր ը Պ ե տ ր ո ս ա ռ ա ք ե ա լ ը ս ա ւ թ է և Պ է տ ք է Յ ո ւ գ ա յ ի ն տ ե ղ ո ւ ր ի շ մ ը ը ն տ ր ե լ ” : Ո ւ ս տ ի Յ ո վ ս է փ կ ա մ Յ ո ւ ս տ ո ս և Մ ա տ ա թ ի ա ա շ ա կ ե ր տ ն ե ր ո ւ ն վ ր ա յ վ ե ճ ա կ ո ր ձ գ ե ց ի ն , Մ ա տ ա թ ի ա յ ի ն ե լ ա ւ , և ա ռ ա ք ե լ ո ց կ ա ր դ ը մ տ ա ւ :

Հ . Հ ո գ ի ն ս ո ւ ր ը ե ր ը և ի ն չ ա լ է ս ի ջ ա ւ ա ռ ա ք ե լ ո ց վ ր ա յ .

Պ . Հ ա մ բ ա ր ճ մ ա ն տ ա ս ն ե ր ո ր դ օ ր ը յ ա ն կ ա ր ծ ե ր կ ն ք է ն ս ա ս տ ի կ Հ ո վ ի ձ ա յ ն գ ա լ ո վ տ ո ւ ն ը լ ց ո ւ ե ց ա ւ , և ա մ է ն մ է կ ո ւ ն վ ր ա յ կ ր ա կ է

լեզուներ երևցան . իրենք ալ սկսան տեսակ
տեսակ լեզուներ խօսիլ : Ան ատենը ամէն
աշխարհքէ բարեպաշտ Հրեաներ որ զատկին
Երուսաղէմ եկեր էին՝ իմացան , եկան
սկսան զարմանալ որ իրենց երկիրներուն լե-
զուովը կրխօսէին առաքեալները : Ոմանք ալ
սկսան ծաղը ընել „ Գինով են ” ըսելով : Ան
ատենը Պետրոս ուրիշներուն հետ Յովէլ
մարդարէին խօսքովն անոնց իմացուց ու զեղ-
ջի բերաւ , անանկ որ ամենքն սկսան հարցը-
նել թէ „ Ի՞նչընենք , , : Պետրոս ” Զովա-
գէք „ , ըսաւ . և ասանկով ան օրը իրեք հա-
զար հոգի Յովի հաւատացին ու մկրտուեցան :

Հ . Հոգին սուրբ առնելէն ետքը առաքե-
լոց սովորական գործքն ի՞նչ էր .

Պ . Ամէն օր տաճար կերթային աղօթք ը-
նելու . ամենուն համարձակ կըքարողէին . և
տեսակ տեսակ հրաշքներով ալ ըսածնին
կըհաստատէին : Ինչպատճեն օր մը Պետրոս և Յով
հաննէս մշյտեղ տաճար մտնելու ատեն , կաղ-
ծնած մարդ մը որ միշտ դրանքով կըբերէին
կըդնէին ողորմութիւն մուրալու համար , ի-
րենցմէ ողորմութիւն ուզեց . Պետրոս ալը-
սաւ . „ Քեզի ահա ունեցածս տամ . Յով
անունով ելիր քալէ ” . աս ըսելով ձեռքէն
բռնեց վերուց : Ան ալ մէկէն ցատքեց գնաց
տաճարն Աստուծոյ փառքտուաւ : Աս պատ-
ճառով եկան Պետրոսի քարոզութիւնը
մտիկըրին ու հինգ հազար հոգի ալդարձան :

Հ . Յիսուսի թշնամի եղող Հրեաները երբ
որ առաքելոց ըրածներն իմացան , ի՞նչըրին .

Պ . Այսանին բարկանալով թէ ժողովուր-

զը կըխուռովեն, բռնեցին զանոնք բանադրին։
առաւօտանց հանեցին բանտէն որ քննեն զի-
րենք։ Առաքեալներն ալ իմացուցին անոնց
ճշմարտութիւնը։ Անոնք վախնալով առա-
քելոց մխաս մը հասցընելու, սպառնալիք ը-
րին որ մէյմ ալ ջխօսին Յիսուսի վրայ։ Անոնք
ալրսին։ « ՄԵՆՔ մարդու հնազանդելու հա-
մար՝ ԱՅ հրամանն ոտքի տակ չենք կրնար
առնել »։ Հրեակը նորէն բարկացան ու թո-
ղուցին։ Առաքեալները գնացին մէկալնոնց
պատմեցին, և ամէնքը մէկէն աղօմք ըրին որ
Աստուած շնորհքն աւելցընէ որ չվախեն։
Մէկէն կեցած տեղերնին շարժեցաւ ու-
նորէն Հոգին սուրբ իրենց եկաւ։

132.

Հ. Երբոր հաւատացեալք սկսան շատ-
նալ, մէջերնին ի՞նչ կարդ կանոն դրին։

Պ. Յիսուսի խրատներուն հետեւելով ա-
մէնքը մէկ սիրտ մէկ հոգի, ունեցածնին կը-
ծախէին ու ստակնին կըբերէին մէկտեղ կը-
դնէին որ հաւասար ամենուն բաժնուի։ կե-
րակուրն ալ մէկտեղ կուտէին։ Անանիան ու
Սափիրայ իր կինը աս կարդիս դէմիսարդա-
խութիւնը ընելով պատժուեցան։

Հ. Անանիայ և Սափիրայի ըրած խարդա-
խութիւնը ի՞նչ բան էր։

Պ. Ասոնք ծախեցին երկիրնին ու ստակնին
միայն մէկ մասը տարաւ Անանիան Պետրոս
առաքելոյն տուաւ։ « Անանիա, ըստ առա-
քեալը, դիտնաս որ առ գործքովդ զԱս-

տուած խարեցիթ ,,: Անանիան մէկէն հոն ին կաւ մեռաւ : Ետքէն Սափիրան եկաւ . հարցուցՊետրոսթէ Այնչափէր ագարակինդինը ,,: “Հրամեր ես , ըստ : “Ասի՞նչէ , ըստ Պետրոս , խօսք դրեր էք որ զԱծ խարեք . գուն ալ երկանդ քով թաղուիս ” : Ան ալ հոն ինկաւ մեռաւ . ու տարին երկանը քով թաղեցին : Ասով ամենուն սիրաը սաստիկ վախ ինկաւ որ կեղծաւորութիւն ըննեն :

Հ . Առաքեալներուն ըրած հրաշքները Յիսուսին ըրածներուն շատութեանը կը հասնի .

Պ . Ամենեին Յիսուսին պէսանթիւ հրաշք կընէին , և զամէնքը կը հաւտացընէին . այնչափ որ Պետրոսի անցնելու ճամբուն վրայ կըդնէին հիւանդներն , որ իրեն շուքը վրանին դարնէ ու բժշկուին . շատն ալ առաքելոց թաշկինակը կամ ուրիշ լաթը կըտանէին ու հիւանդին վրայ կըդնէին՝ կըբժշկուէր . թշնամիներն ալ կըվախէին դէմ խօսելու : Խոկ Պետրոս առաքելոյն ըրած հրաշքներէն մասնաւոր կըլիշուի Ենեա անդամալոյծն որ բժշկեց , և Տաբիթա բարեպաշտ կինն որ երբոր մեռաւ՝ ողջնցուց :

Հ . Առաքեալները միշտ հանգիստ կրցան իրենց քարոզութիւնը ընելու .

Պ . Չէ . վասն զի չդիմանալով քահանայապէտներն ու փարիսէցիք , զառաքեալները բանտ գնել տուին : Բայց գիշերը հրեշտակ մը եկաւ զիրենիք ազատեց , գնացին տաճարին մէջ սկսան քարոզել : Առաւօտանց Հրեայք մարդ խրկեցին բանան որ դատաստանի բե-

բեն զանոնք : Գնացին որ բանալ գոց է ու մէնք մարդ չկայ : Ետքը ուրիշներն եկան ըսին որ տաճարին մէջն են : Զարմացան . բայց կանչեցին սրդողեցան : Անոնք համարձակ պատասխանեցին թէ “Մենք մարդու ըսածին չենք նայիր, Աստուծոյ կրհնազանդինք” : Ետքը սկսան երեսնին զարնել անոնց Յիսուսի դէմ ըրած անօրէնութիւնները . Հրեաներն ալ կատղեցան, դուրս հանեցին զիրենք ու խորհուրդ ըրին որ սպաննեն : Ան ատենը Գամազիել խելացի մարդ մը իրենց խնդ տուաւ որ անոնց ձեռք չդպցընեն . “ Թէ որ ասոնք, ըստ, թևդասին և Յուդային պէս են որ Ելան ժողովուրդն ապստամբեցընելու համար ու կորսուեցան, ասոնք ալ կըկորսըվին . խոկ թէ որ Աստուծմէ է ըրածնին, Աստուծոյ դէմ կոփւ ըրած կըլլաք, ու զիրենք ալ չէք կրնար ջնջել,, : Աս բանիս իրենց խելքն ալ պառկեցաւ . բայց նախ աղէկ ծեծ մը տուին առաքելոց ու արգիլելով որ չխօսին, թողուցին : Անոնք ալ ուրախանալով որ Յիսուսի անուանը համար նախատուեցան՝ գնացին ալ աւելի սկսան քարողել :

155.

Հ . Երբոր հաւատացեաները շատցան, աղքատներուն հոգն ալ միշտ առաքելոց վրայ էր .

Պ . Առաքեաները տեսնելով որ չեն կըրնար հասնիլ ժողովրդեան հոգեոր և մարմնաւոր պիտոյքը մէկտեղ հոգալու, խորհուրդ

ըրին, Եօթը հոգի ընտրեցին ու սարկաւագ օրհնեցին որ դրսի բաները հոգան. և էին ասոնք. Ստեփանոս, Փիլիպալոս, Պրոխորոս, Նիկանովը, Տիմովսա, Պարմենա, Նիկողայոս. որոնց մէջէն Ստեփանոսը Հոգւոյն սրբոյ նորհքովլցուած՝ հրաշքներ կընէր, թշնամիները կըպապանձեցընէր:

Հ. Հրեայք Ստեփանոսի թշնամանալով կըցա՞ն իրեն վնաս մը հասցընէլ.

Պ. Բռնեցին քահանայապետին առջե դատաստանի տարին, ըսելովթէ զԱստուած ու զՄովսէս կըհայհոյէ: Քահանայապետն իրեն հարցուց. Ստեփանոս տեղն 'ի տեղը ցցուց հրէից խստասրտութիւնը և իր ըսածներուն ճշմարտութիւնը: Ասով սաստիկ բարկացան վրան: 'Նայեցաւ Ստեփանոս եր կինքն ու ըսաւ. “ Ահա կըտեսնեմ Յիսուսն Աստուծոյ աջ կողմը նստած,,,: Ամէնքն ականջնին գոցեցին, բռնեցին տարին քարկոծեցին. որ մեռնելու ատեն կանչեց. “ Տէր Յիսուս, առ իմին հոգիս: Ետե ծունկի վրայ եկաւ, “ Աստուած՝ ըսաւ՝ ասոնցըրածը մեղք մի սեպէր,, , ու մեռաւ: Ետքը եկան հաւատացեալները լալով արցունիքով մարմինը վերուցին: Աս սուրբն Ստեփանոս Քրիստոսի համար առջի արիւն թափողն ըլլալուն՝ ‘ սխավկայ ըսուեցաւ:

Հ. Սէյն Ստեփանոսի մահուան ատեններն ուրիշ հաւատացեալները հանգիստ էին.

Պ. Հրեայք բոլոր քրիստոնէից դէմհածմունք հանեցին. ան պատճառաւ բոլոր աշակերտներն Երուսաղեմէն ցրուեցան ու ացած տեղերնին կըքարողէին:

Հ . Հոգեգալստենէ ետքը առաքելոց ը-
րած գործքերը նոր կտակարանին մէջ բոլոր
կապատմութին .

Պ . Չէ . միայն Պետրոսին մէկ երկու գործ-
քերը , Փիլիպպոսին զնելքինին մկրտելը . Ա-
նանիային ձեռքով Պօղոս առաքելոյն դարձը ,
և ետքը Պօղոս առաքելոյն Բառնաբասի հետ
ըրած քարոզութիւները : Այնչափ որ ասոնց
մէ մակաբերենք ուրիշներուն ըրածներն ալ :

Հ . Պետրոս առաքելոյն վրայ պատմուած
գործքերը որո՞նք են .

Պ . Սիմոն մոգին տուած յանդիմանու-
թիւնը , հեթանոսներուն՝ եկեղեցւոյ ան-
դամ ըլլալնին իրեն յայտնուիլը , բանտէն
հրեշտակին ձեռքով աղատիլը :

Հ . Սիմոն մոգն ովէ , և Պետրոս առա-
քեալ զինքն ինչո՞ւ յանդիմանեց .

Պ . Սիմոն կախարդ մարդ մըն էր Սամա-
րիայի մէջ որ իր գործքերով զամէնքը զարմա-
ցուցած էր : Երբոր Փիլիպպոս հոն դնաց ,
ինքն ալ եկաւ մկրտուեցաւ ու քովէն չէր
զատուէր , և ըրած հրաշքներուն վրայ կըզար-
մանար : Ետքը երբոր Պետրոս առաքեալն
ալ հոն եկաւ որ մկրտուածներուն վրայ
ձեռք դնելով Հոգին սուրբ առնել կուտար ,
Սիմոն հանեց առաքեալներուն ստակ տուաւ
որ իրեն ալ տան ան իշխանութիւնը : Ան
ատեն Պետրոս՝ “ Ստակիդ հետ կորսուէ ”
ըսաւ . սիրտդ շխտակ չէ , անոր համար
Հոգւոյն սրբոյ շնորհքէն զրկուած ես .
ապաշխարէ որ թողութիւն ըլլայ քեզի , :

154.

Հ . Փիլիպպոս Ի՞նչպէս մկրտեց Եթով
պացի Ներքինին .

Պ . Անգամմը հրեշտակ Աստուծոյ Փի-
լիպպոսի հրամայեց որ Երուսաղեմէն դէպ
՚ի Գազա հանող Ճամբէն երթայ . հոն Ճամ-
բուն վրայ հանդիպեցաւ Եթովպացոց թա-
գուհւոյն ներքինի գանձապետին որ ուխտն
ըրած՝ կառքով կըդառնար Երուսաղեմէն .
Փիլիպպոս Հոգւոյն որբոյ ազդմամբը քովը
դնաց , տեսաւ որ Եսայի մարդարէին գիրքը
կըկարդար . հարցուց թէ “ Կըհասկընա՞ : ”
“ Ներքինին ” Չէ , ըստաւ , ու ազաքեց զինքն որ
ելէ քովը նստի ու իրեն մեկնէ : Կարդացած
տեղն ալ հանդիպեցաւ Քնի վրայ գրածը
թէ “ Ոչխարի պէս առանց ձայնի մեռցընե-
լու տարին ” : “ Ներքինին հարցուց թէ ” Աս
որո՞ւն համար ” կըսէ : Ան ատեն Փիլիպպոս
տեղն՚իտեղը Քրիստոսի հաւատքը անոր սոր-
վեցուց : Երբոր ջրի մը քով մօտեցան , ներ-
քինին ուղեց ու մկրտուեցաւ , և Հոգին սուրբ
ալ եկաւ վրան . Եաքը հրեշտակը յանկարծ
Փիլիպպոսը քովէն վերուց՝ ուրիշ քաղաք
տարաւ . ներքինին ալ ուրախութեցուած՝
գնաց իր տեղը :

Հ . Պօղոս առաքեալն ովէր , և ի՞նչպէս
դարձաւ .

Պ . Սաւուղ անունով օրինաց սաստիկ
վրէժիսնդիր Հրեայ մըն էր , որ Ստեփանոսի
քարկոծման ատեն քարկոծողներուն լաթե-

ու պահեր էր : Իմանալով թէ հաւատացեալ
ները Դամասկոսի մէջ կըշատնան , քահա-
նայապետէն թուղթ առաւ ճամբայ ելլելու ,
որ Երթայ զանոնք բռնել տայ : Երբոր Դա-
մասկոս մօտեցաւ , յանկարծ Երկնքէն չորս
դին լոյս փայլատակեց , ինքն ալ գետինն
ինկաւ , ու ձայն լսեց՝ թէ «Սաւուղ Սաւուղ ,
ինչո՞ւ զիս կըհալածես» : Պօղոս ըսաւ . «Տէր ,
դուն ովլ ես » : «Նորէն ձայն եկաւ՝ թէ «Ես
Յ՛ Կազովրեցին եմ , : «Տէր ի՞նչ կուղես
որ ընեմ , ըսաւ Պօղոս : Ան ալ պատասխա-
նեց . «Ելի քաղաքը գնա ու ինչ որ քեզի
կըսեն՝ ըրէ » . Պօղոսին քովի մարդիկն ալ
զարհուրած՝ բան չեին տեսներ , միայն ձայն
կըլսէին : Ետքը աչուըները կուրցած՝ Դա-
մասկոս տարին . հոն իրեք օր անանկ անօթի
կեցաւ , ինչուան Աստուծոյ հրամանով Ա-
նանիան եկաւ , ձեռքը վրան գնելով բժշկեց
ու մկրտեց :

Հ . Պօղոս մկրտուելէն ետև ի՞նչ ըրաւ .

Պ . Մէկէն սկսաւ քարոզել զՅիսուս ու
վեճել չըէից հետ . անոնք կըզարմանային
թէ ինքն էր որ զքրիստոնեաները հալածելու
եկեր էր ու իրենց դէմ կընէր . ուստի իրենք
ալ ետևէ եղան որ զինքն սպաննեն : Աշ-
կերաներն ալ զինքը դիշերանց պարսպէն կա-
խելով փախուցին , որ Երուսաղէմ գնաց ,
սկսաւ քարոզել : Երբոր հոն ալ իմացան
հրեայք , ետևէն ինկան բռնելու : Անկէ ալ
Տարսոն փախուցին :

Հ. Պետրոս առաքելոյն ի՞նչպէս յայտնուեցաւ թէ հեթանոսներն ալ եկեղեցւոյ անդամեն .

Պ. Կուռնելիոս հարիւրապետ հեթանոս բայց բարեպաշտ մարդ մը՝ միշտ ողորմու թի կուտար ու ազօթքի հետ էր : Հրեշտակ Աստուծոյ երևցաւ իրեն ըստ թէ «Ազօթքդ Աստուած ընդունեցաւ . ուստի Յոպպէքաղաքը մարդ խրկէ ու Պետրոս առաքեալը կանչէ որ քեզի սորվեցընէ փրկութե ճամբան » : Կուռնելիոս շուտ մը իրեք հոգի խըրկեց . ան ատեն Պետրոս կէս օրուան դէմտանիքն ելեր ազօթք կընէր . յանկարծ տեսաւ որ երկինքը բացուեցաւ , ու մէկ կտաւ մը չորս ծայրէն կախած , մէջը ամէն տեսակ կենդանիներով լցուած առջևն իջաւ : Պետրոս երբոր զարմացած կընայէր , ձայն մը լսեց՝ թէ « Պետրոս , ելի՞ր մորթէ ու կեր ասոնք » . Պետրոս ըստ . « Քաւ լիցի տէր , պիղծ բան չեմ ուտեր » : Նորէն ձայն եկաւ թէ « Մի ըսեր պիղծ , վասն զի Աստուած սրբեց զասոնք » . ասանկ իրեք հեղ լսելէն ետև անյայտ եղաւ : Ասոր վրայ երբոր Պետրոս սկսաւ մտմտալ , նոյն ատենը կուռնելիոսի խրկած մարդիկն ալ հասան , զինքը կանչեցին խօսեցան , ու պատմեցին կուռնելիոսին հանդիպածը : Երկրորդ օրը հոգւոյն սրբոյ ազգելով՝ հետը մէկ քանի հրեայ առած՝ կուռնելիոսի քով եկաւ , որ բոլոր

բարեկամները ժողված՝ իրեն կըսպասէր : Երբոր Պետրոս տունը մտաւ , կուռնելիս ելաւ ոտքն ինկաւ : Պետրոս « Ելի , ըսաւ , ի՞նչ կընես , ես ալքեզի ալէս մարդ եմ» . ու ետքը անոր իմացուց թէ տեսիլքով Ած իրեն յայտներ է որ անկեց ետև օրինաց խը- արութիւնի պիտի ըըլլայ : « Հիմա ի՞նչ կուզէք » ըսաւ . կուռնելիս ալ « Կուզենք որ՝ ըսաւ , Աստուծոյ հրամանը մեզի ըսես » : Պետրոս անոնց սորվեցուց տմէն բանու միրտեց : Բայց մէկ երկու օրէն որ Երուսաղէմգնաց՝ Հրէից հաւատացեալները վրան գայթակղելցցու- ցին , ինչուան որ լսեցին Աստուծոյ կամքն ու փառք տուին Աստուծոյ :

Հ . Պետրոս առաքեալն ի՞նչ պատճառաւ բանտ դնաց , և ի՞նչպէս ազատեցաւ .

Պ . Հերովդէս Ագրիպպաս Հրեաստանի թագաւոր՝ Հրէից աչքը մտնել ուզելով , հալածանք հանեց , ու Յակոբոս առաքելոյն գլուխը կտրել տուաւ . ետևէն Պետրոս առաքեալն ալբանտ դրաւ , որ զատկէն ետև ան ալ սպաննե . Եէմի մէջ ամէն հաւատա- ցեալք իրեն համար աղօթք կընէին : Ետքի գիշերը Պետրոս շղթաներով կապուած՝ պա- հապաններու մէջ քնանալու ատեն , հրեշ- տակ մը եկաւ , Պետրոսը արթնցուց և ըսաւ .

« Շուտ ըրէ Ել » : Ան ատենը յանկարծ բո- լոր շղթաները արձըկուեցան՝ ինկան : « Գո- տիդ կապէ , ըսաւ հրեշտակը , հողաթափ- ներդ հագիր , լաթդ վրադ առ ու ետևէս ե- կո՞ » : Պետրոս երազ կըկարծէր . բայց երբոր բանտին երկըթէ դուռն ալ ինքիրեն բացուե-

ցաւ, ու դուրս ելածին պէս՝ հրեշտակն ալ չերեցաւ, ան ատենը իմացաւ թէ հրաշք է. ու Աստուծոյ փառք տալով Մարկոսի տունը գնաց ուր որ շատ հաւատացեալք ժողոված իրեն համար ավօթք կընեին : Դուռն որ զարկաւ, աղախին մը նայեցաւ, ու ձայնէն ճանչնալով ուրախութենէն դուռը չբացած ներս վազեց իմացուց . անոնք չհաւատացին . Պետրոս ալ դուռը շարունակ կըզարներ . Երբորբացին ու զինքը տեսան՝ զարմացան : Պետրոս ալ եղածը պատմելէն Ետքը՝ Կեսարիա գնաց : Բայց առաւօտանց Երբորբացը Պետրոսը չդաշտաւ, պահապաննել տուաւ :

156.

Հ. Պօղոս առաքեալն առջի քարոզութիւնները ո՞ր քաղաքն ըրաւ .

Պ. Բառնաբաս Երբոր Անտիոք կըբարողէր, գնաց՝ Տարսոնէն Պօղոսն ալ հանեց ու տարիի մը չափ հոն շատ պառւղ ըրին . և ամէնէն առաջ Անտիոքացիք Քրիստոնէայ ըսուեցան : Անկէ Հոգւոյն սրբոյ յայտնելովն որ զկուապաշտներն երթան դարձնեն, երկուքը մէկտեղ կիսլոս գնացին, շատ հոգի վաստըկեցան :

Հ. Կիսլոսի մէջ Պօղոս առաքելոյն ի՞նչ նոր դիպուած հանդիպեցաւ .

Պ. Պափոսքաղաքը Բարեյեսու կախարդը ետեւէ էր որ Սերդիոս Պօղոս ըսուած իշխանը հաւատքէ հանէ : Անոր համար Պօղոսութ-

քեալը յանդիմանեց կախարդն ու ըստ .
«Ո՛վխաբեթայ սատանայի որդի , Աստուծոյ
պատիժը վրադ ըլլայ որ կուրնաս ատեն մը» :
Սերգիոս աս որ տեսաւ , հաւատքին վրայ
աւելի հաստատուեցաւ :

Հ . Պօղոսառաքեալ կիպրոսէն ո՞ւր գնաց .
Պ . Բառնաբասին հետ Անտիոք Պիտիդեայ
գնաց ու մտաւ Հրէից ժողովարանը քարոզե-
լու : Երբոր հոն ընդունեցան , անոնք ալե-
լան իկոնիոն եկան . հոնկէ ալ հալածուելով ,
Ախւտրա գնացին : Հոն կաղ ծնած մարդ մը
բժշկեց Պօղոս կռապաշաներուն առջև .
անոնք աս հրաշքս տեսնելով , կարծեցին թէ
կուռքերն երկինքէն իջեր են . ուստի կովեր
ըերին որ իրենց առջեր զոհ ընեն : Ան ատեն
Պօղոս ու Բառնաբաս լաթերնին պատռե-
ցին , սկսան կանչել . «Մենք ձեզի նման
ենք , ճշմարիտ Աստուածը ձեզի կըքարո-
ղենք » . ասանկով հազիւ արդիլեցին զոհե-
լէն : Բայց ուրիշքաղաքներուն Հրեաներն
իմանալով թէ ասոնք շատժողովուրդ կըդար-
ձնեն , գրգռեցին զամէնքն ու զՊօղոս չար-
չարելով վռնտեցին . ան ալ Բառնաբասին
հետ Յունաստանի ուրիշքաղաքները գնաց
ու շատ մարդ դարձուց :

Հ . Հեթանոսներէն դարձած քրիստո-
նեաներուն ու Հրեաներէն եկածներուն
մէջ ամենեին կռիւ չեր ըլլար .

Պ . Գրեթէ միշտ մէջերնին հակառակու-
թիւնկար Մովսեսի օրէնքներուն համար . ա-
ւելի թլփատութեան վրայ : Հրեայք կըպըն-
դէին թէ ամէնքը պէտք է թլփատուին որ

փրկուին : Անոր համար Պօղոս ու Բառնաբասն Երուսաղէմ խրկուեցան որ առաքելոց հետ խորհուրդը բրին՝ որոշեցին որ չթըլ փատուին :

Հ. Պօղոս առաքեալ հեթանոսներուն քարոզելու ատեն ամենեին թշնամի չունեցաւ .

Պ. Իրեն շատ նեղութիւն հասցընողները հրեաներն եղան . թէպէտե հեթանոսներէն ալերբեմն չարչարուեցաւ : Ինչպէս անդամ մը երբոր Մակեդոնիա կըքարոզէր, գիւահար աղախին մը ամէն հանդիպելուն կըկանչէր թէ « Ասոնք ԱՆ ծառաներն են » : Օր մը Պօղոս գարձաւ սատանային ըսաւ . « Յիսուսի Քրիստոսի անունովը ելի ատկից » . ու շուտ մը կինը բժշկուեցաւ : Ասոր վրայ գիւահարին տէրերը շատ սրդողեցան որ անոր իրենց գաղտուկ բաներ յայտնելովը շատ վաստակ կընէին : Անոր հմբ Պօղոսնու Ըկզան իր ընկերը բանտ դնելառուին, ժողովուրդը կըխռովեն ըսելով : Բայց կէս գիշերուն աղօթքի ատեն՝ յանկարծ բանտը շարժ մըեղաւ՝ բոլոր գոները բացուեցան, ու իրենց ալ կապերն արձը կուեցաւ : Բանտին վերակացուն ձայնէն արթնցաւ, ու կարծելով թէ փախեր են, յուստհատութենէն թուրը քաշեց որ ինքնինքն սպաննէ . Պօղոս շուտ մը կանչեց թէ « Մի վախեր, հոս ենք » : Ան ատեն պահապանը զարմանալով եղած հրաշքին վրայ, բանտէն զիրենք հանեց տուն տարաւ . ու ինքն ալ ան գիշերը մկրտուեցաւ : Առաւօտանց երբոր գատաւորներէն հրաման եկաւ ազատ ըլլալու, Պօղոս սկատասխան տուաւ՝

թէ “Ազատ Հռոմայեցի մարդիկ ծեծելով
բանտ գրին . ու հիմա գաղտնուկ կըհանեն,, :
Դատաւորները երբոր իմացան ասոնց Հռո-
մայեցի ըլլալնին , շատ վախցան , ու եկան
թողութիւն խնդրելով ազատեցին : Ասկէ
ետև Պօղոս ասդիս անդին շատ քարոզու-
թիւններ՝ շատ հրաշքներ ընելով՝ Եփեսոս
պնաց : Հոն ալ այնչափ եղաւ որ իրեն թաշ-
կինակը հիւանդներուն կըտանէին ու անով
կըբժշկուեին :

137.

Հ . Եփեսոսի մէջ Պօղոսի Բ՞նչ նոր դի-
պուած սպատահեցաւ .

Պ . Եփեսոս Սկեկի քահանայի մը եօթը
տղաք կային , որ երդմնեցուցիչ կըսուեին , և
դիւահարներ բժշկել կըջանային . տեսան որ
Պօղոս առաքեալ Յիսուսի անունովը գե կը-
հանէ , իրենք ալ մէկ հեղ մը դիւահարի մը
ըսին . “ Քեզ կերդուընցընենք Յնի անու-
նովը՝ որ Պօղոսը կըքարոզէ ,, : Ըուտմը դիւա-
հարը ” Յնը դիտեմ ու Պօղոսը կըճանչնամ,
բայց դուք ո՞վ էք ” ըսելով վրանին վազեց ու
անոնցմէ երկուքը անանկ չարչարեց որ Ճո-
րով մերկ ու վիրաւորուած աղատեցան ձեռ-
քէն : Ասով ժողովրդեան սիրաը վախ ինկաւ ,
սկսան կախարդական գըքերն այրել , խոս-
տովանիլ ու դառնաւլ : Ան ատեն Դեմետրիոս
արծաթագործ մը որ կուռքեր կըշնէր , Երբ-
որ տեսաւ որ կուռքերը գնողները կըքիչնան ,
դրդուց իր արհեստակիցներն ու սկսաւ
խռովութիւն հանել : Պօղոս տեսաւ որ ձեռ-

քերնէն աղատիլ ըըլսար , Ելաւ անկէ առջի
քարոզած տեղուանքը պտըտելով՝ նաւ
մտաւ որ Երուսաղէմ Երթայ :

Հ . Երբոր Պօղոս Եփեսոսէն Երուսաղէմ
գնաց , ի՞նչ նոր բան պատահեցաւ .

Պ . Ճամբան Երբոր Կեսարիա հանդիպե-
ցաւ , հոն Ագաբոս աշակերտ մը մարգարէա-
ցաւ թէ՝ Երուսաղէմ զՊօղոս կապէն պիտի
ու կռապաշտներուն մատնեն : Ուստի Պօղոս
Երբոր գնաց Երուսաղէմ , Հրեայք վրան
շատ բարկացած ըլլալով , բռնեցին զինքը ,
կուզէին մեռցընել . բայց դատաւորներու
ձեռք մատնուեցաւ , որոնք Հրեից հաճոյա-
նալու հմր չէին արձըկեր . արդարութեան
դէմ ընելու համար ալ չէին մեռցըներ :
Ասանկ մէկ Երկու տարի կապուած կեցաւ
Պօղոս . բայց տեսնելով որ ուրիշ ճար չկայ,
կայսեր դիմացն Ելլել ուզեց . ուստի Փես-
տոս դատաւորը զինքը Հռոմիսրիեց :

Հ . Պօղոս Հռոմ Երթալու ատեն՝ Ճամ-
բան ի՞նչ նեղութիւն քաշեց .

Պ . Շատ խառնակ օդերու հանդիպելով ,
քանի մը հեղնաւակոծութիւն եղաւ : Ան-
դամ մը որ ամէնքը յուսահատած՝ ոչ կու-
տէին և ոչ կըխմէին , Պօղոս անոնց սիրտ
տուաւ որ ուտեն , ըսելով Ած ինծիյայտ-
նեց որ մարդ պիտի չկորսուի ,, : Եւ ետքը
Երբոր ցամաքի զարկաւ ու սկսաւ նաւը
քայլայիլ , ուզեցին զինուորներն որ Հռոմ
տանելու մահապարտներն սպաննեն որ
չփախչին . բայց հարիւրապէտը չթողուց ,
“ Ով ի՞նչ կերակով կրնայ՝ թող ցամաքն ”

Ելլէ „, ըսաւ . վասն զի զՊօղոսն ապրեցընել
կուղէր : Ասանկով մշյմէկ տախտակի կտո-
րով ամէնքն ազատեցան Ելան Մելիտինէ:
կղզին : Հոն կղզեցիք զիրենք սիրովընդունե-
ցան ու կրակ վառեցին որ տաքնան , վրանին
դլուխնին չորցընեն : Պօղոսկրակին մէջ խոիւ-
ներ ձգելու ատեն մէջէն օձ մը Ելաւ՝ ու իր
թեմին պլուեցաւ . ամէն տեսնողները սկսան
ըսել թէ “ Գէշ մարդ է եղեր որ օձը զարկաւ
զինքը ” : Բայց Երբոր Պօղոս թօթուեց օձը
կրակին՝ մէջ ու իրեն բան մը չեղաւ . « Ուրեմն՝
ըսին , ասիկայ ածներէն մէկն է » : Իրեք ամիս
հոն կեցաւ Պօղոս , շատ մարդ բժշկեց : Ետքը
դնաց Հռոմ , և տեսնելով որ իրեն դէմ
դատաստանի Ելլող չկայ , մէկ տուն մը քա-
րողութիւն կընէր : Քանի մը տարիէն ետե-
ներոն կայսրը մէկ օրուան մէջ Պետրոսը
գլխիվար խաչեց և Պօղոսը գլխատեց :



ԳԻՏԵԼԻՔ

Հ. Այս կտակարանին պատմութելը ովզ
գրեց.

Պ. Յիսուսի վարքը գրեցին չորս աւետա-
րանիները, Մատթէոս, Մարկոս, Ղուկաս
և Յովհաննէս: Մատթէոս հրեարէն գրեց
Երուսաղեմի մէջ՝ Քրիստոսի մեռնելէն վեց
տարիի չափ ետքը: Մարկոս Պետրոսի տուն
տալովը Հռոմ գրեց աւետարանը՝ Քրիստո-
սի մահուանէն տասը տարի ետև: Մարկոս և
Ղուկաս՝ առաքելոց աշակերտներէն էին:
Ղուկաս Պօղոսէն ու մէկալ առաքեալներէն
լսելով գրեց աւետարանը՝ Քրիստոսի համ-
բարձմանէն քսան տարիի չափ ետքը: Յով-
հաննէս ալ՝ Քրիստոսի չարչարուելէն վաթ-
ուունուհինդ տարի ետև: Իսկ Քրիստոսի
համբարձմանէն ինչուան Պօղոսի Հռոմ
երթալուն պատմութիւնը զատ գրեց Ղու-
կաս աւետարանիը, որ Գործք առաքելոց
կըսուի:

ՅԱՏԵԼՈՒՅԹ

ԵՐԱՊԵՏՈՂՆԴԻ ԿԱՐԾԱԽԱՎԵՄԸ :

Հ. Նրեայք իրենց խստասրտութեամբը Քրիստոսի և Քրիստոնէից դէմ կուռելով հրչափ ատեն դիմացան .

Պ. Աստուած իր Երկայնամիտ համբերութեամբը Քրիստոսի մահուանէն ետև քառասուն տարի ալ իրենց միջոց առւաւ որ խելուընին գլուխնին ժողվեն ու դառնան որ Աստուծոյ սպառնալիքէն ազատին : Բայց Երբոր Ճար չեղաւ, թողուց Աստուած որ հռոմայեցի Խշաաններն սկսան զիրենք չափէն աւելի չարջրկել . որոնց վերջինն Եղաւ Փլորոս դատաւորն որ սաստիկ անողորմութեամբ կըտանջէր Նրեանները : Անոնք ալ չդիմանալով, խօսք դրին, ապստամբեցան հռոմայեցոցմէ . և իրենց չորս Խշաան առաջնորդ դնելով ամրցուցին Երուսաղէմն ու Նրեաստանի ուրիշ քաղաքները, և սկըսան պատերազմիլ : Եկաւ ասոնց դէմ Վեսպասիանոս և Տիտոս իր տղան, կուռեցան զարկին զարնուեցան, ինչուան որ բոլոր Նրեաստան և Երուսաղէմ հիմնայասակ կործաննեցաւ :

Հ. Երուսաղէմի կործանումն ի՞նչ կերպով սկսաւ .

Պ. Երբոր լեցին Երուսաղէմացիք թէ հռոմայեցիք Եկան բոլոր Նրեաստանի քաղաքներն առին, մեծ խռովութիւն ինկաւ

մէջերնին . ոմանք նորէն Հռոմայեցոց հնա-
զանդիլ կուզելին , ուրիշներն ալինչուան ետ-
քը պատերազմիլ : Աս պատճառաւ սրի-
կայ մարդիկ մէկ եղած՝ սկսան կոխւ ընել
մէկալ հրեաններուն հետ . և քաղաքին դըռ-
ները գոց , մէջն ամէն օր վայնասուն , մէկ-
զմէկ կըջարդէին : Տաճարն եղեր էր իրենց
պատերազմին տեղը . որչափ որ ուստելու
պաշար ունէին , բոլոր կրակի տուին , ա-
նանկ որ դեռ թշնամիք վրանին չեկած՝ մէ-
ջերնէն խելացիներն իմացան որ աս մասնա-
ւոր Աստուծոյ պատիմն է , ասանկով ուզեն
չուզեն՝ պիտի ջնջուին . մանաւանդ որ Աս-
տուած ալ մէկ քանի յայտնի նշաններով
իմացուց իրենց գլխուն գալիքը :

Հ . Աստուած Երուսաղեմի կործաննելուն
ինչ նշաններ տուաւ .

Պ . ‘Սախ’ տաճարին պղնձէ դուռն որ
քսան հոգի հազիւ կրնային գոցել , կէս
գիշերանց ինքիրեն բացուեցաւ , և տաճա-
րին մէջ հրեշտակներու ահաւոր ձայն կը-
լսուէր որ կրակը . “ Աս տեղէն փախչինք ,
փախչինք ” : Ք . Կրակի պէս վառած կառքեր
ու խումբ խումբ զօրքեր կերեային օդուն
մէջ երկինքը : Դ . Յեսու անունով մարդ մը
Երուսաղեմին մէջ եօթը տարի գիշեր ցորեկ
անդադար մէկ դիէն մէկալ դին վազվռտե-
լով կաղաղակէր . “ Վայ , վայ , վայ Երուսա-
ղեմի ” : Դ . Երկինքը սաստիկ մեծ լոյս մը երե-
ցաւ՝ տաճարին չորս դին պատած՝ կէս ժամի
շափ . ահաւոր տեսքով պոչաւոր աստղ մըն
ալ երեցաւ քաղքին վրայօք տարիի մը չափ :

Հ . Երուսաղէմինչպէս սլաշարուեցաւ .

Պ . Տիտոս շատ զօրքով եկաւ .քաղքին չորս կողմը բանակը դրաւ ու սկսան երկու կողմէն սաստիկ պատերազմիլ : Տիտոս շատ անդամ կըյորդորէր հրեաներն որ խաղաղութիւն ընեն . բայց ամեննեին օգուտ չէր ըլլար : Ետքը հողաբլուրներ՝ աշտարակներ չինեց , ու բաբաններով պարիսպներն սկսաւ ծեծել : Անոնք հողաբլուրը կայրէին՝ յուսահատած սաստիկ քաջութիւն ցուցընելով . բայց սովը զիրենք խիստ կըտանջէր , և շատ մարդ կըմեռնէին անօթութենէ , շատնալ կըփախչէին քաղքէն : Ասանկ պատերազմելով . հռոմայեցիք առջի սլարսպին մէկ կողմը փլուցին ու զհրեաներն երկրորդ պարիսպը փախուցին :

Հ . Հռոմայեցիք ձեռք ինկած հրեաներն ինչ կընէին .

Պ . Ինքիրեննուն անձնատուր եղողները կըթողուին որ երթան ուր որ կուզեն : Բայց պատերազմի մէջ բռնածնին քաղքին դիմացը խաչ կըհանէին՝ օրը հինգ հարիւր մարդէն աւելի . թէպէտ ինքիրեննուն գնացողներէն ալ շատը չարաչար տանջանքներով կըսպաննէին Հռոմայեցոց զինուորներն՝ որ պահած ստակնին քովերնէն առնեն :

Հ . Տիտոս ինչ կերպով առաջ տարաւ Երուսաղէմին յաղթութիւնը .

Պ . Որովհետեւ ինքը քաղքին աղուորութեանը և ամրութեանը վրայ զարմացած կուզէր աղատել , անոր համար իրեք օրուան մէջ բոլոր քաղքին չորս դին հեռուէն նոր

պատ մը քաշել տուաւ որ ոչ ջուր ունենան
խմելու , ոչ գաղտուկ ճամբայ մը՝ քաղաքք
կերակուր տանելու , և ոչ յոյս փախչելու
աղատելու , և անձնատուր ըլլան : Ուստի
Երուսաղեմի մէջ չպատմուելու սովածիրեց:
Թէ որ մէկը չոր խոտ գտնէր ուտելու , եր-
ջանիկ կըսեպուէր : Մայր մը իր դրկի ար-
զան եփեց՝ կերաւ : Տներն ու փողոցները
մեռելներովլեցուեցան , մարդ չէր հասներ
թաղելու , և մեռելները պարսպի պէս վար
փոսերուն մէջ կընետէին : Տիտոս աս խեղ-
ձութիւնները տեսնելով ու չկրնալով ճար
մը ընել , “Աստուած է՝ կըսէր , աս բաներս
ընողը” : Իսկ Երուսաղեմին մէջի խռովարար
ները բոլորովին յուսահատած ու կատղած՝
խելքէ մոքէ չանցած չարիքը կըդործէին .
մէկու մը չէին գթար . որուն բերնէն որ
անձնատուր ըլլալու խօսք մը լսուէր՝ մէ-
կէն կըսպաննէին : Պաշարման չորրորդ ամ-
սուն մէջ հռոմայեցիք Անտոնիան աշաս-
րակն առին ու հիմնայատակ փլուցին : Ետքը
տաճարն ալ առին ու Տիտոսի կամքին գէմ
կըսէի տուին : Անկէ ետև երբորդ պարիսպն
ալ առին ու քաղքին բոլորովին տիրելով
թալլեցին :

Հ . Երուսաղեմի կործանման ատեն որ-
չափ մարդ կար մէջը .

Պ . Զատկի տօնին հանդիպելով , ուրիշ
քաղքներէն շատ մարդիկ հոն ժողվեր էին :
շատն ալ ամրութեանը համար հոն ապաւի-
ներ էին . ուստի իրենց բազմութիւնը պա-
տերազմին ատեն մեռածներուն համրանքէն

կրնայ իմացուիլ. մէկ միլիոն հարիւր հազար մեռան, կըսէ Յովսեպոս, իննսուն հազար ալ գերի եղան. թող փախածներն ու ասդիս անդին ցրուածները :

Հ. Երուսաղեմի պաշարման ատեն մէջը քրիստոնեայք չկային.

Պ. Պաշարմանէն առաջ երբոր նշաններէն իմացան թէ սկիտի կատարուի Քրիստոսի սպառնալքը, ամէնքն ելան փախան :



Ծաղկաւաղ ինասպնէր
Առաջ գոյ պատմութեան իւրաւանը իւր դասէն
միտ առնէլու համար :

1. ♦ Հրեշտակը հպարտութեամբ սատանայ եղաւ : Մարմնով անասուն և հոգւով սատանայ դարձած մարդն ալ խոնարհութեամբ հրեշտակ կըլլայ :

2. Մեծ էր Ադամայ մեղքը՝ Աստուծոյ սիրոյն գէմ, անոր համար սաստիկ պաժժուեցաւ . ալ մեծ եղաւ Քրիստոսի սէրը՝ մերըրած անիրաւութիւններուն գէմ : Անոր համար վայ անոր որ Քրիստոսի մեծ սիրոյն մեծ անիրաւութեամբ յաղթել կըլլանայ :

Սուրբ գիրքը կըսէ թէ Ադամմեղանչեց . բայց ապաշխարութիւնը ուշացընելուն համար արժան չսեպեց ըսել թէ ապաշխարեց : Մեղանչելէն ետև մարդ որչափ ուշացընէ ապաշխարելը, այնչափ դժուար կըլլայ մեղքէրէն սրբուիլը :

3. Աբելի նման ըլլալու համար՝ ուրիշներէն եկած նեղութեան համբերելու է . բայց Կայենի նման ըլլալու համար՝ միայն սրտով զուրիշն ատելը հերիք է :

4. Մեղաւոր մարդիկ որչափ շատ ըլլան, այնչափ անհոգութեամբ մեղք կընեն՝ մէկմէկէ սիրտ առնելով . բայց Աստուծու որչափ մեղաւորները շատ ըլլան, այնչափ շուտ և սաստիկ կըպատժէ զանոնք :

Նոյայ հետ ամէն տեսակ կենդանիներէն ալ փրկուեցան, բայց անոնք միայն որ

տապանը մտան ու տապանով ջրոյն մէջ պը-
տըտեցան, և նեղուածք տեղ չարչարաւելով
կեցան։ Ամէն ազգէ մարդիկ արքայութիւն
պիտի երթան, բայց անոնք միայն՝ որ Քրիս-
տոսի խաչին կապաւինին, ու խաչին հետ
մէկտեղ կըմկրտուին, և ինչուան ետքը խա-
չին պլուած՝ չարչարանք կըքաշեն։

5. Ծիածանը որչափ աւելի մարդկանց
նշանի կարօտ եղած ատեննին երենայ՝ մութ
ամպերու մէջ, այնչափ աւելի գոյնզգոյն ա-
ղուոր կըփայլի։ Սուրբ եկեղեցին ալ Աստու-
ծոյ շնորհքներովը զարդարուած՝ որչափ
սաստիկ թշնամիներու մէջ իյնայ ու որչափ
հալածուի, այնչափ աւելի փառաւոր կը-
տեսնուի, և զմարդիկ Աստուծոյ հետ կը-
հաշտեցընէ։

6. Ի՞նչ օգուտ որ կըպարծինք դրախ-
տին չայաստանու մէջ ըլլալուն համար,
երբոր Աստուած ան դրախտին մէջ չէ։ Վայ
անոր որ հպարտութեամբ կըպարծի իր ե-
մաստութեամբ զարդարուած խելքին վրայ,
բայց Աստուծոյ երեսէն ինկած է։

7. Ով որ իր ծնողացը վրայ կըծիծաղի,
Քամայ հետ ինքն ալ բոլոր աշխարհիս
տոքե ծիծաղ կըլլայ, և ծնողացն անէծքին
տակը կիյնայ։

Հպարտութեամբ կարծեն մարդիկ թէ
իրենց խելքովքաղձանքնուն կըհասնին, կը-
սկսին մէծ մէծ աշտարակներ շնորհ մտքեր-
նուն մէջ։ բայց Աստուած յանկարծ կը-
շփոթէ զիրենք ու կըսորվեցընէ՝ թէ որչափ
բարձր բաներու ձեռք զարնելուզեն առանց

Աստուծոյ, այնչափ խոնարհ պէտք է ըլլան
Աստուծոյ առջեւ:

8. Երանելի աստուծասէր ծնողաց զաւ-
կին. վասն զի անոնց օրհնութիւնը ինքն ալ
կըվայելէ. բայց որչափ որ բարի ըլլալն ի-
րեն դիւրին է, այնչափ ալ երբոր գէշնայ՝
պատժէն աղատիլը դժուար է:

9. Ի՞նչ շահ խանութը շատ կենալէն,
երբոր ստակ պիտի չվաստըկիս որ երթաս
զուարձանաս: Ի՞նչ օդուտ երկար ապրե-
լէն, երբոր առաքինութիւն պիտի չվաստը-
կիս որ արքայութիւն երթաս ուրախանաս:

10. Որչափ որ յայտնի է թէ լեզունիս
Ադամայ լեզուն է, այնչափ աւելի ստոյդ
է թէ խօսածնիս Ադամայ խօսքերը չեն *:

11. Մեծ հաւատք ունեցողներուն մեծ
ու դժուար բաներ կանզսպրէ Աստուծ.
բայց երբոր մեծ նեղութիւններու մէջ կիյ-
նան, մեծ պաշտպանութիւն ալ կընէ անոնց:

12. Աբրահամ որչափ իրեն հիւր գար՝
կընդունէր. անոր համար զԱստուծած ալ
ընդունեցաւ: Ով որ ամէն աղքըտին ողոր-
մութիւն կընէ, երբոր Աստուծած ալ գաղ-
տուկ գայ չկարծած ատենը զինքը դատե-
լու, Աստուծոյ ալ սէր ցուցընելովն ինքը
զԱստուծած կըսախպէ որ դատելու տեղ ո-
ղորմի:

13. Չարերը երբոր Աստուծմէ կըկուր-
նան՝ Սոդոմացոց պէս արդարներուն ետեւն

* Վասն չէ Առամ մշտ մշտին գէշնենանը
կըս, իւնօնէր ու իսուլար:

իյնան որ վսասեն, բայց դուռը չեն գտներ, անօնց յաղթելու դիւրին ճամբայ մը չեն գտներ, ու ետքն ալ սաստիկ կըսպատժուին Աստուծմէ :

Չէ թէ միայն չար ըըլլալու է, հասկա բարի ըըլլալէն ետքն ալ չարերուն մէջէն հեռանալու է որ չարութենէն ու դալու սպատիժէն կարենանք ազատիլ:

14. Միայն Աբրահամն է արդեօք որ իր տղան խիստ սիրելուն համար Աստուծոյ ընծայեց: Աս տարակոյս մըն է: Բայց ողբալի ճշմարտութիւն մը աս է որ շատը զաւկընին չարաչար սիրելով սատանային կընծայեն, աղէկ չկրթելով բռնի աշխարհքի հետ կապելով ու չար օրինակներով:

15. Ճամբորդը ճամբայ կընէ՝ քաղաքը հասնելու համար. սուրբերն ալ կապրին՝ արքայութիւն հասնելու համար: Թէպէտ Աստուծած Աբրահամու բոլոր Քանանու երկիրը տալխոստացաւ, բայց ինքն իր կողմանէ գերեզման մը միայն գնեց հոն. գիտնալով որ մարմնոյն միայն է ան խոստմունքը:

16. Երբոր մէկուն ջրհորը գոցեն, ջուր ուսկից խմէ: Խօսահակայ ջրհորները գոցեցին, բայց ջուրը չկրցան սպակսեցընել. վասն զի աշխատանքէ չէր փախչեր, միշտնոր ջըրհոր կըբանար: Ով որ կուզէ ԱՅ շնորհքին մէջ միշտ ասպրիլ, թէ որ սատանան իրեն մեղքը ընելտալով շնորհքն արգիլէ, պէտք է միշտ աշխատի ու մեղքերը դուրս ընէ որ միշտ նոր շնորհք ընդունի:

17. Եսաւ է չարագործ մարդն որ անցա-

ւոր զուարձութեան համար՝ արքայութեան փառքը կարհամարհէ, ու Ետքը իր խելքովն ըրած բաներուն վրայ կըպարծի, կարծելով թէ հպարտութեամբ խոնարհին պիտի յաղթէ. բայց վերջը ինքիրեն խաղք եղած՝ խոնարհին փառքին կընախանձի :

18. Յակոբայ Աստուած մեծամեծ խոստմունքներ ըրաւ ու Եսաւէն ալ մեծ ըլլաս՝ ըսաւ. բայց Յակոբ Եսաւէն շատ տկար կըտեսնէր զինքը: Աստուած սանդուխով իմացուց իրեն՝ նաև ուրիշներուն, որ Աստուծոյ ծառաները թէ և անարգուին մարդկանց առջեւ, բայց ինքը կիջնայ՝ անոնց հետ կըբնակի:

Աստուած Յակոբայ իշխանութիւն ու փառք խոստացաւ, Յակոբ գացեր Լաբանուծառայութեան մէջ կաշխատի: Ովոր կուզէ Աստուծմէ փառաւորուիլ, պիտի աշխատի անարգուի՝ ուրիշներուն ծառայէ:

19. Սատանան մահուան ատեն մարդուն կուգայ կամբաստանէ թէ իմ բաներս գործածեցիր ու վայելեցիր, և հիմա իմ գործքերս քու քովդ է: Երանի՛ ան մարդուն որ կարենայ Յակոբայ պէսըսել սատանային. «Նայէ, թէ որ քովս քու բանդ գտնաս՝ առայ:

20. Եսաւ թուր էր սրուած. անիրաւ հրալարտ. Յակոբ ջուր էր յատակ տարածուած, արդար խոնարհ. Եսաւ զարկաւ ջրին մէջն ու փափիրլելով հպարտացաւ որ ուզածին պէս կըշարժի ջրին մէջ, բայց անոր չկրցաւ ինասել, ինքն ժանդուեցաւ: Խոկ Յակոբ գետնին հաւասար առջեր խոնարհելով արևուն

զօրութեամբ ինչուան երկինք բարձրացաւ :
Աւր որ պարագերնիս է խոնարհիլ, վայ թէ
որ չխոնարհինք . բայց հազար անդամերանի՝
թէ որ իրաւունքնիս թողունք ու անիրաւին
առջև խոնարհինք :

21. Յակոբ աղէկ տղան սիրեց և ուրիշնե-
րուն առջև գգուեց . անոր համար ինքն ալ
ցաւեցաւ՝ տղան ալ : Աստուած աղէկ մարդը
կըսիրէ ու նեղութեան մէջ կաշխատցընէ .
անոր համար ինքն ալ կուրախանայ մարդն
ալ : Ծառին աղէկ պտուղը թէսկէտ կըսիրէն
մարդիկ, բայց կըթողուն որ արեւուն մէջ ե-
փի ու համնի :

22. Յովսէփ գերի ծախուեցաւ, գնողնե-
րուն չամբաստանեց եղբարցը վրայ . Յով-
սէփ թագաւորեղաւ, վրէժ չխնդրեց անոնց-
մէ : Աստուած է ամէն բան առաջ տանողը,
ովչհաւտար . Աստուծոյ ըրածին վրայ ով-
կըտժգոհայ : Բայց ամէնքը կըտժգոհան ի-
րենց գլխուն եկած նեղութիւններուն վրայ :

23. Ո՛րչափ մարդիկ Աստուծմէ կըպատ-
ժուին՝ Այ ուղածն ընելնուն համար . վասն
զի իրենք Աստուծոյ գէմընելու մոքով կը-
նեն : Յովսէփայ եղբարքն իրեն վրայ նա-
խանձեր էին . Ած իրենց իմացուց որ փութ-
տեղը չնախանձին . վասն զի ինքն անանչ
կարդաւորեր է որ ամէնքն անոր երկրպա-
գութի պիտի ընեն : Մտքովչհաւնեցան աս-
բանիս, բայց գործքով տեղն 'ի տեղը կատա-
րեցին Աստուծոյ ուղածը :

24. Մեղաւոր մը իր մեղքերէն որչափ ա-
ւելի ետ կենայ, Աստուած ալայնչափ աւե-

լի զինքը տանջել կըսկսի . բայց ետքը յան կարծ կըսմաիթարէ . վասն զի ան ատենի ատան ջանքովը կիմանայ մարդ առջի մեղքերուն մեծութիւնը . և զինքը տանջելուն համար ինքն ալ կըսկսի զԱԾ սիրել : Յովսեփայ եղ բարքն երբոր իրեն ոտքը դիմեցին , ինքն ալ ան ատեն սկսաւ զիրենք փորձել՝ նեղը խոթել . և քանի որ նոր վիշտ կըհասցըներ իրենց , այնչափ աւելի կըճանչնային . յանցանքնուն մեծութիւնն ու կըզզջոյին : Բայց քիչ ատենէն զինքը բոլորովին յայտնեց ու զանոնք մխիթարեց :

25 . Յակոբ թէ որ զՅովսէփ չկորսունցըներ ու չցաւէր , ետքն ալ չէր գտներ ու չէր ուրախանար . վիշտը՝ միայն կորսեցնելուն համարէր , իսկ ուրախութիւնը՝ ազուն հետ շատ բարիքներ ալ գտնալուն համար :

Աստուած զՅովսէփին առաւ Յակոբայ ձեռքէն , գործածեց , ու ետքը առատ շահովնորեն իրեն դարձուց : ԱԾ ինչ հանգըստութենէ որ կըզզկէ զմարդ , ան հանգստութիւնը շահովը մէկտեղ ետ կըդարձընէ :

26 . Սովի համար Եգիպտոս պէտք չէ երթալ . առջի բերանը կըհանգչեցընէ , բայց ետքը կընախանձի ու կըչարչարէ : Ովոր նեղութե մէջ աշխարհքիս հանգիստը կըփընտռէ , ետքն ալ մէծ նեղուններու մէջ կէյնայ :

27 . Փարաւոն հրէից տղաքը ջնջելուզած ատենն որ ըլլայ թէ իրմէ ապստամբին , իր պալատին մէջ կըմեծցընէր ան տղան , որ ատենով բոլոր հրեաները պիտի ապստամբէցընէր , և զինքն ու իր զօրքը պիտի ջնջէր : Այ

դէմ կռուիլ ուզողին շինել կուտայ Աս-
տուած ան գործիքներն՝ որ ինքն անոր դէմ
պիտի բանեցընէ :

28. Ո՞ւր լսուած է որ խռիւներու մէջ
կրակ վառի ու չայրէ . բայց Աստուծոյ կամ
քովը մորենին կըբռընկի ու չայրիր : Այ
ապաւինած մարդիկ ինչ փորձութիւննե-
րու մէջ ալ իյնան՝ չեն այրիր , հապա կը-
յաղթեն՝ թէպէտ տկար ու խեղճ ալըլան :

29. Ած որչափ որ իր գթութեան գիրկը
բացաւ Փարաւոնին , անիկայ այնչափ զգու-
շացաւ որ չիյնայ մէջը . անոր համար արդա-
րութե վհին մէջ ինկաւ կորսուեցաւ : Ան-
զեղջ մեղաւորը չէ թէ Աստուծոյ գթութել
կըյաղթէ , հապա ինքն Աստուծոյ արդարու-
թենէն կըյաղթուի :

30. Ինչո՞ւ համար խստացած մեղաւորը
մեծամեծ հրաշքներով ալդարձի չգար : Թէ
որ Աստուած չյայտնէր , ի՞նչպէս կրնայինք
իմանալ : Վասն զի չարագործներուն հոգ-
ւոյն աչքը խաւարած է , չեն տեսներ . պէտք
է նախ ճրագ վառեն , շնորհք խնդրեն : Փա-
րաւոնին սիրաը շօշափելի մութ պատած էր .
ինչ և իցէ մեծ ջահերու կըյաղթէր : Առջե-
ութը պատիժները չարագործներուն հա-
մար էին , իններորդը խստասրախին . անկէ
ետև ալ մահ է եկածը :

31. Իէլացիք Եգիպտոսէն ազատեցան՝
գառնը բաղարջով ուտելով . մենք սատա-
նային բռնութենէն ազատեցանք՝ Ճմարիտ
գառնը զբրիստոս ճաշակելով : Բայց անոնք
ամենքն ու գառնը կերածնուն պէս՝ ելան

փախան Եգիպտառուէն . հիմա որչափ մարդիկ գառնը կը ճաշակեն , բայց Եգիպտառուէն Փարաւոնին հետ կելլեն . այսինքն հպարտութեամբ իրենք իրենց հաւնելով , անոր համար կընկղմին :

Թէ որ մեծամեծ հրաշքներ պէտք եղան Խորայէլացւոց Եգիպտառուէն խալքսելու համար , հապա ո՞րչափ աւելի հրաշքի կարօտէ մէկ հոգի մը սատանային ձեռքէն ելլելու համար : Աս լսելով թէ որ մէկը յուսահատի իր փրկութենէն , ես ասըսելով կը վստահիմ անտարակոյս փրկուելու : Թէ որ Աստուած հին օրինաց ատենն որ ամէն բան արդարութեամբ կըդատէր՝ Խորայէլացւոց արցունքով ստիպուեցաւ հրաշք ընելու , հիմա որ ամէն բան ողորմութեամբ կըդատէ , ո՞րչափ գիւրին էքանի մը կաթիլ արցունքով մեծամեծ հրաշքներ Աստուածոյ ընել տալու :

32 . Անիրաւ մարդն ամէն բանէն աւելի պէտք է վախնայ տկար ու խեղճ մարդէն Եգիպտացիք Խորայէլացւոց անիրաւութերին . բայց ըրած զրկումնին վճարելէն ետև տեղն 'ի տեղ պատիժն ալ առին :

33 . Մանանայէն համ չառնող Խորայէլացիք՝ մանանային ինկած տեղուանքն իրենք ալ ինկան մնացին , ու Աւետեաց Երկրէն զրկուեցան : Հաղորդութենէն համ չառնող քրիստոնեայք ինչպէս որ սատանային բնակարանին մէջ կընդունին հաղորդութեր ։ իրենք ալ սատանային ձեռքը պիտի մատնուին :

1 . Այսուհետեւ մէջ մէջ ուրիշ սիրու Շծուին է :

34. Մարդիկ զԱստուած սիրելու համար եղեր են : Երբոր զաշխարհ սիրելով Աստուած մէ պաղած կըլլան , Աստուած իր սիրոյն կրակն անոնց սրտին դպցընելուն պէս կարծեն թէ պիտի այրին : Աս ճշմարտութիւնը ճանչցովը թէ չէ Խորլացւոց պէս կըսէ թէ « Չխօսի մեզի հետ Աստուած » , հապա մէկն իր սիրան աշխարհքէս կըբաժնէ՝ Աստուածոյ սիրոյն մէջ կըձգէ կըբռնկցընէ :

35. Կարծեն մարդիկ որ իրենց խիստ մօտ ազգականը ծնողքն են , բայց կըսխալին . անոնք մարմնոյ ծնողքն են . իսկ հոգւոյն՝ Աստուած : Ղետացիք իրենց հոգւոյն ազգականին հրամանովը մարմնոյ ազգականներուն չխնայեցին : Ո՞րչափ մարդիկ իրենց տղաքը չորտմեցընելու հտմար թող կուտան որ Աստուածոյ դէմուզածնին ընեն , ու ասով զԱստուած կըտրտմեցընեն :

Երբոր մարդ մեղքերով Աստուածոյ պատուիրանքին տախտակները գետին կըզարնէ կըկոտրէ , ետքը թէ որ խելքը գլուխը գայ՝ նորէն գրել ուզէ , Ած կըհաճի . բայց անտեն Աստուած կուզէ որ աշխատի՝ տախտակներն ինքը չինէ . այսինքն աղէկ մը ապաշխարէ ըրածին վրայ :

36. Թէ որ Նաբադ ու Աբիուդ բուրժառին կրակը գրսէն առնելով Աստուածոյ կրակէն այրեցան , որ միայն օրինակն էր Քրիստոսի սիրոյն , հիմա ո՞րչափ աւելի թէ որ ուրիշսիրով Քրիստոսի մօտենանք : Քրիստոսի սէլը զմեզ պիտի այրէ ու դատապարտէ :

37. Ի՞նչ մէծ անխելքութիւնն է խորայէ .

լացւոց ըրտծը . Աստուած երկնքէն անոնց
ամէն տեսակ համ ունեցող կերակուր կը-
խրկէ , ու անոնք միսի կը կարօտին ու կը տրաըն .
ջան : Բայց ալ մէծ է մեր ըրտծը . Աստուած
ինք զինքը մեզի կուտայ որ ճաշակենք ու
յաւիտեան իրեն հետ ասպրինք , բայց մենք
համ չենք առներ՝ աշխարհքիս սիրով կա-
պուած ըլլալնուս համար : Ըրածնիս թէ չենք
ճանչնար , դէմ օրինակով զգաստանանք :

38. Միշտ շատին պէտք է հետեւիլ : Լրտես-
ները տասուերկուք էին . Խորայէլացիք քա-
նիին հետեւեցան : Տասը շատ չէ երկուքէն :
Ահա աս թիւերուն սխալ երենալովը՝ ին-
չուան հիմա շատը Խորայէլացոց հետ կը մոլո-
րին : Վասն զի անոնք՝ միայն տասն էին . իսկ
մէկալ երկուքին հետ Ած ալ կը վկայէր .
չէ թէ Աստուած բազմութեան , հապա-
բազմութիւնն Աստուծոյ ըսածին պէտք է
հետեւի :

Մեծ պաշտօններու հասնելու փափաք
պէտք է ունենալ . առանց փափաքի չհաս-
նուիր : Կորիս փափաքեցաւ քահանայ ըլլա-
լու , պատժուեցաւ : Ամէն մարդ ալ կուզէ
փրկուիլ . բայց դժոխք կերթայ : Վասն զի
փափաքիլը դործքով պէտք է ընել . չէ թէ
խօսքով :

39. Մովսէս տարակուսած չէր գիտեր
ջուր ուսկից գտնայ . մաքէն չանցաւ թէ ա-
պառած քարն ալ , երբոր Աստուած ուզէ՝
իրեն ջուր կընայ տալ : Անպիտան մարդն
ալ երբոր կամօքն Աստուծոյ աշխատի , խե-
լացի ու նբ մարդիկներէն աւելի օգտակար

կըլլայ աշխարհքես : Աս բանիս վրայ տարա-
կուսիլը մեզի իրաւունք կերևնայ , բայց Մով-
սեսի վրայ պատժոյ արժանի յանցանք սե-
պուեցաւ :

Քանի որ հին օձէն՝ այսինքն սատանայէն
վիրաւորուինք՝ մեր խաչէն փախչելուն տըր-
տընջալուն պատիժ , պէտք է Քրիստոսի խա-
չելութեանը նայինք որ բժշկուինք :

40. Բաղաամայ շահասիրութիւնն իրեն
շուտ մեռնելու պատճառ եղաւ , խրայէլա-
ցոց ալշատ չարիք հասուց . բայց Փենեհէս
Աստուծոյ բարկութին իջեցուց : Ովոր Աս-
տուծոյ ծառայութեան մէջ շահու համար
կաշխատի , ուր էր թէ միայն իրեն վնասէր :
Բայց աս է փափաքելին , որ Բաղաամ եղած
տեղը՝ Փենեհէս ալգտնուի : Վայ ան ազգին
որուն մէջը Բաղաամներ կըծաղկին :

Մովսէս սքանչելի է , չէ թէ Աստուծմէ
սպատիւ առնելուն համար , հապա նեղու-
թիւններու համբերող՝ անոյշ՝ հեղ՝ նախան-
ձաւոր և հաւատարիմ ըլլալուն համար :
Ուստի անոնք միայն պէտք է ուրախանան ,
որոնք որ կարողութիւն ունին աս բաները
ձեռք ձգելու . վասն զի իրենք ալ իրենց
միջակին մէջ կրնան ըլլալ սքանչելի :

41. Քոհանաներուն ձայնովը Երիքովկոր-
ծանեցաւ . քահանաներուն ձայնով մարդ-
կանց սրտին մէջ սատանային աները կըկոր-
ծանին : Երիքովին ամէն բաներն զովեցին . սա-
տանայինը առաջուց նզոված է :

Վայ ան մարդուն որ սատանային նզոված
խորհուրդին կըհաւանի ու գաղտուի սրտին

մէջ կըթաղէ ու կըսպահէ . թէպէտ դըր-
սուանց չիմացուիր , բայց օր մը ԱՃ ամե-
նուն առջև պիտի յայտնէ , ու զինքը Աքարին
պէս տնով տեղով այսինքն հոգւով և մար-
մնով կրակի պիտի մատնէ ու տանջանքները
վրան լեռան պէս պիտի դիզէ :

42 . ԱՃ արեն սաեղծեց՝ ու ըստւ . « Ան-
դադար պարտէ » . Յեսուն ովէ որ կարգիլէ :
Բայց անզգայ արարածը ինչպէս առաջ Աս-
տուծոյ , ասանկ ալ հիմա Յեսուայ հնազան-
դեցաւ : Ամչնան ան մարդիկն որ իրենց սո-
վորութիւնը պատճառ բերելով մեծերուն
հրամանին չեն հնազանդիր :

43 . Քառսուն տարի աշխատելով հաղիւ
մտան խրայէլացիք Աւետեաց երկիրը . բայց
Երկրին առ ըլլալու համար շատ պատերազմ
ներ ընել պէտք եղաւ : Մեղաւորը շատ զըլ-
ջումով Աստուծոյ գիրկը կըմտնէ . բայց հոն
հաստատ մնալու համար շատ փորձութիներ
պիտի քաշէ ու շատ կոխներ պիտի ընէ :

44 . Աւովդայ երկու ձեռքով յաջող ըլլալն
ինչօգուտ ունէր : Սատանան իր ուժին վըս-
տահացած է . թէ ուժով դէմ չես դներ,
խաբելով պէտք է յաղթես : Թէ նա աջով
բարե կուտայ , դու ձախտ գաղտուկ բանե-
ցուր . թէ որ յաջողութեամբ բարե տայ
հպարտացընելու համար , խոնարհութեամբ
թուրը սիրտը պէտք է խոթես . ձախորդու-
թեամբ թէ տժգոհալ ստիպէ , վստահու-
թեամբ դէմն առնելով պէտք է յաղթես :

45 . Դեբորա մարգարէացաւ՝ սիրտ ոլ-
ւաւ . Բարակ զօրիքով քաջութիւններ ըրաւ :

Յայել յաղթութիւնը լմնցուց : Մէկ հոգի յաղթեց , իրեք հոգի փառք կուտան Այ : Թէ Այ փառացն համար մէկը կաշսատի , ինչով իմանամ , թէ որ իր աշխատանաց վարձքն ուրիշն առնէ ու ինքն ուրախանայ :

46 . Երեսունուերկու հազարէն իրեք հարիւր հոգի մնացին Գեդէոնին քովը . վասն զի ընտրեալքը քիչ են : Ծատերը գէշըլլալնուն ցրուեցան . բայց ան քիչն ալ մինակ մնացին . խելքը կըցուցընէր թէ իրենք ալեաքաշուին պատերազմելէն : Ովոր աշխարհքիս մէջ Աստուծով չգործեր , ասանկ կըմտածէ . բայց անոնց հետ Աստուած կար՝ ամենուն յաղթող :

47 . Թէ որ արեը կըսիրես , արեուն շատ մի նայիր որ իր լոյսը վայելես : Աբիմելէքը փառք կըսիրեր , ափառս իրեն որ անգադար փառքին կընայէր , կուրցաւ չարաչար . եղբայրներն որ իրեն փառք պիտի ըլլային՝ թըշնամի կարծեց , սպաննեց . անոր համար անարդ մահուամբ չարաչար կորսուեցաւ :

48 . Ուխտ ընելն Աստուծոյ փառացը և մեր օգտին համար է . ուխտը կատարելու ատեն ովչուրախանար . Յեփթայէ տրտմեցաւ ու ցաւեցաւ : Վասն զի Աստուած խելք տուեր է որ մտածենք ու գործենք . թէ որ մէկն առանց մտածելու ուխտ կընէ , ետքը կատարելու ատեն որ կըմտածէ՝ պէտք է որ ցաւի . չէ թէ ուխտ ընելը գէշըլլալուն համար , հապա ինքն Աստուծոյ դրած կարդը չպահելով առանց մտածելու գործելուն համար :

49. Ո՞րչափ մարդիկ մինակ ըլլուլով
առիւծէն տկար գաղաններէն ալ կըսաղ.
թուին : Երանի անոնց որ Սամփոսոնին պէս
Աստուծոյ ապաւինած՝ առիւծները կըսատ.
ռէն : Որչափ որ մեծ փորձութիւններու
յաղթենք , այնչափ աւելի անուշութիւն
անոնց կըսաղենք : Թէ որ առիւծին տես.
քը նայիս , կըթուշաս կըսաղթուիս . իսկ
թէ որ Աստուծոյ ապաւինիս , կըսաղթես ու
կըսագիս :

50. Ամենելին խառնակ ճամբաններ եր.
թալ պէտք չէ . կամ թէ որ գացեր է մէկը .
նորէն պէտք է ետ դառնայ որ չկորսուի :
Սամփոսոնին հետ շասը կերթան աշխարհք
սիրելով կըկուրնան , կըկապուին , խաղալք
կըլլան սատանայի . բայց ուր էր թէ նորէն
դառնային Սամփոսոնին հետ ճանչնալովի.
րենց խեղճութիւնն ու յաղթէին աշխարհ.
քին՝ սատանային և իրենց մարմնոյն ալ մէկ.
տեղ :

51. Ովոր ճշմարիտ Աստուծոյ կասլաւի.
նի , Աստուած միշտ անոր հետ կընակի
ու յաւիտեան զան մարդը կըմիմթարէ : Մի.
քան իր աստուածը կորսնցուց , միմիթա.
րութենէն զրկուեցաւ : Ո՞րչափ մարդիկ
աշխարհքիս մէջ իրենց մէկ յօժարութիւնն
պաշտելով կարծեն թէ անովմիշտ հանգիստ
պիտի ըլլան . բայց քիչ ատենէն ուզեն չու.
ղեն կըզրկուին ան անկարգ յօժարութենէն
ու բոլորովին թշուառութեան մէջ կիյնան :

52. Շատ մարդիկ աշխարհքիս փառք
պատիւը թողուլ հեռանալ կուզեն . բայց

կարծելով թէ Աստուած զիրենք կարգիլէ, կրմնան ու ետքը չարաշար կըկորսութն : Հռութ և Որփա ուղեցին իրենց հայրենիքէն ելլել գալ Խարայէլացւոց մէջ քնակիլ . բայց Որփան ետ դարձաւ . իսկ Հռութն եկաւ՝ Յիսուսի նախնեաց կարգն անցաւ : Յայտնի է պատճառը . Որփան բերնով ուղեց, Հռութը սրտով :

53. Ի՞նչ օգուտ ծնողաց իրենց բարի ըլլալը՝ Երբոր զաւակնին չեն կրթուած՝ բարի չեն : Աւաղքեզ Հեղի քահանայապետ, որ աղոցդ համար գու ալպատժոյ տակ ինկար :

54. Աստուած սուրբ հոգի է, աղտոտ հոգւոյ մէջ քնակիր : Խարայէլացիք չարութեամբ լցուած՝ Վատուծոյ տապանակը հետերնին կըպտըցընեն որ ուղածնին առաջ տանին : Ի՞նչ օգուտ՝ կընէ տապանակը Երբ որ տապանակին տէրը հետերնին չէ, որ տապանակին ալիրենց ալ պաշտամնէ . մանաւանդ թէ ան ատեն Աստուած աւելի զիրենք կըպատժէ որ իր տապանակն ալ ձեռքերնէն առնէ . հապա ի՞նչ մեծ պիտի ըլլայ անարժան հաղորդուողներուն պատիժն որ Աստուծոյ սուրբ հոգին կառնեն իրենց չար հոգւոյն հետ կուղեն միացընել :

55. Աշխարհքիս մէջ ո՞ր մարդն է որ ամէն բանի մէջ իր ուղածը կարենայ առաջ տանիլ, և ամէն տեսակ մարդկանց դիւրաւ խօսք հասկցընէ : Ահեղ սաստկութիւն ունեցողն, է : Եւ ի՞նչպէս կըլսայ առ բանիս մէջ աղէկ կըթուիլ : Մովսեսին հարցու որ աղէկ

աս բանիս մէջ Աստուած զինքը կրթեր էր ,
ու ամէնքը կրպատկառէին իր լուսաւորդէմ .
քէն ու ահաւոր կերպէն . բայց իր հեղու .
թեամբն ինքը չգիտցող կը ձեանայ . և Աս .
տուած կը վկայէ թէ հեզ էր Մովսէս : Ու .
րեմն ահա քեզի Ճամբան : Եւ ո՞վ չգիտեր
թէ ինքիրեննուն ահեղութիւննեցող մար .
դիկատելի են , չէ թէ պատկառելի , սիրելի :

56 . Թշնամիէն պէտք է վախնալ թէ
ազգականէն : Ամէն մարդ Թշնամիէն կը վա .
խէ ու կը զգուշանայ . բայց ովոր կուզէ Յո .
բայ առաքինութիւնն ունենալ , Թշնամիէն
պէտք է զգուշանայ միայն . իսկ ազգականէն
և զգուշանայ և վախնայ : Թշնամին զՅոք
կը չարչարէր , մէռցընել կուզէր . իսկ իր կինն
իրեն զԱստուած հայհոյել կը սախուզէր : Ո՛ր .
չափ մարդիկ Թշնամիի ձեռքէ մարմնով մեռ .
նելէն կը զգուշանան կազատին , ու ազգա .
կանի ձեռքով գժոխքը կը թաղուին հոգւով
և մարմնով :

57 . Սաւուղը Աստուած ընտրեց , Աս .
տուած անարդեց : Չգիտցողին զարմանալի
կերենայ . բայց զամէնքն ալ իրենց պաշտօ .
նին մէջ Աստուած կը դնէ , մէկը յայտնի
կանչելով մէկալը ծածուկ . ամէնքն ալ կը ր .
նան գէշըլլալ կամաղէկ , ինչպէս որ իրենք
կուզէն :

58 . Յովիսաթան մեծամեծ յաղթութիւն .
ներ ըրաւ , բայց անհոգութեամբ կտոր մըն
ալ մեղք կերաւ . ո՞լ կարծէր թէ այնչափ
կտրծութիւնները մոռցուին ու մեռնելու .
դատապարտուի : Բարի ծառայք Աստու-

ծոյ, թէ որ մէկ պղտի աշխարհային յօժարութիւննիդ կատարէք, բարի գործքերնիդ մոռցէք՝ մեռնելու պատրաստուեցէք :

59. Խրայելի բանակը Սաւուղ թագաւորին հետ զարհուրած՝ Գողիաթին ուժէն կըվախեն. և ովլ ըլլայ չվախեր : Մէկ տղայ մը Աստուծոյ ապաւինած՝ քար մը նետեց, անյաղթ թշնամին սպաննեց : Սատանան խխտ ուժով է, մենք ի՞նչպէս յաղթենք . Աստուծոյ ապաւինինք, քարով մը զինքը խաղք կընենք :

60. Նախանձը կրակ է՝ կայրէ, ովլ չգիտեր : Թէ որ կրակին բարկանաս ու աւելի բռնկցընես, ինքն արդէն կայրի, աւելի դու կըտանջուիս : Սաւուղ Դաւթի նախանձող թշնամի, Դաւիթ անոր կըկըսկծայ և միշտ բարին կըկամի . ահա ասանկ երկուքն ալ իրենց սրտին հատուցումն առին : Վասն զի նախանձողին բարիք ուզողը կրակին վրայ ջուր կըկցընէ : Նախանձողը այրածներուն մխասը պիտի հատուցանէ . ուրիշի բարին ուզողը իր վաստըկածն անոր կրակէն ազատ կըսպահէ :

61. Դաւիթ իր թշնամիներուն կըյալ թէ, աւարը պատերազմի չգացողներուն ալ կըբաժնէ . վասն զի անոնք ալ պատերազմելու փափաք ունէին : Դաւիթ իր զօրացն աս օրէնքը դրաւ . ետքը Քրիստոս ալ իր զօրացն աս ապսպիւց՝ սատանային դէմպատերազմը ընողներուն :

62. Մարդ աւելի պէտք է ջանայ որ շնորհը չկորսնցընէ քան խելքը : Շնորհին

իրատուվը Սաւուղ կախարդները ջնջեց .
ետքը խելքին հետեւելով գնաց կախարդ վիճն
տռեց որ Աստուծոյ կամքն իմանայ : Շնորհ
քով առաջ Աստուծոյ սիրելի եղաւ Սա-
ւուղ , ետքը խելքով ատելի : Խելքը յու-
սահմատութիւն կըբերէ , շնորհքը զղջում :

63. Անիւը դարձած ատեն վրան անշարժ
ովլ կրնայ նստիլ : Հիմա ի՞նչ պատասխա-
նեմ : Խելք ունեցողը : — Գլուխը տաքցած
ատեն ովլ կրնայ առաքինութիւն դործել :
Աստուծոյ շնորհքին մէջ եղողը : Թէ որ աս
բաներո դժուար կերպնան , մէկին վկայ ըլ-
լայ կառք հնարողը , մէկալին Դաւիթ՝ որ
պատերազմին ապքցած ատենը ծարաւն ան-
ցընելու աեղ ջուրն Աստուծոյ նուիրեց :

64. Աստուծոյ առջև կաքաւելը լու է ,
թէ սատանային : Ամէն մարդ սատանային
գիմացը կըկաքաւէ ու չարհամարհուիր . և
թէ որ մէկը Դաւիթ հետ սաստիկ ջերմ-
եռանգութիւն մը ցուցընէ , ամէնքը Մեղ-
քողի հետ ծաղը ընել կըսկսին : Թէ որ ամե-
նուն ըրածին հաւտանք , վերջի դատաս-
տանին ամենուն առջև պիտի ծաղը ըլլանք :
Բայց չէ թէ ընողներուն , հապա քննողնե-
րուն պէտք է հաւտանք : Քննողն Աստուծած
է , իր առջև կաքաւողն իրեն կընտրէ :

65. Մարդս անվնաս չկրնար քալել առ
իրեք տեղս . յո օդուն մէջէն , ջրին երեսը , և
կրակին մէջ : Արդարը ոչ երբէք կըմեղոնցէ .
բայց առ իրեք տեղին մէջ քալելէն շատ ոլետք
է զդուշանայ . մեղքերուն կրակին մէջ , յան-
ձնապատանութե օդուն մէջ , և հանգը .

տութե ջրին մէջ : Դաւիթ կրակեն կըզդուշանար , օդուն մէջ չէր պարտեր , բայց ջրին մէջ մտաւ ու ընկղմեցաւ : Կրակին մէջ պըսըտողը շատ գժուար է որ ըռընտնայ . օդուն մէջ պարտիլ ուղողը կիյնայ՝ կրծախջախի . բայց ջրին մէջ իյնողը որչափ շուտելէ , այնչափ աղէկ կըբժշկուի :

66 . Որչափ մէկը սաստիկ հալածուի մարդիկներէն , այնչափ Աստուծոյ կըմօտենայ : Դաւիթ քանի որ կըհալածուէր՝ Աստուծոյ սիրելի էր . գագրեցաւ հալածուէլէն , սկսաւ պաղիլ Աստուծոյ սիրոյն : Բայց իրեն առջի բարի գործքերուն համար Աստուծ նորէն իր տղուն ձեռքով սաստիկ զինքը հալածեց ու առջի սիրոյն մէջ հաստատեց :

67 . Աւաղանին որ կողմէն որ ծակ բանաս , բոլոր ջուրը դէսլի հոն կըվաղէ : Առաջնորդն ինչ ճամբայ որ ցուցընէ , ժողովուրդն ան ճամբէն կերթայ . Դաւթի օրինակ ասանկ մեզի կըսորվեցընէ :

68 . Տանտերը թէ որ դրան տեղ պատուհանէն կըմանէ , ինքզինքը գողի տեղ գատաւորի կըմատնէ : Ագոնիան անդրանիկ էր , իրաւունք ունէր թագաւորութեան . բայց կասկածելով ուղեց որ անիրաւ ճամբով ձեռք ձգէ , չկրցաւ , չսրատուեցաւ . թագաւորութենէն արդէն զրկուած , կեանքէն ալ զրկուեցաւ : Որ բանին որ արդարութեամբ չես հասնիր , ալ լաւ է որ համբերութեամբ կենաս , քան թէ ծուռ ճամբով մէկ փոսէն մէկալ փոսն իյնաս :

69. Թէ որ շուքին տեսքին կըզմայլիս ,
հապա թէ զինքը տեսնես՝ ի՞նչպէս պիտի
ապշիս : Սողոմոնի պատարագը՝ հաղորդու-
թեան շուքին էր . տաճարը մեր եկեղեցւոյն
օրինակն էր : Աստուած արև ծագեցաւ , շու-
քը կորսուեցաւ . բուն տաճարը մեր առջեն
երեցաւ : Հրեշտակներ երկնքէն մեր տա-
ճարն ու պատարագը տեսնել կըփափաքին ,
մենք , աւաղ , կըցաւինք որ անոր շուքին կա-
րօտ մնացինք . աս ի՞նչ անխելքութիւն :

Սաբայ թագուհին որ Սողոմոնի ծառա-
ներուն երանի տուաւ , թէ որ հիմա դար
զմբիսառս տեսնելու , Քրիստոսի ծառա-
ներուն վայ կուտար , զարմանալով Քրիս-
տոսի իմաստութեանն ու դրած կարգերուն
վրայ : Իմաստուններն ասոր պատճառը գի-
տեն , տգէտները պէտք չէ որ գիտնան : Վասն
զի ով որ քիչ մը խելք ունի՝ մէկէն կիմանայ
թէ Քրիստոսի կանոններովը կարգի չեկողին
քանի վայ պիտի ըլլայ . տգէտները թողնախ
սորվին թէ զՍողոմոն Քրիստոսին բաղդա-
տել կըլլայ :

70. Արքայութե աղուորութեանը խելք
չհասնիր . բայց դռները ծածուկ տեղուանք
բացուած են : Ես կըյայտնեմ , ուզովը
թող երթայ : Յոբայ աղբիւսին մէջէն ար-
քայութեան դռւու բաց կայ . Սողոմոնին
սկալատը մ' երթար , ան կողմը սկատ հիւ-
սած կայ :

Ոտքովամորչափ տղայամիտ է եղեր . մեր
ամենուս առջև ծիծաղ եղած է : Բայց Ոտ-
քովամ ի՞նչ պիտի ըընէր՝ թէ որ մեր ըրածը

Հաեր : Աստուած մեզի կըսէ, Ճշմարտութիւնը կըքարողէ, խիղջերնիս կըվկայէ . աս ամէն բաները կարհամարհենք ու մեր կիրքերուն կըհետեմինք, և ուրիշը ծիծաղելի կըհամարինք :

71. Թագաւորութիւնը Աստուած տըւաւ Յերօբովամայ . անոր համարան տլզԱստուած թողուց՝ ուրացաւ, որ ըըլլայ թէ Աստուած նորէն իրմէն ուղէ տուածը ետառնէ : Ի՞նչ մեծ անմտութիւն : Բայց թէ որ մեր ըրածը մտածես՝ ի՞նչ պիտի ըսես : Աստուած մեզի տուաւ աս աշխարհքս . ով որ աղէկ բանեցընէ, անոր յաւիտենական բարիքը խոստացաւ տալ : Մենք հիմա զԱստուած գործքով կուրանանք, խոստամունքն ոտքի տակ կառնենք որ ըըլլայ թէ երբ մեռնինք զաշխարհք թողունք՝ անոր տեղը նորէն ուրիշ բարիքներ առնենք :

72. Թէ որ Աստուծմէ պարգև կըխընդրես, խնդիրքներուդ կատարուելուն ի՞նչ բան յայտնի նշան կըսեպես . ան որ ուզածներդ սկսիս առնել, թէ ան որ ունեցածէդ ալզրկուիս : Աս հարցմունքս ծիծաղելի կերենայ . բայց սրբոց առջեւ ասիկայ տարակոյս չէ, հասկա հասարակ մարդկանց մտքին գէմ Ճշմարտութիւն : Եղիա գնաց սարեփթացոյն ապրուստ հոգալուքայց առջի բերանն անոր մնացած կերակուրն ալինքն ուղեց . անիկայ Ճանչցաւ թէ Աստուծոյ ծառայ է, չտարակուսեցաւ, տուաւ ունեցածն ալ որ ուտէ : Աստուածնախս մարդուն սէրը կըփորձէ, և սիրոյն չա-

փով պէտք եղածը սիրով կըհատուցանէ :

73. Թշնամւոյն յաղթել ուզողը՝ շատ և զօրաւոր մարդիկ պէտք է ունենայ հետք : Եղիա կուզէր հարիւրաւոր քուրմերուն յաղթել . երբ տեսաւ որ իր հետք կտրիչ զինուորներ չկան, զԱստուած հետն առաւ : Տեսնողը զինքը մինաւկ կըկարծէր . բայց զարհուրած՝ յաղթել անոր չէր կարծեր, վասն զի Աստուծոյ դէմուժ կայ որ բաւէ : Ով որ Աստուծոյ կապաւինի, անոր ուժն անբաւ է :

74. Աստուած մարդու ան բանը կուտայ, ինչ որ մարդ Աստուծմէ կըյուսայ : Մարդն Աստուծոյ նման է . բայց երբ որ չարանայ, կարծէ թէ Աստուած ալ իրեն պէս չար է . չարեն ով բարի կըյուսայ : Աքաաք չար էր, զղջալու տեղ Աստուծմէ չարիք յուսալով, կուզէր որ Աստուած իրեն չխառնուի . Աստուած ալ կատարեր էր անոր ուզածը . բայց երբոր Աքաաք սախալեց Աստուծոյ հարցուց, Աստուած ստել չգիտեր, անոր համար Աստուած ան ալ իմացուց իրեն : Ո՞վ չգիտեր թէ Աստուծոյ երեսէն ինկած մարդը կորսուած է : Ես շատ մարդ գիտեմ որ Աստուծմէ աւելի աշխարհք կըսիրեն, ուստի կուզեն որ Աստուած իրենց չխառնուի, ազատ ըլլան . բայց չեն գիտեր որ Աստուծոյ ձեռքէն ելլողը սատանային կըմատնուի . աշխարհքիս մէջ ինքնիշխան մարդ չգտաւիր :

75. Զերմեռանդներուն վրայ ծիծաղունն Աստուած ի՞նչ պատիժ կուտայ : Թէ որ

մինակ է , կը թողու որ զզջումի դայ . խակ
եթէ շատուոր տեսնէ , յիսուն յիսուն զա-
նանք կը ջնջէ :

76. Տղափը երկու կերպով կը կրթէ Աս-
տուած . թէ որ աղէկ ծնողաց պատահեր
են՝ կօրհնէ ու շնորհքը կաձեցընէ . բայց
թէ երեսի վրայ մնացած՝ չարը բարիէն ըն-
տրել չեն սորված , արջի առիւծի բերան
զիրենք կը մատնէ : Որչափ տղաք երեսի
վրայ մնացած են , որ չնր գործքեր ընել
տալով կտոր կտոր կընէ զիրենք սատանան .
Ըող մտածեն ծնողքնին թէ Աստուծոյ Բնէ
պատասխան տան :

77. Թշնամիներուն մէջը կեցած Եղիսէն՝
աներեսոյթ զօրքերը կը պաշտպանեն : Որչափ
փորձութիւնը զօրաւոր ըլլայ , Աստուծոյ
ապաւինողը կը յաղթէ անոր : Սատանային
զէնքերը քանի տեսակ են : Թէ որ յաղթել
ուզես անոր , առանց զէնքի մը իր զէնքե-
րուն ամէնն ալ կաւրես , թէ որ աչքդ դէպ ՚ի
երկինք դարձընես :

78. Շատ մարդիկ որոնք իրենք զիրենք
բարեգործ կը սեպէն՝ Աստուծմէ չարիք կըն-
դունին . անոր համար շատն ալ զԱստուած
անիրաւ կը համարին : Բայց Յէուն արդեօք
անիրաւեցաւ Աստուծոյ , թէ Աստուած
Յէուին : Ալ լաւ է զԱստուած չճանչնալ ,
քան թէ Ճանչնալ , ու կէս մը Աստուծոյ
ծառայել կէս մըն ալ իր կամքին :

79. Ովոր կուզէ բան մը չմոռնալ , նշանը
վրան կառնէ՝ աչքին առջե կը պահէ : Խա-
րայէլացոց տասուերկու ցեղն ալ Յակոբայ

որդիքն էին . ինչու տասը ցեղը կռապաշտ եղան , ու մնացած երկուքը՝ շատ անգամ աստուածապաշտ : Ասոնց քաղքին մէջ Աստուծոյ տաճարը կար որ անարդելէն կըզգուշանային . մէկալնոնք իբրև թէ մինակ մնացած ուզածնին անվախ կընէին : Ու որ Քրիստոսի կամ սուրբերուն նշանը քովը միշտ կըպահէ , անոնց յիշատակովը շատ չարիքներէ ազատ կըմնայ . թէպէտ իրեն անօդուտ բան երենայ :

80 • Չարը բարիէն՝ կրակը ջրէն նոյնչափ տարբեր էն : Թէ որ ջուրը երկար ատեն կըակին քովլ պահես , կըցնդի կըկորսուի . ամենեին չմօտեցընելն է ապահով ճամբայ : Յովսափատ Աքաարին հետ բարեկամութիւն ըրաւ , Աքաար զգեսաներն անոր տուաւ . Յովսափատ թէ որ առջի բարեգործութիւնները չունենար , ան ատեն կայրէր կըկորսուէր : Չար մարդու հետ ընտանութիւն պէտք չէ ունենալ :

81 • Աստուած կըբարկանայ երկու տեսակ մարդկանց , մէյմը իր թշնամւոյն՝ մէյմ' ալիր ծառային . բայց իր ծառան կըխրատէ թշնամւոյն ձեռքովլ . իսկ թշնամին կըպատժէ ինքն իր ձեռքովլ : Չգիտցողը կարծէ թէ Աստուած իր ծառան քան զթշնամին սաստիկ կըպատժէ . բայց ասով Աստուած մեր վրայ ունեցած գութը մեղի կըսորվեցընէ : Իր ծառաներուն քաշած պատիժը՝ պատժողին կենացը հետ կըլմնայ . բայց քաշած տանջանքներուն վարձքը՝ Աստուծոյ հետ անվախճան կըմնայ : Գոդովիայի ձեռքովլ զՅու-

դան խրատեց Աստուած , բայց պահեց Յովասն ու անով նորէն զազգը միմիթարեց . իսկ զգողողիան յաւիտեան տանջանքի մատնեց :

82. Ամէն մարդու ինչ որ կիյնայ՝ անկէ դուրս բանի պէտք չէ խառնուի : Ոզիա թադաւորը շատ բարեպաշտ էր . կարծեց թէ բարեպաշտ մարդը կրնայ խառնուիլ ամէն բանի , գնաց բուրվառը ձեռք առաւ ու մէկէն բորոտեցաւ :

83. Ըատ բարիք ընող մարդիկ Աստուծմե պատիժ կընդունին . Մանասէն չարիք ըրաւու բարիք ընդունեցաւ : Չարն ալ բարին ալ երբոր իրենց գործքին մէջ անհաստատ կըլլան , բարին իր վարձքը կըկորսունցընէ , չարն ալ իր պատիժը :

84. Յովսիա որչափ որ բարեպաշտ էր , այնչափ շուտ ու ցաւալի մահուամբ մեռաւ : Աշխարհասէր մարդիկ ասոր վրայ կըզարմանան ու զԱստուած կարհամարհէն . իսկ աստուածասէրն ասով Աստուծոյ անհուն բարութիւնը կիմանայ ու կըդովէ : Վասն զի աշխարհասիրաց բարի երկցածը՝ Աստուծոյ առջև չար է , և իր ծառաներն անկէ կըզգուշացընէ որ Ճմարիտ բարին տայ իրենց : Աշխարհիս ամէն գէշ փորձանքները մեծամեծ վարձերու սկատճառ էն՝ Աստուծոյ սիրուն համար քաշողին :

85. Ած ինչու կուշացընէ խստացեալ մեղաւորներուն պատիժը . ողորմած ու արդար ըլլալուն համար : Ողորմութեամբ կուշացընէ որ դառնան , արդարութեամբ կը-

պատիժէ որ իմանան . ողորմութեամբը՝ տկա-
րութեամբ սխալող մեղաւորներունյոյս կու-
տայ փրկուելու . իսկ արդարութեամբը ան-
զեղջ մեղաւորները կըսուսահատցընէ , իմա-
ցընելովթէ պատիժը կուշացընէ . բայց ետքը
ամէն սկատիժ մէկէն վրանին կըթափէ : Յու-
դայի թագաւորներուն պատիժը ո՞րչափ ու-
շացաւ . բայց երբոր անոնք իրենց շարու-
թենէն ետ չկեցան , Աստուծոյ արդարու-
թեան ձեռքը մատնուեցան :

86. Թէ որ ուրիշի կորստեանը պատճառ
էս , սկէաք է լաս՝ պէտք է ցաւիս , չէ թէ հան-
դիստդ նայիս : Աքիսողոմին գէշ ըլլալուն
Դաւիթ զինքը պատճառ կարծելով՝ այնչափ
կըցաւէր , որ Ճար չէր ըլլար անոր լալուն
ողբալուն :

87. Ի՞նչ կըզարմանաս Սողոմոնին վրայ
թէ այնչափ չնորհք առաւ ու ի՞նչպէս Այ-
դէմելաւ : Շնորհքը զէնք է որ Աստուծած
մեզի կուտայ . մենք որուն գէմ ուզենք՝ կը
բանեցընենք : Թէ որ Սողոմոնի կարողու-
թիւնը շատ էր , Աստուծոյ գէմ պատե-
րազմներ շատ կընէր . Թէ որ ալշատյօժա-
րութիւն դու ունիս , Սողոմոնէն շատ աւելի
ապերախտ և շար կըդանուիս : Սողոմոն իր
շնորհքներն Աստուծմէ առաւ . մեզի ալ
կեանք և ոյժ Աստուծած տուաւ , հետն ալ
անթիւ վարձք խոստացաւ . աս ամէն բան
կըմոռնանք ու կըսենք թէ կիրքերնուս չենք
կրնար յաղթել . վայ մեզի : Աստուծոյ կըր-
նանք յաղթել : Բայց ան դարձեալ կընէրէ ,
միայն թէ Ճանչնանք ու զզջանք :

88. Ծառը գետնէն կըբուսնի, գետնէն
ոյժ կառնէ ու կածի. գետինը թէ որ ցամքի,
ինքն ալ կըդեղնի կըվշտանայ. բայց թէ որ
հանես տեղէն՝ բոլորովին կըչորնայ: Տորիթ
շատ նեղութիւններ քաշեց, բայց իր յոյսը
միշտ Աստուծոյ վրայ էր. ինք զինքը կըձանչ
նար Աստուծմէ, նեղութիւններն ալքնդու-
նեցաւ Աստուծմէ, ետքը նորէն մխիթարուեց-
աւ Աստուծմէ: Մէնք Երբոր Աստուծմէ
նեղութիւն մը կընդունինք, արմատով կը-
բաժնուինք իրմէ ու գժոխքի նիւթ կըլլանք:

89. Յուդիթայ ո՞ր բանին պէտք է զար-
մանալ: Հողեփեռնէոը յաղթելուն: Թէ որ
խելքով մտածես, աս է նիւթ տարակուսի.
վասն զի մտքէ չանցած խոնարհութեամբ
մը յաղթեց:

Հպարտը Այ թշնամին է, խոնարհը՝
հպարտին գէմկուուելու՝ Աստուծոյ ձեռքի
գործիքն է. իսկ հպարտին գործիքը՝ Երկըթէ
շնած զէնքերն են: Հողեփեռնէս զէնքերը
ձեռք առաւ, Աստուած զՅուդիթը: Հողե-
փեռնէս քաղաքները պաշարեց, Աստուած
Յուդիթայ ձեռքովն անոր մխոքը պաշարեց:
Հողեփեռնէս քաղքին ջուրը կարեց որ մէ-
ջինները մեռնին, Աստուած իրեն գլուխը
կըտրեց ու պատերազմը լմնցուց:

90. Ի՞նչ է պատճառն որ նոյն գործքը՝
մէկուն վրայ խոնարհութիւն կըսեպուի,
մէկալին վրայ հպարտութիւն: Երկուքին ալ
գիտմունքն է: Մուրթքէն Աստուծոյ փա-
ռացը անարգանք սեպեց՝ Աստուծոյ անի-
ծած ազգին Երկրապատութիւն ընելը, իբրև

թէ անոնց ծոխը կուռք պաշտել՝ Աստուծոյ
թշնամին պատուել է. Աստուած ալ անոր
պաշտպանեց։ Բայց թէ Մուրթքէն մեղի
պէս իրեն պատուոյն նախատինք սեպէր ծը-
ռին ու Աստուծոյ փառքը իրեն պատրուակ
առնէր, Աստուած զան ալ չէր ծածկեր,
կըյայտնէր։

91. Աստուած մարդը մէկ տեսակ ստեղ-
ծեց, բայց մեղաւորները երկու տեսակ կո-
րոշեն. մէյմը իրենք՝ որ ամէն չարիք կըգոր-
ծեն, մէյմ ալ ԱՅ ծառաները՝ որ ամէն մեղքէ
կըդդուշանան։ Թէպէտ բերնով աս տար-
բերութիւնը չեն խոստովանիր, բայց մտուը-
նին հաստատ դրած ըլլանուն գործքով կը-
վկայեն։ Իրենք ամէն անկարգութիւն ան-
խիղձ կընեն՝ ակար մարդիկ ենք ըսելով. իսկ
թէ որ Աստուծոյ ծառաներէն մէկը արդա-
րութեան ճամբէն ծռած տեսնեն, կըդատեն
ու կըբամբասեն. բայց չեն գիտեր որ ասով
իրենք զիրենք կըդատապարտեն։ Արդարը
բարին Ճանչցեր է՝ գործելու համար. մեղա-
ւորը բարին Ճանչցեր է՝ արդարները դատե-
լու համար։ Արդարները իրենց պակսու-
թեանը համար մեղաւորներէն կըդատուին։
բայց մեղաւորները Աստուծ մէ սլիտի դատա-
պարտուին։ Անոր համար շատ աշխատեցան
մարդարէները, իսրայէլացիքը դարձի բերել
չկրցան։

92. Թէ Երկիրդ պարարտ է, բոյսերը կըլ-
լան զօրաւոր. բայց թէ Երկիրդ է գէշ, փուձ
տեղը մի աշխատիր հարիւրաւոր պատուղ առ-
նելու։ Դանիէլ իր ընկերներովը պարարտ

Երկրի մէջ, այսինքն ԱՅ սիրոյն մէջ ծլած
ծաղկած՝ միայն հնտեղէն ուտելով գիրցան
հոգւով և մարմնով քան զամէն խելացի ու
փափկասուն Քաղցէացիները : Իմաստու-
թիւն թէ կուզես սորվել, վառէ սրտիդ մէջ
Աստուծոյ սէրը, անովամէն բանի վրայ շի-
տակ գատաստան կընես՝ քան ամէն աշխարհ-
քիս խելացիները :

93. Կրակը ամէն բան կայրէ, բայց զոս-
կին կըմաքրէ ու կըփայլեցընէ : Նոյն կրակով
իրէք մանկունքը փայլեցան, անով հնոց վա-
ռողներն այրեցան : Նեղութիւնը արդար-
ներուն հանգստեան պատճառ կըլլայ, չա-
րերուն յաւիտենական տանջանքին համը
առնել կուտայ :

94. Շշմարտութիւնը սիրողին գէմ՝
տութիւնը փուժ տեղ ակւաները կըսրէ :
Դանիէլ գուբը կըձգուի, առիւծներն իրմէ
կըզարց, ուրին . գուբէն գուրս կըհանուի,
անզդամ մարդիկ անկէ յաղթուած կըսլատ-
ժուին : Ծիտակ խօսողէն աս աշխարհքիս մէջ
առիւծի պէս զօրաւոր մարդիկ կըվախեն,
անդին ալ սատանաները կուզեն զինքը խաղը
ընել ու իրենք կըտանջին :

95. Արևուն վրան ամպերը գանգատ ու-
նին . Երբեմն զիրենք կըսպաշտանէ՝ բարձր
տեղուանիք կըսպահէ, երբեմն ալ կըթողու-
որ վար թափին կորսուին . բայց անիրաւ է
գանգատանին : Իրենք երբոր կըթանձրանան՝
արևուն ուժը չեն սեպեր կըծանրանան կը-
թափին : Այսպէս անիրաւ գանգատ կը-
նեն մարդիկ Աստուծոյ ու իր քարոզիչնե-

ըուն վսայ՝ թէ զիրենք աղէ կիրատներով գէ-
շութենէ չեն զգուշացըներ : Երբոր մարդիկ
իրատի կարօտ ըլլան , Աստուած զՅովսան
բոնի կըբերէ քարողելու որ զլջան . բայց
երբոր իրենք չարիքներով թանձրանան ,
ԱՃ ինչ ընէ անոնց : Չէ թէ քարողիչնե-
րուն պակսութեանը համար մարդիկ գէշ
կըլլան , հապա մարդկանց գէշութեանը հա-
մար քարողիչները կըպակսին :

96. Աստուածասէր մարդիկ թէ որ սատա-
նայէն խաթուեր գէցեր են , թողջուսա-
հատին , դառնան , սրտերնուն մէջ կործանած
Աստութոյ տաճարը շինեն : Աստութոյ յիշա-
տակը՝ իրենց պղտորած մտքերնուն մէջ
սլահուած է , հանեն բոնիցընեն : Երուսա-
ղեմայ տաճարին նորոգութեամբը Աստո-
ւած մեզի աս կըսորվեցնէ :

Թէ Երկինք ելքես՝ թէ դժոխիլնաս , ճըշ-
մարտութիւնը անյալթելի կըգտնաս . Զարե-
րը ամէն չարիք կընեն անվախ անամօթ . բայց
երբոր խղճմուանքնին կըբողքէ որ ոչիտի
դատէ զիրենք ճշմարտութիւնը , ամէն ուժէ
կիյնան կըյուսահատին : Բարակ մտածող
մարդիկներու , զօրաւոր ու շատւոր մարդիկ .
ներու , միամիտ խեղճ մինակ մարդ մը ճշմար-
տութեամբ կըաղթէ և ամէն խորհուրդնին
կըկործանէ : Թէ որ ինծի չես հաւտար . Զօ-
րաբարէլ պատճառներով զքեղ կըհամոզէ :

97. Թէ Աստութոյ յուսացեր ես , մի վա-
խեր , բան չկայ որ չյաղթես : Շատ մարդիկ
Աստուծմէ բարիք կըյուսան , բայց քիչ կան
որ ընդունին : Վատն զի Աստուած ամենուն

վրայ ձախորդութիւն կըխրկէ որ յոյսերնին
փորձէ, և յօյսին վրայ հաստատ մնացողները
միայն՝ առատ պարդեներով կըվարձատորէ :
Պազոմէ ոս Հրեաները բռնեց, կապեց, անոնք
մեանելու պատրաստուեցան . բայց որով
հետեւ յոյսերնին Աստուծմէ չկարեցին, ա-
մէն փորձանքէ յանկարծ ազատեցան :

98. Չագ մը երբոր իր մօրմէն հեռանայ,
ամենեմին չհանգչիր ինչուան մեռնի կամ
մօրը քով մօտենայ : Հրեայք Աստուծմէ հե-
ռացան, այլազգեաց մատնուեցան . փոր-
ձանք չպակսիր իրենց՝ ինչուան նորէն Աս-
տուծոյ երթան մօտենան : Թագաւորը իր
զօրքը պատերազմի կըմանի . քաջութիւնը-
նողներուն պարդեւ տլկըբաժնէ . բայց ոչ եր-
բէք փորձի համար թշնամեաց ձեռքը զանոնք
դերի կըմանէ : Աստուծ իր ծառաները
միշտ կըփորձէ . բայց երբոր Սրբութիւնն
այլազգեաց ձեռքը կըմանէ, անիկայ փորձ
չէ, պատիժ է . զղջումկուզէ որ դարձընէ .
Հոն քաջութիւն չբանիր :

99. Ամէնքը կարծէն որ միշտ աղէկ բանի
կըփափաքին . բայց ճշմարիտ աղէկ ովկ կը-
փափաքի : Ծատ մարդիկ Ծամունէին պատ-
մութիւնը կըլսեն . բայց մտքերնէն չէ ան-
ցած որ ըսեն թէ “Մենք ալ տղոցմով Աս-
տուծոյ սիրոյն համար ջարդուէինք մեռնէ-
նիք” : Ուրիշ կտրիճ տղաքներ ալտեսնելով
անանկ տղաքներ ունենալ կըփափաքին .
բայց ուր են ան կտրիճները . Ծամունէն
իր որդիքներովք բոլոր աշխարհքիս ու եր-
կընքին առջեւ փառաւորուած կեցեր է :

Ահա ասանկ են մարդիկ . աղէկը կը ճանչնան
նան ու գէշին կը փափաքին : Երանի՛ ան
ծնողաց որ աղէկը կը ճանչնան . թէ որ չեն
կրնար ունենալ, գէթ գէշին կը զգուշանան .
տղաքնին արքայութեան որդիք ընել կը ջա-
նան , և Աստուծոյ կամքովը անոնցմէ բաժ-
նուիլն ալ բոլոր սրտանց յանձն կառնեն .
զանոնք յաւիտեան պիտի վայելեն :

100. Աշխարհքիս բնակիչները Աստուծոյ
հսկատակներն են . և հպարտ մարդիկ Աս-
տուծոյ գէմզէնք կը վերցընեն . Աստուծ
կուզէ մէկէն ջնջել հպարտ ու ապստամբ
մարդը . բայց որովհետեւ մէկալ հսկատակնե-
րէն ալ ապստամբներ կան որ իր օրէնքին չեն
հնազանդիր , թող կուտայ որ հպարտը զա-
նոնք չարչըրկէ որ խրատուին՝ իրեն դիմեն .
հպարտն ալ սաստիկ բարձրէն լյնալով ալ
սաստիկ պատժուի , ուրիշներուն ալ զգու-
շութեան օրինակ ըլլայ : Ուստի թէ որ կու-
զէս հպարտսարդու մը յաղթել , քու ուժիդ
մի վստահիր , թէ չէ՝ կը յաղթուիս . վասն զի
Աստուծած է որ զքեզ կուզէ պատժել : Ապա-
հով ճամբայ կուզէս . Աստուծոյ ապաւինէ ,
զԱստուծած հետդ հաշտեցուր : Մատաթիա
քահանան իր տղոցմովքեզի ըլլայ օրինակ :

101. Աստուծոյ երկայնմտութիւնը չափ
չունի . բայց ովոր կարհամարհէ՝ անիկայ պա-
տիժը մէկէն կընդունի : Անտիօքոս Աստու-
ծոյ երկայնմտութեան այնչափ գէմ դրաւ
որ Աստուծած ալ բարկացաւ պատժեց զին-
քը . իմացուց թէ Աստուծած երկայնմտու-
թեամբը չափուիր ու անդարձ կեցովը կը-
պատժէ :

102. Առաջնորդն իր կենաց մէջ առ եօթը
քանս գիտէ . առ . միշտ Աստուծոյ ապաւինի .
բ . ամէն աշխատանկ յանձն առնէ , չլքանի .
դ . մեռնելէն ցվախէ . դ . վախճանը ազքին
ուղև ունենայ՝ Աստուծոյ փառքը՝ ժողովը-
դէ ան օգուար , անկէ դուրս բանի ցատոնուի .
է . Աստուծոյ և իր գրած օրէնքին մէջ՝ մէկ
կերպով մը զանցառութիւնն չընէ . դ . կիրքով
մէկու մը բան չհրամայէ , յանցաւորներն ալ
անուշութեամբ իրենց վՃիռը իրենց բերնեն
առնելով ու կակզցընելով գատէ . է . ինչ
և իցէ խեղճ մարդու կարծիքն իր կառավա-
րութեանը վրայ առանձին լսելու ջանայ ,
և առանց կրքի կամ նախապաշարման քննէ
լսածն ու անոր յարմարցընէ զինքը . խօսքին
շիտակ ըլլալը նայի , չէ թէ ըսողին խօսքի
տէր մարդ ըլլալը : Յուդա Մակարէն ասոնց-
մէ առջինին ու ետքինին մէջ թուցաւ , հոն
մէկէն ինկաւ մեռաւ : Ով օր ուղէ՝ կըճանչ
նայ թէ ամենէն գժուար ան երկուքն է :

103. Բարին ոչ երբէք չարիք կընդունի .
չարը՝ բարեաց ոչ երբէք կըհանդիսի . թէ որ
չարն զբարին մեռուց , ուրիշ բան չըրաւ՝
բայց եթէ անոր երթալու ձամբան կարճը-
ցուց . բայց ինքն անոր մարմնոյն վնասելով՝ իր
հոգին վլրաւորեց ու չարաչար սանջանքնե-
րու մէջ ինկաւ , հոգւով անդին պիտի տան-
ջուի , մարմնով ալ ասգիտ քանի որ ասլրի՝
խռոված սրտով միշտ կըչարչարուի :

104. Աստուած որ կուղէ մէկու մը վիշտ
հասցընել՝ կամ փորձելու համար և կամ
պատժելու , երբ կըտեսնէ որ անիրաւ մար-

Դիկ նոյն ուղածը՝ իրենց չարութեանք համար կուզեն կատարել, թող կուտայ որ ընեն. ասով Աստուած իր ուղածը տուաջ կըտանի, և ետքը անոնց չար սրախին փոխարէնն ալ տեղն 'ի տեղը կըհատուցանէ : ՎՃ Հրէից իշխանութիւնը կուզէր վերջացրնել. Հերովդէս խարդախութեամբ եաւէ ինկաւ որ ինքն իշխն . կարծեց թէ իր խելքով ուղածն առաջ կըտանի : Ո՞րչափ մարդիկ անիրաւութեամբ ուրիշի յաղթել կըջանան . ու երբոր ուղածնին յաջմղի՝ իրենց խելքը արդարութենէն վեր կըսեպէն . բայց օր կուգայ՝ կիմանան որ ինչ սխալ բան մտքերնին գրեր են :

105 • Թէ և սեղանի վրայ շատ կերակուր հանուի, նստողները իրենց չափովը կուտեն : Աստուած աշունցին սկասմութիւնները խիստ շատ գիտելիք մեզի կըհանեն, բայց կարդացողները իրենց չափովը սկիտի քաղեն . ուրեմն քիչն ալ մեզի բաւական սեսպէնք : Ասնամանութիւնը անոնց առջև կըզօրէ, որոնց մարմնոյն ախորժակը քան զհոգիներունը խիստ շատ է : Թէ որ քիչ մը խելք ունիս՝ եկու ասանիկ մտածէ . մարմիննիս մեծնալու համար ամէն օր ապրուստ կուզէ, բայց սկիտի աշխատի որ գտնէ : Թէ օր տաս ամէն օր ալ նոր տեսակ համով բաներ, կըզուտրանանայ կախորժի . իսկ թէ չտաս հարկաւորն ալ, ինքը կտրօտ մնալուն համար կըակսի ուտել ինչ օր գտնէ, ու կըմնասուի կըմեռնի : Հոգւոյն կերակուրն է ճշմարտութիւնը . ուստի պէտք է օր միշտ ճշմարտութիւնը քննիւ . թէ չէ՝ հոգիդ չկընալով համբերել,

ստութիւնները ճշմարտութե տեղ կընդունի ու քիչ ատենէն Աստուծմէ կըլլկուի կըմեռնի : Անոր համար ամէն օր ամէն ատեն սուրբ գիրքը քննելով հոգւոյն միշտ ճշմարտութիւնը յիշել տալու է, ինչուան մարմնէն բաժնուի, ու ճշմարտութեան աղբիւրին մէջընկղմի և ասլրի յաւիտեան :

Աս պատճառու նոր կտակարանէն ալ մասնաւոր խրատ չհանեցինք . վասն զի Յիսուսին և առաքելոց ամէն մէկ խօսքը ու գործքը՝ բարիքը ստոնէին մէյմէկ մաածութեանցնիւթեն'թէ որ սրտանց ու մտադրութեամբ կարդայ :



ՍՈՒՐԲ ԳՐՈՅ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՆ

ՑԱՆԿԸ

ԽԵՆՅ ԺԱՄԱՆԱԿՈՎԸ

ԴԱՐ Ա.

	Ամ. Տի	Եր՝
ԱՌԱՋ ԱՐԵՂՃԱՆԵՐԱՆ .	0	14
ԿԱՐՔՆ ՃՆԱՆ .	1	18
ԱԲԷԼ ՃՆ .	30	18
— ԱՐԵՂՃԱՆ 69 ՔԱՐՔԱՆ .	99	18
ԱԵՐ ՃՆ .	131	19
ԵՆԻՀ ՃՆ .	236	19
ԿԱՐՔՆ ԱՐԵՂՃԱՆ ԵՆԻՀ ՔԱՐՔԱՆ .	515	19
ԵՆԻՀ ՃՆ .	623	19
ԱՐԵՂՃԱՆ ՃՆ .	688	19
ԱՌԱՋ ԱԵՐ . 930 ՔՐՃ .	930	
ԵՆԻՀ ՎԵՐԱՊԵՏ 364 ՔՐՃ .	987	19
ԱԵՐ ԱԵՐ . 912 ՔՐՃ .	1042	
ԿԱՐ ՃՆ .	1057	
ԵՆԻՀ ԱԵՐ . 905 ՔՐՃ .	1140	
ՅԱԲԷԼ ՃՆ .	1557	
ԱԵՐ ՃՆ . *	1559	
ԱՐԵՂՃԱՆ ԱԵՐ . 969 ՔՐՃ .	1655	

* ՔՐՃԻ աւ ԶՐԿԵՊԵՂԵՆ առաջ ՃՆ . Բայց ՃԱՅ
ՀԱՆԱԲԻ անյացք է :

ԴԱՄ Բ.

	ԱՎ+	ՎԻ	ԷՐ
Ջրհեղեղ.	1656	20	
Ացարտիսշինութիւն.	1771	28	
Ացարտին կործանումը.	1812	28	
Նոյ մէռ. 900 պրէն.	2006		
Աբրահամ ծն.	2039	30	

ԴԱՄ Գ.

Աբրահամու կուռ-վը.	2114	35	
Իսմայիլ ծն.	2124	38	
Սոդոմ կործանեցա-	2137	39	
Իսահակ ծն.	2138	41	
Իսմայիլը քամբեց Աբրահամ.	2143	42	
Ալմ մէռ. 600 պրէն.	2158		
Իսահակ պահ պիտի ըլլար.	2163	43	
Սամա մէռ. 127 պրէն.	2175	44	
Եսաւ և Յակոբ ծն.	2198	48	
Աբրահամ մէռ. 175 պրէն.	2213	46	
Յակոբ Լաբանին գնաց.	2275		
— Քանակ դաբիս.	2290	55	
Յակոբի ծախու-եցաւ.	2305	60	
— Քանակ դրս-եցաւ.	2316	60	
Իսահակ մէռ. 180 պրէն.	2318	58	
Յակոբի պատու-եցաւ.	2319	62	
Յակոբ Եգիպտոս գնաց.	2328	69	
— մէռ. 147 պրէն.	2345	70	
Յակոբի մէռ. 110 պրէն.	2399	72	
Արշեն ծն.	2464	73	
— Մադիանաց երիեց իւնաս.	2503	74	
— Եգիպտու-էն հանեց զինսցիս.	2543	75	

ԴԱՐ Դ .

	ԱՅ+	ԹԻ	ԷՐ
ԻՆՍՐԻ+ ԿԱՐԺԵՐ Ճ-ԱՎԵՆ անցան .	2543	85	
Մ-ԱԼԱՆԱ ԻԾԱՎԱ սիստ .	2543	90	
ԱՅ-ԱՎԵՒ Ք-ԱՐԵՀ .	2543	91	
ՏԱԿ պարու-իրան+ը .	2543	93	
Խ-ԱՐԱՆԻՆ ՇԻՆ-ԻՒԸ .	2543	96	
Ա-ՄԻՋԱՐ պարիժը .	2543	98	
Լ-ՐԱՄԱՐԳԻՆ .	2544	100	
Լ-ՐՎԵՆԵՐԸ .	2544	102	
Կ-ՐԵՒԱԿ պարիժը .	2545	104	
Մ-ԱՐԻԱՄ մշ . 126 պրէ .	2546	106	
Յ-ԲԱԿ պարմա-լին աս մընցներուն եղած իւրեւայ .		154	
Ա-ԿԱՐՈՆ մշ . 123 պրէ .	2546	107	
Պ-ՆՅԵ օչը .	2546	108	
Բ-ԱՂՋԱՄԱ- լարս-լինը .	2583	109	
Մ-ԱՎԵՆ մշ . 120 պրէ , որ իւլինց 40 պարի .	2583	111	
Յ-ՐԵՎԱՆԻՆ-ԻՆ անցան իսրայէլացի+ .	2583	111	
Ե-ՐԻ+Ա- Գ-ԱՐԻ առնես-եցան .	2584	113	
Ա-ԵՐԵՎԱԿ Ե-ՐԻԵՐԸ Բ-ԱՃՆԵՐ Յ-ԵՄԱ- .	2589	118	
Յ-ԵՄԱ- մշ . 110 պրէ . որ իւլինց 18 պարի .	2600	120	
Գ-Ա-ՄԱՆԻԵԼ իւլինց 40 պարի .	2640	121	
Ա-ԱՎ- 80 .	2720	121	
Ս-Ա-ՄԵԴ-ԱՐ Ա-ԱՎ- վէրջի պարին .	2720	122	
Դ-ԵՐԵՎԱԿ և Բ-ԱՐԵՎԻ . 49 .	2769	122	
Գ-ԵՐԵ-ԱՆ . 40 .	2809	124	
Ա-ԲԻ-Մ-ԱՎ+ . 3 .	2812	129	
Թ-ԱՎԱԿ . 23 .	2835	138	

ԴԱՄ Դ .

Ա. +	Տ	Է
------	---	---

Ցայիր . 22 .	2857	131
Ցէֆլայէ . 6 .	2863	131
Եսէբոն . 7 .	2870	133
Եղան . 10 .	2880	133
Սբդոն . 8 .	2888	133
Աս մշջոցիս եղաւ Համարակայ պատ- մութիւնը .	2889	142
Ասմիսն . 20 .	2908	134
Հեղի . 40 .	2948	144
Ասմուել . 22 .	2970	144

ԴԱՄ Ե .

Ասւածաղ ընդուռունցաւ .	2962	159
Դաւիլ ընդուռունցաւ .	2964	166
Ասւածաղ մւռ .	2979	177
Դաւիլ ապաշվարեց .	2996	183
Դաւիլի ապէնին մահաբարձայն .	3017	191
Ասղամոն թագաւորեց .	3017	192
Դաւիլ մւռ . 70 պէտք . 40 պարի թագաւորելին եպէն .	3019	193
Ասղամոնի պամարը .	3023	196
Ասղամոն մւռ . 40 պարի թագաւորել- ին եպէն . թագաւորութիւնն աւ երիւաւ բաժնունցաւ .	3059	199

Թ.Քր+Ց-Դայի		Թ.Քր+ ԻԵԼ		Ամ+	Է՛
Ն ԲԵ ԱՐԸՆԻ	ԵՐ	Ն ԲԵ ԱՐԸՆԻ	ԱԳՐԵՆԻ	ՎԻ	Է՛
ԱՐԴԵԿԻՆ		ԱՐԴԵԿԻՆ		ՎԻ	
ՈՒՐԲԱՀԱՅ 17		ՑԵՐԲԱՀԱՅ 22			
ԱԿԱՍ- ԱՐԴԵԼ	217	ԱԿԱՍ- ԱՐԴԵԼ		3059	109
ԱՖԻԱ 3	245			3077	
ԱԿԱ 41	245			3079	
		ՆԱԲԱԳ 2		3080	203
		ԲԱՄԱԿԱ 24		3081	203
		ԵԼԱ 2		3104	204
		Զ-ՄԵՐԵԼ 7 ՕՐ.		3105	204
		ԱՋԻ 12		3105	204
		ԱԿԱՎ 22		3106	204
ԱՆ ԹՀ-ԵՒ ԵՒՆ ԵՐԱ- Ն ԵՎԱԿ					204
Ց-ՀԱՄԻ-ԱՎ 25	247			3120	
Ց-ՀԱՄԻ-ԱՎ 11		ԱԿԱՎ Ա+.			
Ց-ՀԱՄԻ-ԱՎ-		ԱՀԱ ԱՐԴԻՆ			
ԴԻՆ Դ-ԼԱՄԵ-		Դ-ԼԱՄԵՐ+Ա			
ՎԱՅ ԴՐԱ-	247	ԴՐԱ- .		3136	210
		Ց-ՀԱՄԻ Ա+.			
		ԱՀԱՎԻ ՎԵՐ			
		ԱՆՋԱ- 12		3138	211
Ց-ՀԱՄԻ-ԱՎ 11					
Ց-ՀԱՄԻ-ԱՎ-					
ԴԻՆ ԱԲԱ- 2					
ԻՆ ԸՐԱ- 7	249			3142	
Ա+ՎՀԻ-Ա 1	250			3149	
Գ-Դ-ԴԻ-Ա 6	250	ՑԵ- 28		3150	219
Ց-ՀԱՎ 40	250			3156	
		Ց-ՀԱՎ+ԱՎ 17		3178	221
		Ց-ՀԱՎ 16		3193	221

Ամսագիր	Տեղական հայության մասին	Ամսագիր	Տեղական հայության մասին
Ս-ԲԻԼԱՐ	Ապագայութեանը առ Թիզունը .	Ս-ԲԻԼԱՐ	Ապագայութեանը առ Թիզունը .
ԵՎԼԻԿԱՐԻ	Հի-անդա-թիւնը .	ԵՎԼԻԿԱՐԻ	Հի-անդա-թիւնը .
ՅԱ-ԿԱ-Յ	Ակասա- մարգարեանալ առ Թ-	ՅԱ-ԿԱ-Յ	Ակասա- մարգարեանալ առ Թ-
ԱԽՆԵ+ԵՐԵՒ	Կոպորածը .	ԱԽՆԵ+ԵՐԵՒ	Կոպորածը .
ԱՐ-ԱՆ-ԱԱ	55 . ակասա- թիւնը .	ԱՐ-ԱՆ-ԱԱ	55 . ակասա- թիւնը .
Ա-ԱՆ-ԱԱ	ԱԿԱ-ԱՐԻ աշունը . գերէ	Ա-ԱՆ-ԱԱ	ԱԿԱ-ԱՐԻ աշունը . գերէ
ԳԻ-ԱԾ	ա- դարձա- .	ԳԻ-ԱԾ	ա- դարձա- .
Յ-ԴԻ-ԼԱՐ	Ապագայութեանը առ Թիզունը .	Յ-ԴԻ-ԼԱՐ	Ապագայութեանը առ Թիզունը .
Ամսագ.	.	Ամսագ.	.
Յ-Վ-Ի-Ա	31 .	Յ-Վ-Ի-Ա	31 .
Յ-Վ-Ի-Ա	Ե-Է-Ը ի-ապարացու-թէ մար-	Յ-Վ-Ի-Ա	Ե-Է-Ը ի-ապարացու-թէ մար-
բէց .	.	բէց .	.
Ա» Թիզուն	Ե-Է-Ը մարգարեանա-	Ա» Թիզուն	Ե-Է-Ը մարգարեանա-
45 գարի : Բարբա-ց , Ս-Դ-Ա-			
Նիսն ալ աս ապէննէցն էն .			
ԱՄԲԱԿԱ-Յ	սկասա- մարգարեանալ .	ԱՄԲԱԿԱ-Յ	սկասա- մարգարեանալ .
Յ-Վ-Ի-Ա	Քառա-առ պարին ըրա- .	Յ-Վ-Ի-Ա	Քառա-առ պարին ըրա- .
Յ-Վ-Ի-Ա	3 ամէ , և գերէ գնաց .	Յ-Վ-Ի-Ա	3 ամէ , և գերէ գնաց .
ԵՎԼԻԿԱՐԻ	գերէ գնաց Բաբէցն ա-	ԵՎԼԻԿԱՐԻ	գերէ գնաց Բաբէցն ա-
նորէն դարձա- Ե-Է-Ը .			
Դ-Ա-Ն-Ե-Լ մարգարեանա- առ Թիզուն 72			
բարի լուր .	բարի լուր .	բարի լուր .	բարի լուր .

Յ.Գ. Յ. Յ. Յ. Յ.	Ա. Ա. Ա. Ա. Ա.
Յ. Յ. Յ. Յ. Յ.	Ա. Ա. Ա. Ա. Ա.
Յ. Յ. Յ. Յ. Յ.	Ա. Ա. Ա. Ա. Ա.
Յ. Յ. Յ. Յ. Յ.	Ա. Ա. Ա. Ա. Ա.
Յ. Յ. Յ. Յ. Յ.	Ա. Ա. Ա. Ա. Ա.


ԴԱՐ 2.

Ա ի ն - բ ա ս ի ն կ ը մ ա ն ա ն վ լ ը 70 պ ա ր ու ա ն գ ե -		
բ ա ս ի ն կ ը մ ա ն ա ն վ լ ը 70 պ ա ր ու ա ն գ ե -	3516	280
բ ա ս ի ն կ ը մ ա ն ա ն վ լ ը 70 պ ա ր ու ա ն գ ե -	3517	307
Ե ս ո ւ ն ե ր ա յ պ ա ր մ ա ն վ լ ը 70 պ ա ր ու ա ն գ ե -	3536	258
Ե ս ո ւ ն ե ր ա յ պ ա ր մ ա ն վ լ ը 70 պ ա ր ու ա ն գ ե -	3669	282
Ա ս մ ջ ո ւ թ ի ս Ս ա ղ ա տ ի ս հ ա ր գ ո ւ թ ի ս -		307
Ե ս ո ւ ն ե ր ա յ պ ա ր մ ա ն վ լ ը 70 պ ա ր ու ա ն գ ե -	3749	10
Ե ս ո ւ ն ե ր ա յ պ ա ր մ ա ն վ լ ը 70 պ ա ր ու ա ն գ ե -	3877	288
Ս ա ղ ա տ ի ս պ ա հ ա ն ա ն , ո ւ ի վ ե ց ի ս պ ա ր ի ս 。	3878	291
Յ ա ր դ ա ս Ս ա կ ա բ է 6 .	3879	292
Յ ա ր դ ա ս Ս ա կ ա բ է 18 .	3894	298
— պ ա հ ա ն ա յ ս տ ի ս պ ա ր դ ա ս ։	3902	299

ԴԱՐ 2.

ԱՆ	ՏԻ	ԷՐ
Յ-ՀԱՅԹԱՆՆ և ՇՄԱՆԻ ա-Զ-ԵՒԵ-		
ը ԱԿԱՊՈՒՏԻՆԻ ԴԵՒ-	3907	299
ՇՄԱՆՆ 7 .	3912	301
Յ-ՀԱՅ ՀԵ-ՐԻԱՆՆ 31 .	3919	302
ԱՐԻ-Գ-Բ-Ռ-Ջ-Ա Ա- մ- թ-Գ-Ա-Վ- Ա- և		
ԵՂԱՍ 1 .	3950	302
ԱՐԵ-Վ-Ա-Ն-Դ-Ր Ց-Ա-Ն-Ն-Ե-Ն 24 .	3951	303
ՀԵ-ՐԻԱՆՆ 3 .	3975	304
ԱՐԻ-Գ-Բ-Ռ-Ջ-Ա Բ 23 .	3988	304
ՀԵ-ՐԻԱՆՆ Բ ա-Ն-Գ-Ա-Յ 16 .	3991	304
Ա-Ր-Ի-Գ-Ա-Ն-Ն 3 .	4014	305
ՀԵ-Ր-Ջ-Ե-Ն 37 .	4017	305
	ՔՐ-Դ	
	Բ-Ը-	
	-Դ-Ն	
Ք-Ռ Ճ-Ն-Ա- ա-Ղ-Մ-Ա-Ր-Հ-Ե-Ն 4053 Գ-Ա-Ր-Ե-Ն .	1	314
Ք-Ռ-Ի Ա-Հ-Գ-Ա-Ն-Ե-Լ-Ի-Ն-Ը .	30	321
Ք-Ռ-Ի Խ-Ա-Ը .	33	369
Հ-Գ-Ե-Ր-Յ ս-Ր-Բ-Ռ Գ-Ա-Լ-Մ-Ա-Վ-Ը .	33	381
Ս-Ր-Ե-Ւ-Ա-Ն-Ն-Ի Գ-Ա-Ր-Ի-Ն-Ե-Ն-Ը .	33	386
Պ-Ը-Ղ-Ա-Ն-Ի Դ-Ա-Ր-Ե-Ը .	34	388
Կ-Ա-Ն-Ն-Ե-Լ-Ի-Ն-Ի Դ-Ա-Ր-Ե-Ը .	38	390
Ս-Ր-Ա-Ր-Ե-Ն-Ն-Ի Ա-Ե-Գ-Ա-Ր-Յ-Ն-Ը .	38	398
Պ-Ե-Գ-Ր-Ա-Ն-Ի Հ-Ա-Ֆ-Ե-Ր-Բ-Ա-Լ-Ը .	42	
Մ-Ա-Ր-Ի-Ն-Ն-Ի Ա-Ե-Գ-Ա-Ր-Յ-Ն-Ը .	43	398

ԴԱՐ Է.



F ~~~~~ F ~~~~~
F ~~~~~ F ~~~~~
F & K ~~~~~
F & K ~~~~~
F & K ~~~~~
F & K ~~~~~

